



Հարգելի՛ ընթերցող.

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, չհետապնդելով որևէ եկամուտ, իր կայքերում ներկայացնելով հայագիտական հրատարակություններ, նպատակ ունի հանրությանն ավելի հասանելի դարձնել այդ ուսումնասիրությունները:

Մենք շնորհակալություն ենք հայտնում հայագիտական աշխատասիրությունների հեղինակներին, հրատարակիչներին:

Մեր կոնտակտները՝

Պաշտոնական կայք՝ <http://www.armin.am>

Էլ. փոստ՝ info@armin.am

ՆՎԻՐՈՒՄ ԵՄ
ՓԱՅԼԱԿ ԱՆՁԱՊԹՅԱՎՆԻ
ԴԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՈԶԱԿԵԼՈՒ
1700-ԱՄՅԱԿԻՆ

Ըստուածաբանութեան ժահուլցեցի ներկայ մարենաշարէ
այս հաղորդ իրականացած արդեմբ եւ ժաիի-է
ժահուլցեցի պեհան ժահոր, պը-ժեռ
Ըստ արժեականութան լճեմեան

YEREVAN STATE UNIVERSITY
FACULTY OF THEOLOGY

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

THEOLOGI AL TEXTS
STUDIES

//

VARDAN AREVELTZI
Homilys, Encomiums

Edited by HAKOB KYOSEYAN

ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԲՆԱԳՐԵՐ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բ

ՎԱՐԴԱՆ ԱՐԵՒԵԼՑԻ
Ծառք, Ներբողեանք

Աշխատասիրությամբ
Հակոբ Քյոսեյանի

YEREVAN 2000

«ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ 2000

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Վարդան Արևելցու (+1271) մատենագրական ժառանգության հաշվառումն ու ամբողջացումը, պատմաբանասիրական, գրականագիտական քննությունն իրականացրել է երջանկահիշատակ Փայլակ Անթապյանը: Այս հեղինակին նվիրված իր երկհատոր աշխատության մեջ բանասերը մանրախույզ հետազոտությամբ ներկայացնում է ոչ միայն գիտությանը քաջ հայտնի նրա պատմագրական, քերականական երկերը, «Աշխարհացոյց»-ը, «Ժղանք»-ը, այելև՝ ճառերը, մեկնություններն ու ներբողները, որոնք մինչ այդ մասնավոր ուշադրության չէին արժանացել: Քննության ենթարկելով «Վարդան վարդապետի» անունով հայերն ձեռագրերում տարտղնված ճառերի և ներբողների հեղինակային պատկանելության հարցը Փ. Անթապյանը Վարդան Արևելցու գրչին վերագրում է մի շարք միավորներ¹: Այս կամ այն չափով ընդունելի նկատելով այդ վերագրումները՝ մենք կազմել ենք տվյալ միավորների քննական բնագրերը և գտեղել ներկա հատորի մեջ: Հատինքյան չանտեսելով հեղինակային իրավունքի վերահսատատման անհրաժեշտությունը՝ այսուհանդերձ մենք առաւել կարևոր ենք համարում այդ ճառերի գոյության և կենցաղավարման փաստն ինքնին: Ճառերի ուսումնասիրությունը հնարագորություն է տալիս վեր հանելու միջնադարյան Հայաստանում առկա վարդապետական մտքի երկու կարևորագույն մարգեր՝ սուրբգրային և դավանական աստվածաբանության առանձնահատկությունները:

Ա-Ժ Ճառերը, որոնք ունեն մեկնողական բնույթ, գրսեռում են Վարդան Արևելցու Սուրբ Գրքի քաջ իմացությունն ու մեկնաբանելու հմտությունը: Ենելով ճառերի բովանդակությունից, նրանց մեջ արծարծված հարցերի տեսական խորությունից՝ հարկ է մտածել, որ գրանց հասցեատերերը եղել են բարձրագույն վարդապետարանների, վանական դպրոցների սաները: Հեղինակն իր ճառերում շոշափում է սուրբգրային բանասիրության հարցերը: Նա իրազեկ է իր դարի աստվածաշնչագիտական տեսություններին: Այսպես Բ ճառում Վարդան վարդապետը նկատում է, որ համաձայն ասորիների, Մովսեսի գրած առաջին գիրքը ելիցն է, որովհետև նախամարգարեն այդ գիրքը գրել էր իրեւ ականատես, մինչդեռ Հնդամատյանի առաջին՝ Ծննդոց գիրքը նա շարադրել էր հե-

¹ Փ. Փ. Անթապյան, Վարդան Արևելցի. Կյանքն ու գործունեությունը, գիրք Ա. Բ., Երևան, 1987, 1989:

² Անդ, գիրք Ա., էջ 184-193:

Վարդան Արևելցի

Ճառք, Ներբողեանք, աշխատափրությամբ Հակոբ Քյոսեյանի,
Եր., «Ռոկան Երևանցի». հրատ., 2000, 387 էջ:

Գիրքը ներկայացնում է հայ միջնադարի խոշոր մատենագիր Վարդան Արևելցու նառախոսական և ներբողագրական ցարդ անտիպ ժառանգությունը: Այն իր կարևոր նպաստը կարող է բերել միջնադարյան Հայաստանի աստվածաբանական մտքի հետազոտման գործին:

Նախատեսված է մասնագետների և ուսանողների համար:

տագայում, Համաձայն Աստծո թելալրանքի: Հեղինակը վկայաբերում է երրայեցի իմաստասեր Ապոլիմոսին, որն ասում էր, թե երբ իսրայելացիները անցնում էին Կարմիր ծովով, նրանց վրա հանգչում է շնորհաց Հռդին, և, մոռանալով գերության լեզուն՝ եգիպտական նրանք նոր լեզու են ստանում ու դրանով երգում Օրհնությունը՝ Եվ Համաձայն աստվածատուր այդ լեզվի էլ, Մովսեսը ստեղծեց երրայական գրերը, որոնցով շարադրեց Հնդամատյանը: Դ ճառում խոսելով «Սիրոն» անվան մասին՝ ասում է, որ Աստվածաշնչի Յոթանասնից թարգմանության մեջ կիրառվում է այդ անվան իմաստային համարժեքը՝ «Դիտանոց», մինչեռ այլ թարգմանություններում «Պատուար» և «Տեղի սգոյ»: Անվան այս իմաստները հեղինակն աստվածաբանորեն նույնացնում է Սուրբ և Կաթողիկե Տիեզերական եկեղեցու խորհրդի հետ: Խոսելով «Մի՛ սպանանէր» պատվիրանի մասին՝ Վարդանը նկատում է, որ թեպես Փիլոն Երրայեցին չնությունը կարգում է իբրև պատվիրաններից առաջնը, սակայն Մովսեսի գրքի բնագրում առաջինը «Մի սպանանէր» պատվիրանն է դրված: Մեկնաբանելով Եգեկիելի մարդարեության «Եւ ես էի ի մէջ գերութեան» տեղին (Ա. 1^o) նկատում է, որ Ակյուղասը «ի մէջ գերութեան»-ը թարգմանում է «ի մէջ պանդխտութեան», և Թեոդիտոնը՝ «ի մէջ նժեկութեան», իսկ «Յօթանասնից»-ը ակնարկում է կատարվածի «զյոյժ դժուարութիւնն եւ թշուառութիւն» (Ճառ Զ): Հեղինակը նախընտրում է Յօթանասնից թարգմանությունը, որովհետև Ակյուղասի և Թեոդիտոնի թարգմանության մեջ նկատի է առնված իրողության լոկ մի երեսը՝ «զաւտարութիւն եւ զպանդխտութիւն», որ «է դիւրին քան գգերութիւն», մինչդեռ «գերութիւն» բառը ցույց է տալիս ազգային աղետի բովանդակ ծանրությունը: «Ոչ ոք ել յերկինս» բնաբանով ճառում (ԺԲ) խոսելով Հովհաննես Ավետարանչի և նրա Ավետարանի մասին՝ հեղինակը ասում է, թե, ըստ Հովհաննեսի աշակերտ Պրոխորոնի վկայության, նա Ավետարանը գրել է Պատմու կղզում Դոմենիանոս կայսեր Հալածանքների ժամանակ, մինչդեռ Համաձայն Եվսեբիոս Կեսարացու Եկեղեցական պատմության, գրել է Եփեսոս քաղաքում¹:

Վարդան Արևելցին աչքի է ընկնում նաև Հայրաբնոսական մատենագրության, Անտիկ հեղինակների (Պլատոն, Արիստոտել, Պորփիյուր) քաջ իմացությամբ։ Հեղինակի ճառերում քանից հիշատակվում է Տիեզերական եկեղեցու մեծանուն Հայրերի ու վարդապետների անունները (Փիլոն Եպրայեցի, ու Աթանաս Ալեքսանդրացի, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նաղիանզացի-Աստվածաբան, Դիոնիսիոս Արիսպագացի, Եպագր

⁴ Ապոլիմոսի անունը հիշատակվում է նաև Վարդանի Հնգամատյանի մեկնության մեջ՝ Մ. Մ. Ճեռ. 1138, թ. 26ա:

¹ Տես Պատմութիւն, Դաս. Գ., ց. ի. ի (տա. Վենետիկ, 1877, է, 185-186):

Պոնտացի, Եփրեմ Ասորի, Հովհան Ոսկեբերան, Կյուրեղ Ալեքսանդրացի, Եղիշե Վարդապետ, Ստեփանոս Սյունեցի, Վկայաբերվում զանազան հատվածներ նրանց երկերից: Այսպես, ճառերից մեկում (ԺԲ), խոսելով Աստծո Որդու միջոցով աղամորդու աստվածանալու մասին, նա ասում է, որ Հրեաների փրկության նպատակով Մովսես մարգարեի բարձրացրած պղնձե օձը խորհրդապատկերն է Քրիստոս փրկչի: Նա օճի պես անեծք դառնալով մարդու մեղավոր բնությունը Խաչին գամեց: Քրիստոս ինչո՞ւ նմանվեց օճի. քանզի մարդկային բնությունը բաղկացած է Հինգ զգայարաններից, որոնք նմանվում են օճի Հինգ գալարներին, իսկ գլուխն ու պոչը ներկայացնում են մարդու բանական և ձայնական բաղադրամասերը: Բանի մարմնացումով և մարդացումով մարդկային բնության այս բաղդրամասերը ախտազերծվեցին: Այս պատկերը (Հինգ զգայարան = Հինգ գալար) առկա է Փիլոն Երրայեցու Արարածոց մեկնության մեջ¹: ԺԱ դ. մատենագիր Անանիս Սանահնեցին իր Հակածառության մեջ օգտագործել է այդ պատկերը՝ բացատրելու համար աստվածաբանական այս կարևոր ճշմարտությունը²: Վարդանը, ինչպես երևում է, աչքի առջև է ունեցել Սանահնեցու Հակածառությունը: Այս նույն ճառում առանց հեղինակի անունը Հիշելու Վարդանը վկայաբերում է ս. Գրիգոր Աստվածաբանի Պատեքի ճառից.

Գրիգոր Աստվածաբակ

Պղնձի աւճն կախի ընդդեմ
հարկանողաց աւծին ոչ իրրեւ աւրի-
նակ իմն յաղագս մեր չարչարիլոյն,
այլ իրրեւ հակառակատիպ...³

U, abn. 946, p. 120u

Ինչպես իր Արարածոց խմբագիր մեկնության, այնպես էլ ճառերում Վարդանը բավական լայնորեն օգտվել է ս. Բարսեղ Կեսարացու նշանավոր Վեցօրեայքից: Այդ մասին են վկայում հետևյալ զուգադրումները:

Բարսեղ Կեսարացի

Բայց քանզի ի հանդերձեա
աշխարհն կազմեաց... որ կայ մնա
մշտնչենաւոր այն աւը, որ է սկիզբ
ամենայն աւուրց... աւրն սուրբ միա
շարքոյ եւ պատուիչ յարութեա

Վարդակ

Պղնձի աւճն կախի ընդէւմ
հարկանողաց աւճիցն, որ հակա-
ռակատիպ էր յաղագս մեր կախե-
ցելոյն

Վարդակ

Եւ՝ զայս անուն չէ պարտ
առնուլ ի սմանե, քանզի մի է
աւրն մեծ միաշաբաթին պատուիչ
յարուբեան Քրիստոսի հանապաց

¹ Տե՛ս «Փիլոնի Երրայեցւոյ ... Մնացորդի կ Հայս.», Վեճետիկ, 1825, էջ 25.

² «Գանձասար», Բ, էջ 178:

³ Ս. Գրիգոր Աստվածաբանի երկի այս հատվածը խմբագրությամբ օգտագործվում է նաև Աշակերտ Մանակնեցու Հականառության մեջ. «Գանձասար», Բ, էջ 177:

Տեսան մերոյ...

Բարսեղ Կեսարացի, ձառ Ա.

Յաղագս Վեցաւրեայ արարչութեան,
աշխատ. Կ. Մուրադյանի, Եր., 1984, էջ
62:

Եւ ուսէ խեցգետնոյն ոչ կարեն
գամս գտանել յողորկ եւ ի սեպ պա-
տեան զեռնոյն, ժամապահ, դարա-
նակալ լինի, միտ դնէ, երէ երը եւցէ
ոստրեսն ի խորոցն երբայ յեզր, ուր
անեոյք իցէ ի հողմոյ: Եւ իրբեւ եր-
բայ հասանէ յապահով տեղին, սկսա-
նի բանալ զպատեանսն, զոր ունի ի
մկանունսն ի նմանուրիւն գաղտակ-
րի ընդդէմ արեւու, զի շեռցի: Ցայն-
ժամ երբայ վաղվաղակի խեցգետին,
ընկենու քար ընդ անշրպես պատե-
նից, զի մի կարասց անդրէն զիւ-
րեալ ամփոփել զպատեանսն, եւ լի-
նիցի նմա դիրաւ ըմբռնել զոստ-
րեսն եւ ուտել:

Անդ, էջ 228-229:

**Հեղինակը ճեռքի տակ ունեցել է նաև ս. Հովհան Ռոկերանի ժա-
ռանգությունը: Այսպես, «Գոհանամ զԱստուծոյ վասն ամենեցուն...»**
**բնաբանով ճառը (ԺԴ) շարադրելիս Վարդան վարդապետն առանց Հեղի-
նակի անունը տալու օգտագործում է Ռոկերանի Ա. Կորնթ. մեկնության
համապատասխան տեղին: Այդ է ցույց տալիս հետեւյալ զուգադրությու-
նը.**

Հովհան Ռոկերան

Կորնթոս հաղաք է ելլադացւոց
առաջին եւ յոլով իւիք ի հինսն կեն-
ցաղական առատութեամբն առատա-
նայր եւ զուարեանայր նախ հան
զայլսն ընչիցն առատութեամբք: Ցա-
ղագս որոյ եւ ոմն յարտահին պատ-
մագրացն փարքամ կոչէ զտեղին: Վա-
սան զի յանձնուկս կապեալ է պեղե-
պոնացւոցն եւ յոլովս ունէր զպանա-
պաշակութեան պատեանսն: Եր եւ
նարտարաւ յոլովիք եւ իմասնաւ լի
հաղաքն: Եւ ոմն յեւրանց իմաստուն
կոչեցելոցն զիխաւորացն ի հաղաքան
յայնցանէ էր:

Ճառ Ա

Իսկ նենգաւոր եւ վնասա-
կար եւ հեարիմաց մարդոց աւ-
րինակ է առտակոսն, որ ցանկա
ուտել զմիս ոստրեսին, եւ հան-
գի յողանն ի վերայ դիտէ եւ ո-
րոնէ ժամանակս, յորժամ ելանէ
ոստրեսն եւ բանա զերկուդոնի
խեցորն եւ շեռուցանէ զինքն եւ
ապա երբայ աստակոսն, որ է կար-
կինոսն եւ ընկենու քար յանշըր-
պետն, որ այլ խփել չկարէ եւ ոչ ի
ծովն զնալ, մեռանի ի տեղն, եւ
ապա առեալ ուտէ զնա մեղմով:

«Թանքեր Մատենադարանի», N 16, էջ 174-175:

**Վարդան Արևելցու ճառերում օգտագործվել է Հայ եկեղեցու ա-
մենապայծառ դեմքերից մեկի՝ Եղիշեի մատենագրությունը: Մեզ արդեն
հայտնի Արարածոց խմբագիր մեկնության մեջ լայն տեղ զբաղեցնող ե-
ղիշեն հյուրընկալվել է նաև հեղինակի խնդրո առարկա գործերում: Այդ
են հաստատում ներքորերյալ հատվածները.**

Եղիշե

Եւ շրեղէն կամար ոչ շփոր-
մամբ տեղի ինչ ծանծաղագոյն է եւ
տեղի ինչ քանձրագոյն, այլ հարք եւ
զուզակիո ընթացիւ ի վեր եւ ի
խոնարի, անկարելի եւ անհատական: Եւ
չէ զարմանել, յորժամ տեսանեմք
չուրս յամպս կապեալ եւ ոչ արձա-
կեն առանց հրամանի...

Լ. Խաչիկյան, Եղիշէի Արարա-
ծոց մեկնությունը, Երևան, 1992,
էջ 235 (ԼԵ): Ճառ Ա.

Հայրդ անուն մի է հոգեւորաց
եւ մարմնաւորաց պէտքն ըստ մա-
սանց քածանեալ որոշին ի միմեանց:
Զերկրաւոր հարս ախտէ ցանկութեան
մարմնոյ շարժեցին յորդենութիւն,
ըստ ախտաւոր յորութեանն ախտաւոր
որդիս ծնանել: Փոփոխական է հայ-
րութիւնն. երրեմն որդի եղեւ հայր,
նա հրաժարեաց ի կենաց աշխարհէս,
բարձաւ ի նմանէ հայրութիւնն, ի
տեղի մատեաւ որդին եւ եղեւ հայր,
եւ զնոյն նանապարի զնաց: Այսպէս
փոխանորդութեամբ վախճանելոց է
աշխարհս:

«Ցաղաւոր որ ասէ Հայր մեր
որ յերկինս» տես Եղիշէի մատե-
նագրութիւնն, Վենետիկ, 1859, էջ
199:

**Վարդան Արևելցու ճառերում ուշագրավ խորհրդածություններ
կան վարդապետական աստվածաբանության ուսումնասիրման համար: Հետեւկոյ միջնադարում տարածված գիտելիքին՝ Վարդան վարդապետը
հետեւյալ կերպ է կարգորշում Աստծո օրենքները (Ճառ ԺԴ), բնական,
բարոյական, գրավորական, մարդարեական, ավետարանական: Բնականը**

Վարդան

Դու մի տարակուսիր, քէ
զուրն վերին միապաղ, միաձայլ
հաւասարակշիռ՝ զիա՞՞րդ շուրջ գա
զիես երկու երկնից ներքոյ երկ-
րիս անցանելով եւ գարձեալ վե-
րանալով եւ կամար գալով վերա-
գոյն քան զիաստութիւն: Այլ,
տես, «զամպն» շրով լցեալ,
որպէս ի տիկս եւ ի կախ ունի
յաւդդ եւ ոչ բափի ի վայր մինչեւ
Արարիչն հրամայեսցէ:

Ճառ Ա

Եւ հանգի կոչումն յոր-
շորշման Աստուծոյ հայրական
միայն է սեփական որք մնացեալ
յայցանէ բնաւիցս արարածոցս
բնութենէ, բանզի միայն նա է
Հայր, որ միշտ Հայր եւ ոչ երրէ
Որդի որպէս Որդի Աստուծոյ
միայն է Որդի եւ Հայր շեղեւ ու-
մեք: Որպէս առ մեզ փոփոխին ա-
նուանես, որ եղականէ եմք, քանզի
որ այժմ առ մեզ հայր ասի, է եր-
բեմն, որ լեալ է այլոց որդի, եւ
գարձեալ, որ առ մեզ որդի կոչի,
լինի, զի եւ այլոյ հայր անուանի:
Ճառ Ժ:

Ճառ Ժ

ընտրության օրենքն է, որ տրվեց Աղամին։ Վերջինս սակայն ի չարս կիրառեց այդ օրենքը և զրկվեց Աստծո հետ լինելու երանությունից։ Բարոյական օրենքը տրվեց Նոյին, որ աստվածահաճու ընթացքով ապրեց հինգ հարյուր տարի։ Գրավորական օրենքը տրվեց Մովսեսին, որն իր ժողովրդին կարգադրեց գուների սեմերի վրա գրել, կապել իրենց բազուկներին, դնել գրապանակների մեջ և տեսապես աչքի առջև ունենալ դրանք։ Մարդարեական-ը տրվեց մարդարեներին, որոնց Հոգիներում փայլատակեցին Ս. Հոգու շնորհները, ինչպես արևի ճառագայթները ջինջ հայելու մեջ։ Մրաշնորհիկ «անսուտ տեսութեամբ» նրանք խոսեցին կատարվելիք բաների մասին։ Ավետարանական օրենքը Հողմի ձայնով և հրեղեն լեզուների կերպարանքով Վերնատան մեջ տրվեց առաջալներին։ Եվ այս եղակ ոչ թե իրեւ մասնակի ու ժամանակավոր շնորհ, այլ լրումով և հարատևորեն նրանց մեջ ու նրանց հետ լինելով։ Առաջալներն այդ բացարձակ օրենքը քարոզեցին ու հոչակեցին բովանդակ տիեզերքով մեկ։

Ինչպես օրենքն է հինգ կարգի բաժանվում, այնպես էլ՝ հավատքը. Հավատք Ս. Եղրորդության, Որդու մարդեղության, բովանդակ արարչությունը անգոյությունից Աստծո գորությամբ գոյության կոչվելու, մեռելների. Հարության և Հավիտենական հատուցման նկատմամբ։ Հավատքի այս հինգ կարգերին համապատասխանում են բարեպաշտ կյանքի հինգ գլխավոր պայմանները։ Հրաժարվել սպանությունից, չնությունից, գողությունից, սուտ վկայությունից և ցանկությունից՝ սեփական կամքից։

Վկայակոչելով եփագր Պոնտացու միտքը Աստծո բնէութան վերաբերյալ (Ճառ Բ)՝ հեղինակն ընդգծում է վարդապետական այն հիմնադրությը, թե Աստված մեկ ու միակ է, ունի գերպարզ, անտրոհելի բնություն։ Եթե մենք՝ եղական արարածներս բաղադրված ենք բազմաթիվ ու զանազան տարրերից, ապա Աստված ունի անլուծելի, անխառն, համակլավ, բարի, ազնիվ, միատարր բնություն։ Աղամորդիներից նա, ով հաղորդակից է այս գերպարզ լավին ու բարուն՝ մոտիկ է Աստվածությանը։ Մինչեւ բազմակիությունը տրոհելի և լուծելի է. տրոհելիությունը հատուկ է մարմնին, իսկ անտրոհելիությունը՝ Հոգուն։ Այս նույն ճառում Վարդանը խոսում է Աստծո հության և անվան հարաբերության մասին։ Աստվածաբան հեղինակը նկատում է, որ հությունը նախորդում է անվանը։ Բայց քանի որ Աստծո ինքնիսկույթ բնությունը սկզբունքորեն անընկալելի և անհայտ է մեզ, ուստի «Տէր», «Աստված» անվանումներով բացարձակ էությունը դրսենորում է իր երկու կարեռագույն, աղամորդուն հականալի հատկությունները։ «Տէր» անունով մատնանիշ է արգում այն անառարկելի ճշմարտությունը, թե միայն նա է ստույգ գոյ և էություն, և որ մենք, լինելով եղական, գոյության ենք կոչվել նրա կողմից։ «Տէրը» ցույց է տալիս նաև Աստվածության իշխանական և դատողական գորությունը, իսկ «Աստված»-ը՝ արարչական և բարեգործական

կարողությունը։ «Ես եմ Տէր Աստված քո» արտահայտության մեջ «Տէր»-ը նախորդում է «Աստված»-ին այն պատճառով, որպեսզի եգիպտական գերությունից հանելիս ընտրյալ ժողովուրդն իրենից վախենար ինչպես ծառան Տիրոցից։ Մինչեւ հետևող «Տէր»-ին հետևող «Աստված» անվամբ շշտվում է նրա բարերար ու բարի լինելը, որով իր ժողովրդից չպահանջեց հաշիվ տալ նրա անբարո վարքի համար։ Նվազ հետաքրքիր չէ այն միջոցը, որի շնորհիվ Վարդան վարդապետը բացարձում է Ս. Եղրորդության վերաբերյալ Տիրեղարական եկեղեցու վավերացրած ուսմունքը (Ճառ Բ)։ Նա ցույց է տալիս, որ Եղրորդական աստվածաբանության ակունքը անթեղված է նախաքրիստոնեական շրջանում։ Այս նպատակով Վարդանը վկայակոչում է հետևյալ պատմությունը. եթե Պտղոմեոս արքայի առջև տարբեր թարգմանիչների թարգմանությունների համադրումով ստուգում էր Յոթանասնից թարգմանության վավերականությունը, այդտեղ ներկա Հերմես եռամեծ փիլիսոփան բոլորի ուշադրությունը հրավիրում է Երկրորդումն օրինաց «Լուր հարայէլ, Տէր Աստուած քո Տէր մի է» բառերի վրա։ Աստվածային հայտնությամբ համակված նա հրեաներին բացատրում է, թե Աստված երեք անձ է և մի բնություն, ինչը փաստվում է «Տէր Աստուած», «Տէր» երեք անունների և «մի» բառի առկայությամբ։

Աստծո մասին վարդապետության կարեռը պահերից է նաև այս աշխարհում Աստվածությունը տեսնելու անկարելիության վերաբերյալ հեղինակի հայտնած միտքը, որ գալիս է Հայրախոսական աստվածաբանությունից։ «Էրբրւ» և «Որպէս» բառերի տեղին և մտացի օգտագործումով հեղինակը հստակուն զատորոշում է «կերպարանքը», «նմանութիւն»-ը և «տեսիլ»-ը՝ «գոյութիւն» եզրից։ Մեկնաբանելով «Այս տեսիլ նմանութիւն փառաց Տեառն» սուրբգրային տեղին (Եզեկ.) Վարդան վարդապետը նկատում է, որ այստեղ եզեկիել մարգարեն խոսում է ոչ թե Աստծո էուրյան (գոյության) և փառի իրական դրսեորման, այլ միայն նույն այդ փառքի նմանության մասին։ Եվ սա վերաբերում է ոչ միայն եզեկիելին, այլև՝ Մովսեսին և մյուս մարգարեններին։ Վկայակոչելով Ելք ԼԳ 30, Ա Յովկ. Դ 12 տեղիները՝ հեղինակը բացատրում է, թե սա ոչ

¹ Ս. Իրիմեոսի կողմից օրինակարգված Աստվածատեսության եռաստիճան համակարգում այս աստիճանը հորշորշվում է մարգարեական։ Ըստ առաքելական այս հոր, մարգարենների տեսածները ոչ այլ ինչ էին, եթե ոչ լոկ «Տիրոց հրաշալի նմանությունները» (Similitudines claritatis Domini), որոնք շուրջ են Աստվածության ապագա հայտնության։ Ընդդեմ հերձուածոց Դ 20, 10. տես В. Лоссий, Боговидение в Библейском образе мысли и богоомыслии отцов первых веков, - «Богословские труды» (=БТ), сб. 18, М., 1978, с. 133:

ԹԵ ԱՍՏԾՈՆ ԿՈՂՄԻՑ մարդու հանդեպ գործադրվող արհամարհանքով մարդուն անմատչելի մնալու ինքնարացարձակեցման վճռով է պայմանավորված, այլ՝ ադամորդու ապականված բնության մեղսալի վիճակով, ինչը հնարավորություն չի տալիս տեսնել Աստծուն: Ի տարբերություն բյուզանդական աստվածաբանության մեջ (Ա. Հովհան Ռոկբերան Ս. Գրիգոր Նյոււացի) Աստծոն էությունը հանդերձալ կյանքում տեսնելու անկարելիության մասին հայտնված տեսակետի, որ հիմնված է «զԱստուած ուրուք երեք չիք տեսեալ» (Ա Յովհ. Դ 12) խոսքի վրա՝ Վարդանը նկատում է, որ այդ արտահայտությունը վերաբերում է բացառապես ժամանակի ու տարածքի մեջ կենցաղավարող մեր «արարածական բնութեան»ը: Ուստի եթե այս աշխարհում մենք տեսնում ենք Աստծոն գոյության և փառքի սոսկ նմանությունը, ապա աստվածացած աղամորդիները հանդերձալ կյանքում կտեսնեն Աստծոն բուն իսկ գոյությունը ու փառքը. «որպէս եւ էն» (Ա Յովհ. Գ 2) «դէմ յանդիման» (Ա Կորնթ. Ժ Գ 12) (Ճառ է): Վարդան Արևելցու այս մեկնաբանությունն ինքնին մերժումն է կաթողիկ Արևմուտքի այն տեսակետի, թե Հայ եկեղեցին, կուրորեն հետեւելով Արևելյան ավանդույթին, անկարելի է համարում հանդերձալ կյանքում Աստծուն տեսնելը²:

Վարդան վարդապետն իրազեկ է միջնադարում առավել հաճախ կիրառվող բառային ստուգաբանություններին: Այս կապակցությամբ ուշացը է հեղինակի այն միտքը, թե անուններն ու բառերը ինքնին ստուգաբանում և բացատրում են իրերի բնույթն ու բովանդակությունը, որովհետև կամ իրն են ներկայացնում կամ նրա գործը և կամ նրա ձայնը: Այսպես «մարդ» բառը հայտնում է այդ անվան մեջ առկա բարձր բովանդակությունը, քանզի «պատկեր եւ փառք Աստուծոյ է» (Ա Կորնթ. Ժ Ա): Հիմք ընդունելով սուրբքային այս տեղին՝ Վարդան վարդապե-

¹ Այս միտքը հաստատվում է հեղինակի «Վասն Կառացն Եզեկիել» երկում. «Նախ պարտ է աստուածանալ եւ բազաւորի յաւիտնեց ի պարգևաց նորազոր ցուցանէ սարն հանդերձել, եւ ապս արժանապէս զիշմարիտ Աստուածն աստուածացեց եւ Թագաւորն բագաւորեցելոց» (Ճառ Ը): Միտքը համերաշխվում է Ս. Իրինեսոսի հետևյալ բառերին «Բայց փրկիչն ամենուրեք տեսանելի է լինելու այնքանով, որքանով արժակի կիմեն նրան տեսնողները» ընդեմ երդուածոց. Ե 36.2 տես՝ Լոսսկի, Եօգօւնեա, ս. 135

² Տես՝ Բ. Լոսսկի, Պреданние отцов и сколастика, БТ, сб. 18, с. 119: Եթե նդիշեց վարդապետը (եղ.) Պայծառակերպության խորեւորդը մեկնաբանելիս այն նույնացնում է Արքայուրաց հայտնության հետ (Հ. Քյոսեյան, Դրվագներ Հայ միջնադարյան արքաների աստվածաբանության, Ս. Էջմիածին, 1995, էջ 93–94), ապա Հովհաննես Կովկեն Տարոնեցին (Ժ–ԺԱ դդ.) «Ոչ ոք տեսանէ զերսս իմ եւ կիա» (Ելք Լ 9 20–23) աստվածային խոսի «Երեսս»-ը նույնացնելով Աստվածության էությանը՝ նկատում է որ Պայծառակերպման պահին Թափոր լեռան վրա ներկա Մովսես մարգարեն՝ “զաստուածային էութիւն ի մարմնի նառագայթեալ ետես” ՄՄ. ԺԱ. 6012, թ. 78ա–86թ:

տը թափանցում է դրա աստվածաբանական խորհրդի մեջ և այլաբանական հետևյալ բացատրությունն է տալիս: Եթե «մարդ» բառը չըջենք, ապա հակառակ ուղղությամբ կստանանք «դրամ»-ը, որի վրա դրվագվում է թագավորի պատկերը: Ի պատիվ այդ պատկերի էլ արժեկորպում է դրամը և շահ բերում: Սա նշանակում է, որ «դրամ=մարդու» վրա է հանգչում նախատիպի՝ Աստծոն չորչը, ինչով և բարձրանում է «մարդ» բառի պարունակած խորհուրդը: Ստուգաբանվող բառի վերջին տառը հանելիս մնում է «մար», որը երբայցեցիրեն և ասորերեն նշանակում է «տեր»: Անվան այս իմաստը առավելագույնս ընդարձակում է բառիս աստվածաբանական տարածքը: Հեղինակի ստուգաբանական դիտարկումներից են նաև հետևյալները. Հորելյան՝ Ազատություն («քանզի ասէին, թէ յիսուններորդի յորելինին եղեւ ազատութիւն ի ծառայութենէն եղիպտացւոցն»), Ճառ Գ, Բ, Շարաթ՝ Հանգիստ («... եւ դու ի մեղաց դադարեսց գոնեա ի շաբաթուն, զի եւ անուն աւուրն Դատարկութիւն է եւ Պարապումն կոչի», Ճառ Բ), Արեղա («Հայր», Կրոնաւոր (=խաչակիր. «Ալեղայն հայր ասի եւ Կրաւնաւորն՝ որ կրէ զիաշն Քրիստոսի՝ յուսն բարձեալ» Ճառ Գ), Քահանա՝ Քաւիչ («զի Քահանայն Քաւիչ կոչի եւ միջնորդ Աստուծոյ եւ մարդկան», անդ), Եպիսկոպոս՝ Տեսուչ («վասն զի Տեսուչ ասի եպիսկոպոսն եւ Ռատիկան...», անդ), Եկեղեցի՝ ժողովուրդ («Եկեղեցի կոչի ժողովուրդք քրիստոնէից...», անդ), Կորակը՝ Հորը տեսնողը (Ճառ Ե) և այլն:

Ուշագրավ է գույնի աստվածաբանական մեկնությունը, որ տրված է «Վասն կառացն Եզեկիէլի...» ճառում (է): Հետեւելով Անտիկ իմաստասերների դասդասմանը՝ հեղինակը նշում է, որ գույները ներկայացնու են բնական զգայության չորս վիճակ՝ տաք, ցուրտ, կծու և տափակ: Սրա՝ բաղկացած են երկու հիմնական տեսակից՝ սպիտակից և սևից: Եզեկի տեսիլքում բոլոր գույները ներկայանում են իրենց խառնածին բնահ կության միաժամանակյա հավասար դրսեորմամբ: Վկայակոչելով՝ տոնին՝ մեկնիչ հեղինակը նշում է, որ յուրաքանչյուր գույնի լիովին վասարազոր ինքնակա կեցությունը (երբ բոլոր հնարավոր գույ դրսեորպում են միաժամանակ) բնորոշ է վերնյութական վիճակների ըոնք չի կարելի ընկալել այսրաշխարհային զգայություններով, քը բնական աչքը անկարող է տեսնել բոլոր գույները միաժամանա միասնաբար: Ինչո՞ւ. որովհետև դրանք իրենց միասնության մեջ «լ նալիք իցեն եւ աստուածայինք»:

Հեղինակը քաջ տեղյակ է Անտիկ փիլիսոփայությանն ու բնա տությանը: Այս տեսակետից հատկապես բնորոշ է «Գոհանամ զԱստու վասն ամենեցուն... այլ կամիմ հինգ բանս խոսել...» բնաբանով Կորնթ. Ժ 18–19) Ժ ճառում հինգ թվի վերաբերյալ «արտաքինները ունեցած տեսակետների շաբաթը»: Համաձայն նրանց մարդկային բա

նականությունն ունի հինգ պատճառ. ապացուցական, տրամաբանական, ճարտասանական, մասնական, քերթողական: Ապացուցականի մեջ է մտնում լիովին ճշմարիտ խոսքը, քերթողականի մեջ՝ սուտը, ճարտասանականի մեջ՝ ստի հետ խառնված ճշմարտությունը, տրամաբանականի մեջ՝ երբ ճշմարիտը գերակշռում է ստին: Սրանից զատ արտաքինները կարգորշում են հոգու երկու զորություն՝ տեսական և կենդանական: Տեսականի մեջ են մտնում ճանաչողական հինգ մակարդակ. զգայություն, երևակայություն, կարծիք, տրամախուռություն և միտք: Սրանց մեջ բարձրագույն ճանաչողությունը, տրամախուռությունն ու միտքն է: Առաջինը Հավաստի ճշգրտությամբ գիտե իրերի սահմանը, իսկ երկրորդը բոլոր մատչելի գիտելիքները կարող է ներամփոփել իր մեջ: Հոգու կենդանական զորությունն են կազմում կամավորությունը, ընտրողությունը, ցանկությունն ու բարկությունը: Հոգու տեսական զորությունը մաքրում է կամքն ու ընտրողությունը և թույլ չի տալիս «անպատճ» կերպով բարկանալ և «հոռի» բաներ ցանկանալ:

Վկայակոչելով Պորֆիյուրի նշանավոր դասակարգումը (Սեռ, Տեսակ, Տարբերություն, Հատուկ, Պատահումն)՝ Վարդանը Սեռի մեջ զետեղում է ամեն կենդանի էակ (Աստված, Հրեշտակ և այլն), Տեսակի մեջ՝ կենդանի արարածների տեսակները (մարդ, արծիվ և այլն), Տարբերության մեջ՝ իրարից զանազանվող երեսույթները (կենդանիներ, քարեր, քամի, ջուր և այլն), Հատուկի մեջ՝ եզակի երեսույթները, որոնք բնորոշ են միայն այդ տեսակին (մարդուն՝ ծիծաղելը, կրակին՝ այրելը և այլն), պատահման մեջ մտնում են այն երեսույթները, որոնք իրերի լոկ արտաքին հատկանիշն են կազմում (ինչպես կաթի, ձյան, կրի ճերմակ լինելը և այլն) և որոնց լինելը չինելը էապես չի ազդում իրերի հատկության վրա:

Վարդան Արևելցու ժէ-իթ ճառերն ունեն ընդհանուր աստվածաբանական-դաշտանաբանական բովանդակություն: Դաշտանաբանական մասնավոր շահեկանությամբ օժտված են Հատկապես ժէ, ժլ ճառերը, որոնք շարադրված են քաղաքական իրավիճակի տիրական թելադրանքով: Դրանց մեջ երեսում է հեղինակի աստվածաբանական մտակառուցման կարդությունն ու հմտությունը: Այս կարգի աշխատություններից առաջին հերթին հիշատակելի է «Գիրք թղթոց»-ում տեղ գտած հեղինակի «Թուղթ Կոստանդեայ կաթողիկոսի Հայոց, զոր գրեաց առ Հեթում թագաւորն ի յաստուածապահ դղեկէս, ի հայրապետական աթոռոյս Հռոմելլահէս, ի մայրաքաղաքն Սրբ, պատասխանի թղթին, որ ի պապէն Հռոմայ բերաւ առ թագաւորն Հայոց Հեթում, ի ձեռն լիկաթին, որ կոչէր Տիմանչ, ի թույլ Հայոց ի ՈՂԵ (1246), ի ձեռն արդիւնական վարդապետին Վարդա-

նայ, յարմար իրիս» ընդարձակ խորագրով երկը¹: Այստեղ Վարդան Արեւելցին քննության է առնում լատին աստվածաբանության բոլոր խոցելի կետերը (Հոռոմի աթոռի գերագահություն, Փելիորքի, երկու բնություն, Հոգիների արարումը նախորդում է մարմիններին, Մարիամը լոկ կույս է, ենթակայություն՝ սուլորդինացիա, գ. գ ամուսնությունը օրինավոր է, բիրկաթուր՝ քավարան) և մի առ մի մերժում դրանք: «Պատասխան այդ թուղթը, ինչպես նկատում է Լ. Խաչիկյանը, հայ դավանաբանական գրականության գլուխ գործոցը կարելի է համարել»²: Հարցադրումների խորությամբ ու տրամաբանական հիմնավորվածությամբ Վարդան վարդապետի խնդրո առարկա ճառերը չեն զիջում այս թղթին:

Ժէ ճառը, որ կրում է «Դաւանութիւն Հաւատոյ ուղղափառութեամբ սրբոյ վարդապետին Վարդանայ ի խնդրոյ սրբազնան կաթողիկոսին Հայոց Կոստանդեայ» խորագիրը, շարադրված է Կոստանդին Ա. Բարձրաբերդցի կաթողիկոսի (1221-1267) Հորդորով ամենայն Հավանականությամբ 1241-1246, 1248-1251 թթ., երբ Վարդան վարդապետը գտնվում էր կիլիկիայում և սերտորեն համագործակցում նրա հետ³: Աշխատության մեջ շարադրված են Հայ եկեղեցու որդեգրած դաշտանական գլխավոր սկզբունքները, որոնք հիմնված են աղքեն բյուլեղացած երրորդաբանական և Քրիստոսաբանական համակարգի վրա: Ի տարբերություն Հեթում արքային հղած հիշյալ երկի, որ ունի գլխավորապես հակածառական ուղղվածություն, Վարդանի այս աշխատությունը ներկայացնում է Հայ եկեղեցու դաշտանական աստվածաբանության կարեւորագույն հիմնակետերը: Ի տարբերություն այդ շրջափուլում կիլիկյան որոշ վարդապետների, որոնք ի գին դաշտանական նահանջի, փորձում էին Արկմուտքի հետ շիման ընդհանուր եղբեր գտնել, Վարդանը, հետեւ կով Արևելյան վարդապետների արդեն ավանդական դարձած անտեղիտալի սկզբունքայնությանը, ակնածու ճշգրտությամբ շարադրում է Հայ եկեղեցու դաշտանական հրահանգները: Ենելով դրանց հայտնութեանական բնույթից, հեղինակը շեշտում է այդ հրահանգներին հավատարիմ մնալու մեծագույն անհրաժեշտությունը: Դաշտանական հրամանակարգ (դոգմա) ճշմարտությունների հաստատագրումը կատարվում է սրբազն ավանդության փայլուն իմացությամբ: Այսպես, Ս. Երրորդության անդրանցականությունը, ուստի և՝ վերժամանակային և վերտարածքային բնույթը

¹ Տե՛ս «Գիրք թղթոց», Թիֆլիս, 1901, էջ 503-5-9, թ տպ. խմբ. Ն. Արք. Պողարեանի, երրուսաղեմ, 1994, էջ 657-665:

² Լ. Խաչիկյան. Կոստանդեայ Բարձրերդցու խրատական բուլը՝ առաքուած Արևելյան Հայաստան, 1251 բուլականին, «Բանքեր Մատենադարանի», 1958, Ն 4, էջ 269:

³ Փ. Անքապեան, Եշվ. աշխատ., Գիրք Ա., էջ 37-39:

ցույց տալու նպատակով Հեղինակն ասում է, որ այդ բացարձակ ճշմարտության մեջ չկա «մեծութիւն եւ փոքրկութիւն, ոչ խոնարհութիւն եւ բարձրութիւն, եւ ոչ ոմն յաջմէ եւ ոմն յահեկէ, զի ոչ է նա ի տեղւող եւ ամենեւին անդ իմացեալն աջ է եւ աջողակ եւ անուն ձախոյ ոչ լսի անդ, եւ ոչ է անդ ոմն աւագ եւ ոմն՝ կրտսեր, զի ժամանակաւորաց է այս»: Ա. Երրորդության այսօրինակ մեկնաբանությունը համերաշխվում է ս. Բարսեղ Կեսարացու¹ և Մամբրէ Վերծանողի Երրորդաբանական դիտումների հետ: Առավել ակնհայտ է կապը հատկապես Մամբրէ Վերծանողի Հետ. այս Հեղինակի ճառերից մեկում ասվում է. «Ոչ մեծ եւ ոչ փոքր ի Սուրբ Երրորդութեանն երեւի, զի մեծ եւ զփոքր, զծանր եւ զթեթեւ, զշատ եւ զսակաւ, ժամք եւ ժամանակք բովանդակեն: Խսկ ուր ոչ ժամք եւ ոչ ժամանակք, ոչ չափ եւ ոչ կշիռ մերձենայ յանբաւելի բնութիւնն, անդ ոչ նկարի ոչ փոքր եւ ոչ մեծ»²:

Խոսելով փոխներթափանցմամբ կատարված Բանի մարմնավորման և մարմնի աստվածացման վերաբերյալ՝ Հեղինակն ասում է, որ այդ միավորման ժամանակ կողմերը պահպանում են իրենց ինքնակայությունը. «ոչ փոխեալ եւ ոչ փոփխեալ, զի անճառելի լոյսն ճառագայթ զփոփխելի նիւթովն փայլատակել կայծակն իմն նոյնակերպ եւ նոյնագործ բանին հրաշաբուսեալ կատարիւր...»: Այս միտքը քաղված է Մովսես Խորենացու անվամբ Հայտնի Վարդապառի ճառից, ուր կարդում ենք. «Յորովայնի Կուսին զանփոփխելի լուսոյն ճառագայթ զփոփխականաւն փայլատակեաց զնիւթով կայծակ իմն անդուստ նոյնակերպ հրաշաբուսեալ»³:

Շարունակելով իր խոսքը Վարդան Արևելցին գրում է. «Երկու կատարեալ ի մի կատարեալ կենդանի գլխաւորեալ՝ անճառ խառնմամբ միաւորեալ, որպէս ձայն՝ ի բան եւ բան՝ ի գիր, լոյս ընդ աւդ եւ հուր՝ ընդ երկաթ...»: Հայ, և ոչ միայն Հայ, դավանաբանական մատենագրության մեջ լանորեն տարածված Հնարներից է բնությունների հարաբերությունը պարզաբանող երկաթի և կրակի օրինակը: Քրիստոսաբանական այդ կարևորագույն իրակությունը մեկնաբանելու նպատակով, Վարդան վարդապետն իր նախորդների նման⁴, վկայաբերովմ է այդ օրինակը: Ավանդության հետ աղերսը դրսերպում է նաև առանձին եղբերի օգտագործման մեջ: Օրինակ վերոբերյալ Հատվածում «եւ անուն ձախոյ ոչ լսի անդ» արտահայտության մեջ «ձախ»-ի որպես բացասական հասկա-

ցության աստվածաբանական վերլուծումը կապված է Գրիգոր Լուսավորչի «Վարդապետութեան», Եղիշեի «Յերեւումն Տեառն առ Տիրերեայ ծովուն» ճառի հետ⁵: Աստված-Բանի մարդկային մարմնի հետ ունեցած միավորման կամ միության բնույթը ցույց տալու նպատակով Հեղինակի կիրառած «աստուածախառն» եղբը օգտագործվել է «Յաճախապատում» ճառերում, «Վարդապետութիւնում», և. Գրիգոր Նարեկացու Աղոթամատյանում, Ս. Եպիփան Կիպրացու Տիրոջ Թաղման նվիրված ճառում, «Ճաշոց» ծիսամատյանում և այլուր⁶: Վարդանը իրազեկ է նաև Հերձվածողական զանազան տեսակեաների. առանց անունը տալու նա ակնարկում է Պեղագիոսի (360-418) և Հուլիանիտների (Զ դ.) այն տեսակեաը, թե Տերը ստացել է Աղամի նախամեղսական մարմինը: Հերքելով այս թյուր տեսակեաը Հեղինակը գրում է, որ Տերը ստացաւ Աղամի բնական մարմինն ու Հոգին, որպեսզի փրկագործությունը լիակատար լինի, «քանզի որովք նոքին առան ի Տեառնէ, եւ Եղեւ բոլորովին փրկութիւն»:

ԺԸ ճառը որ «Յաջագս բնութեան, թէ զինչ իցէ ըստ ինքեան իմացեալ՝ ի փառս Աստուծոյ» խորագիրն է կրում, ունի կիսաբնագիտական, կիսադապանաբանական բնույթի: Աստվածաբանական իր խորհրդածությունները հաստատելու համար Հեղինակը, իրեն. Հատուկ քաջատեղյակությամբ օգտվում է ոչ միայն Աստվածաշնչից և Հայրախոսական աղբյուրներից (Փիլոն Երրայեցի, Գրիգոր Նյուսացի, Գրիգոր Աստվածաբան), այլև՝ արտաքին իմաստասերներից (Պորֆյոր): Այստեղ Հեղինակը ցրում է այն տարակույսը, որ շատերի մեջ առաջացնում էր ս. Կյուրեղ Ալեքսանդրացու, և. Աթանաս Ալեքսանդրացու և ս. Գրիգոր Աստվածաբանի երկերում Տիրոջ երկու բնության վերաբերյալ հիշատակումը: Եկեղեցու Հայրերը այսպես էին ասում, որպեսզի բացառեն այն շփոթը, որ առկա էր Տիրոջ մարդեղությունն մերժող երկութականների Հերձաւածողական վայրիկերո պնդումների մեջ: Մինչդեռ դավանական տեսակետից նրանց հաստատագրած գաղափարներն անխոցելի են, քանզի նրանք ընդգծում են մեկ միավորյալ բնության պարագան, ինչը կենտրոնական տեղ է զբաղեցնում Հայ եկեղեցու քրիստոսաբանության մեջ: Բնագիրը շահեկան է նաև Հայոց լեզվի բառագանձը Համալրելու առումով: Նրանում առկա անվնասախառն («ՅԱստուծոյ է բան եւ անվնասախառն բանականութիւն»), արարչազոյցն («Դիւրին էր կալ ի կայ ի յարարչազոյցն սահման բնութեան»), դուլափ («Իրաւք առնէ զամենայն ինչ իրեւ զդուկափ, որ շրջելովն հանէ ջուր ի դրախտ») երիգացեալ /«կամիս կթել խաղող ի մորենոյ, մշակդ երիգացեալ եւ փշաւտ անդաստանի»/, հոմափառ /«սիրով զաւրացեալ յերեքերեւեան Աստուածութիւն ի հոմափառ եւ

¹ Տե՛ս «Գանձասար», Դ, էջ 212-213:

² Տե՛ս Ա. Տեր-Միքելյան, Հայաստանեայց սուրբ Եկեղեցու Տրիստոնեականը, Տփոլիս, 1900, էջ 84:

³ Տե՛ս «Մովսեսի Խորենացոյ մատենագրութիւնն», Վենետիկ, 1865, էջ 332:

⁴ Տե՛ս «Գանձասար», Բ, էջ 210-211, 218, ծնբ. 66ա-66բ:

⁵ Տե՛ս Քյոսեյան, Դրվագներ, էջ 94-96:

⁶ Տե՛ս «Նոր բագիրէ հայկացեան իսուսի». Խո. Ա. Վենետիկ. 1836, էջ 323:

ի մի բնութիւն», յարաշուրջ /«նախ եւ առաջին յետ կատարմանն արարածոց զբնութիւն արար եւ յաղինեաց զնա յարաշուրջ ընթացիւքն երկնի»/ բառերը բացակայում են Նոր Հայկագեան բառարանում:

Վարդան Արևելցու ճառախոսական մեկնաբանական վաստակի մեջ առանձնահատուկ տաղ են զբաղեցնում պատճառ-լուծմունքները: Ներկա հրատարակության մեջ «ի խնդրոյ մավուցուղաց...» խորագրով ընդգրկված միավորը (ժթ) ս. Բարսեղ Կեսարացու նշանավոր «Հարցողայ» գրքի պատճառ-լուծմունքն է: Այստեղ շարադրված է վանական կանոններ պարունակող այդ նշանավոր երկի գրության շարժառիթը և տրված որոշ դժվարընկալելի արտահայտությունների կարճառությունը²²:

Ինչպես երեւում է, Վարդան Արևելցու ճառերը, վայելելով բավականին լայն հեղինակություն, տարածված են եղել միջնադարյան Հայաստանի վարդապետարաններում: Գլածորյան համալսարանի սան Հովհաննես Մործորեցին (+1338) իր ավարտածառը շարադրելիս աչքի առջև է ունեցել Արևելցու «ի տասնաբանեան աւրէնսն» ճառը: Այդ է վկայում հետեւյալ զուգադրությունը:

Վարդան Արևելցի

Վասն որոյ ատին ի պաշտամ զմասունս արարածոց. ոմանք զԱրեգակն պաշտեցին եւ Վահագն կոչեցին եւ այլ զԼուսին եւ Արտեմի անյնեցին, կես զերկուս կիսագունդ երկնից, եւ մանկունս Զրուանայ կարդացին, այլ զամենյան երկին եւ Կոռոնս անուանեցին, ոմանք զաւդու եւ Ադոնիս անյնեցին, կես զերկիր եւ Դեմետր, ոմանք զջուր եւ Պիսիդոն կոչեցին, այլ զիուր եւ Հեփեստոս անուանեցին, այլ զմոլորական եւ՝ զան մոլար աստեղս եւ զանազան զանուանս կոչեցին: Եւ այսու ոչ շատացան, այլ եւ արարին զկերպարանս նոցա...

Հովհաննես Մործորեցի

Քանզի ի շատ մշակութենէ Նորա աստուածածուցին ոմանք զչորս սկզբունս զերկիր, եւ զջուր, զաւդ եւ զիուր, եւ ոմանք զԱրեգակն եւ զԼուսին եւ զայլ լուսաւորս, Վահագն եւ Արտեմիս ասացին եւ կես միայն՝ զերկին եւ ոմանք՝ առ հասարակ զամենյան աշխարհս: Եւ զեշմարիտ էին զանունն, որ ծնաւդ եւ իշխան էր բոլոր էիցս, ծածկեցին եւ սուտանուն կոչմամբ ի վեր ասացեալ երին. Դեմետր եւ Պիսիդոն եւ Հեփեստոն եւ այլ այսպիսիս առասպելարար մոլորեամբ կոչմունս ընձեռնեցին եւ զլսելիս մարդկան արվեստակեալ բանիւմ առ ի հաւանեցուցանել կախարդեցին: Նա եւ զշրջագայութիւն երկուս կիսագնդացդ, որք յանախարար եւ անդադար

Նոր Հայկագեան բառարանում (ՀՀՆԲՀ) բացակայող բառերի ցանկը տե՛ս վերջում:

շուրջնիս գալով ի հարկէ զմիմեանս փոփոխեն ըստ... «Հովհանիսի Մործորեցու հոգացեալ քանչես». ՄՄ, ձեռ. 627, թ. 28 ա:

Վարդան Արևելցու ճառախոսական-մեկնաբանական վաստակի մեջ առանձնահատուկ տաղ են զբաղեցնում պատճառ-լուծմունքները: Ներկա հրատարակության մեջ «ի խնդրոյ իմաստուն մակացողաց...» խորագրով ընդգրկված միավորը (ժթ) ս. Բարսեղ Կեսարացու նշանավոր «Հարցողայ» գրքի պատճառ-լուծմունքն է: Այստեղ շարադրված է վանական կանոններ պարունակող այդ նշանավոր երկի գրության շարժառիթը և տրված որոշ դժվարընկալելի արտահայտությունների կարճառությունը²²:

* * *

Եթե աստվածաբանական ճառերն աչքի են ընկնում տեսական խոր թափանցումներով, վարդապետական շահեկանությամբ, ապա ներքողներ՝ գեղարվեստական ակներև արժանիքներով²³: Սակայն սրանք ևս անմասն չեն նյութի թելադրած աստվածաբանական բովանդակությունից: Զգացումի, հույզի ազնիվ պոռթկումները հաճախ խոնարհ ներդաշնակումով ենթարկվում են բովանդակությանը: Այս տեսակետից առավել ուշագրավ է Հովհաննես Մկրտչին նվիրված ներդողյանը, որ ամենայն հավանականությամբ գրվել է 1257-1271 թթ.³: Արձագանքելով ավանդույթի ուժատացած մեկնաբանությանը⁴, Վարդան վարդապետը աստվածաբանութեն կարգորշում է Հովհաննես Մկրտչի գերը: Նա Հորջորջվում է Մարգարե, Առաքյալ, Քահանա, Փեսաւեր, Կարապետ, Արույսյակ, Մկրտչէ: Հեղինակը մեկնաբանում է այս անուններից յուրաքանչյուրը: Հովհաննեսին Մարգարե ենք անվանում, քանզի նա օժտված է տեսանողի արժանիքով: Սակայն նա գերազանցում է մարգարեներին նրանով, որ եթե վերջիններս միայն խոսքով էին քարոզում, սա լինելով բացարձակ հոսքի՝ Բանի ականատեսը բարձրածայն ավետում էր Աստծո Որդու գալստյան

¹ Վարդան վարդապետի անունով հայտնի են նաև ս. Գրիգոր նյուսացու երկերի պատճառ-լուծմունքները, որոնք սակայն նեղգրկված չեն ներկա հատորում:

² Վարդան Արևելցու ներքողների և նրանց գեղարվեստական արժանիքների մասին տե՛ս Փ. Անքապյան, Եշվ. աշխ. Ա, էջ 157-173, թ. էջ 244-255, 260-272, 274-293:

³ Փ. Անքապյան, Եշվ. աշխ. Ա, էջ 173:

⁴ Տե՛ս Հ. Քյուսեյան, Աստու Անձնացին և նրա ներքողը՝ նվիրված Հովհաննես Մկրտչի. «Հանիս ամսօրեայ», 1987, էջ 521-526, նաև «Էջմիածին», 1987, Ա Բ-Գ, էջ 100-106:

մասին: Առաջյալ է հորջորջվում, քանզի առաքյալների նման պատմում է իր Առաքիչ մասին՝ կոչ անելով ապաշխարության: Քահանա է կոչվում, քանզի նրանով լիալրվեց Հին ուխտի քահանայական խորհուրդը, երբ մկրտության պահին իր ձեռքը հպեց Տիրոջ գլխին՝ նրան ավանդելով ճշմարիտ քահանայությունը: Փեսավեր է անվանվում, որովհետև լսեց Փեսայի (Քրիստոսի) ձայնը, իմացավ նրա խորհուրդը, Հորդանան գետն իրաք Հարսի պատմուճան գցեց նրա վրա ու զարդարեց նրան: Կարապետ է, որովհետև Տիրոջ ժողովրդին նախապատրաստում է դիմավորել երկնակոր թագավորին: Արուսյակ է, որովհետև արդարության Արեգակի լույսի ծանուցիչն է: Մկրտիչ է, քանզի նրա միջոցով Աստծո Որդին «Ճեռնադրվեց» գառնալով նոր արարածների Անդրանիկը, որի չնորհիվ մարդիկ արգանդի ավագանում եղաբայրանալով Քրիստոսին՝ Հավասարվեցին նրան: Աստվածաբանական այս նախադրությունից հետո Հեղինակը տարփողական բարձրաշունչ արտահայտություններով պանծացնում է Հովհաննես Մկրտչին: Տարփողական այս ընթացքն ուղեկցվում է Մկրտչի Հին ու նոր կտակարանյան Հայտնի անձանց, իրողությունների (Արել, Ենովք, Նոյ, Աբրահամ և այլն) նրին համադրումով: Վարդան վարդապետն իրեն վայել լայնախոհությամբ խոսում է նաև ազգային իրականության, Հայ եկեղեցում այս սրբի վայելած հեղինակության մասին: Հեղինակի սրամիտ նկատումով Հայոց եկեղեցում Հովհաննես Մկրտչին նվիրված չորս տոները մաքրագործում են տարվա չորս եղանակները և տիեզերքի չորս ծագերը:

Ազգային արժանապատվության բարձր զգացումով են շարադրված ս. Գրիգոր Լուսավորչին, նրա որդիներին, թոռներին, գրերի գյուտին, Հովհաննես Օձնեցի Հայրապետին նվիրված ներբողները: Փ. Անթապյանի ենթադրությամբ գրոց գյուտին¹, Վահրամ Գրիգորիս Վկայասեր կաթողիկոսին նվիրված ներբողները Վարդանը շարադրել է 1241-1251 թթ. Կիլիկիայում եղած ժամանակ Հեթում Ա արքայի կարգադրությամբ, իսկ մասցալ ներբողները՝ 1251-1257 թթ. Կայինաբերդի Ս. Անդրեի վանքում Հաղպատի վանահայր Համազասպ արքեպիսկոպոսի պատվերով²: Այս ներբողների շարադրման շարժառիթը Մեծ Հայքում տակավին շարունակվող մոնղոլական բռնատիրության խավար պայմաններում Հայոց փառագոր անցյալի լուսեղեն դրվագների ոգեկոչումով քաղաքական իշխանությունից զուրկ հայ մարդու ազգային պատվախնդրության ոգին նո-

րոգելն ու արթուն պահելն էր: Այսօրինակ տրամադրությունների գորացման համար իրական նախապայման էր Կիլիկյան Հայկական թագավորության գոյության փաստն ինքնին, մերձակոր անցյալում Զաքարյանների ծավալած հաջող գործունեալությունը³: Անհրաժեշտ էր անցյալի լավագույն գեմքերի և դեպքերի պանծացումով առավելագույնս չունչ ու ավյուն տալ հայոց ազատատենչ ձգտումներին: Ուստի Հեղինակը կոչ է անում. «Զարթիք ի նիրհմանց, արիք ի կործանմանց, կանգնեցէք ի կործանմանց, կացէք եւ գիտիցէք, ծաներուք եւ տեսէք, իմացարուք եւ գիտացէք, զի անէծք բարձեալ եւ աւրհնութիւն ծաւալեալ, դուռն դրախտին բարձեալ է եւ ծառն կենաց ծաղկեալ, բոցելն սուրն վերացեալ է եւ ծառն կենաց համարձակեալ, հարսանեացն ծախ գործեալ է եւ առագաստն պատրաստեալ» («Բան գովեստի սրբոյն Գրիգորի Լուսաւորչի»):

Ներբողներում դրսկորվում է հեղինակի հայրենասիրությունը, ազգի ցավով ապրելու կարողությունը, վեհ ու ազնիվ կարեկցանքը հայրենյաց ցավը ու Հոգսի նկատմամբ: Այս է պատճառը, որ Վարդանի ներբողները սոսկ փառաբանություններ չեն. Հեղինակը ցավ ի սիրտ գրում է նաև «ազգի թերացումների» ու սիալների մասին, «էաք եւ մեք քան զազգս բազումս խաւարատանց, մառախլամած, յուսակորոյսք»²: Ողբերգական այս շեշտերը ներբողները զերծ են պահում սոսկական օրհներգություններ կամ տարփողներ լինելու միակողմանիությունից: Հակադիր վիճակների այսօրինակ մեկտեղումը հարստացնում է ներբողի բովանդակությունը՝ այն դարձնելով կենդանի և աշխույժ:

Ինչպես ճառերը, այնպես էլ ներբողները իրենց որոշակի ազգեցությունն են թողել հետագա եկեղեցական մատենագրության վրա: Այդ են հաստատում Հովհաննես Երզնկացի-Պլուղի, Գրիգոր Տաթևացու և Հովհաննես Կոլոտիկի Լուսավորչին նվիրած ներբողներում առկա Արևելցու համանյութ երկի հետքերը:

* * *

Վարդան Արևելցու Ճառերի և ներբողների քննական բնագրերը կազմված են համաձայն հետևյալ ձեռագրերի.

993 - Ճառընտիր: 1456 թ.: Վերին Նորավան: Գրիչ՝ Մատթէոս: Շաղկող՝ Եսայի: Ստացող՝ Թաղէոս, Ստեփանոս եղբարք: Թերթ՝ 769: Թուղթ: Երկսյուն: Բոլորգիր:

¹ Գրոց գյուտին նվիրված ներբողը հրատարակված է Փ. Անթապյանի աշխատափրությամբ ՄՄ 8775 (279ա-300թ) ձեռագրի և տպագրի (Սոփերք, Բ. Վենետիկ, 1853) հիման վրա («Բանաբեր Մատենադարանի», Ն 7, էջ 377-397), ուստի այն չի ներառնված ներկա հաստորում:

² Փ. Անթապյան, Ա, էջ 171-173:

¹ Նշվ. աշխ., Բ, էջ 244:

² «Ներբողին յորդիս եւ ի բռունս...» տե՛ս Փ. Անթապյան, Աշխ. աշխ., Բ, էջ 247:

1059 - Մաշտոց ձեռնադրութեան: ԺԴ դ.: Թերք՝ 127: Թուղթ: Միասյուն: Նոտրգիր:

1270 - Ժողովածոյ: ԺԴ դ.: Գրիչ՝ Մարգարե: Ստացող՝ Ահարոն բարունի: Թերք՝ 123: Թուղթ: Միասյուն: Բոլորգիր: Առանձնահատկություն՝ անտ:

1324 - Ժողովածոյ: 1281 թ.: Հաղպատ: Գրիչ՝ Հոհան, Բարսեղ, Աբրահամ: Ստացող՝ Բարսեղ Վրդ: Թերք՝ 475: Թուղթ: Միասյուն: Բոլորգիր: Առանձնահատկություն՝ երկրարբառն ու բառավերջին յ-ն բացակայում է:

1398 - Պատճառք եւ մեկնութիւնք Աստուածաշունչ գրոց: ԺԴ դ.: Թերք՝ 473: Թուղթ: Միասյուն: Բոլորգիր:

1518 - Ժողովածոյ: 1594-1600 թթ.: Ամիթ: Գրիչ՝ Ստեփանոս քն: Ստացող՝ Արագիրոն Ռուհայցի: Թերք՝ 325: Թուղթ: Երկայուն: Բոլորգիր:

2041 - Ժողովածոյ: ԺԷ դ. (1676-ից առաջ): Գրիչ՝ Կարապետ Երեց: Երեմիա: Ստացող՝ Աստվածատուր Վանեցի: Թերք՝ 384: Թուղթ: Երկայուն: Նոտրգիր: Առանձնահատկություն՝ երեմն ձայնեղների խլացում. տժգոհ:

2043 - Ժողովածոյ: ԺԵ դ.: Թերք՝ 405: Թուղթ: Միասյուն: Բոլորգիր: Առանձնահատկություն՝ երեմն կիսաձայն և բառավերջին յ-ի բացակայություն, ձայնեղների խլացում. ամպաստան, անկամ, զկալի, խանկարեցաւ, տժգոհ, և ընդհակառակը՝ խուլերի ձայնեղացում. ըմբել, գայթագլել: Վերջակետը՝ խիստ անկանոն:

2195 - Տօնապատճառ: ԺԴ դ. (1349-ից առաջ): Գրիչ, ծաղկող՝ Հովհաննես: Թերք՝ 412: Թուղթ: Միասյուն: Բոլորգիր:

4139 - Տօնապատճառ: 1267 թ.: Հաղպատ: Գրիչ՝ Հովսեփ, Տիրացու գրիչ, Գրիգոր: Թերք՝ 489: Թուղթ: Միասյուն: Բոլորգիր: Առանձնահատկություն՝ երկրարբառի և բառավերջին յ-ի բացակայություն, խուլերի ձայնեղացում, բայց՝ յաւդու, լուսաւորացտ միշտ՝ Յոհանէ:

5197 - Ժողովածոյ: 1274-1280 թթ.: Գետիկ (Մահկանաբերդ գավո): Գրիչ՝ Գրիգոր: Շմավոն: Ստացող՝ Թամբի խաթուն: Սարգիս Վրդ: Թերք՝ 434: Թուղթ: Միասյուն: Բոլորգիր: Առանձնահատկություններ՝ վնասված, մաշված, դժվարընթեռնելի: Նկատվում է խուլերի ձայնեղացում. անգաւ, մանգական, ընգալցուք, ցանգալ, անգանել: Երկրարբառի և բառավերջին յ-ն՝ ոչ միշտ:

5443 - Ժողովածոյ: ԺԳ դ.: Գրիչ՝ Վարդան, Ստեփաննոս քն: Ստացող՝ Գրիգոր: Կազմող՝ Սարգիս: Թերք՝ 408: Թուղթ: Միասյուն:

Բոլորգիր: Առանձնահատկություն՝ խուլերի ձայնեղացում. մանգութիւն, ըմբել: Երկբարբառ և բառավերջին յ-ի բացակայություն:

5596 - Ժողովածոյ: ԺԳ դ.: Գրիչ, ստացող՝ Աստվածատուր: Թերք՝ 346: Թուղթ: Միասյուն: Երկայուն: Բոլորգիր: Առանձնահատկություններ՝ խուլերի ձայնեղացում. մանգամբ, ընգալեալ, ընձայական, ընդրեալք, սակայն՝ անսրաղ, սգաստութիւն, սգուշացուցանել: Միշտ՝ հրշտակ: Բառավերջին յ-ն միշտ չէ, որ գրվում է: Է-ն Ե-ի նման:

5717 - Եսայի Նչեցի, Մեկնութիւն եզեկիլի: ԺԸ դ.: Գրիչ՝ Հովհաննես: Թերք՝ 168: Թուղթ: Միասյուն: Նոտրգիր:

5817 - Ժողովածոյ: 1707, 1715 թթ.: Սեղովն (Ա) Զմյուռնիա (Բ): Գրիչ՝ Ներսես Երեց (Ա): Ստացող՝ Հայրապետ Վրդ (Բ): Թերք՝ 88: Թուղթ: Միասյուն, Երկայուն: Նոտրգիր, բոլորգիր:

5862 - Ժողովածոյ: ԺԳ դ. (1290-ից առաջ): Սյունիք: Գրիչ՝ Սարգիս: Ստացող՝ Տարսահին և Եղբայրը՝ Թաղիաղին): Թերք՝ 322: Թուղթ: Միասյուն: Բոլորգիր:

6869 - Ժողովածոյ: 1365 թ.: Գրիչ՝ Մարտիրոս: Ստացող՝ Մկրտիչ Վրդ: Թերք՝ 261: Թուղթ: Միասյուն: Բոլորգիր: Առանձնահատկություն՝ ականջացտ, գոյնքտ, սիրոյտ:

8132 - Ժողովածոյ: ԺԴ դ. (չուրջ 1301 թ.): Գրիչ՝ Թորոս Դպիր, Հովհաննես: Թերք՝ 214: Թուղթ: Միասյուն: Բոլորգիր:

8775 - Ժողովածոյ: 1415, 1418 թթ.: Երուսաղեմ (Ա), Մեծոփավանք (Բ): Գրիչ՝ Գրիգոր Մերենց (Ա), Մկրտիչ Մեծոփավանեցի, Հակոբ արեղա (Բ): Մաղկող՝ Գրիգոր Երեց: Կազմող՝ Գրիգոր: Ստացող՝ Մկրտիչ Վրդ (Ա, Բ): Թերք՝ 368: Թուղթ: Միասյուն: Բոլորգիր: Առանձնահատկություններ՝ գաղտնապանկի ը-ն գրվում է (տըւընջեան), միշտ՝ սպաննողսն, Մովսես, Էկեսէ, էրեւեն, էղեւ (=եղեւ), ուղնկ ունք, տիէ-գերք, ու = ւ :

Վիեննա 219 - Յայսմաւուրք: 1591 թ.: Գրիչ՝ Հովհաննես: Թերք՝ 515: Թուղթ: Երկայուն:

ՀԱԿՈԲ ՔՅՈՍԵՑԱՆ

Նկարագրությունն ըստ՝ Ցուցակ անոագրաց Մաշտոցի անվան Մատոնադրանի, կազմեցին Օ. Եղանյանը, Ա. Զեյրունյանը, Փ. Անքարյանը, Խմբագրությամբ Լ. Խաչիկյանի, Ա. Մնացականյանի, Հտ. Ա. Երևան, 1965, Հտ. Բ, 1970:

Նկարագրությունն ըստ՝ Յ. Տաշեան, Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատոնադրանին Միթարեանց ի Վիեննա, Վիեննա, 1895, էջ 559:

ՃԱՌՔ

Ա.

ՅԱՂԱԳՍ ԵՒԹՆ ԱԻՈՒՐՆ ԱՐԱՐՉՈՒԹԵԱՆ, ԶՈՐ
ԱՐԱՐԵԱԼ Է ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՎԱՐԴԱՍԱՅ

Անդրանիկ աւրս¹ միաշաբաթուս եւ անդրանիկ սուրբ² եկեղեցիս Քրիստոսի ընտրեալ հաւտքս³ եւ հովիքս կոչեն ի գործ ծառայական սպասաւորութեանս⁴, քանզի ծառայք⁵ իսկ եմք մարմնոյ եկեղեցւոյ եւ անդամոցդ Քրիստոսի՝ յոտն յառնել եւ մատուռակել ի տանէ Տեառն ի Հոգեւոր եւ յորդաբուխ հնձանաց⁶ աստուածեղէն իմաստիցն: Արդ, ժամանակ եւ⁷ տեղի զարդարիչք եւ գեղեցկարարք են բանից եւ բանասիրաց, որպէս գարնան ժամանակն, որ ծաղկաւք զերկիր եւ երգեցաւլք թոշնաւք զաւղն⁸ եւ⁹ զականջս զարդարեալ¹⁰ զուարճացուցանեն, որպէս եւ աւրս տէրունական կիրակէ եւ ի դուռն սրբոյ մաւրս մերոյ եկեղեցւոյս զանս մեր ի փառս Աստուծոյ, քանզի յայսմ աւուր Աստուած զանձառ եւ զանասելի բարեացն զանդունդս երաց եւ սկսաւ առնել զարարածս, որով¹¹ եւ հիմն եղիր զերկինս եւ զերկիր, զոր աւրինակ երկու վէմս կանգնէ յեզր բակին¹² եւ ապա առ¹³ սակաւ սակաւ զմէջ լնու շինուածովք: Վասն զի¹⁴ անսահման բարին ոչ կամեցաւ ինքն միայն վայելել յիւրական բարիսն, այլ պարտ եւ արժան համարեցաւ տարածել եւ բազմացուցանել զառատութիւն բարոյն ի շինութիւն¹⁵ աշխարհիս ոչ վասն իւր կարեաց եւ պիտոյից ինչ, այլ զի գայելեսցեն յանձախելի պարգեւս նորա եւ յանձախանձ բարիսն¹⁶: եւ եղեն յաւուրս յայսմիկ ի միաշաբաթ կիրակէիս եւթ արարածքս, չորք տարերքս¹⁷. Հուր, աւդ, ջուր, երկիր եւ¹⁸ հրեղէն երկինն եւ ի նմա՝ հրեշտակք: եւ եւթներրորդ լոյսն առաջին, յորմէ արեգակն եւ լուսին եւ աստեղք գոյացան յաւուր չորեքշաբաթւող, զայս աւր կոչեցաւ¹⁹ տիւ, քանզի որչափ տեւէ լոյսն յաւդդ²⁰, ի վերայ գլխոց մերոց տիւ կոչի²¹, զոր եւ²² ցերեկ անուանեմք, եւ կոչի միաշաբաթ, որ է հանգիստ Աստուծոյ, զի շաբաթ հանգիստ ասուի, քանզի զինչ եւ առնէր

Աստուած, հանգչէր²³ ի տեսանելն, թէ բարի է^{1*}: Վասն որոյ Մեծն²⁴ Բարսեղ ասէ. Մի աւր կոչեաց, որ արար զնա. «Եղեւ երեկոյ եւ եղեւ վաղորդայն աւր մի»²: եւ զայս անունս չէ պարտ առնուլ ի սմանէ, քանզի մի է աւրն²⁵ մեծ միաշաբաթին պատուիչ յարութեան Քրիստոսի հանապազ³, այլ եւ զամենայն որդիս Աղամայ հանդերձեալ է յարուցանել յաւուրս յայս ի կատարածի աշխարհիս, յորժամ վերջինն կիրակէս լուսանա եւ այլ աւր եւ գիշէր զնա ոչ փոխէ²⁶: Քանզի եւ²⁷ Աստուած է աւուրն այնորիկ արեգակն, որ երեւի եւ յայտնի աշխարհի եւ այլ ոչ ծածկուի, այլ եւ²⁸ խաւարն ժողովի ի հրախառն տեղի տանջանաց մեղաւորաց, որ կոչի խաւար արտաքին, զի արտաքոյ եւ յաւար է²⁹ յայս խաւարէս, զոր մեք գիտեմք, զի առ մեզ խաւարն³⁰ լոյս ունի, եւ այն անշէջ հուրն խաւար է, իսկ Աստուած արդարոցն լոյս է եւ փառք, որպէս եւ գրեալ է, թէ՝ «Լոյս արդարոց յամենայն ժամ»^{4*}: եւ վասն այսորիկ մեզ պարտ է զկիրակէն սուրբ պահէլ յամենայն մեղաց եւ ի ժամատեղն եւ ի պատարագն զնալ եւ խոստովանութեամբ համար³¹ տալ, զոր ինչ գործեցաք զվեց աւրն կամաւ եւ ակամայ³² յայս կիրակէս, զի մի ի վերջին կիրակէն, յորժամ³³ յառնեմք ի մեռելոց եւ յատեանն Աստուծոյ երթանք, անդր պահանջէ³⁴ համարս գործոց եւ բանից, յայնժամ ոչ կարէ³⁵ ոք ծածկել ի մեծ հրապարակին, որ երկնաւորք եւ երկրաւորք ի մի տեղ հաւաքեալ կայցեն, ուր ահազին եւ սոսկալի ամաւթն է, եւ չէ ինչ աւգուտ որպէս եւ այս³⁷ ամաւթս, որ ի խոստովանութեան ժամն ամաչէ եւ յանդ³⁸ ամաւթոյն զերծանի, այլ յետ³⁹ ամաւթոյն ի յանվախճան տանջանսն առաքին իրբեւ զթշնամիս Աստուծոյ եւ անձանց իւրեանց, ուր լալ աչաց է եւ կընել ատամանց: Արդ, պարտ է պատուել եւ⁴⁰ պահէլ զկիրակէն, բայց ոչ անսահմար միայն յաշխատութէնէ եւ ի բան առնելոյ պահէլ, եւ գինէին մոլթեամբ⁴¹ եւ ծաղրով եւ կատակարանութեամբ եւ ընդվայրախաւութեամբ անցուցանել զաւրն, այլ այն է կիրակէին պատիւն, որ ասացաւ ժամատեղաւք եւ խոստովանութեամբ, հաղորդութեամբ⁴², Գրոց լսողութեամբ վճարել, որում եւ զեզակ արժանիս արասցէ Քրիստոս Աստուածն

^{1*} Ծնդ. Ա. 4:

^{2*} Ծնդ. Ա. 5:

^{3*} Տե՛ս Բարսեղ Կեսարացի, Յաղագս Վեցաւրեայ արարչուրեան, աշխատ. Կիմ Մուրադյանի, Երևան, 1984, էջ 62:

^{4*} Առակ. ԺԳ 9:

մեր⁴³ի փառս իւր եւ ի փրկութիւն հոգւոց մերոց⁴⁴ եւ մարմնոց⁴⁵ կատարել զաւուրս ժամանակաց մերոց⁴⁶ եւ նմա պատիւ եւ գոհութիւն⁴⁷:

Երկուշաբթի⁴⁸ աւրն իւր առանձին պատիւ ունի՝ զլինելութիւն հաստատութեանդ⁴⁹, զոր եւ կոչեաց Աստուած զհաստատութիւն երկին յետ առաջնոյ⁵⁰ երկնիցն, զոր յառաջնում յաւուրն արար ի կիրակին, որ է Հրեղէն եւ անտեսանելի, զորմէ ասեն, թէ անմարմին եւ պարզ բնութիւն է, եւ չէ ի չորից տարերացս, վասն այսորիկ⁵¹ ոչ էր եւ ի մարմնաւոր աչաց, այլ այս, որ երեւի, ի յաւդոյ եւ ի ջրոյ⁵² կազմեալ է եւ հաստատեալ, յորոյ վերայ կացոյց Աստուած զկէս ջրոյն, որ ծովացեալ կալեալ ունէր զերեսս երկրի՝ ասելով, եթէ⁵³ զատուացէ⁵⁴, մեկնեսցէ հաստատութիւնդ⁵⁵ զկէս ջրոյն, որ ի վերայ⁵⁶ իւրոյ⁵⁷ եւ զկէս ջրոյն, որ ի ներքոյ նորա⁵⁸: Վասն զի Արարիչն զայս այսպէս առնելով՝ երկու իրք աւգուտ արար. մի՛ զերկիր թէթեւացոյց ի ծանրութենէ եւ միւս եւս⁵⁹ զայրողութիւն⁶⁰ եւ զանտանելի տեսիլն ըրեղէն երկնից արգելեաց եւ ի վեր փակեաց զյորդութիւն եւ զթանձրութիւն ջրոյն ընդէմ տուեալ եւ ոչ եթէ հաստատութիւն բարձեալ է զջուրն ի վերայ իւր, զի⁶¹ ասէ⁶² Դաւիթ, եթէ՝ «Ճուրք որ ի վերոյ է քան զերկինս, աւրհնեցէք զանուն Տեառն»^{1*}: Յայտ է, եթէ կամար մի Հրեղէն երկինն է եւ կամար մի՛ ջուրն, եւ⁶³ ի ներքոյ նորա, կամար մի՛ հաստատութիւն, որ եւ նա երկինք անուանի: Եւ այս երեք կամարքս հետ իրերաց հողմով խառնեալ շուրջ գան բազում միջոցաւ հեռի ի միմեանց բոլորք եւ զերկիր եւ զջուրն, որ ի վերայ երկրի ի մէջ իւրեանց ունին, որպէս ասէ մեծն եղիչէ, թէ՝ Դու մի տարակուսիր, թէ ջուրն⁶⁴ վերին միհապաղ, միհածոյլ⁶⁵ հաւասարակշիռ՝ զիարդ շուրջ գա զհետ երկու երկնից ներքոյ երկիրս անցանելով եւ դարձեալ վերանալով եւ կամար գալով վերագոյն քան զհաստատութիւն: Այլ տես, ասէ, «զամպն»⁶⁶ ջրով⁶⁷ լցեալ, որպէս ի տիկս⁶⁸ եւ ի կախ ունի յաւդդ⁶⁹ եւ ոչ թափի ի վայր մինչեւ Արարիչն հրամայեսցէ^{2*}: Նոյնպէս եւ զայս է տեսանել⁷⁰ հրամանաւ Աստուծոյ ճանապարհորդել: Եւ մեր Լուսաւորիչն ասէ, թէ Հրեշտակացն կայանքն ի վերայ ջրոյն են հազարք հազարաց եւ թիւրք թիւրուց, որ կան յանդադար փառաբանութեան: Եւ բազում ի նոցանէ իշանեն ընդ ջուրն ի պահպանութիւն մարդկան, եւ դարձեալ վերանան եւնեն ի ջրոյն ի պաշտաւն եւ յերկրագութիւն Աստուծոյ եւ պատմեն Տեառն զգործս մարդկան, որպէս եւ ասաց Տէրն. «Զգուշ կացէք, մի՛

տրտմեցուցանէք զմին ի յաղքատաց, վասն⁷¹ զի Հրեշտակք նորա հանապազ տեսանեն զերեսս Հաւր իմոյ, որ յերկինս է»: Եւ աստի ուսանիմք եւ հաւատամք, թէ ամենայն անձն մարդոյ Հրեշտակ ունի իւր պահպան, եւ թէ մարդ մարդոյ վատ⁷² առնէ զնմա Հրեշտակն տրտմեցուցանէ եւ երթահրեշտակն այն⁷³ գանգատի Աստուծոյ: Ասէ եւ ինքն Աստուած մարգարէիւն. թէ՝ «Վասն տառապանաց աղքատին եւ հեծութեան տնանկին յառնեմ յԱթոռոյ իմոյ⁷⁴ եւ հարկանեմ զերկիր»^{1*}: Վասն որոյ պարտ է սոսկալ եւ դողալ ի բանէս⁷⁵ եւ չտրտմեցուցանել զոք եւ չզրկել զաղքատն, որոց աւգնական եւ վրէժինդիր Աստուած է, եւ Հրեշտակ⁷⁶ Աստուծոյ, որ եւ զմեզ բացերես արացէ Քրիստոս Աստուած մեր ի յիւրմէն եւ ի սուրբ Հրեշտակաց եւ ամենայն մարդկանէ⁷⁷ եւ նմա աւրհնութիւն եւ փառք:

Յաւուր երեքշաբթի կատարել եւ փառաւորել հաւատ ուղղափառաց քրիստոնէից երեւի, քանզի անմարմին եւ աներկիրն երեք աւուրքն զանմարմին եւ զանժամանակն երեքանձնեա Աստուածութիւն թարգմանեաց մեզ, քանզի այն երեքաւուրցն լոյսն աննիւթ եւ անմարմին էր, որ զերկուտասան ժամ աւուրն տարածանէր աւդովն ընդ ամենայն երկիր եւ ի ժամ երեկոյին ի տեղի մի հաւաքէր. ոմանք ասեն յարեւելս⁷⁸ եւ այլք թէ՝ յերկինս վերանայր եւ աւդով թանձրացելով⁷⁹ ծածկուէր, բայց⁸⁰ ի դէպ է, թէ յարեւելս ի վերայ դրախտին ծածկուէր⁸¹ ի խորհուրդս Աստուածանին, որ ծրարեցաւ լոյսն անճառելի, ըստ այնմ, զոր Աստուած⁸² ասաց առ թոր, եթէ՝ «Որ երկիր իցէ⁸³, յորում լոյսն ագանիցի»^{2*}⁸⁴: Եւ այն երեք աւուրն չկա ժամ եւ մասունք եւ բոպէք, զի ոչ գոյր նիւթեղէն արեգակն եւ եղին յաւուր երեքշաբթի. ծառք պտղարերք եւ անպտուղք եւ բոյսք խոտոյ եւ բանջարք, ծաղիկք եւ անպտուղք, ամենայն սերմաննեաց իւրաքանչիւր ծառ իւր պտղովն եւ բոյս եւ բանջար իւրեանց սերմաննեաւքն կատարեալ, զի մի ասացեն⁸⁵ արեւապաշտքն, եթէ արեգակն է պատճառ պտղոց եւ բուսոց, այլ՝ Արարիչ արեգականն, յորժամ եւ կամի: Եւ այնմ աւուր եղեւ դրախտն ընդ այլ ծառսն, յորում եւ⁸⁶ տնկեցաւ ծառն կենաց եւ ծառն գիտութեան բարոյ եւ չարի, յորմէ եւ⁸⁷ ասաց Աստուած Աղամայ. «Մի ուտիցէք, զի մի մեռանիցիք»^{3*}: Եւ դրախտն թաւ եւ թանձր⁸⁸ վայրք է՝ անթառամ տերեւով եւ անհատ պտղով լի, որպէս եւ⁸⁹ վայել է աստուածատունկ⁹⁰ ծաղկոցի եւ աստուածագործ դրախտի, որ ոչ գոյ ամառն եւ գարուն, ձմեռն եւ աշուն, այլ՝ բարէխառն եւ աստուածատեսն

1* Սաղ. ձԽԸ 4:

2* Տես Լեւոն Խաչիկյան, Եղիշէի «Արարածոց մեկնութիւնը», Երևան, 1992, (Ն Ե), էջ 235:

3* Մնդ. Գ 3:

տեղի՝ անուշաբուրիչ հոտով եւ արեգակնավայլ գունով եւ գեղով պայծառացեալ ի շուրջ շնորհի երկնավայելու չփառաց, որ եւ թէպէտ եւ յերկրի է արմատացեալ եւ հաստատեալ եւ հողեղեն է⁹¹, այլ բարձր ասեն զնա եւ հաւասար լուսնոյ⁹² եւ արեգական: Եւ լուսնոյ ոչ է⁹³ կարաւտ եւ ոչ անկանի անդ լոյս այս, այլ Աստուած է նմա լոյս: Եւ այս պայծառացարդ են տունկքն, որ առաւել զարդափայլեն քան զարեգակն, զի թէ այս ծառուտ եւ ծաղկուտ⁹⁴ տեղիքս⁹⁵, որ առ մեզ են ի շինել⁹⁶ այսքան ցանկալի⁹⁷ են, իսկ այն, որ Աստուածոյ ասի տնկել⁹⁸ որքան զարմանալի եւ ախորդ իցէ տեղին⁹⁹, եւ բանջարքս¹⁰⁰, որ յերկրի են անթուական բազմութեամբ եւ անսպառ զաւակաւք այսքան պիտանացու¹⁰¹ են կերակրոյ եւ բժշկութեան, հաճոյ աչաց հայելոյ եւ բարի՝ յառողջութեան եւ ի պետս խելաց, որք՝ ան պարտին լինել բոյս եւ բողբոջ երկնաբերձ եւ աստուածավաելուչ¹⁰² դրախտին: Այլ անդ¹⁰³ ամենայնքն¹⁰⁴ բարիք են եւ ազնիւք, լաւք են հրաշալիք, վասն որոյ եւ մեղաւորք չեն արժանի մտանելոյ անդ, որպէս եւ ոչ առաջին մեղուցեալքն Ադամ եւ Եւա, վասն զի ոչ էր¹⁰⁵ նա տեղի¹⁰⁶ մեղաւք մեռելոց գերեզման, այլ սրբութեամբ կենդանեաց հանգստարան: Իսկ առ մեզ ծառք եւ բանջարք, յողովք ի սոցանէ թթուաբերք եւ դառնաբերք են, ուշաբարձք եւ մահադեղք, քանզի տեղի է սա մեղաւորաց եւ արդարոց, քանզի ահա մեղաւորք են եւ աջողեալ են¹⁰⁷ սոցա, որպէս անպիտան բոյսք եւ բողբոջք եւ պտուլք ատոք եւ քաջաբերք եւ բազմողոյզք են քան զափիտանիսն, որոց լուռք մի նմանիք՝ լինել անպտուզ ի բարոյ եւ կամ դառնաբերք եւ փշաբերք, մեղսածինք եւ սպանողք ոգոցն ձերոց եւ այլոց ընկերաց¹⁰⁸ եւ զբացեաց զյիշոցացն¹⁰⁹ փուշն բերելով եւ զբամբասանացն տատասկ, զգողութիւն եւ զպոռնկութիւն եւ զշնութիւն եւ զայլ մահաբեր գեղոցն չարութիւն: Այլ ամենեցուն ձեզ լիցի պտղաբեր¹¹⁰ զառաքինութիւն եւ զպարկիշտութիւն եւ զողորմութիւն եւ յամենայն բարեգործութիւնս, ժրութիւն ի փառս Քրիստոսի Աստուածոյ մերոյ աւրհնելոյն յաւիտեանս¹¹¹:

Ցաւուր չորեքշաբաթի արար Աստուած զարեգակն եւ զլուսին եւ զաստեղս, եւ անդ սկսաւ ժամանակն, զի ժամանակն գնացք լուսաւորացդ, յորոց չափին երկոտասան ժամք¹¹² տուլնջեան եւ նոյնքան¹¹³ ի գիշերոյ, քսան եւ չորս ժամ ընդ տիր եւ ընդ գիշեր աւր մի: Եւ ի ժամուց անտի բաժանին մասունք երեք հարիւր զաթսուն իւրաքանչիւր ժամու երեսուն մասն, զի աւրն պատկեր է տարոյն, զի որքան ամիսք են տարոյն ժամք են աւուրն եւ որչափ¹¹⁴ աւր է տարոյն մասն է աւուրն: Եւ ասեն թաւալմամբ երթա արեգակն, եւ ամեն մի թաւալ մասն է¹¹⁵, որպէս թէ այնքան թաւա-

լում¹¹⁶ առնու արեգակն յարեւելից մինչեւ յարեւմուտս երեք հարիւր վաթսուն եւ յաւելեալ մասունքն հինգ այլ առնեն. արեգակն առաւաւտուն ելանէ եւ լուսինն եւ աստեղքն՝ յերեկոյն¹¹⁷: Եւ լի էր լուսինն, որպէս եւ ամենայն արարածք կատարեալք եղեն, քանզի էտ Արարիչն զլոյսն, զոր արար յառաջնում աւուրն եւ արար աման աւղեղէն արեգական եւ լուսնին եւ աստեղաց եւ զայլ աղաւտն եւ զիգագոյնն ի յաման լուսնին եւ զմրատեական՝ յաստեղացն, զի որպէս լուսինն իգագոյն է եւ գէջ, թուլացուանէ եւ փափկացուցանէ գիծութեամբն լուլ հանդերձ աստեղաւէք, նոյնպէս եւ արեգակն չոր գոլովք եւ առաւելի ջերմն պնդէ եւ ցամաքեցուցանէ եւ տոկուն առնէ զբոյս եւ զպտուզ: Ոմանք ասեն թէ լուսինն զլոյսն յարեգականէն առնու եւ այլք չհաւանին, այլ ասեն¹¹⁸ թէ որպէս յարարչութենէն որիշ կազմեցաւ աման լուսնին եւ արկաւ ի նմա լոյսն, նոյնպէս կա եւ մնա, քանզի¹¹⁹ փորամիջոց է լուսինն իբրեւ զաման երկբերանի, յորժամ պակասիլ սկսանի, ընդ մի գուռն ելանէ եւ ընդ թիկամբքն¹²⁰ պատի եւ գա մինչեւ ամենեւիմբ¹²¹ սպառի ի ներքոյ գեհացս եւ վերին կողմն հասեալ լինի ի միւս դուռն, ընդ որ ի ներքս մտեալ գա դարձեալ մեղմով¹²² եւ լուլ զփորամիջոցն ի լրմանն, եւ դարձեալ¹²³ ելանէ ի պակասելն արեգակն զինչ սայլի ակն երթա, զոր եւ¹²⁴ այլք ասեն իբրեւ զջրաղաց, իբրեւ զաղաւրիս: Իսկ լուսինն ի թռիչս երթա յառաջ խաղալով¹²⁵ եւ աստեղքն ոստոստելով: Արեգակն մեծ ակն ասի կամ լուսոյ ակն Լուսինն թէ լոյս ունի. աւրինակ են առաւել եւ պակաս¹²⁶ առաքինեաց, որ Աստուածոյ փառաւէքն ծածկուին ի հանդերձելում¹²⁸ ոմն իբրեւ զարեգակն, այլ ոմն իբրեւ լուսին կէսք իբրեւ զաստեղս եւ այլք քան զայլ առաւել է փառաւէք, զի ըստ չափոյ արդարութեան զփառքն¹²⁹ զգենուն, որպէս մթացեալքն մեղաւէք, մի քան զմի առաւել ունին զիսաւարն ի յատակս դժոխոց եւ ի ներքին անդունդս գոլովք ի տեղի տանջանաց, ըստ չափոյ մեծութեան մեղացն: Այլ եւ արեգակն ելանելով զծնունդս մեր նշանակէ¹³⁰ եւ մտանելովն՝ զիհանելն ի գերեզման, եւ լուսնին մաշելովն՝ զծերանալն մեր եւ նորանալովն՝ զնորանալն մեր յարութեամբն, դարձեալ հնանալովն՝ մեղաւէք հնանայն մեր, նորանալովն¹³¹ զապաշխարութեամբ նորոգիլն եւ զիսոստովանութեանս: Եւ այսպէս մեծամեծք եւ գեղեցիկ աւրինակ են մեզ¹³² արեգակն եւ լուսինն: Եւ դարձեալ Տէրն զիւր գալուստն արեգական ծագման նմանեցոյց ասելով. «Զի որպէս փայլակն, որ ելանէ յարեւելից»¹³³, քանզի այն, որ ի սուրբ Կուսին ծոցոյ ծագեաց¹³⁴

¹¹⁶ Մտք. Իդ 27:

Ժննդեամբ եւ մեռեալ ի Խաչին եմուտ ի գերեզման, որպէս զարեգակն¹³⁵ յարեւմուտս, եւ երեքաւրեա յարեաւ, որպէս զարեգակն յարեւելից ծագէ¹³⁶ եւ մտեալ յերկինս ի վերացմանն գալոց է յարեւելից ի վերայ ամպոց երկնից զաւրութեամբ եւ փառաւք բազմաւք զինան ի լուսոյ կազմեալ յարեւելից՝ առաքելով փայլակնաբորբոք ճառագայթիւք յաւուր ուրբաթու: Եւ ինքն, յաւուր կիրակէի իջեալ ի դատաստանն մեծ եւ ահագին, յորժամ յարուցանէ զամենայն որդիսն Աղամայ եւ առաքէ զհրեշտակս իւր ժողովել առաջի¹³⁷ իւր տալ համարս ըստ գործոց են բանից, յորում աւուր եւ զձեզ իբրեւ զարեգակն պայծառացուցեալ պարզ երեսաւք եւ յառագաստն լուսոյ ընկալիցի¹³⁸ մեաւք Հանդերձ Քրիստոս Աստուած մեր յաղալիս ամենայն արդարոց, եւ նմա փառք ընդ Հաւր եւ ամենասուրբ Հոգուոյն այժմ [եւ միշտ]:

Յաւուր Հինգչաբաթոջ արար Աստուած¹³⁹ զջրային կենդանիսն, որք զջուր եւ զաւդ զարդարեցին, որպէս գերկիր ծառուվք եւ ծաղկաւք եւ երկինքդ¹⁴⁰ լուսաւորացդ գեղեցկութեամբ, քանզի ի ջրոյ ունին զգեղեցկութիւն եւ թուչնոցդ ազգդ, քանզի ի ջրոյ ունին զգոյացութիւն, եւ որք¹⁴¹, ընդ յաւդդ երթան եւ զարմանազան կենդանիք, որք ի ներքս ի ջուրս դարանին եւ ի նմա ընթանան եւ անդէն¹⁴² ձագածնեալ սնանին խեցեմորթք եւ պատենաւորք, կակղամորթք¹⁴³, թեւաւորք եւ թեփաւորք եւ լերկամարմինք¹⁴⁴, չորքուանիք եւ երկուտանիք եւ բազմուտանիք եւ անոտունք, որոց ոչ գոյ թիւ, որպէս ասէ մարդարէն. «այս ծով մեծ եւ անդորր» ի սմա է սողուն, որոց ոչ գոյ թիւ»¹⁴⁵ եւ այլն, որոց անդրանիկն եւ առաջին արարած եւ անուանեալ թագաւոր նոցա Լեւիթաթան մեծ եւ ահագին գազան, զորմէ ասեն, թէ գրկեալ պատեալ ունի չցամաք երկիր ի մէջ իւր եւ զտուտն առ գլխովն եղեալ եւ ընդդէմ կացեալ պորտովն ջուրցն անդնդոց, զի մի եցեն ալիք ջուրցն եւ ծածկեցեն ցցամաք աշխարհս, այլ այնչափ թողացուցանէ ջրոյն մինչ բաւական լինել ծածկոյթ մարմնոյ իւրոյ: Եւ մի է¹⁴⁷ նա եւ նոյն, զոր ստեղծ Աստուած ի սկզբանէ եւ մնա մինչեւ ի կատարած աշխարհի մինչեւ դառնա բնութիւն ջրոյ ի հուր եւ ծածկէ զամենայն երկիր լերամբ եւ դաշտիւ եւ զբազում մասն յաւդոյդ, որպէս եւ առ նոյիւ ջուրն աճեաց եւ կալաւ զտեղի աւդոյդ¹⁴⁸ ի ջնջումն մարդոց մեղաւորաց, որպէս այն հուրն ի տանջանս յաւիտենական անդարձ մեղուցելոց¹⁴⁹, ուր¹⁵⁰ եւ փոխանակ ջրածին կենդանեացն հրածին գազանքն են եւ հրեղէն որդունքն, որ անքուն են, անյագենալ ուտեն¹⁵¹ զանհատնելի եւ զանծախ մարմինս մեղաւորաց, որպէս եւ գրեալ է բանիւ Աստուծոյ, թէ՝ «Տեսցեն արարածք զուկերս մարդկան

առ իս յանցուցելոց, զի որդն նոցա ոչ մեռանի եւ հուրն ոչ շիջանի»¹⁵²: Եւ եղիցին ի տեսիլ ամենայն մսեղեաց յայն ժամանակին¹⁵³ ասացեալ է սպանանել զվիշապն զայն, որ աւրինակ է սատանայի, որ ի գիջասէր եւ ի տղմասէր եւ ի բողանոց մարդիկ հանգչի, որպէս Լեւիթաթան այն՝ ի ջուրս, որ 153 եւ գրգոէ զամենայն մարդ ի գործուն¹⁵⁴ չարութեան մինչեւ¹⁵⁵ յաւրն յայն, յորում ծովանա¹⁵⁶ հրով երկիր եւ ըմբռնի եւ նա անմահապէս ի տանջանսն յաւիտենականս, քանզի եւ¹⁵⁷ այն հուրն պատրաստեալ է սատանայի եւ կամարարաց¹⁵⁸ նորա: Բազում աւրինակ են ի ծովու բարեաց եւ չարեաց¹⁵⁹, քանզի ընկերասիրաց եւ մարդասիրաց աւրինակք են պեննայքն, որք որս առնեն աշխատութեամբ եւ հաւասարակիցս առնեն զպենա¹⁶⁰ սպասեակսն եւ ի միհասին ուտեն: Եւ որդեսիրաց աւրինակք են կոչեցեալ փոկքն, որ երբ որոտ լինի եւ¹⁶¹ կամ գազան ահագին երեւի բանա զարգանդն եւ ի փորն առնու զձագերն մինչ անցանէ¹⁶² երկիւղն, զի այնպէս է կազմել զնա Արարիչն: Եւ ծնողասիրաց աւրինակք են ազգն ճայից, որք ծերացեալ ծնողացն սստի անդի անցանեն ներքոյ թեւոցն մեղմով տանին քանին¹⁶³ կարեն գնալ, երբ չկարեն գնալ դնեն բոյնն եւ կերակրեն զնոսա: Իսկ նենգաւոր եւ վնասակար եւ հնարիմաց մարդոց աւրինակ է սատակոսն, որ ցանկա ուտել զմիս սստրէսոսին, եւ քանզի յողանն ի վերայ դիտէ եւ որոնէ ժամանակս¹⁶⁴, յորժամ եկանէ սստրէսոսն եւ բանա զերկուդոնի¹⁶⁵ խեփորն եւ չեռուցանէ զինքն եւ¹⁶⁶ ապա երթա աստակոսն, որ է կարկինոսն եւ ընկենու^{166ա} քար յանջըրպակետն, որ այլ խփել չկարէ եւ ոչ ի ծովն գնալ, մեռանի ի տեղն, եւ ապա առեալ ուտէ զնա մեղմով¹⁶⁷: Եւ¹⁶⁷ անդի լինի եւ մարգարիտն պատուական, որ յայլում ժամու բացեալ լինի զողն սստրէսոսն եւ լինի յաւդդ փայլատակում¹⁶⁸ եւ կաթէ անձրեւ ի ներս, եւ լինի կաթիլք անձրեւացն հատք մարգարտաց եւ սնանին: Յորժամ¹⁶⁹ ուտէ¹⁷⁰ սստրէսոսն իւր թշնամին, թափին մարգարիտքն եւ քաղեն մարդէկ: Դարձեալ են անդ խառնակասէրք խառնակին, որպէս իմն թիւնաբեր երթա սուզէ ի ծովն եւ կոչէ զմունեսն ի խառնակութիւն: Այնպիսի դառ գազանի եւ թիւնաբեր¹⁷¹ սողոնոյ նմանեն, որ իւրեանց աւրինաւոր ամուսնաւորն ոչ բաւականանան, այլ ընդ աւտարս¹⁷² խառնակին: Եւ այնպիսիքն ոչ միայն իմից¹⁷³ են նմանք, այլ եւ ձիոց նմանեցուցանէ երեմիաս մարգարէ սանկով՝ «Զիք ի գամոլք եղեն իւրաքանչիւր ի կին ընկերի իւրում վրնջելով ամբարտա-

^{1*} Մրկ. թ. 47:

^{2*} Տե՛ս Բարսեղ Կեսարացի, Յաղագս Վեցաւրեա արարչուրեան, էջ 228-229:

ւանք եւ այլոց՝ խոցոտող լեզուաւ»^{1*}: Նման են՝ արծուեաց եւ բազէից եւ այլոց կրաշուրթն եւ կորամագիլ թռչնոց, որոց դուք մի լինիք նման¹⁷⁴, քրիստոսական ժողովուրդք¹⁷⁵, այլ որպէս նոքա¹⁷⁶ ջուրը լուացեալ անաղտ եւ գեղեցիկ են, նոյնպէս եւ դուք լուացմամբ ջուրը աւազանին եւ զշնորհս մկրտութեան մի՛ աղտեղեցուցանէք եւ ժանգոտէք¹⁷⁷, զի ասացեալ է ոմն ի սրբոցն, թէ՝ վայ¹⁷⁸ մարդոյ, որ մեղանչէ յետ մկրտութեան, զի այլ ոչ կարէ ինդալ ի կեանս իւր, բայց թէ յաղթէ խարէութեան եւ տկարանա մարմնով եւ հաւատովն ամուր է, արժան է կենալ եւ առողջանալ¹⁷⁹ եւ այլ կանգնիլ ի գլորմանէն յուսով ողորմութեան Աստուծոյ, քանզի վասն այսորիկ Աստուած Մարդ եղեւ, զի մարդասէր է, եւ յաղազս այնորիկ եւ¹⁸⁰ մեռաւ անպարտական մահուր, զի մահապարտոսն ազատեսցէ ի ծառայութենէ¹⁸¹ մեղաց եւ զմահուանն խորհուրդն աւրհնադրեաց մինչեւ ի կատարած աշխարհի յեկեցեւոջ պատարագաւն ի քաւութիւն մեռելոց եւ կենդանեաց եւ խոց կողին եւ տիգին¹⁸² եւ տեղի բեւեռացն չէ ողջացեալ գլխոյն մերոյ Քրիստոսի, զի մեր վերքն եւ խոցն նորա վիրաւք ողջացին¹⁸³, զի քրիստոնեայք մարմին եւ ոսկերք են Քրիստոսի եւ Հայրն երկնաւոր զՈրդին իւր Միածին եղ ի մահ վասն մեր Հանապազ տեսանէ զհարուածս կողին եւ ձեռաց Որդւոյն, եւ ողորմութեամբ քաէ զմեղս ապաշխարողաց եւ անսպի գործէ միայն թէ զդարձն մեր տեսանէ եւ զկարին ի մեղաց եւ ճշմարիտ խոստովանութիւն եւ զողորմութիւն առ աղքատս եւ առ կարաւտեալս, քանզի երանելիք են, ասէ Տէր, ողորմածք, զի նոքա ողորմութիւն գտցեն^{2*}, որում խրատու եւ փրկութեան արժանի եղիցիք եւ դուք, զի անմեղքն ի ձէնջ անարատ եւ անբիծ մնացեն, անպակաս ի¹⁸⁴ ինդութենէ եւ զորս վիրաւորեալ է բանսարկուն մեծ եւ¹⁸⁵ կամ փոքր մեղաւք տացէ նոցա Տէր սիրտ խորտակեալ եւ հոգի խոնարի եւ միտս կակուլս եւ զղջկոտս, դառնալ առ Աստուած մինչդեռ ժամանակս ի ձեռս է եւ գտանել յամենառատ ողորմութենէն Աստուծոյ քաւութիւն եւ թողութիւն մեղաց շնորհաւքն Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ եւ ֆառաւորեալ, գովեալ եւ գոհաբանեալ ընդ Հաւր եւ ամենասուրբ Հոգույն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս:

Յաւուր ուրբաթու արար Աստուած զցամաքային կենդանիսդ եւ գլուխ նոցա զթէհեմովթն կոչեցեալ գազան, որպէս ջրայնոյն Լեւիաթան, որպէս ասէ սուրբն եւ երանելին Եփրեմ¹⁸⁶, քանզի ասեն, թէ¹⁸⁷ Հազար ազգ կենդանեաց արար Աստուած. վեց հարիւր՝ ի ջուրն, չորս հարիւր՝ ի ցամաքի, եւ ի վերայ ամենեցուն իշխեցող եւ վայելող¹⁸⁸ զմարդն առաջին

զԱղամ, զոր արար պատկեր եւ կերպարան փառաց իւրոց ոչ զի յետոյ եղեւ եւ վասն այնորիկ կրտսեր է պատուով եւ փոքր, այլ տէր եւ թագաւոր կամեցաւ առնել զնա¹⁸⁹. յառաջ զթագաւորութիւն եւ զտէրութիւն պատշաճէր առնել եւ ապա զտէրն ցուցանել եւ զթագաւորն աշխարհի եւ կամ թէ, զոր աւրինակ ի ճաշ կամ ի սեղան կոչեն զոք յառաջ կերակուր զուգեն եւ զտունն զարդարէն եւ ապա զբազմականսն կոչեն ի ներքս, այսպէս եւ¹⁹⁰ մեծ հացտուն բնութեանս զերկիր արար, որպէս ցուցակ¹⁹¹ տան եւ զերկինք՝ որպէս աճառք եւ ձեղունք եւ վեց լուսաւորս¹⁹² որպէս զջահս եւ ճրագունս վառեաց եւ զծովս եւ զաղբիւրակունս եւ զգեստ եւ զպտողս մրգոց¹⁹³ եւ զցորեան իրեւ զի սեղան հանդերձ գանձիւք, ոսկաւք եւ արծաթովք եւ ականց պատուականաց եւ մարգարտաց, զորս շտեմարանեաց ի ծոցն¹⁹⁴ ծովու եւ ցամաքի եւ զթոչունս յաւրինեաց իբրեւ զերգեցողս երաժշտական ձայնից¹⁹⁵, եւ ապա եմոյդ զիրախճանս ուրախութեան¹⁹⁶ եւ ի ցնծութիւն զԱղամ եւ զԵւա աստուածագեղ փառաւէք զարդարեալ: Եւ քանզի յառաջնումն աւուրն ընդ յերկնի լինելն արար զհրեշտակսն հոգիս անմարմինս¹⁹⁷, յորոց ապստամբեցին ոմանք եւ մեղան հպարտութեամբ եւ անկան ի յերկնից ի հինգչաբթի աւուրն, որպէս եւ ասեն, զներքին աշխարհ: Ի բանականքս արար Աստուած հոգի եւ մարմին, զի թէ հայելով յանկարաւտ բնութիւն հոգւոյն բարձրամտեսցէ¹⁹⁸, տեսցէ զհողեղինքնութիւն¹⁹⁹ կարաւտ եւ վայրաբեր, եւ խոնարհեցսի: Եւ դարձեալ, զի էին երկնաւորքն անմարմին, եւ ցամաքի եւ ծովու կենդանիք միայն մարմինք, արար Աստուած զմարդն միջակ, խառն ի յերկուցն՝ ի հոգւոյն եւ ի մարմնոյն²⁰⁰ զի մի՛ աւտարասցին արարածքս յիբերաց եւ այսպէս մարդն միջնորդ եւ հաշտեցուցիչ է հակառակացն առ միմեանս, քանզի ունի զհոգին անմահ յերկնէ եւ մարմինն մահկանացու²⁰¹ յերկրէ, եւ թէ²⁰² մեղանչէ հոգով՝ մարմնովն չարչաբեալ արդարանա, որ ոչ լինի իրեւ սատանա, որ մեղաւ եւ մարմին չունէր՝ որ ոչ չարչաբի ապաշխարութեամբ եւ արդարանա, քանզի զայս երկու չնորհս մարդս առաւել ունի մարմնոյս եւ մեղացն թողութիւն: Եւ լինի մեղացն թողութիւն վասն տկարութեան մարմնոյ եւ մարմնոյ յարութեան ակն ունի յաղագս անմահութեան հոգոյն, զի որովք մեղան մարդիկ եւ արդարացան նովիմբք²⁰³ եւ պսակիմք եւ տանջիմք: Եւ է մարդն պատկեր Աստուծոյ հոգովն, զի անմահ է եւ անմարմին եւ բանական է եւ իմաստուն է եւ անտեղի է եւ անգիտելի է իրեւ զԱստուած եւ սակաւ մի մարմնովն է նման, զի ուղորդէ հասակաւն, քանզի ուղիղ²⁰⁴ է Տէր եւ զի տեսանէ եւ լսէ զամենայն եւ ընտրէ²⁰⁵ եւ առնէ, եւ զի անձնիշխան է հոգովն, այնու այլ ասի «պատկեր»: Եւ սուրբ Գրիգոր ասէ, թէ նման մարդոյ երեւել Արարիչն արար զմարդն, քանզի հանդերձեալ է մարդ լինել եւ զի յառաջն հոգովն միայն

^{1*} Երեմիա Ե 8:

^{2*} Տե՛ս Մտք. Ե 7:

Հր պատկեր Աստուծոյ եւ յետ Աստուծոյ մարդեղութեան՝ հոգով եւ մարմնով եւ մտաւք եմք պատկեր Աստուծոյ, զոր պահել արժան է անարատ ահիս եւ դողութեամբ իբրեւ զպատկեր սրբոյն Աստուծոյ սուրբ եւ անարատ պատկեր: Բայց եւ զանուն աւուրց Մովսէս այսպէս պատմեաց, աւր մի, երկրորդ, երրորդ, չինդերորդ, վեցերորդ, եւթներորդ: Յետո զանուն մոլորակ աստեղացդ եղին ի վերայ. Արեգակն, Լուսին, Հրատ եւ այլն մինչեւ ի սուրբն Սեղբեստորոս Հռոմա պապն, որ այսպէս կոչեաց միաշաբաթ, երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի եւ այլն՝ զշաբթուն անունն իւրաքանչիւրոցն վերայ եղեալ, զի հանգստիւ արար Աստուած զամենայն, ասաց եւ եղեւ, Հրամայեաց եւ հաստատեցան: Իսկ զվեցերորդ աւրըն «պարսկեաւի» կոչեաց, զոր այլազի վերայ պահոց անուանէ եւ ըստ մեր լեզուիս թարգմանի անդ «կատարումն». Մի՛, զի մարդոյն լինելութեամբն կատարեցան արարածք, զի մարդ եղեւ գլուխ եւ կատարումն: Եւ դարձեալ սէրն Աստուծոյ աստ եղեւ յայտնի, զի այնպէս փառաւորեաց զմարդն քան զայլ արարածն, որ իւր աստուածեղէն փառացն հաղորդ արար, զի իցէ առողին բարին ոչ ինչ նուազ քան գտուողին սերմանս, ասէ Աստուածաբանն Գրիգորիոս: Իսկ դարձեալ եւ այլ մեծ եւ սոսկալի կատարումն, զի յայսմ աւուր կատարեաց զիմորհուրդ մարդեղութեան իւրոյ եւ զկատարեալ սէրն իւր յայտնեաց մահուամբ ի վերայ խաչին, քանզի «ուրբաթ», ըստ երբայցւոցն «կազմութիւն» ասի, զի աստ կազմեցաւ մարդն ի պատկեր Աստուծոյ եւ ըստ մեր լեզուիս ուրբաթ ասի, այսինքն է «ուր բաւթն», որ եղեւ գոյժ սգոյ, քանզի զմեղացն Աղամայ զաւըն ուրբաթ ասեն, ուր ի սուգ մտին արարածքս, եւ այլ եւս քանզի յաւուր մեծի Ուրբաթուն ի մեռանելն անարգապէս խաչի Որդոյն Աստուծոյ մարմնով սգոյ եւ տրտութեան կերպարան զգեցան տիեզերք խաւարմամբ լուսաւորացդ եւ շարժմամբ երկրի եւ պատառմամբ վիմաց, որպէս ասէ մեծն Դիոնէսիոս, թէ ձայն աղիողորմ ողբոց լսելի լինէր ի տարերացս, որպէս ձայն այրոյ դառնացելոյ, որ տեսցէ զորդին իւր սպանեալ եւ լացցէ զնա: Եւ արդ, զայսպիսի խորհրդաւոր եւ զսոսկալի աւրս ի մտի ունելով՝ յիշեցուք զսէրն Քրիստոսի հանապազ, որ պատուեաց զմեղ յայսմ աւուր: Եւ յետ մեղաց մերոց անյիշաչար եղեալ առ մեզ յուրբաթացեալ դարու եկն առ մեզ գթութեամբ եւ ողորմութեամբ եւ ի յուրբաթի աւուր ի յուրբաթացեալ ժամու խաչիւ ազատեաց զմեզ ի մեղաց Գառն Աստուծոյ եւ մաշն, որ երարծ զմեզ մեր, նմա աւրհնութիւն եւ փառք յաւիտեան:

Ցաւուր շաբաթու յելթներորդ աւուր գործ ինչ ոչ գործեաց Արարիչն, այլ հանգեաւ ի յառաջ գործեցեալսն քանզի զամենայն, որ արար ետես եւ ահա բարի են յոյժ, վասն որոյ աւրհնեաց Աստուած զաւըն եթեներորդ եւ սրբեաց զնա, զի ի նման հանգեաւ յամենայն գործոց իւրոց, զոր արար, քանզի, զոր ոչ պատուեաց աւրհնութեամբ եւ սրբութեամբ եւ հրէական ազգին աւրէնք եղիր: Նմանապէս Աստուծոյ վեցաւըն գործէ եւ մարմնական պէտք եւ յաւուր շաբաթու հանգչել ծառայաւք եւ անաս-

նաւք եւ տեսանել զիւրաքանչիւր գործսն, թէ սղալեալ լինին զայն վեց աւրն քաւել զայն խոստովանութեամբ եւ տրաւք տնանկաց²⁰⁶ եւ նշանակէ այն եւթ հազար տարոյ, որում աշխատին մարդիկ ծննդեամբ եւ սննդեամբ եւ մահուամբ եւ հարկաւոր պիտոյիւր եւ ցութ հազարին հանգչին յարքայութեան արդարոցն, թէ տեսանեն ի վաստակս իւրեանց գործս բարութեան, իսկ քրիստոնէից աւրէնք եղաւ ի սուրբ առաքելոցն զամենայն շաբաթն վաստակիլ եւ յաւուր կիրակէի հանգչիլ, զի մի ընդ հրեայսն լիցին քրիստոնեայք դատարկութեամբ, բայց զայն մինն հրէիցն նման արժան է առնել, քանզի նոքա յաւուր շաբաթի, զաւընսն եւ զմարգարէքն կարդային եւ մեկնէին վարդապետքն: Զայս առնել արժան է քրիստոնէից յեկեղեցւոյն սահմանացն չհեռանալ եւ խոստովանել եւ հազորդել եւ Գիրք լսել եւ ակն ունել գալստեան Որդոյն Աստուծոյ ի կիրակէի, զի ամենայն մարդոյ իւր մահն Աստուծոյ գալուստն է, զոր ինքն ասաց Քրիստոս. «Յամենայն ժամ արթուն կացէք, զի ոչ գիտէք՝ երբ Տէր տանն գայցէ առաւալստու՞ն», որ է տղայութիւն, «Թէ՞ ի մէջ գիշերի», որ է քառասնամեանն, «Թէ՞ յերեկորէն», որ է ծերութիւն, «գուցէ եկեալ գտանից զծեց ի քուն»^{1*}, որ է անպատրաստ եւ ի ցնորս աշխարհիս: Եւ դարձեալ գալուստն Աստուծոյ, որ գա ի դատաստան ի յարութեան հասարակաց եւ ոչ զայն ոք գիտէ, քանզի ասաց Տէրն. «Յոր ժամու ակն ոչ ունիցիք, գա Որդի մարդոյ»^{2*}: Եւ աշակերտացն ասաց. «Ոչ է ծեզ գիտել գժամս եւ զժամանակս, զոր Հայր եղ յիւրում իշխանութեան»^{3*}: Այլ զի «շաբաթն», «հանգիստ» թարգմանի, որպէս եւ գրեալ է. «Հանգեաւ Աստուած»^{4*} եւ զառաջին արարածն թէ ոք զմտաւ ածիցէ չէ ի գէպ, քանզի անդ ոչ եղեւ, Հրամայեաց եւ հաստատեցաւ, քանզի աստուածաբար գործեաց՝ հրամանաւն միայն, իսկ յորժամ մարդ եղեւ Աստուած եւ կամեցաւ զհնացեալ մեղաւք մարդկութիւնս նորոգել եւ զանէս երկրի յաւրհնութիւն փոխել մերով մարմնովն յուրբաթու եւ ի խաչաչարչար մահուամբն իջեալ ի գերեզման, հանգեաւ յաւուր շաբաթու. յորում աւուր եւ զտունն չարչարի հոգոց մարդկան, զդոխս քակեաց եւ զրախտն երաց եւ բնակեցոյց զհոգիսն, զոր ազատեաց ի գժոխոց յանդիման դրախտին, որպէս ասէ սուրբ վկայն Կալիստրատոս, եւ ետ յոյս յարութեան մարմնոյ մարդ-

^{1*} Մրկ. ԺԳ 35-36:

^{2*} Ղուկ. ԺԲ 40:

^{3*} Հմմտ. Մրկ. ԺԳ 32:

^{4*} Մնդ. Գ 3:

կան իջելոցն ի հող եւ մտանելոյ ի դրախտին վայելչութիւն յաւիտենից : Եւ մեք թէպէտ եւ հրէաբար չպատուեմք զշաբաթն, այլ սակայն զիշատակս մարտիրոսացն կատարելով պատուեմք զսա, ըստ Նիկիական կանոնին, որ սահմանեցին յաւուր շաբաթու տաւնել զիշատակս նոցա, զի տեսին դասք նահատակաց զմահ Որդոյն Աստուծոյ յուրբաթու եւ ի շաբաթու դիմեցին բորբռքեալս իրով ի պէս պէս տանջանս եւ հանգուցին զկամս Աստուծոյ: Եւ մարտիրոսքն ոչ թուով են, որպէս երկոտասան առաքեալքն եւ կամ զեւթանասուներկուաշակերտքն, այլ հազարք հազարաց եւ բիւրք բիւրուց իբրեւ զամտեղս երկնից եւ իբրեւ զծաղիկս լերանց եւ դաշտաց, որոց ոչ գոյ թիւ, որք հրով եւ սրով եւ սովով եւ բանտիւ²⁰⁷ եւ կապանաւք եւ քերանաւք եւ գազանաց ատամամք չարչարեցան եւ մեռան յուսով անմահ կենաց եւ անթառամ պսակին, եւ նոցա տաւնն մեզ ամուր պարիսպ է եւ բարձր աշտարակ աստէն, որք յաւժար կամաւք զնոցա յիշատակս կատարեմք եւ նոցունց պսակացն ակն ունիմք՝ միայն թէ զնոցա աւրինակն համբերութեան յանձին կալցուք, զի որ լեզուի համբերէ վասն Քրիստոփ՝ սրոյ համբերեաց եւ որ բոցոյ ցանկութեան համբերէ՝ թէ կնոջ ցանկա, թէ ուտելոյ եւ խմելոյ՝ որպէս թէ հրով պատարագեցաւ վասն Աստուծոյ, եւ որ բարկութիւն տանի եւ կամ արգելու կամ զիրն կամ զայլոցն՝ այդու իբրեւ թէ ոք գազանաց յաղթեաց, եւ այս է, որ մարգարէն ասէ, թէ՝ «Վասն Քո մեռանիմք զաւր հանապազ»^{1*}, քանզի բնական մահն մի հետ է, իսկ յաւժարական մահն մի՞ր՝ յամենայն ժամանակն կարելի է, որ վասն Աստուծոյ սիրոյն զիր կամքն չկատարէ՝ մեռաւ այնպիսին վասն Աստուծոյ եւ եղեւ մարտիրոս, զոր ունի բոլոր տարին, որ զիրեանց Արարիչն պատուեալ են որդիքն Աղամա, որպէս ասէ սուրբն Եփրեմ, թէ Ամենայն աւր իւր վկայ ունի առանձինն եւ այն աւրն, որ ինքն պատուեալ է զԱստուծած մահուամբն իրով եւ նմա յիշատակ կատարի յաշխարհի, Աստուծոյ դրախտին եւ բանալեացն բանալեպան է եւ բարեացն բաշխաւղ իւրով բարեխաւսութեամբն: Եւ վասն այսորիկ պարտ է ջերմ սիրով ի ժամատեղն երթալ եւ ի վկայիցն ի տաւնն եւ ի յիշատակ տանջանաց եւ չարչարանացն նոցին պսակացն արժանաւորեալ լիցի, որոց բարեաց փառաց եւ պսակաց զձեզ արժանի արասցէ Քրիստոս Աստուծած մեր նոցունց բարեխաւսութեամբ, որոց այսաւր է յիշատակս, քանզի արք եւ կանայք, ծերք եւ տղայք արհամարհեալ են զմահ եւ զհեշտութիւն աշխարհիս, զի չկա հասակ եւ ազգ արուի եւ իգի, յորոց չկա նահատակ եւ մարտիրոս նոցունց բարեխաւսութեամբ եւ մաղթանաւք եւ դուք ի նոցանէ եղիցիք հարք եւ եղբարք եւ մարք եւ քորք եւ ուստերք եւ դստերք այժմու ժամա-

նակիս բազում ժամանակաւք խաղաղական եւ անմեղ կենաւք հաճոյանալ ձեզ առաջի Աստուծոյ՝ առաքինացեալք հոգով եւ մարմնով եւ յետ աստի գնալոյն երկնից արքայութեան եւ անթառամ պսակին արժանաւորք եղիցին, ընդ որս եւ մեզ եւ մերոցն երախտաւորացն եղիցի ողորմութիւն գտանել չնորհաւք Տեառն մերոյ թիսուսի Քրիստոսի, որ է աւրհնեալ ընդ Հաւք եւ ամենասուրբ Հոգւոյն յաւիտեանս յաւիտենից. [Ամէնք²⁰⁸:

ՏԱՐԾՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Խորագիր՝ Ա Յաղագս եւրեն աւուրց արարչութեան:

Բնագիր՝ 1 Ա աւր: 2 Ա չիմ սուրբ: 3 Ա հաւտս: 4 Բ սպասաւորութեան: 5 Բ ծառայ: 6 Բ հնծանաց: 7 Ա չիմ եւ: 8 Բ զաւտ: 9 Աչիմ եւ: 10 Ա զարդարել: 11 Բ որում: 12 Ա յեզեր բանակին շինողին փի. յեզր բակին: 13 Ա չիմ առ: 14 Ա Փամի: 15 Բ իշխանութիւն փի. ի շինութիւն: 16 Ա բարերարութիւն: 17 Բ տարերք: 18 Ա չիմ եւ: 19 Բ կոչեաց: 20 Բ յաւտ: 21 Բ կոչեաց: 22 Ա չիմ եւ: 23 Ա հանկէր: 24 Բ սուրբն: 25 Բ մի աւրն: 26 Ա չփախէ: 27 Ա չիմ եւ: 28 Ա չիմ եւ: 29 Ա է այն խաւարն փի. եւ աւտար է: 30 Ա կրակն փի. խաւարն: 31 Ա համարս: 32 Ա զկամաւ եւ զակամայն: 33 Բ երք: 34 Ա պահանչէ: 35 Ա չկարեն: 36 Ա երկրաւորք եւ երկնաւորք: 37 Ա չիմ եւ այս: 38 Ա յանտ: 39 Ա ի յետ: 40 Ա չիմ պատուել եւ: 41 Բ չիմ գինիսութեամբ: 42 չիմ հաղորդութեամբ: 43 Ա չիմ մեր: 44 Ա չիմ մերոց: 45 Ա մարմնոց ձերոց: 46 Ա ձերոց: 47 Բ փառք յափառեան: 48 Բ երկուշարաբն: 49 Բ հաստատութեանտ: 50 Ա առաջին: 51 Ա այնորիկ: 52 Ա հրոյ եւ ի յաւդոյ: 53 Եշիմ երէ: 54 զատուսէց կացուսէց: 55 հաստատութիւն: 56 Բ վերոյ: 57 Ա իւր: 58 Ա իւր կա փի. նորա: 59 Ա չիմ եւս: 60 Բ զայրեցողութիւն: 61 Բ վասն զի: 62 Ա ասաց: 63 Ա որ փի. եւ: 64 Ա զցուրն: 65 Ա մի յոյլ փի. միաձոյլ: 66 Ա զամբն: 67 Ա զուրբ: 68 Ա տկի փի. ի տիկս: 69 Բ յաւտ: 70 Ա զայն տես փի. եւ զայս է տեսանել: 71 Ա զի: 72 Ա մեշում փի. վատ: 73 Ա չիմ հրեշտակն այն: 74 Բ իմմէ: 75 Ա բանէ: 76 Բ հրեշտակն: 77 Ա մարդկան: 78 յարեւեալս: 79 Բ չիմ բանձարցելով: 80-81 չիմ բայց ... ծածկութիւր: 82 Ա չիմ Աստուծած: 83 Ա է փի. իցէ: 84 Ա ազանի: 85 Ա ասիցեն: 86 Ա չիմ եւ: 87 Ա չիմ եւ: 88 Բ բանձր եւ բաւ: 89 Ա չիմ եւ: 90 Բ աստուծածանունց: 91 Ա հողեղետես փի. եւ հաստատեալ եւ հողեղենէ: 92 Ա լուսնին: 93 Բ չէ փի. ոչ է: 94 Բ ծաղկուտ եւ ծառուտ: 95 Ա տեղին: 96 Բ չիմ ի շինել: 97 Ա ցանգալի: 98 Ա չիմ իսկ այն ... տնկել: 99 Բ չիմ զարմանալի...տեղին: 100 Ա բանջարք: 101 Ա պիտանացոյ: 102 Ա աստուծավայելուց: 103 Ա անտ (այսպիս և այլուր): 104 Ա ամենեենան: 105 Բ չէր փի. ոչ էր: 106 Ա տեղին: 107 Ա է: 108 Ա ընգերաց: 109 Ա հարեւանաց զիշատացն փի. դրացեաց զիշոցացն: 110 Ա պտղարերեալ: 111 Բ որ է

* Յայսմաւուրք, Կ. Պոլիս, 1730, էջ 111-119 (Սեպ Իէ), Յակ. ՄՄ ձեռ. 6196, ուր ընդարձակուեն բերված է նրա վարդապետությունը:

^{1*} Հմմտ. Ա Կորնը. ԺԵ 31:

արինեալ յաւիտեանս յաւիտենից, ամէն, ամէն: 112 Բ ժամ երկոտասան: 113 նոյն բանգ փիս. նոյնան: 114 Ա չիք որչափ: 115 մի փիս. է: 116 Ա բաւալ: 117 Ա յիրիկանն: 118 Ա չիք ասեն: 119 Բ վասն զի: 120 Բ զրիկամբն, Ա - բիկամբն: 121 Բ ամենեռին: 122-123 չիք մեղմով ... դարձեալ: 124 Ա չիք եւ: 125 Բ սողելով փիս. խաղալով: 126 Ա չիք ասի: 127 Ա պաշտառ փիս. պակաս: 128 Բ հանդերձաբայքն: 129 Բ արդարութեան է փառքն փիս. արդարութեան զփառքն: 130 Բ նշանակելով: 131 Բ նորելովն: 132 Բ մեր: 133 Ա յարեւես: 134 Բ ծագեցաւ: 135 Ա արեգակն: 136 Բ ծագեալ յարեւելից: 137 Ա հաւաքէ առաջ փիս. առաքէ ... առաջի: 138 Ա ընգալցի: 139 Բ չիք Աստուած: 140 Ա երկին: 141 Ա չիք քանզի ... որք (Ա որ): 142 Ա ի նմա փիս. անդէն: 143 Բ կակղամարմինք փիս. կակղամորք: 144 Բ չիք թեւառոք ... լերկամարմինք: 145 Ա որ: 146 Ա չիք թիւ: 147 Ա մին: 148 Ա աւզոյտ: 149 Բ մեղաւորաց: 150 Ա որ փիս. ուր: 151 Բ անյագենալ են փիս. անյագենալ ուտեն: 152 Ա ժամանակի: 153 Ա չիք որ: 154 Բ գործս: 155 Ա մինչեւ ի: 156 Ա ծով ծովանա: 157 Ա չիք եւ: 158 Բ հրեշտակաց փիս. կամարացաց: 159 Բ չարեաց եւ բարեաց: 160 Բ զպինան: 161 Ա չիք եւ: 162 Բ անդանէ փիս. անցանէ: 163 Բ որքան փիս. քանի: 164 Բ ժամանակ: 165 Ա զերկորդ դուռնի: փիս զերկուդոնի: 166 Ա չիք եւ: 166ա Ա ընգենու: 167 չիք եւ: 168 փայլակում: 169 Եւ յորժամ: 170 Բ սատակէ փիս. ուտէ: 171 Բ թիւնաւոր: 172 Ա այլ աւտարս: 173 Բ իծիցն: 174 Բ նմանին նոցա փիս. լի՛ցիք նման: 175 Ա ժողովուրդիտ: 176 Ա ո՛վ փիս. նոյք: 177 Բ աղտեղացուցանել եւ ժանդոտել: 178 Բ վայ է: 179 Ա առող: 180 Ա չիք եւ: 181 չիք ծառայութենէ: 182 Ա չիք տիգին: 183 Ա ողշացի: 184 Բ չիք ի: 185 չիք եւ: 186 Բ նպիփան: 187 չիք թէ: 188 Բ վայելող եւ իշխեցող փիս. իշխեցող եւ վայելող: 189 Բ չիք զնա: 190 Ա չիք եւ: 191 Բ զատակ փիս. ցուցակ: 192 Ա լուսաւորք: 193 Բ զմիրզս պտղոց: 194 Բ ծոցս: 195 Բ երածշտականաց փիս. երածշտական ձայնից: 196 Ա յուրախուրին: 197 Ա անմարմին: 198 Բ բարձրամտէ: 199 մարմինն փիս. բնուրին: 200 Ա հոգւոյ եւ ի մարմնոյ: 201 Բ չիք մահկանացու: 202-208 չիք եւ թէ... Ամէն: 203 Ա նովիմք: 204 ուղեղ: 205 Ա ընդրէ: 206 Ա տնանգաց: 207 Ա բանդիւ:

Բ

Ի ՏԱՍՆԱԲԱՆԵԱՆ ԱԻՐԵՆՍՆ, ԶՈՐ ԱՐԱՐԵԱԼ Է ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՊԵՏՆ ՎԱՐԴԱՆ

«Հոգի¹ երեսաց մերոց Տէրն Քրիստոս^{1*}» Աստուած մեր զբանն իւրական² հոգի կոչեաց եւ կեանք, որում եւ³ այժմ դուք⁴ փափագաւղ երեւիք սրբազանիցդ Հարանց եւ Հարազատիցն^{4*} լրութիւն՝ կրելով ի ձեզ զփրկաւետն քաղց եւ ծարաւէն^{4*} արդարութեան, եւ յաղագս այդորիկ էք մանաւանդ երանելիք լնլով զծեառն պատուիրանն, թէ՝ «Խնդրեցէք եւ առնուցուք, հայցեցէք եւ գտղիք, բախեցէք եւ բացցի ձեզ²»: Ժամ իսկ է եւ մեզ^{4*} զմերն կատարել զհրաման^{4*}, թէ՝ «Ամենայն, որ խնդրէ ոք ի քէն, տուր եւ կամիցի փոխ առնուլ, մի՛ արգելուր»: Եւ յաւետ եւս, յորժամ այդպիսիք իցեն պահանջողքն եւ իրքն ոչ ի մէնջ, այլ՝ ի տերունեաց անտի, քանզի ոչ իշխեմք պարծիլ զառեալն իրբեւ զչառեալ: Վասն որոյ եւ ախորժելով յոտից կացեալ առաջի պատուական երեսաց ձերոց մատուակեցից ձեզ յայսմ աւուր յառաջին ի սկզբնաւորական⁵ արմատոյն ի կանուխ եւ ի պարարտ ողկուզիցն, որ եւ նա ինքն Հայրատունկ⁶ է, զոր ոչ ոք կարէ աղարտել որպէս զաւտար եւ կամ այլում կարաւտել իրբեւ լաւագունի, զի Քրիստոս է բանն, որ ասաց. «Ոչ ոք է, որ ըմպէնաց զհինն եւ կամիցի զնորն, քանզի ասէ թէ՝ հինն քաղցրագոյն է^{3*}»: Յաղագս որոյ^{6*} եւ զաւրինականն, որ վասն յաւիտենական կենացն Հարցանէր եւ անդր առաքէր ասելով. «Յաւրէնսն զի՞նչ գրեալ է, որպէս ընթեռնուս^{4*}»: Զի եւ այս⁷ եւս կենարար⁸ է, ըստ այնմ թէ՝ «Արացես զայս՝ կեցցես այսու^{5*}»: Վասն որոյ առաւել⁹ եւս կամելով շահել զկեանա¹⁰ ձեր

* Աղրյուրներ

A = ՄՄ, ձեռ. 1324, թ. 276ա-284թ

B = ՄՄ, ձեռ. 1270, թ. 72թ-85թ

C = ՄՄ, ձեռ. 5443, թ. 242թ-253թ

1* Ողբ. երեմ. Դ 20:

2* Մար. է 7:

3* Ղուկ. Ե 39:

4* Ղուկ. Ժ 26:

5* Ղուկ. Ժ 28:

զայն դիցուք ձեզ¹¹ առաջի, որ ամենայն մտաց բաղձալի է եւ ամենայն սրտից սոսկալի^{11a}, զոր իմանալի շրթունք Արարչին բարբառեցան եւ դրեցին մատունքն բոցեղէն մի անգամ եւ երկիցս^{11c} կրկնակի քառասնարեայ պահաւք պարզեւեալ լուսաճաճանչ^{11d} բանքն տասնաթիւք, որ ասէ նոյն^{11e} ինքն իսկ առաջին բարին ամենատէրն խաւսելով յաւդաւոր ձայնիւ.

«Ես եմ Տէր Աստուած քո, մի՛ եղիցին քեզ այլ աստուածք բաց յին, մի՛ առնէր քեզ կուս ծեռագործս, մի՛ առնէր զանուն Տեառն Աստուծոյ քո ի վերա սնուտեաց, զգոյշ լեր աւուրն շաբաթու, պատուեա զայր քո եւ զմայր, մի՛ սպանանէր, մի՛ չնար, մի՛ գողանար, մի՛ երդնուր սուտ, մի՛ ցանկար^{11f}»:

Նախ պարտ է գիտել, թէ բազում իրաւք մեծարդի եւ պատուական են բանքս¹³ քան զյուղի իմաստս^{13a} աստուածային մատենից. առաջին այնու, զի Մովսէս է վկա առաջին մարգարէն եւ աւրէնսդիրն եւ բարեկամն Աստուծոյ, հաւատարիմն ամենայն տան նորա եւ գովելին հեղութեամբ քան զամենայն մարդիկ^{13c}, որում բերան ի բերան խաւսեցաւ Տէրն երեսաւք եւ ոչ առակաւք, որովք եւ աստուածացաւն կոչմամբ, այլ եւ իրաւք եւ գործովք, իսկ¹⁴, զի հնագանդեցան նմա արարածք, որպէս Աստուծոյ, որովք տանջեաց զնդիպտոս եւ բարձրացոյց զիսրայէլ մեծամեծ նշանաւք եւ արուեստիւք¹⁵:

• Եւ¹⁶ երկիցս¹⁷ անգամ պատկառելի են բանքս, զի յելից գրոցն է, զոր յոյժ սիրեր ժողովուրդն հին որպէս զպարունակող ամենայն բարեաց եւ երախտեացն Աստուծոյ, որ առ նոսա եղեն, քանզի, որպէս ասեն ասորիք¹⁸, առաջին գիրք ելիցն գրեցաւ¹⁹ ի Մովսէսէ^{19a}, զոր ինքն իսկ^{19c} տեսեալ էր եւ գիտէր, եւ ապա ասաց Աստուծոյ, թէ՝ Զոր տեսի, գրեցի, զոր չեմ տեսեալ^{19d} զարաքչութիւն ցոյց ինձ եւ գրեմ զայն: Եւ լուաւ նմա Տէր եւ էտո զնա ի ծոց ամպոյն²⁰, որով պատեալ կայր ի լեառն Սինա զաւուրս քառասուն եւ անմարմնապէս եւ իմանալի արար առաջի նորա զարարածս, եւ հրամայեաց զգալաբար նկարել ի կազմած խորանին, եւ ասաց. «Զգոյշ լեր եւ արասցես զամենայն, ըստ աւրինակին, որ ցուցաւ քեզ ի լերինն²¹»: Եւ ապա յետ այնորիկ գրեաց զգիրս Ծննդոց եւ զայլսն: Որպէս ասէ Ապոլիմոս²¹ իմաստասէր երրայեցոցն^{21a}, եթէ՝ ընդ անցանելն²² ընդ ծովն Կարմիր որդւոցն հսրայէլի, եկն ի վերա նոցա Հոգի չնորհաց, եւ առին նոր լեզու, եւ այնու երգեցին զաւրչնեցուքն՝ մոռա-

նալով եգիպտացի լեզուն, որպէս յաշտարակագործութեան, զի ամենեւին ի բաց կացցեն եգիպտացւոց սովորութեանցն: Եւ ի նոյն չնորհաց իմաստացեալ սուրբն Մովսէս գիր արար ըստ այնր²³ լեզուին նախ, եւ այնու գրովն գրեցան պնակիտքն²⁴ եւ այնու գրեաց Մովսէս զհինդ գիրսն իւր²⁵: Եւ երեք պատճառ նախապատուութեան բանիցս²⁶, զի ամենայն մասնաւոր աւրինադրութեանց, որ ի Մովսէսէ ասացան եւ²⁷ եղան գլուխք եւ պարունակողք են: Եւ միայն այսոքիկ ելին ի կամաց եւ ի բերանոյ Աստուծոյ նախնականք յամենայն մովսէսականքն^{27a}, յաղագս որոյ եւ աստուածաբանութիւնք են: Գոյց^{28a} եւ այլեւս առաւելութիւնի տասնեակն թիւ խորհրդական, քանզի սուրբ է եւ նուիրեալ Աստուծոյ, զոր պատուիրեաց տալ նմա զամենայն իրաց տասանորդսն²⁹, այլ եւ պատուեն զնա թուական արուեստաւորքն՝ մայր ասելով զնա³⁰ դարից եւ կոճատաց եւ դարակոճատաց^{30a}, դարից³¹ երկուց եւ կոճատաց երից եւ դարակոճատաց հնգից: Եւ դարձեալ ծնաւալ է^{31a} հարիւրեկին տասնիցս կրկնեալ եւ հազարեկին տասնից զհարիւրեկն^{31c} կրկնեալ: Վասն որոյ, յիրաւի կոչեցաւ Տասն, զի տանի յինքեան բազում խորհուրդս հոգեւորս եւ մարմնաւորս^{31c}, որպէս առ^{31d} մեզ բանք հաւատոյ նիկիայն³² եւ բանք աղաւթիցն Տէրունի: Եւ^{32a} զի տասն են արարածք, եւթին մոլարքդ եւ մին անմոլարն եւ իններորդ լուսնոյդ ի խոնարհ եւ տասներորդ անարար Աստուծոյ բանն, որ պնդէ եւ պահէ^{32c} զարարածս^{32d}: Եւ ի մեզ դարձեալ հինգ զգայութեամբ³³ մարմնոյ եւ հինգ զաւրութեամբ^{33a} հոգւոյ: Զգայութիւնք^{33c} մարմնոյ յայտնի են^{33d} իսկ զաւրութիւնք հոգւոյն^{33e} այս են. միտք, զգայութիւն, երեւակայութիւն, տրամախուութիւն, կարծիք: Միտքն՝ տեսաւը մասն հոգւոյն, զգայութիւն՝ մասնաւոր իմացքն առանց պատճառի, երեւակայութիւն՝ յոլովութիւն իմացիցն անպատճառս³⁴. տրամախուութիւն՝ բոլոր գիտութիւն պատճառաւ Աստուծոյ յայտնեալ, կարծիք՝ ընդհանուր³⁵ գիտութիւն պատճառաւոր յուսմանէ տեղեկացեալ ի մարդկանէ^{35a},

Մեծարեն զտասս պիթագորացիքն, զի ծնունդ ասեն զսա չորիցն, որ նիւթք են աշխարհի եւ տարելք^{35c} որոց նմանամասունքն ի մեզ մաղաս եւ արիւն եւ մաղձ սեալ^{35d} եւ խարտեաշ, եւ զչորիցն մասուն բարդեալ ի մի զմինն եւ զերկուսն եւ զերին եւ զչորսն ծնանի զտասս: Հստ որում եւ տասն են ստորոգութիւնքն ասացեալք յԱրիստոտելէ, որով ամենայն ինչ իմացեալ լինին^{35e}. հանճար եւ իմաստութիւն յեղանակացս: Եւ են այսոքիկ. առաջին՝ գոյացութիւն^{35b}, որ է հութիւն ինչ, երկրորդ՝ քանակ, որ է չափ, երրորդ՝ որակ, որ է գոյն, չորրորդ՝ առ ինչ, որպէս որդւոյն անուն առ հայր³⁶ յարէ, հինգերորդ՝ ուր որ է տեղի, վեցերորդ՝ երբ, որ է ժամա-

¹¹ Ելք ի 13-14:

²¹ Ելք ի 39:

նակ, եւթներորդ՝ կալ, որ է նստել կամ յոտսն կալ, ութերորդ՝ ունել, որ է զին ունել կամ հանդերձ, իններորդ՝ առնել, որ է գործ առնել, տնկել կամ շինել, տասներորդ՝ կրել, որ է չարչարի կամ ծեծուիլ³⁷: Արտաքո սոցա-ոչ ինչ է յեղեղոց, ապա յիրաւի զայս թիւ զաւրութեան եւ իմաստութեան ի կիր է առ Արարիչն յիրական³⁸ աւրինադրութիւնն Յաղութիւն³⁹ տասնանց, զոր իմաստասերն Փիլոն շարայա-րէ⁴⁰, զոր թողաք խնայելով յականջս ծեր եւ ի լեզուս մեր^{1*}:

Այսուհետեւ զայն է ասելի, թէ վասն ինչ պատճառի ի խորին անա-պատի ետ⁴¹ Աստուած զաւրէնսն եւ ոչ ի քաղաքս, եգիպտացւոց կամ քանանցւոց⁴², քանզի բիւր չարեաւք⁴³ եւ անհուն աղտեղութեամբ⁴⁴ լի են քաղաքք եւ անիրաւութեամբք առ Աստուած եւ առ իրեարս եւ առաւել եւս՝ Եգիպտոս յայնմ ժամանակի^{44ա}, զորս ոչ արժանի^{44բ} համարեցաւ Տէրն յայն ժամանեցւցանել զնա ի պատիւ^{44գ} ի նոսս յայտնել զինքն Հասարակ⁴⁵ ամենեցուն եւ տալ աւրէնս, այլ ի բաց տարաւ զնոսսա անտի եւ լուաց զաղտ⁴⁶ սովորութեան ի սրտից նոցա. եւ ապա զքաղցր ըմպելին առաքէ ի սիրտս նոցա: Իսկ ի քանանցւոց երկիրն չէր արժան տանել զնոսսա եւ դնել աւրէնս, քանզի ոչ ոք հանդերձեալ է նաւել. նախ ի նաւա-Հանգստէն յառաջ հանէ զնաւն եւ ապա ի դուրս գա տեղի եւ առագաստ եւ պաշար պատրաստէ: Այլ մինչդեռ ի կամակարութեանն է եւ ի տան նստի, Հոգա խնամով զամենայն պատրաստութեամբ^{46ա}: Նոյնպէս պարտ եւ պատշաճ էր զբարի քաղաքաւարութեան^{46բ} յիրատն եւ զսահմանս կա-նոնին յառաջագոյն յաւրինել եւ այնու կազմել զժողովուրդն, յորոյ վերա կոչեցեալ էր անուն Արարչին, եւ այնպէս առնուլ զվիճակ կալուածոյն⁴⁷ իւրեանց: Եւ դարձեալ արժան էր հաստատիլ ի միտս ամենեցուն, եթէ աւ-րէնքն ոչ են մարդկային հնարք եւ գիւտք^{47ա}, այլ՝ ճշմարտին Աստուածոյ հանճար եւ իմաստութիւն: Եւ այս այնու հաւատարմացաւ, զի յանապատ տեղւոց կալով յանկերակուր եւ յանջուր ապառաժի, եւ յանկարծակի յանհնարից եւ յանակնունելեաց գտանել կերակուր. յաւդոյ՝ մանանա եւ ի վիմէ յապառաժէ՝ ջուր եւ ի հողմոյ բերեալ լորամարդ, հաւատացեն, թէ որում այսոքիկ կարելիք են պարզեւք, եւ կենաց պատճառ մարմնականց ի նմանէ, եւ նորա են բարիոք⁴⁸ եւ ճշմարտի կենաց պատճառք՝ աւ-րէնքն⁴⁹ փրկականք:

Այսպէս սրբեալ Աստուածոյ զլեառն Սինա տեղի եւ տաճար փառաց իւրոց⁵⁰, հրաման տուեալ տարերացս՝ կազմել նմա արքունիս մոայլ եւ մառախուղ բոցախառն պատեալ շուրջ զլերամբն եւ ձայն գոչողական բ-

րոտմանց ի նմանութեանց փողոյ բարբառելոց եւ թաւալմունք վիմաց եւ ձգմունք քարանց յահ եւ երկիւղ գազանաց եւ գազանաբարո մարդկան եւ երկայնածիգ եւ լայնատարած սիւն լուսոյ իշանէր⁵¹ ի բարձանց, որոյ գագաթն փեռեկեալ ունէր զկամարն⁵² երկնից, եւ այլ եւս հասարակն հո-ծեալ եւ խտացեալ ի վայր եկեալ ծիսեալ բորբոքէր զկատար լերինն: Եւ յանդէպ նորա դէտակն ունէր սրբեալ ժողովուրդն Գ (երեք) աւրեա ի կա-նանց, այլ եւ խորհրդական ջրով լուացեալ եւ սրսկեալ զմարմինն եւ զհանդերձն սպիտակս յաւրինեալ դողութեամբ եւ ահիւ յակճիռս յականջ անէր⁵³: Եւ ապա ձայն իմն ահաւոր եւ պակուցանող բարբառ արձակեալ լինէր, որ ոչ իբրեւ յանշնչից ճայթմունք եւ ոչ իբրեւ զշնչակեաց կենդա-նեաց, այլ իբրեւ զձայն Աստուածոյ ի վերայ քան զբանական կենդանոյ յաւդուածո եւ պատկանաւոր, լի զարմացմամբ, քանզի ի ձեւ բոցոյ կեր-պարանէր ձայնն եւ որպէս զգերան ինչ հրեղէն պատառմամբ միգին ի բաց առեալ⁵⁴ իշանէր ի ստորոտ լերինն: Եւ վկա է ասացելոցս բան Գրոյս, որ ասէ. «Ամենայն ժողովուրդն տեսանէր զձայնն Աստուածոյ»: Եւ այս յիրաւի. քանզի Աստուածոյ խաւսքն չէ լոկ բայք եւ բառք, այլ գործ է կատարեալ, վասն որոյ ի դէպ է մարդկային խաւսից^{54ա} լսելի գոլ ականջաց, իսկ Աստուածոյն՝ տեսանելի աչաց, որ հաւատարիմ եւ ճշմարիտ է, քան զլուր ականջաց: Եւ բանքն այսպիսիք են⁵⁵, որ⁵⁶ ասէ.

«Ես եմ Տէր Աստուած Ֆո». «Ես եմ»-ն ասելով զճմարիտ գոյու-թիւն^{56ա} յայտ առնէ, զոր եւ հարցանելն Մովսէսի, եթէ՝ «Զի՞նչ է անուն Քո», տայր պատախանի՝ ասելով. «Ես եմ, որ Էն^{2*}», զոր եւ սուրբն ե-րեմիս ասէր⁵⁷. «Որ եսդ Տէր^{3*}»՝ յայտ առնելով, թէ նա միայն է ստուգապէս գոյ եւ էութիւն, եւ եղականքս ոչ էին^{57ա}, եւ ի նմանէ գոյա-ցան: Իսկ «Տէր»-ն զիշխանութիւն եւ զդատողական զաւրութիւն ցուցա-նէ, եւ «Աստուած»-ն՝ զարարչական եւ զբարեգործական կարողութիւն, որով յաստիս էած եւ հաստատեաց զամենայն: Նախ զ«Տէր»-ն եւ ապա զ«Աստուած»ն⁵⁸ դնելով^{58ա}, զի ծառա ստացաւ զնոսս^{58բ} հանելով յե-գիպտոսէ, զի երկիցեն ի նմանէ, զի գրեալ է թէ՝ «Ծառայն երկնչի ի Ծեառնէ իւրմէ^{58գ}»: Եւ, իբրեւ զԱստուած բարերար, ոչ պահանջեաց ի նոցանէ զառաջին վարուցն զհամարս, վասն որոյ ասէ.

«Մի՛ եղիցին քեզ այլ աստուածք բաց յինէն».

^{1*} Ելի ի 18:

^{2*} Ելի գ 13-14:

^{3*} Երեմիա թ 24:

* Տես «Փիլոնի Երրայեցւոյ մնացորդի ի Հայս...», Վենետիկ, 1826, էջ 330:

Որպէս թէ ասիցէ. Ոչ էին^{58t} յանցեալ ժամանակն, եւ արդ չեն եւ յառաջիկայն, այլ մի՛ լիցի անմտութեամբ քով, զոր գիտէր, թէ գործելոց են զորթն եւ զերինջն եւ աղաղակելոց, թէ՝ «Այս են աստուածք քո, իսրայէլ, որ հանին զքեզ յԵգիպտոսէ^{1*}»: Եւ բարիոք ասէ թէ՝ «այլ աստուածք», որ զաւտարն եւ զպիտակն ցուցանէ եւ զբազումն^{58t}, քանզի աստուածք, որ զերկինս եւ զերկիր ոչ արարին, կորիցեն, որպէս եւ գրեալ է: Բայց տարակուսել արժան է, թէ ընդէ՞ր որպէս ընդ մի ոք խաւսի ասելով. «Ես եմ Տէր Աստուած քո» եւ ոչ՝ ձեր, եւ «մի՛ եղիցին ֆեզ» եւ ոչ՝ ձեզ, նոյնպէս եւ զբաւանդակ բանքս եզակի դնէ. «մի՛ առնէր Աստուած», «մի՛ առնուր զանուն» եւ «զգոյշ լեր» եւ «մի՛ չնար» եւ զայլն: Եւ լաւդքն⁵⁹ հազարք հազարաց էին, բայց ի կանանց եւ ի մանկտոյ եւ ի ծերոց, որք ոչ էին հաշուեալք⁶⁰: Արդ, որպէս տեղեկացան սուրբքն, այս է լուծումն իրացդ, զի որպէս ընդ միոյ⁶¹ խաւսելով ցուցանէ Տէրն, թէ մի՛ ոք, որ կատարէ զաւրենսն, թէ եւ աղքատ ոք է եւ աննշան հաւասար է ամենայն ժողովրդեանն եւ կամ թէ համարձակելի է ասել՝ ամենայն աշխարհի, քանզի եւ Պաւոս ասէ, թէ՝ «Աշխարհ ամենայն չարժէ զմի ոք ի սրբոցն^{2*}»: Դարձեալընդ բազումսն խաւսելով իւրաքանչիւր ոք դաւզեալ թաքուցանէր^{61w} զանձն՝ ոչ առ ինքն ասել զբանն, այլ ընդ այլ բազմութիւն: Այլ յայնմ աւուր սքանչելագործէր Աստուած առ ամենայն ոք անձն մարդոյ բոլորեալ բաշխեր⁶² ի վերա, որպէս թուեալ ամենայն ումեք՝ առ ինքն միայն խաւսել Աստուածոյ⁶³: Եւ զայն առնէր Տէրն, զի մի՛ ոք ի թագաւորաց կամ ի գոռոզաց եւ յիշխանաց պատուաւորաց արհամարհեցէ զմի ոք յաղքատաց՝ թողլով զնոսա ի ինամելոյ, զի թէ ամենայն եղանակացս ստեղծողն արժանի արար առանձնակի զիւրաքանչիւր ոք ինամել, ըստ լաւին եւ բարոյն հաղորդութիւն յերկիր խոնարհել, տայր նոցա զաւրենսն, զի՞նչ ապա հողեղինքն եւ մահկանացուքն, որ մի են ազգակցութեամբ, թէպէտ եւ ոչ բախտի կարացեն տալ պատասխանի, թէ անտես առնեն⁶⁴ զոր յաղքատաց^{64w}, ոչ հոգալով զաւգուտն նոցա: Վասն որոյ եւ խաւսի Աստուած առ իւրաքանչիւր ոք ասելով^{64q}.

«Ես եմ Տէր Աստուած քո, մի՛ եղիցին ֆեզ այլ աստուածք բայց յինէն». Զայն յայտ առնէ, թէ ես եմ^{64t} Աստուած եւ որ յինէն են⁶⁵ բնութեամբ Որդի եւ Հոգի՝ ոմն ծննդեամբ եւ ոմն ելողութեամբ յառաջ եկեալ անբաժանելի բնութեամբ անժամանակ եւ անյեղանակ^{65w} եւ անզուգական ամենայն գոյականաց յատկական անձամբ բաժանեալ եւ յամենայն բնու-

թիւնս⁶⁶ եւ ի զաւրութիւնս եւ ի կամս^{66w} միաւորեալ: Եւ զայս սուրբն Մովսէս պատմեաց⁶⁷ յերկրորդ աւրէնսնն⁶⁸ ասելով. «Լուր իսրայէլ, Տէր Աստուած քո Տէր մի», զոր եռմիս փիլիսոփա հասկացաւ եւ արար գիտելի հրէիցն զզաւրութիւն⁶⁹ բանիցն առաջի Պտղոմեա թագաւորին⁷⁰, յորժամ ընթերցան⁷¹ զթարգմանել⁷² գրեան՝ փորձելով զմիաբանութիւն թարգմանչացն⁷³ եւ եկեալ յայս տեղի, արգել զկարդալն եռմիս եւ ասաց. Գիտասչիք, իրեայի, զի ձեր Աստուածն երեք անձն⁷⁴ է եւ մի բնութիւն եւ զաւրութիւն, քանզի ասելն «Տէր Աստուած» եւ դարձեալ «Տէր» եւ ի վերա բերեալ, թէ՝ «Մի է», եւ «Մի» ասելովն ի բաց տանի ի բազմաստուած մոլորութենէն, վասն որոյ մի պետութիւն եւ մի իշխանութիւն եւ մի արարչութիւն⁷⁵ եւ մի նախախնամութիւն հարկ է լինել, զի հաստատուն կայցեն արարածքս, իսկ բազմիշխանութիւն լուծանէ եւ ապականէ, որպէս եւ անիշխանութիւն, զի աշխարհ թէպէտ^{75w} անթագաւոր, թէպէտ^{75r} բազմաթագաւոր նմանապէս աւերի եւ քանդի^{75q}: Այլ որպէս միտքն անապատի իմաստունն^{75t} եւագրիսոն վկաէ. Մի եւ միակ եւ պարզ^{75b} բնութիւն⁷⁶ Աստուած է, իսկ եղեալքս կցկցելով եւ ի բազմաց են⁷⁷. Եւ՝ լաւն, եւ՝ բարին, եւ՝ ազնիւն մի է եւ անլուծական է, եւ ամենայն, որ մաւտ է ի մինն եւ մերձ է ի պարզն՝ հաղորդ է բարոյն եւ լաւին, իսկ յոլովութիւն⁷⁸ քակտական եւ լուծանելի է⁷⁹: Բայց թէ մնան գոյացեալքն յանմահութեան, որպէս հրեշտակք եւ Հոգիք, եւ սակաւք ի մարմնաւորաց արդարք, որպէս ենովք եւ Եղիա: Եւ ի յարութեան բազումք ի հասեալ ժամու⁸⁰ փոխին ի կեանս անապականս⁸¹ ապականացու մարմնով⁸²: Այն զաւրութիւն հրաշագործին^{82w} Աստուածոյ է, որ ոչ⁸³ տկարանա նմանէ⁸⁴, զորս⁸⁵ կամի եւ պատեհագոյնս վարկանի⁸⁶: Թետ այսորիկ զնէ յերկրորդ կարգին⁸⁷ գրանն որ ասէ.

«Մի՛ արասցես ֆեզ կուոս ձեռագործս նմանութեան ամենայնի, որ ինչ յերկինս ի վեր եւ յերկիր ի խոնարհ».

«Կուոս» կոչէ զգոյլածոյս եւ զկուածոյս եւ զկոփածոյս զամենայն, որ յոսկոյ եւ արծաթոյ եւ ի քարանց եւ ի փայտից եւ ի կաւոյ գործեցին հեթանոսք խաւարեալք ի մտաց ի խարէկութենէ դիւաց զանազան եւ պէսպէս պատճառանաւք, քանզի^{87w} հեռացեալ մարդկային բնութիւնս յարարչէն^{87r} յԱստուածոյ եւ ի դրախտէն եւ յամենայն մեղս զանգեալ անխտիր եւ անառակ կենաւք, չքաւորեցաւ ի հոգեւոր գանձուցն եւ յաստուածային բարոյն^{87t}: Եւ յայսոսիկ փղծեալ տագնապէր եւ խոնդէր նանապարհ գտանել զառաջին բարին: Իսկ թշնամին նշմարտութեան առաջի անցեալ իբրեւ կուրաց զայլս այլուր տարեալ⁸⁸ գահավէտ արար⁸⁹, քանզի հայել ետ յերկինս ի վեր եւ յերկիր ի խոնարհ», եւ որ ինչ գեղե-

^{1*} Խր. ԼԲ 4, 8:

^{2*} Երր. ԺԱ 38:

պիտանի^{89ա} թուէր զայն^{89բ} Աստուած հաւանեցուցանէր պաշտել^{89գ}: Վասն որոյ առին ի պաշտաւն զմասունս արարածոց^{89դ}, ոմանք զԱրեգակն պաշտեցին^{89ե} եւ Վահագն կոչեցին⁹⁰ եւ այլ՝ զԼուսին եւ Արտեմիս ձայնեցին^{90ա}, կէսք՝ զերկուս^{90բ} կիսագունդ⁹¹ երկնից եւ մանկունս Զրուանայ կարդացին, այլ՝ զամենայն երկին^{91ւ} եւ Կոռնոս անուանեցին^{91ը} ոմանք զբազմաստեղս եւ որդիս Զրուանայ ասացին, ոմանք զաւդո եւ Աղոյնիս ճայնեցին, կէսք զերկիր եւ՝ Դեմետր, ոմանք զջուր եւ Պիսիդոն կոչեցին, այլք զհուր եւ Հեփիսսոս անուանեցին, այլք զմոլորական եւ զանմոլար աստեղս եւ զանազան զանուանս կոչեցին^{91ւ}: Եւ այսու ոչ շատացան, այլ եւ արարին զկերպարանս նոցա^{91ւ} ձեռագործս եւ երկիր պագին նոցա: Եւ այս է ուստի զգուշացոյց՝ մի հայել «յերկինս ի վեր» եւ ձեռագործ աստուածս հաստատել, իսկ «յերկիր ի խոնարհ», զի ասէ. «Մի հայիցիս եւ նմանութիւն ինչ հաստատեցես», զոր ասացաք զերկիր զջուր, զհուր զաւդ⁹² եւ այլ եւս կուրամիտքն, որ առաւել չար էին զգազանս եւ զողունս մինչ ցաքիս եւ ցմուկն անգամ պաշտեցին^{92ա}, որպէս պարսիկք՝ զհուր եւ զջուր եւ բաքելացիքն՝ զվիշապս եւ զաւծս եւ եգիպտացիքն՝ զքաւշ այծեաց^{92բ} եւ զոչխարս, եւ եթովպացիքն⁹³ զկուզս եւ զկուզորդիլու⁹⁴ եւ որ կարի ախտաւորքն էին զախտս եւ զցանկութիւնս աստուածացուցին եւ այլք՝ զայլս, եւ արարին զպատկերս նոցա եւ երկիր պագին, եւ այլք դարձեալ զպատկեր սիրելեաց իւրեանց արարին եւ ժամանակի վերայ անցեալ յանգիտաց ոմանց աստուած կարծեցաւ եւ պաշտեցաւ, որպէս ասէ Սողոմոն⁹⁵, թէ՝ Հայր թաղծեալ տարածամ սպով ի վերա վաղամեռիկ որդույ արար զպատկերն եւ յողոյն երթայր աւուր աւուր եւ սովորութիւն խարեաց զայլս եւ դարձոյց ի պաշտաւն: Յայսմ ամենանէ ի բաց տանի զընդրեալ ազգքն ամենիմաստն Աստուած, զի մահածուք էին^{95ա} եւ վնասակարք եւ սատակիչք հոգւոց⁹⁶: Յաղագս որոյ ասէ.

«Մի արասցես ժեզ կուռս ժեռագործս». Որպէս թէ ասիցէ, թէ 96ա քո^{96բ} ձեռաւքդ⁹⁷ մահ մի առնէր քեզ, զի մեռեալ են կուռք եւ նմանք նոցա եղիցին, որք արարին զնոսա եւ ոչ եթէ ամենակալն, որ ինքնարաւաւ⁹⁸ է պատուոյ⁹⁹ ինչ կարաւտեալ է մարդկան¹⁰⁰: Եւ երրորդ^{100ա} պատուիրան է, որ ասէ^{100բ}.

«Մի առնուր զանուն Տեառն Աստուծոյ ժո ի վերայ սնոտեաց». Ամենաբրիոք կարդէ զգոյութիւն Աստուծոյ՝ յայտ առնելով եւ զանունն, զի նախ էութիւն եւ ապա զանուն ամենայն իրի, որ զի թէպէտ անուն իսկական բնութեան անտանելի եւ անյայտ է մեզ, այլ զբարեգործական եւ զպատողական^{100գ} զաւրութիւն^{100դ} նշանակեն «Աստուածն» եւ «Տէրն»:

զոր չէ արժան առնուլ ի վերա սնոտեաց, քանզի կատարեալ առն¹⁰¹ այն է անկաւոր՝ ամենեւին աներդումն լինել, որպէս Թրիստոս աւանդեաց կատարելոցն Աւետարանին աշակերտացն: Իսկ ի հին անկատարիցն, որ սովոր էին յանուն կոոցն սուտ երդնուլ¹⁰², հրամեաց արդար երդնուլ յիւր անունն, զի ամենայն հնարիւք ի բաց կացցեն ի կոոցն յիշմանէ եւ ընդ ծշմարիտն Աստուծոյ անուանն կապեսցեն սրտիւք եւ շրթամբք խաւսից յամենայն իրս եւ ի բանս: Եւ տեսակ երդման երեք են. է, որ վկայական կոչի, յորժամ ասեն «Աստուած վկա», որ կարի սոսկալի եւ ահագին է ի վերա սուտ իրացն¹⁰³ զամենաթանկագին անունն վկա կոչել, զոր եթէ զերկաւոր թագաւորի անուն եւ զիշխանի վկա կոչէ^{103ա}՝ մահապարտ էր եւ աններելի: Եւ երկրորդն ուրացական կոչի, յորժամ ասեն «զԱստուած ուրացեալ է, թէ չէ այս», զայս եւ ի վերայ ծշմարիտ իրացն ասել մեծ անարէնութիւնն է: Եւ երրորդն խոստովանական կոչի, յորժամ ասացցեն «Այս^{103բ} ծշմարիտ Աստուածն», «Աստուծոյ փառքն», «Խաչին զաւութիւն», «Այս Աւետարանս եւ Խաչս», զայս տեսանել պարտ է, թէ իրքն մեծ է եւ արեան փրկութիւն եւ եկեղեցւոյ բարութիւն: Եւ այլ այսպիսիք եւ իրքն լեալ է եւ իրաւ է եւ որ երդնու սուրբ է սրտիւ եւ լեզուաւ եւ ձեռաւք եւ տեղին մաքուր է եւ մերձակա լսաւզքն արժանաւորք¹⁰⁴ ի հարկէ յայս գան ի խոստովանութեան երդմունս¹⁰⁵ ներելիք են: Բայց են ոմանք, որ ի սնոտի իրս ի վայրապար տեղիս եւ անսուրբ հոգով զահագին Աստուծոյ անունն վայրապար յիշէն: Այնպիսիքն թէ ոչ գան ի զգայութիւն եւ ի զղջումն աններելի՝ պատուհաս կրեսցեն առաւել քան զդատարկաբանն, որոց ասաց Թրիստոս տալ համարս յաւուրն զատաստանի^{105ա}: Դարձեալ չէ արժան առնուլ զանուն Տեառն Աստուծոյ ի վերայ զգայական կենդանեաց եւ կամ անշունչ նիւթից, որպէս մոլար, անմիտ¹⁰⁶ հեթանոսք տէր եւ աստուած դաւանէին սնոտեաց եւ ոչընչից եւ անզաւից, որպէս ասէ Եսայիաս^{106ա}. «Երկիր պագին, որոց արարին մատունք իւրեանց¹⁰⁷», որոց¹⁰⁷ յիրաւի ասէ, թէ՝ «ոչ սրբեսցին այնպիսիքն ի մեղաց եւ ոչ առնէ Տէր զնոսա սուրբսն^{107ա}», այսինքն՝ ոչ քաւէ^{107բ} զնոսա, իրրեր^{107գ} զանդէտսո ողորմութեամբ, այլ որպէս զթշնամիս ծշմարտութեան պատէ զնոսա, եւ կամ որպէս այժմ մարդապաշտք ասեն, Աստուած եւ Տէր եւ Թրիստոս պագականեալ եւ մեղսասէր¹⁰⁸ արանց, թէ՝ «այ դու, իմ Աստուած», որ եւ այս անաւրէնութիւնն մեծ է¹⁰⁹:

Զորրորդ պատուիրան է, որ ասէ^{109ա}.

¹⁰¹ Խաչի Բ 8:

«Զգոյշ լեր աւուրն շաբաթու». Եւ պատճառ^{109բ} մեծ եւ կարեսի իմն, քանզի Աստուած ինքն, ասէ, հանգեաւ յաւուրն եւթերորդի յանենայն գործոց իւրոց, զոր արար ի վեց աւուրսն ի կիրակէ¹¹⁰ սկսեալ: Առաջէս մարդ պատկեր եւ նման է Աստուծոյ Հոգով եւ մտաւք եւ բանիւ և ամենայն առաքինութեամբ պարտ է նմանիլ¹¹¹ սկզբնաստպին¹¹² Աստուծոյ յամենայն գործս բարեաց: Սոյնպէս եւ յաշխատութեան ասէ եւ ի հանգետեանն նման է Աստուծոյ՝ զառնելի աւուրսն արա գու զ Տէրն զվեցն եւ ի հանգստեանն հանգիր գու եւ¹¹³ զեւթներորդն: Այլ Աստուած մի անգամ արար զայն, զի անկարաւու բնութիւն է եւ մարդիկ միշտ արասցեն, զի կարաւտք են եւ տառապեալք, այլ եւ մեղաւք դատապարտք, վասն որոյ ի քիրտն երեսաց ուտեն գհաց իւրեանց: Եւ հրեային յաճախ ունչին շաբթս, զեւթներորդ աւրն եւ զեւթ շաբթին եւ զեւթ ամիսն. եւ զեւթ տարի եւ զեւթնից եւթ աւրն եւ զտարին, որ է Խ (քառասուն) եւ ինն, զոր Յուրելեան կոչեն, որ է Ազատութիւն, քանզի մեղսասերք եւ խստասիրտք էի առ ծառայսն եւ առ անասունսն, ի հարկէ ի գութ էած զնոսա Աստուածառայից եւ անասնոց. «Հանգիցէ ծառա քո եւ աղախին եւ գրաստ քո և եղինք¹⁴», եւ դու ի մեղաց դադարեսցես գոնեա ի շաբթուն, զի եւ անուան աւուրն Դատարկութիւն է եւ Պարապումն կոչի: Եւ էր պատուիքանն դաստիարակ անկատար տղայութեան նոցա: Իսկ յորժամ¹¹⁴ եկն ի կատումն աւրինացն Քրիստոս եւ կատարել ուսման Աւետարանին վարդպակետն բարի գործովք լուծանէ զշաբթին, որպէս եւ իւր Հայրն, որ մշաշարժէ ի բարին եւ մեզ զնոյն հրամայեաց. «Կատարեալք եղերուաք որպէս եւ Հայրն ձեր երկնաւոր կատարեալք է¹⁵»: Վասն որոյ ի հրէական պատին ի բաց առեալ յեւթներորդ աւրինան տամք նմա զպատիւ յիշատակիլ սրբոց մարտիրոսացն՝ ի նմա կատարելով, ի նմա¹¹⁶ զնիկիական սահմանադրութիւն, զի նոքա մեծահանդես վաստակաւք եւ արեամբն իւրեանց հանգուցին զկամս Աստուծոյ անուամբ^{116ա} շաբթուն, եւ են անմեկնելի Տեառնէ, որպէս շաբթի կիրակէս անմիջոց^{116բ} է: Իսկ զպարապումն ի գործոյ աշխատութեանց¹¹⁷ առնեմք ի կիւրակէի, որ է անդրանիկ և սկիզբն աւուրց արարչութեան, որ եւ ընկալաւ¹¹⁸ զյարութիւն Քրիստոս եւ նմա դարձեալ աւանդեալ պահի եւ համաւրէն^{118ա} հասարակաց յարութեան, որ ի կատարածի աշխարհիս, յորում աւուր պատուէր ունին քրիստոնեայք ի բաց կալ ի հոգոց մարմնականաց եւ համար առնել^{118բ} սխանաց, զոր ինչ յանցեան ի Զվեց աւուրսն եւ մաքրեն զայն խոստով:

նութեամբ եւ իմաստնանալ զգուշութեամբ, ահիւ յառաջիկա աւուրսն եւ սուրբ խորհրդովն հաղորդիլ աստուածային¹¹⁹ փառաց:

Հինգերորդ պատուիրանն, որ ասէ¹²⁰.

«Պատուեա զիայր քո եւ զմայր». Որ է^{120ա} միջոց երկուց հնգեկաց¹²¹ առաջնոյն, որ տէրունականն¹²² կոչի եւ հրամայական, եւ երկրորդին, որ մարդկային անուանի, եւ հրաժարական է¹²³: Եւ այս յիրաւի. քանզի հայր եւ մայր միջին¹²⁴ են եւ նման Աստուծոյ անմահի¹²⁵ եւ մահկանացու աշխարհիս Աստուծոյ պատկեր եւ նման են ծնողութեամբն, զի ծնանելն եւ յուգոյէ¹²⁶ ի գոյ ածելն Աստուծոյ միայն¹²⁷ է անախտութեամբ եւ անմարմնապէս եւ երեւելի աշխարհիս անախտութեամբ եւ անմարմնապէս եւ երեւելի աշխարհիս նման են¹²⁸ եւ պատկեր այնու, զի ապականացուք¹²⁹ եւ ախտականք են: Յաղագս որոյ ամենայն աստուածափրաց պարտ է ծնողասերս լինել^{129ա} եւ այս ոչ երախտիս ինչ է եւ կամ չնորհ, այլ՝ վճար պարտուց եւ այնպիսի երախտեաց, զոր ամենայն ջանի ջանացեալ հաւասարել ոչ կարեն զփոխարենն, ի միոյն ամենեւին վերջանան, քանզի զիարդ կարեն ծնանել զնոսա, եւ զամենայն, զոր ինչ ունին, ի նոցանէ ունին, քանզի որպէս ասեն երեւելի աստուածք են ծնողքն եւ աներեւոյթն Աստուած՝ ամենայն աշխարհի եւ ծնողքն առանձինն իւրեանց ծննդոցն ի հաճութենէ կամաց Արարչին գործիք եղեալ աճման պատկերի նորա ազգի մարդկութեանս, զոր եւ գառինք եւ որթք եւ կորիւնք շանց եւ ամենայն գազանաց բնական զթովն մածեալ են ընդ մարսն եւ ձագք բաւանդակ թունոց եւ մանաւանդ արագլաց,, որպէս ասեն, թէ զերացեալ ծնաւղս¹³⁰ հանդարտիկս շրջեցուցանեն աւգնելով թեւոցն աստի եւ¹³¹ անտի անցեալք եւ զկարի տկարսն ի բոյն նստուցեալ շամբեն զիերակուրն յորսոց իւրեանց¹³² որպէս եւ ինքեանք վայելիցեն յիւրեանց տկարութեանի ծնողացն խնամոց, որ եւ կարի վատթարութիւնն է, քան զանբան անասունս, եւ զթոչունս անգորովս¹³³ եւ երախտակորոյս գտանիլ առ ծնողսն^{133ա}: Եւ այս ոչ առանց խոստման ինչ եւ բարի աւետեաց, այլ եւ յոյժ շահաւետ վարձուք^{133բ}, որպէս եւ ասէ. «զի բարի լինիցի ժեզ եւ երկարակեաց լինիցիս ի վերա երկրի»: Որպէս աստուածընկալն Պաւոսի սոյն առաքինութիւն յորդորելով զմանկունս զայս խոստումն յիշէ ասելով. «Պատուեա զիայր քո եւ զմայր, զի բարի լինիցի ժեզ է¹⁴», որ է առաջին պատուիրան յաւետիսն, որ թէպէտ եւ Հինգերորդ է պատուիրանս, այլ այնց պատուիրանաց, որ խոստումն ունի այս է առաջին, զի ալ բանք պատուիրանացս Տասնարանեանց չունին¹³⁴ աւետիք խոստման

^{1*} Բ օր. Ե 14:

Դ 48:

48

49

կատարողացն, բայց միայն այս, որ յաղագս ծնողացն պատուոյ է¹³⁵. Արդ, կատարելով զառաջին հնգեակն զաստուածականն եւ զնովրականն¹³⁶ սակաւ ինչ տեսուածով մեկնութեանց, եկեսցուք ի յերկրորդ, որ մարդկան է յորդորական եւ աւժանդակի^{136ը} վայր^{136ը} անկեալ բնութեանս, որ ասէ.

«Մի՛ սպանանէր, մի՛ շնար, մի՛ գողանար, մի՛ սուտ վկայէր, մի՛ ցամկանար» Մեծ^{136է} իմաստասէրն Փիլոն նախ զշնութիւն կարգէ եւ ապա՝ զսպանութիւն, բայց ի բնաբանն Մովսէսի գրոցն յառաջ «մի՛ սպանաներ»-ն է եղեալ, որ է յարմարական եւ իմաստութեամբ Արարչին կազմեալ¹³⁷ վայելչական, զի նախ սպանութիւն¹³⁸ սկսաւ ի Կայենէ տե Աբէլ, եւ ապա շնութիւն¹³⁹ յորդոցն Սեթա բազում ժամանակաւք զկնի¹³⁹ տա, վասն որոյ բժիշկն պատուիրանին^{139ը} զիետ ելեալ կորստեանն մերու զառաջին ախտէն բուռն Հարկանէ զսպանութենէն, որով առաւել զայրցոյց սատանա զ Աստուած եւ շարժեաց ի բարկութիւն ի վերայ տանն Կայենի մինչեւ երարձ զյիշատակս նորա ջրովն կորստեան: Եւ յետ այնորիկ պատուիրեաց նոյի եւ որդւոց նորա¹⁴⁰ մի՛ հեղուկ¹⁴¹ զարիւն մարդոյ ապա թէ ոչ ասէ. «Ես եմ վրեմինդիր¹⁴⁰», զի ի պատկեր Աստուծոյ արարի եւ զմարդն ի վերայ երկրի, վասն որոյ խնդրեցից զարիւն մարդոյ ի ձեռաց եղբաւը իւրոյ եւ ի ձեռաց ամենայն գազանաց խնդրեցից զարիւն մարդոյ: «Ի ձեռաց եղբաւըն» ասելով յայտ առնէ, թէ ամենայն սպանող եղբայրասպան է եւ նման է¹⁴² Կայենի, զի մարդիկ եղբարք են միմեանց մի բնութիւն գոլով եւ միոյ Աստուծոյ գործ եւ քրիստոնեայք՝ եւս առաւել, որ մարդին են Քրիստոսի եւ մի մայր ունին՝ զաւազանն եւ մի կերակուր՝ զմարմինն Տեառն, եւ մի իւրատիչ¹⁴³, զԱւետարանն եւ ի մի յոյ կոչմանն հրաւիրեալք են, եւ պարտին ի վերայ միմեանց մեռանել, ըստ Քրիստոսի աւրինակին: Վասն որոյ, որ պատճառ լինի կամաւ¹⁴⁴ քրիստոնէին մահուան՝ մարմնակից եւ Հաղորդ է. խաչողացն Քրիստոսի, եթէ ոչ ըստ արժանուոյն ապաշխարէ, զոր եւ ոմն յարտաքնոցն ասէ¹⁴⁵. Աչս մեք, որպէս յումեմն պահարան ումեմք, եւ կապն արարչական կա¹⁴⁵ ի վերա մեր եւ ոչ է պարտ զԱրարչին կապն եւ զմատանահարն¹⁴⁶ լուծանի, զի սպանանելն եւ պատառելն գործ ձկանց եւ գազանաց է, որք մանունքի կերակուր են մեծամեծացն եւ անյագիցն: Խսկ մարդկան ազգի հրամանա Տեառն լընդարձակեալ է զենուկ ոչխարս եւ արջառս եւ այլ կենդանիս ի թոչնոց եւ յերէոց¹⁴⁷: Խսկ սպանութիւն մարդոյ¹⁴⁸ անչափ ատելի է Աստուծոյ եւ աններելի եւ¹⁴⁹ զակամա սպանութիւն, որ լինի ընդ աւտար

ազգս թշնամիս ընդ ապաշխարութեամբ արկեալ է¹⁵⁰ կանոնաւք: Վասն որոյ խակասիրտ հրեայքն այնու արգելոյր ի սպանութենէ սպառնալեալք սպանմամբ անձին: Է սպանութիւն դարձեալ, յորժամ մեղաւք սպաննեմք զոդիս մեր, որպէս եւ գրեալ է, թէ «Ամենայն անձն, որ մեղիցէ նոյն եւ մեղյէ»:

Եթներորդ պատուիրան, որ է երկրորդ հնգեկին¹⁵¹, որ ասէ.

«Մի՛ շնար». Որ սկսաւ յորդւոցն Սեթայ յառաջ քան զջրհեղեղն, որ մտանէին առ դստերսն Կայենի շնութեամբ¹⁵² եւ լուծին գուխտն Աստուծոյ, զոր եղ ի մէջ տանն Կայենի եւ Սեթա՝ ոչ խառնակիլ ընդ միմեանս խնամութեամբ, քանզի ի վարդապետութենէն սատանայի թուունքն Կայենի գտին զգուսանութիւն արքն¹⁵³ եւ կանայքն զսնկոյրն եւ զծարիր եւ շարժեցին զաստուածասէր ազգն ի խտդտանս ցանկութեան, յորմէ եւ սպանութիւն եւս յաճախեաց յախտիցն շնութեան, յորմէ եւ¹⁵⁴ ասէ սուրբն Եփրեմ, թէ ի քսան այր աւելի¹⁵⁵ մեռանէր ի վերայ միոյ կնոյ, յորմէ գարշեցաւ Աստուած եւ տաղտկացեալ ասաց. «Մի՛ մնասցէ Հոգի իմ ի մարդիկդ, վասն լինելոյ դոցա ախտ եւ մարմին¹⁵⁶»: Վասն¹⁵⁷ որոյ ի պատճառս երկոցուոց չարեացն սպանութիւն եւ շնութեան ջնջեցան լրհեղեղաւն ոչ միայն մարդիկ այլ եւ ամենայն կենդանիք, բայց յայնցանէ, որ սերմ աշխարհի պահեցան տապանաւան ողորմութեամբ Արարչին, որ եւ յետ այնորիկ ի միւս անգամ աճելն մարդկան դարձեալ երեւեցաւ չարն ի¹⁵⁸ ծաւալ¹⁵⁹ եւ յիւուրեն եւ ի թովնաթան եւ յայլս բազում եւ երեւի տակաւին յախտասէրս եւ ի գէջ անձինս անժուժկալիցն, զոր բամբասէ սուրբ մարդարէն Երեմիա¹⁶⁰, ոչ միայն շունս, այլ եւ ձիս¹⁶¹ մատակախազ եւ խոզս տղմասերս¹⁶² կոչելով զայնպիսիսն, որք կանամբիք¹⁶² են եւ այնու ոչ շատանան¹⁶³, զորս շունս յիրաւի ասելի է^{163ը}, զի անզուգութիւն շանց է եւ պոռնիկս, որք ոչ ունին աւրինաւոր¹⁶⁴ ամուսինս¹⁶⁵, այլ կամ բոզս ունին ի տունս եւ կամ առ բոզունս երթան եւ կամ խաբեն զպարկեշտ կանայս¹⁶⁶ եւ խաբին յանսուրբ կանանց: Եւ բամբասանքս հաւասար է ի վերայ արանց եւ կանանց, զոր սուրբն Պաւղոս ասէ. «Մի՛ խաբիք ի բանիցն, որ ասեն թէ՝ ողորմած եւ ներող է Աստուած, քանզի սպանողք եւ շունք եւ պոռնիկք զարքայութիւն Աստուծոյ^{166ը} ոչ ժառանգէն¹⁶⁷: Վասն որոյ զչարագործութիւն¹⁶⁷ արուամոլացն¹⁶⁸ եւ անասնափատացն¹⁶⁹ զմահու չափ մեղքն, զինչ պարտ է ասել, զոր Սոգումա եւ Գո-

¹⁴⁰ Ծնդ. Զ 3: Տես Ս. Եփրեմի մատենագրութիւն, հա Ա, Վենետիկ, 1836, էջ 41:

¹⁴¹ Եփրեմիա Ե 8:

¹⁴² Հմմտ. Եպր. Ժ 4 Գաղատ. Ե 21:

մորա եւ երիքովի¹⁷⁰ պատիժքն ցուցանեն զմեծութիւն չարեացն. զունութեան եւ զշնութեան արմատն Տէր¹⁷¹ կտրեաց Աւետարանաւն առիթէ՝ «Որ բարկանա վայրապար եղբաւրն¹⁷² ի գեհենն վճարէ եւ որ Հայկին վասն ցանկութեան՝ շնացաւ ի սրտի^{1*}»: Եւ արդ, եթէ բարկանալի գեհենն տանի եւ հայելն զշնալն առնէ՝ սպանողն եւ շնացողն զի՞նչ կիցնեն:

Ութերորդ պատուիրան է ի վերայ առաջնոյն եւ երրորդ յերկրով Հնգեկին¹⁷³, որ ասէ «Մի՛ գողանար», զոր ոմն ի սրբոցն ասէ¹⁷⁴, թէ որ Հասարակաց¹⁷⁵ ամենեցուն¹⁷⁶ թշնամի է, զի կամքն այն է նորա, որ դամենեցուն^{176ա} գողանա, բայց ի¹⁷⁷ տկարութենէ արգելեալ լինի եւ որ չափ կարող է չխնայէ յոք: Եւ յայտ անտի է, զի որք ի գողոց կարողաթիւն առին գաւառու եւ քաղաքս եւ բերդս գողացան: Վասն որոյ պարսյառաջին հասակէն¹⁷⁸ կրթել զմանկունս¹⁷⁹ ոչ սովորել ի փոքրագոյն դղութիւնսն¹⁸⁰, զի մի՛ ի մեծամեծսն ձեռնարկեաց¹⁸¹ եւ անձնապարստցի¹⁸² Աստուծոյ եւ մարդոյ¹⁸³ եւ կրկին մահուց արժանի¹⁸⁴, քանզի հրամայեցաւ¹⁸⁵ քրտամբք երեսաց ուտել զհացն եւ վաստակաւք մերովք զի նուլ զհանդերձ եւ ոչ զայլոցն չորթել գողութեամբ իբրեւ զմկունս ապականիչս եւ կամ որպէս¹⁸⁶ գաղանս կատաղիս որմափորս: Եւ Կենարամեր¹⁸⁷ հրամաեաց տալ զբանկոնն, որ խնդրէ¹⁸⁸ զհանդերձս², եւ երթուր տարապահակ վարէ մղոն մի, երկու³, եւ չկալ բնաւ հակառակ չորին⁴: Ապա զի՞նչ տացուք պատասխանի յորժամ յոլովից տայցեկ պատճառս չարեաց՝ չորթելով զայլոցն, այլ եթէ Քրիստոսի իցեմք աղերտք, զնորայն¹⁸⁹ արացուք խրատս եւ զերանութիւն մարգարի ձգեցուք առ մեզ, որ ասէ¹⁹⁰. «Զվաստակս ձեռաց քոց կերիցես, երանի քեզ բարի եղիցի⁵» այլեւ զմերն սփոռել եւ տալ աղքատաց, զի արդարութիւն մեր¹⁹¹ կացցէ¹⁹² յաւիտեան՝ փութալ եւ¹⁹³ գործել զառաքելակի խրատն զցայգ եւ զցերեկ աշխատել առ ոչ ծանրանալոյ¹⁹⁴ ումեք, ոչ եւ¹⁹⁵ տալ այնոցիկ, որ պէտս ունիցին առատութեամբ զսերմանել¹⁹⁶, զի

Ժամանակի հնձոցն հաւաքեսցուք առանց լքանելոյ զկեանսն յաւիտենականս¹⁹⁷, զհարիւրապատիկն աստեն առեալ չնորհս եւ աւրհնութիւնս: Ինսերորդ իրատ է չորրորդ յերկրորդ հնգեկին, որ ասէ^{197ա}.

«Մի՛ սուտ վկայէր». Որ է մեծ անաւրէնութիւն, զի նախ եւ առաջն զշմարտութիւն, որ անուն է Աստուծոյ եւ զարդ ամենայն իրաց եւ շինութիւն ամենայն^{197բ} աշխարհի, աւերիչ է^{197գ} սուտ վկայն, զի զոր ոչնետես եւ ոչն գիտէ, վկայէ: Եւ ապա զի այլոց մեղաց լինի հաղորդ եւ արձանացուցանէ զնոսա հաստատելով ի չարիսն, զոր մեղան, եւ ըստ Տեառն վճռին սատանայի լինին¹⁹⁸ բնակարան, որ ասէ. «Յորժամ խաւսի սուտ, յիւրոց անտի խաւսի» զի առ Աստուծած ճշմարտութիւն է եւ սուտն սատանայի է, յիւրոցն այն է, թէ՝ իմ չէ սուտն, այլ սատանայի է այն¹⁹⁹ գանձն, որով զնախամայրն եւա խաբեաց եւ զամենայն ծնունդս նորա, զորս կարաց: Վասն որոյ եւ ասէ. «Սուտ է եւ²⁰⁰ հայր նորա^{1*}», զի ինքն է ծնաւղ եւ սկիզբն ստուգեան եւ ամենայն սուտ վկա մասնակից է²⁰¹ նորա կամացն, եւ թէ ոչ զղանա՝ տանջի²⁰² եւս, քանզի ասէ²⁰³. «Կորուսանէ Տէր զայնոսիկ²⁰⁴, որ խաւսին սուտ^{2*}», զի ամենայն բերան ճշմարտախաւս դուռն է հոգւոյն ճշմարտութեան եւ ամենայն շրթունք սուտք մուտք է դիւց եւ դժոխոց:

Այլ մեք բացցուք զբերանս մեր բանիւ Աստուծոյ ճշմարտախաւսութեամբ, զի առցուք զշոգին եւ մի՛ կորզեսցուք զմահ՝ դնելով պահապան եւ դուռն ամուր շրթանց զերկիւղն Աստուծոյ, զի մի՛ խոտորեսցին²⁰⁵ սիրտք մեր ի Տեառնէ բանիւն ճշմարտութեան ոչ սովորեալք, այլ ստութեամբ նախակրթեալք²⁰⁶, որ է սուտ վկայութիւն, զի ասէ. «Ի բանից քոց արդարացիս եւ ի բանից քոց պարտաւորեսցիս^{3*}²⁰⁷»:

Տանսերորդ բանն^{207ա} Աստուծոյ է^{207բ}. Հինգերորդ եւ կատարումն երկրորդ հնգեկին²⁰⁸, որ ասէ.

«Մի՛ ցանկանար». Բարիփք եւ²⁰⁹ հանճարաբար մանաւանդ, եթէ աստուծապայելչաբար զկատարումն եւ զաւարտ տասնեկի պատուիրանիս եր զ«մի՛ ցանկանար»-ն, որ սկիզբն եւ ալղիւր է ամենայն մեղաց, զի անհնար է առանց ցանկութեան զկամաւոր զմեղսն գործել²¹⁰ ումեք՝ եթէ՝ շնութիւն, եթէ՝ սպանութիւն, եթէ՝ գողութիւն, եթէ՝ զինչ եւ իցէ^{210ա} մարմական յանցանք^{210բ} եւ թէ հոգեկան եւս նախանձ եւ հպարտու-

^{1*} Մտք. Ե 22, 27:

^{2*} Տես Մտք. Ե 40:

^{3*} Տես Մտք. Ե 41:

^{4*} Տես Մտք. Ե 39:

^{5*} Սաղ. Ճիշտ 2:

^{1*} Ցովի. Ը 44:

^{2*} Սաղ. Ե 7:

^{3*} Մտք. ԺԲ 37:

Թիւն եւ մախանք եւ²¹⁰ չարակնութիւն եւ հայհոյութիւն եւ բամբասանք եւ բանսարկութիւն եւ որ ինչ սոցին նմանք են²¹¹. ամենեցունց ցանկութիւն է առաջնորդ²¹²: Վասն որոյ կամեցեալ Աստուծոյ Համառաւտ կտրել զարմատն ամենայն չարեաց, ասէ. «Մի՛ ցանկար»՝ գիտելով, եթէ դաւող եւ վնասակար եւ ամենադժնեա իրք է ցանկութիւն եւ յամենայնի յաղթող: Եւ ոչ ի նորա զաւրութենէն ճողոպրեալ զերծանի^{212ա}, որ ունիցի մասն ինչ կենդանական շնչոյ եթէ՛ երկրային^{212բ}, եթէ՛ ջրային, եւ եթէ՛ աւդային իցեն կենդանիք^{212շ} մինչեւ ցողունս անգամ եւ²¹³ ի շնչարոյս բանջարս, քանզի եւ նոքա ցանկան^{213ա} իւրեանց պիտոյիցն հիւթոց եւ բարեխառնութեան տարերցդ չափակցութեան: Եւ զի, որ առ այլ կենդանեացեալ, պատճառ կելոյ է եւ անպարսաւ, եւ է բնական կերակրոյ, ցանկալ հանդերձի եւ քնոյ եւ հանգստեան զկնի արթնութեան եւ վաստակոյն, եւ է անմեղադրելի^{215ա}, զոր եւ^{215բ} Տէրն մեր Քրիստոս ընկալաւ, ըստ որում ասէր աշակերտացն. «Յանկալով ցանկացա ուտել ընդ²¹⁶ ձեզ զզատիկս»¹: Սակայն առ Աստուած եւ աստուածայինսն յորժամ փափագեն²¹⁷ իմանալի կերակրոյն եւ ամենասուրբ եւ սնուցողական ըմպելոյն բանիւն առաջնորդեալք²¹⁸, որոց եւ մեզ արժան իցէ նմանիլ բանական գոլով եւ մտաւոր եւ պատկեր Աստուծոյ եւ անդամք Քրիստոսի եւ մի՛ անասնական^{218ա} ախտիք անբանաբար եւ վատթար գտանիլ քան զնոսա, ըստ որում եւ ի խոտան ցանկութենէն արգելու²¹⁹ զմեզ ասելով. «Մի՛ ցանկար կնոջ ընկերի ֆո եւ մի՛ անդոյ նորա եւ մի ամենայն, որ ինչ²²⁰ ոչ է ֆո²²¹»: Վասն այսորիկ իրատէ²²² զմեզ Քրիստոս ասելով. «Եղիցին գաւտիք ձեր պնդեալ ընդ մեջ²²», այսինքն՝ ի վերայ երկամացն²²³ ածէք²²⁴ ասէ, զհոգին բանական հանճարոյն, զգաւտի²²⁴, որ տեղի է ցանկութեան, զի ի վեր դարձցի յԱստուած եւ յերկնային եւ յանճառելի բարիսն հոգեւոր, ըստ հրոյ բնութեան, որ հանապազ ի վեր ունի զշարժումն²²⁵, քանզի ջերմ է ցանկութիւն, ըստ որում եւ հուր ասեն ոմանք զնա յարտաքնոցն: Եւ այն է իւր բնութիւն յորժամ ի վեր ընթանաբանին թեւաւք եւ ոչ ի վայր թափի ի նիւթականքս իբրեւ զՍողոմա աւտար հրոյ, որ արտաքոյ կարգի բնութեան վերուստ հոսեր²²⁶ իբրեւ զկաթիլս չուրց

անձրեւոյ²²⁷ եւ իբրեւ զաւդս թաղկեալ եւ փրփրեալ ձեամբ, որ կոտորի ի-ջանէ թերթս թերթս յերկնից²²⁸ ձիւնաբեր յեղանակս, քանզի սողոմացիքն²²⁹ զբնական շարժումն ցանկութեան ի բնական պէտս իգութեան խոտորեցին²³⁰ յոչ բնականսն²³¹ հակառակ Ստեղծողին բնութեանս, վասն որոյ աւտար պատժովք դատէր զնոսա Դատաւորն՝ ի ծծումք փոխեալ զհողն ցորենաբեր եւ գինեբուխ եւ մրգաբեր եւ զաւդն ցաւղաբեր եւ կենդանարար ի չնչումն ոնդաց²³² հանգստեան, դարձոյց ի կայծակունս հրոյ բորբքելոյ եւ ի խեղդումն հեղձուցիչ^{232ա} մահու սպանման, յորմէ խրատեալ մեր զգուշացարուք²³³ կարգի բնութեանս եւ քրիստոսադիր աւրինացն, որ եկն լնուլ զպակասութիւն հնոյն ստուերի նորոյ աւրինաւք²³⁴ իսրայէլի, որք^{234ա} եմք անդամք նորա եւ մարմին ի մարմնոյ նորա եւ սուզր յոսկերաց նորա յաւդեալք ի զլուխն ահաւոր, որ է աւրէնք մեր եւ սահման կենդանութեան նստեալ ընդ աջմէ ծնաւղին կարապետ յաղազս մեր գնացեալ ի պատրաստութեան սեղանոյ²³⁵ անպական փառացն ճոխութեան, զոր խորհիլ տա մեզ սքանչելին²³⁶ Պաղոս՝ ասելով. «Զվերին խորհեցարուք, ուր Քրիստոս նստի ընդ աջմէ Աստուծոյ¹»:

Բայց գիտել արժան է²³⁷, թէ այս Տասն պատուիրանս իբրեւ սեռ է^{237ա} բովանդակիչ^{237բ} եւ բոլոր հաւաքիչ եւ ժողովարան ամենայն տեսակաց եւ մասնական պատուիրանաց, որ գտանին յամենայն յաստուածաշունչ գիրս գանձեալ: Առաջին, որ ասէ. «Ես եմ Տէր Աստուած Իո». «Տէր» Հայր, «Աստուած» Որդի: Եւ ասելն, թէ՛ «Մի՛ եղիցի քեզ այլ Աստուած»՝ Հոգին Սուլք, երեք անձինք փառաւորեալ ի միում բնութեան եւ յիշանութեան:

Եւ երկրորդն, որ ասէ, թէ «Մի՛ առնէր ժեզ կուռս ձեռագործս». Հրամայէ ի բաց կալ մեզ յամենայն իրաց չարաց, որ ձեռաւք գործի եւ արձանանա յերկար^{237գ} սիրով եւ կապել անլոյծ, որպէս ի պաշտելի գործ, այլ եւ ի սէր սուկոյ եւ արծաթոյ, որ ի ձեռաց կազմին եւ պահին, որպէս մնացական եւ սեպհական եւ զայլոցն եւս կամիմք ի մերն յաւելուլ, եւ այն կուապաշտութիւն է համարեալ, որպէս ասէ առաքեալ. «Ագահութիւն, որ է^{237է} կուապաշտութիւն²»:

Իսկ երրորդն, որ ասէ. «Մի՛ առնուցուս զանուն Տեառն Աստուծոյ Իո ի վերայ սնուտեաց». ուսուցանէ մեզ ամէնեւին^{237ե} աներդումն լինել, զի սնոտի եւ ոչինչ են ամենայն աստեն իրքս: Վասն այսպիսեացս չէ արժան զահագին անունն Աստուծոյ կոչել երդմամբ:

^{1*} Կողոս. ԹԲ 15:

^{2*} Կողոս. ԹԲ 35:

Եւ չորրորդն, որ ասէ. «Զգոյշ լեր աւուրն շարաբու», խրատել զմեղ յամենայն չարեաց դատարկանալ եւ հանգիստ պահել զհոգիս մեր ի խնձէ մտաց, որ զկնի գործոյն լինի մեղ սոսիս²³⁸ եւ դատախազ, զի Դատարկութիւն եւ Հանգիստ կոչի Շաբաթն:

Իսկ հինգերրորդն ասէ. «Պատուել զհայր քո եւ զմայր», որ ունի յինքն²³⁹ զպատի թագաւորացն եւ զիշխանացն եւ զդատաւորացն եւ զաւագացն եւ զծերունեացն եւ զերախտաւորացն²⁴⁰, զի ամենեքեան սոքա ի ծնողաց կարգի²⁴¹ են, եւ պարտական եմք սոցա հնազանդել որպէս ծնողաց:

Իսկ վեցերրորդն ասէ. «Մի՛ սպանանէր», որ յինքեան խրատն ունի²⁴², ոչ հարկանել զոք, ոչ զըկել զոք, ոչ հայհոյել, ոչ բամբասել, ոչ ատել, զի այն, որ ատէ զեղբայր իւր մարդասպան է, եւ ամենեքեան մարդասպան ոչ ունի կեանս յանձին իւրում:

Եւթներրորդ պատուիրան²⁴³, որ ասէ. «Մի՛ շնար», որ ունի յինքեան ծածկեալ բազում զգուշութիւն չարեաց անարժանից զարուամոլաց, զանասնադիտաց, որ ահաւոր է լսողաց եւ ծանր՝ պարկեշտից եւ աստուածամիրաց, գիւտք սատանայի եւ ոճիրք դիւականք եւ կործանմունք աշխարհի ի բարկութենէն Աստուծոյ, այլ եւ՝ կատակարանութիւն եւ խաւսակցութիւն կանանց, ընդելութիւն եւ հայեցողութիւն, զոր տէրունեան հրամանն սրտի շնութիւն անուանէ»:

Ութերրորդ պատուիրանն, որ ասէ²⁴⁴. «Մի՛ գողանար», որ արգելու զմեղ ի²⁴⁵ յափշտակելոյ զայլոյ բարիսն, յագահութիւնէ եւ ի կաշառաց եւ ի սոցին նմանեաց ախտից:

Իններրորդ բան աւրինացն, որ ասէ. «Մի՛ սուտ վկայէր», որ եւ խրատէ զմեղ՝ ոչ անիրաւիլ, ոչ դատարկարանել, զի ընդ ամենայն դատարկարանից համարս տալոց եմք յաւուրն²⁴⁶ դատաստանի²⁴⁷, ոչ լինել կարծող բանսարկու, չարագրգիռ, փաղաքուշ, սուտակասպաս, ոխապահ, է, հրաժարել պարտ է աստուածասէր արանց:

Տասներրորդ պատուիրանն, որ ասէ. «Մի՛ ցանկանար» զբոլոր մասուն ցանկացողին արգելու²⁴⁸, որ յամենայն իրս խոտորնակս ճապաղին, ըստ այլ եւ այլ ախորժակաց կերակրոց եւ ըմպելեաց եւ հանդերձից եւ շինուածոց իշխանութեանց եւ որ սոցին նման են, յորս յոժարին մարդիկ՝ յաղթեալք²⁴⁹ յանբան եւ յանասուն մասնէն, եւ արբեալք ի դեղատուութիւնէ չարեաց եւ չիք ինչ սերմ որոմանց, որ ոչ գտանի ի դեղ բժշկութեան ի Տասն բան պատուիրանիս հրամանիս Աստուծոյ, վասն որոյ տա-

րաւղ եւ բովանդակիչ է ամենայն խրատուց աւրինաց, որ կան յաստուածաշունչ գիրս:

Արդ, Տասն պատգամն հինգ հինգ՝ որոշեալ յերկուս երկու պնակիսուն²⁵⁰ համեմատին եւ ի Քրիստոս միաւորին այսպէս. առաջին բանն առաջին հնգեկին, որ ասէ. «Ես եմ Տէր Աստուած քո»՝ Քրիստոս «Մի՛ եղիցին մեզ այլ աստուածք, բաց յինէն» եւ ստուգէ երկրորդ հնգեկին առաջին, որ վեցերրորդ է ի տասանց կարգին. «Մի՛ սպանանէր»՝ զՏէրն քո եւ մի՛ լինիր աստուածասպան: Երկրորդ բան առաջնոյն, որ ասէ. «Մի՛ առնել մեզ կուռս անուագործուս» զուգին ընդ երկրորդին: Երկրորդն, որ ասէ. «Մի՛ շնար», զի շնութիւն ասի կուպաչտութիւն, որ թողու զփեսայն երկնաւոր Քրիստոս: Եւ է սա հինգերրորդ ի շարս Տասինն երրորդ բան առաջնոյն, որ ասէ. «Մի՛ առնուր զանուն Տեանն Աստուծոյ քո ի վերայ սնութեաց» եւ ի կարգին: Ութերրորդ եւ երկրորդին երրորդն, որ ասէ. «Մի՛ գողանար» զվկայութիւնս գրոց Աստուածութեան Քրիստոսի, զի որ գողանա, ստէ: Իսկ չորրորդն առաջնոյն, որ ասէ. «Զգոյշ լեր աւուրն շարաբու», յորում յանգեաւ Քրիստոս աշխատեալն ի քէն նաչիւ, զի յորժամ յառնէ՝ ոչ սուտ վկայեսցես, թէ՝ «աշակերտքն եկեալ ի գիշերի գողացան¹⁷»: Զոր իններրորդ կարգեալ բանն, որ է չորրորդ երկրորդ հնգեկին ասէ: Իսկ հինգերրորդ բան առաջնոյն, որ ասէր. «Պատուեա զհայր քո եւ զմայր». զԱբրահամ եւ զՍառա հաւատալով ի պարգեւական զաւակն աւրհնութեան²⁵¹ Քրիստոս եւ մի՛ ցանկալ հանելոյ զնա ի նաչ, զոր առ Պիղատոս կամիս աղաղակել ցանկութեամբ²⁵². Անգութ²⁵³: Երկրորդ, զոր վկայէ հինգերրորդ բան առաջնոյն երկրորդ հնգեկին ի նորէ Տասներրորդ ի կարգին դասուն յաւարտման:

Եւ արդ, զի Տասն բան աւրինացն այնոցիկ տիրականք են եւ բովանդակիչ քան ամենայն Հին եւ նոր Կտակարանաց, որպէս եւ ասացաւն եւ գոյ հնար այլ եւս բազում ընդարձակութեամբ ի լայնանիստ ծովուս առնել նաւարկութիւնի գիւտք լուսածնունդ մարդարտից եւ ականց պատուականաց, բայց, զի չափաւորութեամբ բանի խրատ առաք ի գիտնոց բաւական են նախասացեալքս ի զգուշութիւն կենաց մերոց ի յանցական եւ ի սնութի կերպարանս աշխարհի նսեմութեան սոքաւք վարժեալ, որպէս երկնաւոր աստեղաւք նկատել զնաւահանգիստն հանդերձեալ աշխարհին եւ անդր²⁵⁴ ուղղել զմակոյկս մտաց մերոց՝ կալով ընդդէմ խոռվութեան հողմոյն հեշտութեանց եւ տրտմութեանց փառաց եւ անփառութեանց յաղողմամբ եւ բարեկամաւք մի՛ բարձրամտել եւ վստահանալ եւ վատրախտութեամբ եւ թշնամանաւք եւ տրտմութեամբ, զի կիրք եւ բերք է ստորին

¹⁷ Մտք. Իլ. 15:

աշխարհի եւ գտմունք մարդկային ի սկզբանէ եւ փորձութիւնք վարուց մարդկան եւ առաւել եւս ձեզ լիցի բանս յորդորական նորահասակ տղայոց եւ երիտասարդաց արիանալ ընդդէմ չարին արթնութեամբ եւ պահաւք եւ աղաւթիւք կալ ի մամուլս գրոց եւ ի իրատս գիտնոց, զարդարիլ երկեղիւ եւ հարսնանալ սիրով սպանանել զեռացումն եւ զնենգութիւն արբան եւ մարմնոյ եւ պահել ազատ զմտացն գիտութիւն, զի աստէն արքայութենէ ազատամտութիւն:

Եւ ինքն Աստուած՝ Տուողն պատուիրանաց Հնոյն եւ Նորոյս եւ դատաւորն կենդանեաց եւ մեռելոց փառաւորիչն սրբոց, արասցէ զձեզ զամենսեան շտեմարանս բարեաց պատուիրանաց արձանացեալ սեղան Աստուածոյ՝ զսիրտ ծեր եւ պնակիտ աստուածազիծ տախտակաց գրեալ Հոգուվն Սրբով անձանց եւ այլոց բաւական անխոտոր ճանապարհաւ Հնոյ եւ նորոյ կտակիս սպասաւորեալ: Արդ, նոյն ինքն նստեալ յերկինս յերկնից ընդ արեւելս զաթոռ հայրապետութեան մերոյ հաստատուն եւ անշարժ պահեսցէ եւ պայծառ քան զարեգակն, եւ զաթոռակալն այժմու յերկարաւրեա արասցէ եւ անամաչելի ի Տեառնէ: Թագաւորն թագաւորաց՝ Աստուած աւրհնեսցէ զիսաչիւ պահեալն զայս թագաւոր եւ զաշխարհակալս²⁵⁵ եւ զիշխանս աշխարհաց, մանաւանդ զքրիստոնէական հաւատով զարդարեալն եւ ըստ Քրիստոսի կամացն զիշխեցողսն զազատագունդս եւ զոամիկ հեծեալն զաւրացուցէ ընդդէմ պատերազմողացն հաւատոց ուղղափառութեան զմենսատանսն եւ զկրաւնաւորսն եւ զերկնանման վանառայսն խաղաղացեալ եւ զգուշացեալ պահեսցէ եւ պատուիրանաւն կարգաւը եւ կրաւնիւք եւ կանոնաւք ամուր եւ անվանելիս արասցէ, քաղաքս եւ զքաղաքավարս, բարէկարգս եւ աւրինապահս, զգեղս եւ զագարակս բարէիրատս եւ երկեղազարդս արասցէ, եւ առհասարակ զեկեղեցականս եւ զաշխարհականս զարս եւ զկանայս, զծերս եւ զտղայս եւ²⁵⁶ զերիտասարդս, զմանկունս անարատս եւ անսխալս եւ ամբիծս²⁵⁷ եւ անբանբասս պահեսցէ, ծրաբել զամենսեսեան յերկիւղն իւր եւ ի սէրն Քրիստոս Աստուած մեր, զի եւ մեք աւգնեալք ի միմեանց ընկալցուք սփոփանս միիթարութեան ի հզաւը զաւրութենէն Աստուածոյ եւ նա դարձուցէ զսուգ մեր յուրախութիւն, զցաւս մեր՝ յառողջութիւն, ի մեղաց՝ յարդարութիւն, ի մահկանացութենէ՝ յանմահութիւն, յաստի կենացս՝ յերկնաւոր արքայութիւն եւ ժառանգութիւն ի ճշմարիտ ապրելոցն ցնծութիւն եւ ուրախութիւն ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, նմա փա՛ռը²⁵⁸:

ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Խորագիր. Ա Ի Տասնարանեան աւրէնսն, զոր ետ Աստուած Մովսէսի: Ծնորին սուրբ վարդապետի ասացեալ ի Տասն բան աւրինացն:

Բնագիր .1 Ե հոգին: 2 Ե իրական: 3 Ե չի՛ եւ: 4 Ե դուք այժմ: 4ա Ծ հարազատաց մերոց: 4բ Ծ զքաղց եւ զծարաւն: 4ց ԱԲ չի՛ մեզ: 4դ Ծ հրաման: 5 Ե սկսրնաւորական: 6 Ե հայրատունգ: 6ա Ծ ընթիցէ: 6բ Ծ որոյ: 7 Ե այն: 8 Ա կենսարար: 9 Ե չի՛ առաւել: 10 Ա զսերդ փխ զկեանս: 11 ԱԿ չի՛ ձեզ: 11ա Ծ սոսկալի է: 11բ ԱԲ միւս անգամ փխ երկիցս: 11ց ԱԲ լուսապահոյն: 11դ ԱԲ չի՛ նոյն: 12 Ե ցանգանայր: 13 Ե չի՛ բանն: 13ա Ծ հանճարս: 13բ Ծ երկիր: 14 Ե ԱԿ այլ եւ ինքն իսկ սատուած անուանեցաւ փարաւոնի եւ ամենայն ընդդիմակաց զարութեան փխ որովք եւ... գործովք իսկ: 15 Ա արուեստաւէ: 16 Ե չի՛ եւ: 17 Ե Բ-որդ: 18 Ե ասորի գիրք: Ծ գիրք ասորոց: 19 Ե ԱԿ ելիցն է գրեալ: 19ա Ծ Մովսէսի գիրք: 19բ ԱԲ չի՛ ինքն իսկ: 19ց Ծ ոչ տեսի: 20 Ա ամբոյն (այսպիս եւ այլուր): 21 Ե Ապղոլիմոս: Ծ Ապղումոս: 21ա Ծ ներայեցոց ասէ: 22 Ե քէ յանցանենին: 23 Ե այնմ: 24 Ե բնակիտաւէ: 25 Ե զգիրսն իւր զիննազն: 26 Ե ԱԲ չի՛ բանիցս: 27 Ե չի՛ ասացան եւ: 27ա Մովսէսականենին: 28 Ա աստուածարանականութիւնն: 28ա Ծ Գո: 29 Ա տասնարդն: 30 Ա զտան: 30ա Ծ չի՛ դարակոնատաց: 31 Ե դարուց: 31ա Ծ չի՛ է: 31բ Ծ հարիւրն: 31ց Ծ հոգեկանս եւ մարմնականս: 31դ Ծ չի՛ առ: 32 Ե նիկիա: 32ա Ծ չի՛ եւ: 32բ Ծ պինու պահէ: 32ց Ծ ի կափ իւրեանց փխ զարարածս: 33 ԱԿ սպառիւնն: 33ա ԱԲ չի՛ ինքն զարութեամբ: 33բ Ծ զգայրանն: 33ց Ծ Զգայարանն: 33դ Ծ է: 33ե Ծ հոգոն: 34 ԱԿ անպատճանութիւնն: 35 Ա ընթանար: 35ա Ծ չի՛ ի մարդկանէ: 35բ Ծ տուրեարք: 35ց ԱԲ սեւ: 35դ Ծ լինի: 35բ Ծ որակութիւն փխ գոյացութիւն: 36 Ե հար: 37 Ե չարչարել կամ ծեծուել: Ծ չարչարել: 38 Ե յիրական: 38ա Ծ աւրինադրութիւն: 39 Ա նախամասութիւն: 40 Ե ԱԿ յիշէ շարադրեալ ի գիրս իւր փխ շարայարէ: 41 Ե տա: 42 Ա ի հաղափի յնգիպոս կամ ի հանանցւոց երկիրն: 43 Ա չարաւէ: 44 ԱԿ աղետիւէ: 44ա Ծ յայնծամ փխ յայնմ ժամանակի: 44բ Ծ արժան: 44ց ԱԲ չի՛ յայն ... պատիւ: 45 Ա եւ տալ հասարակ: 46 Ա զաղաղտուկ: 46ա ԱԲ պատրաստութիւն: 46բ Ծ հաղափաւարութիւն: 47ա Ծ գիտէ եւ հնարք: 48 Ե բարիին: 49 Ե պատճառէ կենաց հոգույ աւրէնի: 50 Ա փառոց փխ իւրոց: 51 Ե իշանել: 52 Ե զգագաթն կամարին: 53 Ե չի՛ յակնիոս յականց անէր: 54 Ա տուեալ փխ առեալ: 54ա ԱԲ բանիցն փխ խաւսից: 55 Ա յասպիսի էին: 56 Ե Առաջին որ: 56ա ԱԲ զնշմարտութիւն փխ զնշմարիտ գոյութիւն: 57 Ե ասելով: Ծ ասէ: 57ա Ծ էին փխ ոչ էին: 58 Ա զ«Աստուած»: 58ա Ծ դնելն: 58բ Ծ զնան: 58ց ԱԲ չի՛ իւրմէ: 58դ Ծ էին: 58ե Ծ զփիտակն եւ զրազումն ցուցանէ: 59 Ա լսաւէ: 60 Ե հաշուել: 61 ԱԲ մի:

61ա Ե ծածկէր: 62 Ա բախէր: 63 Բ Աստուծոյ միայն: 64 Ե առնել: 64ա Ը յախժատաց: 64թ Ը չի՛ Վասն որոյ ... ասելով: 64գ Ը չի՛ եմ: 65 Ե չի՛ են: 65պ Ը անյեղական: 66 Ա բարութիւնս փի՛ բնութիւնս: 66ա Ը եւ ի կամս եւ ի զարութիւնս փի՛ եւ ի զարութիւնս եւ ի կամս: 67 Ա պարզէ փի՛ պատմեաց: 68 Ե յերկրորդումն աւրինացն: 69 Ե փիլիսոփա առեալ զաւրութիւն: 70 Ե չի՛ քագաւորին: 71 Ա ընթերածան: 72 Ա բարձմանել (այսպես և այլուր): 73 BC զբարգմանեալսն ի նոցանէ: 74 Ե անձնեա: 75 BC արար զաւրութիւն: 75ա Ը չի՛ թէպէտ: 75թ Կ կամ փի՛ թէպէտ: 75զ Ա Բ բանդի աշխարհն: 75դ Ա Յ իմաստունն: 75ե BC պարզն: 76 Ե բնութեամբ: 77 BC կկեալ (Ե կցել) եւ կկոցեալ ի նմանէ յաւեցաւ փի՛ կցեցելով բազմաց են: 78 Ա յոլովութիւնք: 79 Ե լուծանի: 80 Ե ի յարութեան հասեալ: 81 Ա չի՛ անապականս: 82 Ա մարմնոյ: 82ա Ե հրաշագործողին: 83 Ա չի՛ ոչ: 84 Ա նման ոչ ինչ: 85 Ե զոր: 86 Ե համարի: 87 Ե յերկրորդի (չի՛ կարգին): Ը կարգի: 87ա Ը եւ որքան, փի՛ բանգի: 87թ Ա Յ չի՛ յարաշէն: 87զ Ը անկեալ: 87դ Ը հոգեւոր բարեացն եւ յաստուածային զանձեն փի՛ հոգեւոր ... բարոյն: 88 Ե աւատեալ փի՛ տարեալ: 89 Ա զահավիժեաց փի՛ զահավէծ արար: 89ա Ը բարին: 89թ Ա Յ զայն: 89զ Ա կարծեցուցանէր փի՛ հաւանեցուցանէր պաշտել: 89դ Ը արարածոյ ի պաշտան: 89ե Ը չի՛ պաշտեցին: 90 Ե Ը անուանէին: 90ա Ը կոչեցին: 90թ Ը զերկու: 91 Ա կիսագունս: 91ա Ը երկնից: 91թ Ը կարդացին, ոմանէ զրազմաստեղս եւ որդիս ջրուանայ ասացին: 91գ Ա Ե կես զայս ի մոլորակաց եւ յանմոլար աստեղաց զանազան անուանս կոչելով ի վերա նոց փի՛ ոմանէ զրազմաստեղս ... կոչեցին: 91դ Ա Ե նոց զկերպարանս: 92 Ա Բ հաստատեսցես, բանզի ոմանէ ի հերանոսաց զաւ պաշտեցին եւ Աղոնիս (Ա Աղոնիս) կարդացին եւ կես՝ զիուր եւ Հեփստոն կոչեցին, այլ՝ զշուր եւ Պիսիդոն անուանեցին եւ ոմանէ՝ զերկիր, եւ Դեմետր յորչորշեցին փի՛ զոր ասացաք ... զաւ: 92ա Ա Ե զանասուն փի՛ մինչ ... պաշտեցին: 92թ Ա Յ այծից: 93 Ա Ե բեկոպացին: 94 Ե կրաւկովիլու: Ը զկաւկողիլու (ի լուս. ուղղված): 95 Ա Սաղամոն: 95ա Ա Ե են: 96 Ե ողոյ: 96ա Ա Յ ի՛ թէ: 96թ Ա Ո ո՛: 97 Ե ձեռաւէտ: 98 Ե իմբն անքան: 99 Ե չի՛ պատույ: 100 Ե մարդկութեանս: 100ա Ը երրորդ է: 100թ Ե չի՛ որ ասէ: 100թ Ա Բ զդատողական փի՛ զբարեցործական եւ զպատժողական: 100դ Ը չի՛ զաւրութիւն: 101 Ա Ե անուն: 102 Ե երդնուլ սուտ: 103 Ե իրաց: 103ա Ա Ե կոչէ եւ իշխանի: 103թ Ա Յ Ա յն: 104 Ա մերձակային լսալիք արժանաւոր: 105 Ե երդումն: 105ա Ը յետնումն փի՛ դատաստանի: 106 Ե մոլորամիտ: 106ա Ա Ե նայի: 107 Ե եւ փի՛ որոց: 107ա Ա Ե սուրբ զայնպիսիսն: 107թ Ը բաւեսէ: 107զ Ա որպէս: 108 BC մեղսասէր եւ պականեալ: 109 Ա եւ այն եւս անսրբութիւն է փի՛ թէ այ դու ... մեծ է: 109ա Ա Ե դարձեալ ասէ փի՛. Զօրքորդ ... ասէ: 109թ Ա Մ մեծ պատճառ փի՛ եւ պատճառն մեծ: 110 Ա կիւրակէի: 111 Ե նմանել: 112 Ա սկսրնատպին: 113 Ա Յ դու եւ: 114 Ա յոյժ փի՛ յորժամ: 115 Ե զիշատակ: 116 Ա ըստ փի՛ ի նմա: 116ա Ա ըստ անուան փի՛ անուամբ: 116թ Ը անմիշակ: 117 Ե աշխա-

տութենէ: 118 Ե ընգալաւ: 118ա Ը համաւրէն եւ: 118թ Ա Մ մարմնական հոգոց եւ համար առնուն փի՛ հոգոց ... առնել: 119 Ա Աստուածութեան: 120 Ա Վասն որոյ փի՛ Հինգերորդ ... ասէ: 120ա Ա Յ է: 121 Ա Ե հնկեկաց: 122 Ա արարունականն փի՛ որ տէրունականն: 123 BC եւ բովանդակն հրաժարումն է փի՛ հրաժարական է: 124 Ե միջի: 125 Ե անմահին Աստուծոյ: 126 Ա յոչգոյից: 127 Ա Յ միայն: 128 Ա նման նման են: 129 Ա ապականացուն են: 129թ Ա Բ գոլ: 130 Ե ծնողս: 131 Ա անդ փի՛ եւ: 132 Ա Յ իւրեանց: 133 Ա անգոլորս: 133ա Ա ծնողացն մերոց գտանիլ փի՛ գտանիլ ... ծնողսն: 133թ Ա Վարձ: 134 Ե ոչ ունին: 135 Ե պատուիրէ: 136 Ա զնուիրեան: 136ա Ը յարդարակ եւ աւժընդակ: 136թ Ը փայր: 136զ Ը Յ մեծ: 137 Ա Յ կազմեալ: 138 Ե սպանութիւն, պղծութիւն: 139 BC շնուրիւն զրագում ժամանակաւ զկեի որդոցն: 139ա Ը զկեի յորդոցն Սերա: 139թ Ա Յ պատուիրանին: 140 Ե Մ ասէ փի՛ նոյի ... նորա: 141 Ե հեղոյր: 142 Ե Յ է: 143 Ե միփարիչ փի՛ մի խրատիչ: 144 Ե կամաւէ: 145 Ե յարտանցն ասաց ումն: 145ա Ը Յ կա: 146 Ե զմատանեհարի: 147 Ե յայրէոց: 148 Ա Յ մարդոյ: 149 Ե Յ եւ: 150 Ե է արկեալ: 151 Ա Յ որ է ... հնգեկին (Ե եւընեկին): 152 Ե Վոռնկութեամբ: 153 Ե զտին արքն զգուսանութիւն: 154 Ե որպէս փի՛ յորմէ եւ: 155 Ա աւելի եւս: 155ա Ը նորա փի՛ մարդիկիդ: 156 Ե վասնի եղեն բոլորպիկն մարմին: 157 Ե Յ աղազ փի՛ Վասն: 158 Ա Յ ի: 159 Ե յեսով: 160 Ե Ե բեմիաս փի՛ սուրբ ... Ե բեմիա: 161 Ե Յ ծիւ: 162 Ե կանամք: 163 Ե Յ շատանային: 163ա Ա Յ ասէ փի՛ ասմուսին: 166 Ա կայս: 166ա Ը Յ ի վերայ: 166թ Ա Յ Ա սատուծոյ: 167 Ա զանքագործութիւն: 168 Ա արուամոլիցն: 169 Ա զանասնագիտացն: 170 Ե Ե բեքով: 171 Ա Յ է Տէր: 172 Ե Ե բերաւրէն տարապարտուց փի՛ վայրապար Ե բերաւրէ: 173 Ա հնգեկին: 174 Ե զոր ասաց ոմն ի սրբոցն: 175 Ա հասարակ: 176 Ա ամենայն աշխարհի: 176ա Ա Յ զամենեցունց: 177 Ա բաց: 178 Ե հասակին: 179 Ե Վ զմանցուն: 180 Ե զգուշանալ այնպիսում ախտին ի փոքրուն եւ Ե փի՛ ոչ սովորելի ... գողութիւնսն: 181 Ա ձեռնարկցէ: 182 Ե լինին: 183 Ե մարդկան: 184 Ե մահու արժանի են: 185 Ե հրաման առավ: 186 Ա Յ որպէս: 187 Ա Քրիստոս փի՛ Կենարարան մեր: 188 Ա հանողին փի՛ որ խնդրէ: 189 Ե զոր այն: 190 Ե Յ առ մեզ, որ ասէ: 191 Ա Յ մեր: 192 Ե կայցէ: 193 Ա Յ իւ: 194 Ե առ ի զծանրանալոյ: 195 Ե այլ եւ: 196 Ա սերմանս ցորենոյն փի՛ առատութեամբ սերմանել: 197 Ա յաւիտնից: 197ա Ը Յ չորրորդ ... ասէ: 197թ Ը Յ ամենայն: 197զ Ա աւերէ փի՛ աւերիչ է: 198 Ե լինի: 199 Ա Յ այն: 200 Ե Յ եւ: 201 Ե Վ նասակար իցէ փի՛ մասնակից է: 202 Ա տանջանացն: 203 Ե Յ ասէ: 204 Ե զամենիսիսան: 205 Ե խոտորեսցին ի Տեանել: Ը փրատ մեր խոտորեսցին: 206 Ա բանիւն շարութեան փի՛ բանիւն նշմարտութեան: 207 Ա պարտաւոր է: 207ա Ը բանն է: 207թ Ը Յ է: 208 Ա Յ իւ հինգերորդ ... հնգեկին: 209 Ե Յ եւ: 210 Ա զմելքն մեղանչել: 210ա Ա Յ ասիցէ ո՛ փի՛ իցէ: 210թ Ը սպահանք փի՛

յանցանք: 210դ Ծչի եւ երէ հոգեկան ... մախանք եւ: 211 Ա նման է: 212 Բ սկիզբն փի առաջնորդ Ծ ցանկութիւնք փի ցանկութիւն է առաջնորդ: 212ա Ծ նողոպրի եւ կամ զերծանի: 212բ Ծ երկրային է: 212գ Ծ չի իցեն կենդանիք: 213 Ա Ե չի իցեն կենդանիք ... անզամ եւ: 213ա Ծ ցանցան: 213բ Ա կենդանիստ: 213գ Ծ կիրք փի կարիք: 214 Ա Ե գոյացութեան: 215 Ա զկնի եմուս փի եկամուս: 215ա Ծ ոչ է մեղադրելի: 215բ Ա Ե չի իւ: 216 Ա Ե չի ըն: 217 Ա եւ հրեշտակացն ասի ունել ցանցութիւն հոգեւոր եւ փի Սակայն ... փափազեն: 218 Ա բանի առաջնորդել: 218ա Ծ անասնանալ: 219 Ա արգել: 220 Ա չի ինչ: 221 Ա ե՞ն է: 222 Ա Քրիստոս խրատէ: 223 Ա իրի փի երիկամացն: 224 Ա ածէլ: 224ա Ա Ե չի զգաւորի: 225 Ա շարժումն ի վեր է փի հանապազ ... զշարժումն: 226 Ա չի բափի ... հոսէր: 227 Ա անձրեւաց: 228 Ա յերկրի: 229 Ա սողոմայեցիքն: 230 Ա կոտորեցին: 231 Ա բնականն: 232 Ա ոկաց: 232ա Ա Ե հեղճուցիկ: 233 Ա գոյւշացորի: 234 Ա չի աւրինալիք: 234ա որ: 235 Ա տեղոյ փի սեղանոյ: 236 Ա Ե չի սանչելին: 237-258 Ա Ե բայց գիտել արժան է... նմա փառի: 237ա Ա Ե են: 237բ Ա Ե բովանդակիչ: 237գ Ծ անձնանա յերկարեալ: 237դ Ծ չի է: 237ե Ա ամենեւիմ: 238 Ա աւսոյ: 239 Ա զինքն: 240 Ա զերիտասարդացն: 241 Զ կարգ: 242 Ծ խրասս փի խրատն ունի: 243 Ծ չի պատուիրան: 244 Ծ չի որ ասէ: 245 Ծ չի ի: 246 Ա համարեալ է յարդար փի համարս ... յաւուրն: 247 Ա դատաստան: 248 Ա Ե արգելու: 249 Ա յախրեալք: 250 Ա բնակիտսն: 251 Ա Ե աւրինութեան: 252 Ա Ե ցանկութեամբ: 253 Ա Ե Անգութ: 254 Ա անտր: 255 Ա զաշխարհակալ: 256 Ա - չի զտղայս եւ: 257 Ծ անրիծս:

9

**ԵՌԱՄԵԾԻ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ
ՎԱՐԴԱՍԱՅԻ ԲԱՆՆ, ՈՐ ԱՍԵ՝ «ՀԱՅԵԱՑ Ի ՔԵԶ,
ԶԳՈՅԾ ԼԵՐ ԱՆԶԻՆ ՔՈՒՄ. ԳՈՒՑԵ ԼԻՆԻՑԻ ԲԱՆ
ԾԱԾՈՒԿ Ի ՍՐՏԻ ՔՈՒՄ ԱՆԱԻՐԵՆ»'**

Գութ արարչական խնամոցն Աստուծոյ եւ անդունդք սեռն եւ յստակ սիրոյ նորա անմեկնելի եւ անորոշելի¹ են յարարելոցն յիւրմէ լուսաշարժ եւ բարէբուլի² ստեղծեցելոցն³ յառաջնոցն մինչեւ ցուսկ յետին արարածս, որ բոլորովին անշունչ են եւ անշարժք, ըստ մեծին Դիոնիսիա Արիսպագացոյն, յոր Հայելով ոք⁴ ի խաւսնոց մտաւորաց ոչ է արժան յուսահատութեամբ զինքն արտաքո դնել մասին այցելութեան Աստուծոյ, զի այն⁵ անհաւատութեան է կարծիս կամ անանական անմտութեան, որք զկարիս կարաւտութեան ցուցանէն եւ զառաւել⁶ ոռնիկն ընդունին եւ զդարմանիչն ոչ գիտեն, յորոց վնասուց եւ տուգանաց արտաքո կամիմք լինել եւ ախորժեմք լինել ընդ չնորհապարտսն եւ ընդ երախտահատոյցն, զոր թէ չկարեմք ըստ արժանս հատուցանել⁷ զանբաւազաւրինամս նորա գոնեա խոստովանելի է, թէ բարեաց նորա ոչ գոյ թիւ եւ երախտեացն՝ համար: Եւ մեր տկարութեանս չէ բաւական մտաւք իմանալ եւ կամ բանիւ ասել զորքանութիւն անեզրական բարեացն թող թէ հատուցանել զտրիտուր փոխարինին զհաւասրական եւ զյատկականն⁸, զոր ունիմք յանսահման ծովէն ողորմութեամբ նորա, ուստի եւ յորմէ ասի ես անարժանս յամենայնի, քանզի ողորմութիւն անարժանից է եւ թշուառացելոցն աստէն ի մէջ մարդկան կրելոցն եւ աղքատ⁹ կոչեցելոցն: Վասն զի եւ¹⁰ ամաչեմ իսկ զսրբոցն ձայնս առնուլ ի պէտս իմ եւ ի ցուցումն անարգ եւ փծուն եւ ի յիմար¹¹ անձինս հող եւ մոխիր զիս ասել, որդն եւ տառապանք, ստուեր եւ հովանի եւ ընկեցիկ¹² ի բարեաց եւ անմասն ի լաւութեանց¹³ եւ անարժան երկնի եւ ի¹⁴ երկրի, բեռն ծանր եւ տաղտկալի մասսաց արարածոց: Սակայն զի¹⁵ ոչ ըստ մեղաց իմոց արար Տէր եւ ոչ ըստ անաւրէնութեան հատոյց ինձ այլ որպէս բարձր եւ երկինք յերկրէ այնպէս զաւրաւոր¹⁶ ի վերայ նուաստութեանս իմոյ եւ որպէս գթա Հայր

Աղբյուրներ

A = ՄՄ, ձեռ. 5443, թ. 230թ-242ա:

B = ՄՄ, ձեռ. 1324, թ. 267ա-276ա:

Բ օր Դ 9:

յորդիս այնպէս գթացաւ Տէր¹⁷ աներկիւղ¹⁸ անձն իմ, զի ոչ միայն եկի ի պատկեր Արարջին յարգանդէ¹⁹ եւ ապրեցա յերկանց ծննդենէն եւ արու ստեղծա, այլ յանախտ արգանդէ ի նա անկա եւ ի մասին փրկելոցն եղա՝ ի զինս արեան նորա ազատել ի դատապարտութեան նախաստեղծիցն, անդամ եւ մարմին նորա կոչեցա եւ կաթնածուծ²⁰ եղեալ²¹ ի հոգեւոր ստեանց քահանայատան նորա մեծի մեծարեցա եւ Հին եւ նոր գանձուցն նորա ընդունակ եղեալ արժանաւորեցա²², թէեւ ոչ ըստ արժանւոյն ի յոդի եւ ի միտս գանձել փոքր կացուցել զանալիս, այլ ի լսելիս եւ ի շրթունս եւ ի տեսիլ աչաց եւ ի բազուկս բառնալով զգիրս աստուածաշունչ հոգեշունչ լինել յուսացա մինչեւ յատեան աստ ահաւոր եւ ի²³ սոսկալի ժամու յառաջ կոչեցել²⁴ հրաւիրեցա, եթէ ըստ արժանեացն ոչ ունիմ ասել յամենայնի²⁵ գոլով անբաւական եւ անարժան, բայց է թէ նախախամութեամբ ներել ազատ կամաց մերոց²⁶ եւ կամ ողորմութեամբ եւ գթութեամբ յարուցանել զաղքատս յերկրէ եւ զտառապեալս յաղդիւսաց²⁷ առաւել ցուցեալ զամենայն երկայնմտութիւն եւ զանյիշաչարութիւն²⁸ քան թէ առ հովիւսն եւ առ ձկնորսն կամ առ մաքսաւորս եւ հալածիչն²⁹: Յաղագս որոյ ընդ իս առեալ զբոլոր գոյսս ի մատունս բաժանելով³⁰ եւ ի ստիքս կոտորելով, քան³¹ զկիտուածս մանրութեան հատո մանանիոյ տալով բնաւիցն խոսուն լեզուս եւ ամենեքումք գոհանամք³² զնմանէ, որ ետ ինձ ի վայելս զայս ամենայն ի կատարման աստ յոտն կալ պարգեւեաց³³ ինձ առաջի աստուածարկու եւ քրիստոսաժողով հարանց եւ հարազատից եղբարց՝ առնուլ զաղաւիս եւ զաւրհնութիւն³⁴ աղէկիզեալ սիրալիր եւ աստուածագութ խնամոց³⁵ եւ արկանել ջուր ի վերա մաքուր ոտից ձերոց ի տանէ Տեառն բխմանէ եւ ջեռուցանել³⁶ զջերմ եւ զեռանդնոտ սիրտս ձեր բորբոքել սիրով, զոր պարտ են արարածք Արարջին: Եւ մեք ձերում երախտաւոր եւ բեղմնաւոր^{36ա} վաստակոցդ³⁷, յորմէ արբեալ իրեւ յանապակ գինո անգիտացաք զչափ անձին մերո, որ եւ բնաբանիս անգամ ոչ զգուշացաք, որ պատուիրէ իւրաքանչիւր ումէք Հաել յինքն, զոր եւ մեք ոչ արարաք գոնեա յայս երեւել բանականք, զի ասացեալ է, թէ ինքեանց գիտակըն իմաստունք են: Բայց մեք յայսցանէ զանխլացեալք յայլ ինչ միտս Հաելով բուռն Հարաք³⁸ զայսպիսի նախակարգեալ բանէ, որ ասէ.³⁹ «Հայեաց ի ժիզ, գուցէ լինիցի բանս ծածուկ ի սրտի բում անաւրէն»⁴⁰: Արդ, քանզի չեմք տեղեակ տկարութեանս մերում եւ անբաւականութեան այսմ գործառնութեան եւ անուան, սակայն ի լսել զբանս խրատու եւ աւագաց եւ մտաց Աստուծոյ մաւտաւորաց, ոչ թերա-

ցաք կրելով սրտի երկմտութիւն եւ բան անյուսութեան արտաքո աւրինաց մերոցն հրամանատուացն եւ աւրինադրաց զմտաւ ածելով զպատուիրեալն ի գիրս Հարանցն, որ ասեն, թէ ունիցիս քեզ ծեր յաստուածակողմանէ չէ քեզ փոյթ յաւրինաց եւ մարգարէից եւ զայն եւս, եթէ Հնազանդացն եւ յայս վստահացեալ եւ զիսարիսի յուսոյն յաստուածառաքեալ միջնորդութեամբ աղաւթիցդ ձերոց յանձն առաք զհաւանութիւն, որ զմահն ունի սահման ի Տեառնէ մերմէ եւ յԱստուծոյ եղեալ, որ «եղեւ Հնազանդ Հաւր մահու չափ եւ մահու խաչի⁴¹», «ոչ խստանամ, ասէ, եւ ոչ ընդդէմ դառնամ, զի թիկունս իմ եսու ի հարուածս եւ զծնաւու իմ» յապտակս, եւ զերսսս իմ ոչ դարձուցի յամաւթոյ եւ ի թքոյ⁴²: Զայս ասէր եւ առնէր, որ Տէրն էր փառաց եւ Աստուած բոլորից, զոր եւ ինձ կրելով պարտ է նախատինք ի մարդկանէ եւ արհամարհանք ի ժողովրդոց վասն տգէտ եւ անվարժ եւ երկրաքարշ անձինս, միայն կորստեան արտաքս փութամք լինել եւ անհնազանդիցն խորխորատից: Այլ եւ զդանգ ինչ մնասուն թէ տուեալ իցէ ինձ Տէրն իմ անարգամեծար, ոչ ծրարեցից զնա ի վարշամակի կարծելով պատուել զնա ի բարձր ունել ի կողմանէ անարժանիցն, այլ զանառեցից զնա ի խանութիս խնդրողաց եւ ի տրապիզիտս սրտից ունկնդիր լողաց, զի մայրն սուրբ Ռեբեկա, որ է Կաթողիկէ եկեղեցի, արասցէ ի յայնմանէ խորտիկս որպէս եւ սիրէ Հայրն, եւ անդր մեծարեցից զՏէրն զքաղցեալն մարդկայնոցս փրկութեան, զի այն է նորա կերակուր՝ Հայելն ի կամացն լրումն որպէս եւ ասացն, եթէ՝ «Իմ կերակուր այն է, զի արարից զկամս այնորիկ, որ առաքեաց զիս⁴³»: Եւ այսոքիկ այսքան պատճառս պատասխանոյ առ այնոսիկ, որ այլազգ ինչ զմտաւ ածեն յաղագս մեր, բաւականասցի:

Ժամ է այսուհետև զմովսիսական բանն յաշտանակի դնել եւ մանաւանդ զՀոգելոյն Սրբոյ, զոր ի նմա խաւսէր վասն պիտոյից բազմաց, զի լոյս տացէ ամենեցուն, որ ի տանն իցեն, այսինքն է՝ եկեղեցի Աստուծոյ կենդանոյ, եւ չզնել ի ներքոյ մահճաց, որ է հեշտութիւն եւ անհոգութիւն, քանզի, որք կամին վաստակել զառակաւոր բանս Գրոց եւ ի մեկնող աշտանակի դնել, նոքա են, որ ընդ մահճաւք դնեն եւ ընդ գրուանաւ, որ է չափ, որ այսինքն է՝ չափաւոր կենացս ի հոգոցն չպարապել աստուածայնոցն բանիցն պարզելոյն, այլ զայն զնել վերագոյն, զոր Տէրն մեղադրեաց Մարթայի քեռն Հազարու, որ զբաղեալ էր զյուլովիւք ասելով աստ սակաւ ինչ պիտոյ է: Եւ արդ զՄարիամոյն ընդրելով մասն նորին Տեառն ողորմութեամբն նստելով առ ոտս նորա, Հարցցուք եւ ուսցուք ի նմանէ

^{1*} Փիլիպ. Բ 8

^{2*} Խասի Ծ 6::

^{3*} Յովհ. Դ 34:

Եւ յաշտանակ մերոցս մտաց եւ բանիցս հանցուք զինմանէ տուեալն նախ զանաւթն լուսընկալ եւ ապա զվառումն ճրագին: Եւ այսպիսի է անաւթն մովսիսական՝ զտեալ եւ պարզեալ մաքրողական Բանիւ Հոգւոյն Արբոյ՝ յայտնել զպիտանացու բանն, որ ասէ այսպէս⁴⁰.

«Հայեաց ի Իեզ զգոյշ լեր անձին քում գուցէ լինիցի բան ծածուկի սրտի քում անաւրէն^{1*}»:

Արդ, մեծին Մովսէսի է բանս եւ յերկրորդում աւրինացն գրեալ է. զսա ի մէջ լայն եւ ընդարձակ ճառից: Խոկ Մովսէսն⁴¹ այն է, որ ծանեաւ զՏէմ դէմ յանդիման նշանաւք եւ արուեստիւք⁴², որ բերան ի բերան խաւսեցաւ ընդ նմա Աստուած երեսաւք եւ ոչ առակաւք, զոր եւ վկայէ Գիրք⁴³ եթէ չեկաց մարդարէ յազգս մարդկան իբրեւ զմեծն Մովսէս ամենայն նշանաւք եւ արուեստիւք, քանզի աստուած կոչեցաւ փարաւոնի եւ եգիպտացոցն, զի հնազանդեցան նմա արարածք, աւդ եւ ծով, ցամաք եւ Հուր²: Եւ սոքաւք զորս կամէր խրատէր եւ զորս կամէր բարէխաւսութեամբ առ Աստուած լոնյոր ի տարերաց աստի: Եւ այս⁴⁴ Մովսէս առաջին մարդարէ է եւ աստուածախաւս, որոյ բանն պատուական եւ ամենայն բարութեամբ լի պարտ է լինել⁴⁵, որ յաստուածաշարժ⁴⁶ եւ ի Հոգեշարժ բերանոյ ասացեալ գանձ առատ եւ ամենունակ շտեմարան եւ բժշկարան հասարակաց առողջաց⁴⁷ եւ հիւանդաց, պիտանացու եկեղեցականաց եւ աշխարհականաց, փարթամաց եւ աղքատաց, աստիճան բնաւից եւ յոքունց արուեստից թագաւորական⁴⁸ եւ ռամկական ախտիւ եւ աջղմամբ որոշելոցն ի միմեանց: Զի Հոգին Սուլր բոլորից է ստեղծող եւ խնամածու եւ զոր խաւսեցաւ աւրինաւք եւ մարդարէիւք եւ աւետարանաւք⁴⁹ ընդ ամենեսեան խաւսի, որոց տուեալ է միտու եւ բանականութիւն, խելս եւ ուշ դիտաւորութեան եւ աչս Հոգւոյ եւ մարմնոյ, որք են ամենեքեան⁵⁰ գործիք արուեստից, զորոց զարուեստու գործոյն պահանջէ, որք աստ են յապարիզի⁵¹ են եւ ի տեղւոյ հանդիսական չարգելու զգուշաւոր խրատու զքաջալերս: Բայց⁵² պատճառ ասելոյ զբանս զայս առ տեղեաւն այսպէս է իմանալ, զի յառաջ քան զայս բան⁵³ յեղբայիրութիւն եւ ի մարդասիրութիւն յորդորեաց զազգն իսրայէլի՝ ասելով. Եթէ աղքատանայցէ եղբայրն քո եւ զինքն քեզ ի ծառայութիւն տացէ եւ դրամ առնու եւ զիւր պարտուն վճարէ, քանզի պարտական է եւ չքաւոր՝ վեց ամ ծառայէ քեզ եւ յեւթներորդումն պարգեւաւք⁵⁴ ազատեա, զի եղբայր քո է^{3*}. աստուա-

ծապաշտ իբրեւ զքեզ եւ յորդոց անտի Աբրահամու եւ փոխ խնդրէ ի քէն արծաթ կամ այգի եւ անդաստան, որ գործէ եւ կանգնի⁵⁵, եւ ապրի ի գլորմանէ աղքատութեան, եւ դու ձեռնահաս լիցես, մի՛ կարկամեցուցաներ զձեռն⁵⁶ քո եւ մի՛ դարձուցանէր զերեսս քո ի նմանէ, այլ տալով տացես, զոր ինչ եւ խնդրեսցէ, զի Տէր Աստուած քո աւրէնեսցէ զքեզ եւ բարի արասցէ քեզ եւ բազմաւրեալ լիցես ի վերայ երկրի անցուցանելով, որ ինչ քո իցէ⁵⁷ եւ նոցա ժամանակացն համարն յիսնիւն էր եւ զյսունսն⁵⁸ համարեալ առնուին ի թիւ համարոյն, եւ այնու ասէին, թէ քանի համար է յԱղամայ ելիցն ի դրախտէն, զոր յոբելեանն կոչէին, որ թարգմանի Ազատութիւն, քանզի ասէին, թէ յիսուներորդի յոբելինին եղեւ ազատութիւն⁵⁹ ի ծառայութենէն եղիպտացւոցն: Եւ զփոխսն⁶⁰, զոր առեալ էին ի նոցանչոյ զարդ⁶² ուկելէնս եւ արծաթենէնս եւ դրամս ի գինս պատարագաց Տեառն Աստուածոյ⁶³ իւրեանց, այլ ոչ դարձուցին ի Տէրաս իւրեանց: Նոյն աւրինակ հրամաեաց Աստուած⁶⁴ զյոբելեանն պատուել, զի յիշատակ եղիցի իւրեանց եւ ազատութեան, եւ⁶⁵ զծառայսն պատել եւ զպարտսն թողուկ, եւ զոր ինչ գրաւ լինին առնել յաղքատաց տունս եւ այգիս եւ զայլ ինչ հայրենիս ի տեարսն⁶⁶ իւրեանց դարձուցանել, որպէս եւ⁶⁷ ինքեանք թողին զտունս եւ զայգիս եւ զայլ ինչ, զորս ի նոցանէն ունէին: Արդ, ի պատուիրելն զաւրէնս զայսոսիկ հայեցաւ Ոդին ի տկարութիւնս մտաց մարդկան, զի այսպիսի ինչ ծնանի ի նոսա արատս ի ժամ հայցելոյն զփոխն եւ կամ վաճառելոյն զինքն ի ծառայութիւն, զի թէ մերձ լինի տարին թողութիւն է հինգ ամաւ եւ կամ տասն ամաւ կամ⁶⁹ պակաս եւ⁷⁰ կամ աւելի: Վասն այնորիկ արգելու զինքն ի տալոյ⁷¹ զկարիս եղբաւրն: Յաղաս որոյ զգուշացուցանէ եւ ասէ.

«Հայեաց ի Իեզ, գուցէ լինիցի բան ծածուկ չար». Հաշուել զմնացեալ քանիս յոբելինին. Եթէ հեռի իցէ, տալ եւ եթէ մերձեալ իցէ, արգելով, զի շահիլ կամի ի նմանէ եւ չհաւատասցէ խոստմանն Աստուածոյ, թէ ի նմանէ առնու բազմապատիկ աւրէնութիւն⁷² եւ աճումն գոյիցն յերկար կենդանութիւն ի վերայ երկրի⁷³, քանզի յերկինս ոչ ունէին յոյս եւ ակն յարութեան⁷⁴, զի մարմնասերք եւ երկրասերք էին, զոր Տէրն նորոյ ժողովրդեանս պատուիրեաց կատարելապէս կատարելոցն փոխ տալ, ուստի ակն ոչ ունին հաստուցման աստեն, եւ հաստուցի ձեզ յարցայութիւն արդարոցն յաւիտենական կենաւքն հարիւրաւքն հանդերձ, զոր աստեն յաւելու կերաւղն զյաւելուածս ընչիցն եւ զանուն բարի եւ նախքան զաւր դատաստանին յարութիւն անդ մարմնոյն զհանգիստն փառաց, զոր ունին հոգիք արդարոցն, զոր ետես մեծն թովհաննէս ի յայտնութեան, զի տուաւ սպիտակ արկանելիս⁷⁵ հոգւոցն, զի վայելեսցեն յայն մինչեւ⁷⁶ եղբարք նոցա, որ աստէն են, լրմամբ անդը երթան ի կատարումն կենցաղոյս ան-

^{1*} Բ օր. Դ 9:

^{2*} Տես Ելի է, Ը, Բ:

^{3*} Տես Բ օր. Ժ 12:

ցաւորիս եւ ապա յարութեամբ մարմնոցն արդար դատաստանաւն Աստուծոյ⁷⁷ առնուցուն ի միասին, որպէս ասէ Պաւղոս, թէ՝ «Աստուծոյ այնպէս հաճոյ համարեալ», զի յառաջ⁷⁸ գնացեալ առ նա⁷⁹ արդարքն առնուցուն⁸⁰ զկատարեալ պսակն ընդ բուն վերջին արդարսն⁸¹, յորժամ յառնեն ամենեքեան⁸²: Բայց մեծն ի հայրապետ⁸³ սրբազանն Բարսեղիոս⁸⁴ առեալ զբանս զայս ի յաւգուտ հաւտին իւրոյ լուսաւոր եւ ընդարձակ մեկնողութեամբ յոլով իմաստու տա⁸⁵ ի դուղնաքեա ճառիս, որ եւ նա արար զսա մեզ⁸⁶ քաղձալիս Հոգին Սուրբ, որ ի նմա ընդուստուցեալ զնա՝ Հանել ի սմանէ ամենապէտ⁸⁷ գանձս մանկանց եկեղեցւոյ փարթամացուցիչս, որ եւ ասէ զսմանէ, թէ՝ Ամենայն մարդկան, որք են յաշխարհի, կարաւտին⁸⁸ այսր աստուածամուխ բանից եւ Հոգեւոր իմաստից^{1*}: Եւ ասելով այսպէս եթէ՝ «Հայելովն» ի մեզ կրկին իմաստոք են՝ երեւելի եւ աներեւոյթ աչաց պարզեւելով մեզ ի Տեառնէ²: Քննելի է, եթէ որոց աչաց է հրամանս Հայել յինքն եթէ մարմնական աչաց ոք ասից՝ վաղվաղակի յանդիմանի անկարութեամբ պատուիրանին, քանզի մարմնական աչք⁸⁹ ոչ կարէ զամենայն անդաման տեսանել. ոչ զինքն եւ ոչ զմիկունսն եւ ոչ զգուլին բաւանդակ իսկ⁹⁰ եւ ոչ զպարանոցն: Եւ Հոգին Աստուած զանկարելիսն ոչ հրամաէ, ուստի յայտ է, թէ մտացն է այս կարելի⁹¹, որ ակն է ի Հոգւոյն տեսող եւ իմացող, որով գիտէ Հոգին զմարդոյն իրբեւ զաստուածայինս Հոգին Սուրբ, եւ յանբան կենդանեացն իւրաքանչիւր ոք բնութեամբ գիտէ ընտրել զիւր մարսական կերակուրն, եւ եթէ ախտանս գիտէ եւ զգեղն բժշկութեան: Իսկ բանաւոր մարդ մտաւոր խորհրդով եւ քննութեամբ հայելով յինքն կարէ զգուշանալ ի⁹² մահաբեր յարաւտոյն, յոր յերկուս բաժանի. ի մեղաց հեղտութիւնս գարշելի գործոց⁹³, յորս իրբեւ ի կերակուրդ իմ են ցանկասերք⁹⁴ իրբեւ ի մահաբեր իրս կամ ի բանս հերձուածողաց, զի եւ այն սպանող է:

Արդ, հեռի կացցուք հայեցողութեամբ մտաց իրբեւ զանասունսն, ըստ բնութեան ի մահաբեր բանջարոյն⁹⁵ եւ երթիցուք զհետ արդարութեան գործոց եւ ուսմանց որպէս եւ նոքա զկնի առողջական կերակրոց⁹⁶: Եւ դարձեալ եւ⁹⁷ յանբանսն է բնաւորեալ⁹⁸ չնորհս ինչ⁹⁹, որով զերծանին յորոգայթից որսողաց¹⁰⁰ այծեմն՝ սուր¹⁰¹ աչաւոք եւ այլք՝ ոտաւոք եւ թռչունք թեւաւոք, որ թէ մեզ հայիմք ի մեզ յաճախ իրը ի հայելիս եւ յստակեմք զակն Հոգւոյն¹⁰² մերոյ մաքրելով յախտից եւ¹⁰³ ի

մախանաց եւ ի նախանձու է եւ ի հպարտութենէ, որք առեն զաչս հոգւոյն շամանդաղ, ապա կարեմք տեսանել զականատուն¹⁰⁴, որ ամենայն ուստէք թաղէ մեզ զչարն եւ անցանեմք զնոքաւոք եւ յերկաքանչիւր մարդս մեր ածեմք զնոքաւոք ի յոգի եւ ի մարմին¹⁰⁵ զերկու կտակարանս, ուր հանգուցեալ է Հոգին Սուրբ, որ թեւաւոք վերացեալ ի ստորոտս երկրի եւ ի վերնական եւ յիմանալի աշխարհն, ուր ոչ գոյ¹⁰⁶ որոգայթ եւ ոչ որսորդք¹⁰⁷ չարի գէշ¹⁰⁸ կենցաղոյս.

«Հայեաց ի մեզ».

Դարձեալ բան փիլիսոփայական է¹⁰⁹, որ ասեն երեք մասունք են մարդկայինք, այլ եմք մեք եւ այլ է մերն եւ այլ է շուրջ զմեաւոք¹¹⁰: Մեք եմք Հոգի եւ միտք, զի այս է մարդն, որ է պատկեր Աստուծոյ անմահ եւ երկնային: Եւ մեր է մարմինս եւ հինգ զգայարանքս¹¹¹, որովք տեսանեմք եւ լսեմք եւ խաւսիմք, շաւչափեմք եւ հոտոտիմք, եւ սոքաւոք լինին հեշտութիւնք մարմնոյս¹¹²: Եւ շուրջ մեաւոք է տուն, հանդերձ եւ կերակուր եւ ինչք: Արդ, յորժամ ասէ:

«Հայեաց ի մեզ». ի Հոգին ասէ հայել եւ ի միտսն եւ պահել անխտ եւ մաքուր եւ ոչ ի մարմնոյն հեշտութիւնս¹¹³, որ զգայարանաւոքս լինի¹¹⁴, զի պիղծ¹¹⁵, եւ գարշելի լինի կեանք այնպիսեացն: Եւ անասնոց է զայն առնել եւ ոչ է արժան հայել ի գեղեցկութիւն հանդերձից եւ ի բնակութիւն¹¹⁶ եւ յնչից բազմութիւն, զի այսոքիկ¹¹⁷ ոչ գան ընդ մեզ ի հանդերձեալն: Իսկ աստուածախաւս առաքեալն Պաւղոս երկուս ասէ զմարդն. Ներքին մարդ¹¹⁸ Հոգին եւ¹¹⁹ արտաքոյ, որ երեւէլ¹²⁰ մարմինն: Վասն որոյ եւ ասէ. Մարմնոյդ մի՛ տար¹²¹ զիշխանութիւն, զի ծառա է, այլ Հոգին է թագաւոր, նմա արժան է տալ զառողջութիւն եւ զառաջնորդութիւն¹²², եւ որքան արտաքին մարդս մեր ապականի եւ չարչարի, այնքան ներքինն մեր նորոգի¹³ եւ պայծառացեալ գեղեցկանա, քանզի հակառակ են միմեանց. մինն ի վեր ջանա ելանել առ Աստուած սրբութեամբ եւ միւսն ի վայր ի յախտս եւ յապականութիւնս¹²³, որ պարտ է հայել միշտ¹²⁴ որպէս եւ ասէ միտքն անապատի եւագրիոս, թէ՝ Մինն ջանա ի վեր, մինն ընդդէմ գաւոնա¹²⁵, այլ ջանակից լինի նմա պահաւոք եւ հսկմամբ եւ ամենայն տանջանաւոք, ապա թէ¹²⁶ ոչ յորժամ նա հուրն այրի ի սմանէ եւ զյետին զնաքարակիտն պահանջեն, այսինքն՝ թող Հոգեւորին զհետ գնա մարմինն, եւ եթէ ոչ, երբ Հոգին հետ սատանաի տանջի ի գեցինն, եւ մարմինն ընդ կարի փոքր հեշտութեան ընդ նմա տանջի, եւ

^{1*} Տե՛ս Սուրբ Բարսեղի եպիսկոպոսի ի «Հայեաց ի մեզ» , ՄՄ. ԺԵ. 436, թ. 145p-148p:

^{2*} Տե՛ս թ. 146ա:

^{1*} Տե՛ս թ. Կորնք. Դ 16:

դառնագոյն կսկիծն նմա լինի անելանելի եւ յաւիտենից¹²⁷: Վասն որոյ ասէ.

«Հայեաց ի Իեզ». Թէ առողջ ես եւ անմեղ՝ հոգով, եւ զպատկերն Աստուծոյ անարատ ունիս՝ երանելի ես եւ ցանկալի Հոգւոյն Սրբոյ, այլ ցանկութեան իրբեւ զգեղեցիկն Դանիէլ փափաղելի¹²⁸ հրշտակաց, զի ճառագայթ Աստուծոյ փայլատակ է ի քեզ եւ գեղեցիկ լինիս¹²⁹ տեսանելով քան զամենայն մարդկան¹³⁰, նման գլխոյն մերոյ Քրիստոսի եւ սկզբնատպին քրիստոնէից:

«Հայեաց Իեզ» եւ պահեա անարատ, զի թէ մեղանչես՝ տգեղացար եւ գարշելի եղեր եւ զագիր ողբոց արժանի հրշտակաց եւ մարդկան: Դարձեալ թէ մեղար եւ հիւանդացար մեղաւք՝

«Հայեաց ի Իեզ», եւ դեղոց¹³¹ ապաշխարութեան պէտ արա¹³², զի մի՛ մեռանիցիս զմահն յաւիտենից: Տես, թէ ծանր է մեղքն եւ մեծ, ապա՛ծանր ապաշխարութիւն պիտի եւ դառն արտասուք որպէս Պետրոսին յետ ուրացութեան: Իսկ եթէ¹³³ թիթեւ եւ սակաւ են մեղքն, ապա հեշտ եւ դիւրաւ քալի պահաւք եւ ողորմութեամբ տնանկաց¹³⁴: Արդ, ասէ աստուածախաւան եւ սուրբ Հայրապետն Բարսեղ, եթէ ամենայն կարգաց եւ աստիճանաց սուրբ եկեղեցւոյ պիտանացու է բանս այս, որ ասէ.

«Հայեաց ի Իեզ». Եկեղեցի կոչէ ժողովուրդք քրիստոնէից, որպէս եւ ասէ, թէ՝ «Եկեղեցացոյ զժողովուրդ¹³⁵»: Եւ դարձեալ ասելի է զհաւատն եկեղեցի Աստուծոյ, որ զամենայն քրիստոնեայք տարեալ ունի¹³⁶ եւ հաւաքեալ ի մի խոստովանութիւն եւ ի մի յոյս կոչման: Եւ թուէ այսպէս, եթէ ունի եկեղեցի որսորդս, ուղեգնացս, ճարտարապետս եւ շինաւզս, երկրագործս եւ հովիւս, ըմբիշս, զաւրականս. ութին արուեստս եւ գործաւորս համարէ, եւ հրամայէ ամենեցուն պիտանացու լինել զհայելն¹³⁶ յինքն²: Ութխորհուրդս ասէ Եւագրիոս ապականիչս¹³⁷, յորոց վերայ կան դասք դիւաց, ըստ ախտակիր խորհրդոցն բաժանեալք յուլ¹³⁸, եւ պատերազմին¹³⁹ ընդ մարդկան զտիւ եւ զգիշեր, որոց ընդդէմ կալով քաջքն եւ իմաստունքն պսակին յաղթութեամբ³¹⁴⁰, առաջին, որ ասէ՝ որկորսութեամբ¹⁴¹ զժուժկալութիւն եւ զպարկետութիւն, զոր եւ դու հայելով ի քեզ եւ զպակասն տեսեալ յետ բերցես զգողացեալ բանն հմուտ որսորդ լիալ որսալով յաստուածաշունչ Գրոց բանս պիտանիս ընդդէմ չարին

կեցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ¹⁴²: Ուղեգնացն կացցէ ընդդէմ պոռնկական ախտին, որ զկնի որկորոյն¹⁴² է գիտելով, եթէ ուղեգնաց¹⁴³ է եւ ամենեցուն ճանապարհն ի մահն է եւ յետ մահուն դատաստան Աստուծոյ, զի գրեալ է, թէ՝ «Ճանապարհ զարքունի դնացես, մի՛ խոտորեսցիս²»:

«Հայեաց ի Իեզ», եթէ իցես ճարտարապետս¹⁴⁴ ի վերայ Քրիստոսի, որ է հիմն քրիստոնէութեանս, շինեա մի՛ խոտ եւ ցաւդուն զնիւթ գեհնին¹⁴⁵, որ է աստեն հարստութիւն եւ փափկութիւն, այլ՝ ոսկի, արծաթ, ականս պատուականս, որ են պահք, ողորմութիւն եւ աղքատութիւն: Եւ թէ յայլս կամիս¹⁴⁶ զարուստոյ ի բան¹⁴⁷ տանիլ նա եւ զհաւատն դիր յուգս աշակերտացն, որպէս ճարտար¹⁴⁸ եւ ապա շինուածն առաքինութեան, որպէս շինող զերկոսին ի քեզ ցուցանելով զզաւրութիւն ընդդէմ հպարտութեան եւ սնափառութեան¹⁴⁹, որք են ապականիչք խոնարհութեան եւ չափաւորութեան խախտիչք:

«Հայեաց ի Իեզ», զի¹⁵⁰ իցես երկցագործ բանաւոր երկրի քեզ եւ այլոց եւ զամենայն մասունս հոգւոյդ¹⁵¹ պտղաբերեա Աստուծոյ, զանպտուղ թգենին մի՛ փուլթով հատանէր¹⁵², այլ՝¹⁵³ աղաչեա զԱստուած՝ խնայել: Թէ լինի աշակերտացն ոք¹⁵⁴ ծոյլ՝ քրքրեա յերկիւղ դատաստանին եւ արկ աղք զնախատանացն զբանս. թերեւս արացէ պտուղ եւ կերակրեսցէ զէրն քաղցեալ մարդկան փրկութեան: Եւ այսպէս ընդդէմ կալ զայրացման եւ բարկութեան¹⁵⁵ ախտիցն:

Հովիւ ես՝ «հայեա» յարուեստս. զմոլորեալն դարձո, զբեկեալն կաղանդեա, զյուսահատեայն յոյս ածելով, զհիւանդն ախտիւ ինչ թժկեա՝ յորդորելով յառաքինութիւն: Եւ այսպէս կաց ընդդէմ ախտին տրտմութեան¹⁵⁶: Ըմբիշ ես մենամարտ, որ կարես առանց ծերոյ խրատողի կալ կոււարանի աշխարհիս: Ապա

«Հայեաց ի Իեզ». մի՛ վայրապար ածեր զգեռն զգործով առանց վկայութեան Գրոց զհողմս¹⁵⁷ կոծելով իբրեւ զանփորձ ըմբիշ, զի ոչ պսակիս եթէ ոչ ըստ աւրինին մարտիցիս: Եւ այսպէս կացցես ընդդէմ ախտին ճանձրութեան:

Եւ եթէ զինուոր իցէս.

«Հայեաց ի Իեզ». ագիր զրահն արդարութեան դիր զսաղաւարտն փրկութեան՝ զլոյսն, ած զուսերն՝ զԱւետարանին բանն՝ զամենայն Գրոց զաւրութեամբ ընդ մէջդ¹⁵⁸ ածելով եւ յամենեցունց վերայ զվահանն հա-

^{1*} Թիւ ի 8:

^{2*} Տե՛ս ՄՄ. ձեռ. 436 թ. 147ա:

^{3*} Տե՛ս «Սրբոյ հօրեն Եւագրի Պոնտացւոյ մատենագրութիւններ...», աշխատ. Հ. Բ. Սարգսիսան, Վենետիկ, 1907, էջ 22-41:

^{1*} Պուկ. Դ. 4:

^{2*} Թիւ ի 17, ԻԱ. 22:

ւատոյ, զի կարող լինիցիս զամենայն նետս հրացեալս չարին շիջուցանել, ապա կարասցես կալ ընդդէմ հնարիցն սատանայի եւ աւելի եւս սրտնեղութեան ախտի¹⁵⁹: եւ այսպէս յաւրինեաց յամենայնի բաւական լինել քեզ եւ կարող:

«Հայեաց ի ժեզ» միշտ:

Դարձեալ պարզելի է բանս, ըստ երեւելեացս, զի գիտասցուք, թէ Տէրն եւ ամենեցուն Արարիչն ընդ ամենայն տեսակ եւ հասակ¹⁶⁰ իւաւսի. ընդ այր եւ ընդ կին, ընդ ծեր եւ ընդ տղա: Եթէ այր ես՝ պատկեր ես Աստուծոյ, մի աւտար կերպ քերեր¹⁶¹ ի քեզ՝ զոր¹⁶² Աստուծած ոչ կա¹⁶³:

«Հայեաց ի ժեզ»

Եթէ ցանկասեր եւ իգամոլ ես՝ արջառոյ¹⁶⁴, ձիոյ եւ իշոյ ես պատկեր եւ ոչ՝ Աստուծոյ, եթէ՝ հպարտ՝ առիւծու, եւ եթէ ոխակալ՝ ուղտու կամ գոմիշոյ, եթէ՝ որկորեաւ ես՝ խոզոյ, թէ նենգաւոր՝ աւձի եւ աղուեսու, թէ գող՝ մկան եւ գայրոյ: Եւ այսպիսիքս պատարագ Աստուծոյ¹⁶⁵ ոչ մատչին, եւ հեռի են յԱստուծոյ: Այլ, որպէս¹⁶⁶ արի եւ քաջ մարդոյ վայելէտ, արիացիր ընդդէմ այս ամենայն ախտից՝ հեռի պահելով ի քէն, եւ մերձ կայցես սկզբնատպին Աստուծոյ¹⁶⁷: Եւ եթէ կին մարդ է՝ թող հայի յինքն, զի նաևս ներքին մարդովն, այսինքն՝ հոգով Աստուծոյ պատկեր է: Եւ անուն կնոջն կեանք ասի, թող չմեղանչէ, զի մի՛ մեռցի, զի գրեալ է, թէ՝ «Ամենայն անձն, որ մեղանչէ, նոյն եւ մեռցի¹⁷¹»: Եւ թէ մարդոյ մեղաց պատճառ լինի՝ մայր եղեւ մեղաց, եւ էհան զինքն ի դրախտէն եւ զայրն, զոր եւ վլորեաց, որպէս եւս: Այլ անմեղ կացցէ, զի լինիցի մայր կենաց իրբեւ զուրբն Մարիամ Աստուծածինն¹⁶⁸: Եւ եթէ ծեր ոք ես.

«Հայեաց ի ժեզ», զի մերձաւոր ես մահու եւ գարշապար գերեզմանի, Աստուծոյ տուր զմնացեալ սակաւ աւուրքդ, աղաւթեա արտասուաւք, զի պաշարով երթիցես ի կարեաց աշխարհն: Եւ թէ երիտասարդ ես եւ տղա.

«Հայեաց ի ժեզ». մի՛ շաղախէր եւ աղտեղէր զքեզ. պահեա զաւազանին պայտառութիւն եւ կայ ի Քրիստոսի դրախտին¹⁶⁹, այսինքն՝ յեկեղեցի, զի թէ աղտ յարեցուցանես ի քեզ¹⁷⁰ այլ դժուարաւ գտանես զայն-պիսի պայտառութիւն բազում պահաւք եւ արտասուաւք¹⁷¹, զի մահ ծերոց եւ տղայոց եւ ի յուժով հասակիդ կարես բարի գործել եւ ծառայել Աստուծոյ¹⁷². նոյնպէս եւ զաւրութիւն բանիս ի վերայ ամենայն աստիճանաց.

Եթէ կաթողիկոս ես.

«Հայեաց ի ժեզ», զի Ամենակալ թարգմանի եւ այս Աստուծոյ է անուն եւ Աստուծոյ փոխան ես, աստուածաբար ինամ պարտիս տանել ամենեցունց եւ անախտ մնալ ի մարմնական¹⁷³ ախտից: Եթէ եպիսկոպոս քեզ եւ կարող:

«Հայեաց ի ժեզ» , վասնզի Տեսուչ ասի եպիսկոպոսն եւ Պատիկան, տե՛ս յստակ աչաւք եւ անկաշառ զվիճակն, առաքելաբար շրջեաց առ ամենեսեան, զպարգեւս Հոգւոյն մի՛ վաճառէր արծաթոյ տփիտաց եւ անարժանից եւ մի՛ կցորդ լինիր մեղաց աւտարաց եւ արեան պարտողացն ի բարձր ածել ի գահ, ուստի անկցին վաղվաղակի յուշէ ցնորեալք:

Եթէ քահանա ես.

«Հայեաց ի ժեզ», զի քահանայն Քաւէչ կոչի եւ միջնորդ Աստուծոյ եւ մարդկան: Մեղքն քո ամբարշտութիւն է յԱստուծած¹⁷⁴, վասն զի թէ մարդոյ մեղանչէ զԱստուծած աղաչէ, իսկ եթէ՝ Աստուծոյ մեղանչէ¹⁷⁵ զո՞վ աղաչէ: Եւ եթէ քաւիչդ անքաւելի մեղանչես, ո՞ր խորք ծածկեն զքեզ¹⁷⁶: Եւ եթէ զհաւեսցն՝ զարիւն նորա ի ձեռաց քոց խնդրեացէ¹⁷⁸:

Եթէ աբեղա եւ կրաւնաւոր ես.

«Հայեաց ի ժեզ», աբեղայն Հայր ասի եւ կրաւնաւորն՝ որ կրէ զիաչն Քրիստոսի՝ յուսն բարձեալ: ԶՔրիստոս Հայր ասէ մարգարէն հանդերձելոյ աշխարհին¹⁷⁹, զի զամենայն Քրիստոնեայս ծնաւ¹⁸⁰ աւազանաւն եւ կացոյց¹⁸¹ առաջի Հաւրն ասելով. «Ահաւասիկ ես եւ մանկունք իմ, զոր ետուր ինձ»: Քրիստոսի նմանէ աբեղայն, որ նախ զինքն ծնանի նոր մարդ եւ իւր Հայր լինի, որպէս նսայի ասէ. «Ահաւասիկ յահ եւ յերկիւղ քո յղացաք, երկնեցաք զհոգիս մեր՝ «փրկել պահաւք եւ աղաւթիւք եւ անհանգիստ աշխատութեամբ՝ կրելով զահ եւ¹⁸² զերկիւղն Աստուծոյ, անուտել եւ անըմտել, պարկեշտ, հեզ, խոնարհ, սիրտ՝ բեկեալ եւ ոգի՝ մաշեալ եւ խաչեալ՝ աշխարհի եւ միայն կենդանի՝ Աստուծոյ: Եւ վասն զի ի Քրիստոս Յիսուս Հաւատացելոցն ոչ արուն է խտրած եւ ոչ էդն, զի նմանապէս անդամք են Քրիստոսի եւ գլուխ զնա ունին, եւ ի միասին առնուն¹⁸³ զպասկ եւ անախտ ուրախութիւն հրաւիրելոցն¹⁸⁴ յերկինս. ելին ոմանք եւ ի կանանց շերմն սիրով յաշխարհէ, կէսք եւ բնաւին ոչ խառնել յաշխարհ, այլ կուսութեամբ հարսնացան Քրիստոսի՝ նմանեալ արիութեամբ արանց եւ կէսք սակաւ ինչ ողջոյն տուեալ եւ վաղագոյն հրաժարեալք խոշոր եւ խարազնազգեաց¹⁸⁵ վերարկուաւք մազեղինաւք աւետաւոր¹⁸⁶ կոչմանն, արժանաւորեալք, որ է հաւատ կալեալ խոստմանն

1* Ղետ. Ե 17:

Քրիստոսի ի հանդերձեալն՝ զարդիս¹⁸⁷ ոչինչ դնելով այլում կենաց աւետաւոր գոլով, զի թէ չունէին այլում կենաց ակն՝ զայս կեանքս եւ զիւր Հանգիստն չար համարէին¹⁸⁸: Վասն որոյ եւ նոցա է բանս պիտանի՝ հայել յինքեանս, զի¹⁸⁹ տեսաւղին Աստուծոյ սրբեսցեն զանձինս, «Որ քննէ զսիրտս եւ զերիկամունս»», եւ ոչ չնացան խորհրդովք եւ կամ զգայութեամբք¹⁹⁰ եւ ոչ պղծեցին¹⁹¹ զանարատ առաջաստն Աստուծոյ եւ¹⁹² պարտական մահու եղեւ, զի խարելով զմարդիկը զԱստուծած ոչ կարէ խարել, որում ասէ իմաստունն Սողոմոն, եթէ ոչ ծանիցես զքեզ գեղեցկդ ի կանայս, որ նուիրեցեր զքեզ անմահ Թագաւորին Յիսուսի, ելանես ի նմանէ եւ ի դասուէ նորա ի յայծիցն դասափ ձախակողմն Կոյս, որք զանիծեն լսելով երթալ ի խաւար արտաքին, ուր լալ աչաց է եւ կրծել ատամանց¹⁹³:

«Հայեաց ի Իեզ». եթէ փարթամ ես՝ արա զ Տեառն իրատն¹⁹⁴, վաճառեա զինչս քո եւ տուր աղքատաց եւ ունիցիս Գանձս, «զի ուր գ[անձս] անդ եւ սիրտք [ձեր Ի]: Յիշեա զմեծատունն, որ աստեն անտես արար զաղքատն¹⁹⁵ եւ անդէն տապակեալ ի հրոյն կաթոյ մի Ջրոյ ոչ լինէր արժանի³: Քրիստոս ասաց զայս եւ ոչ՝ մարդ:

եթէ աղքատ ես.

«Հայեաց ի Իեզ». Յառաքինութենէ մի՛ լինիր աղքատ, զՀոգիդ եւ զմարմինդ լի՛ց առաքինութեամբ, եւ գոհութեամբ Աստուծոյ Համբերեա նահատակութեանդ եւ յերանութէնէ աղքատացն ձգէ ի քեզ, քանզի ասաց Տէրն. «Երանի աղքատաց հոգով՝»: Յիշեա զ Ղազարոս աղքատն, զի ի գոգն Աբրահամու հանգեաւ եւ ի դրախտին հանգիստն յետ շանցն տեղւոյն եւ աղքիւսոյն:

եթէ գեղեցկութիւն ունիս, եթէ՝ առողջութիւն, եթէ՝ զաւրութիւն ուժոյ, եթէ՝ չնորհս բանի կամ՝ արուեստ ինչ.

«Հայեաց ի Իեզ». Գեղեցկութիւնդ նուիրեա Աստուծոյ եւ ծրարեա անկողոպւտ, մի՛ զնէր ի վաճառ եւ գնել զգեհենն անշիջանելի՝ զառողջութիւն եւ զուժը¹⁹⁶ տուր ի վաստակ այգոյ, եւ անդաստանի¹⁹⁷ պատուիրանացն Աստուծոյ, եւ պտղաբերեա հիւանդաց եւ տկարաց ի Տեառնէ տուեալ քոց բարեաց¹⁹⁸ զ հոգեւոր շնորհն աճեցոյ¹⁹⁹ առաստապէս բաշխելով գտէրունիսն ծառայակցացն ի ժամու զ հոգեւոր կերակուրն: Իսկ զարուեստին զվաստակն ի կարիս մարմնական պիտոյիցն ի կարաւտելոց

սեղան՝ լսելով ի խրատողէն, եթէ՝ «Պատուեա զ Տէր ի քոց արդար վաստակոց՝»:

եթէ թագաւոր ոք է²⁰⁰ եւ եթէ իշխան.

«Հայեաց ի Իեզ». զի չեն միշտ թագաւոր եւ իշխան, յիշեսցեն զընութիւնս եւ մի վստահացին²⁰¹, զի մահկանացու են եւ մի՛ լիցին ծառայք մեղացն եւ գերիք ախտիցն, այլ՝ իմաստութեամբ եւ Հնարիմացութեամբ յերկինս զվայելսն փոխեսցեն, լիցին յահ եւ յերկիւղ չարագործացն եւ ի գովութիւն բարեգործացն՝ դատ առնելով որբոցն եւ տնանկաց²⁰² եւ տայցեն իրաւունս այրեաց, կորզեսցեն ի բերանոյ Հզարաց զտկարսն²⁰³ եւ զանարգնականսն, պակասութիւն արասցեն մեղացն, եւ ամբարիշտք մի՛ գտցին յիշխանութիւն²⁰⁴ նոցա, առցեն լերինք զմաղաղութիւն եւ դաշտք՝ զշինութիւն եւ գաւառք՝ զանամբութեամբ արասցեն զբարին եւ վայելեսցեն ի խելաց այլոց իրբեւ յայլոց սեփականաց:

Եւ իմաստունք հայելով յինքեանս յիմարք լիցին՝ ի չարին բնաւ չճանաչելով՝ զինչ իցէ չարն եւ իմաստունք ի բարիս յառաջ ածելով զբազումս ի խելս եւ ի հանճարս, ըստ Աստուծոյ տիմարք հայելով յինքեանս զիտասցեն, եթէ չեն բաւական ինքեանց եւ կարաւտ են գիտնոց, մի՛ արասցեն ինչ յանձանց ընտրութենէ, այլ Հնազանդութեամբ արասցեն զբարին եւ վայելեսցեն ի խելաց այլոց իրբեւ յայլոց սեփականաց:

Եւ այլ համառաւտաբար ասասցուք, վասն զի յերկուս բաժանի²⁰⁵ քրիստոնէութիւնս. յեկեղեցականս եւ յաշխարհականս, որք երկաքանչիւրքն հայելով յինքեանս ուղղին: Եկեղեցականքն հանդես արասցեն ուտից իւրեանց, թէ որպէս արժանէն²⁰⁶ նոցա ի տան Աստուծոյ շրջել, որ է եկեղեցի Աստուծոյ կենդանւոյ, սիւն եւ հաստատութիւն աշխարհի: Եկեղեցականացն անարատ եւ մաքուր վարքն է ասէ առաքեալ սիւն եւ հաստատութիւն աշխարհի, եւ յորժամ արատ եւ վնաս լինի յեկեղեցականսն խախտի եւ ի փուլ գա աշխարհս, եւ այնքան աւերման եւ արեանց հեղման պարտական գտանին: Յոյժ զգուշութեամբ եւ մեծաւ սոսկմամբ դողալի է մեզ յահագին մեղացն, որ գործի յեկեղեցականսն, զի որքան սոսկալի է յեկեղեցւող պոռնկել քան արտաքո, նոյնքան է ի ներքո կարգի մեղանչին քան աշխարհականի, որ պատճառել զանգիտութիւն կարեն: Եւ մեք ոչ կարեմք աղ գոլով եւ լոյս կոչեցեալ, զոր թէ անհամիմք ոչ յաղը եւ ոչ յերկիր եմք պիտանացու, «Եթէ լոյսդ, որ ի քեզ է, խաւար է²»՝ խաւարն որչա՛փ եւս: Աստուծոյ է բանս եւ ոչ՝ մարդոյ, որ ասաց²⁰⁷ «Երկինք եւ

^{1*} Սաղ. է 10:

^{2*} Մտր. Զ 21:

^{3*} Տես Ղուկ. Ժ 20-25:

^{4*} Մտր. Ե 3:

^{1*} Առակ. Գ 9:

^{2*} Մտր. Զ 23:

երկիր անցցին^{1*}»: «Ահ մեծ է, ասէ առաքեալ՝ անկանել ի ձեռս Աստուծոյ կենդանոյ՝^{2*} եւ յանկաշառ ատեանն²⁰⁸ նորա մտանել²⁰⁹: Նոյնպէս եւ դուք, որ յաշխարհական կարգի էք հայեցարուք ի ձեզ²¹⁰, զի յայլ կեանս եւ յայլ աշխարհ²¹¹ փոխելոց էք, ուստի եւ²¹² յայս կեանքս այլ²¹³ չէ հնար դառնալ. ով աստ²¹⁴ վաստակի՝ անդ հանգչի եւ ով աստ հանգչի՝ անդ չարչարի²¹⁵ եւ այս չափաւոր եւ սակաւ կենաւքս անդ²¹⁶ զանեզրական եւ զանսպառ հանգիստն գտցուք²¹⁷: եւ աշխարհականին աշխարհն սպոյ եւ աղետի անուն է եւ ողբոց, զի աշխատելի է աշխարհականն ի բազում հոգոց եւ ի²¹⁸ ցնորից եւ ցաւոց պաշարեալ²¹⁹. ի կնոջն եւ ի տղայոցն եւ յաւագաց եւ ի բռնաւորաց եւ ի դիւաց եւ ի մարմնաւոր կարեաց: եւ աստ²²⁰ քանի ուժ պիտոյ է քաջութիւն եւ արթնութիւն եւ առ Աստուած երախտիք եւ աղաւթք եւ սուրբք²²¹ ամենայն բարեխաւս, զի ձեռն կարկառէ Աստուած եւ ըընկղմի ի խորս անդնդոց եւ ի պտոյս ջրոց²²² եւ անմոռաց ունել զմահն ի մտի եւ զերկիւղ դատաստանին Աստուծոյ եւ զհամար պարտուց յահաւոր²²³ ատենին: Զի թէ²²⁴ սուտ եւ սակաւ հեշտութեամբա աշխարհիս խարուի եւ մեղաւք խոցոտի եւ Աստուծոյ շնորհն հեռանա ի նմանէ, զիա՞րդ ապա այնպիսին լուղալ կարէ եւ ի ցամաք ելանէլ ի յորձանաց փորձութեանց կենցաղոյս. եւ ազատանալ ի կապանաց ախտից, ընդ որ սովորութեամբն շաղապատի: Վասն որոյ առաջին հասակին տղայութեան զգուչասցին եւ պահեցեն զանմեղութիւն եւ զնորհն Աստուծոյ պահապան անմեղ հասակին առնուն եւ զուրբ հրեշտակն խաղաղութեան ամենայն ջանիւք եւ խրատուք գիտնոց եւ աղաւթիւք սրբոցն եւ կայցեն հանգիստ ի թծախառն խղճէ մտացն: Իսկ եթէ անկան գլորեցան եւ մեղան՝ մի յուսահատ կորիցեն եւ անապաշխար, զի որպէս երկիւղն պիտանի է անմեղաց, նոյնպէս եւ յոյսն մեղուցելոց, զի երկիւղն չտա անկանիլ եւ յոյսն չթողու յանկմանն, քանզի յԱստուծոյ ողորմութենէն չէ հեռի ապաշխարողն եւ ապաշխարող այն է, որ դառնա ի մեղաց եւ ապաշաւէ զիւր անցեալ ունայնութեամբ զկեանսն եւ յառաջակայն զգուշանա պահաւք եւ աղաւթիւք եւ ողորմութեամբ եւ լուութեամբ եւ խոնարհութեամբ: Զի յառաջ թէ մեք ողորմինք մեզ եւ խնայեմք զգոյրայրելի մարմինս մեր ի կակծոտ եւ ի կծուագոյն տանջանացն աններելի: եւ այս լինի Աստուծոյ ողորմութեան պատկեր թողու մեզ ողորմութեամբ եւ ասէ ցմեզ. «Ահաւասիկ ողջացար, այլ մի եւս մեղանչէր, զի մի չար ինչ լինիցի», այլ չգտանել ողորմութիւն, զի իբրեւ զշուն դարձար ի փսխածն եւ

իբրեւ զիսոզ լուացեալ դարձեալ թաղեցար ի տիղմ եւ ատելի եղեր Աստուծոյ եւ հրեշտակաց յաղագս հայելոյն ի քեզ այսչափ բաւական լիցից²²⁵: Տեսցուք այսուհետեւ զասացեալն ի թարսէ²²⁶, թէ՝ «Գուցէ լինիցի բան ծածուկի ի սրտի բում անաւրէն»:

Բանիւ ետ Աստուած՝ Ստացողն մեր զպէտս մեր²²⁷ վճարել, զի եթէ մերկ էսաք հոգով իմաստիւքն առ իրեարս մերձ լինէաք, որպէս զհրեշտակսն, այլ զի վարագուրաւ մարմնոյ ծածկեալ է անձն մեր՝ բանից եւ անուանց կարաւտանամք յայտնել, զի խորոջ կացեալ իմաստքն, բայց բանն վարժ եւ առաքինի պարտ է լինել: Եւ առաքինութիւն բանի այն է՝ ոչ թագուցանել անյայտութեամբ զմիտսն եւ ոչ գժուարիմացս եւ խրթնիս եւ ոչ լնդվայր շատխաւսութեամբ ցնդել, որպէս զբանս զայս Հոգին Սուրբ կարճ եւ համառաւտ²²⁸ եղիր, զի դիւրաւ պահեցեն զիշատակն եւ շտա գանձել զմիտս եւ²³⁰ ոչ գժուարիմացս եւ խրթինս, քանզի լոյս տուն բանս իմաստից մեր: Եւ վկայէ ասացելոցս, եթէ դիւրին եմք մարդիկ ի մտաւք մեղանչեն: Վասն այսորիկ Արարիչն արագ զգուշութիւն արար նմա եւ պատրաստութիւն, զի մի հիւանդասցի վաղվաղակի, որպէս զրիշկ տկարագոյն անդամոցն նախահոգութեամբ զաւգնութիւն մերձ դնեն զիրատան, քանզի գիտելով Տեսան դիւրակործանս զմեզ մտաւք լեալս զերկիւղն Տեսան, եւ զայելն յինքն պահապանս դնէ ասելով²³¹:

«Հայեաց ի ֆեզ», քանզի մարմնոյ գործք ժամանակի կարաւտանան եւ գործակցաց եւ աշխատութեանց եւ այլոց մատակարարաց: Իսկ մտաց անաւրէնութիւն առանց ժամանակի կատարի անմարմնապէս շարժմամբ անաշխատաբար եւ առանց գործակցաց հաստատի եւ առանց միջնորդի վճարին: Յաղագս որոյ ուրանաւը յանցանքն սուր, անդ եւ արագագոյն թծկութեան սպեղանիք ի մարդասիրէն Աստուծոյ ի վերայ ածեալ լինի, որ է զգուշութիւն երկիւղին Աստուծոյ, ըստ որում ասէ:

«Հայեաց ի ֆեզ». քանզի եւ յԱւետարանի անդ եւս պարզագոյն յայտնէ Տէրն. «Ի սրտէն ելանէն խորհուրդք չարք եւ պղծեն զմարդն՝^{1*}», քանզի Աստուծո ի սիրտն հայի եւ ի ծածուկն եւ մարդն՝ ի բանս եւ ի գործս յայտնիս, վասն զի «որ ստեղծ առանձին զսիրտս նոցա^{2*}» ի միտ առնուզամենայն²³²: Վասն որոյ եւ ասէ. «Գուցէ լինիցի բան ծածուկ»: «Գուցէ» ասելն ի զգուշութիւն կոչելոյն է եւ ի բազում պատրաստութիւնս, զի սատանա աներեւոյթ թշնամի է, դարանակալ լինի ի ծածուկ, եւ զգաղտածիք նետս արձակէ այնոցիկ, որք ուղիղ²³³ են սրտիւք, որ թէ չիցեն արթունք եւ չիցեն կազմեալ ըստ առաքելական խրատուն «զրահաւաւ

^{1*} Արկ. ԽԱ 33:

^{2*} Եբր. Ժ 31:

արդարութեան^{1*}» եւ ագուցեալ զոտս պատրաստութեամբ Աւետարանին խաղաղութեան, եւ եղեալ զաղաւարտն յուսոյ եւ ածեալ զուսելոն ընդ մէջ զհոգեոյն զաւրութիւն, որ են բանք ամենայն աստուածաշունչ գրոց՝ հաւաքեալ ի Հոգի եւ տալ պատասխանի ի դէպ ժամանակի, որպէս Տէրն ի պահանջելն զհացն, ասաց. «Ոչ եթէ հացիւ միայն կեցցէ մարդ, [այլեւ] Աստուծոյ ամենայն բանիւ²»: Եւ յաշտարակս տաճարին ի ստիպելն, թէ՝ «Ար կ Քեզ աստի ի վայր³», եւ ասէ. «Գրեալ է՝ ոչ փորձեսցես զՏէր Աստուած քո⁴»: Եւ ի պահանջելն երկրպագութիւն ասէ. «Տեառն Աստուծոյ քո երկիր պազցես», որով բանիւք²³⁴ իրբեւ պողովատիկ սրով կտրեալ ի բաց կայր ի նմանէ, քանզի, ըստ առաքելոյ, «Սուրբ է բանն Աստուծոյ բան զամենայն սուրբ երկայիշի, որ անցանէ ընդ շունչ եւ ընդ ոսկը եւ ընդ ուղիղ, եւ քննիչ է խորհրդոց եւ սրտից⁵» զ Գրոց բանն կենդանի եւ զազդող՝ ընդ ինքեան ունելով եւ ի հանդերձեալն դատաւոր է եւ դատէ զյանցաւորսն, որպէս եւ ասաց Քրիստոս. «Եւ այս է ասելն, զոր ասաց Սողոմոն. Մի բամբասեսցես զարքա ի սենեկի քում⁶», յայտ է, թէ՝ զԱստուած ի սրտի քում, որ եւ ի ժամ աղաւթիցն ի սենեկ սրտին հրամաէ մտանել եւ փակել զդրուն զգայարանացն եւ կալ յաղաւիս առ Հայրն ի ծածուկ, եւ հատուածէ յայնապէս:²³⁵

«Գուցէ լինիցի բան անաւրէն»: Աւրինաւորացն սիրտք²³⁶ հեռի կացցեն ի խորհրդոց ամբարշտաց, որք²³⁷ յորժամ ոչ յաջողի²³⁸ ըստ կամաց նոցա կենցաղս այս երկմտեն յԱստուծոյ ի սրտի ասելով. Արդեւք է Աստուած արարիչ ամենայնի եւ խնամածու, որ ըստ արժանոյն վարէ զամենայն, ապա չարն ուստի՛ է եւ յորմէ սկզբանէ եւ ընդէ՞ր սատակի ի բարոյն, եւ ընդէ՞ր յաջողեալ է մեղաւորաց եւ արդարոցն հակառակն հանդիպի: Սոքա տկարանան եւ նոքա զաւրանան, սոքա կարճակեացք եւ նոքա բազմաժամանակեայք: Այսպէս ասեն, որք յերեւելիսս միայն հային եւ զառաւրեայքս նշանակեն կամ նկատեն եւ ոչ հաւատան դատաստանացն Աստուծոյ ի հանդերձեալ երկրին եւ ի յարութիւն հասարակաց եւ ի գալ անսպառ յաւիտենին, յորում դնին կշիռք արդարութեան եւ ընդունին ըստ արժանոյն արդարք եւ մեղաւորք զհատուցումն գործոց անեզր կինաւք եւ սպառ յափտենիւ: Եւ այսոքիկ բանք են անաւրէնք եւ չարիք

ի սրտի ծածուկ ի թոյլ եւ ի թերահաւատ մտաց ծնեալ, քանզի չարն ոչ եթէ դրութիւն է իսկական կամ յԱստուծոյ եղեալ կամ յինքնէն գոյացեալ կամ յայլմէ՝ ի սկզբանէ, այլ ի պակասութենէ բարոյն լինի չարն, որպէս պակասութիւն լուսոյ խաւար է եւ պակասութիւն արդարութեան՝ անիրաւութիւն, եւ պակասութիւն սրբութեան՝ պղծութիւն, եւ պակասութիւն կենաց՝ մահ, որ եւ գոյացաւ յազատ կամաց, որպէս որք²³⁹ ընտրեն²⁴⁰ զհեշտութիւն մարմնոյ եւ զընչեղութիւն ապականացու գանձուց առաւել քան զմեծութիւն հոգեւորութեան: Եւ այս չար է եւ մեղք: Իսկ հիւանդութիւնք եւ աղքատութիւնք եւ սովք եւ պատերազմունք եւ տարաժամ մահք, ըստ մտաց մարդկան ախտացելոց չարէ թուցեալ, այլ կատարեալ մտաց ոչ է այսպէս, այլ այլազգ համարեալ, զի չարեաց ի բաց բարձաւզ են նոքա, քանզի յոլով չարութիւնք եւ մեղք յայսցանէ խափանին իրբեւ յորժամ զնիթնի բաց բարձեալ ի հրոյ բորբոքելոյ, շիջանի հուրն, եւ չիք ինչ պատճառ յԱստուծոյ, յարարած գտանել, որով սխալէ մարդ, եւ բամբասէ զառաջախնամութիւն Արարչին, բայց թէ ապականեալ միտք ոք ունիցի իրբեւ ախտացեալ աչք, որ կամ ոչ ինչ տեսանէ եւ կամ այլոյ տեսանէ, ուստի զգուշացցանէ Հոգին Սուրբ ասելով.

«Ճայեաց ի եեց», որ եւ նորին յուսով եւ ողորմութեամբ, քննեցաւ, ըստ կարի մերում զոր բաւական համարելի է յահաւոր եւ ի պատկառելի ատենիս երկուցելի շատիսաւութեան աղտեղութեանց չդնել բեռինս ի վերայ իշխանական եւ ազատ կամաց մտաց²⁴¹ ձերոց տերունեացդ²⁴² մերոց:

Այսուհետեւ դարձուացուք զիմանալի աչս մեր ի մեզ հայելոյն ի վեր, ի բարձունս բարձանց եւ ի յերկինս երկնից եւ ի Սուրբն սրբոց, որ անդր է քան զիմանալի գաւառն հրեղինաց, ուր միայնակ Սուրբ²⁴³ երրորդութիւն շրջի զամենայն արարածս արտաքոյ թողեալ առաջին վարգուրաւն զիմանալիսն իինքենէ եւ երկրորդաւն՝ զմեզ՝ ի նոցանէ, զոր եւ աստուածաբանել փառաւորեսցուք աստուածաբան փառատրութեամբ աւրհնեալ²⁴⁴ զնա յերիս երեւեալ երեսս եւ անձինս եւ ի մի միասնականութիւն եւ²⁴⁵ յաստուածութիւն եւ ի զաւրութիւն եւ ի մի բնութիւն եւ ի համակամութիւն եւ ի մի թագաւորութիւն եւ յիմաստութիւն էակցութեամբ եւ իսկութեամբ եւ ի պատի փառաւորեալ եւ զուգակցութեամբ երկրպագեալ անորոշաբար բաժանեալ եւ անխառնապէս միաւորեալ նախք զյաւիտեանս եւ յառաջ քան զմամանակս եւ երիցագոյն, քան զընթաց մտաց եւ բանից եւ զգայութեանց Արարիչ գոլով եւ նախախնամիչ բոլորից իմանալեաց եւ զգալեաց, հայեսցի եւ ինքն այժմ յիւրական բարին եւ յիւրական գթութեամբն յիւր արարածս եւ բացեալ զաննիրհելի եւ զողորմած ակն տեսցէ զկարիս եւ զկարաւատութիւն աշխարհիս եւ լցուսցէ զպակասութիւն ամենեցուն յանձախելի ծովէն եւ յաւգնել մեզ փութեացի տկարացեալ բնութեանս, եւ անկեալ ի զանազան խորխորատս միակն Միածին Որդին Աստուծոյ ծագումն եւ ծնունդն Հաւը «յառաջ քան զա-

^{1*} Եփս. Զ 14:

^{2*} Ղուկ. Դ 4:

^{3*} Մտք. Դ 6:

^{4*} Մտք. Դ 7:

^{5*} Երբ. Դ 12:

^{6*} Ժող. Ժ 20:

բաւսեակ^{1*}», որի լրման աւուրց եղեւ պտուղ կուսութեան եւ նոր Ադամյինքն առեալ զրնութիւնս անթերի եւ որ ինչ է մարդ բաց ի մեղաց, մի Որդի, մի Քրիստոս ի միում բնութեան եւ ի մի կամս եւ ի ներգործութիւն խոստվանեալ յուղղադաւան սուրբ եկեղեցւոց, որ եւ Խաչիւ արարեալ զմեր փրկութիւն եւ թաղմամբ թաւթափելի մէնչ զ զապականութիւն մեր եւ կործանմամբ դժոխոց ազատեաց զհոգիսն, որ յԱդամայ յարեաւ աստուածաբար եւ ել յերկինս նովիմբ աստուածացեալ մարմնովն, որով եւ²⁴⁶ գալոց է²⁴⁷ Հայրենի փառաւք Դատաւոր կենդանեաց եւ մեռելոց եւ Հատուցանող ըստ իւրաքանչիւր գործոց անեղրական յաւիտենիւն, որ եւ նա, որ պատուիրեաց մեզ հայելի ի մեզ, Հայեսցի եւ տեսցէ Հարբ եւ Հոգովն Սրբով զվէր կողին տիգախոցի եւ զհարուածս բեւեռացն յոտսն եւ ի ձեռւն, եւ այնու եռանդնաշարժ սիրով Հայեսցի ի գինս արեան հւրոյ եւ երկնակազմ եւ աշխարհաշէն ձեռամբն բեւեռեացէ զամենեսեան յերկիւղն իւր եւ ի սերն, եւ ջնջեսցէ զամենեսեան, որ Հակառակ կան սուրբ եկեղեցւոյ եւ մաքրեսցէ զամաւթ եւ զարտաւոր յամենայն երեսաց քրիստոնէից դաւանելի ի ծմարիտ կրաւնից, նուրիսական Համատարած Կաթուղիկէ եւ Առաքելական եկեղեցի, Հարսնագգեստեալ ի զարդ անկողոպտելի յանարատ առագաստին, որ է տեղի լայնագոյն եւ երկայնաձիգ, խորագոյն եւ բարձրագոյն ընդ անչափին Աստուծոյ մեծացեալ եւ բարձրացեալ յանհասական բարձրութիւն, որ է հաւատն Համահաւաք տիեզերագրաւ Համաշխարհական ամենասափիւր եւ բոլորից բաւանդակող, որոյ հիմունք Հաստահեղուսք եւ պաղպաջմունք, ականակուռք եւ մարգարտայենք, ոսկիափայլք եւ արծաթաճոյլք, որ են լերինք մշտնջնենաւորք եւ բլուրք յաւիտենականք, յորոց առաջինն եւ նշանաւորն մեկնակն եւ աննմանն «կեառն Աստուծոյ կոչեցեալ եւ լեռն պարարտ^{2*}» եւ լեառն, որ երկնից գոյ բարձրագոյն ի Դանիէլէ տեսեալ^{3*}: Ուստի վչմն ծնաւ առանց ձեռին եւ մեծացեալ կալաւ զամենիսեան, որ նա ինքն է Մայր Էմանուէլի ամենաբախտն, ամենաւրչնեալն ի կանայս^{4*} սրբուհի Աստուածածինն Մարիամ, երանելին յազգս եւ յազինս ամենայն, զարմացուցիչն խորոց եւ բարձանց, յետ ապա եւ ի նորին լուսանչոյլ խորհրդոյն փառաւորեալքն եւ յարաշար շարայարեալքն սուրբ եւ խաւսուն քարինքն կարկէհանքն եւ զմրիսեայքն, կայծն եւ շափիղայն կոչեցեալքն ի խորհրդոց Գրոց «մեծն ի

ծնունդս կանանց^{5*}», Հրեշտակն երկրաւոր եւ մարդն երկնաւոր Յովհաննէս Կարապետ, եւ անդրանիկն մարտիրոսաց, երիցագոյն պսակաւորն գունագեղեալն արեամբ անմահին նախավկայն Ստեփանոս, եւ երկուտասան ճառագայթքն ընդ իմանալի յերկինս փայլատակեալ, որք ականատես եւ սպասաւորք եղեն Բանին մարմնացելոյ, եւ առին երանութիւն յաչս եւ յականջս իրաւապէս եւ ստուգաբար երկուտասան առաքեալքն, եւ եւթանասուներկու ցոլմունքն լուսաբորբոք եւ որդիքն լուսոյ եւ տուրնջեան եւ աղբիւրն հսրայէլի անսահման ծովուն ակունքն ծաւալք ծարաւաց եւ ոռոգմունք տիեզերաց մարգարէիցն հանդէսք եւ նախատեսացն հոյլքն, որք գովեցան իսկ եւ գգուցան ի Հոգուոյն Սրբոյ եւ եղան Հաստակառոյց քարինք եւ վէմք կենդանիք եւ բարեբեղուն պահանգ²⁴⁸ սուրբ եկեղեցւոյ, որք²⁴⁹ եւ խճեալք եւ կրամածք շաղախեալք սոսկալի ոսկեբաւք եւ վարդագոյն արեամբ մարտիրոսացն բազմութեամբն, Հազարաւորաց եւ բիւրաւորաց բանականաց, որք արեամբ չարչարանաւք եւ մահուամբ դառնագունիք կարծրացուցին եւ անդրուելի դրանց դժոխոցն արարին զշխնուած անդամոցն Քրիստոսի գլխոյն ահաւորի, զի մի եղիցի սնամէջ, փորադարտակ, հիմն ծեփեալ արտաքուստ իբր զշխնուածն հրէական՝ դիւրաքակ, վաղափուլ, զոր եւ ինքն՝ Տէրն ամբաստանէ սրովք մարգարիւքն²⁵⁰: Այլ որպէս վայելէս աստուածարկու հիման²⁵¹ եւ անձեռագործ շինուածի, զոր Տէր Հաստատեաց եւ ոչ՝ մարդ: Կացցէ եւ մնասցէ սուրբ եկեղեցիս այս դշխո ընդ աջմէ Աստուծոյ մշտնջնենաւորեալ անսպառ յաւիտենիւն, Խաչիւ պսակեալ զգլուխն անհամեմատ բարձրութեամբ անմեկնելի զԽաչեալն Աստուած ունելով յինքեան զսիրով սեւեռեալն եւ զշքեղազարդ թագաւորեալն²⁵², զոր աւրհնեսցուք ի փառս փեսայցեալ Բանին աստուածարկու փառաւաւք փառաւորելով, զի եղիցի սմապարիսպ, Հրեղէն շուրջանակի եւ ի փառս²⁵³ բնակեսցէ ի սմա²⁵⁴ յաւիտենից յաւիտեանս, զի Հաճեցաւ ընդ սա, աւրհնեսցէ, զոր ինչ սորա է եւ զալքատս սորա լցուսցէ ամենայն բարութեամբ եւ այժմ ընկալցի զամենսեան յինքն եւ լուսացէ եւ սրբեսցէ իբրեւ մայր զմանկունս անժանգ²⁵⁵ եւ անալոտ եւ անխոց եւ անսպի արասցէ, ներքո եւ արտաքո, յոգի եւ ի մարմին մաքրեսցէ եւ մի՛ թողցէ բան ծածուկ եւ խորհուրդ անաւրէն ի սրտի մերում եւ մի խաւս եւ ի գործս անաւրէնութիւն յայտնեսցի, զորս ոչ սրբեսցէ խորհրդիւ իւրով եւ քաւիչ արեամբն Քրիստոսի եւ ջրով սրբութեամբ աւազանին, զորս զուտ եւ մաքուր եւ յստակս արասցէ եւ արժանի հաղորդութեան հացին, որ իջեալ յերկնից բաշխի ի սմա միշտ եւ անծախապէս՝ զառաջինսն բարեխաւս ունելով վերջնոցն եւ զուրբը եւ զարդար եւ զհարազատսն մեր ընդ մեղաւորացս՝ սկսեալ ի մաքուր Մայրն

^{1*} Սաղ. Ճթ 3:

^{2*} Սաղ. Կէ 16:

^{3*} Տե՛ս Դամ. Բ 35:

^{4*} Տե՛ս Ղուկ. Ա 42:

Աստուծոյ Մարիամ ի նա յարելով զառաջին եւ զվերջին բարիսն եւ զբարէխաւսն, որք էինն եւ ենն եւ լինելոց են մինչեւ դադարեսցին արարածք ի լինելոյ, եւ առեալ ի մաքուր ձեռս իւրեանց զիմանալի զի՞աչն աստուածընկալ եւ զներկեալն եւ զմիսեալն ահագին արեամբն Աստուծոյ՝ կնքեսցէ զամենսեան²⁵⁶, սրբեսցէ եւ պայծառս գործեսցէ, փառաւորեսցէ եւ աւրհնեսցէ զհայրս մեր հոգեւոր, զդաստիարակիչն խնամածու բազմաւրինակ հնարիւք, ողոքական եւ սաստկական²⁵⁷ բանիւք, հրաժարական եւ մերձաւորիչ բանիւք եւ խաւսիւք ի տուէ եւ ի գիշերի, զորոյ զփոխարենն բիւրապատիկ հատուցէ Քրիստոս Աստուած մինչեւ ցյետին բնիոնն յաւիտենական եւ անսպառուած աշխարհաւն: Նոյն աջն աջողակ եւ բարեքաշն եւ չնորհատուր հայրական գթութեամբն եւ առատ ողորմութեամբն զյես Աստուծոյ երախտաւորսն մեր հաստուցմամբ վճարեսցէ հոգեւոր եւ երկնաւոր կենաւք անվախճանաւք²⁵⁸ ի յաղաւթս եւ ի բարէխաւսութիւն ամենայն սիրողաց Աստուծոյ եւ բուն բարեկամաց եւ զըստ մարմնոյ ծնաւզն մեր եւ զեղբարս²⁵⁹ եւ զազգատոհմսն, որք ծնան զմեզ եւ սնուցին եւ յուսացան յԱստուած ի ձեռս մեր՝ լինել արժանի բարեաց աստուածայնոց, եղիցի նոցա ըստ յուսոյ իւրեանց յամենածնաւզ եւ յամենաստեղծ բարի բնութենէն թէպէտ եւ մեք չեղաւք, որպէս ախորժէին նոքա, այլ որպէս յուսացանն ի կարող եւ ի կամեցող ձեռացն Աստուծոյ, հատուցի նոցա:

Եւս առաւել հարազատք մեր ի Քրիստոս եւ համշիրակ եղբարք²⁶⁰, աւրհնեսցէ զձեզ եղբայրացեալն Քրիստոս եւ ձեր ամենեցուն սիրալանացն²⁶¹ ներումն եւ անյիշութիւննարացէ բարերարն Աստուած եւ կատարեսցէ զգործս ձեր ի բարի յաւժարութիւն առաւել քան զառաւել ի փառս Աստուծոյ, յաւզուտ եկեղեցւոյ եւ ի զարգացումն մանկանց նոր Սիրոնի՝ գնալ փառաց ի փառս, աւրըստաւրէ երկայն աւուրս եւ զաւրանալ ի զաւրեզ եւ յամենակեցոյց Աջոյն Աստուծոյ, ի հարիւրաւորն պտղաբերութիւն, ի գագաթն կատարման յանզրաւական ուրախութիւնսն, որ կա եւ պահի սրբոց եւ սիրելեաց Աստուծոյ իրաւադատ ատենիւն հաստուցեալ զանտեսն աչաց եւ զանլուրն ականջաց եւ զանիմացն սրտից ի յաւրն եւ յաշխարհն մշտնջենաւոր եւ անեզրական յաւիտենիւ, այն, որ «նստի ի քերովքէս» եւ «Հայի յանդունդ»¹⁰ » եւ «լի են նովաւ երկինք եւ երկիր», ըստ լայնութեան եւ երկայնութեան, ըստ խորութեան եւ բարձրութեան, այժմ հայեսցի ի չնորհս աւուրս եւ ի բարէխաւսութիւն սրբոցն, որոց այսաւը է յիշատակ եւ յաղաւթս սրբազան եւ երկնագումար խմբիս եւ հանդիսաւոր ժողովոյս, եւ տացէ աշխարհի զանխոռվ խաղաղութիւն, դադարեցուցէ զցասումն պատուհասի յանցանաց մերոց, փրկեսցէ զիւրաքան-

չիւր ոք ի վտանգից²⁶² եւ ի փորձութեանց, զանկեալսն կանգնեսցէ²⁶³, զիւանդսն բժշկեսցէ, զմեղաւորսն քաւեսցէ, զգերեալսն ազատեսցէ, զմղորեալսն դարձուցէ, զկապեալսն եւ զբանդարդեալսն արձակեսցէ, ճանապարհորդաց, որք ի ծովու եւ ի ցամաքի, առաջնորդեսցէ եւ յաջողեսցէ, զսաւորս եւ զվշտացեալս սփոփեսցէ եւ մխիթարեսցէ, նեղելոց եւ տարակուսելոց են պարտապանաց դուռն հանգստեան եւ հնարս փրկութեան տացէ, զտարեերս եւ զմասունս երկրի շնորհաւք եւ աւրհնութեամբ լցուցէ, զշրջագայութիւն երկնից, զընթացս լուսաւորացդ²⁶⁴, զսփուլմն աւգոյ, զտարածումն ծովու եւ զհաստատութիւն երկրի, զգնացս գետոց, զբխումն աղբիւրաց, զանդս եւ զայդիս երկրագործաց եւ զամենայն պտուզս²⁶⁵ սերմանեաց բոււոց եւ տնկոց շահեկան եւ շահաւոր²⁶⁶ եւ բարէխառն արասցէ, զհայրապետս²⁶⁷ վիճակելաւք, զգարդապետս վարժեցելաւք, զառաջնորդս ուխտականաւք, զիշխանս իշխեցելաւք, զքահանայս ժողովրդականաւք, պարզեւաւք եւ աւրհնութեամբ լցուցէ, որոց լիցին ամենեցեան արժանացեալք երկնայնոցն եւ պարակցեալք մշտագուարճ բերկանաւք եւ անլուելի փառատրութեամբ երգել զերգս յաղթողականս ամենասուրբ երրորդութիւն Հաւը եւ Որդւոյ եւ Սուրբ Հոգւոյ²⁶⁸:

ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Խորագիր. Յ ի բանն, որ ասէ. «Հայեաց ի ինք, զգոյշ լեր անձին քում, գուցէ լինիցի բան ծածուկի ի սրտի քում անարէն»

Թնագիր. 1 Ա անորիշ: 2 զեղեցիկ փի. ի բարէրուխ: 3 Ա ստեղծագործելոցն: 4 Բ հայելաւէ: 5 Ե չիշ այն: 6 Ա զաւելի: 7 Ա արժանոյն վեճարի: 8 Վ զատկական: 9 Ե չիշ աղքատ: 10 Ե չիշ եւ: 11 Ե չանարդի փի. ի յիմար: 12 Ե ընգեցիկ: 13 Ա լաւուրենէ: 14 Ե չիշ ի: 15 Ե չիշ զի: 16 Ե չիշ այնպէս զարաւոր: 17 Ե չիշ Տէր: 18 Ե աներկեր: 19-20 Ա յարգանեկ եկեղեցոյ ի նա անզա եւ կարնածուծ փի. յարգանէ...կարնածուծ: 21 Ե եղէ: 22 Ե արժանացաց: 23 Ե չիշ ի: 24 Ե կոչել: 25 Ե յամենայն: 26 Ե ձերոց: 27 Ե չիշ յաղրիւսաց: 28 Ե զանյիշաչարութիւնն: 29 Ե չիշ բան թէ...հալածիչն: 30 Ա բարժանելով: 31 Ե բանիշ: 32 Ա գոհանամ: 33 Ե պարգեւեցին: 34 Ա զարինուրիւնս եւ զաղաւրս: 35 Ե աստուածախնամ գրոց: 36-37 Ա չիշ եւ շեռուցեալ...վաստակոցդ: 36ա Ե բեղնաւոր: 38 Ա հարկաֆ: 39-40 Ե բերկւ դանձ ինչ մնասին, երէ տուեալ իցէ ինձ անարգամեծար մի՛ լիցի եւ ծրարել զինքն ի վարչամակի՝ կարծելով պատուել զնա եւ բարձր ունել ի կողմանէ անարժանիցն: Այլ վանառեցից զնա ի խանութս խնդրողաց եւ ի տրապիզիտս ունենալի լսողաց, որ ասէ փի. որ ասէ ... ասէ այսպէս: 41 Ե Մովսէ: 42 Ա արուեստաւէ: 43 Ե Գիր: 44 Ա այս է: 45 Ե չիշ պարտ է լինել:

¹⁰ Հմմտ. Սաղ. Ը, 1, նսայի Լէ 16, Դաճ. Գ 55:

46 Ե աստուածաշարժ: 47 Ա առողջից: 48 Ե թագ թագաւորական: 49 Ա աւետարանաւ: 50 Ա ամենիքեան: 51 ԱՅ յասպարհիս: 52 Ե նւ իիս. Բայց: 53 Ա զբան զայս: 54 Ե կրկնվում է: 55 Ե չիի եւ կանգնի: 56 Ա կծկեցան էր զսիրտ փիս. կարկամեցուցանէր (կարկամեցուցանէլ) զձեռն: 57 Ե է: 58 Ե յիսունս: 59 Ա ազատուրիւն նոցա եղեւ: 60 Ա զիոխն: 61 Ե նոքա փիս. ի նոցանէ: 62 Ե ի զարդս: 63 Ե չիի Աստուծոյ: 64 Ե չիի Աստուած: 65 Ե չիի եւ: 66 Ե առ տէրն: 67 Ա չիի եւ: 68 Ե վնարելոյն փիս. վանառելոյն ... ծառայուրիւն: 69 Ե չիի կամ: 70 Ե չիի եւ: 71 Ա տալ փիս. ի տալոյ: 72 Ե աւրինուրիւն: 73 Ե չիի յերկար ... երկրի: 74 Ա յարութեան ակն ոչ ունելով: 75 Ե արկանելիս սպիտակ: 76 Ա մինչ: 77 Ա Աստուծոյ արդար դատաստանաւ: 78 Ե առաջին: 79 Ե չիի առ նա: 80 Ե չիի առնուցուն: 81 Ե արդարս առնուն: 82 Ա որ առ յարութեամբն լինիցին փիս. յորժամ ... ամենենիքան: 83 Ե հայրապետն եւ սրբազնն փիս. մեծն ... սրբազնն: 84 Ե Բասիլիոս: 85 Ա յոլովս տա իմաստս: 86 Ա մեզ զա: 87 Ե ամենազով: 88 Ա ոչ ո՛վ որդոց Աղամա եկեալ ի կենցաղումս եւ որ զալցն է, որ ոչ կարաւտ է լեպ եւ կարաւտի փիս. Ամենայն ... կարաւտին: 89 Ա մարմնոն ակն: 90 Ա չիի իսկ: 91 Ե կարելի այս: 92 Ե չիի ի: 93 Ե գործովք: 94 Ա ցանգասէրք: 95 Ա բանշարոցն: 96 Ե չիի որպէս եւ նոքա ... կերակրոց: 97 Ե չիի եւ: 98 Ե չիի ընառքեալ: 99 Ա չիի ինչ: 100 Ե որսոդին: 101 Ե սուր է: 102 Ե հոգոյ: 103 Ե չիի եւ: 104 Ե զականատեսն: 105 Ա ի մարմին ածեմք: 106 Ա որ ոչ գոն: 107 Ա որսողքն: 108 Ե գիշեր փիս. գէշ: 109 Ա չիի է: 110 Ե զմեւք: 111 Ե սգառուրիւն: 112 Ա աշխարհիս փիս. մարմնոյս: 113 Ե մարմինս հեշտութեանս: 114 Ե շինի: 115 Ա պեղծ: 116 Ե բարձրութիւն տանց փիս. բնակութիւն: 117 Ա չիի այսոքիկ: 118 Ա չիի մարդ: 119 Ա եւ արտաքին, որ: 120 Ա չիի երեկի: 121 Ա մարմնոն մի տալ: 122 Ե չիի զի ծառա է ... զառաշնորդութիւն: 123 Ե յապականուրիւն: 124 Ե չիի զոր ... միշտ: 125 Ե չրառնա: 126-127 Ե չիի ապա թէ ... յաւիտենից: 128 Ե ֆափախելի: 129 Ա ես: 130 Ե չիի մարդկան: 131 Ա դեղոն: 132 Ե պարապեա փիս. պէս արա: 133 Ե չիի երէ: 134 ԱՅ տնանգաց: 135 Ե լինի փիս. ունի: 136 Ե հայելովն: 137 Ե սպանիչս փիս. ապականիչս: 138 Ա բաժանեալք ըստ ախտաւոր խորհրդոցն յուր փիս. ըստ ... յուր: 139 Ա կոռուին: 140 Ա յախութեամբ: 141 Ե որկորամոլութեամբ: 142 Ա որկորին: 143 Ե ուղղեգնացս: 144 Ե նարտարապետ: 145 Ա զեկենոյն: 146 Ե չիի կամիս: 147 Ե բանս: 148 Ե զնարտար: 149 Ա նորափառութեան: 150 Ե երէ փիս. զի: 151 Ա հոգոյտ: 152 Ա հատանել: 153 Ա չիի այլ: 154 Ե չիի ո՛վ: 155 Ա բարկութեան եւ զայրացման: 156 Ա տրտմութեան ախտին: 157 Ե զիոնմն: 158 Ա մէշ: 159 Ե չիի եւ աելի ... ախտի: 160 Ա - հասակ եւ տեսակ: 161 Ա բերել: 162 Ե որ: 163 Ա չկա: 164 Ե աջառոյ: 165 Ե չիի Աստուծոյ: 166-167 Ե արխանալ պարտ է եւ բաջանալ ընդդէմ այ ամենայն ախտիցս եւ հեռանալ ի չարաբոյն թշնամույն եւ ապա սրբութեամբ մերձենալ ի լոյսն անստուեր փիս. որպէս ... Աստուծոյ: 168 Ե չիի Աստուածածինն: 169 Ա դրախտն: 170 Ա չիի զի թէ ... ի մեզ: 171 Ե աղաւրիւք ար-

տասուել փիս. արտասուաւք: 172 Ե չիի եւ ի յուժով ... Աստուծոյ: 173 Ա մարդկախն փիս. մարմնական: 174 Ա յԱստուած է ամբարշտուրին: 175 Ա - մեղանչեն: 176 Ե չիի զիեզ: 177 Ա զիաւտն թէ փիս. երէ զիաւտն: 178 Ե խնդրեցից: 179 Ա հանդերձեալ աշխարհիս: 180 Ա ծնեալ: 181 Ե կեցոյց: 182 Ե - չիի զահ եւ: 183 Ե ուր փիս. ի միասին առնուն: 184 Ա հրավիրելով: 185 Ա խարազնազգեստ: 186 Ա աւատաւոր: 187-188 Ե չիի զարդիս... համարէին (Ա - համարէին): 189 Ա երէ: 190 Ե սգառութեամբ: 191 Ա պղծեաց: 192-193 Ե չիի եւ... ատամանց: 194 Ե խրաւն արա: 195 Ա զաղքատն: 196 ԱՅ զուժու: 197 Ե լիր անսասն ի փիս. անդաստամի: 198 Ե բարութեանց: 199 Ե չիի անեցոյ: 200 Ե չիի է: 201 Ե չիի մի վստահացին: 202 Ա չիի եւ տնանկաց: 203 Ե զոկարս: 204 Ե յիշխանութիւն: 205 Ա բարձանի: 206 Ե արժան է: 207 Ա ասացած փիս. ասացած: 208 Ե նորա ատեանն: 209 Ա մատնել: 210 Ա յանձինս փիս. ի ձեզ: 211 Ե երկիր փիս. աշխարհի: 212 Ա այլ փիս. եւ: 213 Ա չիի այլ: 214-215 Ե չիի ով աստ... չարչարի: 216-217 Ա իմաստուեք յախտենից հանգիստ զուգեն անեզը եւ անսպառ մշտնշնաւորութեամբ եւ տիմարք եւ ծոյլք դառն տանշանի զուգեն փիս. անդ... գացովք: 218 Ե չիի հոգոց եւ ի: 219 Ե ապաշաւել փիս. պաշարեալ: 220 Ա չիի աստ: 221 Ե սուրբ: 222 Ա շրջանագետոց փիս. շրոց: 223 Ե ահաւոր: 224-225 Ե չիի Զի թէ... բաւական լիցի: 226 Ա զասին փիս. զասացեալ ի Բարսեղ (Ա «Բարսեղ» ի լուսանցս): 227 Ե չիի մեր: 228 Ե հոգով էաք: 229 Ա չիի եւ համառաւտ: 230-231 Ե եւ մի խաւարա ծածկել զրանն: Վասն որոյ ասէ փիս. եւ ոչ... ասելով: 232 Ե զամենայն: 233 Ա ուղիւղ: 234 Ե բանիւ: 235 Ե չիի յայնապէս: 236-237 Ե չիի սիրտնի ... որք: 238 Ե յաշողեսցի: 239 Ե որ: 240 Ե ընդյեն: 241 Ե չիի մտաց: 242 Ե տերունեացտ: 243 Ա ամենասուրբ: 244 Ե աւրինելով: 245 Ա չիի եւ: 246 Ե չիի եւ: 247 Ե ե նովին մարմնով: 248 Ե պահապանէ փիս. պահանգ: 249-250 Ե չիի որք ... մարգարէիւնն: 251 Ե չիի հիման: 252 Ե թագաւորն: 253 Ե սմա: 254 Ե չիի ի սմա: 255 Ե անժանկ: 256 Ե զամենիսան: 257 Ե սասկական: 258 Ե անվախչանաւէ: 259 Ե չիի եւ զեղրարս: 260-261 Ա եղարք, որք տարան մեզ յամենայնի բարուց եւ վարուց եւ գնացից եւ խաւաց անպատշաճից եւ անզգուշացելոց, եղիցի ամենեցուն առ հասարակ փիս. աւրինեսցէ ... սխալանաց: 262 Ե վտանկից: 263 Ե կանկնեսցէ: 264 Ե լուսաւորաց: 265 Ե պտուղ: 266 Ա շնորհաւոր: 267-268 Ա եւ Իօնի յամենայն գոյից իւրոց աւրինեալ յաւիտեանս փիս. վիճակելաւք ... Սուրբ Հոգուոյ:

Դ

ԳԵՐԱՄԱՔՈՒՐ ԵՒ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՎԱՐԴԱ-
ՆԱՅ ՏԵՍՈՒԹԻՒՆ Ի ԲԱՆՆ ՄԱՐԳԱՐԵՒՆ ՄՈՎՍԻ-
ՍԻ, ՈՐ ԱՍԸ. «ԶԻ ՀՈՒՐ ԲՈՐԲՈՔԵՑԱԻ
Ի ԲԱՐԿՈՒԹԵՆԵ ԻՄՄԵ».

«Զի հուր բորբոքցաւ¹ ի բարկութենէ իմմէ, այրիցէ եւ իշցէ մինչ
ի դժոխս ներդինս, կերիցէ զամենայն բոյս երկրի²»:

Գրեալ է ուրեք ի Գիրս աստուածաշունչս, եթէ ըստ առն եւ ըստ²
զաւրութեան իւր, թէպէտ ի բերանոյ հեթանոսի³ ել, այլ խաւսքն բանա-
կանի է, եւ հոգւով գրեցաւ եւ սրբեցաւ եւ պիտանի է, քանզի ցուցանէ,
թէ ի դիմաց⁴ եւ յերեսաց ճանաչել արժան է զզաւրութիւն եւ զպատիւ եւ
զմեծարանսքանին⁵ յարմար տեսանել եւ համեմար խաւսողին եւ զգործն⁶
գործողին նմին իրի են եւ ի գիրս վերնագիրք եւ ի թուղթս երեսագիրք,
զի զաւրութիւն գրոցն եւ զպատիւ գրողին փութով եւ համառաւտ երեւես-
ցին, զոր եւ աստ է տեսանել յառաջի եղեալ բանս, զի Մովսէսի է եւ կոչի
Աւագ աւրհնութիւն, զի եւ ինքն Մովսէս աւագ է⁷ եւ երեց եւ սկիզբն ա-
մենայն մարգարէից, որ եւ յերաւի եւ ի նմանէ գրեալքն Աւագք կոչին եւ
Աւրհնութիւն՝ աւրհնեալ բերանոյն եղեալ խաւսք, որում բերան ի բերան
խաւսէր Աստուած երեսաւք եւ ոչ առակաւք⁸: Եւ ի բերան խաւսէլն զինչ
է, եթէ ոչ արկանելն⁹ զշնորհս բերանոյ իւրոյ ի բերան նորա, որում ա-
սաց. «Ես բացից զբերան քո եւ տացից¹⁰ քեզ իմաստութիւն եւ հան-
ճար»: Որպէս եւ ցերեմիաս ասէր. «Ահա ետու զբանս իմ ի բերան
քո^{3*}», եւ յայլում վայրի, թէ՝ «Հանես զանարգն ի պատուականէն, բերան
իմ եղիցիս^{4*}¹¹»: Որ եւ ոչ այսպիսի շնորհաւք միայն փառաւորեցաւ, այ-

լեւ աստուածական անուամբ մեծարեցաւ եւ ոչ սոսկ անուամբ, այլեւ՝ ի-
րաւք¹²; եւ զի իրը Աստուածոյ հնազանգեցան նմա տարերքս եւ ի վեր եւ ի
խոնարհ, որպէս ոչ այլ ումեք յորդւոց Աղամայ, որպէս եւ յայտնի է ի-
մաստնոց եւ աւելորդ է թուել մի ըստ մինչէ զգործեցեալսն ի ձեռն նորա
յԱրարչէն եւ ոչ մինչ այն, զի Մովսէսի է բանս մեծարոյ է, այլ զի կա-
տարումն եւ աւարտ է հինգերորդ գրոցն Մովսէսի, քանզի ի զաւրութենէ
բանից սորա աւգտեալ ոմն խաւտ զխաւսողն եւ զընթեցողն, եթէ զգու-
շացից, համէ¹³ զգործել զսկիզբն եւ զկատարածն, թէ կամիս գովելի երե-
շացիր, համէ¹⁴ զգործել զսկիզբն եւ զկատարածն, թէ կամիս գովելի երե-
ւել զսկիզբն, զի զաւրիցեն լսաւզքն եւ զաւարտն, զի համ թողցէս¹⁵ յա-
սցեալսն, զոր եւ մեծ այս արարածոց շարժէ կամաւք եւ հանճարով
Հոգւոյն ի սկիզբն իւրական գրոցն զաւրածած ասաց առնել Աստուածոյ
Հոգւոյն ի սկիզբն իւրական գրոցն յունկնորութիւն անճառեկեացն,
զոչից եւ զաւրիոյց զազգս ամենայն յունկնորութիւն անճառեկեացն,
զորս ոչ գիտէին մինչեւ ցնա: Խսկ ի կատարմանն եցոյց զդաստաստանն
Աստուածոյ՝ յուշ առնելով զբանականաց, զի մի անասնաբար կորիցեն՝ ոչ
խորշելով յահաւոր եւ անաշառ դատաստանէն նորա եւ չարաչար կեց-
ցեն¹⁶ անխտիր ի մեղաց, քանզի «Ահ մեծ է անկանել ի ձեռս Աստուածոյ
կենդանւոյ^{1*}», որպէս եւ ասէ.

«Զի հուր բորբոքցաւ ի բարկութենէ իմմէ».

Քանզի թէ զայսպիսի զերկիւղ ոչ ունիցին ի մտի, յոլովք անկեալ ի
տիղմն մեղաց ապականին՝ ոչ թողլով համ արդարութեան եւ անուշահո-
տութիւն վարուց յանձինս զերկիւղն առեալ երասանակակալ, որ ասէ.

«Զի հուր բորբոքցաւ ի բարկութենէ իմմէ».

Բայց գիտել պարտ է, զի թէպէտ Մովսէս է գրիչ բանիս եւ լեզու
խաւսիցս, այլ յերեսաց Աստուածոյ է պատգամս յայնմհետէ, որ ասաց ի
նայեցարուքն. «Ետես Տէր եւ նախանձեցաւ^{2*}», եւ ասէ. «Դարձուցից զե-
նայեցարուքն. «Ետես Տէր եւ նախանձեցաւ^{2*}», եւ ասէ. «Դարձուցից զե-
նայեցարուքն. «Ետես Տէր եւ նախանձեցաւ^{3*}», այն է¹⁷, որ զայրացուցանէ զհրէայսն եւ զհեթանոսս կո-
չելով փիխանակ նոցա զանպիտան ազգն, որ քարանց երկրպագէր զառա-
ջինն ոչ գիտելով զծմարիտն Աստուած մինչ կոչեաց զնոսս ողորմու-
թեամբ ի ձեռս առաքելոցն սրբոց եւ նոքա զի ի վերա ամենայն չարեացն,
զոր գործեցին զաւրէնսս արհամարհելով եւ զմարգարէսն կոտորելով եւ
զնորդին եւս սպանին՝ տեսեալ, թէ սա է ժառանգն, յաղաց որոյ եւ ին-
քեանք առ ի չգիտել զզաւրութիւն առակին հատին զվճիռն ասելով.

Աղրյուրներ

A = ՄՄ, ձեռ. 1324, թ. 70թ-77թ:

B = ՄՄ, ձեռ. 2195, թ. 381թ-387թ:

^{1*} Բ օր. ԼԲ 22:

^{2*} Ել Դ 12:

^{3*} Երեմիա թ 14:

^{4*} Երեմիա ժԵ 19:

^{1*} Երր. Ժ 31:

^{2*} Բ օր. ԼԲ 19:

^{3*} Բ օր. ԼԲ 20:

«Ձչարսն չարեաւ կորուսցէ եւ զայգին տացէ այլոց մշակաց, որք տացի զպտողնորա»^{1*}: Վասն որոյ պատճառի եւ աստ ասէ.

«Զի հուր բորբոքցաւ ի բարկութենէ իմմէկ». Զոր իմացեալ զզաւ ըութիւն բանիցս աւանդապահէք եկեղեցւոյ երրորդ կանոնին աւարտ կարգեցին զեւթներորդ գորողայն Ութերորդ արարեալ, քանզի հրեային եւ թեամբ վարելով զպաշտաւնն անցաւոր կենցաղոյս տային¹⁸ բաժինս: Իսկ եկեղեցի սակաւ ինչ հոգացեալ զատեացս Ութերորդին առնեն սպաս յոլովս տալով մասունս անսպառ յաւիտենին եւ առնէն զաւրինակն թեսուայ որդւոյն նաւեայ, որ ի կործանման երիքովի արար զեց անդաւ շուրջ եկեալ տապանակաւն լուութեամբ եւ յեւթներորդում աւուրն եւ յեւթներորդ նուագին գոչել հրամայեաց փողով, յորմէ ճայնէ անկեալ կործանեցան պարիսպքն եւթանեքին, որպէս եւ աստ զինի հանդարտութեամբ ասելոյն զվեց գորողայն գոչեն յեւթանն գլուխ կանոնի կոչելով, զի կործանեցին¹⁹ եւթնեկի զգայարանացս մեր յանցանքն՝, զոր պարիսպ ած ընդ մեզ եւ ընդ Աստուած, ըստ այնմ թէ՝ «Մեղքն ձեր որոշեն ի մէջ իմ եւ ի մէջ ձեր»^{3*}, որ եւ ապա զութերորդն ի ճայն բարձրագոյն առաւել՝ յաւրինակ վերջնոյ փողոյն յարութեան ի յութերորդ դարուն, զի այնու յիշմամբ միշտ յարիցուք ի մեղացն մահու, որ դառնէ քան զմեռանելն մարմնով, քանզի սուրբքն²⁰, թէպէտ մեռան²¹ կենդանի են հոգով²² Աստուծոյ իբրեւ զԱբրահամ, զիսահակ եւ զթակոր, որոց²³ եւ յետ մահուն պարծի նոքաւք Տէրն զինքն կոչեցեալ նոցա Աստուած: Սակայն, զի մեռեալ եւ Աստուծոյ զմեղացն մահն ոչ կոչի այնպիսեացն Աստուած՝ ամաթ համարելով բարին կոչել զինքն ի վերա չարացելոցն, որք յԱստուծոյ բարի եղեն յիսկզբանն: Արդ, ի գոչել մանկանց եկեղեցւոյ զՈւթերորդ նուագն, զգաստանալ²⁴ պարտիմք եւ յառնել ի յանկմանէ արդարութեան եւ ի գլուրմանէ ծուլութեան եւ ի դժնդակ մեղացն կործանմանէ մանաւանդ յորժամ զսոսկալի զճայնս զայս Աստուծոյ կենդանոյ, որ ասէ.

«Զի հուր բորբոքցաւ ի բարկութենէ». Քանզի յայտնելոց է բարկութիւն Աստուծոյ ի վերայ ամենայն ամբարշտութեան²⁵ եւ անիրաւութեամբ. «Մնունդք իմից, ո՞ եցոյց ձեզ, թէ առանց պտղոյ ապաշխարու-

թեան փախչել կարեք ի բարկութենէն, որ գալոցն է^{1*}»: Յայտ է յայսցանէ, որ ասէ.

«Զի հուր բորբոքցաւ». Եւ արդ, քանզի բնութիւն Աստուծոյ բարի է, եւ անդր է քան զամենայն²⁶ զբարին, զոր մեքն կոչեմք եւ իմանամք: Յայտ առնէ աստ, թէ «զի հուր բորբոքցացի», զի ոչ ասաց՝ Հուր բորբոքցաւ յինէն կամ յիսանէ, այլ՝ «ի բարկութենէ իմմէ», զոր մեք արկանմք զայրացումն ի բարի կամս նորա արտաքուստ, զոր ոչ ունի բնաբար, քանզի ծառ բարի պտուղ չար ոչ առնէ, այլ որպէս եւ զմեր բնութիւնս, որ բարի էր, պատկեր գոլով Բարոյն, մեր կամաւք ախտացուցաք՝ չար ածելովի ներքս, որ էր չհնազանդին Աստուծոյ: Նոյնպէս ծեւանա անախտն՝ Աստուած բարկացեալ եւ տրտմեալ եւ նախանձեալ, որ ոչ յարէ նա յԱստուած եւ ոչ ախտանա, ապա ցոյցս առնու եւ կերպարանս, զի զմեզ յառաջին յանախտութիւն ածցէ, զի եւ ինքն բարկութիւն ոչ եկեալ ի գործ չէ չար, ըստ որում մեզ պատուիրէ, թէ բարկանայք բանիւ մի՛ մեղանչէք՝ ի գործ արկանելով բանիւն, ըստ որում եւ Աստուած բանիւ սպառնա բարկանալ, այլ ոչ կամի գործելով կորուսանել զմեզ: Իսկ եթէ հարկեալ լինի ի մեր անդարձութենէ՝ գործով ցուցանէ զբարկութիւն, որը սրտմտութիւն կոչէ ըստ ասելոյն. «Բարկացաւ սրտմտութեամբ Տէր ի վերայ ժողովրդեան իւրոյ եւ գարշեցոյց զժառանգութիւն իւր^{2*}», զի մի՛ արհամարեսցուք զսաստ Աստուծոյ²⁷ իբր թէ սոսկ բանք են: Վասն որոյ յուլով անգամ եցոյց աստեն մասնաւորաբար զառհաւատչեա հանդերձեալ դատաստանին զաւրինակն՝ տանջելով երաշտով եւ մահուամբ, գերութեամբ եւ պէս-պէս հարուածովք զամենայն երկիր իբրեւ զհրէայսն, առ որ մանաւանդ բանս հայի, թէ՝

«Զի հուր բորբոքցաւ ի բարկութենէ իմմէ, այրիցէ եւ իշցէ մինչ ի դժոխս ներքինս». Յաւուրս²⁸ մեծին եղիայի գործեցաւ այս, յորժամ փակեցան երկինք զերիս ամս եւ զեց ամիս Հուր բորբոքեալ ի բարկութենէն Աստուծոյ եւ այրիել մինչեւ ի խորս եւ ի սիրոս երկրի, զոր դժոխք կոչէ ներքին, որպէս թէ դժուարութիւն եւ նեղութիւն հասոյց, տակուեաց եւ արմատոց ծառոց եւ բանջարոց, որպէս ասէ.

«Կերիցէ զերկիր եւ զամենայն րոյս, վառեսցին հիմունի լերանց նորա»^{3*}: Որպէս եւ միւս մարգարէն ասէ. «Կոչեաց Տէր դատաստան հրով եւ եկեր զիսորս բազումս»: Եւ դարձեալ, եթէ՝ «Հուր եկեր զգեղեց-

^{1*} Տես Մտք. ԽԱ 40-41:

^{2*} «Մեկնութիւն Յեսուայ եւ Դատաւորաց»: Տես «Սիրոյ եօրԸ մերոյ Եղիշէի վարդապետի մատենագրութիւնն»: Վենետիկ, 1859, էջ 170:

^{3*} Եսայի ԾՓ 2:

^{1*} Մտք. Գ 7:

^{2*} Սաղ. ՃԵ 40:

^{3*} Բ օր. ԼԲ 22:

կութիւն անապատի^{1*}. յաղագս երաշտութեան ասեն զայս: Եւ գսոյնպիսի աղետս, որ չափէ զլերինս եւ զդաշտս, զորս հիմունք լերանց կոչէ, զի

«Հուր բորբոքեսցի ի բարկութենէ». Դարձեալ յորժամ աւերման եւ գերութեան արժանի դատեցաւ Աստուծած զբովանդակ ազգն երէից հուր բորբոքեցաւ ի բարկութենէն Աստուծոյ եւ ի ձեռն Նաբութողոնսորայ գերեաց զհրէայսն եւ այրեցաւ երուսաղէմ տաճարաւն ի Նաբուզարդանայ դահճապետէ²⁹: Եւ իջին ամենայն ազնուականքն ի Բաբելոն³⁰, զի երը ի դժոխս եւ ի գերեզմանս չարչարեալ լինէին անդ, ըստ որում ի յողորմելն եւ յազագելն զնոսա անտի ասէր. «Ես բացից զդժոխդ ձեր եւ հանից զձեզ ի գերեզմանաց ձերոց, ժողովուրդ իմ^{2*}», ասէ Տէր:

«Եկեր սուր եւ հուր զերկիրն»՝ Հրէաստանի, եւ «զամենայն րոյս երկրին»՝ զարս եւ զկանայս եւ զտղայս, եւ «բորբոքեցան հիմունք»՝ աւրինազանց քահանայք եւ սուտ մարգարէքն, որք ի սուտ բանս իւրեանց հաստատէին, զթագաւրս եւ զիշխանս, զորս «լերին» կոչէ: Եւ ասէին. «Խաղաղութիւն, խաղաղութիւն եւ ոչ գոյր խաղաղութիւն»՝ նոքա էին, որք զանհաստատ եղեալ հիմունս առանց խղճոյ եւ սնամէջն, որ է անիրաւ դատաստան եւ հպարտութիւն, զորս սնոտի բանիւք արդարացուցանէին եւ իրաւունս տացին փաղաքուշ բանիւք հեզնելով³¹ զսպառնալիս ճշմարիտ մարգարէիցն ասէին. «Տաճար Տեառն, տաճար Տեառն^{4*}», որպէս թէ ասել՝ որքան տաճարս ի միջի մերում է մի՛ երկիցուք, որք եւ առհասարակ եւ ի միասին ապականեցան: Նոյնպէս սպառնա եւ առնէ ամենայն ումեք, որք ոչ դողան ի բանից աստի, որ ասէ.

«Զի հուր բորբոքեցաւ». Զի նոյն Տէր է ամենեցուն բաւական յամենեսեան³² արձակել զկեցուցիչ խնամսն սպառնալեւք դարձուցանել առ ինքն եւ թէ այնու ոչ շատանան ի գործ արկանէ զսպառնացեալն, զի նոքաւք զայլս արգելուցու ի մեղաց, յորժամ գիտասցեն եթէ ոչ յաջողի ճանապարհ մեղաւորի: Եւ քանզի աստուածախաւսութիւն է բանս ի վերա բազմաց երթա եւ ի յոլով բաժանի, զի աւդոյ նման ասեն զաստուածախաւս բանս, որ բաշխի եւ բաժանի ամենայն կենդանեաց եւ բովանդակն մնա: Յաղագս որոյ այս բան ի դիմաց Աստուծոյ ասացեալ ամենայն չարագործաց եւ ամբարշտաց³³ բաւական լեալ է եւ լինի մինչեւ ցկատարած ամենայնի, յորմէ գրեալ է, թէ՝ «Մըուր նորա ոչ սպառեհսցի³⁴ եւ անդ

արբցեն զնա ամենայն մեղաւորք երկրի^{1*}», զի աստի յոլովք երթան ան- պատուհաս³⁵, զի մի՛ կարծեսցեն, եթէ աստ միայն է հատուցումն ի յանցաւորս եւ ոչ ի յաւիտենականն եւ անշիջանելի գեհենն: Յաղագս որոյ եւ ի վերայ առաջնորդին մոլորութեան եւ պատճառին ամենայն չարեաց սատանայի արկաւ ի գործ ասացեալքս, թէ՝

«Զի հուր բորբոքեցաւ ի բարկութենէ». Քանզի նա զսիրելի աշակերտն մատնիչ գործեաց՝ արկանելով ի սիրտ նորա եւ մտանելով ի նա եւ զըստեղծուած ձեռաց նորա՝ զհրեայսն եւ զանբաւ բարեացն վայելաւզն կատաղեցոյց ի վերա նորա՝ սպանանել զնա անարգաբար, վասն որոյ ասաց.

«Զի հուր բորբոքեցաւ ի բարկութենէ, այրեսցէ եւ իջցէ մինչ ի դժոխս ներքին», եւ ապա այլ մարգարէքն զինչ որ նոքաւք խաւսեցաւ զոգին Սուրբ: Եւ մինչ ի յայսուիկ էին դրունք գտիսոցն պղնձիք եւ նիգք երկաթիք խորտակեալք եւ վշրեալք լինէին: Եւ ահա հասանէր Տէրն եւ հանէր առ հասարակ զամենեսեան՝ աւերելով գտեղին³⁸ յաւիտեան իրը զերիքով թեսու՝ անիծանելով զվերստին շինաւոլն նորա մեղաւք: Իսկ վասն դժոխսոց գտանի հարցուած ի գիրս, որ թենեղիկտոսն³⁹ կոչի, թէ ո՞ւր են դժոխք, եւ սուուալ պատասխանի, թէ՝ յանկետն եւ յանեզեր ծովու ի ներքոյ երկրի ի խաւարչուտ այրս⁴⁰ արկեալ է սատանայի զաթոռ իւրոյ իշխանութիւն⁴¹, եւ անդ արգելեալ բանտէր⁴² զհոգիսն, որ յԱղամայ մինչ ի գնալն անդը⁴³ անմահ թագաւորին մերոյ եւ Աստուծոյ թիսուսի Քրիստոսի: Եւ բերէ վկա զբանն Սողոմոնի, որ ասէ. «Փրկեցեր զանձն իմ ի դժոխոց ներքնոց^{2*}»:

Այսոքիկ ասացուածք են սրբոց թէպէտ անմարմին ոգւոցն չկարէ արգել լինել տեղի եւ դրունք, այլ յորժամ թողեալ իշեն ի ձեռաց Տեառն սատանա արգելու, որպէս յորժամ ի գեհեանն տանջելոց են հանդերձ նովաւ, եւ զոր յերուսաղէմ ասեն գտիսք խաւարչուտ այր եւ դիւահոտ եւ աղաղակ ձայնից, որպէս թէ կան տակաւին անդ դեւքն հզաւրագոյնք եւ վնասակարք ի յայրման եւ ի չարչարանս դառնագոյնս եւ այն եւս տեղի է, եւ յամենայնի հնարաւոր է Տէրն.

«Կերիցէ զերկիր եւ զամենայն րոյս».՝ Զկախարդս եւ զդիւթս, որք երկիր կամաց դիւաց կոչին, որպէս սուրբքն Աստուծոյ, յորոց բուսանին ամենայն չարիք, «վառեսցին հրով, բորբոքեսցին հիմունք լերանց»՝ թա-

^{1*} Յովէլ Ա 19:

^{2*} Եզեկ. Լէ 12:

^{3*} Երեմիա Զ 14, Ը 11:

^{4*} Երեմիա Է 4:

գաւորք եւ դատաւորք վառեալք հրով նախանձուի վերա եկեղեցւոյ, որք Հիմունք եւ նեցուկք էին հաստատութեան լեռնացեալ, չարացեալ չարագոյն դիւացն հպարտացելոց մինչեւ զաւրութիւն. Հոգուոյն եւ հուր սիրոյն Աստուծոյ յաղթեաց, զոր եկն Տէրն արկանել յերկիր եւ զբորբոքումն փութայր, որ վառեցաւ ի Տրդատսե եւ ի Կոստանդիանոս, որք հրոյ ճարակ ետուն զդիւաձոյլ պատկերսն եւ զմեհեանսն դիւարնակ եւ զամենայն բուսեալ որոմունս ի չարէն: «Կուտեցից զչարիս ամենայն ի վերա». Եւ զայս եւս ամենայն ազգաց անդարձից արար Տէր եւ առնէ հրէից եւ հեթանոսաց: «Կուտեցից»՝ յայտ առնէ զյոլով անգամ ներելն եւ պահել ի յիշման զթիւ համարոյ մեղացն տեսակաց, ըստ այնմ, թէ «Ոչ են լցեալ մեղք ամուրհացոցն», որ բազում անգամ ներէ յերիս եւ ի չորս ազգու: Եւ ապա մի-մի ցամամբ տանջանաց ձգէ առ նոսա, զոր նետս կոչէ եւ զթողու մինչեւ սպառէ զամենայն, որպէս Տէրն ասէ. արկեալ ի տանջանս «ոչ ելանել անտի մինչեւ հատուցանս զյետին բնիոն^{1*}», թէ ոչ փութաս ի զղումն՝ տալ խոստովանութեամբ զհաշիւն, զոր ինչ ունիս ի սատանայի գործոցն առ քեզ:

«Մաշեալք եւ հիւծեալք ի սովու». Եւ այն եւս տեսակ է ցամամանն Աստուծոյ երաշտով եւ կարկտով եւ խորշակաւ սոված ել ի վերայ երկրի, որ մաշին մարմինք փափկակեացք⁴⁴ ծիւրեալք եւ ծնկեալք իբր զանասունս ի վերա դալարոյ բացաւթեայք, որոց քաղեալ ոգիքն լինին ի գեշ գազանաց եւ կերակուր թունոց:

«Լարս առանց թժշկութեան». Տեսակ է այս աւձից, որ «լար» կոչին բարակք, որք թունամբ եւ շաշմամբ հարկանեն զդէմս երեսաց եւ թիւնալից արարեալ անդրէն, յորս ոչ մտանեն թովչութիւնք եւ ոչ դէմք թժկութեան, զորս գազանս անապատի կոչեն անտես եւ անընդել, որ եւ ի սաստիկ կսկծմանէն ընդ երկիր քարշին մինչեւ պահանջին ի բաց քաղել ոգիքն, այլեւ սատակեալ յաւձիցն գազանք անապատի քարշեն ընդ երկիր մինչեւ սպառեն զմարմինն եւ փշրեն զոսկերսն, յորմէ ձայնէ եւ ի ցամանէ ո՞յ է, որ ոչ գողացեալ քստմնի եւ սոսկա թերեւս զայս կրեցին ցանկացողքն եգիպտոսի կերակրոյն յանապատի անդ, որոց պղնձի աւձն եղեւ թժկութիւն հրամանաւն Աստուծոյ, որ էր ստուեր եւ նշանակ կախեցելոյն զփայտէ, յորմէ զարհուրեալ տեղի տան ամենայն ցաւք եւ հեծութիւնք եւ տրտութիւնք անրուժականք:

Եւ այսք ամենայն պատուհասք եւ ցաւք չարաչարք⁴⁵ եւ ազգի-ազգի տեսակք տանջանաց գուշակիչք եւ յայտնիչք եւ գրաւականք են հանդերձեալ տանջանացն անասելեաց եւ անթարգմանելեաց, որպէս ասեն հեշտութիւնք եւ մեծութիւնք եւ վայելմունք անդ են բարեացն նախաճա-

շակք են եւ կերպարանք են անճառելեացն եւ անթարգմանելեացն, զի անցականաւս զանանցն իմասցուք եւ ասելեաւքն զանասելիսն իմասցուք եւ հաւատասցուք ստուգապէս, զոր մեծն նսայի զարթուցանէ զեղգամիրտսն⁴⁶ ասելով. «Ո՞ պատմեսցէ ձեզ, եթէ հուր բորբռքեալ կա, եւ ո՞ ասացէ ձեզ զտեղւոյն յաւիտենից, որպէս թէ ասել. ոչ ոք կարէ^{1*}»: Եւ որպէս երեւի, հուրն նիւթով եւ հողմով բորբռքի, նոյնպէս եւ զայն հուր անւրէնութեան եւ մեղք բանականաց, քանզի յինքեան բարի բնութենէն շարժեալ արար զամենայն եւ ի յանկարգ եւ յանսահման վարուց բանական բնութեանց դիւաց⁴⁷ եւ մարդկան ածելոց է զաւրն⁴⁸ զայն դատաստանի, զորմէ ասէ բանս.

«Զի հուր բորբռքեսցի». Որպէս եւ Դաւիթ ասէր. «Ել ծուխ ի բարկութէնէն նորա, հուր՝ յերեսաց նորա, բորբռքեցաւ եւ փայլատակունք հատան ի նմանէ խոնարհ եցոյց զերկինս եւ էջ^{2*}», քանզի Աստուծած մեր յայտնապէս եկեսցէ հուր առաջի նորա բորբռքեսցի կոչեսցէ զերկինս ի վերուստ եւ զերկիր՝ ժողովել առ ինքն զուրբս իւր եւ ոյք դնեն զպատարագս, զքահանայս, զտ նոփաւք դատելոց է զանսուրբսն: Եւ «պատմեն երկինք զարդար դատաստանն նորա^{3*}» եւ «սուրբք ամենայն իրաւունս տան նմա»: Եւ ապա, զի «հրով բորբռքի երկիր ամենայն». Այրեցողութիւն⁴⁹ հանդերձ աղջամուղջ խաւարաւ առնու զսատանա եւ զառաւել մեղուցեալն եւ «իջանէ ի գժոխս ներքինս», այսինքն՝ յատակս գժոխոցն, քանզի եւ զայս ասացեալ է սրբոցն լինել զոմանս յատակս գժոխոցն ներքնոց, որպէս եւ Սողոմոն ասէ. «Մեղը կաթէ ի շրթանց կնոջ պոռնկի, բայց կատարածն հայի յատակս գժոխոց»: Ուստի յայտ է, թէ լինին ոմանք ի գժոխս եւ ոչ յատակս, այլ ըստ չափոյ յանցանացն բաշմելոց է տեղին:

«Կերիցէ զերկիր եւ զամենայն բոյս երկրի վառեսցի». Որ ինչ ուտի, յորպայն մտանէ, այսպէս հուր ի ներքս առեալ: «Ձերկիր» եւ «զրոյսն» իւր զերկրասերսն ասէ, որ զայս միայն խորհին եւ ոչ զվերինն, ըստ Պաւլոսի^{5*}: Վասն որոյ եւ Տէրն զիւրոցն⁵⁰ ի բաց առեալ ասէր. Դուք չէք յաշնարհէ^{6*}:

^{1*} Հմմտ. նսայի ԽԱ. 26. ԽԳ 9:

^{2*} Սաղ. ԺԷ 9:

^{3*} Հմմտ. Սաղ. ՂԶ 6:

^{4*} Առակ. Ե 3:

^{5*} Տե՛ս Կողոս. Գ 2:

^{6*} Հմմտ. Ցովի. Ը 23:

«Վառեսցին հրով», զոր բնագիրքն ասէ. «բորբոքեսցէ զհիմունս լերանց»: Կուտեցից ի նոսա չարիս, զնեսոս իմ սպառեցից ի նոսա⁵¹: Հիմունք գլխաւորքն ի դիւաց, յորոց կամս հաստատեալ են դեւքն, յորս եւ ամենայն չարիքն, զոր գործեցին անձանց եւ մարդկան կուտի ի գլուխս նոցա եւ նետք վրիժագործք ցասմանն Աստուծոյ սպառի ի նոսա, զոր անկար է իմանալ եւ թուել մարդկան⁵² ումեք զսաստիկ եւ զիսիստ բարկութիւն Աստուծոյ, որ յայտնելոց է ի վերա ամենայն ամբարշտութեան եւ անիրաւութեան դիւաց եւ մարդկան:

«Մաշեալք սովով եւ կերակուր բռչնոց». Մեղաւորք ի հոգեւոր հացէն հաշին եւ մաշին, տեսանելով զվայելս արդարոցն իբրեւ զմեծատունն ի տեսանելն զԱբրահամ եւ զՂազար՝, զի աստէն գիշախանձ թռչնոց դիւաց ուտել ետուն զվաստակս իրեանց:

«Լարս առանց բժշկութեան եւ ժամիս գազանաց առափեցից ի նոսա». «Լարս», թէ ասիցէ ոք զկշիռս արուեստաւոր դատաստանին Աստուծոյ ուղղորդ եւ անմոլար, որպէս լարով ուղղին արուեստք շինողաց, ըստ այնմ. «Ո՞ արկ ի վերա դորա լար, քանզի այնպէս անսխալ ըստ չափոյ յանցմանն շինելոց է զտեղիս յաւիտենական⁵³ եւ անելանելի տանջանացն: Իսկ «գազան»՝ զորդունս⁵⁴ հրեղէնս, որ քարչէն այսր եւ անդք ընդ տեղիս, թերեւս ուր գործեցան չարիքն՝ յիշեցուցանելով գործաւնէիցն, յորմէ կանխաւ զարհուրեալք եւ աւգտեալք յերկեղալից սպառնալեաց աստի ի բաց կացցուք յամենայն տեսակէ ախտից, որ այսպէս բորբոքէ զբարկութիւն Աստուծոյ, որ ըստ հոգւոյ են յանցանք. քեն⁵⁵ եւ նախանձ եւ ատելութիւնք, եւ որ ըստ բանից. շատիսաւութեան եւ քսութեան, եւ որ ըստ մարմնոյ. որկրամոլութեան եւ աղտեղութեան եւ զազիր գործ⁵⁶, որմէ ազատեսցէ Քրիստոս Աստուած զքրիստոնեայք⁵⁷ բեւեռելով յերկիւղն իւր եւ ի սերն յայսմ աշխարհի եւ որ գալոցն է աշխարհ յառագաստ հարսանեացն անճառելեացն⁵⁸ եւ յերկնից արքայութեան ընկալցի զամենեսեան⁵⁹ մասնակցելով զմեզ ողորմութեամբ եւ ողորմածին Աստուծոյ մերոյ⁶⁰ թիսուսի⁶¹ փա՛ռք յաւիտեանս. Ամէն:

ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Բնագիր՝ 1 Յ բորբոքեցի: 2 Յ չի՛ ըստ: 3 Ա բերանս հերանոսաց: 4 Յ դիմացն: 5 Ա զմեծարանս բանիւ: 6 Ա զգործս: 7 չի՛ է: 8 Ա առ աչաւք: 9 Յ արկանեալն: 10 Յ տաց: 11 Յ եղիցես: 12 Յ իրավ եւս: 13 Ա հանել: 14 Ա գործել: 15 Ա բողցէ: 16 Յ կացեն: 17 Յ չի՛ այն է: 18 Ա ասացին փի տային: 19 Ա կարծեսցին փին կործանեսցին: 20 Ա պատուած մահու ... սուրբքն: 21 Ա զի նորա փին բէպէտ մեռան: 22 Ա չի՛ հոգով: 23 Յ որով: 24 Յ սպասառան: 25 Ա ամպարշտուրեան: 26 Ա չի՛ զամենայն: 27 Յ զաստն Տեանն: 28 Յ Յաւուրսն: 29 Յ դանապետէ: 30 Յ բարելով: 31 ԱՅ հենգելով: 32 Յ - յամենիսեան: 33 Ա ամպարշտաց: 34 Ա սպառնասցի փին սպառեսցի: 35 Յ անպատուհասէ: 36 Յ երկիւղ ահազին փին երկիւղագին: 37 Ա չի՛ ինչ: 38 Ա զատեղին փին զտեղին: 39 Ա Բենեկոտոսն: 40 Ա այսր: 41 Յ իշխանութիւն իւրոյ: 42 Ա բանդէր: Յ փակէր փին բանտէր: 43 Յ անդ: 44 Յ փափկակեաց: 45 Յ չարաչար: 46 Յ զիեղգափարտն: 47 Յ դիւացն: 48 Յ զաւր: 49 Յ երեցողութիւն: 50 Յ զիւրսն: 51 Ա չի՛ ի նոսա: 52 Ա չի՛ մարդկան: 53 Յ յաւիտենականք (իեսո ուղղված): 54 Ա զորդունսն: 55 Ա չի՛ բնն: 56 Ա գործք: 57 Յ զքրիստոնայք: 58 Ա աննառելեաց: 59 Յ զամենիսեան: 60 Յ մեր: 61 Յ չի՛ Յիսուսի:

⁵¹ ամպարշտուրեան:

⁵² Տես Ղուկ. ԺԶ 19-31:

b

Ի ՃԱ ՍԱՂՄՈՍՆ ՎԱՍՆ ՔԱՀԱՆԱՅՈՒԹԵԱՆ
ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՎԱՐԴԱՆԱՅ ԱՐԱՐԵԱԼ.
«ԱԻՈՒՐՔԻՄ ՈՐՊԵՍ ՀՈՎԱՆԻ ԱՆՑԻՆ»:

Աստուածային շնորհացն արժանացեալք¹ արք արդարք դրախտ են^{1ա} ի տանն² Աստուծոյ տնկեալք^{2ա}, ըստ այնմ, թէ՝ «Արդարքն որպէս արմաւենիս ծաղկեցեն^{2բ}, որպէս մայրք Լիբանանու տնկեալք»^{1բ}, եւ թէ^{2բ}՝ «Եւ որպէս ձիթենի պտղալի ի տանն Աստուծոյ^{2բ}»։ Արդ^{2հ}, զակը աւրինակ ծառ մրգաբեր^{2դ} խլեալ յարմատոյ³ յուժգին^{3ա} չնչմանէ^{3բ} հողմոց⁴ ի հնութենէ թուլացեալ իցեն⁵ եւ փտեալ արմատքն, սակայն աստաքեկս⁶ առնեն զմաւտաւոր տունկուն եւ թնդումն գետնոյն։ Խսկ եթէ ինչ նորահասակ եւ ի գեռաբողբոջ տնկոց իցէ այն ինչ հասեալ ի ծաղիկ եւ ի պտուղ եւ խլիցի կամ հատանիցի ի հողմոց⁷ եւ թշնամեաց ձեռաւք եւս պաւել յաւելու ի⁸ խոցոտումն եւ ի⁹ կոծս աղետից ի մերձակայսն, որպէս զտարաժամ մահն Յովսիա¹⁰ բարեպաշտին նմանեցուցանէ Զաքարիա եւ կոծոյ նոնենեաց կոտորելոյ ի դաշտին³՝¹¹: Արդ¹², եթէ յանզգայսն եւ յաղակս^{12ա} նոցա այնպիսի կիրք են պատահմանց¹³՝ քանի եւս ի բանականքս^{13ա} եւ ի հոգեւորքս, որք եւ^{13բ} տունկք եմք երկնաւոր եւ պատկեր Աստուծոյ, եթէ չնչմամք հողմոյն մահու անկանիցի ոք¹⁴ ի ծերոց կամ^{4ա} յերիտասարդաց՝ ծանրանան աղետք կոծոյն ի մնացեալ^{14բ} անդամսն ի կատարել Գրոյն։ «Եթէ վշտանա ինչ մի անդամն՝ վշտանա յամենայն ան-

դամքն ընդ նմա^{1*14բ}։ Եւ այս ի հասարակաց հաւատացեալս^{14բ}։ Ապա եթէ յեկեղեցական կարգէ^{14բ} ոք իցէ եւ ի քահանայական¹⁵ աստիճանէն¹⁶ որքա՞ն իցէ վիշտ վտանգին¹⁷ ի համակարգսն¹⁸, որ ոչ մի երկունք, այլ եւ երկիցս եւ երիցս լուծանի ի վերայ նոցա յաւազանէն¹⁹ եւ ի կոչմանէ երկնաւոր^{19ա} շնորհացն դպրութեան²⁰, սարկաւագութեան եւ քահանայական կարգաց²¹ թող զարէնէ²¹ եւ սնընդական²² գութին եւ զկսկիծ, զի թէ ձեռնադրութիւն նոցա յաւելուած է փառաց եկեղեցուոյ եւ պատճառ փրկութեան աշխարհի, զի բերան Աստուծոյ է. ասէ, քահանայն եւ հանէ զանարգն ի պատուականէն եւ քաւէ զյանցանս^{22ա} աշխարհի կոչել զհաշտութիւն ի վերա տպիտաց եւ մոլորեկով նոցա ի ճանապարհն^{22բ} արդարութեան, ապա պակասութիւն, այնպիսեցն խափանումն է այսմ^{22բ} ամենայնի։ Վասն որոյ թախիծ եւ տրտմութիւն ոչ չափաւորապէս կամ մեզ եւ ի պատուհաս մեղաց կամ ի խնայումն գնացելոյն եւ զերծումն ի տառապանաց եւ ելք ի հովտէ տրտմութեանս²³, զի լաւ էր նմա ընդ Աստուծոյ լինել սակայն մեզ՝ վատաբախտութիւն²⁴ որբութեանս եւ ամայութիւնս։ Բայց սակայն աւրէնք հաւատոյս եւ յոյս հանդերձելոցն^{24ա} արգելու զմեզ յառաւել տրտմութեանէ^{24բ} հեթանոսական սովորութեանց^{24բ}, որոց ոչ գոյ յոյս²⁵, եւ ոչ է պարտ կանացի լինել եւ ի²⁶ վերայ ախտիս հառազել²⁷՝ յաղթահարեալք ի տրտմութենէս, քանզի գոյ յոյս ծառոց ի վիմի^{27ա} վախճանել արմատոցն, զի ի հոտոյ ջրոյ միւս անգամ ծաղկի²⁸ յամառն, այսինքն՝ աւազանատունկք քրիստոնէից, որ թէ յարմատոյ,²⁹ վիմի^{29ա} հաւատոյ վախճանի ի հոտոցն³⁰ կենսաբեր գալստեան Տեառն մերոյ³¹, յոր մկրտեցաք³² ջրովն, որ ի կողիցն³³ նորա բխեաց խոցեալ^{33ա} զինուորին³⁴ գեղարդեամբն։ Վասն որոյ³⁵ պնդեալ զմէչս բանիցս^{35ա} սրբելով յերեսաց խոհականին զմառախուղ տրտմութեանս, խաւսեցուք ինչ ի սպասաւորութիւն սրբազան լրման հարց եւ հարազատ³⁶ եղարց՝ մատուլակելով³⁷ զբաժակն մխիթարական, զոր Սողոմոն Հրամայէ տալ սպաւորաց^{37ա}, տրտմելոցն^{37բ} եւ^{37տ} տկարաց յիշեցուցանելով ի Դամքայ զընդունայնութիւն կենցաղոյս^{37տ} անցաւորի, որ ի բաց տանի զմեզ ի սորայս վայելչութենէ յանանցն փութացուցանելով յաշխարհ, ուստի մերժեալ եւ ցաւք եւ տրտմութիւնք եւ հեծութիւնք, զոր ծանուցանէ մեզ հարիւրերորդ առաջներորդ սաղմոսս, որոյ վերնագիրն ասէ. Աղաւթք ուրկի³⁸, յորքամ ձանձրասցի, եւ առաջի Տեառն^{38ա} սփուեցէ զաղաւթս իւր, զոր^{38բ} այլք աղքատի ասեն, որ է մեր բնութիւնս, եւ զազիր կենացս

^{1*} Ա. Կորնք. ԺԲ 26:

Աղբյուրներ

- A = ՄՄ, ձեռ. 1324, թ. 18ա-29թ;
B = ՄՄ, ձեռ. 2195, թ. 283թ-291թ;
C = ՄՄ, ձեռ. 1270, թ. 114թ-122թ;
D = ՄՄ, ձեռ. 4139, թ. 401թ-409թ;
E = ՄՄ, ձեռ. 4139, թ. 224թ-230թ;

^{1*} Սաղ. *Ա. 13-14:

^{2*} Սաղ. ՄԱ. 10:

^{3*} Տե՛ս Զաք. ԺԲ 11:

նշանակ, որ բորբոսեալ գոդեկան ախտիւք յառողջ եւ յամենագեղեցիկ փառաց³⁹ դրախտէն անկեալ եւ աղքատացեալ ի հոգեւոր բարեաց անտի, զի աղքատ է⁴⁰, որ ամենայնի է կարաւան^{40ա}, որպէս եւ մէք, որ մերկ եկաք եւ մերկ գնալոց եմք^{40բ} աստի^{1*}, զի քան զմերկն ո՞ աղքատագոյն եւ կամ գոդութեան⁴¹ ախտիւ ապականեալ քան զվիրաւորս, որ ննջեն ի գերեզմանս⁴²:

Թիւ կատարեալ հարիւրակ եւ միակ, զի սպասեալ յուսով, մնամք կատարեալ կենացն ի միումն եւ յանզրաւական⁴³ աւուրն վերջնում յանստուեր ճշմարտութեան ի սպառեալ բազմաբաժին եւ^{43ա} ստուերական խաւարատանջ եւ դառնաբեր աւուրցու, որպէս ասէ սուրբն Դաւիթ որբերգական ձայնիւ.

«Աւուրք իմ որպէս հովանի անցին եւ ես որպէս խոտ ցամաքեցա»:

Զոր արեգակնս այս բազմաշուրջ գործէ⁴⁴ գուշակելով ծագմամբ զծնունդն մեր եւ մտանելով՝ զմուտն մեր ի գերեզման. մինչ ծագէ, եւ այլ ոչ մտանէ՝ ցուցանելով⁴⁵ զարեգակնափայլ ծագումն մեր յարութեամբն ի գերեզմանացն եւ ոչ եւս մեռանիմք^{45ա} եւ^{45բ} ծնանիմք եւ ոչ փոփոխումն ինչ կրիցեմք^{45տ}:

«Աւուրք իմ որպէս հովանի անցին».

«Որպէս» և Յակոբ⁴⁶ նահապետն ասէր. «Պանդխտութեամբ եւ նժդէՀութեամբ⁴⁷ անցին», զոր աւրինակ^{47ա} տղայական մահիճք, որ կոչի աւրաւոց, եւ մայր⁴⁸ աւրաւը ասէ ի դադարեցուցանել զլացեալ մանուկն եւ, զինի զարգացմանն, մահիճ^{48ա} ասի տեղին այն, այսինքն^{48բ} ի մահ իջանել, զոր մեծն Յոր ասէ. «Յորժամ լինիցի առաւաւտ ասեմ. Ե՞րբ իցէ երեկո եւ յորժամ՝ երեկո, ասեմ. Ե՞րբ իցէ առաւաւտ^{2*}», եւ ցանկացեալ աներեկ աւուրն միշտ եւ^{48տ} ոչ գտանեմ, վասն որոյ, լի ցաւաւք լինիմ, ասէ, ի փոփոխական աւուրքս, զի յոքնական եւ բազմաւորական^{48դ} անուամբ կոչէ զանցաւոր կենցաղս՝ «Ասուրք» ասելով: Եւ ոչ ասաց աւուրք իմ հովանի էին, այլ թէ՝ «որպէս հովանի անցին» նման հովանոյ^{48ե}, որ զբնաւ ոչնչութիւն յայտ առնէ: Եւ գիտել արժան է, զի զհովանին, որ է շուքն, արեւն առնէ եւ մարմին ինչ թէ՛ շնչաւոր, թե՛ անշունչ: Զի յորժամ մինն իցէ արեւն եւ կամ մարմնոյ ինչ բարձրութիւն՝ շուք ոչ լինի^{48տ}, որպէս ի մտանել արեւուն ընդ ամպով բոլոր աշխարհս ստուերանա⁴⁹ եւ առաւել՝ ի մտանել^{49ա} արեգականն: Իսկ յորժամ երկոքեան^{49բ} իցեն՝ միա-

կողմանի ստուեր լինի անսխալ, որպէս յորժամ հոգի եւ մարմին ի միամին իցեն ըլինի առանց կարեաց եւ կասկածանաց եւ ախտից^{49տ} եւ պակասութեանց ստուերի եւ միոյ կողմանէ բուն յաջողելոցն եւ աղքատին եւ հիւանդին եւ սրտնեղին արեւն ընդ ամպովն է թէպէտ եւ աղաւտ կենդանի է, այլ յորժամ մտանէ արեգակն, այսինքն՝ հոգին դառնա առ Աստուած, որ ետ զնա հովանի^{49դ} մարմինն անցանէ, լուծանի ի գոյութենէն, թէպէտ եւ ուր եւ է, գա հոգին, որպէս եւ արեգակն ի ներքո երկրիս, քանզի ի զգայութենէ^{49ե} է հոգին եւ յիմաստութենէ, եւ տեսանէ զպատրաստեալն իւր տեղի եւ իմանա, զոր ինչ առնեն նմա յետամնացքն, խորհրդով եկեղեցւոյ միշտ միշտարի եւ անձառ խնդութեամբք բերկրի, յորժամ բարեգործ իցէ: Այլ մարմինն աւրաւը աճեցեալն եւ պանդխտեալն⁵⁰ աստէն լուծանի, անցանէ^{50ա}, զնա ի տարրն իւր, յորմէ^{50բ} բաղկացաւն՝ ի հող եւ ի հուր, յաւդ եւ ի ջուր, ըստ սահմանի Արարէխն, թէ՝ «Հող էիր եւ ի հող դարձցին^{1*}»: Թեպէտ եւ զայլ նիւթսն⁵¹ ոչ յիշէ^{51ա} եւ⁵² զի ի ստեղծման զհողն միայն յիշեաց. «Ստեղծ Տէր Աստուած զմարդն հող յերկրէ^{2*}». զծանրն եւ զանարդն եւ զստորինս եւ զկոխանս յիշելով, զի ի չափու կացցէ եւ մի՛ հպարտասցի.

«Եւ ես որպէս խոտ ցամաքեցա»:

«Ես, զմարմինն ասէ, զի կրիկն է մարդն^{52ա}՝ հոգի եւ մարմին, երբեմն յերեսաց հոգւոյն խաւսի, որպէս յորժամ ասէ^{52բ}. «Ես յամենայն ժամ ընդ քեզ եմ^{3*}», զի նա է անմահ եւ յամենայն ժամ ընդ Աստուծոյ: Իսկ^{52տ} աստ զդէմս մարմնոյն յայտ առնէ ասելովն. «Ես որպէս խոտ ցամաքեցա». Խոտ ցամաքեալ^{52դ} զծեռս հնձաւղացն յառաջ կոչէ, որպէս հասակ մարմնոյն ժերացեալ զմահ եւ կամ ցաւաւք ցամաքեալ եւ խնամոցն Աստուծոյ տեսեալ մինչեւ ցայն վայր պատշաճի^{52ե} զկեալն, զի շատ ինչ է ի խոտոց, որ կանուխ քան զանումն ցամաքի ի խորշակէ⁵³ եւ կամ որպէս խոտ տանեաց, որ մինչեւ ի բուռն եկեալ էր եւ չորացաւ: Եւ «խոտ» վասն անարգութեան կոչի, որ է խոտան եւ անարգ^{53ա}, սակաւագին եւ դիւրանցու: Նոյնպէս^{53բ} է⁵⁴ եւ մարմինն ի մեկնիլ^{54ա} դալարութեան հոգւոյն ոչ իմիք պիտանացու, որպէս այլուր ասէ. «Ամենայն մարմին խոտ է եւ փառքն նման է^{54բ} ծաղկի^{4*}» դիւրաթառամ եւ վաղա-

^{1*} Ծնդ. Գ 19:

^{2*} Ծնդ. Բ 7:

^{3*} Հմմտ. Ցովի. ԺԱ 42:

^{4*} Հմմտ. Սայի Խ 6:

^{1*} Հմմտ. Ցով. Ա 21:

^{2*} Տե՛ս Ցով. Է 4 (տարրեր ընկալեալ բրգմ.)

խամուր՝ Եւ ինքն⁵⁴⁺ Դաւիթ ասէ. «Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր¹⁺». Եւ «զորպէսն» յաւելու կարի ընդ վայր հարկանելն յայտնէ⁵⁴⁺ ըստ իմաստոյն, որ ոչ միայն ունայնութիւն ասէ⁵⁵ զաստիմ^{55ա}, այլ նմանութիւն նմանութեանց⁵⁶, այս է՝ «ունայնութիւն ունայնութեանց»^շ, որպիսի է սնոտիք սնոտեաց, զոր Եւ սա⁵⁷ ասէ. «Ես որպէս խոտ ցամաքեցա», զոր թէ զլորդն փոխէ ոք, Եւ փոխանակ^{57ա} զիս-ին դնէ զընկերն զհաւ «Հոտ» է, այսինքն՝ գոլորչի, որ ի ցամաքիլ իրացն վերանա, Եւ երբ^{57բ} սպառի խոնաւութիւն՝ Կտրի Եւ գոլորչին, որպէս մարմին հոտեալ Եւ ապա բնաւին հողացեալ⁵⁸ Եւ չորացեալ⁵⁹: Է^{59ա} դարձեալ ազգ խոտոյ, որ յաւուրն ժամ մի հազիւ տեւէ ընդ բոյսն Եւս ընդ աճն^{59բ} Եւ ընդ հասումն, զոր նանիր կոչեն, որպէս այլուր ասէ. «Մարդ նանրոյ նմանեաց»³⁺, զոր ասեն^{59դ} ի հինն պահէին թագաւորք զսերմ Եւ ի ժամ հացին ի սկտեղս հող արկեալ ցանէին^{59դ}, իսկոյն բուսեալ Եւ աճեցեալ ցամաքէր, մինչեռ չէին⁶⁰ կարի գինով զուարճացեալ^{60ա}: Վասն որոյ յիշելով զբնութիւնն՝ լուծանէին զերախանսն, զոր Եւ մեզ արժան է առնել Եւ խրատիլ յասացելոցս, զի ասէ. «աւուրք իմ որպէս»: Քանզի որպէս շուլք ծառոյ Եւ ամենայն մարմնոյ տեղափոխ լինի փութով երկայնի Եւ կարծի Եւ չուրջ անցանի մինչեւ բնաւին ստուերանս ի գալ գիշերոյն, նոյնպէս Եւ կեանք մեր Եւ ամենայն բարի պատահմունք, փառք Եւ ինչչ Եւ գեղեցկութիւնք: Եւ այնպիսիքն ոչ երբեմն առնուն վկա Եւ չեն մնացականք, Եւ որպէս խոտ ի հասմանէ կամ ի խորշակէ կամ ի կարկտէ կամ ի կոխմանէ Եւ ի ջախչախելոյ ցամաքին Եւ անցանեն, նոյնպէս Եւ կեանքս մեր յազգի ազգի Եւ ի զանազան պատահարաց Եւ յորոգայթից պակասին, ուստի ակն ոչ ունիցիմք: Վասն որոյ զգուշացոյց կենարան մեր ասելով. «Յամենայն ժամ արթուն կացէք, զի ոչ գիտէք զժամն Եւ ոչ յաւուրն»⁴⁺ զժամն, զի յանկարծակի հասանիցէ^{60բ} ի վերայ ամենեցուն, որ ընակեալ Են ընդ ամենայն երեսս երկրի ոչ միայն գալուստն Տեառն Եւ աւրն կատարածի, այլ Եւ ամենայն ումեք կատարած կենաց, զի զամենայն հասակէ բուռն հարկանէ Եւ զամենայն աստիճանաց^{60դ} Եւ փառաց Եւ ոչ յոք ինայէ Եւ կամ ողորմի: Վասն որոյ Եւ գողոյ գիշերոյն^{60դ} Եւ որո-

գայթի նմանեալ է աւրն այն¹⁺: Սակայն զգաստիցն Եւ արթնոցն Եւ կազմ կացելոցն ոչ նոյնպէս^{60ե}, այլ՝ ամենայն պատրաստութեամբ Եւ զգուշութեամբ, Եւ լցեալ ինդութեամբ ընդունիցին զաւարտ քրտանցն Եւ վաստակոցն իւրեանց Եւ զհանգիստն Եւ զպսակն անձանց տեսանելով ցնծութեամբ⁶¹ երթան առ Տէրն իւրեանց՝ ասելով.

«Դու, Տէր, յաւիտեան կաս Եւ յիշատակ Քո ազգէ մինչեւ յազգ²⁺: Զի մեք շինեցաք⁶² ի Քէն Եւ⁶³ վասն յանցանաց քակեցաք^{63ա} սկիզբն ընկալաք^{63բ}, Եւ վախճան երկոքին վասն ողորմութեան Քո Տէր, զի ստեղծէր ի վայելս դրախտին բարեաց⁶⁴ Եւ ի պատիւ պատկերի Քո, Տէր: Եւ ի մեղանչելն քակեցեր, զի մի՛ կեցցուք⁶⁵ միշտ ի չարիս, որպէս զառաջին յանցաւորն սատանա:

«Սակ Դու, Տէր, յաւիտեան կեաս», ոչ սկիզբն կալեալ Եւ ոչ վախճան Եւ ոչ միայն մշտնջենաւորաւք⁶⁶, այլ Եւ անայլայլական Եւ անեղ Եւ անփոփոխ յաւիտենից, զի «կեալն» զայն յայտ առնէ զանշարժն Եւ զհաստատուն բարի բնութեան, որպէս այլուր ասէ. «Աստուած կա Եւ մնայաւիտեան»³⁺, քանզի եղականքս յեղմանէ Եւ ի փոփոխմանէ եղեն յոչէից յէութիւն^{66ա} փոփոխեցան Եւ են ի հոսման Եւ ի ծորման ներքին բանականքս խառն գոլով հոսական տարերացս, վասն որոյ կրկին է մեր յեղմունս Եւ երրորդն՝ մահն: Իսկ վերնական բանականքն հրշտակք մի ունին յեղումն զայն, զի յանէից յէ եկին, Եւ զերկուսն ոչ ունին յեղուլ, ըստ հասակի կամ կարեաց, քաղցոյ Եւ ծարաւի Եւ այլն: Բայց եթէ զստանայի ոք ասից զեղումն զբացակայութիւն ի բարւոյն, իսկ⁶⁷ յամենայն փոփոխմանէ Աստուած միայն է ազատ, որպէս ասէ. «Դու, Տէր յաւիտեան կաս Եւ յիշատակ Քո ազգէ յազգ»: Եւ «զՏէր» անունն արկանէ^{67ա} ի կիր զդատողականն, զի ցամաքեալն, որպէս խոտ յանցաւոր կենացս⁶⁸ մերձեալ է^{68ա} յատեան դատաւորին^{68բ}, Եւ աղերսէ զնա չմտանել ամենեւին ի դատաստան^{68տ} ընդ դիւրայանց Եւ վաղամեղ^{68տ} բնութեանս մերոյ, զի «ոչ արդարանա առաջի նորա ամենայն մսեղի»⁴⁺, այլ ըստ յաւիտենական Եւ անմահական բնութեան մեծացուցէ զիւր^{68ե} զողորմութիւն

¹⁺ Հմմտ. Մտք. Իդ. 43:

²⁺ Սաղ. ՃԱ. 13:

³⁺ Սաղ. Թ. 7:

⁴⁺ Զի՞ ՆԲՀ:

⁵⁺ Զի՞ ՆԲՀ:

⁶⁺ Սաղ. ՃԽԲ. 2:

Զի՞ ՆԲՀ:

¹⁺ Սաղ. ՃԲ. 15:

²⁺ Ժող. Ա. 1:

³⁺ Սաղ. ՃԽԲ. 4:

⁴⁺ Մտք. ԻԴ. 42, ԻԵ. 13:

եւ զմեր զսխալոտ բնութեանս^{68q} թեթեւացուսցէ զտոկոսիսն, ըստ սակաւակեաց փոքրկութեանս, զի ինքն ասաց. «Զաշխարհս ողորմութեամբ չի-նեցի^{1*}»: Արդարացց^{68c} զկատարածն զոյգ ստեղծմանն, քանզի մինչ ի յերկինս է ողորմութիւն նորա²: Իսկ իրաւունք դատաստանին^{68d} մինչեւ յամպս խոնարհագոյն. «Եւ յիշատակ Քո ազգէ մինչեւ յազգ»: այ-ամինքն^{68e} անմոռաց են բարեացն Քոց յիշատակ, զի չետուր մոռանալ երբէք զբարեարութիւն Քո ազգաց յազգս^{68f}» առ Աղամ, առ Արէլ, առ Ենովս, առ Ենովք, առ Նոյ, առ Արքահամ, առ Սահակ, առ Յակով, առ այլսն ի Կարգի, զի առ ամենայն ոք երախտիս սքանչելեաց ցուցէր եւ ոչ շիջուցէր զփայլակն չնորհաց ողորմութեան եւ սքանչելեաց, ըստ այնմ, թէ՝ «Յիշատակ արար սքանչելեաց^{3*}». ողորմած, գթած է Տէր՝ ոչ երբէք անտես արարեալ զուխտս աւետեաց եւ զխոստումն բարեաց սիրելեաց իւ-րոց եւ արգելեալ զողորմութիւն յանարժանիցն, ըստ որում ասէ. Յիշեցից ողորմութեամբ⁶⁹ զ մահսար բոզ⁷⁰ եւ զբարելոն խառնակեալն⁷¹ եւ զայլազ-գիսն եւ զԾուր⁷² եւ զժողովուրդ⁷³ հնդկաց կուապաշտիցն եւ սեւացելոցն մեղաւք⁷⁴: Վասն այսորիկ եւ արդարոցն անուանքն գրեալ են ի դպրու-թիւն կենաց, որ է յիշատակ Աստուծոյ անմոռաց: Գանձեալ են գործք⁷⁵ եւ չարիք անաւրինաց եւ յանցաւորաց եւ չեն մոռացեալ, եւ պահին յաւրն դատաստանի. «Ո՞չ, որպէս ասէ⁷⁶, այս ամենայն ժողովեալ է առ իս եւ կնքեալ պահի ի գանձի յաւուր վրիժուց հատուցանել նոցա^{4*}», զո-րոց փոխարենն, ըստ մեծութեան իւրում եւ յաւիտենականութեան ա-րասցէ զիջանելով ողորմութեամբ^{76a} առ խոտաչոր ծաղկաժամանակ՝ շոգետեսակ բնութիւնս մսեղինաց, զոր եւ այժմ^{76b} ասէ իսկ. «Դու յարուցեալ գրասցիս ի վերա Միոնի^{5*}», որ է բնութիւնս մեր, զի գթասցի^{76c}, յորժամ յարիցէ ի ^{76d} վանել զերկիր, զի աչք Տեառն բարձունք են եւ մարդ տառապեալ զյառնելն ի վերայ մեր ասելն⁷⁷: Հինդ⁷⁸ նշանակէ աւ-րինակս^{78a}. զի ի քնոյ, ի մահուանէ, ի նստելոյ, ի գլորմանէ, ի հիւան-դութենէ յառնեմք մեք: Իսկ ի վերայ Աստուծոյ ոչ են այսոքիկ կիրք, սակայն երկուքն ի սոցանէ պիտակաբար եւ աւրինակապէս ասին՝

«Նստելն յաթոռ եւ ննջելն», որ եւ «յաթոռ նստելն»^{78c} երբեմն զփառս յայտ առնէ եւ զհանգիստն, զի փառաւորի եւ հանգչի ի սրբութիւն երկ-նաւորացն եւ ի հնազանդութիւն նոցա, ըստ որում եւ ^{78d} «Աթոռք» կո-չին վերնականքն եւ երբեմն՝ զքննութիւն դատաստանին, որպէս ասէ. «Նստար յաթոռ, դատաւոր արդարութեան^{1*}», եւ «Պատրաստ արար զա-թոռ իւր ի դատաստանի^{2*}»: Իսկ «ննջելն»՝ զանփոյթ առնելն եւ զանտե-սելն^{78e} առժամանակ մի զոմանց յանդգնութիւն եւ զվիշտս արդարոց եւ զաղքատացն զտառապանսն: Իսկ այն⁷⁹ մեր աւրինակաւս է, զի մեր քունն անհոգութիւն եւ անդործութիւն է, նոյնպէս եւ նստելն կամ հանգ-չելոյ է^{79a} եւ պատուոյ կամ քննութիւն իրաւանց առնելոյ, զոր ի վերայ Աստուծոյ համարձակի գիրք ասել, որ ոչ է իսկապէս, զի մարմնոյ են այ-սոքիկ: Իսկ յառնելն Աստուծոյ յԱթոռոյն կամ ի քնոյ զարթնուլ վրեժ առնուլն է ի թշնամեաց եւ ի բարիս^{79b} առնել զրկելոցն, ըստ այնմ թէ՝ «Քամն տառապանաց աղքատին եւ հեծութեան տնանկաց այժմ յարեայց եղից զփրկութիւն եւ համարձակ հատուցիցն նոցա^{3*}»: Զի ներելն եւ եր-կայնամտելն դարձի եւ ապաշաւանաց ակնկալութեան^{79c} աղագաւ էր, զոր եւ յետ բազում երկայնամտութեան այլուր աղաչէ նոյն մարգարէ եւ ասէ. «Ժամ է յառնել Տեառն, զի⁸⁰ խափանեցին զաւրէնս Քո անաւրէնք^{4*}», - զի⁸¹ նովին մտաւք եւ «այժմ» ասէ. «Դու յարուցեալ գթասցիս^{5*}», որ է զկնի եւթանասուն ամին խոստմանն Աստուծոյ ժամանակ գթալոյ^{81a} ի Ալիոն, այսինքն՝ յերուսաղէմ^{81b}, որ կա շինեալ առ լերամբն Սիովնի եւ յամենայն հրէական ազգն շինել⁸² զերուսաղէմ, ի բարի առնել դարձիւ ժողովրդեան հրէից^{82a}: Եւ առ նոսա գթալն կործանումն էր Բարելոնի եւ թագաւորութեան քաղղեացւոցն, որ քանդեցին զերուսաղէմ եւ գերեցին զազդն հսրայէլի: Որպէս եւ յայլում տեղւող ասէ. «Էհար զազգս բազումս եւ սպան զթագաւորս^{6*}», զի յաւիտեան է ողորմութիւն նորա, քանզի կո-րուստ ապականչացն է ողորմութիւն, գթութիւն՝ խոնարհեալ եւ արհա-մարհեալ ժողովրդեան, որպէս եւ զկնի վեց հազար ամի ժամանակ էր Քրիստոսի Աստուծոյ մերոյ^{82b} գթալ ի բնութիւնս մեր, ըստ նկատելոյ

^{1*} Սաղ. ԶԱ 3:

^{2*} Հմմտ. Սաղ. ՄԶ 11, ձէ 5:

^{3*} Սաղ. ՃԲ 4:

^{4*} Տե՛ս Բ օր. ԼԲ 34:

^{5*} Զի՞՞ ՆԲՀ:

^{6*} Զի՞՞ ՆԲՀ:

^{7*} Սաղ. ՃԱ 14:

^{1*} Սաղ. Բ 5:

^{2*} Սաղ. Բ 8:

^{3*} Սաղ. ՃԱ 6:

^{4*} Սաղ. ՃԲ 126:

^{5*} Սաղ. ՃԱ 14:

^{6*} Սաղ. ՃԱ 10, ձԼԵ 18:

յառաջանես մարդարէիցն Հոգւով Սրբով, որք ասէին, թէ՝ «Գիտէ⁸³ Աստուած զամենայն ճանապարհս արդարութեան եւ ետ զնա թակովքայ ծառայի իւրոյ եւ իսրայէլի սրբոյ իւրոյ»: Եւ յետ այսողիկ յերկրի երեւեցի եւ ընդ մարդկան շրջեսցի զկնի եւթն եւթներորդացն եւ վաթսուներկու եւթն երորդաց: Եւ գալն նորա մարմնով երեւմամբ գթութիւն էր բնութեանս, որ է Սիոն, որ թարգմանի մայր, յորմէ ծնաւ Քրիստոս Աստուած ի բնութենէս⁸⁴, սակայն կուսութեամբ վեր քան գրնութիւնս: Եւ այն կորուստ էր սատանայի եւ կործանումն դժոխոց, փրկութիւն տառապեալ ազգիս մերոյ վտանգելոյ, այն որ ոչ միայն ի հայրենի աթոռոյն եւ յերկայնմտութենէ, այլև ի կամաւոր մահուանէն յար եւ երեք աւրէ գթալով ի Սիոն, որ է եկեղեցի սուրբ դիտանոց, ուր հոգեւոր դէտքն են եւ զպատուիրանս Տեառն յուշ առնեն ժողովրդեանն, քանզի եւթանասունք «Դիտանոց» թարգմանեցին⁸⁵ «զՍիովն» եւ այլքն՝ «Պատուար^{85ա}» եւ «Տեղի սոյոյ» , ուր ապաշխարողքն⁸⁶ զերանել ի սուգն մեղաց յանձինս^{86ա} իւրեանց ցուցանեն, այս է՝ Սուրբ եւ Կաթողիկէ Տիեզերական եկեղեցի, զոր եւ գնեաց Քրիստոս եւ փրկեաց աստուածային արեամբն իւրով յարուցեալն ի մեռելոց, որ եւ նովին^{86բ} մարդասիրութեամբ եւ մեծաւ ողորմութեամբն այժմ⁸⁷ յարուցեալ գթասցի ի սուրբ եկեղեցիս մեր՝ լուլ զպակասութիւն հասեալ անդամոցն եւ զգուշացուցիչ զիտին պատուիրանաւ խրատուն ի ձեռասունսն, որք որբացան^{87ա} ի մարմինն, որ թերացաւ եւ յեղարսդ⁸⁸, որք տրտմեցան եւ աւգնականի կարաւատացան, հայեսցի եւ աղաւթիւք ձերովք ի բանիցս ընթացս ճրագաւ շնորհի իւրոյ համառաւ եւ անտարտուկ լսելեաց բանալի խորհրդական, որք հանճարով իմաստից յաւրինեցին զաւրինակ թաղման քահանայական⁸⁹ աստիճանից⁹⁰ ոչ աւտար ի բանէս, որ հայցէ զյառնեն Տեառն ի գութ Սիովնի ի ժամանակի եւ յաւուր կարեաց, զոր եւ ինքն՝ Տէրն^{90ա} ասէր՝ մերձեալ ի չարչարանս խաչին. «Հայր հասեալ է ժամ փառաւորեա զՈրդի Քո¹»: Այն, որ յառաջադոյն ասէր, թէ՝ «Զեւ է հասեալ ժամանակ իմ, բայց ձեր ժամանակն յամենայն ժամու պատրաստ է²», այսինքն՝ ամենայն բնութեանս մուտն յաշխարհս եւ ելն ակամա^{90բ} եւ յանկարծադէպ է^{90գ}, իսկ Տեառն ծնունդն եւ մահն կամաւոր եւ սահմանեալն պատշաճաւոր աւուրք: Այսպէս է տեսանեալ եւ քահանայական⁹¹ առ նա մուտն եւ զելն՝ նկատելով Աստուծոյ,

որպէս առաքելոցն ասէր, թէ՝ «Զձեզ զերկոտասանդ ընտրեցի^{1*}», որ եւ ցերեմիա, թէ՝ «Մինչ չեւ ստեղծեալ էիր, յորովայնէ գիտէի զքեզ²»: Զլաւսն, որ լինելոց է, գիտէ, նոյնպէս՝ զիտոտանսն, որ գալոցն են ի չնորհս, որպէս Յուղասն, թէպէտ ոչ գնան արժանաւոր կոչմանն, նա զիւր չացն ընդունողսն նկատէ կանուխ: Նմանապէս յելանելն զիւր չնորհսն մեծարէ եւ փառաւորէ պատուելով զմահն եւ զգերեզմանն եւ զթաղումն նոցա: Յաղագս որոյ եւ նորանշան իմն է եւ ոչ հասարակ այլոց մեռելոցն, քանզի հասեալ ի վախճանն յուտով^{91ա} եւ հաւատով տա զդաւանութիւն հաւատոյն՝ լայն եւ ընդարձակ աւելի, քան ի ժամ մկրտութեան ուղղափառ խոստովանութեամբ՝ առընթեր կալով Աւետարանին եւ սրբոյ նշանին եւ դասուք քահանայութեան ի պաշտան սուրբ խորհրդոյն եւ ի վկայութիւն բարելոք^{91բ} դաւանութեան եղբաւրն եւ, տուեալ նմա զյետին⁹² թոշակն, աւանդէ զոգին⁹³ ի ձեռն Աստուծոյ, որպէս Յիսուս Քրիստոս՝ առ Հայր, զի⁹⁴ «Հոգիք արդարոց ի ձեռին Աստուծոյ են³»: Իսկ զմարմինն ուանան⁹⁵ քահանայքն եւ յիւրում ժամուն^{95ա} աւծանեն սուրբ ելուովն առաջի սրբոյ սեղանոյն, որպէս եւ^{95բ} ողոմակիական⁹⁶ մարտակցին: Եւ ի վճարման հանդիսին դարձեալ ի բաղանիս տարեալ լուանան ի փոշոյն եւ ի քրտանցն եւ աւծանեն ի հանդիստ եւ պսակեալ զնա նոր ագուցմամբ եւ բրաբիոն ոստովք ցնծան նովաւ: Զնոյն աւրինակն եւ աստ ցուեալ աւազանաւն աւծեալ հանեն ընդ թշնամւոյն սատանայի ի^{96ա} հանդէս: Եւ ի վճարման հանդիսին^{96բ} նոյնպէս աւծանեն եւ ցաւրինեն նոյն քահանայական նոր հանդերձիւ ագուցեալ զմարմինն եւ զգլուխն եւ զթիկունսն փիլոնաւ^{96տ} եւ զոտսն՝ աւդիւք^{96տ}, եւ պնդեն գաւտով, զի ճանապարհորդ է ի նոր կեանս⁹⁷ եւ կուռ վառեալ զինու ընդէմ թշնամւոյն, որ ի յաւդի^{97ա} այդր ուղղելով զդէմս եւ զոտս յարեւելս, ուստի ակն ունի Տեառն իւրոյ եւ սեփական հայրենեացն, որ յեղեմ⁹⁸ ծրարս խնկոց^{98ա} եւ բանս Աւետարանին^{98բ} ի ձեռին ունելով նշանակ, զի անուշահոտ վարուք եւ խրատուք^{98տ} Աւետարանին ընթացաւ զկեանս զայս^{98տ}, եւ քանզի հող է, եւ հոգի յերկնէ^{98ե} երկրէ ի մի ածեալ յԱրարէէն եւ ի նորին հրամանէ, այժմ մեկնեալ զերկնաւորն ի ձեռն Աստուծոյ եւ յերկնաւորսն յանձնեալ, եւ^{98գ} զինցելէն անաւթն հողեղէնքն խնամեն: Եւ զի քահանայ է եկեղեցական եւ չնորհաւք⁹⁹ Հոգւոյն Սրբոյ հաղորդութեամբ եւ քահանայական հանդիրծիւն միացեալ են մարմինն, այնպէս Խաչիւ եւ Աւետարանաւ գնացեալ

^{1*} Յովի. Ժէ 1:

² Յովի. է 6:

^{1*} Յովի. Զ 71:

² Երեմիա Ա 5:

³ Իմաստ. Գ 1:

կազմեն աւրհնութեամբ եւ աղաւթիւք զդիրս մարմնոյն, որպէս զեկեղեցի, զի միշտ յեկեղեցւո՞ն կացցէ ի^{99ա} յաւիտեան, զի իցէ երանեալ ի «բնակեալ ի տան Տեառն^{1*}», ըստ Դաւթայ, վասն որոյ եւ կարդացումն զկարգս եկեղեցւոյ¹⁰⁰ նշանակէ ասելովի Սողոմոնէ¹⁰¹, եթէ «իմաստութեամբ շինեաց իւր տուն^{2*}», եւ յԱնգէէ մարգարէէ. «Ուր ուրուք ի ձէնջ տեսեալ իցէ զտունս զայս ի փառաւորութեան^{3*}»: Յորժամ յիսկզբանն Արարիչն շինեաց զգետինս զայս տուն եւթ սեամբք, եւ այլայլեցաւ մեղաւք եւ ոչնչացաւ, եւ 101ա Քրիստոսի գալստեամբն սրբեցաւ: Եւ արդ, եւս մտանելով քահանայական ոսկերացն ի ներքոյ հողոյն լինի փառք սորա առաւելքան զառաջինն, որպէս եւ վկայէ Աւետարանն Ղուկա՝ յիշատակելովի Զաքարէէ, թէ՝ «Այսաւր եղեւ փրկութիւն տանս այսմիկ^{4*} 101բ: Զսոյն 101է խորհուրդն եւ մեծն Յովհաննէս ցուցանէր ի գոհութիւն եւ ի աւրհնութիւն տալն ի 101դ փորելն իւր աստուածամուխ մարմնոյն 101ե գերեզման^{5*}: Եւ թողեալ քահանայիցն զնուիրեալ տեղին ի գործաւն այսն եւ ինքեանք գան առ վախճանեալն եւ բերեն ի գաւիթ^{101զ} եկեղեցւոյն եւ անդ կատարեն զիսորհուրդ հնոյ կտակին՝ ընթեռնլով զվարս եւ զվախճան նահապետացն յուսով յարութեան յաւելովի նորոյս յառաքելոցն եւ յաւետարանչացն^{101է}, քանզի զայս գուշակէր հինն: Եւ ապա տանին յեկեղեցին եւ զքրիստոսաւանդ կտակարանացն իսկ կատարելով զիսորհուրդն, եւ ի բեմն հանելն զպատիւ եւ զտեղի քահանայիցն ցուցանել միանդամայն եւ զՔրիստոսի վերանալն յերկինս յետ կատարելոյն զաւրէնս եւ զմարգարէն՝ պատրաստելով հանգիստ սիրելեաց իւրոց, յորոց են քահանայս սպասաւոր եւ պաշտաւնեա տնաւրէնութեան նորա, զոր մեռանելով կցորդ մեռելութեան Քրիստոսի ցուցանելով եւ համբուրիւ ողջունէին խնդութեամբ եւ զանվախութիւն ի մահուանէ¹⁰² նշանակէ^{102ա}: Եւ նկատեն զսիրահամբոյը^{102բ} ողջոյնն բնակչաց վերնոյն երուսաղէմի՝ զՀոգի նորա ողջագուրելով: Եւ այսպէս յանձին արարեալ աղաւթից, զի այնմ արժանի լիցի եւ ի դիմաց նորա աւրհնելով զյուղարկաւորսն նովին երկիւղիւ եւ յուսով մնալ եւ պատրաստ գտանել¹⁰³ աւուրն սահմանելոյ՝ ի մտի ունելով զսոսկալի բանս արարչագործ աղաւթիցն¹⁰⁴, թէ որոց եւ որպիսին յաւելոց սրբոց ասէ նմանել զքահանայս, զոր յետ այսորիկ հանեալ ի

դուռն եկեղեցւոյն: Եւ զգուշացուցանէ երկիւղիւ, որպէս Պաւղոս զմելիտացոցն երիցունան՝ խնամ տանել եւ զգուշանալ^{104ա} անձանց եւ հաւտին, որ աւանդեցաւ նոցա ի Հոգւոյն Սրբոյ^{1*}: Եւ ապա կատարեալ ի չորս անկիւնս եկեղեցւոյն վկայեն նմա, եթէ չորեքգլխեան^{104բ} Աւետարանին խրատուքն չուրջ¹⁰⁵ եկն եկեղեցւոյ խորհրդովն զայնմիկ, որ քարոզեցաւ ընդ չորս կողմանս աշխարհիս^{105ա}. Նախ՝ յարեւելս, որ նշանակէ^{105բ} զՄիածինն, որ է ի ծոց Հաւը, յորմէ ծագեցաւ մեզ Արեգակն արդարութեան եւ աւգնեաց մեզ անուամբ քրիստոնեութեան^{105գ} կոչիլ Քրիստոսի եղբայր եւ կոչել զԱստուած Հայր եւ սովին կոչմամբ առնովու զփառու առաջինսն, ըստ որում ասեն աւգնութիւնն է մեզ յանուանէ Տեառն, այլ եւ ի քահանայական անուանէն արկի վերայ մեր Քահանայն յաւիտենական, որ ըստ կարգին Մելքիսեդեկի, եւ ապա ի Հարաւ տարեալ նշանակեն զԾէրն դարձեալ, որ եկն ի Հարաւոյ, Հողմովն Հարաւոյ՝ Հոգովն Սրբով: Եւ արար մեզ գարուն Հոգեւոր¹⁰⁶, ուստի եւ 106ա բուսանին տունկը^{106բ} պտղաբերք^{106գ} եւ բժշկութիւն հիւանդացեալ ազգիս, որք են քահանայական պարգեւք, որովք¹⁰⁷ աւգնին երանելիի^{107ա} ազգք հաւատացեալք^{107բ}, որպէս վկայէ նուագս այս ասելով. «Երանի ազգի, որոց Տէր Աստուած^{2*}»: Եւ ապա յարեւմուտս տարեալ զդին ցուցանեն զայն, որ «Նստի ընդ արեւմուտս եւ Տէր է անուն նորա^{3*}», որ է բնութիւնս մեր: Եւ է Աթոռ փառաց նորա աստիճան քահանայութեան, յորմէ աւրհնին, եւ կենդանանան ազգ մարդկան^{107գ} ըստ ասելոյն. «Տէր անդ պատրաստեաց զաւրհնութիւն եւ զեկանս յաւիտենից^{4*}»: Յետ այնորիկ ի կողմն հիւսիսոյ ածեն^{107դ}, որ եկն շնորհքն Սիոնի եւ հնոյն երուսաղէմի յեկեղեցիս հեթանոսաց եւ քահանայական պարգեւաւելքն գնաց ցրտաշունչ աւգն եւ աւրհնութեան աղբիւրքն երեւեցան ի կողմանս հիւսիսոյ որպէս ասեն. «Աւրհնեսցէ զմեզ Տէր ի Սիովնէ^{5*}»: Իսկ Աւետարանացն կարդացումն ցուցանէ, զի նովաւ բաշխեցաւ մեզ ամենայն բարութիւնք երկնաւորք: Գուշակեն եւ զայն, զի ընդ չորս կողմանս աշխարհի փող հարկանի եւ աւետիք յարութեան ի վերջնում աւուրն: Եւ այսու խորհրդով եւ հաւատով տանին ի հանգիստն¹⁰⁸ սաղմոսիւք եւ հոգեւոր երգովք եւ ըստ հրամանի կանոնին

^{1*} Սաղ. 2Գ 5:

^{2*} Առակ. ԻԴ 3:

^{3*} Անգէ. Բ 4:

^{4*} Ղուկ. ԺԲ 9:

^{5*} Տե՛ս «Հանգիստ սրբոյ Յովիաննու առաքելոյ եւ աւետարանչի», Զ. է:

^{1*} Տե՛ս Գործ, Ի 17-23:

^{2*} Սաղ. ԼԲ 12:

^{3*} Սաղ. Կէ 5:

^{4*} Սաղ. ՃԼԲ 3:

^{5*} Հմմտ. Սաղ. ՃԼԲ 21:

դնեն ի ցաւրհնեալ յարկն: Եւ Հոգին երթա ընդ^{108ա} զերկնաչու ճանապարհն՝ մնալով առընթեր մարմնոյն մինչեւ զլխաւորեալ աւարտին խորհուրդքն եւ խորհրդական ընթերցմունք^{108բ} ի յոյս եւ ի հաւատս եւ ի թոշակն որ այն ուղեգնացութեան, վարք եւ վախճանք սրբոցն առաջնոցն եւ աղերս մաղթանաց, զի եղիցի նոցա^{108դ} դասակից¹⁰⁹ եւ մասնակից¹¹⁰, եւ իբր զինուք վառիցի^{110ա} յառաջիկա^{110բ} պատերազմն դիւացն, որ պատահելոց են նմա ի յաւդ այդք, որպէս Անտոնի յայտնեցաւ: Նոյն իրի եւ զշանգիստն Յոհաննու ընթեռնուն, զի եւ բանք նորա նորին աղաւթիւք եւ այժմ կատարեցի. վանեսցի խաւարն, տկարացի վիհն, չիցի հուրն, զմբսեցի հնոցն, փարատեսցի մութն, քանզի խաւար թանձրացուցանեն նոքա, վիհս ցուցանեն, գեհեն բորբոքեն, հնոցս ծխեն, մութն եւ մուայլն^{110է} տարածանեն եւ կրծտեն զատամունսն, եւ արգելուլ ջանան՝ յիշեցուցանելով զամենայն սխալանս¹¹¹ նորա^{111ա} ի մանկութենէ, փասն որոյ յոլով աշխատութեամբ եւ սպառնալով անցուցանեն հրեշտակքն ընդ խաւարին իշխանութիւնքն, որ ի ներքոյն լուսնիդ^{111բ} եւ զաւուրս եւթն, ասեն^{111է}, ճանապարհորդեալ հրեշտակացն հոգովն հանդերձ^{111ւ}: Ապա հասանեն ի տեղին, ուր կայանքն են հոգուոցն՝ անցեալք ընդ յեւթնաստեղեան խորանսն: Եւ են ի հանգստեան եւ յիմաստս եւ ի զգայութեան, զի ոչ խափանի ուշ մտաց նոցա, եւ իմանան, որ ինչ պատրաստեալ է վարձ^{111հ} վաստակոց նոցա: Նոյնպէս եւ որ ինչ փասն նոցա լինին^{111լ} պատարագ եւ աղաւթք^{111է} եւ ողորմութիւնք եւ ի փառաց վերնական լուսոյն եւ ի հոտոյ դրախտին լինիցի նոցա միխթարութիւն: Բայց զկատարեալ վարձն ի յարութեան ընդունիցին^{111լ} հանդերձ լժակցաւն, յորժամ նկարին վարք նոցա ի մարմինս իւրեանց եւ լինին մարմինք նոցա^{111թ} իրբեւ զմագաղաթ՝ լի գրով, եւ ամենայն ոք գիտիցէ դպրութիւն եւ ընթեռնու զգործս իւր: Վասն որոյ որպէս եւ հոգին է յեկեղեցւող հոգուոցն եւ ի վերին քահանայարանն, նոյնպէս եւ նշխարք ոսկերացն՝ ի ներքին խորանին, որ կազմեցաւ նմա խորագոյն եւթն աստիճանաւ, ըստ որում եւ յեւթն աւուրս լցեալ ծածկի հողով, խաչիւ եւ աղաւթիւք եւ խորհրդական կարգացմամբ¹¹² կնքելով զաւուրս եւթն, զի լիցի¹¹³ ճրագ ճանապարհի հոգուոյ նորա եւ բանալի երկնից:

Դարձեալ եւթն աւուրս խորհրդածութիւն նշանակէ զեւթն դար կենցաղոյս, յորս եմք ի ներքոյ մահու եւ կարեաց եւ յերկիւղս մեղաց, վասն որոյ եւ պէտս ունիմք վերին^{113ա} աւգնականութեան, զոր խնդրեմք աղաւթիւք, զի բացերես անցցուք ընդ այլայլական դարքս. յութներորդն ժա-

մանել դար^{113բ} յաւիտեան յանայլայլական եւ յանզբաղ¹¹⁴ եւ անմահական վիճակն:

Եւ դարձեալ զեւթնարկեան չնորհս Հոգւոյն Սրբոյ խորհրդածէ եւթն աւր յիշատակ քահանային, զոր առեալ ունէր^{114ա} ի կեանս իւր եւ ի մահուան ոչ մեկնեցաւ ի հոգւոյն եւ յոսկերացն^{114բ} նորա: Եւ զի ունէր ի կենդանութեան յայտ անտի է, որ ցուցանէ ներգործութեամբ եւ արարողական իշխանութեամբ, քանզի պատարագէ եւ մկրտէ եւ պսակէ, առու խոստովանութիւն եւ խաչ աւրհնէ եւ ձեթ հիւանդաց եւ թաղէ զվախճանեալսն, զոր ոչ կարէ յաշխարհականաց կարգէ^{114ւ}: Եւ արդ, ասացելոց նոյն չնորհէ եւ պարզեւք Հոգւոյն Սրբոյ առաջնորդ եւ ուղեկից լինի եղբաւըն մերոյ՝ անխոռվ եւ աներկիւղ անցուցանել ընդ աւդական այսոցն չարութեան լրջմտութեամբ եւ բարի բերկրանաւք պատահեցի նա անդրանկաց¹¹⁵ եկեղեցւոյն, որ յառաջ քան զնա գնացեալ սրբոցն հոգոցն, գթութեամբ եւ ողորմութեամբ տեսցէ զնա ակն Դատաւորին եւ Թագաւորին արարածոց, կոչեսցէ զնա քաղցր բարբառով ընդ միրելիս իւր, գրեսցէ զանուն նորա ի Գիրն կենաց, խաչակնքեալ աւրհնեացէ զգայութիւն մարմնոյ եւ ոսկերաց սորա եւ զտեղի հանգստեան սորա անշարժ եւ անսասան մատանեաւ զրոշմեսցէ զնա մինչեւ^{115ա} յաւրն վերջին Քրիստոս Աստուած մեր^{115բ}, որ յաւիտենից է եւ յիշատակ նորա աղգէ յազգս, մերով բնութեամբն փառաւորեալն չարչարանաւէք եւ յարուցեալն ի մեռելոց ի խնամս Հաւր եւ Հոգւոյն Սրբոյ եւ այժմ յարուցեալ գթասցի ի Սիրով մայրս^{115ւ} մեր սուլը եկեղեցիս եւ միխթարեսցէ զմանկունս սորա եւ զանդամսն ի պատուական գլխոյն մինչեւ ցտրուպսն եւ միխթարէ զհոգեւոր եւ զմարմնաւոր պիտոյիցն սպասաւորսն, սրբեսցէ զարտաւար եւ զթափիծ յերեսաց ձերոց եւ խաւսեսցի ի սիրտս իւրաքանչիւր զհանոյսն^{115է} իւր՝ դնել կանուխ, քան զաւրս զայս ելս ի սրտի եւ թեթեւանալ յաշխարհէ եւ յաշխարհական զբաղմանց եւ ցանկութեանց՝ «Հայել յերկինս ի վեր եւ յերկիր ի խոնարի¹¹⁶», ուր գանձեալ կան յԱղամայ հետէ հոգիք^{116ա} եւ մարմինք մարդկան ամենեցուն¹¹⁷ ընդ նոսա համարեալ եւ զինքն իւրաքանչիւր ումեք զմտաւ ածել եւ զայն, զի երկինք եւ երկիր գանձեալ կան հրով^{117ա} պահեալ յաւուրն դատաստանի եւ կորստեան ամբարցտաց, յորմէ զերծուսցէ Քրիստոս Աստուած մեր¹¹⁸ զամենայն հաւատացեալ անուան իւրոյ, եւ ինքն եղիցի աւրհնեալ ընդ Հաւր եւ ընդ Հոգւոյն Սրբոյ յաւիտեանս¹¹⁹. Ամէն:

^{1*} Եսոյ «Ս. Արանասի Աղեխսանդրիոյ հայրապետի նաոք...», Վենետիկ, 1899, էջ 533-614:

ՏԱՐԾՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Խորագիր՝ **Ա** ի ձԱ Սաղոմոսն, որ ասէ. «Աւուրք իմ որպէս հովանի անցին»: **Բ** ի ձԱ Սաղմոսն վասն բահանայից. «Աւուրք իմ որպէս հովանի անցին. Դու, Տէր յալիտեան կաս: **Ծ** ի ձԱ Սաղմոսէն վասն բահանայից նոյն հաւրեն Վարդանայ վարդապետի ասացեալ. Աւուրք իմ որպէս հովանի անցին եւ Դու, Տէր»: **Է** ի ձԱ Սաղմոսն վասն բահանայից նոյն վարդապետի Վարդանա ասացեալ. «Աւուրք իմ որպէս հովանի»:

Բնագիր 1 **Ա** արժանացեալ: 1ա **Բ** ի դրախտին: 2 **Ը** տան: 2ա **Ա** ծաղկեն: 2բ **Ա** տնկեալ: 2գ **Ը** եւ երէ տնկեալի եղիցին ի տան Տեառն: եւ դարձեալ փխ որպէս... թէ: 2դ **Ա** չի՞ ի տանն Ասուուծոյ: 2ե **Ը** արդ: 2զ **Ե** պտղաբեր: 3 **Ե** յարմատոյ խլեալ: 3ա **Ա** ԱՅԸ: 3բ **Ը** անշմանէ: 4 **Ը** հողմոյ: 4ա **Ը** պէպէտ որ: 5 **Ը** են: 5ա **Ա** ԱՅԸ չի՞ սակայն: 6 **Ե** ԱԿ ոստարեկ: 6ա **Ա** չի՞ ի: 7 **Ը** հողմով: 8-9 **Ա** չի՞ ի: 10 **Ա** Ովսիա: **Ե** Ովսէ: **Ե** Ովսիէ: 11 **Ա** չի՞ նմանեցուցանէ... ի դաշտին: 12 **Ա** ԱՅԸ չի՞ Արդ: 12ա **Ը** յաղազ: 13 **Ա** ԱՅԸ պատահման: 13ա **Ա** ԱՅԸ բանականսն: 13բ **Ա** ԱՅԸ չի՞ եւ: 14 **Ա** որէ: 14ա **Ե** կամ: 14բ **Ը** ի մնացեալ: 14գ **Ա** չի՞ ընդ նմա: 14դ **Ե** հասարակացեալսն փխ հասարակ հաւատացեալս: 14ե **Ա** յեկեղեցականաց փխ. յեկեղեցական կարգաց: 15 **Ը** բահանանկան: 16 **Ա** աշտինանէ: 17 **Ը** վտանկին: 18 **Ա** համակարգաց: 19 **Ը** աւազանէն: 19ա **Ա** չի՞ երկնաւոր: 20 **Ա** չի՞ դպրութեան: 21 **Ե** ԱՅԸ սարկաւագութիւն եւ բահանայութիւն (չի՞ կարգաց): **Ը** գարենայսն: 22 **Ը** սննդեանն: 22ա **Ե** զանցանս: 22բ **Ե** նանապարհս: 22գ **Ա** չի՞ այսմ: 23 տրտմութեանց: 24 **Ա** Վատրախտութիւն: 24ա **Ե** հանդերձելոյն: 24բ **Ե** տրտմութեանց: 24գ **Ա** սովորութեան: 25 **Ե** չի՞ որոց...յոյս: 26 **Ա** չի՞ եւ: 27 **Ա** հառաչմամբ: 27ա **Ե** վիմէ: 28 **Ե** ծաղկէ: 29 **Ը** յարմատոյ: 29ա **Ե** վիմին: 30 **Ը** հոտոյ: 31 **Ե** Տեառն մերոյ գալստեան: 32 **Ա** մկրտեցալ: 33 **Ը** կողից: 33ա **Ա** ԱՅԸ չի՞ խոցեալ: 34 **Ա** պեղեաց զինուորն: **Ը** զինուորն: 35 **Ա** Վասն որ (ցցակեր): 35ա **Ա** զմեջ բանիս: 36 **Ա** հարազաց: 37 **Ա** մատուուակել: 37ա **Ա** ԱՅԸ չի՞ սպաւորաց: 37բ **Ա** տրտմեցելոյն: 37գ **Ա** չի՞ եւ: 37դ **Ա** կենցաղումս: 38 **Ա** աւրկի: 38ա **Ա** ԱՅԸ չի՞ առաջի Տեառն: 38բ **Ա** զի՞: 39 **Ա** չի՞ փառաց: 40 **Ա** չի՞ ե՞: 40ա **Ե** կարաւտէ: 40բ **Ա** գնամմէ: 41 **Ե** գորութեան: **Ը** գորութեամբ: 42 **Ա** գերեզմանի: 43 **Ա** յանգատական: 43ա **Ա** չի՞ եւ: 44 **Ե** ԱԿ մագործ շուրջ է: 45 **Ա** յուցանէ: 45ա **Ե** մեռանիցիմ: 45բ **Ե** ոչ: 45գ **Ե** կրեսցուք: 46 **Ե** չի՞ եւ: **Ա** չի՞ թակոր: **Ե** թակոր ասէ: 47 **Ե** նշեհութեամբ:

47ա **Ե** որպէս եւ փխ զոր աւրինակ: 48 **Ա** ԱՅԸ մայրն իսկ: 48ա **Ա** ԱՅԸ մայրէ: 48բ **Ե** այսինքն թէ: 48գ **Ա** ԱՅԸ չի՞ միշտ: 48դ **Ե** ԱՅԸ բազմաւոր: 48ե **Ե** հովանու: 48գ **Ե** լինել: 49 **Ե** սոուեր լինի: 49ա **Ե** ի մոտ: 49բ **Ա** երկրին: **Ը** երկոնին: 49գ **Ե** ի ախտից: 49դ **Ե** հովանինն: 49ե **Ե** սպառւթիւն: 50 **Ը** պանդիտեալն: 50ա **Ե** չի՞ անցանէ: 50բ **Ե** ուստի փխ յորմէ: 51 **Ա** նիւր: 51ա **Ա** յասէն փխ յիշէ: 52 **Ա** չի՞ եւ: 52ա **Ե** մարդն: 52բ **Ե** ասիցէ: 52գ **Ե** այլ: 52դ **Ե** ցամաքել: 52ե **Ե** պատշաճ: 53 **Ա** խորշակաւ (չի՞ ի): **Ը** խորշակով: 53ա **Ե** անարգ եւ խոտան: 53բ **Ա** նոյնափիսի: 54 **Ե** նոյնափէս եւ (չի՞ ե): 54ա **Ե** մեկնելն: 54բ **Ե** չի՞ ե: 54գ **Ա** ԱՅԸ դարձեալ: 54դ **Ա** ԱՅԸ հարկանելով փխ հարկանելն յայտնէ: 55 **Ե** սասց: 55ա **Ե** զաստիսս: 56 **Ա** ԱՅԸ նմանութեանց նմանութիւն: 57 **Ը** աստ: 57ա **Ա** ԱՅԸ չի՞ փիխանակ: 57բ **Ե** իբր: 58 **Ա** հորացեալ: 59 **Ը** չի՞ եւ չորացեալ: 59ա **Ա** ԱՅԸ եւ: 59բ **Ե** անելն: 59գ **Ե** չի՞ որպէս այլուր... ասեն: 59դ **Ե** ցանեին ի սկսես հող արկեալս: 60 **Ա** ԱՅԸ չի՞ էին: 60ա **Ե** գուարճացեալ զինով: 60բ **Ե** հասանէ: 60գ **Ե** աստինանէ: 60դ **Ե** գող ի գիշերի: **Ը** գիշերոյն նմանեցուցանէ: 60ե **Ե** այնափէս: 61 **Ը** ցնծալով: 62 **Ը** շինեսցուք: 63 Զ եւ բակեցաֆ: 63ա **Ե** բակեցաֆ վասն հանցանաց, (Ե յանցանաց): 63բ **Ա** կալեալ: 64 **Ե** բարեաց դրախտին: 65 **Ա** կացցուք: 66 **Ը** մշտնշնաւոր կենաւիք: 66ա **Ե** յեռութիւն: 67 **Ը** իսկ Ասուուած: 67ա **Ե** արկանելով: 68 **Ը** կենաց: 68ա **Ե** չի՞ ի: 68բ **Ա** ԱՅԸ դատաստանին: 68գ **Ա** ԱՅԸ դատ: 68դ **Ա** դիւրանց եւ վաղամեն: 68ե **Ա** ԱՅԸ չի՞ զիւր: 68գ **Ե** ողորմեսի եւ փխ զիւր... բնութեանս: 68դ **Ա** ստեղծի: 68ե **Ե** Արասցէ: 68բ **Ա** ԱՅԸ դատողականին: 68ձ-68ժա **Ա** ԱՅԸ չի՞ այսինքն... յազգս: 69 **Ը** ողորմութեամբ: 69ա **Ե** զբանշելեաց (այսպէս եւ այլուր): 70 **Ը** չի՞ բոզ: 71 **Ը** չի՞ խանակեալն: 72 **Ը** չի՞ եւ զՄուր: 73 **Ը** ողորուք: 74 **Ը** չի՞ կուապշտիցն... մեղաւիք: 75 **Ը** չի՞ գրոճք: 76 **Ը** որպէս ասէ Ոչ: **Ը** չի՞ որպէս ասէ: 76ա **Ե** ողորմութիւն: 76բ **Ա** ԱՅԸ չի՞ եւ: 76գ **Ա** գրացեալ է: 76դ **Ա** ԱՅԸ չի՞ ի: 77 **Ա** ասէ: 78 **Ը** չի՞ իննէ: 78ա **Ե** աւրինակաւս: 78բ **Ե** նստին: 78ց **Ա** ԱՅԸ չի՞ եւ: 78դ **Ե** զանտես առնել: 79 **Ը** եւ փխ իսկ այն: 79ա **Ա** ԱՅԸ չի՞ է: 79բ **Ե** պարի: 79ց **Ա** ակնարկութեան: 80-81 **Ը** չի՞ զի՞: 81ա **Ե** գրալոյ ժամանակ: 81բ **Ե** յերուասդիմ: 82 **Ե** լինել փխ շինել: 82ա **Ե** ժողովրդեանն իրեկ դարձի փխ դարձիւ... իրեկ: 82բ **Ա** ԱՅԸ չի՞ Ասուուծոյ մերոյ: 83 **Ե** եգիտ: 84 **Ե** բնութեանս: 85 **Ե** սահմանեցին, փխ թարգմանեցին: 85ա **Ե** Պատուեր: 86 **Ե** ապաշխարողք: 86ա **Ե** յանձնին: 86բ **Ե** նովիմբ: 87 **Ե** աժմ: 87ա **Ա** ԱՅԸ ողրացան: 88 **Ե** յեղրաստ: 89 **Ե** բարեսցուք:

հանական: 90 Ը աշտիճանից: 90ա ABCD չիք Տէրն: 90բ Ծ յելանելն յաշխարհէս ակամա է փիս յաշխարհս... ակամա: 90գ Ծ չիք է: 91 Բ բահանական: 91ա ABC ի յուսով: 91բ ABCD չիք բարւոք: 92 Բ զետին: 93 Բ զոդին: 94 Ծ վասն զի: 95 Բ լուանայն: 95ա Ծ ժամու: 95բ Ե չիք եւ: 96 Բ ողոմրիական: 96ա ABC չիք ի: 96բ Ծ ասպարիսին: 96գ Ծ փիլոնով: 96դ ABC աւդաք: 97 Բ կենս: 97ա Ե յաւդ: 98 Բ եղեմ: Ծ ի յերեմ: 98ա Ծ ինկոյ: 98բ Ծ Ալետարանէն գրով: 98գ ABC վարիք եւ: Խրատիւք: 98դ ABCE իւր փիս. զայս: 98ե ABC հոգի է, եւ հոգին յերկնէն: Ծ հոգ է ի յերկրէ եւ յերկնէ փիս. հող... յերկնէ եւ: 99ց ABCE չիք եւ: 99 Ծ շնորհիւ: Ծ շնորհի: 99ա AE չիք ի: 100 Բ եկղեցւոյ: 101 Բ Սողոմէէ: 101ա A ի փիս. եւ: 101բ A այս: 101գ A Սոյն: 101դ A ի գոհութեամբ եւ ի աւրինութեամբ տալ փիս. ցուցանէր... տալն ի: 101ե A չիք աստուածամուխ մարմնոյն: 101գ AE դուռն փիս. գաւիք: 101է Ծ յԱլետարանչէ եւ յառաքելոց, փիս. յառաքելոցն եւ յաւետարանչացն: 102 Ծ մահուանէն: 102ա A չիք նշանակէ: 102բ A զիքրահամբիւք: 103 Ծ գտանիլ: 104 Ծ կրկ. «զի այնմ արժանի... աղաւրիցն»: 104ա E զգուշ կալ: 104բ չորք գլխաւք: 105 Բ շուշ: 105ա D աշխարհի: 105բ Ծ նշանակելով: 105ց A քրիստոնեութեամբ: Ծ տուկ: 106 A չիք հոգեւոր: 106ա A չիք եւ: 106բ Ծ տունք: 106գ Ծ պաղաւետք: 107 Բ որով: 107ա ABCD չիք երանելի: 107բ Ծ աւգնեալք ազգք հաւատացելոց: 107ց D մարդիկ փիս. ազգ մարդկան: 107դ D ածեալ: 108 Բ հանկիստն: 108ա AE չիք ընդ: 108բ D ընթերցուածք: 108ց D նա: 109 Բ դասնակից: 110 Բ մասնակիս: 110ա E վառեսցի: 110բ D յառաջիկա ժամանակն ի: 110ց E մուր եւ մույլս: 111 Բ սիստան: DE սղալանս: 111ա D որ, փիս. նորա: 111բ D լուսույդ: 111ց D չիք ասեն: 111դ D հանդերձ հոգուովն: 111ե ABCE չիք վարձ: 111ց D ինչ լինին վասն նոցա: Ե լինի: 111է D չիք եւ աղաւրք: 111ը E ընդունին: 111ը AE չիք մարմինն նոցա: 112 կարդացմանը: 113 Բ լցի: 113ա D չիք վերին: 113բ E ժամանեալ դարք: 114 Բ զանսրադ: Ծ անսղալ: 114ա A չիք ուներ: 114բ ABCE յուկերացն եւ ի հոգւոյն փիս. ի հոգւոյն եւ յուկերացն: 114ց A յաշխարհական կարգաց: 115 Բ անտրանկաց: 115ա A չիք մինչեւ: 115բ AE չիք մեր: 115ց E մայր: 115դ ABC զիանիւսն: 116 Ծ գածել: 116ա AE անձինք: 117 CD ամենեցունց: 117ա ABCD երոյ: 118 BD չիք մեր: 119 Ծ որ է աւրինեալ յաւետանս. ամէն փիս. եւ ինքն եղիցի... յաւիտեանս. Ամէն:

Զ

ԵՌԱՄԵԾԻ ՍՐԲՈՅ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՎԱՐԴԱՆԱՅ ԱՐԱՐԵԱԼ Ի ԲԱՆ ՍՈՂՈՄՈՒՆԻ՝

«Գիտացի, զի մարմին զրաւսեցուցանէ զմանկութիւն եւ րարձացուցանէ զշտեմարանս, զրագաւոր մեր ի զահոյս մեր, իրեւ զարմաւ ուսկեղէն զմոսալից, եւ լցցին դաշտք, դարձի բազաւոր անդրէն ի մանկութիւն: Սիրելին ի սենեակ իւր, որոյ երգեցից զւերն: ես իսկ եմ ի սաղմոսարանին, երգեցից ընդ ընկերս իմ, երգեցուք եւ ուրախ լիցուք: Թագաւոր սիրելի, թէպէտ ծածկեցաք ի տեսպեսէ, աչք մեր յիսնաւորք: Տէր արար զիեզ, հաստատեաց զիեզ, պատրաստեաց զիեզ յարգանդէ: Գեղեցիկդ ի կանայս մայր Իո, որ ծնցի մարմին անիդին»:

Սուլը եկեղեցի պատկեր է անսահման մեծութեան Աստուծոյ, ուստի ամենայն տուրք, բարիք եւ ամենայն պարգեւք կատարեալք իջանեն, եւ անբովանդակելի եւ անսպառ գանձք իմաստութեան ծածկեալ կան ի սմա, որ բաւական է ամենայն բանականաց յամենայն յաւիտեանս եւ յաւիտեանից յաւիտեանս զբաղձանս ծարաւման միշտ նորագոյն գանձիւք եւ անմահարութիւն² աղբիւրք լուուկ եւ զփափագ կարաւտոյն ոչ լնուն եւ զծարաւ ոչ շինուցանան, վասնզի մնացեալն գերագոյն է քան զառաւելն: Սոյնպէս եւ իմանալի եւ լայնական ծովէն եղեւ ամենունակէ խորհրդական եւ անհատական գանձուցք. է, զոր Հասարակաց ունի եւ Հարկաւորս զիստառովանութիւն Հաւատոյ եւ զիսրատ զգուշութեան, առանց որոց ոչ է հնար կեալ, ըստ Աստուծոյ, որպէս ոչ առանց Հացի եւ ջրոյ, ըստ աշխարհի: Ես ունի դարձեալ փարթամութիւնսի վէր Հարկաւորին, իբրու զոսկի եւ զակն եւ զմարգարիտ, որ սակաւուց է թագաւորաց եւ մեծատանց բանս Հանգոյցս զժուարագձակս եւ խորինս առակս եւ դարձուածս մանոււածոյս, որպիսիք եւ արդի եղեալ բանքս առաջի մեծատուն եւ արքունական մտաց ձերոց ազատաց, քանզի Հարցասէր եւ իմաստունս եղէ բնութիւն մարդոյ առաւել ի նոր ինչ լուրս եւ յանծանաւթ բանս որպէս զաթնցոց (*) ասեն, եթէ յայլ ինչ չչին պարապեալ, բայց եթէ ասել ինչ եւ կամ լսել նորոգոյս, զի առաւել ցնծայ միտք ի գիւտս նոր կերակրոյ իմանալի հանճարոյ, յորթամ

Աղրյուրներ

ՄՄ, ձեռ. N 5862, թ. 167թ-170թ:

1. Երգ Ը 1-6 «Ալյուստ իմն գտեալ ի սմին Երգոյ»:

2 Զիեզ ՆԲՀ:

կրթէ՝ յընտրութիւնս բարոյն, քանզի կրկին ունին բանքս այս գրադանս բորբոքման ցանկութեան. առաջին, զի առականք (¹) եւ խորինք են եւ երկրորդ, զի չէ հասեալ ի բազմաց լսելիս եւ երրորդ եւս, զի Սաղունի են, որ անհամեմատ է բնաւից որդոց այդ (²), որ ընդարձակութեամբ սրտի տարաւ զիմաստու երեւելի աշխարհիս եւ պարգեւաւք աստուածեղին հոգւոյն միջամուխ եղեւ խորոցն Աստուծոյ եւ բացայայտիչ անճառ խորհրդոյ տնաւրէնութեան Որդւոյն Աստուծոյ, որք գտանին յառակս եւ յաւրհնութիւնս ութից հազարաց ի նմանէ ասացելոցն մանաւանդ եթէ յԱստուծոյ եւ ոչ ի նմանէ, որպէս եւ ինքն ասէ. «Իմ բանք յԱստուծոյ խաւսեցեալ են»՝ որդ (³) թէպէտ ոչ գտանին ի մէջ աշխարհի ամենայն ասացեալքն յԱստուծոյ նովաւ, որպէս եւ ոչ այս բանքս յամենայն տեղիս եւ ոչ յաւրինեն (⁴) գիրսն, որ կան յեկեղեցւոչ, այլ եւ զայն եւս գիտելի է, զոր ասեն իմաստունք, եթէ տառք (⁵) գտեսութիւն իմաստափցն ոչ յայտնեն մտացն, այլ ի պատմութիւն առաջնորդեն լսաւզացն եւ ապա յայտնին առակքն: Եւ յայսմ առակի պատմութիւն այն եղիցի մեզ, զոր ասէ սուլքրն եփրեմ, եթէ Սաղունոն իմաստուն յետ մեղացն եւ հեռանալոյն յԱստուծոյ ի խարից կանանցն յաւուր միում նստէր ի ձմերոցի տան հաւր իւրոյ Դաւթի, եւ յիշեաց զպատուիրանն նոր ի ժամ մահուն, եւ եմուտ ի սենեակ իւր եւ էլաց առաջի Տեառն լալիւն մեծ, եւ եղ սահման անձին իւրոյ՝ լալ մինչեւ դուռն սենեկին առանց ձեռին բացցի, զոր այլք ասեն փակեսի, բայց բանալն ի դէպ նշանակ լինել բացման դրան ողորմութեան Աստուծոյ, որպէս եւ եղեւն: Եւ ապա ել արտաքս եւ ասաց ի մտի իւրում, եթէ բազմութիւն գրեանցն իմ պատճառ լինի բազմաց կրստեան, թերանալոյ յԱստուծոյ եւ ի բարեաց գործոց, քանզի ասեն, եթէ բարի է պաշտելն զնոսա, եւ հրամայեաց սպասաւորաց (⁶) իւրոց այրել զգրեանս, որք են տրտմութեամբ ելին յերեսաց նորա, խորհեցան եւ ոչ այրեցին: Եւ դարձան պատմեցին նմա, թէ՝ եղեւ, զոր հրամայեցերն: Եւ ասէ. Ձի՞նչ տեսիք: Եւ ասեն. Ոչինչ: Եկ ել ի նմանէ ցասումն սաստիկ, եւ ելին այրեցին եւ չոգան պատմեցին, եթէ լուսով եւ անոյշ հոտով լցաւ ամենայն երկիր եւ ապա հաւաքեալ վերացաւ յերկինս եւ մտեալ ծածկեցաւ: Եւ լուեալ զայս եհար զնա սիրտ իւր եւ տրտմեալ սաստիկ ի խոճէ մտացն հեղձնոյր: Եւ իշխան ոմն պահեալ ունէր ի ծոց իւր ի խնամոցն Աստուծոյ զգիրք զայս Առակաց, որ գտնուի յեկեղեցի ի յԱռակացն երեք գլուխ եւ մի զղջան գիրք, որ ժողովողն կոչի եւ գլուխ մի յաւրհնութեանցն, որ երգ երգոց ասի, զոր յերիս հատած որոշեալ կատարի զերիս հասակս մարդկան: Իսկ սիրեցեալքն գլուխ ընդ կասկածնաւք է, թէ իցէ նորա, բայց

բանքս այս, որ հանեալ եղեւ ի սեղան հանդիսաւոր սրտից ձերոց, թէպէտ ոչ երեւի ի բնագիրսն Սաղունոնի, սակայն առանց կարծեաց հարազատ Սաղունոնի է եւ «Երգս երգոյն» կոչեցելոյ. Նախ ի նկարագրէն է յայտնի, զի կարի նման է եւ ապա ի յարանց սրբոց, որք առեալ են ի վկայութիւն. արբա եփրեմ եւ Յակոբ Սրեցին եւ պատրիարքն Ասորւոց Միքայիլն, եւ յերկուս եւ յերից վկայից հաստատի բանս, ուստի յայտ է, թէ յայլմէտ ումեք պահեցաւ եւ այս յազդմանէ Հոգւոյն ի խնդութիւն հարսին եկեղեցւոյ ի նիւթ աստուածաբանութեան եւ ի դաստիարակութիւն վարժից կրթութեան ուսումնասէր մտաց, որ ասէ այսպէս. «Գիտացի, զի մարմին զբաւսեցուցանէ զմանկութիւն»: «Գիտացի» ասելն ոճ է իմաստնոյն, որ ի բազում տեղիս ի վերայ յոլով բանից եղեալ է յԱռակս եւ ի ժողովողն, ըստ այնմ, թէ՝ «Գիտացի զկին որոգայթ ինձ եւ այլոց» եւ դարձեալ գիտացի, զի կատարելն՝ բարի ոչ է ի զգալիս, այլ այս ամենայն սնոտի է եւ անբան ցանկութիւն: Զնոյն եւ աստ ասէ. «Գիտացի, զի մարմին զբաւսեցուցանէ»: Սովոր են Գիրք ի վերայ երից ժամանակաց վարել զբանն յանցելոյն ի ներկայիս եւ յապանոյն, զոր եւ աստ իմանամք, զի ժողուզանցեալն իրերեւ զչփիտող, յորժամ չէր իմաստնացեալ յԱստուծոյ, իսկ զերկուցն խոստովանի գիտել՝ յայտ է ի բանալ խորոցն Աստուծոյ նմա ըստ խոստման թէ՝ «Տաց քեզ, զոր ինդրեցերդ գերազանցությամբ», որ եր իսելացի հանճար ընդ մոգութեան խառնեալ, որով «Գիտացի», ասէ, թէ «մարմին զբաւսեցուցանէ» ոչ ծերունիս, այլ՝ «զմանկութիւն», քանզի մանկութիւն ընդ անմտութեան խառնեալ ընդունայնութիւն է: Եւ զի՞նչ իցէ «զբաւսեցուցանել». զբաւսանս կոչի ալէկոծանք եւ փորձանք եւ ցնորք, զբաղմունք եւ մոռացումն, ըստ որում Յունան ասէր յԱստուծած ի փոր կիտին. «Ամենայն զբաւսանք եւ ալիք Քո անցին ի վերայ^{1*}»: Կոչի դարձեալ «զբաւսանք» հանդիսատ ինչ մարմնոյ եւ հեշտալիք ի տեսիլ աշաց եւ ի լուր ականջաց, որպէս վասն Շուշանայ ասէ գիր, եթէ՝ «Չոգաւ ի տակթաժամուզբաւսնուկիբուրաստանին²», որ եւ յայտ է, թէ զերկուսին. մարմին առնէ մանկութիւն, որ եւ նախաստեղծիցն մինչ մանկունք էին եւ զբաւսուին ի դրախտին ի վայելչութեան վայրին ցանկութիւն հեշտալի պտղոյն եւ ցնորք խաբեութեան աւձին մոռանալ ետ զհրամայեալն ի Տեառնէ՛ չուտել անդի: Նոյնպէս եւ զհսկայոն, զոր երկրի մանկունս կոչին իմաստունք, ի մոռացմունս՝ չարկ տկար բնութիւնս ի տեսանելն զմարմինս իւրեանց երկայնագէզս, անճունիս, եւ անարդիլս, անկան ի խառնութիւնս եւ յապստամբութիւն Աստուծոյ, եղեն բովանդակ մարմին

* կատլն (¹):

^{1*} Ցովնան Բ 4:

^{2*} Դանիէլ Ժ 7:

մինչ ասել Աստուծոյ. Մի բնակել հոգի ի մարդ վասն լինելոյ դոցա մարմին: Նոյնպէս եւ զամենայն անկատար զբաւսեցուցանէ, քանզի ի չորից հակառակաց նիւթոց է կազմեալ մարմին: Եւ՝ ծանր եւ՝ վայրաբեր է մարմին: Եվ վասն այսորիկ մարմին կոչի, զի ընդարմ եւ խուլ է, եւ ընդարմացուցանէ զոգին, որպէս եւ յետ մահու ընդարմանա ի գերեզմանի: Եւ մանկութիւն դիւրաշարժ եւ եռանդնոտն է եւ անհաստատ, դիւրաշ զբաւսնու, եթէ ոչ ալիք իմաստութեան, որ երկիւղ է Տեառն եւ հանճար ծերունական, որ է կեանք անարատ, առաջնորդեցեն մանկան, նա եւ յորսողաց չիցեն մաւտ թէպէտ եւ ծերիցէ՝ զմանկաւ ոչ կարէ ապրիլ ի մանկութեան մեղաց, որպէս եւ ասէր իմաստամէրն Փիլոն, թէ զայնպիսիսն բազմաժամանակեա մանկունս պարտ է կոչել¹, զի եւ ինքն իսկ՝ առակալսու ի տղայութեան ոչ յաղթահարեցաւ ի մարմնոյն, այլ ի ծերութեան, յորժան կանանց մանկամատութեան մոլորութեան զհետ չոփաւ, որպէս եւ յերկեղազարդ մանկունսն ի Դանիէլ եւ յանանկանոն յաղթահարեցաւ մարմին, եւ ոչ ուտէին ի սեղանոյ թագաւորին, այլ ունդս ճաշակելով ծերունական փայլեցին Հանճարով: Այլ այսորիկ ճառական իմաստք եւ թանձրատեսակ միտք են առ ծեռն պատրաստ, որովք ոչ է արժան յագենալ մտաւորաց, քանզի առակը են եւ խորագոյնս ունին խորհուրդս այլովք այլ ինչ յայտնելով, զոր եւ գիտաց Սաղոմոն եւ ասաց «Մարմին զբաւսեցուցանէ զմանկութիւն եւ բարձրացուցանէ զթագ մեր ի գահ մեր, որոց իմաստից Հոգին Սուրբ եղիշի մեզ առաջնորդ, որոյ գործ է քննել զինորս Աստուծոյ, որով իմանամք այսպէս. Երկու եղեն ազգք խաւսնոց՝ մտաւորք եւ ինքնիշխանք, հրշտակը եւ մարդիկ յարարչագործ են Աստուծոյ. հրշտակը անբաւք եւ անթիւք ընդ երկնի հացեալք կատարմամբ, ի յիսկզբան ի տասն որոշեալ կարգապետութիւնս դասուց պարզ եւ անմարմին բնութիւնք, յորոց մին դասն խոտորնակս ածեալ զմտաւ ապստամբութիւն, անկաւ յերկնից ի փառաց: Խսկ մերս բնութիւնս սկզբունք երկուք միայն, որք եւ եղան ի դրախտին եւ առին պատուիրան գործել զնա եւ պաշել իւրեանց եւ յարմար տեղուոյն աճեալ անխտաբար: Եւ զի չարագործեաց զտուեալ սերմն բարոյն չպահեցաւ նմա դրախտն եւ ոչ անխտ աճման եղեւ արժանաւոր վաղվաղակի ախտացեալ արմատոյն խլեցաւ ի տեղուոյն մեղաւք ծանրացեալ անկաւ եւ նա յիւրմէ բարձրութենէն յերկիր անասնոց, ուր եւ աճէ անասնաբար մինչեւ լու թիւ արարչատես սահմանին: Եւ զի անկեալքն երկորին ցաւ ետուն բարի կամաց Աստուծոյ, եւ խնդրեցաւ դատաստան արդար իրաւանցն Աստուծոյ, եւ առաւել ցուցաւ դատապարտ անմարմին, որ ոչ ունէր վայրաքարը բնութիւն եւ ոչ պատրիչ զոք, այլ յանճն չարացաւ զհակառակն ածել յինքն, որ թեթեւն էր բնութեամբ, վասն որոյ եւ կոչեցաւ սատանա: Խսկ մարդկայինս ազգ զծանրութիւն

մարմնոյն ունելով պատճառ եւ զառաջին չարացեալն խարիչ ողորմութեան արժանի ցուցաւ յանխար դատաստանէն Աստուծոյ՝ գիտելով, թէ մարմին էարկ զմարդիկ ի զբաւսանս զբաղման եւ սորին աղետն եթեր զիւր Արարիչն որպէս ի հեշտալի պարտեզս ի մանկութիւն, եւ զբաւսեցոյց զնա յամենայն տղայականսն առանց մեղաց, ըստ ասելոյն, թէ՝ «Եղբաւը որդին իմ էջ ի պարտեզ իւր», այսինքն՝ յիւր ստեղծեալ մարմին, ըստ Յովհաննու, թէ՝ «Բան մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ»: Վասն որոյ եւ ասէ խսկ զհետագայն պարզելով զբանս. «Եւ բարձրացուսցէ ի շտեմարանս մեր զիագաւոր մեր ի գահոյս», քանզի «բարձրացոյց» զախտաւոր ծնունդս մեր ի կուսական արգանդի «ի շտեմարանս մեր» յաղիսն, ուր գոյանմք^(*) մեք յապականացու պատճառէն: «Զթագաւոր մեր» ասէ, այսինքն՝ որ յառաջ, քան զյաւիտեանս թագաւորէր եւ ոչ թէ ի Կուսէն սկսաւ, որպէս ասէր ցՊիղատոս, թէ՝ «յԱյդ խսկ ծնեալ եմ ես թագաւոր ի Հաւրէ», եւ «ի դոյն եկեալ եմ յաշխարհ, զի թագաւորեցից ի վերայ տուն թակորայ», ըստ Գաբրիէլի, այլ եւ ի վերայ Հեթանոսաց, ըստ Դաւթայ, որ ասէ. «Թագաւորեաց Աստուած ի վերայ Հեթանոսաց» եւ այս է ասելն. «զթագաւոր ի գահոյս մեր», որ է սուրբ եկեղեցի երկնից վերագոյն Հանգիստ արժանաւոր եւ աթոռ փառաց որպէս եւ յերգոյ երգն ասէ. «Ահա գահոյք Սաղոմոնի ոսկիակազմ եւ ականակուռ ի զարդ ծիրանոյ պճնեալ եւ պաճուճեալ, որոյ պահապանքն կան սպառազէն ի քաջացն Խորայէլի սուսեր ունելով յազդէր յարհաւրաց գիշերոյ», որք են աւանդապահք եւ զարդարիչք եկեղեցւոյ զվեց շարժումն մարմնոյ եւ զտասն զգայութիւնս հոգւոյ եւ մարմնոյ ողջ ունելով եւ զսուսէր բանին ունելով ի վերայ ախտի հեշտութեան, քանզի այս է վաթսուն զեւթն եւ զտասն:

«Իրբեւ զարմաւ ոսկեղէն զմուսալից, եւ լցցին դաշտէ»: Արդ, գահոյքն շնորհաւքն Քրիստոսի իմացեալ եղեւ, զի բազմոց է թագաւորի, ուր երբեմն Հանգչի գլուխն զնելով, զոր առ հրէայսն չունէր տեղի, քանզի մարմից յիշատակումն առնէ ի գահոյսն Սաղոմոնի, եւ երբեմն նստի յաթոռ դատաստանի արդարութեան, ըստ այսմ, եթէ՝ «յԱթոռն Դաւթի նստից եւ զարքայութիւն նորա յաջողեսցէ¹»: Եւ ասացաւ. Այս եկեղեցի, որ հանգչի ի հեզս եւ ի խոնարհս², եւ զանարժանսն արտաքսէ իրը դատաւոր: Խսկ ասելն. «Իրբեւ զարմաւ ոսկեղէն զմուսալից» կարի իմն խորագոյն երեւի եւ դժուարագնալի տեսողական մտաց, բայց սակայն ի յոյս

¹ Բառս շնչված:

² Խմբտ. Խսայի ԿԶ 2:

Նշուլից Հոգւոյն գնասցէ բանս կածանով լուկ ի խաւաչուտ¹ տեղիս յայր՝ պահելով զո՞ն կարգի իմաստից անմոլար, քանզի ասաց զթագաւորն եւ զգահոյսն եւ առընթեր եղ զաւրինակն, թէ՝ «իրեւ զարմաւ», զի «իրեւ»-ն աւրինակն է զարդու բազմոցին ոսկեղէն արմաւու իրը զքանդակուածս ոսկեղէնս ի յորմս եւ ի սեմս տաճարի դրան, որպէս ասէ պատմութիւն, զգեղեցկութիւն տան նկարեալ քերովքս եւ արմաւենիս եւ թիթեղունս թոռուցեալս, ուստի յայտ է, թէ ոսկի գահոյքն եւ յայնմանէ նկարք արմաւենեաց տնկոյ, այսինքն՝ անապական եւ անախտ եւ անփուտ ոսկի հաւատն է եկեղեցւոյ, որ հաւաքէ զլումն քրիստոնէութեան, որ է բազմոց թագաւորին Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ նկարեալ է պէս պէս առաքինութեամբ արդարոցն, ըստ այնմ. «Արդարք որպէս արմաւենիս ծաղկեն՝ տնկեալ ի տան եւ ի գաւիթս Աստուծոյ: Իսկ «զմուսալիցն» ասելով զմատչողական եւ զկցողական եւ զմիաւորիչ առաքինութիւն Աստուծոյ յայտ առնէ, որ է սիրոյն զաւրութիւնըս Պաւղոսի. Զաւդ այլոցն բարեաց, եւ զարդ կատարման (²), զորոց զնշանակն բերին մոգքն յԱրեւելից եկեալ՝ ոսկի եւ զմուռ զեկեղեցւոյ առաքինութիւն գուշակելով. զմուռն կնդրկաւ լցեալ ի պատիւ անուշաբուրիչ բանին Աստուծոյ: Եւ գարձեալ «զմուսալից», զի ասէ յայտ առնելով, թէ լրումն աւրինացն սէրն է, զոր թէ ոչ ունիցի հաւատն եւ ողորմութիւն ոչ ինչ աւգտի թէպէտ մեծք են թող թէ քան զայլ մասունսն բարեաց, որ առանց սիրոյն լինիցի վասն որոյ «լցեալ» ասաց. քանզի չիք կշիռ գեղեցկութեան նորա, զի անդ ասաց թագաւորն գնալ, ուր լի է սէրն՝ ասելով յերգսն. «Ես ինձն գնացից ի լեառն զմուոյ եւ ի բուրն կնդրկի», զի ցուցցէ, թէ անառակ է սէրն եւ ամուր, քանզի «ո՞ մեկնեսցէ զմեզ ի սիրոյն Քրիստոսի. նեղութիւն թէ՝ անձկութիւն թէ՝ հալածանք»: Այս մեծ եւ լեռնեղէն՝ առաքինութիւնս պտուղ եւ պարգեւ է արմաւենեացն, որ բուսաւ ի բուրաստանի բնութեանս մերում, որոյ անուն սէր է եւ ծշմարտութիւն, քանզի «ծշմարտութիւն յերկրէ բուսաւ, արդարութիւն՝ յերկնից²» եկեալ ի դատաստան յաշխարհս յայս որպէս ասացն, քանզի մի է բազմելն թագաւորի եւ բազմոցն գահոյք, փեսայն եւ հարսն անախտական, զլուին եւ մարմին, որոյ պտուղն քաղցր է ի սոսորդի մերում, սէրն զմուռ, որ յաղթեաց անհաղթ թագաւորին ուժով գաւրութեան իւրոյ եւ էած առ մեզ գթութեամբ, որ եղեւ մեզ հանդերձ եւ կերակուր եւ հովանի եւ զովացուցիչ տապացեալ երեսաց մերոց ի խոթի հայելոյն ի մեզ արեգակն խորչակաբերի: Քանզի

յայտնէ առակ «ոսկեղէն զմուսալից» արմաւուն, զի մեկնեալ յաշխարհէ հարքն անապատական արմաւենիս գտեալ տատանային նոքաւք յոստոց նորա հանելով կերակուր եւ հանդերձ, ուստի եւ լինի եւ հովհար ազնուական երեսաց, թէ տուեալն պարգեւ ստուերական այսչափ, քանի եւս պարգեւիչն ծշմարտութիւն, զի նա է կենսաբեր կերակուրն, որպէս ասաց ինքն. «Որ ուտէ զմարմին իմ զմահ մի՛ ճաշակեսցէ յաւիտեան³» եւ «Մկրտեալքն զՔրիստոս են զգեցեալ²», ըստ առաքելոյ: Եւ նա սրբեաց զարտաւոր եւ զքիրտն յամենայն երեսաց ոչ ըստ արժանեաց ինչ մեր եւ ոչ ի հարկէ, այլ «զմուսալից» սիրովն Հաւը, որ «այնչափ սիրեաց մինչեւ զՈրդի Միհածին ետ», եւ իւրն անպարտական գթովն, զի այնչափ սիրեաց, որ զանձն իւր ետ վասն մեր ի մահ: Այսպէս զմուսալից պտղով, որ յարմաւենեաց անդի ծորեալ «լցան դաշտէ», որ ասացն, թէ լցին դաշտք, ըստ այնմ, թէ՝ «Մաղկեսցի արմաւենին, որ է հսրայէլ՝» տեսաողն Հաւը, եւ լցցին տիեզերք պտղովք նոր, քանզի ընդարձակ եւ լայնական դաշտք են գահոյք մերոյ բնութեանս, որ եղեւ եկեղեցի Աստուծոյ կենդանւոյ ձեռին Քրիստոսի կազմեալ, որպէս երգէն մանկունք եկեղեցւոյ, թէ՝ Քեւ չափ զբնութիւն քո Հիմնափայլեցեր, ընդ որ հիանա Պաւղոս եւ ասէ Առ եփեսացիսն աղաւթելով վասն նոցա. «Եղիցի ձեզ հասու լինել ընդ ամենայն սուրբրս⁴»: Թէ զինչ է լայնութիւն եւ երկայնութիւն, խորութիւն եւ բարձրութիւն եկեղեցւոյ, որ բաւական եղեւ տանել զանքնին մեծութիւն Աստուծոյ: Զայս տեսեալ Դաւիթ ասաց. «Դաշտք քո լցին պարարտութեամբ³», քանզի առակաւոր հանճարս միայն զլնուէն ասաց, իսկ թէ որով զայն Սաղմոսն յաւելու, թէ՝ «Պարարտութեամբ» եւ պարարտութիւնք դաշտաց տնկարար է, ծաղկածին եւ բուսարձակ, պրակագեղ եւ ցորենաբեր, զի որպէս արմաւենին յերկնից եկեալ եւ յերկրէ բուսեալ ի դաշտիս մեր բաւական եղեւ մեզ յամենայն բարիս, ըստ այնմ, որ ասաց Յակոբայ. «Ես եմ Աստուծ քո բաւական⁴, նոյնպէս բաւական արար իւր անբաւութեան զփոքր կացեալ բնութիւնս մեր, ըստ քրիստոսախաւս լեզուին, որ ասէ. «Բաւականութիւն մեր յԱստուծոյ է», որ եւ բաւականս պար զմեզ յամենայնի պտղաբերի նմա ի լրումն հաճութեան կամաց նո-

¹ Յովի. Զ 55:

² Հմմտ. Գաղատ. Գ 27:

³ Յովի. Գ 16:

⁴ Եփես. Ա 15:

⁵ Սաղմ. ԿԴ 12:

⁶ ՄՅԴ. ԼԵ 11:

¹ Զի՞՞ ՆԲՀ:
• Զի՞՞ ՆԲՀ:
“ Զի՞՞ ՆԲՀ:
² Սաղ. ԶԴ 12:

րա, քանզի ի պարարտ յայնմ դաշտի բուսան նախապետք եւ մարգարէ եւ արդարք փշաւք մեծի արմաւենոյն, իսկ յարմատեալն առ մեզ ճշմարտութեան տնկոյն ընծիւղացն առաքեալք եւ աւետարանիչք, կուսանք եւ կրաւնաւորք, եւ մարտիրոսաց անթուական բազմութիւնք, որք ամենեքեան սոքա լուան զձայն Փեսային, որ բախէր զդուուն շտեմարանաց Հարսին սրտի, յորմէ լցան ձեռքն զմուսվն կաթուածոյ, որ ի վեր ձեռաց փակաղակին, քանզի ամենայն ի Քրիստոսն սոքա հարան ի սէր նորա, եւ արքին զբաժակ չարչարանաց նորա եւ արքուցան սիրով նորա եւ արհամարհեցին զպատերազմ երեւելի եւ զաներեւոյթ, եւ յաղթեցին սրոյ և հրոյ, ջրոյ եւ գազանաց, կապանաց եւ քեր նոցա քաղցո եւ ծարաւոյ եւ աւտարութեան եւ հանին ի հաշն Տեառն իւրեանց զմարմինս կարեաւքն եւ ցանկութեամբք: Եւ հաւաքեցին զիմանալի անձրեւն որ ի բարձանց եւ ծովիցն իբրեւ զգաշտո գոգաձեւս հեզ եւ խոնարհ հոգով, այլ եւ տիրական հրամանաւ սաստեցին հիւսիսային հողմոյն սառնագործ եւ անպտղաբեր բքոյ բանսարկոին եւ հեռացուցին յինքեանց զանհաւատութիւն եւ զանյուսութիւն ցրտութեան, եւ կոչեցին հաւատով եւ ջերմ յուսով զհարաւային բարեբեր հողմոյն քաղցրութիւն, որ եկն ի վերնատուն խորհրդոյ եւ ելից զայգին Տեառն ամենայն բարութեամբ, քանզի դաշտ ասի լերին եւ անձմեռն եւ հարթայատակ երկիր, որք բազումս ունիցին արդիւնս եւ տունկս պտղատուս, որք ի ձմեռնային չարութեան ոչ երկնչին եւ ոչ խամրին: «Եւ լցին, ասէ, դաշտք». յայտ է դաշնաւորքն ընդ Աստուծոյ աւազանաւն կալ եւ մնալ ի սէր նորա, ըստ այնմ, զոր ասնն Զաքարիաս. «Լցցին դաշտք իբրեւ զսեղանս հաճոյական պատարագաւք եւ հոգեւոր ողջակիզաւք», զոր եւ քրիստոնեայք ընծայեն զպտուղ միջոյ խորանաց Տեառն լինել ի մանկունս եկեղեցւոյ բոլորապտուղ ի հոտ անուշից բնակեալ ի տան Տեառն ընդ երկայն աւուրս, զի եւ արմաւն, որ լնու զդաշտո երկարակիցութիւն եւս նշանակէ, քանզի, յոլով ժամանակ տեէ տունկն, որպէս եւ նահաւակն Յոր ասէ, թէ՝ «Ես ակն ունէի բազում ժամանակս կեալ իբրեւ զծոտ արմաւու՝ արմատ արձակեալ ի վերայ ջրոց, եւ ցաւդ հանգիցէ ի վերայ հնձոց իմոց, որ է ջուրն այն, որ ի տանէ Տեառն ելցէ, եւ ցաւդն, որ ցաւդէ ի կողիցն տէրունի, որով զուարձանան որդիք Սիրոնի: Եւ այս է ասելն. «Լցցին դաշտք», յոլովութիւնք ի խոնարհացն հոգով, ըստ ասացելոցդ կարգի տալով Աստուծոյ, զոր եւ բաւական համարիմք տալ պատճառս իմաստնոցն եւ բանալ դուռն հանճարեղաց: Այլ եւ եղիցին ձեզ ամենեցուն ի շահ եւ յաւգուտ փրկութեան աւգտիլ ի նորագիւտ բանիցս եւ յառակաւոր հանճարոյս մի տալ յաղթահարել մարմնոյ զմանկութիւն կամ զծերութիւն, այլ յամենայն հասակի ընդդէմ հանդիսանալ եւ ընդունել զթագաւոր անմահից ի գահոյս մեր հոգեւորս եւ հոգանաւորս արմաւենաւք՝ ամենայն գործովք բարութեամբ սիրոյն զմուսեալ, զաւդեալ եւ ճամկաւորեալ: Աստեն հանգուցանել զԱստուածի հաւատս ուղղափառս եւ ի մարմին սուրբ եւ յանշաղափ

եւ ի սէրն անկեղծաւոր եւ աննենդ եւ ի լոյս աներկմիտ եւ ի յանշարժ եւ յողմածութիւնս անպակաս եւ անմոռաց, զի անտի աւթեւանցն եւ երկնից արքայութեան արժանի արասցէ Քրիստոս աստուած զասաւղքս եւ զլսաւղքդ չնորհաւաք եւ ողորմութեամբ իւրով, որ է աւրհնեալ ընդ Հաւը եւ ընդ ամենայն Սուրբ Հոգւոյն յաւիտեանս յաւիտեանց. ամէն:

Է

ՍԿԻԶԲՆ Ի ՄԱՐԳԱՐԵՌԻԹԵԱՆ ԵԶԵԿԻԵԼԻ ՄԵԿՆՈՒԹԵԱՆՆ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՎԱՐԴԱՆԱՅ

«Եւ եղեւ յամին երեսներորդի յամսեանն չորրորդի, որ աւր հինգ¹ էր ամսոյն, ես էի. ի մէջ գերութեան առ ափն Քորպար² գետոյն: Եւ բացան երկինք եւ տեսի զտեսիլ Աստուծոյ, որ աւր հինգ էր, այն ամ հինգերորդ էր Թովակիմայ արքայի: Եւ եղեւ բան Տեառն առ եզեկիէլ քահանայ որդի Բուզայ երկրին³ քաղզեացւոց ի վերայ Քորպար գետոյ: Եւ եղեւ ձեռն Տեառն ի վերայ իմ եւ տեսի եւ ահայ Հողմ վերացեալ գայր ի հիւսիւսոյ եւ ամպ մի մեծ ի նմա եւ լոյս շուրջ զնովաւ եւ Հուր փայլակէր ի նմա⁴»:

Աստուծով իմաստնացեալն Սողոմոն ասէ ուրեմն յԵղիսիաստէսն⁵ կոչեցեալ գիրսն. «Ամենայն ինչ եղեւ ի միոջէն եւ երթան դարձեալ ի նոյնն եւ բոլորիցն, որ ի ներքոյ երկնից անուն կոչեցաւ⁶»: Որ թէպէս ի չորից ասեմք զամենայն ինչ լեալ եւ ի նոյն դարձեալ լուծանին, որ ի ներքոյ երկնից, որպէս նա զհողն ասէ, որ մանաւանդ երեւելին է, սակայն ի միոջէ արարչական ձեռաց կազմեցան, եւ լուծեալք՝ ոչ եւանեն արտաքս ի Գոյացուցչէն, քանզի ի ձեռս նորա են ամենայն տիեզերք երկրի: Ըստ Գրոց եւ՝ Հոգիք արդարոցն ի ձեռս⁷ Աստուծոյ են եւ՝ անիրաւացն եւս անդ են, բայց ոչ ի կենաց գիրն կան, վասն այնորիկ չեղեն արժանի յիշատակի: Խոկ այն, զի ասէ՝ ամենայն ինչ անուանեալ՝ տեղեկութիւն⁸ տա մեզ, թէ անուանքս ստուգաբանիչք են եւ մեկնիչք իրացն⁹ եւ բնութեանցն¹⁰, որ կան ընդ նոքաւք, քանզի կամ զիրն յայտնեն կամ՝ զգործ իրացն եւ կամ՝ զձայնի նորայ. Եւ որպէս «մարդն» անուն՝ զիւրն բնութեան, զի «պատկեր եւ փառք Աստուծոյ է¹¹» եւ ասի ըստ առաքելոյ բանին, որ թէ զգիր անուանն անդրադարձութեամբ ըրջես «դրամ» ասի¹², յորոյ վերա կա անուն եւ պատկեր թագաւորի, որ ի փառս նորա պատով

ի¹³ շահ վաճառի: Եւ թէ զմի գիրն հանես զվերջի «տէր» ասի, որ զիշխանութիւն եւ զտէրութիւն ցուցանէ¹⁴, ըստ երրայեցւոցն եւ ասորւոցն, որ «մարն» «տէր» նէ: Եւ երեք գիր է ի պատիւ Սրբոյ երրորդութեան: Արդ, այսքան հրաշալի եւ մեծ բնութիւն իրք եւ անուն. մարդս թէպէտ Աւամ կոչեցաւ վասն առ անասնականն միտելով կեանս եւ իգի եւ արուսի որչման, որ է երկիր եւ կաւելէն, այլ առ բազումս պայծառացաւ գեղն ազնուական պատիւ պատկերի Արարչին, որոց յաղթեաց հողն հոգւոյն¹⁵, որք¹⁶ իրբեւ զձեզդ են նուիրական հարք եւ երբարք, որք եւ¹⁷ այսպիսի գործառնութեան էք մեր հրամանատուք, յորս վառեալ լոյս խոհականին¹⁸ վերնաշարժ բնութեամբ խորհրդակից խորոցն Աստուծոյ ախորժէք լինել ի ձեռն մերոյ խամ եւ նորաբոյս թեւոց թոչման տալով աւժանդակ զսիրոյն եւ զաղաւթիցն առ հաւատչեայ զփորձնատիր¹⁹ թեւսն անդընդակովի եւ երկնագնաց, զորս առից ընդ իս քաջակերս եւ միսեցայց ի ճառս անվատահանլի²⁰ բազմաց եւ յաւետ ինձ իսկ գլխովին անձեռնարկելի եւ բարձր քան զերկինս եւ խոր քան զանդունս թէ իցեմ անձին իմոյ իրագետ, քանզի զսկիզբն մարգարէութեան եզեկիէլի հանաք ի սրբեալ սեղան սրտից ձերոց խոստանալով անտի կերակրել զմեծանձնութիւնդ ձեր, որ եւ նմին իսկ մարգարէին եղեւ անտանելի, որ եւ ի Հոգւոյն եղեւ կոչեցեալ ի տեսութիւն յայն, որ եւ յերեսս կործանէր զնա ի խոնարհ չքնալ եւ զարհուրելի երեւումն եւ ոչ է մեղադրելի, քանզի զծայրագոյն դասս իմանալի գաւառին զքերովքէսն²¹ ասեմ դողացեալս տեսանէր թեւապատս եւ դիմածածուկ²² յահագնահայեաց²³ փառացն փրկաւետ զաւրութենէ Փրկչին: Եւ մեք զի ձեռնարկեսցուք նսեմացեալք մտաւք եւ տհաս եւ փցուն լեզուաւ եւ թեւով²⁴ վերամբարձեալ յուսով վստահութեան սիրոյ եւ աղաւթից ձերոց եւ զաւրացուցիչ հրամանացդ²⁵, զորս նուիրեցից ընծայս²⁶ արձանաւոր պատարագաց կեցուցիչ գալստեան աստուածեղին Հոգւոյն, զի մերձ կացցէ մեզ տիրապէս եւ աստուածաբար առաջնորդելով ի բարիս, զի հանգուցից զբարս ձեր պաշտմամբ բանիս ի փառս անուան նորա, որ ի Հոյր եւ յՈրդի աւրհնաբանի յանվախնան թագաւորութիւնի հանուրց եղելութեանց յաւիտեանս յաւիտենից: Եւ մեք չնորհաւք նորին արժանի լիցուք մտանել ի մեկնութիւն առաջիկա բանիս, որ ասէ.

«Եւ եղեւ յամին երեսներորդի յամսեանն չորրորդի»:

Ցաղագս մարգարէիս, թէ ով է եւ յորոց ինքն հանդերձեալ է ցուցանել, այլեւ զտեղին, ուր զտեսիլն²⁷ ետես, եւ զժամանակն իսկ եւ միանգամայն, զորս կամիցիս ի Ժ (տասն) ստորոգութեանց անտի ի կարգ բա-

^{1*} Զի՞ ՆԲՀ:

^{2*} Զի՞ ՆԲՀ:

Աղբյուրներ

Ա = ՄՄ, ձեռ. 1398, թ. 225թ-235թ:

Բ = ՄՄ, ձեռ. 1270, թ. 34թ-41թ:

^{1*} Եզեկ. Ա. 1-4:

^{2*} Ժող. Գ 20, Զ 10:

^{3*} Ա. Կորնք. ԺԱ. 7:

Նիս է Հնար գտանել ըստ ոճոյն տալով Աստուծոյ: Բայցասացութիւն որքանեաց ազգաց ձգի մարգարէութիւն սորա: Եւ յինչ իմաստս հայի զաւրութիւն իմաստից սորայ: Արդ, առաջին զիրեայսն ունի պատճառ եւ զնոցա աւերն եւ զվերստին շինութիւն մարգարէանայ, որպէս ամենայն մարգարէքն եւ ապա զսահմանակցացն նոցա զՄիդոնի եւ զՖիւրոսի, զեղովմայ եւ զՄովկարու, եւ զի վերա նորոյ փրկութեան մերոյ, որ եղեւ երեւմամբն Աստուծոյ մերոյ թիսուսի Քրիստոսի²² ի վերա երկրի, զոր ստուերագրէ ընդ դիպուածոյ հնոյ ժողովրդեանն շինուածոյ տաճարիս մեծի եւ եկեղեւոյ Աստուծոյ կենդանւոյ տուեալ տարացոյց զաւէր նոցայ գտանարի եւ զաւերմանն, որ ի տեղւոջ իւրում բացայայտի: Բայց սկզբն բանիս նախ զժամանակն ցուցանէ, ըստ որում եւ ասէ. իսկ «Եւ եղեւ յամին երեսներորդի յամսեանն չորրորդի»: Երեսներորդ ամ ոմանք զմարգարէիս զժամանակն ասեն որպէս թէ Լ (երեսուն) ամաց էր, յորժամ մարգարէացաւ: Եւ այլք զյորելեանն կարծեն, զի հրեային յորելինաւն վարէին զժամանակ տարեացն, որ է յիսներորդ ամ հանգուցիչ Հրեիցն, ըստ շաբաթու աւրինացն եւ ազտագործ^{1*} ծառայիցն եւ ժառանգատու^{2*} ի սեփական տեարսն, զորս սակս չքաւորութեան հարկեալ վաճառեցին: Այլ սուրբն Կիւրեղ Աղէքսաննդրացին կորովամիտն ասէ, թէ՝ եւ բազում անգամ յուղեցի ի Քրոնիկոնն եւ ոչ գտի զամ զերութեան Յեքոնիայ, որ սկսաւ մարգարէիս մարգարէութիւն Լ երեսուն ամ լինել յորելինին^{3*}: Ոչ թէ յելիցն յԵգիպտոսս ոք թուէ զյորելինին եւ ոչ թէ յԱղամայ Հետէ: Եւ մարգարէիս ոչ է²³ սովորութիւն իւր կենացն ամաւքն նշանակել զտեսիլն: Եւ ոչ ամենայն մարգարէքն սովորեցին յորելինաւն եւ կամ տարեաւքն իւրեանց նշանացի առնել զբանն իւրեանց: Այլ այսպէս գտցուք զմիտս (Լ) երեսուն ամացն: Յութ եւ ի (Ժ) տասն ամի թագաւորութեան Յովիսի բարեպաշտի գտեալ եղեւ Երկրորդումն աւրինացն ի Բեդեկս տաճարին առ Քեղկեալ քահանայապետիւն, որ կորուսեալ եղեւ ի ծուլութէնէ քահանայիցն ամս բազումս, զոր ընթերցեալ առաջի արքայի պատառեաց զհանդերձս²⁴ իւր Ովսիա²⁵ եւ ելաց առաջի Տեառն՝ քուրճ զգեցեալ, զի տեսանէր զժողովուրդն արտաքոյ այնմ գրոց: Եւ յաղագս այնորիկ ի ներքոյ²⁶ կային անիծից եւ աւերման եւ բազում թշուառութեանց, զոր սպառնայր բանք աւրինացն: Եւ զահի հարեալ թագաւորն առաքեաց

զքահանայապետն հանդերձ այլաւք բարեկամաւք առ Ողդի բարեպաշտուի կինս Ելովմա քահանայի, որ ի վաղուց հետէ մարգարէանայր զկատարումն Գրոցն, զոր գտին, որ թէպէս եւ ի յարանց գոյին մարգարէք Սփոնիա եւ Ուրիհաս, Սամեա որդի երեմիս, որ յԳծ (երեքտասան) ամին²⁷ Ովսիայ սկսաւ զմարգարէութիւն: Այլ մանկագոյնք²⁸ էին նոքայ եւ ոչ այնպէս Հոչակեալք, որպէս կինն այն ծերունի: Վասն որոյ առ նա չոգան հարցանել: Եւ նա ասաց. Զոր ինչ ասաց գիրքդ այդ գալոց է ի վերա քաղաքիդ, եւ գերին ի տեղւոչէ այդի ի Բաբէլոն երթա զամս Հ (Եւթանասուն) մնալով անդէն: Բայց ասէ Տէր եթէ ոչ յաւուրս քո արարից ընտրեալ արքայդ²⁹ Յովսիա փոխանակ զի դողացէր ի բանից իմոց եւ պատառեցեր զհանդերծս քո: Այլ յաւելում զքեզ առ հարս քո, եւ ապա եղիցն այդոքիկ, որպէս եղեւն իսկ, զի մարդասերն Աստուած կարճէ զժամանակն չարի եւ յերկարէ՝ զբարեացն, ըստ այնմ, թէ «Հատուցանեմ զմեղս հարց յորդիս»³⁰ յերիս եւ ի չորս դարս եւ զողորմութիւնի մի Ռ (Հազար) ազգս սիրելեաց իմոց: Այսու աղագաւ զթի Հ (Եւթանասուն) ամացն անտի սկսանի եւ ի սպառնալեաց եւ ոչ ի սկսմանէ թշուառութեանց աւերմանն, քանզի ի վճռէն մինչ ի սկզբն մարգարէութեանցս Լ (Երեսուն) ամ է: Արդ, ԼԱ (Երեսունմեկ) ամէ թագաւորութեան Ովսիա ի ԺԸ (տասնութ) ամին սորա հատաւ վճիռն Հ (Եւթանասուն) ամացն, յորոյ վերա եկաց ԺԴ տասնչորս ամ եւ սպան զնա կաղն փարաւոն, յորժամ երթայր առ Եփրատ գետովն ի պատերազմ: Եւ ժողովուրդն թագաւորեցոյց զԱքողիա որդի նորա յերուսաղէմ, զոր ի գառնալն ընդ իւր տարաւ փարաւոն յԵգիպտոս եւ թագաւորեցոյց զելքայր նորա զՅովակիմ, յորոյ երրորդ ամին եկն նաբուգոդոնոսոր յառաջին ամի թագաւորութեան իւրում, եւ, ընդ Հարկաւ արարեալ զնա, զնաց: Եւ պահեաց Յովսիմ³⁰ զհազաննդութիւն ամս Լ (ՊԱԹ) եւ ապստամբեաց ի մետասնան ամի թագաւորութեան իւրում: Եւ դարձաւ անդրէն նաբուգոդոնոսոր^{30ա} եւ սպան զնա եւ ետ զթագաւորութիւն Յեքոնիայի որդւոյ նորա: Եւ զկնի (Գ) երից ամսոց եւ նա ապստամբեաց, եւ եկն դարձեալ արքայն քաղեցեացոց եւ տարաւ զնա ի Բաբէլոն, եւ թագաւոր եցոյց զհաւրեղբայր նորա զՄեղեկիա ի տեղի նորա: Եւ արդ, եթէ թուես յԼ (ՊԱԹ) եւ ի Ժ (տասն) ամէն Յովսիա զժամանակ վճորին մինչեւ ցմարգարէանալն Եգեկիլի լինի Լ (Երեսուն) ամ, եւ է Եւթն): Այսպէս. ԺԴ (չորեքտասան) ամ Ովսիայ մնացեալն եւ ԺԸ (մետասան) Յովսիմայն լինի ԻԵ (քսան եւ հինգ) եւ հինգ ամ գերութեան Յեքոնիա, ընդ որս եւ մարգարէն զերեցաւ, լինի անսխալ Լ (Երեսուն) ամ, ըստ մեծին Կիւրեղ, յորում ժամանակի է տեսիլս զայս: Զայս եւ ի գէպ է, թէ ինքն իսկ մարգարէն Լ (Երեսուն) ամաց էր, որպէս եւ Եփ-

^{1*} Զի՞ ՆԲՀ:

^{2*} Զի՞ ՆԲՀ:

^{3*} Նկատի ունի Կյուրեղ Ալեքսանդրացու անվամբ հայտնի Թեոդորեսոս Կյուրացու Եզեկիլի մեկնուրյան հետևյալ տողերը. «Էսկ ես առաջին ի Քրոնիկոնէն խնդրեցի զժամանակն եւ զին Յեկոնիա զերութեան իինգերորդ ամ: Եւ ոչ յերեսներորդին լինելի այլ ի իինգերորդ ամ», Քեոդորեսոս Կիւրացի, Մեկնուրիւն Եզեկիլի մարգարէութեան, Եր., 2000, էջ 14-15:

բեմ ասէ. Եւ զի անբաւ է ողորմութիւն Աստուծոյ զՀ (Եւթանասուն) ամացն հաշուի անց զԼ (երեսուն) ամն^{1*}: Թէպէտ զԼ (երեսունն) տակաւին շեն մնաց երուսալէմ զՍեղեկիա ժամանակն, որոյ Ե (Հինգ) ամ էր թագաւորութիւն եւ կաց այլ եւս Զ (վեց) ամ եւ ապա առաւ երուսալէմ եւ քանդեցաւ տաճարն եւ գերեցաւ ամենայն ժողովուրդն, բայցի սակաւուց աղքատաց, որ կային ի մշակութիւն արքայի: Որպէս եւ Արքահամու երեւի արարեալ զսոյն, յորժամ չարչարեցեն զորդիս քո զամս Ն չորս հարիւր: Եւ Մ (երկու հարիւր) եւ Ե (Հինգ) ամ անցաւ մինչեւ մտին յԵփիպտու: Եւ այլեւս Զ (ութսուն) ամ ազատ կացին ի տեղուզն զժամանակն Յովսէփու³¹ եւ ապա մտին ի ծառայութիւն: Սակայն բարեգութն Աստուած ի ծառայութեան համարն առնու զՄ (երկու հարիւր) եւ Զ (ութսուն) ամն ի թիւ Ն (չորս հարիւր) ամացն, որպէս եւ աստ հոգին ի կիր առեալ զվճորին ժամանակն: Ասէ.

«Եւ եղեւ յամին (Լ) երեսուներորդի».

Ցաղացս որոյ³² եւ զ«Եւ»-ն դնէ սկիզբն, որ շաղկապ է եւ ոչ սկիզբն «Եւ»-ն, որպէս քերականն ասէ, եւ սուրբն Բարսեղ վկայէ ի Քրիստոսի ծնունդն՝ ասելով. «Եւ»-դ ահա շաղկապ է²: Եւ այլ երես տեսանիդ որ «Եւ»-դ կապէ զերկու երեսն: Եւ մարդ է, ասէ, զմի երեսն լրեաց, եւ զու իմացիր Աստուած է եւ մարդ, որ մի երես եւ մի ընութիւն եղեւ յերկուցն եւ ո՛ ծանիցէ, որ «Եւ»-ն թարգման է: Նոյնպէս եւ աստ բան ի մի երես զայն տես որոնողդ^{32ա} ի վճռու եհատ Հ (Եւթանասուն) ամացն յԼ (ութ) եւ ի Ժ (տասն) ամին Յովսիա: Եւ սուրբն Երեմիա կրկնեաց եւ ստուգեաց զնոյն: Եւ երես եւ միտք բանի մի այս է, որ յետ Լ երեսուն ամին Եղեկիէ զայսպիսի հրաշս ետես մինչ կրէին զառ ի նոցանէ պատուհասն, զի էին ի գերութիւն, որպէս եւ ասէ իսկ.

«Եւ եղեւ յամին երեսուներորդի».

Այսպէս սովոր են Գիրք ժամանակաւք, ամաւք եւ ամսաւք ստուգել զիրն, որպէս Մովսէս զգալ ջրոյն ասէ. «Ի Ռ հազար ամն նոյի եւ յառաջնում ամսեանն^{3*}»: Եւ մարգարէ զիւրն ասէ եւ հաստատէ «Լ (Երեսուն) ամաւքն եւ չորք ամսաւքն», որ եւ ըստ երայեցւոցն Թամուզն եւ ըստ մերն յանխաղաց տումարն Հրոտիցն է եւ ի շարժականս՝ Արանց³³ պատահի, ուր եւ կատարեմք յոլով անգամ զտաւն Վարդավառին: Եւ աստ եւս խորհուրդք են, թէ պարապով ոք տեսցէ.

«Որ աւր հինգ էր ամսոյն»

Թէ ասիցէ ոք Դ (չոր) քնիւթեա մարդոյն մաքրութիւնի Ե (հինգ) զգայութիւնսն, զի կազմեսցէ արարչական Հոգին զմարդն լոկ եւ հասարակաց արանց հոգէկիր եւ աստուածընկալ³⁴ մարգարէ յատուկ եւ վերադոյն փառաւք:

«Եւ ես էի ի մէջ գերութեան»

Ակիւղաս՝ «ի մէջ պանդխտութեան», եւ Թէոդիտոնն³⁵ «ի մէջ նժեհութեան³⁶», իսկ Եւթանասունքն զյոյժ դժուարութիւն եւ զթշուառութիւն ակնարկեն, զի «գերոյն» անուն լիով ունի յինքեան զամենայն ակամա կիրսն տրտմական, զոր ունիցին գերեալքն ի գերէվարացն : Իսկ Ակիւղաս եւ Թէոդիտոն միայն զաւտարութիւն եւ զպանդխտութիւնցուցանեն, որ է դիւրին քան զգերութիւն, զոր յոլովք իւրեանց կամաւք երթան յաւտարութիւն եւ կրեն զասացեալ պանդխտութիւն եւ զնժեհութիւն, որ յաէտ իմաստութեամբ լինի Հ (Եւթանասնիցն) «գերութիւն» ասեն, զի միշտ անմոռաց կալցին զաղէտիցն յիշատակ յընդարձակութեան ժամանական.

«Եւ ես էի, ասէ, ի մէջ գերութեան առ ափն Քորար գետոյ»

Այսու ցուցանէ, թէ բացաւթեա բնակեցուցեալ էին քաղդեացիքն³⁷ զգերեալսն ժողովուրդ արտաքոյ քաղաքաց իւրեանց, քանզի առաջին թագաւորքն սովոր էին զայս առնել գերեացն ոչ առժամայն մուծանելի քաղաքն անարժան համարել զնոսա քաղաքաւարութեանիւրեանց: Այլեւ զայն ախորժէր գերին զանխուլ եւ զանապատ վայրս թափել արտասուալք³⁸ զփղծուկս սրտիցն միանգամայն: Եւ ոչ ախորժէրն տեսանելի զպայծառութեան իւրում զթաբելոն զկնի աւերման երկրին իւրեանց: Եւ մարգարէս ի մէջ նոցա զափամբ գետոյն Քորար ասացեալ զտաք մեք յաշնարհագրի տարակոյս վասն Քորար գետոյս, թէ որ է այն եւ լուծումն առընթեր, թէ աշխարհ է նա ի Պարսս եւ գետ առ նմին, թէ մարգարէս անդ երթեալ հոգով տեսանէր զտեսիլն: Եւ թէ այն է, որ Արեգենէս պատմագրի ասէ, թէ նաբուգոդոնոսոր ի Հնգետասան աւր զթաբելոն երեքկին պարսպեաց եւ զգետն Արմակաղես հանեալ յԱրածանոյ՝ տանէր մեկուսի յարրուցումն անդաստանաց եւ այժմ կոչի նա Քորար, զնա ասէր Քորար, իսկ այլք մեկնչաց զՖիգրիս ասեն եւ սոքա չեն հեռի ի միմեանց, քանզի Ֆիգրիս եւ Արածանի խառնին առ Բաբելոնիւ: Եւ զի անդ նստէր ժողովուրդն, Դաւիթ վկայէ ասելով. «Առ գետս բաբելացւոց անդ նստէր^{1*}», որ է նշանակ հոսական եւ անհաստատ կենցաղոյս անցաւո-

^{1*} Տե՛ս Ս. Եփրեմ Ասորի, ՄԵԿնուրիմ Եղեկիէլի, ՄՄ. հեռ. 5906, թ. 203ար:

^{2*} Տե՛ս «Հանդէս ամսօրեայ», 1968, էջ 419-38:

^{3*} Մնդ. է 11 ընկալեալ բարգմանուր. «յամին վեցհարիւրերորդի կենացն յերկրորդում ամսեանն»:

Հմմտ. «Յովկիանու Ոսկերերանի ի մարգարէն Եղեկիէլ», «Էջմիածին», 1996, թ. 4, էջ 193:

^{1*} Սաղ. ձևական:

ը՞՝, առ որով հետացեալ նստին գերեալքն ի չարէն ի նորին կամսն յանպտուղ յուռիսն կախելով³⁹ զբանական իմաստիցն կտակք ի մեծութիւն եւ յիշխանութիւնս եւ յայլ պատրանս խարեալք: Բայց եւ գուշակումն իսկ է մեծի խորհրդոյն փրկութենէ ջրոյն կենաց, զոր թակոր եւ Մովսէս առ ջրհորովն եւ Յովհաննէս առ Յորդանանաւ⁴⁰ գուշակեցին, որ եւ անդէն արդինացաւ ի Տեառնէ մերմէ Յիսուսէ ձայնիւ Հաւը եւ իշամք Հոգւոյն Սրբոյ զանախտ արգանդ աւազանին բացեալ, որ միշտ ուստերս եւ դստերս ծնեալ ածէ ի փառա անարատ եւ կուսական ծննդեամբն յեղբարս կուսորդւոյն: Եւ այս է ասելն.

«Առ ափն Թորար գետոյն: Եւ բացան, ասէ, երկինք»:

Թերեւս թէ ոչ ճշմարտութեամբ եւ իրաւք, այլ՝ երեւմամբ միայն եւ թուելով: Ի դէպ է այն, թէ՝ «պատառեցան երկինք եւ անդէն կցեցան⁴¹ եւ կապեցան», զի յայտ լիցի, թէ գերութիւն եւ աւտարութիւն ոչ անարգէ զբարի այր, այլ յաւետ փառաւորէ, որպէս գեղեկիէլ, որ փոխանակ զգալի երուսաղէմի եւ Հրէական տաճարին վերին երուսաղէմ եւ երկնային տաճարն անձեռագործ նմա բանայր նախատպաւորութիւն այնմ, որ Տեառն մերոյ եւ Աստուծոյ բացաւ արագապէս ի Յորդանան: Եւ ոչ այնքան նմա, որ զերկինս եւ զերկիր լոռ, որքան հաւատացելոց ի նա, զի նովաւ, որ ինչ բարիքն են, տեսցուք եւ ի նմա դիցուք զամենայն առաքինութեան մերոյ զգանձ ուր յոյսն մեր գնաց կարապետն անցեալ ի ներքին⁴² կողմն վարագուրին առաջնոյ:

Ուստի եւ ասէ.

«Բացան երկինք եւ տեսի զտեսիլ Աստուծոյ» եւ քանզի ժ (տասն) ցեղն, որ ունէր զերկեմի զթագաւորութիւն եփրեմի եւ ի Յուդայէ եւ ի Բենիամէնէ ոչ սակաւ մասն գերեալ⁴³ էին: Եւ յոլովք ի նոցանէ առընթեր կային մարգարէին, բայց յամենեցունց նա միայն տեսանէր զտեսիլն զայն մեծ, զի ոչ ունէին այլքն զակն մարգարէութեան, եւ էին անարժանք իրացն: Իսկ բարէբունն Աստուծած միոյն երեւի եւ նովաւ հնարի կոչել առ ինքն զհեռացեալսն⁴⁴, նման լինել մարգարէին սրբոյ.

«Տեսի, ասէ զտեսիլ Աստուծոյ». Եւ ոչ՝ գէութիւն եւ զգոյութիւն, զի անհնար է, այլ՝ տեսիլ յայտնութեան տպաւորելոյն ինչ երեւման որչափ հնար ինչ է տանել ծնանելի բնութեանս: Եւ յայտ է, թէ յերկնային գաւառն է այս տեսութիւն եւ ոչ եթէ առ ինքն իշեալ դէմս ինչ տեսանէր:

«Այն ամ Ե (հինգ) երորդ էր գերութեան Յովակիմայ». Ոչ ասէ «Ե (հինգ) երորդ գերութեան» պարզաբար, այլ թէ՝ «Յովակիմայ», քանզի գերութեան իրէիցն ոչ Ե (հինգ) է աստ, այլ Յուդայի եւ Խորայէլի ժ (տասն) ցեղիցն Ե (հինգ) է եւ ամենայն ժողովրեանն Ը (ութ): Եւ է այս-

պէս նախ գերեաց զնոսա Սուսակիմ⁴⁵ արքայն եթըոպացւոց⁴⁶, երկրորդ՝ Փուայ արքայն ասորւց, երրորդ՝ Թակղաթփալսար, չորրորդ՝ Սաղմանասար, Հինգերորդ՝ Սենեքերիմ: Այս Խորայէլի գերութիւն, իսկ Ցուդաց կին Գ (երից) ամն Յովակիմայն եւ ԱՌ (մետաս) ան ամն նորին: Եւ երրորդ անգամ գերիլն թեքոնիայ, որոյ Ե (հինգ) ամ է գերութեան, քանզի զնակոչ աստ Յովակիմ ասելով: «Այն ամ Ե (հինգ) երորդ էր գերութեան Յովակիմայ»: Նոյնպէս եւ Սեղեկիայ Է (եւթ) երորդ էր գերութեան երուսաղէմի: Բայց զգերութիւն թագաւորին յիշելով ողբա դէմ յանդիման, զի փոխանակ թագի եւ մականի եւ ծիրաննեաց եւ փառաց աթոռոյ քուրծ սգոյ Եւ կապանք եւ տուն բանտի⁴⁷ եւ նախատինք հեթանոսաց, ըստ սաղմոսին ձայնի, որ արդարեւ կսկզբան եւ ողբոց երեմիայի են իրքն արժանաւոր, զոր եւ յառաջ տարեալ զբանն եւ զանձն իւր եւս գերի անուանէ: Այսքան ամք էին, ասէ գերութեան մերում, որ արդարն էր եւ հաւատարիմ Տեառն իւրամ եւ պահող պատուիրանաց նորա ընդ ամբարիշտսն եւ ընդ անիրաւսն⁴⁸ եւ ընդ արհամարհողս աւրինացն պանդխտանայր, զի այնչափ է գութ բարերարին Աստուծոյ մինչ զի վասն մեղաւորաց եւ չարասիրաց արտօնութեան եւ արկածից տա զմտերիմ ծառայս իւր, զի արասցեն ինչ նոցա աւգուտ:

«Եւ եղեւ բան Տեառն առ Եղեկիէլ բահանա որդի Թուզեա յերկրին բաղդեացւոց⁴⁹ մինչեւ ցԹորար գետոյ»:

Մինչեւ ցայս վայր ի մարգարէին եղաւ բանն որպէս թէ յինքէնէ պատմիչ նեղելոցն առ ինքն աղջմանց Հոգւոյն: Իսկ այժմ այլոց դիմաւք վասն ինքեան⁵⁰ ասէ.

«Եւ եղեւ բան Տեառն առ Եղեկիէլ քահանա». զի մի թուեսցի նա անձին իւրոյ արգիչ եւ պաճունող, վասն որոյ կարծելի է թէ Եղբա դպրի է բանս, որ ընդ այլ կորուսեալ գրեանսն հրէից: Եւ զայս եւս մատենագրեաց Հոգւովն, քանզի վկայեաց նախասացելոցն Եղեկիէլի, զի զասացեալսն ի նմանէ միւս անդամ կրկնէ: Եւ թէ ասիցէ ոք թէ այս գիրքս ի Բարելոն գրեցաւ՝ ընդէ՞ր կորեաւ, ասասցուք, թէ յոլով մատեանս յուժան կախեալ⁵² կային առ նոքաւք, ըստ սաղմոսին, թէ՝ «առ գետս Բարելոն»: Եւ զամենայն վկայէ պատմագիրն գրեալ Եղբա, քանզի անփոյթ լեալ էր ի նոցանէ եւ չրջմամբն տեղւոչէ ի տեղիս, եւ բացաւթեա կորեան եւ յանձրեւաց ջնջեցան յոլովք, եւ բովանդակն գրեցան յետոյ ի նոյն Հոգւոյ, որ զառաջինն խաւսեցաւ ի մարգարէսն ի զանազանեալ ժամանակսն պէսպէս դիմաւք: Վասն որոյ ասէ.

«Եւ եղեւ բան Տեառն առ Եղեկիէլ»:

^{1*} Հմտ. Եսայի նշեցի, Մեկնուրիւն Եղեկիէլի, ՄՄ. ձեռ. 5566, թ. 1ա եւ շար.:

Երկու են բանի⁵³ տեսակք. մին, որ ընդ մտացն է եւ մին, որ յառաջ գալեղուաւն, բայց այս⁵⁴ առ մեզ է: Իսկ Աստուծոյն բան աւտար է յայս մանէ, զի նորա բանն արարիչ է գւ ոչ եղական, որպէս մերս եւ կամ հրշտակացն, որպէս ասաց եւ եղեն, Հրամայեաց եւ Հաստատեցան: Ուստի իմանամք, թէ նոյն արարչագործ բանն ներգործեր անմարմնարար ի սրբեալ սիրտս մարգարէիցն զայն ինչ⁵⁵ զոր յապա լինելոց էր զգալապէս, որպէս ի լեառն միգապատ Մինա առաջի Մովսէսի իմանալի աչացն զամենայն արարածն, քանզի բան ասելն զանմարմնութիւնեւ զպարզութիւն յայտնէ, զոր այլեւայլ բառուց կոչեն զնա պատգամ եւ առած եւ տեսիլ, և դուք թէ կամիս տես պարապով զբառուց⁵⁶ եւ բաց զմիտսն: Իսկ թէ զարդի ակն ինդրէ ոք զտեսլեան մարգարէիս զայս ուսաք, թէ որպէս ի ջինջ հայելի եւ ի ջուր յստակերես՝ եւ ծիրն արեգականն տպաստեղծեալ լինէր սպառնեացն հանգամանք եւ առաւելն քան զայս նոցա է յայտնի, որք կրեցինն արժանապէս:

«Առ Եզեկիէլ եղեւ, ասէ, բան»: Թարգմանի «Եզեկիէլ» «իշխանութիւն Աստուծոյ», զոր եցոյց արդեամբք, զի տեղի ետ իշխանութեան Աստուծոյ եւ հնագանդ եղեւ, եւ առ յԱստուծոյ զիշխանութիւնս զայս մեծ՝ քարոզ լինել եւ մարգարէ իսրայէլի եւ քահանայ, վասն որոյ ասէ: «Առ Եզեկիէլ բահանայ»: Այս երկպատիկ շնորհ՝ քահանայութիւն եւ մարգարէութիւն: Եւ երկոքին շնորհք էին Աստուծոյ, զի տեսցէ զաստուածայինսն եւ զմարդկայինսն միտսն եւ ըստ Աստուծոյ կամացն քաւես զմարդիկ:

«Որդի, ասէ, Բուզեայ», որ կոչի «Փոքր արեգակ», զի հայր եղեւ⁵⁷ փոքրաճառագայթ՝⁵⁸ արեգականն Եզեկիէլի, որ քահանայութեամբն եւ մարգարէութեամբն եւ մաքրութեամբն աւրինակ իմանալի եւ մեծի արեգականն արդարութեան, որ ընդհանուր⁵⁹ ծագեաց զճառագայթս իւր, ըստ վկայութեան Գրոց: Թերեւս չէր ոք յերեւելեաց հայր սորա որպէս եւ ոչ անուանեալ հայր Տեառն մերոյ հիւսն, զոր ցուցանէ թէ աննշան հայր ոչ կարէ աղարտել զքաջութիւն որդւոյ կամ այլոք երանութեամբ մարգարէին զսա յանուանէ հաւրն նշանացի առնէ: Այլ յաւէտ ըստ խորհրդոյն արժան է իմանալ, որ ասացաւդ վերագոյն.

«Թերկրին, ասէ, բաղդեացւոց».

Ասորոց թարգմանն ասէ: «Թերկրին կախարդաց», քանզի Քաղդեայն⁶⁰ եւ Քաւդեայն աղանդոյն անուն է, զի դիւթք եւ հմայք էին անդ: Եւ անտի աստեղագիտութիւն ակսաւ, որպէս եւ ասեն Զրուաստ-

րէս⁶¹ եւո Քսարաթրեստէս անուն մարդիկ, որ անդ էին եւ սկասն աստեղագիտութիւն, վասն աւգոյն միշտ զիշտ լինելոյն անդ եւ մաքուր: Այլեւ զբաղդէութիւն, որ է լերդահմայութիւն եւ մսադիւթութիւն, զոր զննական եւ զենականն կոչեն: Ասեն եւ զկոպապատութիւն եւս անդի⁶² աւարածեալ, քանզի այր մի ասեն Աստղ անուն նորա արար պատկեր հաւը իւրոյ մեռելոյ եւ եղ ի վերա գերեզմանին պղնձիք: Եւ նա եղեւ դիւարնակ, եւ ելանէր ի նմանէ բան յաւդաւոր: Եւ վասն այնր եղեւ դիւթարան, եւ սկսաւ խնդրել տղայս, եւ ետ նախ Աստղն զորդի իւր եւ ապա սկսաւ գողանալ բազում տղայս եւ զենուկ ի ծածուկ, զոր իմացեալ ծնողաց նոցա խնդրեցին սպանանել: Եւ նա փախեալ յեգիպտոս եւ արար զնոյն կախարդութիւն, եւ եղեւ հոչակաւոր եւ անուանին: Եւ ի թոռանց անտի նորա էին Յանէսն եւ Յամրէսն Աստուծոյ եւ Յամրէսն հակառակքն Մովսէսի: Յաղագս որոյ եւ յայս երկու աշխարհս յոլով եցոյց Աստուած զարութիւնս եւ Հրաշա մեծամեծն հանել ի նոցանէ զչար սերմն սատանայի եւ զանդրանիկ ծնունդս նորա առաքելով առ նոսա նախախնամութեամբ ծնունդս սուրբ զարմիցն Աբրահամու լինել նիւթ նշանաց նորա, յորոց մի այս, զոր պատմէ բանս.

«Թերկրին, ասէ, բաղդեացւոց». այլեւ կարծէին հրէայքն, թէ բաւանդակեալ է ամենակալն Աստուած յերուսաղէմ եւ ի տաճարն, վասն որոյ եւ պարծէին նովաւ եւ ոչ հնար համարէին տալ քակել զտուն իւր: Աստանաւը ցուցանէ, թէ Տեառն է երկիր լրիւ իւրով եւ անվայրափակ եւ անսահման է բնութեամբ եւ զաւրութեամբ: Դարձեալ եւ զանբաւ սէրն իւր յայտնէ նոցա, զի գիտացեն, թէ շրջի ընդ նոսա խնամքն Աստուծոյ եւ տակալին ոչ է թողեալ զնսա ի ձեռաց ի վերա անհուն չարեացն, յորում կային: Ի պատճառու նոցա ներգործէ յաւտար ազգս իրս մեծամեծս:

«Զեռն» զներգործութիւն Հոգւոյն ասէ, զի ձեռամբ տուեալ լինի պարգեւք: Զեռն է այս, որ⁶³ զոմանս հարկանէ, որպէս՝ զերիմաս մող, որպէս եւ զիաղդասար՝ թաթ ձեռինն», եւ զամենեսեան ստեղծանէ, եւ զոմանս նոր կազմէ աւազանաւն, զոմանս կեցուցանէ. «Եղիցի ձեռն Քո ի կեցուցանել, ասէ: Սա է⁶⁴, որ լոկ առեալ զեզեկիէլ մարգարէ գործէ.

«Եւ տեսի եւ ահայ հողմ վերացեալ զայր ի հիւսիսոյ⁶⁵ եւ ամր մի մեծ»:

Ակիւզաս «փորորիկ, ասէ, զայր ի հիւսիսոյ», եւ Թէոդիտոն՝ «մրրիկ գայր», Սիմաքսո՝ «իրրեւ հողմն մրրկեալ գայր»: Եւ ահա ասելն պերճ բառ է մարգարէական եւ ճոխութիւն հասարակաց, որ զանկարծահաս լինել իւրացն ցուցանէ⁶⁶: Իսկ ամբ եւ մէգ շուրջ զնովաւ՝ յաղագս անյայտութեան ասաց «Եւ եղ յամբս զգնացս իւր եւ շրջի նա ի վերա

⁵³ Զի՞ ՆԲՀ.

⁵⁴ Զի՞ ՆԲՀ:

թեւոց հողմոց^{1*}, «Եւ յամբ նստեալ գա յեզիպտոս^{2*}»: Զերագահաւ թոփչսն ակնարկելով ամենայն ուրէք, որպէս եւ աստ զասպատակն քաղդեացւոց տեսանէ մարգարէն եկեալ յերուսաղէմ եւ Տէր առաջնորդ նոցա, ըստ որում ի հիւսիսոյ ասէ զհողմն եկեալ, քանզի չափողք երկիր Ոչե (վեց հարիւր քսան եւ հինգ) ասպարիսաւ զԲարելոն երուսաղէմի արեւելայ ասացին եւ Ս (երկու հազար) ասպարիսաւ հիւսիսակողմն: Ուստի եւ զկաթսայն եռացեալ տեսանէր երեմիայ ի փշմանէ այսր հողմոյ: Եւ զի վերացեալ գայր եւ մրրկեալ զսաստիկն եւ զիսիստն նշանակէ զերկնառաք բարկութիւն որում ոչ ոք դիմանա, որպէս յորժամ զկիւրոս հրաւիրէր ի վերա Բարելոնի ասէր. «Իբրեւ մրրիկ ընդ անապատ անցցէ^{3*}», «Իբրեւ հողմ մրրկեալ զիսոիւ ինչ առեալ^{4*}» զզարդն Բարելոնի, վերանա՝ թողով զնա անապատ : Բայց զերուսաղէմին այժմ պատմէ զաւեր հիւսիսային թագաւորաւքն, զորս ի հողմ առ է, որպէս առ Դանիէլիւ զԴ (չորս) թագաւորսն ասելով. «Դ (չորս) հողմք երկնից բախէին զծովն մեծ^{5*}», զոր եւ ասէ աստ.

«Հողմն վերացեալ եւ ամպ մի մեծ ի նմա».

Զնիզակախուռն բազմութիւն եւ զշողալ գեղարդեանցն եւ զամենածախ⁶⁷ նետիցն տեղատարափսն նկարագրէ մրրկեալ ամբովն, քանզի ուր հրաշագործէ Աստուած տանջանս ազգի ինքն անդ երեւեցի, որպէս այն, որ զաւերն եղումայ տեսեալ ծայրի Աստուեծով լեալ ասէր. «Խսկ ո՞վ է, որ դիմեալ գա եղումայ կարմրութիւն» ձորձոց իւրոց ի բոսոր⁶⁸ »: Դարձեալ այս «հողմ» որակեցաւ. «Ի բարելացին» նշանակէ զաներեւոյթն, «հիւսիս»՝ զբանսարկուն զաւտարացուցիչն⁶⁸ հոգւոց մարդկան յաստուածային սիրոյն, զոր եւ ժողովողն ասէ. «Խիստ է հողմն հիւսիսոյ^{7*}⁶⁹», զոր հալածէ տիրական հրամանաւ սուլրը եկեղեցի ասելով. «Արի գնա հիւսիսի⁷⁰ եւ աղաւթիւք կոչէ զմիւս հողմ «բարի»՝ զՀոգին Սուլրը, զոր «հարաւ» կոչէ զայն որ յաւուրն Պենտեկոստէին եկն յառաքեալսն երեւմամբ

^{1*} Սաղ. ձԳ 3:

^{2*} Եսայի ԺԲ 1:

^{3*} Եսայի ԻԱ 1:

^{4*} Եսայի Խ 24:

^{5*} Հմմտ. Դան. ԺԱ 4:

^{6*} Եսայի ԿԳ 1:

^{7*} Առակ ԻԷ 16:

^{8*} Երգ Դ 16:

ձայնիւ հողմով. «Եկ, ասէ, հարաւ եւ փչեայ ի պարտեզս իմ^{1*}՝ ի դրախտ բանական առաքինութեան, ուր եւ Քրիստոս իջեալ ամպով⁷⁰, զասն որոյ եւ ասէ.

«Եւ հողմ վերացեալ գա՝ մարմնով՝ վայելէլ⁷¹ ի պտղոյ անտի: Եւ լոյս, ասէ շուրջ զնովալ եւ հուր փայլակեալ»: Հրաշալի իմն իրս պատմէ, թէ կարէր ամպն մրրկեալ ի մէջ լուսոյն մնալ եւ ոչ փարատիլ եւ յստակիլ, այլ քանզի Աստուած որպէս ի տաճարէ եւ յԱթոռոյ խաւսէր ընդ մարգարէիս յամպոյն եւ ի մրրկէն, որպէս եւ ընդ թոքայ. Եւ ամպն այն խաւարին լոյսն է անմատոյց, քանզի երկոքեան թագուցիչք են, խաւարն եւ անմատոյց լոյսն զի որպէս խաւարն անմատելի պահէ զիրքն ի տեսողէն, որ ի նմա, նոյնպէս եւ այնպիսի լոյսն, որ յաղագս յոյժ առաւելութեան լուսոյն, չտա տեսութեան աչացն մաւտել յինքն, որպէս սաղմոսն ասէ. «Խաւարն նորա յայտ է Աստոււծոյ որպէս լոյս նորա»: Նոյնպիսի է տեսանել որպէս շանթ⁷² ի կայծականդ, որ անկանէ⁷³ եւ զինքն եւ տեղին, ուր անկաւ, ծածկէ յաչաց տեսողին, որպէս հրով եւ լուսով՝ զդրախտն Աստուած յամենայն կողմանց յանցաւորացն⁷⁴ նախաստեղծիցն, որպէս եւ աստ մարգարէիս միայն զտանջանսն երուսաղէմի երեւութանայր ի կամսն Աստոււծոյ, զոր ներգործէր ի ձեռին⁷⁵ հիւսիսային թագաւորութեան եւ ոչ այլ ինչ:

«Եւ հուր փայլակեալ».

Ակիւղաս «հուր կիզիչ, ասէ, փայլակեալ», Թէոդիտոն՝ «հուր բարձրացեալ փայլակեալ»⁷⁶, Սիմաքոս՝ «հուր պատեալ էր զնա»: Եւ ամենեքեան զ Աստոււծոյ յայտ առնէն, եթէ զամենազաւը⁷⁷ զաւրութիւն յինքնէ ունի եւ ոչ ստացեալ յումէք՝ զոմանս լուսաւորել⁷⁸, որք մաքուրք են սրտիւք եւ զայլս կիզել⁷⁹, որք խոփւս եւ խծուծս ախտից հաւաքեցին, ըստ առաքելոյ. «Փայտ խոտ եւ եղեգն», որպէս եւ աստ տանջողական երեւի ձեւ հրոյն, որով այրելոց էր տաճարն եւ երուսաղէմ, որպէս եւ Մովսէս ասէր. «Հուր բորբոքեալ ի բարկութեան իմում^{2*}⁸⁰ եւ Երեմիաս՝ Հրով վառեալ ի սրտի իւրում³: Այն, որ երբեմն լոյս տայր նոցա ի գիշերի, ըստ այն, թէ՝ «Լոյսն իսրայէլի եղեցի հուր կիզիչ»^{4*}, զի⁸² ըստ նիւթոյն զանգանի, այն իսկ է, զոր քէրորէն ցանէր ի վերայ քաղաքին, զի ոչ մեղմ

^{1*} ԱՅդ:

^{2*} Բ օր. ԼԲ 22:

^{3*} Երեմիա Ի 9:

^{4*} Եսայի Ժ 17:

եւ հանդարտ էր⁸³, այլ՝ փայլատակեալ եւ հիացուցիչ, որ եւ նշանակէ զգեհեանն⁸⁴ ահագին, ուր ձախակողմանքն հրաւիրին:

Այլ մեզ գիտելի է, զի բանս դեռ ի նախաշաւիլս է մարգարէութեան, եւ յագեալ երեւիմք ասաւղքս եւ լսաւղքդ⁸⁵, եւ է իսկ ինքնաբաւ, քանզի եւ հոգեւոր եւ աստուածական կազմէ⁸⁶ սեղանս՝ լի ամենայն առատութեամբ, որ եւ ի Հոգւոյն անգամ պատշաճէ զմայլել եւ միսիթարիլ, որպէս եւ Խսահակ Հայրն՝ ի⁸⁷ Հանդերձից որդւոյն՝ նախքան⁸⁸ յուլուցն խորտիկս^{1*}:

Եւ արդ, յուսովն Աստուծոյ խոստանամ մնացեալ բանիւքն վերստին մատուակել ձեզ եւ պաշտել նոքաւք զիշխանական հրամանսդ եւ ծնաւզական եւ զեղայրական բարս ձեր, միշտ բարէսէր, այլեւ անյագաբար ծարաւիս յստակարուիս ստեանցն, որք ոչ պակասին ի վիմէ, որպէս ոչ ձիւն ի Կաւկասու եւ կամ յԱրարատեան⁸⁹ լեռնեն Մասեաց, զոր սուրբն Երեմիաս զիւրն ասէ զԼիքանան^{2*}: Այլ այժմու ասացեալքս Հիմն լիցին այնմ եւ որպէս բանալի դրան արքայութեան ի շահեկանութիւն⁹⁰ եւ յաւգուտ մեզ աղաւթիւք սուրբ մարգարէիս եւ ամենայն մերձաւորաց Աստուծոյ աղաչանաւք բարեաց ձեզ լիցի առիթ եւ պատճառ, լու՛ր բանիցս ասացելոց ի հոգի եւ ի մարմին՝ փառաւորելով յիշատակ երեւմանն Աստուծոյ փոխանակ Հողմոյն հոգին մերձ կայցէ ձեզ եւ փոխանակ ամպոյն՝ զթութիւն Հաւը եւ փոխանակ ջերմութեան՝ սէրն առ Աստուծ եւ առ միմեանս եւ փոխանակ լուսոյն՝ լոյսն աշխարհի Միածինն եւ ընդ պրոյ մարգարէիս եղիջիք մարգարէացեալք եւ դուք եւ նախատէսք զաւգուտ հոգեւոր զձերն եւ զամենեցունց զցայգ եւ զցերեկ խնդրելով ի Տեառն Հաշտութիւն աշխարհի եւ հաստատութիւն սրբոյ եկեղեցւոյ եւ հաւատացելոց՝ պայծառութիւն հաւատոյ եւ զգուշութիւն աստիճանաւորաց եւ Հնազանդութիւն իշխեցելոց եւ հանգիստ հանգուցելոց, ընդ որս եւ մեզ լիցի հասանել շնորհիւ եւ ողորմութեամբն Աստուծոյ. նմա փառք յափտեանս:

ՏԱՐԾՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Խորագիր՝ Ա Սկիզբն ի մարգարէութեան Եզեկիէլի մեկնութեանն Վարդանայ:

Բնագիր՝ 1 Յ է փի իինգ: 2 Յ Քոփար: 3 Յ յերկրէն: 4 ԱՅ յէկիէւսաստեսն: 5 Յ ձեռին: 6 Յ եւ տեղեկութիւն: 7 Յ իրաց: 8 Յ բնութեանս: 9 Յ ասի, որ զիշխանութիւն եւ զտրութիւն ցուցանէ, յորոյ: 10 Ա չի՞ ի: 11 Յ չի՞ որ զիշխանութիւն... ցուցանէ: 12 Յ հողոյն հոգին: 13 Յ որ: 14 Ա չի՞ եւ: 15 Յ խոհականի: 16 Ա փորձնդիր: 17 Յ չի՞ ի: 18 Յ զերովրէն: 19 Ա յահագնութենէ (ի լուս. ուղղուած), Յ յահագնահայեցութենէ: 20 Ա երէ ոչ փի եւ թեուլ: 20ա Ա հրամանացու: 20բ Ա ընձայս: 21 Ա տեսին: 22 Յ չի՞ Քրիստոսի: 23 Յ չէ փի ոչ է: 24 Յ զհանդերձ: 25 Ա չի՞ Ովսիա: 26 Ա արտաքոյ: 27 Ա անին: 28 Ա մանգագոյնն: 29 Ա ընդրեալ արքայտ: 30 Յ չի՞ Յովակիմ: 30ա Ա նարուեղոնոսոր: 31 Յ Յովսեփա: 32 Ա որ: 32ա Ա ուրադ: 33 Ա Արաց: 34 Ա աստուծնենգալ: 35 Ա Թէոփիտոն: 36 ԱՅ նշդեհութիւն: 37 Ա բաղրեացին: 38 Յ արտասուաւ: 39 Յ կանխելով (յետո ուղղուած): 40 Ա Յորդանաւ, Յ Յորդանանու: 41 Ա կցեցաւ: 42 Յ ներեոյ: 43 Յ գրեալ փի զերեալ: 44 Յ զինացեալսն փի զիեռացեալսն: 45 Յ Սաւակիմ: 46 Ա երէովպացւոց: 47 Ա բանիդ: 48 Յ յանիրաւան: 49 Ա բաղրեացւոց (նման եւ այլուր): 50 Յ ընէն: 51 Յ յայլ: 52 Յ կանխեալ: 53 Յ բանիդ: 54 Ա չի՞ այս: 55 Յ ինչ պատմել: 56 Ա զրաստ: 57 Զ եղեւ եւ: 58 ԱՅ ընթանուր: 59 Յ անուանեալն: 60 Ա Քաղրեայն: 61 Յ Զուրուաստրես: 62 Ա անտի: 63 Ա չի՞ որ: 64 Յ ասէ փի Սա է: 65 ԱՅ հիւսիւոյ (նման եւ այլուր): 66 ԱՅ Եշանակէ (Ա ուղղ. լուսացեում): 67 Յ զամենայն ծախս: 68 Ա զոտացուցին: Յ զրտացուցին: 69 Յ հիւսիւոյ է: 70 Ա ամբ (այսպէս եւ այլուր): 71 Ա վայելէ: 72 Ա շանդ: 73 Ա անգանէ (նման եւ այլուր): 74 Յ յանցաւորաց: 75 Ա ձեռն ի: 76 Յ չի՞ Ակիւզաս... փայլակեալ: 77 Ա զամենազարն: 78 Յ լուսաւորեալ: 79 Յ կիզեալ: 80 Յ իւրում: 81 Ա չի՞ եւ Երեմիաս... ներում: 82 Յ չի՞ զի: 83 Ա չի՞ էր: 84 Յ զգեհենն: 85 Ա լսաւղէտ: 86 Յ աստուծակազմէ փի աստուածական կազմէ: 87 Յ ի հոտոյ: 88 Յ նախ: 89 Յ յայրարատեան: 90 Ա շայեկանութիւն:

* Տե՛ս Ենդ. Իէ 18-26:

2* Տե՛ս Երեմիա ԺԲ 14:

Հ

ՎԱՍՆ ԿԱՌԱՑՆ ԵԶԵԿԻԵԼԻ ԱՍԱՑԵԱԼ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՎԱՐԴԱՆԱՅ

«Եւ ի մէջ նորա իրբեւ զտեսիլ բազմագունի ականց եւ ճառագայթի ի նմա եւ ի մէջ նորա կերպարանի չորից գազանաց: Եւ այս տեսիլ նոցա. կերպարանի մարդոյ ի վերայ նոցա, եւ չորի դէմք միոյ եւ չորի թեւի միոյ (միոյ) ի նոցանէ, եւ բարձք նոցա բարձք ուղղորդի եւ ուսի նոցա թեւառոք էին եւ կենակի նոցա իրբեւ զկենակս որթու¹ եւ կայծակունք բաւթափէին ի նոցանէ իրբեւ ի փայլատականց պղննոյ:² Եւ թեւի նոցա երագունք էին եւ ճեռն մարդոյ ի ներքոյ թեւոց նոցա ի չորեսին կողմանս նոցա: Եւ երես³ նոցա եւ թեւի չորեցունց ընդ միմեանս թեւակից⁴ խառնեալ եւ զերես իւրեանց ի գնալն յետս ընդդէմ ոչ դարձուցանէին, իւրաքանչիւր հանդէպ երեսաց իւրեանց գնային եւ կերպարանի երեսաց նոցա կերպարանի մարդոյ եւ կերպարանի առիծու յաջմէ չորեցունց եւ կերպարանի եզին եւ կերպարանի արծուոյ ի ճախմէ չորեցունց: Եւ այս կերպարանի նոցա. թեւ նոցա տարածեալ ի վերուստ չորեցունց իւրաքանչիւր երկու երկու խառնեալ ընդ միմեանս եւ երկու երկու ծածկէին ի վերուստ⁵ զմարմինս իւրեանց եւ իւրաքանչիւր հանդէպ երեսաց իւրեանց գնային, յոր կողմն դիմէր հողմն, գնային եւ յետս ընդդէմ ոչ դառնային ի գնացս իւրեանց: Եւ ի մէջ գազանացն իրբեւ զտեսիլ կայծականց հրոյ բորբոքելոյ եւ իրբեւ⁷ զտեսիլ դամբարաց խոնելոց⁹ ի մէջ գազանացն եւ լոյս հրոյ եւ ի հրոյ անտի փայլատակունք ելանէին հատանելով: Եւ գազանացն երազ ընթանային եւ ի թէթեւս դառնային ի նմանութիւն արեգական:

«Եւ ի մէջ նորա իրբեւ տեսիլ բազմագունի ականց ^{10 11}»:

Այդի կիսակութեալ ոճ արտոյ յագարակի մնացեալ անդրէն կոչեն զձեռս մշակացն, որպէս եւ¹¹ ամենայն գործ անկատար զարուեստաւորսն: Նոյն աւրինակ եւ զմեր հեղգութիւնս զարթուցանէ եւ անդրէն ածէ բանն

մեր անկատար մնացեալ, որ վասն կառացն եզեկիէլի տեսլեանն: Եւ յաւետ եւս խոստմանն մերոյ փոյթ առ ի լուու զպակասն զնելով զմեզ ի ներքոյ պարտուց այն է, որ հարկէ զմեզ ազատիլ ի պարտուց միանգամայն բարեսնունդ եւ աստուածային ականջացգ¹² ձերոց յայսպիսի ճաշակս անլրութիւն տանի զմեզ միւս անգամ ահիւ եւ դողութեամբ ածել¹³ ի ծովահայեաց անդունդսն իմաստից սուրբ եւ հրաշատես մարգարէին, որ այնքան լի է հիացմամբ մինչեւ յանդգնին ոմանք բամբասել զանյայութիւն տեսլեան՝ ասել, թէ բնաւին անհասանելի է եւ ոչ է կարելի մտաց ներգործել անդ եւ շահել ինչ աւգուտ¹⁴ ի նմանէ: Եւ զայն ոչ կարեն իմանալ կամակորքն, եթէ բարէբուն¹⁵ Աստուած եւ մարդասէր կրկին տեսանելիս չորհեաց մարդկան աչս զգալի եւ իմանալի, զի յերեւորդի եւ յաներեւորդ արարածս վայելեսցեն տեսութեամբ ի փառս Արարչին, այլ որպէս դիպուածով վնասել աչք է, զի բնաւ ոչ տեսանեն եւ իցէ, զի այլընդայլոյ տեսանեն. այնպէս եւ որք զանուսումութենէ մառախուղն եւ կամ զանհաւատութենէ մէգն արկին զհոգւոյ աչաւքն կամաւք իւրեանց առագաստեցին անձանց զճառագայթս Գրոց, ըստ Պաւղոսի. «Եթէ իցէ ծածկեալ աւետարանն մեր՝ ի մէջ կորուսելոցն է ծածկեալ, քանզի զիմաստութիւն խաւսիմք ընդ կատարեալս¹⁶»: Եւ Քրիստոսի աշակերտացն է տուեալ գիտել զինորհուրդս արքայութեան երկնից եւ աւտարացն ոչ է տուեալ, զի տեսանելով տեսցեն եւ ոչ տեսցեն եւ լսելով լսեն եւ ոչ իմանան: Եւ քող ունի զկտակարանսն եւ առագաստ՝ զսիրտս նոցա եթէ դարձցին առ ծէր հաւատով եւ սիրով ուսման՝ վերանան ծածկոյթն եւ յայտնին արքունիք իմաստիցն, ուր բազմեալ կայ Թագաւորն փառաց, քանզի ոչ ամենեցուն է անյայտ աստուածայինն, այլ որք կամաւ կուրանան, զի պարաէր գիտել բամբասաւզացն զանյայտութիւն Գրոց, եթէ ի պատուականացն ոչ ինչ է առ ձեռն մարդկան, քանզի զմարգարիտն ծովայինն ծածկէ խոր, նոյնպէս եւ՝ զիթագաւորական ծիրանեացն ծաղկէ եւ ոսկոյ եւ արծաթոյ երանգք ոչ յայտնի են ամենեցունց: Նաեւ զազուուագոյն ստացուածն ի ներքսագոյն չտեմարանսն պահեմք եւ զլաւագոյն խորհուղարկութեալ ստոյդ սիրելեացն յայտնեմք եւ խորհրդապահացն, եւ այսոքիկ առ մեզ: Խսկ աստուածայինքն որքան վեհագոյնք են քան զհոսականքս եւ զապականացուաս, զոր «ոչ էր արժան տալ զսրութիւն շանց» եւ «զմարգարիտն՝ խոզաց»^{2*}, քանզի արհամարհէ ամենայն ինչ առ ձեռն պատրաստ ստացուած: Խսկ աշխատութեամբն ստացեալ սիրելի եւ յոյժ բաղձալի եւ զգուշութեամբ պահելի: Են եւ այլ պատճառք հին կտակին անյայտութեան, քանզի ծածկեալ ունէր յինքեան զգոյժ կորստեան հրէիցն եւ զա-

^{1*} Բ Կորնք. Դ 3:

^{2*} Մար. է 6:

Աղբյուրներ

Ա = ՄՄ, հեռ. 1324, թ. 97ա-117թ:

Բ = ՄՄ, հեռ. 6869, թ. 226ա-264թ:

^{1*} Եղեկ. Ա 4-15:

ւետիս փրկութեան հեթանոսաց, զոր պարտ էր նսեմացուցանել ի հարկի, զի մի՛ նախանձու աղագաւ ապականեսցեն զ Գիրսն, որ զայնպիսի իմաստքն ունիցին յինքեանս որպէս արարն Յովակիմ արքա թուրդա՝ այրելով զգիրսն Երեմիայի մարգարէին: Այլ զի ծածկեսցի ի հրեիցն աւգուտն մեր եւ աւետիք եւ պահեսցի իւրում ժամանակին Տեառն գալստեանն եւ հեթանոսացն դարձի, որք գանձ ունէին ժառանգաւորք, որք եւ այժմ ի յելս արդեանցն Հայելով մեկնողի սակաւ ինչ կարաւտին: Յայսպիսեացս եղցուք մեք եւ զբահանայականն առեալ աղաւթս գոչեսցուք ընդ Դաւթայ: «Զարթոյ զաչս իմ եւ նայեցայց ի սքանչելիս աւրինաց Քոյ^{1*}»: Եւ այն, որ բանայ զաչս կուրաց եւ պարզէ զմիտս թախիծս եւ զլեզուս թոթովս¹⁶ արասցէ մեզ Համարձակելի^{2*} զբարձրագոյն աստուածաբանութիւն մարգարէիս, որ զկնի ամպունակ՝^{3*} Հողմոյն եւ փայլատակեալ լուսոյն պատմութեան ասէ:

«Եւ ի մէջ նորա գտեսիլ բազմագումի ական»:

Զոր նախքան զայս պատմեաց ի տեսլենէն «զիրը»-ն ոչ յաւել, եւ եցոյց թեթեւս եւ երկնայինս եւ վերամբաղձմ՝ զերեւոյթսն «Հողմ» ասելով եւ ամպ ի նմա եւ լոյս եւ հուր: Իսկ այժմ «զիրը»-ն յաւել՝ յայտ արարեալ, թէ նմանութիւն էր եւ կերպարան եւ ոչ ստոյգ ակունք, քանզի ակունք երկրաւորք են եւ նիւթեղէնք՝ ոմանք ի քարանց գոյացեալք եւ կէսք՝ ի ջրոյ եւ ի յաւդոյ, եւ են, որ արտաւր են տնկոց ոմանց, եւ որպէս ասէ Արիստոտելէս. Լին ակն եւ ի քաղցրութենէ Հողոյ, զոր առեալ անձրեւոյ Հարկանէ ընդ սնդիկ եւ ընդ ծըծումք եւ առնէ յակունթ: Եւ այսպիսիքս յաստուածայինս ոչ են, այլեւ ոչ մաքուրքն յառաջագոյն ասացեալքն, զի տարրեղէնք են եւ նոքա, բայց զի բոլորիցն արարչագործէ Աստուած, ձեւանա նոքաւք խորհուրդ ինչ բանալով մեզ, յաղագս որոյ եւ զմարգարէն ի զարմացման կացուցանէ Երեւեալն, զի ոչ ակնակերպ մի եւ յատուկ գոյնս տեսանելով, այլ «իրերեւ զտեսիլ բազմագումի ական»: Յաղագս գունոց ասեն իմաստասէրք, թէ ջերմոյ եւ ցրտոյ եւ կծու եւ տտիպ տեսակաց կիրք են գոյնքդ¹⁷: Եւ սեռ նոցա, այսինքն՝ ազգն երկու են. սպիտակ եւ սեաւ, եւ յերկոցունցն խառնից լինի գոշն¹⁸ եւ ջերմոյ ընդ սպիտակ խառնեալ լինի կարմիր եւ պայծառն ընդ կարմրի եւ ընդ սպիտակի խառնեալ խարտեալ եղեւ եւ կարմիր ընդ սեոփի եւ ընդ սպիտակի խառնեալ ծիրանի լինի սպիտակ եւ խարտեալ խառնեալ դեղին առնեն, եւ պայծառն ի¹⁹ սպիտակ եւ ի խորին սեաւ անկեալ կապուտակ եղեւ եւ չեկ

ընդ սեւի լեալ կանաչ առնէ: Եւ այս զլիսաւոր գոյնք են եւ յոլով մասունք նոցա, զոր մարգարէս հասարակ համենայն գոյն ներկեալ ասէ զակունսն, զոր տեսանէր: Եւ էին հաւասարք. զոր ասէ Պղատոն, թէ հաւասարքն առանց զգայութեան են, այսինքն՝ ոչ ճանաչին զգայութեամբք եւ յաւետ յորժամ իմանալիք իցեն եւ աստուածայինք: Եւ նշանակեն սոքա զամենաբազում եւ զպէսավէս եւ զազգի ազգի տեսակս նախախնամութեան Աստուծոյ՝ մեզ անգիտելի խորք դատաստանի նորա, ըստ Պաւոսի ասելոյն. «Մի խորք մեծութեան, քանզի ով գիտաց զմիտս Տեառն կամ ո՞ եղեւ նմա խորհրդակից^{1*}»: Եւ մանաւանդ գուշակէ զտնաւրէնութիւն Որդւոյ եւ զիսրին խորհուրդ եկեղեցւոյ սրբոյ, զորս բազմապատիկ իմաստութիւնս կոչէ Նուիրականն առաքեալ, որ յայտնեցաւ արդ Իշխանութեանց եւ Պետութեանց երկնաւորաց, զորս ոչն գիտէին յառաջագոյն:

«Եւ ճառագայթ ի նմա»:

Զպայծառ նշոյլս արեգականն սովոր եմք մեք ասել «ճառագայթ»: Եւ աստ, զի նախ ասաց փայլատակեալ հուր եւ ի մէջ ջրոյն բազմատեսակ ակունս վառեալ բոցովն առընթերակա, որ թափանցանց եղեալ ընդ յստակութիւն ականցն ճաճանչ ամենապատիկ նշուլից փայլատակէին ընտանեգոյնս հրաշագեղ ականցն գունից, զոր «ճառագայթ» կոչէ Բանն, որ նշանակէ զնառագայթ փառաց Հաւը զՄիածինն Աստուած, որ փայլատակեալ Աստուածութեամբն լինելով ընդ բնութիւնս մեր ճառագայթաւետ գործեաց զականակուռ եւ զգոյնագոյն առաքինութիւնս եկեղեցւոյ, այն, որ ասէ ցՄկոտիչն. «Պարտ է մեզ լնուկ զամենայն արդարութիւնն»^{2*} ազգի մարդկան, ուր պակաս է եւ անգեղեցիկ եւ կարաւտ իմում առաքինութեան, որ ոչ միայն զմարդկան, այլեւ զհրեշտակացն առաքինութիւն լուսափայլեալ գործէ, ըստ Ամբակումայ, որ ասէ. «Մածկեցին զերկինս առաքինութիւնք նորա^{3*}»: Ըստ որում եւ աստ ասէ. «Ճառագայթ ի նմա, եւ ի մէջ նորա կերպարան չորից գազանաց եւ բարձէ նոցա բարձէ լուղդորդք եւ ուժ նոցա թեւաորք էին] եւ կնդակէ նոցա իրբեւ կնդակս որու»:

Պրապէս զչնաշխարհիկ եւ զնորանշան թագաւորութեանց պատմիչ առաջի արկեալ է մարգարէս զըոյցս զարմացուցիչս, քանզի որպէս զպալատ^{4*} արբունի եւ զնախադրունս եւ զրահակս եւ զապարանս եցոյց նախասացելովքն զհողմն եւ ի նմա զաման եւ զնովաւ լոյսն փայլատակեալ եւ յայլ եւս ներքնագոյնսն սենեակս կազմեալ ի պաղպաղչուն ականց

^{1*} Խայի Խ 13, Հռովմ. ԺԱ 34:

^{2*} Մտք. Գ 15:

^{3*} Ամբ. Գ 3:

^{4*} զպալատ:

^{1*} Սլմ. ՃԺԸ 18:

^{2*} Զիր ՆԲՀ:

^{3*} Զիր ՆԲՀ:

ճառագայթ արձակ ջահավառեալ, զոր վայելոչ է մեզ կարծել, եթէ նա իցէ բազմոց մեծի Թագաւորին եւ երկինք երկնից, յորոյ միջին երեւին ահարնահյեաց այս կենդանիք, զորս «գաղանս» կոչեաց, ոչ այնպիսի գաղանս, զորս Դանիէլ տեսանէր, քանզի նոքաի ծովէ ելանէին ի ստորուստ եւ զչորս թագաւորութիւնս երկրի գուշակէին՝ գքաղդեացւոց եւ զմարաց, զպարսիցն եւ զմակեդոնացւոցն: Իսկ սւոքա ի փերնագոյնսն եւ ի գերակայսն կալով մատակայք ցուցանուին Ազքային արքայից զանազանեալ փառաւք: Եւ թէ ընդէ՞ր գաղանաց անուամբ կոչչ զնոսա: յայտ է, թէ վասն նորակերպ եւ անծանալիք եւ անսովոր երեւմանն, քանզի այնպէս կոչեմք մեք զահագին ինչ տեսութիւն, որպէս զովան զաղանէն ասեն քաղդեացիք եւ աստուածային Գիրք՝ զԼեփաթանն եւ զայլ խոտանարակ կէտոն զաղանս կոչեն յաղագս աննման լինելոյ այլոց լուղակացն: Եւ զի չորս ասէ զնոսա թերեւս, թէ են նոքա լուսեղինացն դասք, զոր Պաւուս առաքեալ²¹ պարփակէ զամենայն իմանալի բնութիւնսն ի չորս դասս յեփեսացւոցն թղթի. Աթոռս, Տէրութիւնս, Պետութիւնս, եւ իշխանութիւնս ասելով²², քանզի չորք թիւքդ յայտնիչ են աներեւոյթ զաւրութեանցն երկնից, որ զի թէպէտ ինն դասք զանազանս ունելով անուանս, սակայն կառաց կերպիւ ձեւանան, քանզի չորք երիվարաւք կազմին կառք թագաւորի յելանելն ի պատերազմ, եւ առ մեզ աւրինակաւն իմանամք²³ զվերնականս, ըստ առաքելոյ, եթէ «աներեւոյթք նորա երեւելեւքս իմանամք»: Ուստի եւ Եղիայի առաքէր Աստուած զիւրն ի պատիւ նմա, որպէս թագաւոր մեծարէ կառաւք զհաւատարիմ զոք: «Առաքեցեր, ասէ Ամբակում, զերիվարս Քո²⁴»: Տեսանէր եւ Զաքարիա չորս կառս ելեալ ի մէջ երկուց լերանց պղնձեաց^{22 24*}: Այլ եւ կառք Աստուածոյ բիւրապատիկ, ասէ Դաւիթիթ²⁵: Յորս ելեալ բնութիւն անկարաւտ կառավարէ զփրկութիւն գերեալ տանն Աղամայ, որպէս եւ աստ առնէ կառաց յիշատակ սուրբ մարգարէս՝ չորս գաղանս ասելով, որովք ի պատերազմ ելեալ ցուցանէ զԱստուած ընդ կատաղի եւ ընդ ապստամբ տունն երկից, որոց ասէր Ովսէիւ մարգարէիւ. «Եղիցի իբրեւ զառիւծ եւ իբրեւ զովազ եւ իբրեւ զինծ ի վերայ տանդ հսրայէլի եւ պատահեցից դոցա իբրեւ զարջ քաղցեալ եւ

պատառեցից զառագաստ սրտից նոցա^{1*} »: Եւ անդ եւս չորս գաղանաց տա անուանս, որ թէպէտ Աստուածոյ բնութիւն բարի է եւ անախտ, այլ զի նոքա ախտիւք գաղանացս այսոցիկ մոլեալք էին առ միմեանս, եւ յԱստուածոյ վերայ եւս գոչէին կատաղեալք, ըստ այնմ, եթէ. «Եղի ի վերայ իմ զբարբառ իւր իբրեւ զառիւծ յանապատի^{2*} » յայտ է Հայհոյութեամբն: Թերեւս պաշտէին զայսպիսի գաղանս, վասն որոյ եւ չորից գաղանաբարոյ թագաւորաց մատնեաց զնոսա. Փուայի, Թակղամթիւաղսարայ, Սաղմանասարայ եւ Սենեկերիմայ: Եւ նոցա պատերազմն եւ վիշտն, զոր ածին երկիցն, Աստուածոյ ասիւլ, քանզի նա ածէր ի վերայ նոցա անմարմին զորաւք իւրովք հրշտակաւք, որ վերակացուք են ազգաց եւ թագաւորութեանց, զի ըստ մարդկան վարուց եւ բարուց եւ գործոց կերպարանի Աստուածոյ Հոգաբարձութիւն բարեացն բարի եւ չարեացն Հակառակն, եւ մնա, ինքն անախտութեամբ ի յիւրական բարիսն: Իսկ աստ զկառացն Աստուածոյ կենդանիսն այլախտառն իմն գաղանաց նմանեցուցանէ մարգարէսն եւ ոչ որպէս այլքն տեսանէին մարգարէք, քանզի ասէ.

«Եւ ի մէջ նոցա կերպարանս չորից զաղանաց: Եւ այս տեսիլ նոցա կերպարանս մարդոյ ի վերայ նոցա»:

Հանդերձեալ է եւ զայլ եւս երիս գէմսն կենդանեաց անուամբ ծանոցանել: Բայց Նախ զկերպարանս մարդոյն գրէ պատուոյ աղագաւ, քանի բանականութեամբն առաւելեալ է քան զայլ արարածս, որ ի ներքնոյ երկնից: Եւ քանզի գաղանաղէմ կենդանիքն բանականք էին եւ անմարմինք, յայտնի արար մարդակերպ ասելովն, զի մի՛ կարծեսցուք զնոսա անասնելէն բնութիւնս եւ ստուգապէս զաղանս: Յաղագս որոյ չասաց պարզաբար գաղանս, այլ թէ՝ «կերպարանք չորից գաղանաց», այսինքն՝ նմանութիւնք եւ տպաւորութիւնք եւ ոչ էութիւնք, որպէս եւ ասէ զտեսակ մարդոյն ասելով.

«Չորք դէմք միոյ եւ չորք թեւք միոյ միոյ ի նոցանէ»:

«Չորք դէմք» ասելով մարդոյն ցուցանէ, եթէ ամենայն կենդանւոյ չորք երեսք էին, որ լինի ընդ ամենայն տասնվեց կենդանի ոչ դիմաւք միայն, այլեւ հասակաւ եւ ամենայն անդամաւք, որպէս եւ ասէ.

«Չորք թեւք միոյ միոյ, եւ բարձք ուղղորդք եւ ոտք թեւալորք եւ կնդակէ իբրեւ զկերպակ որրու»:

Եւ զայս ասելովն ցուցանէ, եթէ մարդիկ ոչ էին, զի մարդոյ թեւ ոչ գոյ եւ, ոչ «բարձք ուղղորդք» գոն²³, այս է՝ առանց ծնկաց, զի ուղղորդք բարձքն ցուցանէ, եթէ ծունքը ոչ ունին կրկնելոյ եւ ոչ «ոտք» մարդոյ «թեւալորք են եւ կճղակ որթու», այլ ամենեթեան սոքա նշանակիչք են անմարմին բնութեանցն. «թեւքն» զերագութիւն նոցա բացայայտէ, զի

^{1*} զաղանէմ:

^{2*} Նիւս. Ա. 21, ♫ 10, ♩ 12:

^{3*} Հոռվմ. Ա. 20:

^{4*} Ամբ. ♫ 8:

^{5*} Զաֆ. ♩ 1:

^{6*} Սղմ. Կէ 18:

«թեւաւորք են եւ կճղակ որթու», այլ ամենեքեան սոքա նշանակիչք են անմարմին բնութեանցն. «թեւքն» զերագութիւն նոցա բացայայտէ, զի կատարելն զկամս Աստուծոյ, եւ անխաղաց «բարձքն»՝ զմշտակս եւ զանվաստակ եւ զանձանձիր նոցա բնութիւն ի գործ պաշտամանն իւրեանց, եւ «թեւաւոր ոտքն»՝ զպատրաստ լինելն յընթացս երթալոյ ի սպասաւորութիւն այնոցիկ, որ ժառանգելոց են զփրկութիւն եւ «կեղակքն»՝ զանխտոր եւ զանսայթակ ուղեգունացութիւնի հաճոյս Աստուծոյ, այլ զի եւ միշտ մաքուր եւ ողջակիցելի նուէրք են Տեառն եւ անարատ պատարադ կենդանի սուրբ Հաճոյ Աստուծոյ, յորս եւ զմեզ յորդորէ սուրբն Պաւղոն նմանողս լինել նոցա զմեզ, իսկ նուիրել Աստուծոյ խաւուն պատարագու եւ խոնարհութեամբ մարմնոյ, որ է ընդունելի եւ Հաճոյ Աստուծոյ: Յետ այսորիկ եւ այլ Հրաշս ցուցանէ երեւութիւն նոցա ասելով.

«Եւ կայծակունի՛ հատանէին ի նոցանէ իրրեւ ի փայլատականց պղնձոյ, եւ թելք իւրեանց երագունի՛ էին»:

Թորժամ յստակ եւ ջինջ պղինձ եղեալ Հանդէպ արեգական, ուստի ճաճանչ Հատանին լուսոյ եւ կամ զհրացեալ պղինձ ոք ուժգնաբար ուռնահարէ եւ կայծակունք ի նմանէ արտաքս վայթին, այնպէս ահագինք են անմահիցն բնութիւնք, որք թէպէտ հողմ ասին անվայրափակ եւ լոյս թափանցիկ եւ հուր անկիզականք, այլ յորժամ առնուն հրաման ի Տեառնէ կիզողականս ցուցանեն ներգործութիւնս, որպէս այն, որ վառէր զպատարագն Մանովէի՛ Հաւըն Սամսոնի ծայրիւ գաւազանին եւ կամ որ զքաղաքն Սողոմայ այրեցին ոչ յինքեանց բնութենէ ասելով, այլ յաւդոյ տեղաց Տէր, սակայն նոցա սպասաւորութեամբն որպէս եւ աստ Հանդերձեալ քերովքէն ցանել զկայծակունսն ի վերայ յանցաւոր քաղաքին երուսաղմի: Այլ եւ պղինձ ոսկետեսակ է, որպէս եւ նոքա աստուածատեսակք են մաքրութեամբ: Եւ դարձեալ կարծր եւ անփուտ է պղինձ որպէս եւ նոքա անմահք են բնութեամբ: Եւ զի ասէ: «Թեւք իւրեանց երագունք էին», քանզի ոչ էին որպէս Հաւուց եւ զգալի թչոնոց, զոր սովոր էր մարգարէն տեսանել, այլ որպէս Հրանիւթից վայելէ.

«Եւ ձեռն մարդոյ ի ներքոյ թեւոց նոցա ի յորեսին կողմանս նոցա, եւ երես նոցա եւ թելք չորեցունց ընդ միմեանս թեւակից խառնեալ»:

Զձեռն մին ասէ եւ ոչ՝ չորս, որպէս զդէմքն եւ զթեւսն, որ նշանակէ զնախախնամութիւն Աստուծոյ, որ մի է, եւ զամենեսեան բարեկարգապէս նախատեսէ բազմաւրինակաբար, զի ոչ ամենեքեան կարող են հաւասարապէս տանել, այլ ոմանք՝ առաւել եւ կէսք՝ նուաղ, որպէս արեգակն մի է եւ զանազանս²⁴ լուսաւորէ, ըստ նիւթոյն որպիսութեան, քանզի ոմանք ոչ լուսաւորին եւ կեսք լուսաւորին միայն անձամբ եւ ոմանք ոչ միայն լուսաւորին, այլ եւ զայլս լուսաւորեն, որպէս աւդ եւ ոսկի եւ արծաթ եւ պակի²⁵: Այսպէս եւ յաստուածային խնամոցն ոմանք աւգտին միայն եւ կէսք՝ ոչ, ոմանք եւ այլոց լինին բաւական, որպէս սուրբն Պաւղոս եւ այլ

երամք սրբոցն: Եւ զի թէ վասն էր ի ձեռս առակէ զնախախնամութիւն, քանզի ամենայն արուեստք եւ գործք աշխարհի ձեռամբ ուղղին մարդկան եւ բոլորեքեան մասունք աշխարհի, երկին եւ երկիր եւ ծով եւ որք ի նոսական նախախնամութեամբ Արարչին կառավարին եւ յաւրինուածս իւրեանց մնան: Եւ զերեսս եւ զթեւս նոցա խառնեալ ասէ թեւակցութեամբ. այն իսկ է համաձայնութիւն անմարմնոցն եւ սեր ունեալ առ Աստուծած եւ առ միմեանս: Այլեւ ամենայն նախախնամեալքն կցորդին իրերաց ազգակցարար, քանզի մի ձեռն է, որ արար զամենայն եւ պահէ ի սահմանս իւրեանց:

«Եւ զերեսս իւրեանց գնալն յետս ընդդէմ ոչ դարձուցանէին իւրաքանչիւր հանդէպ երեսաց իւրեանց գնային»:

Այս զանխտոր եւ զգուշականս վարս անմարմնոցն յայտ առնէ, քանզի նոքա իսկ են յորդորիչք մարդկան, չդառնալ յետս յաստուածային ճանապարհէն, որ եւ Ղովտայ պատուիրէին ասելով. Զգոյշ կաց, փութայ, զնա աստի եւ մի՛ դառնար յետս, զոր ոչ պահեաց կին նորա զպատս զայս, այլ դարձաւ եւ եղեւ արձան աղի:

«Հանդէպ երեսաց իւրեանց գնային»:

Այսինքն է՝ իմաստապէս դիտմամբ աչաց, ըստ որում Սոլոմովն ասէ. «Գնա դու ի ճանապարհս քո անբիծս եւ ի տեսիլ աչաց քոց»: Յայսմհետք պատմէ եւ զայլոց կենդանեացն տեսակս, որ միաբանին ընդ տեսակս մարդոյն ի լուծս կառացն Աստուծոյ ասելով.

«Եւ կերպարանն երեսաց նոցա կերպարանն մարդոյ եւ կերպարանն առիւծու յաշմէ չորեցունց եւ կերպարանն եզին եւ կերպարանն արծուույ ի ձախմէ չորեցունց»:

Որպէս ոչ են յերկինս հողակազմ¹ եւ շարադրել ի մարդկանէ Հրապարակք նոյնպէս եւ ոչ առիւծուց գազանակերպութիւնք եւ ոչ նախիրք արջառոց բչողականք եւ ոչ կուաշուրթն արծուեաց հաւուց երամապետութիւն, որպէս ասէ սուրբն Դիոնեսիոս², որ չափաւորապէս տեղեկացաւ յաղագս նոցա ի Պաւղոսս երանելւոյ, որ եւ երրորդն երկնից եւ անճառելեաց բանիցն եղեւ խորհրդագգած: Այլ նշանակին ասէ իմաստս այլաբանութեան, տեսակ մարդոյն զշնորհս պատկերին Աստուծոյ, զոր ունին բանեղինութեամբ³, իսկ առիւծն զարիականն ուժգնութիւն եւ զթագնախորհուրդ լուսաւորին յաւանդն Աստուծոյ, որպէս ասեն զբարութեան խաղաղ եղ հետս գնացիցն, եւ եզնատեսակն զհեզ եւ զհաւանական դիւրակրու-

¹ Զիր ՆԲՀ:

² Տե՛ս Յաղագս ԵՐԿՆԱՅԻՆ Քահանայապետ:

³ Զիր ՆԲՀ:

թիւն ամենահեշտ լծոյն Աստուծոյ յիմանալի ակաւսաձգութիւն^{1*} եւ արծուին զվերանային թոփչս նոցա յայտնէ սրընթացս լինել առ կենեղուա կերակուրն անմարմնական, այլեւ զնորա գործող զաւրութիւն, զոր միշտ առնուն մերճ կալով յիմանալի արեգակն եւ յանմահաբուխ աղբիւրն, որպէս ասեն զարծուեաց առնել զայս ի բոյսս բարուց իւրեանց, ըստ Դաւթայ, թէ՝ «նորոգեսցէ, որպէս արծուոյ զմանկութիւն քո»:

Դարձեալ^{2*} տեսակ չորից կենդանեացդ ցուցանէ զարաշական զաւրութիւն եւ զնախախնամութիւննորա, զոր ունի առ բոլոր կենդանիս ոչ միայն առ բանականս, այլ եւ առ անբանսն, քանզի նմանութեամբ մարդոյն զբանականացն յայտնէ արարչագործութիւն եւ զինամս իսկ առիծուն՝ զվայրենեացն գազանաց եւ եզինն՝ զձեռնընտել կենդանեացդ^{25w}, եւ արծուին՝ զթոչնոցդ եւ զվալզակաց, քանզի երկոքեան ազգդ ի ջրոյ ունին զարարողութիւն իւրեանց, ըստ Մովսէսի պատմութեան: Եւ բարիոք այսպիսի կենդանեաւքս^{25r} բացայայտէ զամենայն տեսակս կենդանեաց, քանզի թագաւորականք են, որպէս առիծ ի ջոլիս վայրենեաց եւ զուարակ՝ ընտանեաց, եւ արծուի՝ աւդայնոց առ ի յանդիմանել սոքաւք զտուն հսրայէլի. «Եթէ ամենայն ազգ հնազանդեալ է Աստուծոյ առաջնորդաւն իւրեանց եւ բուն թագաւորաւն մարդովն, որ լաւքն են յաշխարհի եւ երկնայինքն եւ իսրայէլ փախստական է յինէն, ուր գնալոց է սոքաւք պատերազմել ընդ նոսա»: Եւ դարձեալ զնաբուքորոնոսոր^{25t} ակնարկէ տեսակաւքս, որ էր բնութեամբ մարդ եւ ցանկասէր, որպէս զցուկ եւ խրոխտ որպէս զառիւծ եւ հպարտ եւ գիշախանձ որպէս զարծուի: Վասն որոյ ի պատմելն զնա Տեառն եղեւ առաջի կողմն ցլու եւ յետուստ, որպէս զառիւծու: Եւ անեցին ճիրանունքն, որպէս զարծուոյ, եւ մինէր զեւթն ամիս ընդ գազանս եւ ընդ երէս վայրի: Եւ զի նովաւ հանդեմալ էր քանզել զերուսադէմ իւրով առաջնորդութեամբն զնորա պատմակերպարանսն ձեւակերպէ ի կենդանիս կառաց իւրօց: Եւ դարձեալ, զի բառնալոց էր նաբուքունոսոր յերուսաղէմէ զթագաւորութիւն եւ զքահանայութիւն եւ զմարգարէութիւն, զոր նշանակեաց առիւծով զթագաւորութիւն եւ եզամբն՝ զքահանայութիւն. քանզի քահանային էր պատարագ եզն, եւ արծուովն՝ զմարգարէութիւն, զի բարձունք էին եւ հեռակաց մարգարէական շնորհիւն, եւ մարդով՝ զամենայն ժողովուրդն առակեաց, զոր գերելոցն էր: Եւ այլ եւս է ասել, որ ի մեզ խորհրդածի, որ թէ կամիմք զմասունս հոգւոյն բարիոք կարգաւորել լինիմք նման աննիւր կառացն Աստուծոյ եւ տանիմք զնա ի մեզ: Եւ^{2*} է տեսակ մարդոյ բանն,

* Զի՞ ՆԲՀ:

^{1*} Զի՞ ՆԲՀ, բայց ակօսածիգ (Ա, 28):

^{2*} Ի լուսանցս. «Եւագր» տե՛ս Եւագրի մատենագրութիւն, էջ 10.:

որ ի մեզ եւ առիւծն սրտմտականն, յորժամ հաւանի բանին եւ իշխէ եղինն, որ է ցանկականն²⁶ ի մեզ՝ առ Աստուծած հանելով զնա, եւ արծուին՝ մտացն վերաթռչութիւն իմաստիցն թեւաւք: Եւ^{1*} այսոքիկ²⁷ ասացաւքը²⁸ վայելչականք են եւ պիտանիք, բայց սակայն կերպագրութիւնք են եւ յարացոյցք²⁹ չորից աւետարանչացն արժանավայելուչ կառաց³⁰ եւ փառաց աթոռոյ տնաւրէնութեան Քրիստոսի, քանզի նմանութիւն մարդոյն ի Մատթէոսէ խորհրդածի, որ զմարդեղութիւն Տեառն պատմէ ի տանէ Դաւթի եւ յազգէն Աբրահամու ասելով՝ «Գիրք ծննդեան»: Իսկ զտեսակ առիւծուն ի սուրբն Մարկոս է տեսանել, որ կարճառաւատ բանիւք սկսեալ ելեալ ասէ. զթիսու իբրեւ զառիւծ ի յորձանացն Յորդանանու: Եւ վայզակակի անցանէ ընդ յերկարութիւն ճառիցն ի հաչն եւ ի յարութիւն, որպէս զառիւծ, որ համառաւտ է յորսոյ: Եւ զկերպարանս եզինն ի սուրբն Ղուկաս է տեսանել, վասն լայնակաւս եւ հանդարտաքայլ գնացիցն եւ զի անուամբ եզին ածեալ, ասէ, զԾէրն պատարագ ի դարձի անառակ բնութեանս: Իսկ ձեւ արծուոյն^{30w} յերանելի աւետարանիչն³¹ Յովկաննէս պատշաճի յաղագս բարձրաթռիչ աստուածաբանութեան յանձանաթ տեղւոյն եւ յանհասական խորոցն սկսեալ աւետարանէր զգաւակն Դավթի ի Մատթէոսէ ասացեալն:

«Կերպարանն մարդոյ եւ առիւծու յաջմէ չորից եւ կերպարանն եղին եւ արծուոյ ի ձախմէ չորեցունց:

Գեղեցիկ են լծակցութիւնք այս՝ անբանքն ընդ բանականին եւ թեթևն ընդ ծանանցն միաբանեալք որպիսիք են տարերացս չորից միաբանութեամբք, որ եւ նշանակէն դարձեալ զեկեղեցւոյ միաւրութիւնս ի պէս պէս վարուց եւ ի սովորութեանց, ըստ այնմ, թէ՝ «Առիւծ իբրեւ զեզն յարդ կերիցէ եւ գայլք եւ գառինք ի միասին ճարակեսցին^{2*}», որք են իշխանք եւ երկրագործք եւ բուլոն զինուորք եւ ուամկական ժողովուրդք միով արինակաւք Աւետարանին եւ միոյ հոգեւոր կերակրոյ հաւանեալք:

Եւ այս կերպարանք նոցա. թեւք նոցա տարածեալ ի վերուստ չորեցունց երկու երկու խառնեալ ընդ միմեանս եւ երկու երկու ծածկէին ի վերուստ զմարմինս իւրեանց եւ իւրաքանչիւր հանդէպ երեսաց իւրեանց գնային»:

Ասացեալ զորքանութիւն տեսակացն ասէ եւ զորպիսութիւն նոցա պաշտամանն:

«Թեւէ նոցա, ասէ, տարածեալ ի վերուստ չորեցունց»:

^{1*} Ի լուսանցս. «Յոհ» (=Յովիան):

^{2*} Եսայի ժԱ. 7:

Որով յայտ առնէ զներգործութիւն նոցա լինել համակամս ի վերուստ հրամանին սպասելով: Եւ այս ահիւ մեծաւ եւ դողութեամբ, քանզի ասէ:

«Եւ երկու երկու ծածկէին ի վերուստ զմարմինս իւրեանց»:

Որպէս եւ մեծն եսայի զ Սերովրէսն տեսանէր ծածկելով զ երեսս եւ զոտս, թաքունս եւ ծածկեալս եւ անճառելիս ցուցանելով զանսկզբնութիւն եւ զանվախճանութիւն Աստուծոյ, որպէս եւ աստ զնոյն երկիւղածութիւն ասէ ունել եւ քերովրէիցս, քանզի զոր ոչ յայտնէ նոցա յիմաստս յայն ոչ համարձակին քննել, այլեւ զորս առին յԱստուծոյ, թեւածածուկս պահն ոչ ամենայն ումեթ յայտնելով, բայց՝ կարողացն միայն եւ արժանաւորացն բանալով աշխատասէր ցանկացողացն ուսման:

Իսկ հանդէպ գնալն երեսաց իւրեանց ասացեալ է յառաջ³²: Այլ եւ զայս արժան է ածել զմտաւ, զի կենդանիք, որ յերկրի են, վասն այնորի գնան եւ դառնան, զի միակողմանի ունին զ երեսս: Իսկ այս իմացական կենդանիք ի չորից կողմանց երեսս ունին՝ զիա՞րդ երեւի դառնալն նոցա, յաղագս որոյ առաւել հրաշալիք են: Վասն որոյ եւ ասէ.

«Թոր կողմ դիմէր հողմն՝ գնային եւ յետս ընդդէմ ոչ դառնային»:

Առաջին տեսութիւն մարգարէսն «Հողմ» է, զոր տեսանէր ի հիւսւոյ դիմեալ, զնա ասէ առաջնորդ կառացն, որ է Հոգին Սուրբ, այն որ «ուր կամի չնչէ», ըստ Տեառն բանին, որով առաջնորդին ամենայն իմանալիք եւ զգալիք, զոր Դաւիթ Հայցէր. «Հոգի Քո բարի առաջնորդեցէ ինձ»:

«Եւ ի մէջ գազանացն իրբեւ զտեսիլ կայծականց հրոյ բորբոքելոյ եւ իրբեւ զտեսիլ դամբարաց խոնելոց ի մէջ գազանացն եւ ի հրոյ անտի փայլատակունք հատանելով»:

Ի հրոյ իսկ կազմեալ է անմարմնոցն բնութիւնք եւ ի հուր եւ լոյս է կեանք նոցա մեզ անգիտելիք եւ յոյժ աննմանք զգայականս հրոյ, որ առ մեզս է, որովք յաւես մերձաւորք ցուցանին Աստուծոյ, որպէս եւ զիեալ է, թէ՝ «Աստուած մեր հուր ծախիչ է» եւ են մաքրողականք մերոց մեզացն եւ անուսումնութեան ըստ բարի կամաց Արարչին, որպէս մաքրեաց սերովրէն զշուրթն մեծին եսայայ: Են դարձեալ եւ տանջողականք ամբարշտաց, ըստ որում եւ աստ կայծակունս հրոյ դիզեալ տեսանէ մարգարէսն ի մէջ նոցա, որ նշանակէ զգանձ բարկութեան Աստուծոյ, ըստ այնմ, թէ՝ «Ո՞ պատմեսցէ ձեզ, եթէ հուր բորբոքեալ կա եւ ո՞ պատմեսցէ գտեղոյն յաւիտենից՝ ո՞չ այս ամենայն ժողովեալ է առ իս եւ կնքեալ պահի ի գանձի իմում³³», զոր անդարձքն ի չարեաց ետուն դնել զգանձն զայն բարերարին Աստուծոյ, ըստ Պաւղոսի, որ ասէ. «Ըստ խստութեան քո եւ

ըստ անզեղջ սրտի քո գանձես անձին քո բարկութիւն յաւրն դատաստանի»: Վասն որոյ ասէ.

«Փայլատակունք հատանէին ի նմանէ»:

Ահագինս ցուցանելով զնա, որ զի եւ երեւմամբն սրտաթափս եւ միշտաքէս կարող է առնել, զոր նախ կրելոցն էր Հրէաստան երկիրն ի քաղցկեացոց անտի զշրջանոտն յաւրինակ անշիշանելի գեհենոյն:

«Եւ գազանք երագ ընթանային եւ ի թերթեւս դառնային ի նմանութիւն արեգական».

զոր երրայեցիքն նմանութիւն «զէքի» ասէ, որ է «բեզակի», այսինքն՝ փայլակման: Տակաւին գազան ասէ զկենդանիսն յաղագս դողացոյիչ եւ սաւսափական ձեւոց նոցա եւ ընթացից, զոր ասէ երգունս ընթանալ ահաւոր շառաչմամբ խոյացեալ, որպէս ի վերայ կերոյ: Բայց նախ վերանային երագապէս ուսանել ինչ յԱստուծոյ եւ ապա թեթեւապէս դառնային կատարել գործովք զհրամայեալն, բայց տակաւին ոչ ի պատիժ, այլ յերկիւլ եւ ի զարհուրումն միայն յերուսաղէմ դիմեալ երթային իբրեւ զարդգակն բոլորեալ եւ պատեալ փառաւքն Աստուծոյ եւ ոչ մարմնական գազանակերպութիւն: Իսկ «փայլակումն» ասելն, որ է «բեզակն» զարընթացն լինել եւ զյանկարծահասն, եւ այն զի շացումն գործէ աչաց տեսողին, որ նախ ձայնէր զԱւետարանին արեգակն, զի երգագապէս թուցեալ աւետարանչաւքն կալաւ զծագս աշխարհի լոյս ծագելով, որոց ի խաւարի եւ ի ստուերս մահու նստէին, որպէս երեւի արեգակս երգաց ընթացեալ ընդ հարաւ թեթեւս դառնայ ընդ հիւսիւսեաւ՝ տալով հանգստ տուընջեանն վաստակաւորաց, ուստի եւ թուի եւ մեզ պատեհագոյն զնոյն առնել դարձուցանել անդրէն զփայլակն բանիս եւ տալ ձերումդ աշխատեալ իմացմանցդ հանգիստս շտեմարանել զցորեանդ շեղշալ յիշողականն մասն եւ ի հոգեւոր հալումն տալ իմանալի որոճմամար զկերակուրդ շոգեկեցոյց տուեալ ի Տեառնէ, եւ մնացելոյն եւս սպասել յուսովն Աստուծոյ եւ տալ եւ զայն ի պատշաճ ժամու մերովս մշակութեամբ ի շնորհս անուանն իւրոյ: Որ եւ աղաչանաւք սուրբ մարգարէսն եւ ամենայն սրբոց աղաւթիւք շայեկան եղիցի ձեզ ասացեալքդ առ ի կազմել զ ձեզ կառս աստուածընկալս ի հանգիստ կամաց նորա ողջ ունելով զմասունս բանին ի կարգի բնութեան խոհականաւն թագաւորեալ ի վերայ ծառայական ախտիցն ցամաման եւ ցանկութեան արիական եւ ողջախոհ զինուքն նոխացեալ բաշխատուր արդարութեան մասամբ մտացն սրութեան, այլ եւ սրբոց աւետարանչացն հասանել փառաց՝ կատարելով զհրամանս նոցա: Եւ եղիցի ձեզ ասացեալ հողմովն կենագործել եւ լուսովն պայծառանալ, հրովն մաքրիլ, բազմագոյն ակամբքն յոլովապատկիլ

³² Հոռվ. թ. 34:

առաքինութեամբ եւ իմաստիւք հանդերձ ամենայն քրիստոնէիւք եւ պղողմամբ թագաւորաց եւ իշխանաց եւ որ մերն է իշխեցողի կեցուցի շնորհն Քրիստոսի բարիոք քաղաքավարութեամբ յառաջանալ յաչս Աստուծոյ եւ մարդկան եւ ամենայն հաւատով Հանգուցելոցն լիցի հանգիս եւ ողորմութիւն եւ յաւետ ծերոց ննջեցելոց եւ որք յուսով այսր եկեղեցւոյ են կատարեալք ի Տէր, եւ որք դնին ընդ հովանեաւ սորա ի դամբանք: Ընդ որս եւ մեզ եւ մերոցն երախտաւորաց³³ լիցի ողորմութիւն գտանել ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ ընդ հաւը եւ ամենասուզր Հոգւոյն յաւիտեանս յաւիտենից: Ամէն^{1*}:

«Եւ տեսի եւ ահաւասիկ անիւ մի յերկրի զիետ գազանացն չորեցունց, եւ կերպարանի անուոցն եւ արարք նոցա իրբեւ զտեսիլ ականց Թարշշի³⁴: Եւ կերպարանի չորեցունցն եւ տեսիլ նոցա եւ գործուած իւրեանց որպէս թէ շրջիցի անիւ ի մէջ անուի ի չորեսին կողմանս իւրեանց գնային եւ յետս ընդդէմ ոչ դառնային ի թիկուն իւրեանց եւ բարձուն էին: Եւ տեսանեկի, զի լի էին աչաւէ թիկունն նոցա շուրջ զչորեցուումք: Եւ ի գնալ գազանացն գնային եւ անիւնն եւ յոր կողմն դիմէր հողմն եւ ամպն³⁵ գնային եւ գազանին եւ անիւնն ընդ նոսին վերանային, զի ոգի կենդանի գոյր յանիւսն, ի գնալն նոցա գնային եւ ի կալն նոցա զտեղի առնուին եւ ի վերանալն նոցա յերկրէ եւ անիւնն ընդ նոսին վերանային, զի ոգի կենդանի գոյր յանիւսն: Եւ նմանութիւն հաստատութեանդ ի վերայ գլխոց գազանացն ըստ նմանութիւն ականվանի տարածեալ ի վերայ թեւոց ի վերուստ եւ ի ներքոյ հաստատութեան թեւէ իւրեանց, տարածեալ սաւառնէկին ընդ միմեանս եւ իւրաքանչիւր երկու երկու ծածկէին զմարմինս իւրեանց եւ լսէի զժայն թեւոց նոցա ի սաւառնելն իրբեւ զժայն շուրց բազմաց եւ իրբեւ զժայն Սադայի ի գնալն իւրեանց իրբեւ զժայն պատգամաց իրբեւ զժայն բամակի եւ ի կալն իւրեանց յանջէի³⁶ թեւէ իւրեանց: Եւ ահա բարրառ ի վերոյ ժան զհաստատութիւն, որ ի վերայ գլխոց նոցա իրբեւ զտեսիլ ական շափիւղայի³⁷ եւ նմանութիւն Արոռոյ ի վերայ նոյն գոյր յանիւսն եւ իւրաքանչիւր ամենաստութեան մերոյ: Եւ արդ, գիտել պարտ է նախքան զմեկնութիւն առաջի եղեալ բանիցս, զի որ յառաջ քան զայս բանք էին ի մի բան զմի բարձունք էին եւ մտաց վերացուցիչք եւ որպէս թէ կայցեն երկինք երկնից վերագոյնք, զի նախ ամպ եւ յետ այնորիկ լոյս առաւել քան զմեր լոյսս, եւ ապա հուրը փայլատակեալ, ապա՝ այլ լոյս: Եւ յայնժամ գազանք իւրեանց հրաշագործն պատմութեամբ եւ բոցափայլ կայծակմանցն հատմունք, յորոց ի գէպ էր վաստակել աչաց տեսողին յանճառելի ելս աստիճանացն երկնագնաց եւ վերնաչու ճանապարհն, յոր խնայելով ամենաստեղծ Հոգին մարդասէր ի վայրի իշուցանէ զաշակերտն աշխատեալ ի մայրս հասարակաց յերկիր, եւ աստ բանա նմա այլ շտեմարան ինչ բարեաց, յորս վայելեն տարրեղէն արարածքս խոնարհագոյնք, որք են ընթացք ժամանակաց, որք կատարին շըջաբերութեամբ լուսաւորացդ նախախնամութեամբ արարչագիր սահմանին: Եւ այս է ասելն, թէ»:

ուրս անձրեւաց: Եւ այսպէս ահագին էր տեսիլ լուսոյն շուրջ զնովաւ, եւ այս տեսիլ նմանութիւն փառացն Տեառն^{1*}»:

Աստուծագործ աշխարհիս յայսմիկ³⁶ տարերք եւ մասունք ծնաւղականք են մարդկան եւ ամենայն կենդանեաց միանգամայն եւ կարաւութեան նոցա լցուցողականք, քանզի ուստի գոյն ամենեցունց անդուստ է կիրակուր նոցա եւ հարստութիւն, զորս գանձեաց արարչագոյն նախախնամութեամբն իւրով եւ անձառ իմաստութեամբն, որք են անհատականք եւ անսպառելիք, որոց ոչ յաղթեն ժամանակաւութիւնք³⁷ եւ բարք ագահաց յառնուլն եւ ի պեղելն, որպէս ոսկի եւ արծաթ, պղինձ եւ երկաթ եւ նմանք սոցին: Սոյնպէս հաց եւ գինի եւ ամենայն բարութիւնք ցամաքի եւ ծովու բխմունք են մշտակայք, որք տան անխնա պահանջողացն եւ զոլորն ունին լիով, ապա քանի եւս առաւել պարտ է լինել իմանալի եւ հոգեւոր բարութեանց, զոր գանձեալ ունին յինքեանս գիրք մարգարէականք զկենդանի ստացուածս եւ զկենաց կերպակուրս իջեալ ի վերուստ դեղ անմահութեան եւ պատճառ վրկութեան հիւանդացեալ եւ մահակուլ աշխարհիս ի մարդասէր զթութեանցն Աստուծոյ, յորոց մի է սքանչելատեսն նեկելի եւ յաւետ զարմանալի քան զբազումս, յորմէ որպէս ի լայնանիստ լեռնէ եւ յանսահման խորոց ծովէ պահանջեցաք սակաւ մի ոսկի եւ պատուական ակունս մի անգամ եւ երկիցս ի նիւթ պսակի, որով զարդարեսցուք զպատուական զլուխն մեր Քրիստոս եւ որ նորա սիրելոյն էք պատկերք եւ առ³⁸ մեզ հրամանատուք, որ զի թէպէտ եւ բոլորն անդ մնաց եւ մնալոց է տակաւին, այլ մեք ի յերրորդ ձեռնարկութիւնս վճարեսցուք, որ ինչ վասն կառացն է բան եւ ի փառս Սրբոյ եղրորդութեան հանգուսցուք զփառս ձեր ի ցոյցս հնազանդութեան մերոյ: Եւ արդ, գիտել պարտ է նախքան զմեկնութիւն առաջի եղեալ բանիցս, զի որ յառաջ քան զայս բանք էին ի մի բան զմի բարձունք էին եւ մտաց վերացուցիչք եւ որպէս թէ կայցեն երկինք երկնից վերագոյնք, զի նախ ամպ եւ յետ այնորիկ լոյս առաւել քան զմեր լոյսս, եւ ապա հուրը փայլատակեալ, ապա՝ այլ լոյս: Եւ յայնժամ գազանք իւրեանց հրաշագործն պատմութեամբ եւ բոցափայլ կայծակմանցն հատմունք, յորոց ի գէպ էր վաստակել աչաց տեսողին յանճառելի ելս աստիճանացն երկնագնաց եւ վերնաչու ճանապարհն, յոր խնայելով ամենաստեղծ Հոգին մարդասէր ի վայրի իշուցանէ զաշակերտն աշխատեալ ի մայրս հասարակաց յերկիր, եւ աստ բանա նմա այլ շտեմարան ինչ բարեաց, յորս վայելեն տարրեղէն արարածքս խոնարհագոյնք, որք են ընթացք ժամանակաց, որք կատարին շըջաբերութեամբ լուսաւորացդ նախախնամութեամբ արարչագիր սահմանին: Եւ

^{1*} Սրբն հետեւում է խորագիր. «Ի նոյն գրոց նորին փարդապետի արարեալ»:

«Տեսանեի եւ ահաւասիկ անիւ մի յերկրի զիետ գազանացն չորեց»:

Եւ զի յերկրի ասաց զանիւն յայտ արար, թէ յառաջագոյն երեւալքն վերնագոյնք եւ երկնայինք եւ բարձունք էին, եւ զի մի՛ ասէ զանիւն յառաջ, քանզի մի է անիւն արեգական, որ անուագայութեամբնիւրով պատճառ է հոլովմանց ժամանակաց մասնաւրաց, եւ որ մեկ է զանիւն զիստ գազանացն չորեցունց յայտ առնէ, եթէ վաղվաղակի չորք ձեւացան անիւք տեսանելով՝ մարգարէին, որպէս չորք էին կենդանիքն ամեն ազգ կենդանւոյ անիւ մի, որք են չորք յեղանակացդ հատածք, որք որոշին արեգականդ շարժմամբ՝ գարուն եւ ամառն, աշուն եւ ձմեռն՝ խաղալ արեգականն ի վեր եւ ի վայր, ի հարաւ եւ ի հիւսիսի՝ յաւրինեալք ի պէտս աշխարհի: Իսկ չորք կենդանիքն չորք³⁹ աներեւոյթ զաւրութիւնք են տարերաց եւ չորք եղերաց երկրի եւ չորից ժամանակաց տարւոյն վերակացոյք եւ խնամիչք՝ կարգեալք յԱրարչէն:

«Եւ կերպարանք անուոցն եւ արարք նոցա իրեւ գտեսիլ ականց Թարշշի»:

Սիմաքոս «յակինթ» ասաց եւ Ակիւղաս՝ «ոսկէքար» եւ այլք «ոսկէրիւրեղ» կոչեն: Տասներորդ ակն է այս, որ ի վակասի քահանայապետին յաւրինեալ կայր, եւ անունն Զաբուղոնի գրեալ էր ի վերայ նորա: Եւ վասն այսորիկ «Թարշշ» կոչի, զի վերակացու էր Զաբուղոն նաւաց, որ գային ի Թարշշայ, եւ բերէին Սողոմոնի եւ այլոց թագաւորացն ակունս պատուականս, եւ աւելի, որ պատուեալն է ի թագաւորաց յակունթն կարմիր ոսկէտեսակ: Եւ յակունթ ասի, զի գտանի, ասեն, առ վիմին Յակինթա, զոր ոմանք ի պատմագրաց հայր ասեն Կիրոսի պարսից արքային: Թուի թէ այս է ի աղուտն ասացեալ ի ժամանակիս առ մեաւք եւ ամենեքան սոքա նշանակեն զտեսւեանս հրաշափառութիւն եւ է խորհուրդ տնաւրէնութեան Փրկչին մերոյ Յիսուսի եւ ամենապատիւ քարին, որ եղաւ ի հիմունս Միոնի եւ ի շնորհ իւր զարդարեալ զորդիսն Որոտման զմաքրեալսն հրոյ զՀոգւոյն իրեւ զոսկի ի Հուր, եւ եղեալ աստուածատեսակս ի փայլմանէ ճառագայթից իմանալի արեգականն արդարութեան, որք էին ի ցեղէն Զաբուղոնի, որ ասի Աջողումն⁴¹ ճանապարհի, որովք աշողեցան երկնաչու ճանապարհորդքն հրաւիրեալքն ի կեանսն բանիք սոցա, որ դիպեցան կենսաբեր ժամանակին բարւոյ, յորում խառնեցաւ Աստուած ընդ ժամանակիս, որ է տարեկան փրկութեան մերոյ ընդունելի ուղեալ չորիւք աւետարանչաւքն փոխանակ չորից յեղանակաց տարւոյն:

«Եւ տէսիլ նոցա եւ գործուած իւրեանց որպէս թէ շրջիցի անիւ ի մէջ անուի»:

Երկու անիւս ցուցանէ զմինն միւսոյն խաչատեսակ եղեալ, որ պատերագրէ զցոյցս ժամանակաց, քանզի այսպէս է յաւրինեալ զնոսա

կրարչին, որպէս ժամանակի այսինքն՝ գարունն ի մէջ ձմերան եւ ամարան եւ ամառն ի մէջ աշնան եւ գարնան, եւ ձմեռն ի մէջ աշնան եւ գարնան, եւ ի տարրողն ամիս եւ յամսեանն՝ շաբաթ եւ ի շաբաթի՝ աւր եւ յաւրուն՝ ժամ եւ ի ժամուն՝ մասն եւ ի նմա՝ վայրկեանք բոպէից: Այլ ըստ ճշմարտութեան խաչատեսակ անիւն, որ իջանէր յերկիր ի տեսիլ մարգարէին իրեւ սոնիք ի միմեանց վերայ յեղերսն տեսակ լոյց ունելով ի չորից կողմանց, յորս մտեալ քէրովբէքն ի ներքոյ բառնային զթեթեւ լուծ պաշտաման խորհրդոյ Խաչին բազմատեսակ ի մաստիցն, զոր յեկեղեցւոյ ուսան երկնաւորքն յաւետարանացն Հանճարոյ, զոր բարձեալ տարան ընդ տիեզերս քարոզքն բանին շրջեցուցանելով առ ամենեքումբք:

«Եւ չորեսին կողմանս իւրեանց գնային եւ յետո ընդդէմ ոչ դառնային ի թիկունս իւրեանց»:

Քանզի այսպիսի ձեւ ոչ կարաւտանա շլջման, զի ի չորից կողմանց երեսս ունչին կենդանիքն եւ ի նոսին գնային անդառնալիս, այսինքն՝ յարեւելս եւ յարեւմուտս ի հարաւ եւ ի հիւսիս, որպէս եւ կառքն, զոր տեսանէր Զաքարիայ, որք ելանէին ի միջոյ լերանցն պղնձեաց, որ նշանակէ զանվայրափակ բնութիւն Աստուածոյ, որ ամենուրէք է նա, եւ տեղիք եւ եղերք երկրի լի են նովաւ, ուստի եւ յամենայն կողմանց պաշտի: Եւ սպասաւորք նորա թեպէտ եւ առաքին ի սպասն նախախնամութեան ծագաց երկրի, այլ ի փառաց Աթոռոյ նորա եւ յամենահայեաց երեսաց նորա ոչ հեռանան, որպէս եւ ոչ մասունք հոգւոյս մերոյ՝ ի մտացն երեսաց, եւ ոչ քարոզքն տիեզերաց ի խորհրդոյ տնաւրէնութեան Որդւոյն Աստուածոյ, ըստ չորից յեղմանց տարոյն անդառնալեաց յարարչադիր սահմանէ անտի մինչեւ ի կետ դադարման լուսաւորացդ շրջագայութեան:

«Եւ բարձումն էին հասակաւ, այլ եւ տեղեաւ եւ տեսաննէի, զի լի էին աշաւք նոցա շուրջ զշորեխումբք»:

Երկրային եւ տեսանելի կենդանիքս ոչ ունին յամենայն մասունս զտեսողական զաւրութիւն, այլ ի միջոցէ կուսէ, վասն որոյ ոչ ամենայն ուստիք տեսաննեն: Իսկ աներեւոյթ բնութիւնքն յամենայն մասունս ունելով զամենայն զգայական զաւրութիւնսն ոչ ինչ խափանին տեսանել եւ իմանալ ամենայն ուստիք յաղագս որոյ ասէ. «Լի էին աշաւք թիկունք նոցա», այսինքն՝ տեսական զաւրութեամբ, զոր եւ նշանակէ իսկ թարգմանութիւն անուանք նոցա զբազմահայեաց զաւրութիւնսն ոնցա, քանզի քէրովբէք ասին, որ է յաճախութիւն գիտութեան եւ զեղմունք իմաստից: Զի որպէս զշաւչափական զգայութիւն առաւել ունի մարդ քան զամենայն կենդանիս, այսպէս ասին եւ իմանալի բանականքն զտեսողական զաւրութիւնսն, զի ոչ միայն թիկունք եւ դեմք նոցա, այլ եւ ձեւք եւ ուոք նոցա լի էին աշաւք, ըստ որում անսայթաք եւ անսիալ է ամենայն շարժումն նոցա ի կամս կառավարին իւրեանց Աստուածոյ, որպէսիք էին եւ աստեն յաշխարհի նմանողքն նոցա դասք առաքելոցն սրբոց ամենայն

ուստեք աչացեալք^{1*} նկատեալ տեսանէին զանտեսն բազմաց եւ գուշակէին զապառնին Հոգւովն Արով, որ զամենայն քննէ եւ զիսրս Աստուծոյ, որ ծածկեալն յափտեանցն եւ ի յազգացն բազմաց, զոր նոքաւք կամեցաւ յայտնել ի փրկութիւն տիեզերաց:

«Եւ ի գնալ գազանացն գնային եւ անիւքն, եւ ի վերանալ գազանացն վերանային եւ անիւքն, յոր կողմն դիմէր հողմն եւ ամպն գնային եւ գազանին եւ անիւքն ընդ նոսին վերանային, զի ոգի կենդամի գոյր յանիւսն ի գնալն իւրեանց գնային եւ ի կալն նոցա տտեղի առնուին եւ ի վերանալն նոցա տտեղի առնուին եւ ի վերանալն նոցա յերկրէ եւ անիւքն ընդ նոսին վերանային, զի ոգի կենդամի գոյր յանիւսն»:

Ամենայն ասացեալքս զբարեկարգութիւն եւ զսահմանապահութիւն արարածոց յայտ առնեն, որք միշտ անլծարձակ պաշտեն զկամս Արարչին, իսկ զկրկնաբանութիւն բարիցս մի՛ յաճախարանութիւն եւ աւելիս կարծեսուք, այլ՝ զգիուարիմացութիւն եւ զնրբաշաւիլ^{2*} միտոս, անճառելի տեսլեանս ջանա մարգարէս բանալ բազում յեղանակելովն առ ի ցուցանել զթագաւոր զաւրութիւն Աստուծոյ ամպեղէն եւ հողմեղէն կառաւք եւ յարմարական կարգաւք նախախնամել զմասունս արարածոց, զոր ոմանքի մեկնչացն^{3*} ասեն եթէ՝ ամենայն ինչ ի զգալեացս շնչաւոր եւ անշունչ ըստ ժամանակի կարգաւորի եւ փոփոխի, իսկ ժամանակն ըստ գնդիդ արեգական եւ լուսնի եւ աստեղաց եւ երկուտասն կենդանատեսակացդ: Եւ դոցա շարժումն լինի ըստ վարչութեան աներեւոյթ եւ ի մանալի կենդանեացն, որք յաւրինիչք եւ պահպանապետք^{4*} են՝ ընթացից նոցա, որոց դիտաւորութիւն կամացն յԱստուած հայի եւ սպասեն ակնարկութեան նորա, եթէ կամի զտեղի կացուցանել որպէս առ որդովն նաւեայ եւ եթէ անդրէն դարձուցանել որպէս առ եզեկիայի եւ առ միմեանս ածել որպէս փրկչական չարչարանաւքն հանդերձ խաւարաւ երիցն ժամուց ի մեծի ուրբաթուն: Եւ այս են նշանակքն ասացեալք եթէ յոր կողմն դիմէր հողմն եւ ամպն, որք են տաճար հրամանացն Աստուծոյ:

«Գնային գազանին»:

Իսկ իմանալի սպասաւորքն առեալ զպատուերն յամպոյն, որպէս Մովսէս եւ Յոբ: Երթային եւ անիւքն՝ շրջմունք ժամանակացդ ի շարժմանէ լուսաւորացդ բարձրանալով եւ խոնարհելով եւ ի հիւսիսի եւ ի հարաւ դիմելով, որովք գոյանան յեղանակքդ չորեքեան, զի «ոգի գոյր, ասէ. յանիւսն», այսինքն՝ նախախնամութիւն, որ հոգի է աշխարհի եւ կենդա-

նարար բոլորիցս. Նա տա ազդումն ասացեալ կարգացդ յաւրինման եւ չէ ինչ անպատշաճ զայս ասելն, զի թէ տուչութիւնք աւրինացն եւ աստուծախաւութիւնք եւ երեւմունք մարգարէիցն հրշտակաւք լինէր որպէս վկայեն Գիրք նոյնպէս եւ իրք ժամանակաց եւ կարգափոխութիւնք՝ լուսաւորացդ⁴² նոքաւք լինել որպէս եւ կիրք աւդոյդ ի յեգիպտոս եւ իշումն մանանային յանապատին Սինա եւ այլ սքանչելիք ի բազում տեղիս եւ ի ժամանակս, որպէս ջուրն աշխարհակուլ եւ ջուրն սոդոմակեզ, զոր հրշտակքն ասացին կործանել զքաղաքսն հրամանաւն Աստուծոյ: Անդ եկալ եւ ապրեցուցանէին զ լովտ, եւ զմի ի քաղաքաց անդի: Ասէ եւ այլ ոմն ի սրբոցն, եթէ վերակացուք են ոմանք ի նոցանէ տարերացդ. կեսք՝ հրոյ եւ ոմանք՝ աւդոյ եւ այլք՝ ջրոյ եւ երկրի, յայտ է թէ են ի նոցանէ եւ լուսաւորացդ փոփոխիչք եւ վարիչք ի կամս բոլորիցն նախախնամողին: Իսկ հոգեւոր իմացուածով «հողմ»՝ հոգին, ըստ անճառելի բռութեան «ամպ»՝ Միածինն Աստուած՝ թանձրացեալ մարմնովն «կենդանիին»՝ աւետացն բարբառքն ընդ ծագս տիեզերաց «անիւքն բառակուսի»՝ Խաչն կենսատու, որ զկրինն ներքին արար եւ զներքինն վերին հրաշալի շրջամբ, որպէս գործէ անուի, որ եղեւ առ բանն եւ առ բնութիւնս, առ երկնաւորն եւ երկրաւորք առ հրեայսն եւ հեթանոսս, որ եղեւ առաջնորդութեամբ հողմոյն եւ ամպոյն եւ միշտ լինի եւ աջողի եկեղեցւոյ ի բազմատեսակ առաքինութիւնս՝ ճանապարհորդելով հոգւովն կենդանութեան եւ ի պէս պէս աստիճանս շնորհաց, որ բաշխի ի խորհրդով Խաչին. քանզի ասէ, թէ՝

«Հոգի կենդանի գոյր յանիւսն եւ նմանութիւն հաստատութեանդ ի վերայ գլխոց գազանացն, ըստ նմանութեան ականվանի տարածեալ ի վերայ թեւոց նոցա ի վերուատ», որպէս ի լեառն Սինա մեծին Մովսէսի ցուցաւ աւրինակ երեւելի արարածոցս անմարմնապէս, զի իմացի զորպիտութիւն արարչութեան եւ ապա գրեսցէ: Այսպէս եւ սաստ եզեկիէլի այլ իմն կերպարան հրաշալի գործոց Աստուծոյ, զոր հանդերձեալ էր ի լրման ժամանակաց ներգործել տպաւորէր առաջի նորա: Բայց նախ զայն նկարագրէր առ պատժապարտ տունն հրէից ի դատաստան զ Աստուած եկեալ տեսանելով, ըստ որում տեսսանէր զկերպարան հաստատութեանդ երկնի տարածեալ ի վերայ գլխոց գազանացն վարագոյր եւ պատրուակ փառացն Աստուծոյ ընդ իմանալի բնութիւն անմարմնոցն: Եւ այնու ոչ շատացեալք, այլեւ զթեւսն ծածկոյթ առնէին պատկառանացն, ըստ որում ի վերայ թեւոց նոցա, ասէ. տարածեալ զհաստատութիւնի նախատինս հրէական ազգին կատաղելոց, որ զիառս նորա սողնոց եւ ճճեաց ետուն ի տաճարին յորմսն թաքուցանելով, զոր եւ յետ այսորիկ եցոյց Աստուած մար-

^{1*} Զիր ՆԲՀ:

^{2*} Զիր ՆԲՀ:

^{3*} Ի լուսանց. «Ստ» (=Ստեփանոս):

^{4*} Զիր ՆԲՀ:

գարէիս յիշեցուցանելով զաններելի չարիսն նոցա, զոր ոչ ի լերինս եւ ի խորաձորս միայն կամ ի տունս իւրեանց, այլ ի տեղին ահաւոր, ուր եւ կարծէին իսկ զԱստուած անդ գոլ լիով, յորմէ վեհագոյն դասքն քերովք բէից այնպէս եւ զարհուրեալ կային, ըստ որում եւ ասէ զկնի, թէ՝

«Եւ ի ներքոյ հաստատութեան թել իւրեանց տարածեալ սաւառէին ընդ միմեանս»,

այսինքն՝ դողացեալ եւ քստմնեալ տատանէին թեւքն ծածկոյթք ի կայծակնատարափ եւ ի յորդաբուխ խաղացմանէ փառացն Տեառն, որ թափանցանց եղեալ ընդ հաստատութիւն, նեղեր զնոսա: Վասն որոյ եւ ասէ.

«Եւ իւրաքանչիւր երկու երկու ծածկէին զմարմինս իւրեանց»՝

միովն ոչ տանէին զահն, այլ երկու երկու թեւաւք ընդելուզմամբ եւ խառնելովք ընդ միմեանս զգուշանային նրբական եւ պարզ էութեան իւրեանց, զոր մարմին կոչէ զգեւ երեւման նոցա: Այլ մեզ հաստատութիւն տարածեալ ի վերայ գլխաւոր կրաւնից աւետարանչացն զսուրք եկեղեցի ասել համատարած եւ ամենակալ, որ է բարձրութիւն ուղղափառ հաւատոյ «նոր երկին» նոր լուսաւորաւք կազմեալ, ըստ աւետեացն մարդարէական, եթէ՝ «Եղիցի երկին նոր», ըստ որում վան ական նմանեցուցանէ զկերպարանս նորոյ երկնին, զոր ասեն ի ջրոյ գոյանալ եւ է լուսաւոր եւ ամենեւին մաքուր, զոր նշանակեն յանձինս իւրեանց մանկոնք հաւատոյ, որք ի ջրոյ եւ ի հոգուոյ ծնեալք լինին որդիք լուսոյ եւ տուրենիւան: Իսկ «երկու երկու թել» ծածկէիս անյայտութեան Աստուծոյ է ասել զբանս ճառից երկուց Կտակարանաց հնոյն եւ նորոյս, որք թաքուցանեն զխորհուրդ եկեղեցւոյ անսրբազան արանց դողացուցիչ բարբառով, զի մի տացին սրբութիւն շանց. եւ մարդարիտն՝ նողոց, նա եւ ոչ կատարելոցն ամենայն ինչ յայտնի է, քանզի չեւ եւս բազմացան ի սեղանն Հաւը մատոււակեալք յՈրդւոյ մանկունք առագաստին, այլ փոքր ի շատից եւ մասն ի բոլորէ բացեալ է զայսու ժամանակաւք: Յաղագս որոյ սոսկացեալ մարդարէս անկարանա տալ զհանգամանս որոտընդուստ ձայնից զուարթոյն բառից անծանականաց, զորս յայլ եւ յայլ որակս նմանութեանց ձեւափոխեալ տպաստեղծէ յորոց գիտէրն յառ մեզ աւրինակացս ասելով, թէ.

«Լսէի զայն նոցա ի սաւառնելն իրրեւ զայն ջուրց բազմաց, իրրեւ զայն Սադայի, եւ ի գնալն իւրեանց՝ իրրեւ զայն պատգամաց իրրեւ զայն բանակի, եւ ի կալն իւրեանց յանգչէին թել իւրեանց»:

Որպէս՝ թէ ասիցէ հաւաստեաւ ոչ գիտեմ, բայց նմանեցուցանեն անբաւ ջուրց հոսեցելոց եւ ձայնի բանակի ամբոխեցելոց եւ պատգամաց

աստուածառաք հրապարակի եւ ձայնի Աստուծոյ Բաւականի, զի այս է՝ Սադայի, որ է բաւականի, որպէս թէ յամենայնի բաւական է Աստուծած գիտել, զոր ինչ ես տեսի եւ լուայ, իսկ ես այսքան կարացի նմանեցուցանել, քանզի ութթեւեան զկենդանիսս զայս յառաջ երթեալ ցուցանէ, եւ այսու առաւել գոլ քան զսերովքս վեցթեւեանս, եւ որչափ մաւտակայք ևն Աստուծոյ՝ առաւել ցուցանեն զերկիւղ անտանելի փառաց նորա, որք ի գնալն եւ ի կալն իւրեանց սպասէին ազդման հրամանի նորա գնալովն ի սփուման թեւոցն որոտումն գործիւր եւ ի կալն հանգչէին, այս է՝ դադարէին լուութեամբ, զի այլ ինչ ուսցին զարժանն, որոյ եւ քարոզքն բանին ականատեսք եւ սպասաւորք մեծութեան նորա ընթանային եւ կային չոգոյն առաջնորդութեամբ, քանզի ել բարբառ նոցա ընդ ամենայն երկիր, զի լցաւ աշխարհ գիտութեամբ Տեառն իրրեւ զջուրս բազումս, որ ծածկին զծովս իրրեւ զձայն Աստուծոյ բաւականի որոտմամբ Բարձրելոյն ի բարբառս առաքելոցն Հոգին Տեառն ելից զտիեզերս, որք եւ հանգեան իսկ ի մէջ վիճակաց իւրեանց:

«Եւ ահա բարրառ ի վերոյ բան զհաստատութիւն, որ էր ի վերայ զինոց նոցա ի կալն իւրեանց եւ ի համբանալն իւրեանց զբեւս»:

Քանզի զդադար առին կենդանիքն ուսման կարաւտեալք, եւ առին զթեւս իւրեանց ի շարժմանէ, որպէս սասաց, թէ՝ «ի կալն իւրեանց եւ ի համբանալն իւրեանց զբեւս» գա ձայն ի վերուստ եւ պատուեր հրամանի, զորս ինչ արժան է գործել, որ նշանակէր զձայնն Հաւը ի վերայ թորդանանու եւ ի լերինն թափովք ի վերայ Որդւոյ, զի ուսցին դասք քարոզչացն եւ ուսուցչեն զմարդիկ, եթէ նա է սիրելին Հաւը Որդին եւ նմա արժան է լսել, յոր մինչեւ առաջնորդեսցէ:

«Եւ ի վերոյ քան զհաստատութիւն, որ էր ի վերայ գլխոց նոցա իրրեւ զտիեզերս ական շափիդայի»:

Զակն շափիդա ծիրանի ասեն գունով ստիք ունելով իսպան սեւագոյն եւ լինի ի հնդիկս եթէովպացւոց: Եւ հինգերորդ ակն է սա ի վակաս քահանայապետին: Եւ ձեւացաւ գոյն սորա ի լեառն Սինա, ուր կայր Աստուծան հսրայէլի, եւ ընդ ոտիւք նորա իրրեւ զքանդուած ական շափիդայի: Ուստի յայտ է, զի թագաւորական է սա վասն ծիրանոյն եւ աստուածային, զի կայր ի տեղի փառաց իջման նորա, եւ վասն սեւոյն, զի անճառելի է Աստուծած. Եւ գա նա նուիրեալ դատաւորն իսրայէլի, յորմէ ցեղէ եղիար Աքիսամայ որդի, որ գործէր զնկարս ծիրանոյն ի գործ խորանին վկայութեան: Այլ եւ թորդանանա ակն կա ի վիճակ ցեղին Դանայ, ուր երաց զարգանդ աւազանի սրբոյ սուրբ Թագաւորն ի նոյն թագաւոր Հաւը ծնեալ զանձառն եւ զերկորդս նոյնպէս ի տանէ Դաւթի, որ կացոյց զաշակերտսն իւր թագաւորս եւ դատաւորս տիեզերաց, զոր այժմ մարդարէս նկատէ. զոր ակս զայս «ի վերոյ բան զհաստատութիւն» ասելով.

* Ի լուսանցս. «Ստ» (= Ստեփանոս)

«Եւ ի վերոյ հաստատութիւն, որ էր ի վերայ զլիսոց նոցա», զոր եւ յայտնի հաստատէ զասացեալ մերձակա բանիւս ասելով.

«Եւ նմանութիւն Արոռոյ ի վերայ նորա»՝ յայտ է ի վերայ շափիղաղին: Եւ ի վերայ Արոռոյն նմանութիւն կերպարանաց մարդոյ»:

Նախ զայն ցուցանէ տեսիլ զժամանակ դատաստանին «Արոռոն» եւ ի վերայ նստեալ դատաւորն, զի իրաւամբք մատնէր զերուսաղէմ ի ձեռու նաբուքողոնոսորայ արքային բարելացւոց, եւ ապա՝ ճշմարիտ բանս ի խորհուրդ մարդեղութեան Որդոյն Աստուծոյ: Եւ զի «նմանութեամբ, ասէ, կերպարանաց մարդոյ», զի չեւ եւս էր ի դամանակի իւրում: Այլեւ նման ասէ, ըստ առաքելոյ, քանզի ոչ լոկ Մարդ, այլ եւ՝ Աստուծ ճշմարիտ նման մեզ, որք քարկոծելն կամէին, կարծէին եւ ոչ կարացին, քանզի յորժամ ոչն կամէր Աստուծած՝ զիա՞րդ քարկոծէին: Իսկ «Արոռ» դատողութեան զիսաչն է իմանալ, յորոյ վերայ բազմեալ¹ թանն մարմնով՝ հատ զարժանաւոր վճիռն սատանայի՝ արտաքս ձգելով յիշխանութենէն եւ զփրկականն բնութենէ զամենսեան առ ինքն ձգելով բարձրանալովն ի փայտն մահու, ըստ իւրում ասելոյն կանխաւ, այլ զիրէիցն եւ զիշթանոսացն հատեալ դատաստան, ըստ իրաւանց որպէս եւ ասէրն. «Ի դատաստան եկի յաշխալից»: Եւ այժմ դատաստան է աշխարհի եւ վերջինն կա եւս ատեան եւ Աթոռ նմա պահեալ:

Տեսանէի իրրեւ զտեսիլ ական բազմագունի եւ իրրեւ զտեսիլ իրոյ ի ներքոյ բան զնա շուրջանակի»:

«Զակն բազմագոյն» յոյնն իլիքտրիոն ասէ, զոր աստ ասէ, թէ «ի ներքոյ» նորա հուր բորբոքեալ էր «շուրջանակի», զի ասեն, թէ որպէս մոմ հալի ի հրոյն իլիքտրիոնն, որ է յոյժ հրաշափառագոյն: Իսկ «բազմագոյնն» ասել, զի անկարանա իմանալ զորպիսութիւն, քանզի անխուզելիք են եւ անքննականք աստուծականքն, եւ է խորհուրդ մարդեղութեան Որդոյ, որպէս ասէ մեծն Կիւրեղ, զի բազմատեսակ է մեր բնութիւնս եւ բազմագոյն. չորք տարերք եւ ծայրք նոցա եւ հոգին եւ իւր մասունքն, զորմէ առ Տէրն, որ նա ինքն է հուրն առընթեր իլիքտրիոնին, զի «Աստուծ մեր հուր ծախչէ է», սակայն ոչ այրեաց զդիւրակեզ բնութիւնս, այլ միացոյց ընդ ինքեան եւ ոչ կորոյս՝ կարողակից արարեալ ինքեան ամենեւին մի եւ անքակտելի:

«Միջովք չափ ի վեր նմանութիւն արեգական եւ միջովք չափ ի խոնարհ նմանութիւն իրոյ»:

^{1*} կրկնում է:

Տե՛ս Թեոդորեան Կիւրացի, Մեկն. Եզեկիէլի, Էջ 24:

Զտեսակ նստելոյն յԱթոռն փառաց ասպէս պատմէ. «ի վեր, ասէ, արեգակն»՝ Բանն, որ ի Հաւրէ, որում ասէ. «Մագեցի ցերկեղածաց իմոց արեգակն արդարութեան^{1*}»: Եւ ի վայր «հոուր», զի վառեաց աստուծական հրովն զմարդկութիւն, որպէս եցոյց ի Թափովի² եւ զհրաձեւ պարգևես Հոգւոյն է իմանալ դարձեալ, զոր ի վեր գնալովն առաքեաց աշակերտացն հրեղէն լեզուաւք³: Այլեւ հրով գալոց է ի վայր դատել զաշխարհ, իսկ վերին աշխարհն առաջանաց ոչ կարաւտի, այլ միայն լուսաւորի իմանալի արեգակամբն, որպէս ասէ սուրբն Եւագրիոս:

«Եւ լոյսն, որ շուրջ զնովաւ բակ ունէր իրրեւ զտեսիլ աղեղանդ, որ գգի յամպս յաւուրաց»:

Ի փառաց երեսաց նստելոյն յԱթոռ լոյս արձակեալ պարփակէր զկառան պարունակեալ բոլորմամբ ի ձեւ աղեղանդ ծիածանի, որ ձգի յամպս զկնի անձրեւելոյն գոյնագոյն որակաւք, որ ցուցանէր մարդարէին աղեղամբն զհաշտական գթութիւն իւր, զի ոչ է մոռացեալ զուխտն իւր առ նոյիւ՝ ոչ շարկանել վասն մեղաց զամենայն մարմին կենդանի^{4*} եւ ոչ դարձեալ զուխտն, որ առ Աբրահամ բազմացուցանել զզաւակ նորա, զի ոչ միահաղոյն չնջեաց աստ գերութեամբ զիրեայսն, այլ եթող յոլով մասն ի տողովրդէնէն անդէն յերուսաղէմ եւ զգերեալսն եղ ի գթութիւնս առաջի գերչացն եւ զկնի եւթանասուն ամի դարձոյց անդրէն, իսկ մեզ՝ ինամքն Յիսուսի, եւ զաւրութիւն Խաչի նորա պարիսպ է «շուրջանակի» եւ հոգի չնորհաց նորա, որ թէպէտ ի պատճառս մեղաց խրատիմք տանջանաւք ժամանակաւ, այլ հիմն եկեղեցւոյ կա եւ մնա յաւիտեան անխախտելի հիմամբ անվանելի եւ անհերքելի դրանց գժոխոց միշտ ընդունելով զանձրեւն կենաց ի յամպոց՝ սրբոց յառաքելոց եւ ի մարդարէից՝ յոռոգումն աստուծատունկ դրախտիս այսմիկ մեծի Սիովնի սրբոյ, եւ ի հրակեզ փայլատակումն՝ թշնամեաց մերոց, որպէս եւ ասէ, թէ՝

«Այսպէս ահազին էր տեսիլ լուսոյն շուրջ զնովաւ»:

Քանզի նոյն լոյս մխիթարիչ արդարոցն հուր է սատակիչ ամբարշտացն կողման, ըստ այսմ, թէ «Եղիցի լոյսն Խարայէլի ի հուր»: Յայտ է, զի ըստ որպիսութեան նիւթոյն ներգործէ: Եւ զի մի՛ կարծեսցուք զէական իսկութիւն տեսանել մարդարէին ի բաց տանի ասելով.

«Այս տեսիլ նմանութիւն փառացն Տեպոն»:

^{1*} Մաղամիա Դ 2:

^{2*} Ցովի. Բ 39:

^{3*} Տե՛ս Գործ Բ 3:

^{4*} ՄԵղ. Ը 21:

Որպէս եւ ըստ մասին իւրաքանչիւրոցն զգուշանայր յառաջադպոյն «կերպարան» եւ «տեսիլ» եւ «նմանութիւն» կոչելով, «զիրբեւ»ն եւ «զորպէս»ն, եւ ոչ թողլով, զոր ի վախճանի աստ եւս հաստատադպոյն կնքելով ասաց.

«Այս տեսիլ նմանութիւն փառացն Տեղուն».

Ոչ գոյութիւն Աստուծոյ եւ ոչ փառք, այլ՝ նմանութիւն փառացն Աստուծոյ: Եւ զայս ոչ միայն եզեկիչի տեսլեանս է համարելի՝ ոչ գոյ էութիւն եւ բնութիւն զերեւեալն, այլ եւ՝ ամենայն մարդարէիցն տեսուածոց ի Մովսիս սկսեալ, որ յամենայն զալութիւնէ իւրմէտ ճնէր եւ ցանկայր տեսանել զլսուած, եւ լուաւ զայն ինչ, որ գրեալն է, թէ՝ «Ոչ ոք է, որ տեսցէ զդէմս իմ եւ կարասցէ ապրել^{1*}», զոր եւ հաստատէ Ցովհաննէս Աստուածաբան, եթէ «զԱստուած ոչ ոք ետես»^{2*} յարարածական բնութեանց, «բայց Բանն իւր, որ կա ի ծոց նորա»^{3*}: Եւ այս ոչ յաղագ մախանաց ինչ եւ կամ զի նա մեծ երեւեսցի անհաս մնալովն ի մէնջ. մի՛ լիցի զայս ասել բարի եւ մարդամէտ կամաց նորա, այլ զի բնութիւնս մեր տկարացեալ ի ներքոյ մահու եւ զգալի եւ անցական աշխարհ՝ ոչ կարէ տանել զմիշտ փափագելին եւ զծարաւելին բոլորից բանականաց իմանաւեաց եւ զգալեաց: Այլ հանդերձեալ կենացն անապական եւ նորոյ աշխարհին խոստացեալ է սիրողացն իւրոց եւ բարիոք աստ քաղաքավարելոցն՝ լնուլ զբաղձանսն տեսութեան իւրոյ, քանզի տեսանելոց եմք զնա, որպէս եւ են^{4*}, ըստ որդուոյն Որոտման եւ ըստ Պաւլոսի՝ «զդէմ յանդիման»^{5*}, որ թէպէտ եւ այլուր փակեալ է յասելն. «Ոչ ոք ետես եւ տեսանել կարող է»^{6*}: Աստեն կենացս է եւ այն «ոչ կարելն», քանզի նախ պարտ է աստուածանալ եւ թագաւորել յաւիտենից ի պարգեւաց նորա, զոր ցուցանէ աւրն հանդերձեալ, եւ ապա արժանապէս տեսանել զծմարիտ Աստուածն աստուածացելոց եւ զթագաւորն թագաւորեցելոց: Այլ քանզի ամենեւին անհասանելին անյոյս է եւ անձեռնարկելի՝ կերպարանս ինչ եւ նմանութիւնս երեւեցուցանէ փառացն իւրոց զգալի կենաւքս եւ երեւելի աշխարհաւս, զի ըստ կարի զայս «տեսեալք հայելեաւ եւ աւրինակաւ» յոյս կալցուք մեծին եւ՝ ճշմարտութեան յայտնութեան արժանաւորս կազմելով զմեզ երանաւետ շնորհին կատարեալ եւ աներկրա հաւատով լցեալ սիրով առ Աստուած եւ առ եղբարս աննախանձ եւ ամենաբարի կամաւք տեսանել զմանայն աջողեալսն հոգեկան եւ մարմնական արդասեաւք ցաւակից եւ ողորմած առ ամենայն կարաւտեալս անխոցոտելի մնալ յա-

^{1*} Ելք ԼԳ 30:

^{2*} Ա Ցովի. Դ 12:

^{3*} Ցովի. Ա 18:

^{4*} Ա Ցովի. Գ 2:

^{5*} Ա Կորնբ. Ճ 12:

^{6*} Հմմտ. Ա Ցովի. Դ 12:

լոյ եւ յահեկեայ զինուցն հոտ կենաց եւ համ քաղցրութեան լինել հեռաւրաց եւ մերձաւորաց ի փառս Հաւրն երկնաւորի, որովք եւ ուուք բերկրեալ ճոխաչաջի յորդիսն լուսոյ եւ ի գիրն կենաց հաշուեալք եւ ընդ ապրեալ ըասեալք յաստիճանս ձեր եւ ի շնորհս, զոր ունիքդ յԱստուծոյ՝ անքամբաս քաղաքավարի աղիւն ստուգութեան եւ ի պահանջման արծաթուն բարի կոչիլ բարեկամ եւ ծառա եւ ընդ հաւատարիմսն կարգի քահանապետս եւ քահանայս եւ պաշտաւնեայս, ազն սուրբ ժողովուրդ ընտիր եւ թագաւորութիւն Հզաւը եղիցի ձեզ հարցդ մերոց եւ հարազատաց եղբարց այսմ արժանաւորիլ, յորմած կա Աստուած ի մէջ աստուածացելոց եւ թագաւորելոց բաշխելով եւ բաժանելով զպատիւն զանազանեալ սիրելեացն իւրոց՝ աստուածանալ ձեզ եւ թագաւորել ընդ նմա անեղական անմահութեան բարեիսաւութեամբ քերովիքականն դասաց մաւակայից Աստուծոյ եւ տեսողի նոցա սուրբ մարգարէին Եզեկիէլի, առաքելոց եւ աւետարանչաց մաղթանաւք, որք նկարեցան ի խորհուրդ տեսլեանս զաւրութեամբ սրբոյ նշանին, քառատեսակ անուոցն, որ զԱստուած բերէ յինքեան, եւ խորհրդով եւ շնորհաւք՝ թագաւարդեալ եկեղեցւոյ, զոր ճեւացոյց հաստատութիւն Աթոռույն փառաց, հասցէ մեզ եւ մերոցն երախտաւորաց արժանաւորիլ ողորմութեան Աստուծոյ եւ խնայութեան նորա: Վասն զի սեր սրբութեանդ ձերոյ արկաք զանձինս մեր ի ներքոյ զարհուրելի յերինս այսմիկ ուկեղինի եւ անդնդաքայլ ի խորամուտ շաւղացս եւ երկնագնա ճանապարհին ի յոյզս նիւթոյ հիւսման պսակ ի Սիովն ի սրբոյ մաւր մերոյ, որով ուրախ արասցէ զզաւակսդ հոգեւոր եղիկանց աստուածագեղի ճոխութեամբ յանեղրական ցնծութիւն ի Քրիստոս թիսուս ի Տէր մեր, ընդ որում Հաւը եւ Սուրբ Հոգեւոյն փա՛ռք, պատիւ՝ եւ աւրհնութիւն հանդերձ գովութեամբ եւ գոհութեամբ յամենայն հոգիս եւ ի լեզուս բանականաց յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

ՏԱՐԾՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Խորագիր՝ Ա Նորին Վարդանայ վարդապետի ի նոյն ջրոց:

Բնագիր՝ 1 Ե որբոյ: 2 Ե պղնձոյ: 3 Ե երես: 4 Ե թեւակիցք: 5 Ե չիմ բեւ... չորեցունց: 6 Ե չիմ ի վերուստ: 7-8 Ե չիմ իրրեւ... եւ: 9 Ե խոննելոյ: 10 Ե չիմ եւ ի մէջ... ականց: 11 Ե չիմ եւ: 12 Ա ականչացտ: 13 Ե ածելով: 14 Ե եւ աւգու փիւ. աւգուտ: 15 Ա բարեանն: 16 Ե թերովս: 17 Ա գոյնէն: 18 Զ գոյշն: 19 Ա չիմ ի: 20 Ա զպաղատ: 21 Ե չիմ առաքեալ: 22 Ե պղնձեաց: 23 Զ գազաղեմ 23 Ազի բեւ մարդոյ ոչ են եւ «քարձ ուղղորդք»ն փիւ մարդոյ բեւ ... գոն: 23 Ա ծննդաց: 24 Ե զանայզան: 25 Ե աւ կու զի մարդոյ բեւ ... գոն:

^{1*} Չիմ ՆԲՀ:

պիկի: 25ա **Ա** զգեստնդել կեմդանեայտ: 25բ **Ա** կենդանաւէս: 25ց զնարու-
էնորնոր: **Ա** 26 **Յ** ցանգական: 27 **Յ** այսողիկ: 28 **Յ** ասացեալքն: 29 **Յ** յարա-
ցոյց: 30 **Յ** կառացն: 30ա **Ա** արծուուն: 31 **Յ** աւետարանչէն: 31 **Ա** զանկ
թնութիւն: 32 **Ի** հանդէպ երեսաց իւրեանց գնալն ասացեալ յառաջագոյն փի -
հանդէպ ... յառաշ: 33 **Յ** երախտաւորացն: 34 **Յ** Թարշիլ: 35 **Յ** ամբն: 35ա **Ա**
յանկչէին: 35բ **Ա** շափիղայի: 36 **Ա** այսմիկ: 37 **Յ** շատութիւն: 38 **Յ** յայս
փի առ: 39 **Յ** չիք: 40 **Յ** Ակողաս: 41 ♀ յաջողումն (այսպես և այլուր):
41ա **Ա** մեկնույն: 42 **Յ** պահպանաք: 42ա **Ա** լուսաւորայտ:

թ

ՍՈՒՂԻ ԻՆՉ ԲԱՆ ՅԵԶԵԿԻԵԼԵՇ ՎԱՐԴԱՆԱՅ

Եղեկիէլի տեսիլն, որ տեսանէր յաշխարհին քաղդեացւոց, խա-
չաձեւ կառք, որ լինի չորք առաջք եւ ամէն միջոց չորս կենդանի: եւ չո-
րից չորք, որ լինի վեցտասան կենդանի: եւ կերպարանք կենդանեացն
Մարդոյ, Առիւծու, Եղին, Արծուոյ, ամեն մեկ չորս Մարդ եւ չորս Առիւծ
եւ չորս Եղն եւ չորս Արծիւ: եւ ի վերայ երկուց ոտիցն կանգնեալք եւ
բարձքն ծունկք չունէին, եւ ոտքն կճղակաւորք եւ բարձրահասակք եւ ա-
մէն մէկ ունէր ութին ձեռք, եւ ամեն ձեռաց թեւք եւ յամէն թեւ՝ աչք, եւ
երկու թեւ յոտսն եւ երկու այլ, որով ծածկէին զերեսս իւրեանց ի պատ-
կառանաց ֆառացն Աստուծոյ: եւ ամենայն թիկունքն ի ներքի կառան,
թիկունքն լի է աչաւք եւ ի չորս ծայրս կառացն անիւք յամէն մեկ անիւ
մի, որպէս սայլի եւ յամէն մեկի մէջ՝ այլ անիւ: Որպէս թէ միջի անիւն
հորովէր շրջելով, անիւ ի մէջ անուի: եւ ասէ թէ՝ յամենայն կողմանս
գնային եւ յեսս ընդդէմ ոչ դառնային: եւ սոյնպէս լինի, որ ի չորս
կողմնս աշխարհի գնային եւ ի միմեանց ոչ զատչէին: եւ յերուսաղէմ եր-
թային ի Բաբելոնէ դիմեալք: Աղէկ մտաւոր Հասկացիր ի չորս կողմնս
աշխարհի Հայէին կենդանիքն չորս երեսք ի մի կողմն եւ գնային յամե-
նայն կողմնս, բայց երեք կողմանքն ի վեր գնային բարձրանային յերկիչ:
եւ այն կողմն, որ գէպ յերուսաղէմ էր, յառաջ շարժէր ի վերայ աւգոյն
եւ մերձ էր գայր յերուսաղէմ, այլքն գնային Հանդէպ երեսացն երթալով
ի վեր յերից կողմանց, բայց զուղեգնացութիւն մեկն առնէր, որ յերուսա-
ղէմ գնային: Հասկացեալ եմ Թակորայ, թէ՝ չտեսնուս. աղէկ զիրքդ՝ Հարց
զինքդ, ապա վստահ եմ ի լուսաւոր միտսգ, թէ դժար է, աղէկ տեսնուս:
եւ կառքն բոլոր էր, նման արեգական, ասէ բնագիրքն. եւ նմանութիւն
հաստատութեանդ ի վերայ կառացն եւ ի վերայ հաստատութեան նման
ական շափիղայի, եւ ի վերայ շափիղային նմանութիւն արոռոյ փայլա-
տակելոյ: եւ ի վերայ արոռոյն նստեալ նմանութիւն¹ Որդւոյ մարդոյ,
որ է մարդացեալ Բանն Աստուած:

Աղյուրներ
ՄՄ ծն. 5717, թ. 149ար:
¹ Եղեկ. Ա. 26:

Միջով չափ ի վեր նմանութիւն արեգական եւ միջով չափ ի խո-
նարհ նմանութիւն հրոյ եւ տեսիլ լուսոյ անճառելոյ շուրջ բակ ունէր իբ-
րեւ զտեսիլ աղեղանդ, որ ձգի յամպս եւ է նմանութիւն փառացն Տեառն¹:

Այսպիսի հրաշալի տեսիլ ոչ գոյ յամենայն մարդարէսն: Եւ այս
է տեսութիւն մտացն. Մարդ պատկեր է Աստուծոյ եւ թագաւոր աշխար-
հի, Առիւծն թագաւոր գաղանաց, Արծիւն՝ թունոց: Եւ Աստուծած արքա-
յից Արքայ նստեալ յամենեցունց վերայ, նախախնամէ զնոսա՝ խնամելով
եւ խրատելով ըստ արժանեացն: Դարձեալ թագաւորն թարէլոնի եւ թա-
գաւորն Հայոց եւ թագաւորն մարաց եւ թագաւորն Եգիպտոսի առակեալ
ի չորս կենդանիս, գնային աւերել զերուսաղէմ: Եւ Աստուծած կառաւար
նոցա եւ յայնմ ժամանակին Աստուծած ասէր մարդարէիւն. «Պատուէր
տաց վասն քոյ Ազքանազեան եւ Այրարատեան թագաւորութեան»², որ
չթուկիմ սուտ: Եւ ինքն՝ Նարուգողոնոսոր ունէր չորիցս կերպ, զի պա-
տուհասիւ Աստուծոյ եղեւ գաղան. առաջին կողմն՝ Եղին, յետին կողմն՝
Առիւծու: Եւ աճեցին եղնգունքն եւ սրացան, որպէս ճիրանունքն արծու-
ոյ, եւ էր բնութեամբ մարդ: Եւ Աստուծոյ առաջնորդելով եկեալ աւերեաց
զերուսաղէմ: Դարձեալ եռամասնեայ Հոգիս մեր. բանականն՝ Մարդն,
սրտմտականն՝ Առիւծն, ցասմնականն՝ Եղն, խոհականն, որ է գիտութիւն՝
Արծուին: Եւ է առաքնեացն Հոգին կառք Աստուծոյ: Եւ ճշմարտութիւն
իրացս ի սուրբ Աւետարանիչքն պատշաճի. Մարդն՝ ի Մատթէոս, որ ի
մարդեղութենէն Տեառն սկսանի, Առիւծն՝ ի Մարկոս, զի առիւծաբար ե-
լեալ ասէ զթիսու ի յորձանացն Ցորդանանու «Եւ էր, աս է, ընդ գաղանս
զաւուրս քառասուն»³: Եւ համառաւտ անցանէ ինքն առիւծաբար ընդ
կարդ Աւետարանին, որպէս Առիւծն, որ զորսն փութով առնու: Իսկ Եղն՝
Ղուկաս, զի նա է, որ պատմէ զեղն ածեալ ի զենումն ի դարձ անառակին,
եւ հանդարտ եւ լայնակաւս տանի զոն Աւետարանին: Իսկ Արծուի՝ ի Յո-
հաննէս, որ բարձրաթոիչ աստուածաբանութեամբն բարձր, նոր եւ աեւ-
տար հատանէ ճանապարհ՝ սլացեալ ի յանծանաւթն ծոցոյ ազգաբանէ
զՄիածինն Աստուծած: Սոքա են լծեալ ի ըթեւս քառատեսակ հաչին, եւ
հանգուցանեն զմարմնացեալն Աստուծած՝ աստուածաբանելով զնա, ըստ
տիեզերս, որոյ աւրհնութիւն յաւիտեանս. Ամէն:

¹ Եղեկ. Ա 27:

² Երեմ. ԾԱ 27:

³ Մըկ. Ա 13:

Ժ

ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՎԱՐԴԱՆԱՅ ԱՐԱՐԵԱԼ Ի
ԲԱՆՍ ՏԵԱՌ. «ՀԱՅՐ ՄԵՐ, ՈՐ ՅԵՐԿԻՆՍ ԵՄ»

Ցէսս¹ եղականաց, զոր արար Աստուծած, խոտան եւ անպիտան ինչ,
ոչ գոյ², զոր ի յառնելն Աստուծոյ^{2ա} յոչ գոյից ետես զաւգուատ³ եւ զշա-
հաւետ որպէտու⁴, որ ի սոսա, եւ վկայեաց իսկ բանիւն⁵, եթէ՝ «Ահա բարի
են յոյժ»⁶: Բայց են, որ կարեւորք են եւ առաւել պիտանացուք⁶, առանց
որոց չէ հնար կեալ, որպէս հաց եւ ջուր եւ հանդերձ մարդկան, որք հար-
կաւորք կոչին, քանզի⁷ բնութիւնս զայս խնդրէ ի հարկէ: Եւ ան որ վա-
յելութիւնք եւ⁸ զարդարմունք միայն են եւ ոչ հարկաւորք, որպէս ոսկի
եւ արծաթ եւ կերպաս խառնեալ ի բեհեզզ⁹ հանդերձս եւ զանազանու-
թիւնք համոց ընդ կերակուրս: Եւ այլ այսպիսիքս բազումք¹⁰ են, որ կո-
չին հնարաւորք¹¹, առանց որոց կարէ կեալ մարդն: Նոյնպէս է տեսանել
ի հոգեւոր կերակուրս եւ ի վերարկուս, քանզի ոչ եթէ հացիւ միայն ասաց
Տէրն կեալ մարդն¹², «այլ եւ¹³ ամենայն բանիւ, որ ելանէ ի բեշանոյ Աս-
տուծոյ»²: Եւ առաքեալն Պաւղոս Հարկաւոր հանդերձ քրիստոնէից
զՔրիստոս ասաց. «Որք մի անգամ ի Քրիստոս մկրտեցարուք զՔրիստոս
զգեցեալ էք, արուք եւ էգք անխտիրք¹⁴»: Եւ^{14ա} արդ, բանն, ող ելանէ ի
բերանոյ Աստուծոյ, Հարկաւոր կերակուր է քրիստոնէից, եւ շնորհ
մկրտութեան՝ հանդերձ, որ է Քրիստոս: Եւ ոչ միայն Հարկաւոր առանց
որոց չէ հնար ապրիլ, այլ եւ՝ վայելուչ եւ համեմեալ եւ քաղցր քան զմե-
ղու խորիսին եւ շնորհալի: Իսկ վերարկուն ծաղկեալ^{14բ} հրաձեւ յուկոյն
կոփոզա¹⁵ թագաւորական իմն ծիրանի ականակուռ^{15ա} արնաշոյն¹⁶ աս-
տուածագեղ պաճուճեալ, յորոց եւ ի¹⁷ կարեւոր կերակրոցն մի եւ առաջին

Աղրյուրներ

Ա = ՄՄ, ձեռ. 4139, թ. 367ա-372ա:

Բ = ՄՄ, ձեռ. 1398, թ. 64ա-71թ:

Ը = ՄՄ, ձեռ. 2043, թ. 398թ-405թ:

¹ Մեղ. Ա 13:

² Մար. Դ 4:

³ Գաղ. Գ 27:

այս է¹⁸, որ եղաւ առաջի, որ կարէ եւ ըմպելի¹⁹ գոյ եւ վերարկու լինի զգեցողացն²⁰: Քանզի Տէրն ի միասին երանեաց զքաղցեալսն²¹ եւ զծարաւեալսն²² արդարացուցիչ²³ բանին յագեցմաք²⁴ տալով աւետիս: Եւ Պաւղոս սպառազինութիւն^{24ա} եւ զրահ անուանէ զարդարութիւն եւ զգենուլ հրամայէ^{1*}, զի²⁵ ոչ միայն ծածկէ զմերկութիւն, այլ եւ անխոցոտելի պահէ ի թշնամոյն նետից²⁶, որ ձգեն ընդ խաւար այնոցիկ, ոյք ուղեղն են սրտիւք: Քանզի եւ առաքեալքն²⁷ գիտելով թէ աղաւթքն առաջին է ամենայն բարույ նախ քան զամենայն ի²⁸ սկիզբն Աւետարանին զայս խնդրեցին ի Տեառնէ, թէ՝ «Ուսոյ մեզ յաղաւթս կալ, որպէս Յովհաննէս ուսոյց աշակերտաց իւրոց^{2*}»: Եւ քանզի²⁹ իմաստութեամբ եւ կարի պիտանացու եւ աւգուակար էր, զոր խնդրեցին³⁰, յայտնի է, քանզի աղաւթքն խաւաք ընդ Աստուծոյ ստուգաբանի, որ ելանեն եւ աղաւթեն³¹ առ Աստուած: Զի ամենայն ոք որ կամի մտանել առ թագաւորն, արժան է նմա ուսանիլ ի տեղեկացն³² եւ վարժիլ զարժանն խաւսելոյ եւ ապա մտանել Համարձակի³³: Ապա քանի առաւել յորժամ առ Աստուած ոք կամի մտանել, որպէս, որպէս եւ ասէ Ռոկիաբանն³⁴, թէ յորժամ յաղաւթս կաս այնպէս համարեա, թէ առ Աստուած մտանես, յԱստուծոյ գիրկն պատաժիս՝ զամենայն արարածու ի դուրս թողեալ արտաքոյ: Զոր իմացեալ Հոգւովն Սրբով աշակերտքն Քրիստոսի Հայցեցին պաղատանաւք, եթէ՝ «Ուսոյ մեզ յաղաւթս կալ³⁵», թէ որպէս կացցուք³⁶ եւ զրպիսի վայելչական բանս խաւսեցուք³⁷, որոց ականջացն Աստուծոյ³⁸ քաղցրանա եւ հաճոյ երեկ:

Եւ Տէրն պատախանեալ ասէր, թէ՝ «Յորժամ յաղաւթս կայք, մի շատախաւսք լինիք իրեւ³⁹ զկուապաշտու⁴⁰», զորս «Հեթանոսու^{3*}» կոչեաց: Իսկ զշատախաւսութիւնք^{40ա} երկուս⁴¹ են ասացեալ սուրբքն. մին այն⁴², որ զմարդիք անիծանէ, որ զինքն վիրաւորեալ են կամ զրկել, կամ նախատել, կամ մատնել, եւ զնոսա թշնամիս կարծէ եւ զնոցա⁴³ կորուստն խնդրէ: Եւ այն⁴⁴ այնպիսի իմն է, թէ կԱստուած յերկուս է ի բաժանել՝ ի չար եւ ի բարի, որպէս թէ զինչ ինքն չարացեալ եւ պղտորեալ է՝ Աստուած այնպէս չարանա⁴⁵ ի վերայ նմա թշնամւոյն եւ իւրն բարի առնէ որպէս բարերար: Եւ այս⁴⁶ մեծ հերձուած է, զի Աստուած յիւր բարի բնութենէն ոչ փոփոխի⁴⁷: Վասն որոյ եւ⁴⁸ պատուիրեաց, թէ՝ աղաւթս արա-

րէք ի վերայ ամենեցուն եւ խնդրուածս՝ որ նեղեն զձեզ եւ հալածեն⁴⁹: Եւ երկրորդ՝ շատախաւսութիւն այն է, որ մարմնական եւ երկրաւոր եւ անցաւոր⁵⁰ իրք խնդրեն եւ ոչ հոգեւոր եւ երկնաւոր եւ յակիտենական: Զի այնպիսին, որ զայս հայցէ նման է այնմ⁵¹ որպէս ոք մատչիցի առ մեծ թագաւոր, որ յաւժարէ եւ կամի զիւր⁵² զամենայն գանձն բաշխել, եւ նախնդրէ ի նմանէ կաւեղէն անաւթ⁵³ մի, զոր եւ աղքատն կարող է տալ նմա: Եւ այն անարգանք են թագաւորին եւ իւրն անմտութիւն^{53ա} եւ շատախաւսութիւն, զոր ասաց Տէրն, թէ մի՝ շատախաւսք լինիք, այլ սրբել զսիրտս ձեր^{53բ} ի թիւնից⁵⁴ դառնութենէ ոխակալութեան եւ յաշնարհական ցնորից մարմնականաց եւ զբերան եւ զլեզու յամենայն ուսու եւ զուր^{54ա} եւ գատարկ բանից: Հանդէս արարեալ զգուշաւոր գործոց որպէս եւ Որդւոյ Աստուծոյ վայելէ, զթած, ողորմած, անյիշաչար, Հեզ, խոնարհ, սուրբ, յստակ, յամենայն չարեաց աւտարացեալ, ամենայն բարութեամբ լի՝ նման Աստուծոյ, զի ամենայն հարազատ որդի զնմանութիւն հաւրն բերէ եւ հայրենի բարութեամբն եւ զարդիւքն զարդարեալ անստգիւտ ի խղճէ մտացն: Եւ ապա համարձակի⁵⁵ յաղաւթսն ասել.

«Հայր մեր, որ յերկինս ես». Ցիշելով զբանն, զոր ասաց^{55ա}, թէ՝ «մի՝ կոչէք ձեզ Հայր ի յերկրի, զի մի է Հայր ձեր, որ ի յերկինս է^{1*}»: Եւ⁵⁶ քանզի Հայրական կոչումն⁵⁷ յորջորջման Աստուծոյ միայն է սեփական՝ որբ մնացեալ յայսցանէ⁵⁸ բնաւիցս արարածոցս բնութենէ⁵⁹, քանզի միայն նա է Հայր, որ միշտ Հայր եւ ոչ երբէք Որդի, որպէս Որդին Աստուծոյ միայն է⁶⁰ Որդի եւ Հայր չեղեւ ումեք: Որպէս առ մեզ փոփոխին՝ անուանքս, որ եղականք եմք, քանզի որ⁶¹ այժմ առ մեզ Հայր ասի, է երբեմն որ լեալ է եւ այլոյ որդի⁶², եւ զարձեալ⁶³, որ առ մեզ որդի⁶⁴ կոչի, լինի, զի եւ այլոց Հայր անուանի: Արդ⁶⁵ թէպէտ եւ ի խոստովանութեան հաւատսն ոչ կոչին նոքա⁶⁶ միմեանց անուամբք, այլ՝ զթութեամբ եւ խնամաւր եւ ծննդեալ աւազանին չէ անպատէն Հայր անուանել զերեսին անձինսն⁶⁷, յորմէ ծնաք վերստին ի յոյսն կենդանի: Վասն որոյ ի ժամ աղաւթական բանին⁶⁸ կարդալով զնա Հայր, ընդ երիսն խաւսիմք պարզեւաւք եւ չնորհաւէք որդեգրել զմեզ ի փառս: Վասն որոյ եւ⁶⁹ ասեմք.

«Հայր մեր, որ յերկինս ես». Քաղցր եւ ախորժ եւ չնորհալի անուն՝ երեք⁷⁰ գրովք հաւաքեալ ի մի անուն, որովք^{70ա} ցուցանի հաւասարութիւն եւ միակամութիւն նոցա⁷¹: Եւ դարձեալ երեք դասիւք⁷² դաւա-

^{1*} Հմմտ. Եփես. Զ 11, 14:

^{2*} Ղուկ. ԺԱ 1:

^{3*} Մտր. Զ 7:

նեմք զերնք անձինքն. աղամեանք եւ եւաեանք եւ քրիստոսեանք, աղամեանքն՝ արուք եւ եւաեանքն՝ էգք եւ քրիստոսեանքն՝ ոչ էգք եւ ոչ արուք: Եւ որպէս ինքն մի Աստուած⁷³ երեք գրով Հաւաքեալի մի անուն, զի մին պատճառ է երկուցն, եւ երեքն⁷⁴ մի են բնութեամբ եւ Աստուածութեանը⁷⁵ եւ առ մեզ՝ ընտանութեամբ եւ Հայրենի կամաւքն: Եւ որպէս ինքն մի է եւ անբաժանելի կամի զի մի եւ անքակ իցէ սուրբ եկեղեցի նորա ընդ տիեզերս ամենայն: Յաղագս որոյ⁷⁵ թէպէտ մի⁷⁶ ոք իցէ եւ յանապատի կացցէ յաղաւթիս⁷⁷ ոչ կարիցէ ասել, թէ՝ Հայր իմ, այլ թէ «Հայր մեր». բոլոր բովանդակեալ զքրիստոնեայս⁷⁸, որք ընդ ծով եւ ընդ ցամաք, եկեղեցականք եւ աշխարհականք են զնա ունելով գլուխ զՔրիստոս, եւ չնուն զանդամն նորա⁷⁹, որք ի զանազան ժամանակս եղեն եւ էին եւ լինելոց են՝ առաջին նահապետաւքն, եւ մարգարէիւքն, զի եւ⁸⁰ նոքա աւծեալք եւ քրիստոնեայք⁸¹ կոչէին եւ չէին առանց խորհրդեանն⁸² Քրիստոսի, զի զամենայն բարիսն ի նա նկատէին Հոգուովն Աստուածոյ եւ դործէին:

Յաղագս որոյ եւ ասեմք. «Հայր մեր, որ յերկինս ես». Որքան հարուստ եմք եւ բազմեղարք, որով աւգնեալք յոլովածեռն ցաւակցաւք եւ ազգականաւք լինիմք յամուր քաղաքի և յանշարժ աշտարակի ամրացեալք եւ ի Հաւալր թագաւորութիւն անվախ սրտապնդեալք ի թշնամեաց եւ առ Անսուած վերացեալք սրբոց բարեխաւսիւք, զի որպէս նոքա ընդ մեզ են ի ժամ աղաւթիցն ի սրտի եւ ի շրթունս Հանեալք առ Հայրենի յերկինս⁸⁴. Եոյնպէս եւ մեք Հաւատամբ ընդ նոսա լինել յաղաւթիս նոցա եւ յամենայն գործս բարեաց յեռեալսն⁸⁵ անբաժանելի:

Սակէ⁸⁶ որոյ ասեմք. «Հայր մեր՝ որ յերկինս ես». Իսկ «յերկինս» ասելով⁸⁷ զնա ոչ եթէ անդ ծրափակեմք միայն⁸⁸ անդ^{88ա} բովանդակի զանբովանդակելի զբութիւն^{88բ}, որոյ բանն բարձեալ ունի⁸⁹ զամենայն երեւելի եւ աներեւոյթ արարածս իրբեւ զհատ մի մարգարիտ, եւ ինքն ներքս⁹⁰ ի մեզ է մերձաւոր եւ ոչ հեռաւոր, որպէս եւ ինքն հրամայէ⁹¹, այլ զի կամի⁹² ի ցնորից եւ ի պատրանաց աշխարհիս, որ անցաւորս է, ի⁹³ բաց հանցէ⁹⁴ զմեզ, եւ յերկինս դնէ զուշ դիտմանս⁹⁵ մերոյ, որ անմահիցն է տեղի եւ յալիտենական: Ուր եւ Տէրն հրամայեաց դնել զգանձն⁹⁶ ի քսակն անհնանալի, ուր գողոց եւ ցեցոց⁹⁷ է անդրժելի: Եւ Պաւղոս պատուիրէ զվերինն խորհել^{1*} միշտ, ուր եւ զտաճարն ունիմք շինել անձեռագործ եւ յաւիտենական, ուր էաք, երբ անմեղ էաք ի դրախտին: Զոր եւ

Պաւղոս երրորդ երկինս կոչեաց⁹⁸, զի մասն է նա երկնաւոր բարեացն եւ տեղի⁹⁹ անմահիցն եւ ոչ մեղաւք մեռելոց: Զոր եւ¹⁰⁰ անառակ որդին ասէր. «Մեղայ յերկինս եւ առաջի քոյ^{1*}», ուր եւ դարձաւ զղացեալ առ Հայրն՝ զառաջին առեալ զպատմուճանն՝ զենմամբ զուարակին մեծի ճանապարհորդեալ ամենայն յանցաւորաց. անդ ունել զակն¹⁰¹ եւ դնել ելս ի սրտի, հայել յերկինս ընդ արեւելս, ուր եւ¹⁰² զերկրպագութիւն առեալ հրամայեցաք՝ իբրեւ¹⁰³ ի սեփական գաւառ եւ ի հայրենիս յուսով Ողորմածին հայելով:

«Սուրբ եղիցի անուն Էո». Այս է սերտ եւ սիրելի որդեացն գործ¹⁰⁴, որ¹⁰⁵ նախ եւ յառաջ քան զամենայն զհաւրն փառքն խնդրեն եւ ոչ այլ ինչ, եւ այն է, զոր ասաց Տէրն. «Տեսանիցեն զգործս ձեր բարի¹⁰⁶ եւ փառաւորեն^{2*}». Վասն զի¹⁰⁷ մեր բարի վարքն տա տեսողացն փառաւորել զԱստուած, որպէս եւ չար գործքն ՀայՀոյութեան լինի պատճառ, ըստ այնմ, զոր մարգարէն ասէ. «Վայ է ձեզ, զի անուն իմ վասն ձեր ՀայՀոյի ի մէջ հեթանոսաց^{3*}»: Քանզի յինչ գործ որ տեսաննեն զմեզ, ասեն եթէ այն է աւրէնք նոցա յԱստուծոյ եղեալ¹⁰⁸: Եւ¹⁰⁹ դարձեալ այն անուն որդիութեան, զոր չնորհեցեր¹¹⁰ մեզ, «Սուրբ եղիցի» եւ յստակ, այսինքն՝ ճշմարիտ, զի առցուք¹¹¹ զհայրենի ժառանգութիւն, եւ մի՛ եղիցուք որդիք հեռացեալք՝ վայի արժանաւորք: Այլ եւ¹¹² ասելի է անունն Քրիստոսի, որ կայ ի գիրս, զոր¹¹³ եւ ինք հւըն ասաց¹¹⁴. «Ճանապարհ եւ ծշմարտութիւն, Լոյս եւ Կեանք, Դուռն^{4*}» եւ այլն:

«Սուրբ եղիցի». ասէ, այսինքն¹¹⁵ արդիւնասցի առ մեզ, զի գնասցուք ճշմարտութեամբ առ Հայր¹¹⁶ ի կեանս լուսաւորեալք, այլ եւ զթածն զթասցի եւ ողորմածն ողորմեսցի եւ բարին բարի արասցէ:

«Եկեսցէ արքայուրիւն Քո». Զոր աւրինակ^{116ա} այնոցիկ, որ ի պատերազմունս կացցեն¹¹⁷ եւ զաւրացեալ են թշնամիք նորա¹¹⁸, եւ լուցէ թագաւոր նորա, եւ անբաւ զարաւք յաւգնականութիւն երթա: Եւ մինչդեռ հեռի կացցէ եւ երեւեսցի¹¹⁹ բանակ նորա, զաղվաղակի հետակորյու լինին թշնամիքն: Նոյնպէս եւ մեք, եթէ մերձ լինիմք առ դեւս եւ կամ յայլ ախտս¹²⁰, եւ¹²¹ Հայցեմք Հաւատով զանմահն մեր¹²² զանբաւազաւր

^{1*} Ղուկ. Ժն 18:

^{2*} Մտք. Ե 16:

^{3*} Խսայի ՄԲ 5:

^{4*} Տե՛ս Ցովի. ԺԴ 6, Ը 12, Ժ 9:

Թագաւոր, որ¹²³ եւ ի գալ նորուն փախնուն եւ ի բաց կորնչին որպէս¹²⁴ ամենայն հակառակորդը մեր: Վասն որոյ եւ ասեմք. «Եկեսցէ աղքայութիւն քո¹²⁶»: Եւ^{126ա} դարձեալ ասեմք, թէ¹²⁷ մի՛ թագաւորեացեն մեզ ի մահկանացու մարմինս մեր¹²⁸, ըստ Դաւթայ, թէ՛ «Մի՛ տիրեացեն ին ամենայն մեզք¹²⁹», զի ամենայն, որ առնէ զմեղս¹³⁰ ծառայ է մեղաց: Այլ դու, Տէր Թագաւոր մեր Աստուած, դիր զկենսարեր լուծդ¹³¹ Ք քաղցր եւ զբեռն փոքրովի եւ մի՛ իշխեացէ մեզ բանսարկուն, որ ի բարձուն ասէր դնել զաթոռ իւր¹³² եւ լինել նման Բարձրելոյդ¹³³, այլ նկուն եւ կոխան լիցի¹³⁴ որպէս զաւճս եւ զկարիճս առաջի առաքելական ոտիցի Քէն տուեցելոց¹³⁵ զաւրութիւն եւ իշխանութիւն¹³⁶:

«Եղիցին կամֆ Քո որպէս յերկինս եւ յերկրի». Ասեն բժիշկք, եթէ չափաւոր խոտորումն խառնուածոյս¹³⁷, որ ի¹³⁸ մեզ են. տաք եւ հով, գէջ եւ ցամաք, թէ պակասին կամ յաւելուն¹³⁹, հիւանդութիւն առնեն ի¹⁴⁰ մեզ: Նոյնակս է տեսանել¹⁴¹ եւ ի հոգեւոր շնուռածն եւ ի պատուիրանն Աստուծոյ¹⁴², որ¹⁴³ զինչ յստակ եւ անարատ կազմեալ է Աստուած զբնութիւնս եւ զպատուիրանն պահապան եղեալ¹⁴⁴, որ թէ պակասի կամ յաւելու՝ հիւանդանանք հոգւով, որպէս սատանա եւ Աղամ, որ աւելի կամեցան առնուլ քան¹⁴⁵ զտուեալն յԱստուծոյ փառք, եւ Կայեն¹⁴⁶ եւ Եսաւ պակասեցուցին զանդրան կութեան զհարկիս¹⁴⁷, եւ Յուղա՝ զառաքելական աստիճանն¹⁴⁸, եւ Հրէայքն՝ զինոստովանութիւն Երրորդութեան: Արդ, յորժամ ասեմք «Եղիցին կամֆ Քո» զկատարեալ առողջութիւն ասեմք, որ են կամք Աստուծոյ¹⁴⁹, զի մի՛ ասիցէ մեզ, թէ ոչ են կամք իս ի ձեզ, որպէս եւ հրէիցն: Եւ դարձեալ, թէ^{149ա} «Ոչ առնում զպատարագս¹⁵⁰ ի ձեռաց ձերոց^{2*}», որպէս եւ մեք էաք երբեմն թողեալք ի Տեառնէ Աստուծոյ, զի գնայաք ըստ կամս անձանց մերոց եւ էաք որդիք բարկութեան՝ առնելով զկամս մարմնոյ եւ մտաց: Վասն որոյ եկն¹⁵¹ Քրիստոս եւ¹⁵² առնով զբնութիւնս մեր առողջացոյց եւ ուսոյց առնել զկամս¹⁵³ Աստուծոյ եւ Հայեցլ¹⁵⁴ յաղաւթսն: «Որպէս յերկինս եւ յերկրի». այսինքն՝ որպէս յերկինս¹⁵⁵ զաւրքն լուսեղինաց ոչ մասն մի առնուն¹⁵⁶ ի կամացն Աստուծոյ եւ այլովքն խոտորին, այլ լի եւ կատարեալ միշտ անխոտոր մնան ի կամսն Աստուծոյ՝ ոչ խոտորեալ յաջ կամ յահեակ: Նոյնակս եւ մեք¹⁵⁷ ասեմք անխափան եւ անհակառակ, «Եղիցին կամք Քո»: Պակասեցին մեղաւորք յերկրէ, ամբարիշտք մի՛ եւս գտցին ի սա, «Եւ քարո-

զեցի աւետարանս այս ընդ ամենայն տիեզերս^{1*}», եւ եղիցին ամենեքեան քրիստոնեայք եւ արդարք, հեզք եւ խոնարհք դողացեալք¹⁵⁸ ի բանից Աստուծոյդ մերոյ, զի հանգչիցես կամաւրք Քո¹⁵⁹ յամենեսեան¹⁶⁰:

«ԶՀաց մեր հանապազորդ տուր մեզ». Զպաղատանաց¹⁶¹ բանն ասաց յառաջագոյն եթէ՝ «Եղիցին կամֆ Քո», այսինքն՝ որպէս հրշտակք յերկինս¹⁶², նոյնակս եւ¹⁶³ մարդիկք յերկրի: Այլ¹⁶⁴ զի եւ նոքա, անկարաւտ գոլով բնութեամբ¹⁶⁵ ոչ Հայցեն յԱստուծոյ Հաց, եւ մեք կարաւտ գոլով վասն տկարութեան մարմնոյ մերոյ¹⁶⁶ սակաւ պիտոյիւքն հացիւն կարեմք նմանել նոցա, որպէս ի դրախտին մրգովն միայն, որ անմեղացն էր¹⁶⁷ կերակուր յԱստուծոյ տուեալ, եւ Հացն մեղուցելոցն, որ եւ յետ դրախտին հրամացաւ ուտել քրտամբք երեսաց¹⁶⁸ զարդարացուցիչ Հացն¹⁶⁹, որ կարէ սերմանել ի գործել¹⁷⁰, ըստ այնմ, եթէ՝ «Ձվաստակս ձեռաց քոց կերիցես, երանի է քեզ եւ բարի եղիցի քեզ^{2*}»: Յորժամ ոչ իցէ¹⁷¹ ի զրկանաց եւ յայլոց արտասուաց եւ ի վաստակոց¹⁷², այլ ի¹⁷³ յարդար գործոց, «զի արժան է մշակն վարձուն^{3*}»: Բայց¹⁷⁴ զհացն միայն խնդրելով արգելու յամենայն յաւելորդաց, զի հարկաւորին միայն արասցուք փոյթ եւ ոչ պաճուճանացն եւ զարդուցն, վասն զի¹⁷⁵ փորձիչն սատանա է այնմ խորհրդակից: Որպէս եւ Տէրն Աստուծոյն մերոյ ասէր. «Աս քարանցն Հաց լինել^{4*}»: Իսկ «հանապազորդ-ն» զաւրըստաւրէն¹⁷⁶ յայտ առնէ¹⁷⁷, զոր տուեալ է եւ տացէ, ըստ կարգաւոր¹⁷⁸ աւուրցն: Ըստ որում եւ «զայսաւրն» յաւելու, զի յանաւգուտ հոգւոց եւ ի ցաւոց ի բաց կացցուք որպէս եւ այլուր ասէ¹⁷⁹, թէ՝ «Մի՛ հոգայք զվաղիւն^{5*}»¹⁸⁰, զի անցաւոր եւ¹⁸¹ առաւրեա է¹⁸² ժամանակս պանդխտութեան, այլ եւ զհացն, որ ի յերկնից իջանէ եւ կեանս տա աշխարհի: Եւ¹⁸³ եթէ զիմաստութիւն ոք ասիցէ, որով եւ հրշտակք միշտ կերակրին ուսանելով յԱստուծոյ, զոր եւ¹⁸⁴ Հաց հրշտակաց կոչեն գիրք: Եւ եթէ զմարմին Որդւոյն Աստուծոյ ասեն¹⁸⁵, եւ նա հրշտակաց մաքրութեան վայելէ, զոր եթէ ոք ուտիցէ սրբութեամբ՝ զմահն յաւիտենից¹⁸⁶ մի՛ տեսցէ: Եւ այսոքիկ ամենեքեան արժանի են աղաւթիւք խնդրել յԱստուծոյ զցայդ եւ զցերեկ^{186ա}:

^{1*} Մար. ԻԴ 14:

^{2*} Սղմ. ՃՒ 2:

^{3*} Ղուկ. Ժ 7, Ա. Տիմոր. Ե 18:

^{4*} Մար. Դ 3:

^{5*} Մար. Զ 34:

^{1*} Սաղմ. ՃԺ 133:

^{2*} Մաղարիա Ա 10:

«Եւ թող մեզ զպարտս մեր, որպէս եւ մեխ թողումք մերոց պարտապանաց». ըստ բնութեան ամենայն արարածք զպարտապան են Աստուծոյ¹⁸⁷ ծառայութեան, աւրհնութեան եւ գովութեան¹⁸⁸, զոր եւ պահանջի մեծն Դաւիթի եւ քաջ նահատակքն ի հնոցին գոլով: Զոր եւ¹⁸⁹ Հրամային մասանց արարածոց երկնի եւ լուսաւորացն երկրի եւ ծովու¹⁹⁰ եւ որ ի նոսա կենդանի եւ անշունչ գոյք իցեն: Իսկ հոգեւոր եւ մտաւոր էքս իմանալիքն եւ զգալիքս առաւել եւս պարտին Աստուծոյ յաղագս Բանին մեծարանացն, եւ զամենայն տալով նոցայի հնազանդութիւն եւ ի սպասաւորութիւն պարտից: Եւ զայն զի՞նչ կարիցեմք ասել զգերազանցեալ մարդասիրութիւն Աստուծոյ¹⁹¹, որ վասն մեր մարմնացաւ¹⁹² եւ մեռաւ անպարտականն մահու: Ընդ որոյ զի՞նչ ոք տացէ զճար եւ հատուցումն, որ թէպէտ եւ մեռանի վասն նորա, եւ նա մահկանացու գոլով մեռանի: Իսկ Տէր մեր Յիսուս Քրիստոս¹⁹³ անմահ գոլով եւ յափառեական մեռաւ մարմնովն իւրով, եւ այնի վերայ թշնամեաց եւ ատելեաց, որք պաշտեցին¹⁹⁴ զարարածու եւ ոչ՝ զԱրարիչն: Իսկ զպարտս մեղացն եւ յանցանացն առանձինն, զոր իւրաքանչիւր ոք յանցեաւ ըստ հոգւոյ եւ ըստ մարմոյ եւ յատուկի զգայութիւնս իւրաքանչիւրոցն¹⁹⁵: Ո՞ր թիւ բովանդակի բանիւ եւ կամ՝ միտք բերեն յիմաստս եւ ի յիշումն, զոր¹⁹⁶ «չափք կապարեայք եւ բերոնք ծանունք» կոչեն Գիրք եւ «անդունդք խորոց», որպէս հնդկի սեւութիւն եւ ընծու խայտուց անփոփխելի եւ անլուա է¹⁹⁷, զորոց այժմ¹⁹⁸ թողութիւն եւ անյիշաչարութիւն հայցեմք հաւատացեալք, վասն զի¹⁹⁹ անհնարինք ի մարդկանէ հնարաւորք են Աստուծոյ: Քանզի ըստ զաւրութեան իւր եւ ըստ անձառ մեծութեան Աստուծածութեան նորա, նոյն եւ ողորմութիւն իւր արարչական եւ գուլթն հայրենի անեզը եւ անոլորտ: Որպէս եւ ասէ իսկ մարգարէիւն: «Եթէ իցեն մեղք ձեր իրբեւ զմուայծու սեաւ ի բնութենէ, որ է ծանձախարիթ եւ կամ որդան՝ ամենեկի միացեալ իրբեւ զձիւն սպիտակի եւ զար սուրբ արարից²⁰⁰», միայն¹⁹⁹ թէ դադարէք ի չարէն եւ ուսանէք²⁰⁰ զբարին գործով, եւ այրեաց եւ որբոց ողորմութիւն²⁰¹ առնէք եւ իրաւունս: Եւ արդ նախ քան զայս զկաշառս²⁰² է կեալն եւ ի գիտութիւն ճշմարտութեան գալն, զի բնաւ չունիցիմք²⁰³

«Թող մեզ զպարտս մեր որպէս եւ մեխ թողումք մերոց պարտպանաց»: Այնքան է յորդութիւն սիրոյն եւ խնամոցն առ մեզ²⁰³, զի²⁰⁴ կամի զամենեսեան, որ ի գիտութիւն ճշմարտութեան եկեսցեն: Եւ այն²⁰⁵ է կեալն եւ ի գիտութիւն ճշմարտութեան գալն, զի բնաւ չունիցիմք²⁰⁶

^{1*} Տե՛ս Երեմիա ԺԿ 23:

^{2*} Խայրի Ա. 18:

մախանք եւ ատելութիւն առ իրեարս եւ չունիցիմք զյանցանս ուրուք ի մտի: Որպէս եւ Տէրն անդունդքն գթութեանց կարդայր առ Հայր աղաւթիւք վասն մեր ասելով. «Զի իցեն մի որպէս եւ մեք մի եմք, որպէս Դու Հայր յիս եւ ես ի Քեզ, զի եւ նոքա ի մեզ իցեն»^{1*}: Վասն որոյ ի ներքոյ Հարկի գրաւէ²⁰⁷ «զորպէս» ասելով²⁰⁸, զի ի սրտէ եւ ի մտաց եղիցի թուղուն եւ ոչ կեղծաւորութեամբ եւ առ աչս²⁰⁹, զի²¹⁰ մեք եմք տեարք եւ դատաւորք թողլոյն եւ չթողլոյն եւ Աստուծած հետեւի մերոցն:

«Եւ մի տար զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա ի չարէ». Ի կենսաբեր²¹¹ Աւետարանին^{211ա} փորձիչ ասի սատանա: Արդ, որպէս Տէրն լոյս կոչի եւ լուսաւորութիւն անուանի կեանք եւ կենդանութիւն: Նոյնպէս սատանա փորձիչ եւ փորձութիւն անուանի: Վասն որոյ խնդրեմք եւ աղաւեմք փրկիչ, որ եթէ խնդրէ ոք^{211բ} յԱստուծոյ իրբեւ զթոքն ի փորձութեան չտա զմեզ նմա ի ձեռն^{212ա} քանզի չունիմք²¹³ զթոբայ բազմատեսակառաքինութեանցն²¹⁴ զհամբերութիւն²¹⁵, որ էր արդար, աստուածապաշտ, ճշմարիտ՝ մեկնեալ յամենայն իրաց չարեաց յԱստուծոյ²¹⁶ վկայեալ: Եւ այսքան ամենայն զէնք են նմա եւ պատճառք համբերութեան, զոր եւ գիտելով Տէրն մեր Հրամայեաց յամենայն ժամ յաղալթս կալ²¹⁷, չմտանել ի փորձութիւն: Այլ եւ²¹⁸ տեսակ փորձութեան թորայն²¹⁹ ոչ միայն կորուստ ընչիցն են եւ մահ զաւակացն եւ Հիւանդութիւն մարմնոյն²²⁰, այլ բիւր ճանապարհը²²¹ են փորձութեան եւ յոլով մեքենայք չարեաց. յորժամ ի չունութեան բանա սատանա²²² ճանապարհ կամ ի գողութեան եւ ի սպանութեան եւ²²³ կամ ի հերձուածս, որ չար է, քան զամենայն: Վասն զի յայլ տեսակս չարեաց եւ մեղաց ի խոնարհութիւն արկանն զմարդն եւ ի զղջումն եւ առ Աստուծած տանին: Իսկ հերձուածն ի բաց տանի յԱստուծոյ եւ ի յամբարտաւանութիւն արկանէ, որպէս զԱրիսու եւ զՄակեդոն եւ զնեստոր եւ զայլսն: Ցաղացս որոյ եւ ասեմք, եթէ՝ «Փրկեա ի չարէն», որ²²⁴ է նոյն ինքն²²⁵ փորձութիւն, որ եւ չար կոչի: Եւ յաւդին ասացեալ զմինն յատուկ զսատանա անուանէ: «Ի չարէն» ասացաւ, զի նա է, որ չարացաւ եւ «գտակ չարեաց^{2*}» եղեւ եւ²²⁶ իւրն եւ այլոցն:

«Զի Քո է արքայութիւն եւ զաւրութիւն եւ փառք յափառեան յափսենից, ամէն»: Խոստովանութիւն է այս ի կատարման խնդրուա-

^{1*} Ցովի. ԺԷ: 21:

^{2*} Արտահայտությունն առկա է նաև Խոսրով Անձևացու Պատարագի մեկնության, Ներսես Լամբրոնացու Ատենարանության, Կիրակոս Արևելցու «Յաղագս ուրիհրդոց մահու չափ մեղաց» Երկերում. տես ՆԲՀ, Ա, էջ 583 («գտակ»):

ծոցն²²⁷, քանզի ասեմք, եթէ զոր ի բնութենէ ունիս եւ «Քո է», զայն հայցեցաք ասելով²²⁸, թէ՝ «Քո է արքայութիւն», զոր անսկզբնարար²²⁹ ունիս եւ յաւիտենական եւ ունելով տաս մեզ²³⁰: Եւ «զաւրութիւն» ասէ, այսինքն՝ կարող ես թողով զմեր պարուս²³¹ եւ զոր խնդրեմք, չէ աւտար ի բնութենէդ²³² եւ ի զաւրութենէդ, զի ոչ ոք կարէ թողով զմեղս, բայց միայն՝ Աստուած: Նոյնպէս կարող ես զոր ինչ կամիս առնել չտալ զմեզի փորձութիւն եւ զայտու մեր վճարել յամենայն կարիս: «Եւ զաւրութիւն եւ փառք յաւիտեան» ունիս, որով զփառաւորիչս²³³ Քո փառաւորես «յաւիտեանից» եւ ոչ անցաւոր^{233ա} եւ առաւրեայ պատուով: Որում արժանաւորս արասցես զմանկունս եկեղեցւոյ Քո այժմ եւ հանապազ յաւիտեանից յաւիտեանս. Ամէն²³⁴:

ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Խորագիր. BC Վարդանա վարդապետի արարեալ՝ «Հայր մեր որ յերկինս»:

Բնագիր. 1 A ի յէսս: 2 A գոյ ինչ: 2ա C յԱստուծոյ: 3 B զաւուտն: 4 B պէտին: C զշահաւետքն, որ ի նոսա փիս. զշահաւետ ... սոսա: 5 B չիմ իսկ բանիւն: 6 BC պիտանացու: 7 BC որ փիս. քանզի: 8 B չիմ վայելչութիւնք եւ: 9 BC չիմ բենելոս: 10 BC այսպիսիմ բազում: 11 A հարկաւորք փիս. հնարաւորք: 12 B չիմ մարդն: 13 B չիմ եւ: 14 B անխտիր: 14ա C չիմ եւ: 14բ C ղեկի: 15 B յուկոյ նոփազայ եւ: C ոփոզա: 15ա C ակուռ: 16 B երկնագոյն: 17 B չիմ եւ ի: 18 B է այս: 19 B ըմբեկի: 20 A սգեցողլազ: 21 BC բաղցեալն: 22 BC ծարաւին: 23 B արդարութեան: 24 B յագեցման: 24ա C առափնուրիւն: 25 BC որ: 26 BC նետից բշնամույն: 27 B տնեալքն: 28 B չիմ ի: 29 B զի: 30 B աւգտակար խնդրեցին առաքեալքն: 31 B ելանել եւ աղաւելի: 32 B տեղեկաց: 33 A համարձակէ: 34 B սուրբն Ռոկերեան: C Յոհան ասէ Ռոկիարան: Վենետիկի ձեռ. «որպէս Ռոկերեանն ասէ». ՆԲՀ, Բ, էջ 605: 35 B չիմ «Ռևոյ ... կալ»: 36 B կացցուք յաղաւրս: 37 B ասացուք: 38 B չիմ Աստուծոյ: 39 B որպէս փիս. լինիք իբրեւ: 40 B կոռապաշտքն: 40ա A զշախաւասուրիւն: 41 B երկու: 42 B չիմ այն: 43 B չիմ զնոցա: 44 B չիմ այն: 45 B պղտորի եւ չարանա փիս. չարացեալ ... չարանա: 46 A այն: 47 B փոխի: 48 A չիմ եւ: 49 B որ հալածեն զծեզ եւ չարչարեն փիս. խնդրուածս ... հալածեն: 50 B չիմ եւ անցաւոր: 51 B չիմ այնմ: 52 A չիմ զիւր: 53 BC աման: 53ա BC անմտութեամբ: 53բ C ձեզ: 54 BC չիմ ի թիւնից: 54ա C չիմ եւ զուր: 55 B համարձակեսցի փիս. եւ ապա համարձակի: 55ա C ասաց յայլում տեղուց: 56 B չիմ եւ: 57 B չիմ կոչումն: 58 B յայսմանէ: 59 B բնութիւն: 60 A չիմ է: 61 A եւ որ: 62 B այլոյ որդի է լեալ փիս. լեալ է ... որդի: 63 B իսկ եւ փիս.

Եւ դարձեալ: 64 B որդի առ մեզ: 65 B Այլ նորա փիս. Արդ: 66 B չիմ նորա: 67 B զերեսինսն փիս. զերեսին անձինսն: 68 B բանիս: 69 BC չիմ եւ: 70 A յորք: 71 BC չիմ որոք ... նոցա: 72 B նոյնպէս Գ զիր է, որով փիս. եւ դարձեալ ... դասիւմ: 73 B Ինքն Աստուած մի է: 74 B երեխեանն: C երեխին: 70ա-74ա C զի անպատճառ է երգութին փիս. որովք ... Աստուածութեամբ: 75 B որ: 76 A որ մի: 77 A չիմ յաղաւրս: 78 B զգրիստոնեայս: 79 B որ լնուն զանդամսն Քրիստոսի զնա ունելով զլուխ փիս. զնա ունելով ... նորա: 80 A չիմ եւ: 81 B Քրիստոնեայս եւ աւծեալք: 82 B չիմ խորիրդեանն: 83 B չիմ զի ամենայն ... ասեմք: 84 B Հայրն երկնաւոր փիս. հայրենի յերկինս: 85 B բեւուալք: 86 B Վասն: 87 B ասելն: 88 A զնա միայն: 88ա C անդր: 88բ C բնութեամբ: 89 BC է: 90 B ի ներքս: 91 B հրամայեաց: 92 B չիմ կամի: 93 A զի ի: 94 B տարցէ: 95 A դիտման: 96 B ուր զգանձն ասաց Տէրն դնել փիս. նոր ... զգանձն: 97 B ցեցոյ: 98 B երկինմ կոչէ երրորդ: 99 B վիճակ: 100 B ուր փիս. Զոր եւ: 101 B ակն: 102 չիմ եւ: 103 A եւ իբրեւ: 104 B որդուց փիս. որդեացն գործ: 105 B չիմ որ: 106 B բարիս: 107 B զի: 108 B աւրէնն եղեալ յԱստուծոյ յերեանց փիս. աւրէնն ... եղեալ: 109 BC չիմ եւ: 110 B շնորհեաց: 111 B որ առնումք: 112 B եւ այլ եւս փիս. Այլ եւ: 113 BC չիմ զոր: 114 B ինքն ասաց Խւրն: 115 BC չիմ ասէ, այսինքն: 116 BC առ Հայր նշմարտութեամբ: 117 B պատերազմի կացցէ: 118 B չիմ նորա: 119 B երեւսցին: 120 B պխտ: 121 B չիմ եւ: 122 B մեր եւ: 123 A չիմ որ: 124 A չիմ որպէս: 125 B չիմ ամենայն: 116ա-126 C չիմ Զոր աւրինակ ... արքայութիւն բոյ: 126 B եկեսցէ փիս. Վասն որոյ ... բոյ: 126ա B չիմ եւ: 127 B չիմ բէ: 128 B ձեր: 129 B եւ մի տիրեսցեն ... ըստ Դաւրայ փիս. ըստ Դաւրայ ... մեղի: 130 B զմեղս գործէ: 131 A լուծս: 132 A չիմ իւր: 133 AB Բարձրելոյս: 134 B լինի: 135 B տուեալ: 136 A զաւրութեան եւ իշխանութեան: 137 B խառնուածոցն: 138 A առ: 139 A չիմ բէ ... յաւելուն: 140 A չիմ ի: 141 B չիմ է տեսնելի: 142 B յԱստուծոյ պատուիրանն: 143 B չիմ որ: 144 B դրել: 145 B չիմ բան: 146 A Կահան: B Կային: 147 B հարկին: 148 B զառաքելականն աստիճան: 149 B է Աստուծոյ կամքն փիս. են ... Աստուծոյ: 149ա C չիմ որպէս եւ ... բէ: 150 B զպատարազս ոչ առնում փիս. եւ դարձեալ ... զպատարազս: 151 B եւ եկն: 152 A չիմ եւ: 153 B զգուշանալ կամացն փիս. առնել զկամս: 154 BC հայցելով փիս. եւ հայցել: 155 A չիմ յերկինս: 156 BC առնեն: 157 B չիմ մեք: 158 B եւ դողացեալք: 159 B որպէս: 160 A յամենիսեան (նման և այլուր): B յամենեսին: 161 BC Պաղատանաց: 162 B ի յերկինս: 163 B չիմ եւ: 164 B եւ զի (չիմ եւ): 165 B ունին բնուրիւն եւ: 166 B չիմ մերոյ: 167 B է: 168 B տուեալ քրտամբք ուտել: 169 B չիմ հացն: 170 BC երանելի կարէ առնել փիս. կարէ ... գործէլ: 171 BC չիմ փիս. ոչ իցէ: 172 B չիմ եւ ի վաստակոց: 173 B չիմ ի: 174 B եւ: 175 B քանզի: 176 A զաւրս Տեառնէն: 177 BC ասէ փիս. յայտ առնէ: 178 B կարգի: 179 B ասաց: 180 B «Վաղին մի՛ հոգայք»: 181 BC է եւ: 182 B չիմ է: 183 B չիմ եւ: 184 BC չիմ եւ: 185 BC չիմ ասեն: 186 B զյափատեանց մահն: 186ա C զցերեզ: 187 BC Արարչին: 188 B գովութեան

Եւ արինութեան: 189 BC չիմ եւ: 190 BC ծովու եւ երկրի: 191 A չիմ Աստուծոյ: 192 B մարդացաւ վասն մեր: 193 BC չիմ մեր Յիսուս Քրիստոս: 194 BC պաշտէին: 195 B երկաբանչիւրոցն: 196 B որ: 197 B չիմ այժմ: 198 B զի: 199 B չիմ միայն: 200 B ուսանիմ: 201 B սրբոց իրաւուն: 202 A կաշառ: 203 BC չիմ առ մեզ: 204 B որ: 205 B այս: 206 A չունիմք: 207 B եւ գրաւէ ի ներոյ հարկի: 208 A չիմ ասելով: 209 B աչոյ: 210 B եւ: 211 A կեանսաբեր: 211a C չիմ ի ... Աւետարանին: 211p C չիմ ոք: 212 BC զմեզ յԱստուծոյ ի փորձ, որպէս զթորն մի տացէ զմեզ նմա ի ձեռս փի. ոք...ի ձեռն: 213 A ոչ ունիմք: 214 A առաջնութեան: 215 B զաւրութիւն: 216 A ի յԱստուծոյ: 217 B յաղաւրս կալ յամենայն ժամ: 218 B ժանզի: 219 A չիմ Յորայն: 220 B մարմնոյն են: 221 A նանապարի: 222 B չիմ սատանա: 223 B չիմ եւ: 224 A չիմ է: 225 A ինքն է: 226 A չիմ եւ: 227 B խնդրուածոյն: C խնդրուածոյս: 228 B չիմ ասելով: 229 B անզկզրնարար: 230 B մեզ տաս: 231 B զմեզս մեր փի. զմեր պարսս: 232 B չիմ ի բնութենէտ: A բնութենէտ ... - զաւրութենէտ: 233 BC զփառաւորիչն: 233a C յանցաւոր: 234 B որով արծանիս արասցս զմանցունս եկեղեցւոյ այժմ եւ յաւիտեանս որով արժանի արասցս զմանցունս եկեղեցւոյ փրկիլ յամենայն հնարիցս սատանայի եւ խորտակիլ զչարութիւն նորա իւրովին ամենայնիւ, զի եւ մեք զերծեալք ի նմանէ արծանասցուք Քում փառացդ հասանել անմեղ եւ անարատ ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, Որում փառէ եւ զաւրութիւն, փին. Որում ... Ամէն:

ԺԱ

Ի ՄԵԾԻ ՀԻՆԳԴԱԲԱԹԻՆ ԱՍԱՑԵԱԼ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՎԱՐԴԱՆԱՅ

Այսմ աւուր սահմանեալ կանոնս մեծախորհուրդ է եւ պատուելի, զի զառաջոյ արարչութեամբ եւ դարույն¹ զմովսիսեան² ունէր զապացոյցն, որ նշանակէ մեզ զյաւէս կենդանութիւն, զոր ի ջրոյ եւ ի հոգւոյ ընդունելոց էաք Քրիստոսիւ, զոր ի վերնատանն ընկալան առաքեալքն հրով եւ հոգով տիեզերաց աւրինակ: Խսկ եւթներորդ³ ժամուն ժողովին ի մատրանն զջեռեալ⁴ բնութիւնս եւթն շրջաբերութեամբ կենցաղոյս սաստիկ ցանկութեամբ ջրով աւազանին եւ յուսովն⁵ թողութեամբ ապաքինացան ի տապոյ ախտիցն: Եւ ընթերցուածն⁶ ի Ծննդոց զպատարագիւն Խսահակայ նշանակէ յաւրինակ Քրիստոսի ի նմին լերինն, խսկ ի ճգել զսուրն յառաջնեաց Աբրամամ⁷ եւ պարտական արար տալ զմիածինն: Եւ այս է⁸ ասկէն թիսուսի. «Աբրամ ցանկացաւ տեսանել զաւր իմ⁹. «Էտես եւ ուզալ եղել»: Եւ կախիլն¹⁰ խոյին զՔրիստոսի կախիլն¹¹ ի վերայ Խաչին նշանակէր. ըստ այնմ, թէ՝ «Տեսանիցէք զկեանս ձեր կախեալ զփայտէ²» փոխանակինորանին Աբրահամու վերնատունն եւ լուացումն այսմ լուացման աւուրս¹²: Բաղարծին՝ մարմինն տէրունական եւ կաթինն՝ արիւն փրկչական¹³ եւ հոգին Հոգւոյն Սրբոյ շնորհքն: Խսկ Խսայեայն¹⁴ զբան տնաւրէնութեան ցուցանէ եւ զկնի կարգեալ ընթերցուածքն, որ վասն անկմանն թուղայի, թէպէտ եւ¹⁵ զկես այսր աւուր է սակայն աստ պատառովն յանդիմանի, եւ Սաղմոսին երգ ցուցանէ զմահն հրէից ի ձեռն Վեսպիանոսի եւ որդոյ նորա: Եւ երկրորդ Սաղմոսն. զխորհուրդն ի սեղանն դնիլն ասէ, եւ հատն եփեալ զապաշխարութիւն մեր զեկուցանէ¹⁶, որ ընդ հուր արտասուացն անցաք զի որպէս մեղքն ներքուստ ի վեր ելեալ¹⁷ գործին¹⁸ եւ ապականեն, սոյնպէս¹⁹ արտասուրքն ի գլխոյն իջանեն եւ մաքրեն զանցաւորն: Եւ խառնուրդ հատին՝ զազգաց միանալն ի Քրիս-

Աղբյուրներ

A = ՄՄ ձեռ. 2043, թ. 174ա-183թ:

B = ՄՄ ձեռ. 2041, թ. 131ա-136ա:

^{1*} Թովի. Ը 56:

^{2*} Բ օր. ԻԸ 66:

տոս մկրտութեամբն զեկուցանէ եւ սրբելն ղենճակաւն զներքին մարդն և արեան²⁰ չափ հակառակ²¹ կալ հեշտութեան կենցաղոյս²², եւ աւրհնելն եւ ելանելն ի լեառն ուսուցանէ մեզ մեծապէս գոհանալ զշաւրէ, որ ազատեաց զմեզ յանիծիցն միջնորդութեամբ Որդոյն, զի ինքն եւ զփրկան²³ եւ աւրհնեաց զմեզ յաւրհնորդիւնս հոգեւորս: Իսկ հանելն զաշակերտսն ի լեռն՝ որպէս թէ յերկնից բարձրութիւն եւ ի միին կալ մեզ հրամայէ ի առտուածայնոցն աւանդից աւրինաց²⁵ հաւատով յուսով, սիրով²⁶: Իսկ կրկին ընթեռնուուն զԱռաքեալն եւ զԱւետարանն. առաջինն հնոյն արփնակ եւ երկրորդն՝ նորոյս: Որպէս եւ ասէ առաքեալն Պաւլոս. «Զի եւ ընկալայ ի Տեառնէ, զոր եւ ձեզն աւանդեցի, եթէ Տէր Թիսուս ի գիշերին, յորում մատնէր, առ հաց, գոհացաւ, երեկ» մինչ ի յայն «զայս արարէ առ իմոյ յիշատակի»²⁷:

Արդ, այս թուղթս երրորդ է ըստ կարգի գրութեան ի Պաւլոս գրեալ առ Կորնթացիս ի Փիլիպպէ²⁸ ընթերցուածն²⁹ հինգ բաժանեալ: Այլ ի զուխս³⁰ եւ ի մասունս յոլով է վկայութեամբ. բնականքն բարոյականաւքն եւ գրովք հաստատեալ, զոր չէ այժմ ասել մի ըստ միոջեքն, որ վասն արտօաքին ուսմանցն է բաժանմամբ, զոր եւ ասէ. «Միթէ՞ բաժանեալ իցէ Քրիստոս»²: Եւ վասն անկողին հաւրն կատաղէր, ըստ որում սաստէ, թէ այդպիսի պոռնկութիւն ի ձեզ գոն որ ոչ եւ ի հեթանոսս: Եւ վասն զոհիցն ասէ. «Գիտեմք զի ոչ ինչ իսկ կուռքդ են աշխարհի, զի որ ուտէ չէ ինչ աւելի ի հաւատս, եւ որ ոչն ուտէ՝ չէ պակաս»³: Եւ որ վասն ծածկագլուխ գիտաւորացն եւ բացագլուխ եւ հոյանի կանանցն, որոց հրամայէ շուշ դնել վասն հրեշտակաց եւ զիմացողացն տա հրաժեշտ: Մեք այսպիսի սովութիւն ոչ ունիմք եւ ոչ եկեղեցիքն Աստուծոյ ի կողմանս ասորոց: Եւ ապա գայ յընթերցուածս յայս եւ ասէ. «Զայս պատուիրեմ, այլ ոչ եթէ գովիմ զձեզ»⁴: Յառաջ պարտ է գիտել զիրացն կարգաւորութիւն եւ ապայ անսուստ յայտնի բանն: Առաքելովքն միաբանութիւն սիրոյ պատուիրեալ էր. որպէս առ երիւք հազարաւքն եւ այլուն եւս, զի ոչ ոք ի նոցանէ ասէր զընչիցն, թէ իւր իցէ. այլ էր ամենայն ինչ նոցա հասարակաց: Եւ այն խանգարեցաւ, զի ոչ էր հնար ի քաղաքս, ուր յոլով իշխանք եւ բազում փարթամք գալ ի հաւասարութիւն իշխեցելոցն եւ աղքատացն³¹: Բայց ի նշանաւոր աւուրսն³² եւ ի գլխաւորսն, յորոց մի էր յերեւելի աւուրցն աւրս այս հինգարթիւն³³ հին զատկին³⁴, յորում եւ նորոյս խորհուրդ աւանդեցաւ, զոր եւ ժողովել մեծատունքն պատրաստու-

^{1*} Ա. Կորնք. ԺԱ. 23-24:

^{2*} Ա. Կորնք. Ա. 13:

^{3*} Ա. Կորնք. Ը. 4:

^{4*} Ա. Կորնք. ԺԱ. 17:

թիւն սեղանոյ³⁵ արարել եւ ըստ կարողութեան ի³⁶ ներքս կոչել զայնս, որ ոչ ինչ ի ներքս բերեալ կարող էին առանց հաշուլի³⁷ եւ սակաւս այս դարձեալխանգարեցաւ³⁸ եւ պատճառն³⁹ աւցտիլն եղեւ: Զի ի բազմութենէ աշակերտացն հպարտանային վարդապետքն եւ յանուանի լինելոյ վարդապետացն հակառակէին աշակերտքն, զի յորժամ գայր վարդապետն ժողովրդապլուխն պատրաստութեամբ սեղանոյ իւրով⁴⁰ հաւանելաւքն ուտէր, եւ, մատուցեալ պատրարագ հաղորդեցուցանէր զիւրսն եւ չառնէր ինչ փոյթ զայլոց չքաւորացն, զի նախ ի մարմնաւոր սեղանոյն ուտէին եւ ապայ ի տէրունականացն: Վասն զի Տէրն ի վերնատան նախ զհինն կատարեաց եւ ապա լուաց զոտս աշակերտացն եւ աւանդեաց զկենարար խորհուրդն, զորոյ զկարգն⁴¹ փոխեցին առաքեալքն յառաջ զուորք խորհուրդն ճաշակելով եւ ապա՝ զգալի կերակուրն: Գային ժողովրդագլուխն՝ կատարել⁴² զիսորհուրդն եւ հաղորդեցուցանել զիւրսն եւ նոքաւք նստէին յուտել եւ ըմպել: Իսկ անտերունչքն⁴³ եւ չքաւորքն ոչ կամելով առանց հաղորդելոյ սուլք խորհրդոյն եւ ի զգալոյն եւս զրկեալ լինէին: Վասն որոյ եւ մեղադիր լինի ասելով. «Իւրաքանչիւր ոք զիւր ընթրիսն յառաջանայ ուտել»⁴⁴: Եւ սովոր էին երբայեցիքն մինչ ի մէջ աւրն զկերակուրն ճաշ կոչել եւ ի հասարակաւրէին⁴⁵ մինչեւ ցերեկոյն⁴⁶ ընթրիք: Աստ ոչ այնքան ի ժամէէն, որքան ի խորհրդական ընթրեացն պատկառեցուցանէ զնոսս Տէրն⁴⁷ հասարակաց առաջի եղ, եւ դու առանձինն առնես, տէրունականքն ծառայիցն հաւասար լինին⁴⁸: Եւ չիշխէր⁴⁹ ոք ի ծառայիցն սեփական առնել եւ դուք յամաւթ առնէք զչքաւորսն: Զասաց թէ զրկէք կամ չտայք ի կերակրոյն, զի ծանրացուցանէ զամբաստանութիւն. ոչ միայն անողորմն բարուք զրկէք զաղքատսն⁵⁰, այլ եւ յամաւթ առնէք զնսա, յորմէ զայրացեալք բազում անգամ ժգնուհ զնախախնամութենէն լինին⁵¹: Այլ եւ յարդոյ զաղքատսն ցուցանէ, եթէ ոչ այնքան վասն կերակրոյն փոյթ էր նոցա, որքան վասն ամաւթոյն, եւ եթէ եկեղեցեաւն Աստուծոյ արհամարհս, զի յաղքատացն յեկեղեցին ելանէ, զի առաւել ծանրացուցէ զմեղադրանսն եւ դարձեալ յայտ արասցէ, թէ որ զաղքատն արհամարհէ այն եկեղեցոյն է: Եւ եկեղեցոյն⁵² յԱստուած վերաբերի, զի մարմին է գլխոյն Քրիստոսի եւ յաղագս բնակցութեան առնայ ելանէ⁵³: Եւ ապա ասէ. «Գովեցի՞ց զձեզ յայդմ ոչ գովեմ»²: Յորժամ զասն կանանց հոյանեացն⁵⁴ կամէր խաւսիլ, ասէր. «Կամիմ գովել զձեզ, զի անդ բազումք էին, որ զսովորութիւն զայն առնէին»: «Զայն» ասէ, զի ծանրատաղտուկ զմեղադրութիւն արասցէ⁵⁵: Իսկ 56 աստ սակաւք ոմանք, որ զայս առնէին պատժոց պէտք էին, ընդէ՞ր ասէ միայն թէ ոչ գիտեմ, զի սաստիկ պատուհասեաց յառաջ կամ թերեւս խաւսելով գիւրընկալ առ-

^{1*} Ա. Կորնք. ԺԱ. 21:

^{2*} Ա. Կորնք. ԺԱ. 22:

նիցէ զբանն, զի հանդարտ կազմեսցէ զնոսա աղքատուն⁵⁷: Եւ դարձեպ տէրունական սեղանաւն պատկառեցուցանէ զնոսա մեծապէս: «Զի ես ընկալայ ի Տեառնէ, զոր եւ ձեզն աւանդեցի⁵⁸» ընդէր աստ յիշէ զիորհուրդն. զի յոյժ հարկաւոր էր առաջիկայս, որպէս թէ ասիցէ Տէրն քո. մեծ եւ ահաւոր սեղանոյն զամենեսեան⁵⁹ հաւասարեաց: Իսկ դու փոքուոյ եւ անարգի անարժան⁶⁰ համարիս գիշերային ժամուն եւ սեղանովն եւ մատութեամբն պատկառեցուցանէր⁶¹ զնոսա, թէ Տէրն քո զանձն մատնեաց, իսկ դու զկերակուրն զտաս եղբաւրն: Եւ զիա՞րդ ասէ ի Տեառնէ առեալ. զի ոչ էր⁶² մերձ յայն ժամն⁶³, այլ ի հալածչացն յայտ առնէ, թէ ոչ⁶⁴ ինչ աւելի ունի այն ժամուն քան զայս: Զի եւ այսաւը նոյն է, որ առնէ զամենայն որպէս եւ յայն ժամ, եւ ոչ միայն այս, այլ եւ զոր մեք իսկ սովոր եմք առնել⁶⁵ յորժամ ամենայն⁶⁶ տեսանեմք զոք յետ մահու հաւրն⁶⁷ անցեալ զպատուիրանաւն: Ասեմք. ո՞վ⁶⁸ եղբայր այս անուն գիտես⁶⁹, զի քո հայրն վերին⁷⁰ զայս բան⁷¹ եթող: Նոյնպէս եւ Պաւղոս սարսափելի առնէ զբանն, ասէ թէ՝ Յայնմ գիշերի, յորում հանդերձեալ էր մեռանել վասն մեր, վերջին զայս խորհուրդ աւանդեաց⁷² մեզ յայտ է. թէ յափշտակիլն⁷³ յորժամ զայս ուսաւ զանճառելիսն⁷⁴, զիսորհրդական: «Զոր եւ ձեզ աւանդեցի⁷⁵» : «Աւանդ» զանդառնալի բանս սովոր եմք կոչել, որպէս կտակ մեռելութեան Տէր Թիսուս ի գիշերին յորում⁷⁶: «Տէր» ասելովն⁷⁷ սաստէ, եթէ տէրունիքն հասարակաց պարտ է լինել, դու զիա՞րդ իշխես սեփական առնել, իսկ Թիսուս Փրկիչ եւ Բժիշկ ասի, որ թէ անխնամ⁷⁸ թողումք զանդամքս մեր, որ են եղբարք զանձինս՝ մեր առանց քժշկութեան ունիմք, զի զոր առանց զնոյ առաք, պարտ է, որ ձրի տամք ի գիշերին ասելով. «Վասն զի ընդ երեկս էր մարդոյն մերժումն ի դրախտէն, ընդ երեկոյու⁷⁹ դարձ աղաւնոյն ի տապանն, նոյնպէս եւ ելանել ժողովրդեանն յեգիպտոսէ ի⁸⁰ գիշերի էր, վասն որոյ⁸⁰ ի լրման ժամանակի առաքեաց Աստուած զՈրդի Խըր, որ եղեւ ի կնոջէն եւ եմուտ ընդ աւրինաւք⁸¹. Եւ եկն ի վերնատունն ի գիշերի եւ աւանդեաց զիսորհուրդն հակառակ այսմ խաւարի կենցաղոյս՝ լուծանելով զիսաւար կենցաղոյս⁸² մեղացն: Եւ զի գիտասցուք, թէ⁸³ յառաւաւտէ արարչութեան մինչեւ յերեկոյ լրման ժամանակիս, որ քան⁸⁴ եհաս աշխատութիւն Աստուծոյ եւ սրբոց հրեշտակացն եւ մարդկան, որ լցաւ այս խորհուրդ, զի ուսոյց՝ մի տալ զարբութիւն շանց⁸⁵: Վասն այնորիկ ծածուկ եւ փակեալ դրամք մատչէր խորհուրդն, յորում մատնէր ասէ երբեմն ի Հաւրէ ասի մատնիլ եւ Տէր մատնեաց զնա առ մեղս մեր: Այլ վասն կամակցութեան, զի որոց բնութիւն մի է՝ նոյնութիւն է եւ կամացն⁸⁵, զի ինքն մատնեաց զինքն ասելով, թէ՝ «Զիս խնդրէք, թոյլ տուք դոցա երթալ⁸⁶», քանզի իշխանու-

թիւն ունէր դնել զանձն եւ առնուկ, զի յայտ լիցի, թէ ինքն կամաւ⁸⁶ գա ի չարչարանս եւ մեք ի մտի⁸⁷ առցուք զերախտիս փրկութեան մերոյ ոչ յմրդոյ միայն, այլ եւ⁸⁸ ի Հաւրէ եւ ի Հոգուոյն Սրբոյ: «Առ հաց, գոհացաւ» . Տէրն քո ասէ ի մեռանելն գոհացաւ վասն քո. եւ զոյգ տա ամենցուն: Եւ դու պարտիս ի մատչելդ քո ի⁸⁹ ներք[ս] բերել ինչ եւ չամաչեցուցանել զաղքատն, չարհամարհել զեկեղեցին եւ չարբենալ: Նա զմարմինն գոհութեամբ եւ զոյգ էտ եւ դու մի՛ ի⁹⁰ հացի դժգոհ եւ անզոյգ գտանիր:

Առ հաց որպէս հաց ի բազում հատից յաղաւրիս⁹¹ մալեալ եւ հրով փորձեալ միմեանց մասնաբար մի հաց լինի. այսպէս մի հաց, մի մարմին եմք ամենեքեան աւազանաւն եւ հրով Հոգուոյն, որ առանց հրոյ ձուլէ եւ զի կերակրով⁹² հաւանեալ բաժանեցաւ Աղամ եւ բանսարկուն⁹³ ուտելով հաւանեցոյց զմարդիկ միանալ ընդ իւր:

«Առ հաց, ասէ, եւ գոհացաւ». «Հաց» բնութեան անուն է, եւ ոչ, որպէս բաջաղեն ոմանք, թէ զինմորունն էտա⁹⁴: Եւ աշա զհատ ցորենոյն սովոր եմք ասել հաց: Եւ զի ի տանն Ցովսէփայ էր, որում վկայեն աւետարանիչքն արդար՝ գոլ: Եւ զի աւրէնքն մինչեւ ի ծակս⁹⁵ մկանցն խուզեալ լինէր, յորս եւ Պաւղոս յորդորէ ասելով. «Մի՛ ի խմորս հինս չարութեան եւ անզգամութեան²», վասն զի «ոչ հաց լինի կենդանական³»: Յաղագս որոյ ի գիրս կանոնաց իւրոց արգելէ եւ Թաթէսու առաքեալն, որ էր մի յերկոտասանիցն, որ կարգեցաւ հրամանատար եւ վարդապետ եւ-թանասնիցն⁴: Յաղագս որոյ եւ⁹⁶ համբաւի նոցանէ, յոմանց, եւ յայս ընդ մեզ պաշտէ⁹⁷, եւ Հոռմայ եկեղեցին:

«Գոհացաւ եւ⁹⁸, ասէ, հայեցաւ ի վեր⁸». Զի Աղամ ոչ հայեցաւ ի վեր եւ ոչ գոհացաւ:

Եւ զի «Յանկանալով ցանկացաց⁹⁹ ուտել զատիկս ընդ ձեզ⁸». Եւ գոհանա, եւ զի ի Հաւրէ ինդրէր զաւրս¹⁰⁰ զայս՝ փառս կոչելով գոհանար, որպէս սովոր են մարդիկ ասել գոհանամ¹⁰¹ զ թէն, Տէր, որ ետուր ինձ ուտել ի սեղանոյ այսր աւուր ընդ սիրելիս իմ, ուստի եւ մեք ուսցուք՝ մի՛ անասնաբար մատչել ի սեղանն, եւ մի՛ ի գոհանալն մեր այլք տրտնջել

¹ Պուկ. ԽԲ 19, Ա. Կորնիք. ԺԱ. 24:

² Ա. Կորնիք. Ե 8:

³ Գրիգոր Աստուածաբան, Ճառ Պասեֆի, ՄՄ. Ձեռ. 1500, թ. 737թ-41ա:

⁴ Տե՛ս Աստուածաբանի Հայոց, Բ, Էջ 26 (Զ):

⁵ Մար. ԺԴ 19:

⁶ Պուկ. ԽԲ 15:

¹ Տե՛ս Մար. Է 6:

² Ցովի. ԺԸ 8:

լիցին¹⁰²: «Երեկ», ասէ: Եւ թէ որպէս երեկ ի չորս մասունս արարեալ, որպէս եւ այժմ պաշտէ եկեղեցի, որ ըստ գաւառաց սովոր են ի սեղանն այնպէս առնել թերեւսի Հնումն զշաբաթուն բաղարձն¹⁰³ այնպէս բեկեալ պատառս արարեալ եւ եղով թրմեալ¹⁰⁴ հանէին ի սեղանն եւ զարիւնն պատարագին՝ ի հաշտարանն խաչաձեւ տրամադրէին¹⁰⁵: Եւ այնպէս բեկանէր Տէրն: Նոյնպէս եւ տայր ծանաւթս¹⁰⁶ յեմաւուս, որպէս եւ ուսաք յումանց: Եւ թէ է՞՞ր աղագաւ բեկանէր. զի համարձակութիւն տացէ ընդ չորս¹⁰⁷ կողմն աշխարհիս, եւ զոր¹⁰⁸ ի Խաչին ոչ¹⁰⁹ կրեաց. զիսրտակումն բարձիցն, ի սեղանն յանձն չառ վասն մեր, զի եւ մեք ի միտ առցուք զսէրն Աստուծոյ¹¹⁰, եւ բեկեալ սրտիւ սիրեացուք զնա եւ զմիմեանս: Եւ զի՞ «հաց» ասէ պարզաբար. յայտ առնէ¹¹¹, թէ ոչ է արժան խմորեալ հաց մատուցանել, որպէս եւ ոչ զոք ներքնաց այլ եւ քահանայեալս բեկեալ ասէ եւ ոչ խոցեալ¹¹² յամաւթ առնէ զայնոսիկ, որ հաց մի ընդարձակ կազմեն խմորեալ եւ աղիւ դառնացուցեալ եւ ապա չնչին մասն ինչ¹¹³ արտաբերն սրով, որով յայտ առնեն, թէ ոչ հաւատան զՔրիստոս բոլորն Աստուծած կատարել, այլ եւ զինքեանս մասամբ իւլիք հաւատացեալ Աստուծոյ եւ զայտ առնելով խորհրդածեն զիսոցումն տիգին: Արդ, եթէ զինուորացն կամին լնուկ զսպասաւորութիւն՝ թող¹¹⁴ զփուշն ի ներքս դնիցեն¹¹⁵, ապտակիցեն, այլ եւ թքանիցեն, եւ այնպես ի կարգ զինուորացն իցեն: Իսկ մեք զարարեալսն եւ զհրամայեալսն ի Տեառնէ ընկալցուք եւ ի միհասին առաքելոցն գտցուք: Նոյնպէս եւ զբաժակն յետ ընթրեացն առ եւ ասէ. «Թէ ըմպիցէք առ իմոյ յիշատակի¹¹⁶»: Զինչ ասես յիշատակ Քրիստոսի առնես եւ զաղքատն անտես առնես եւ ոչ սարսափեան¹¹⁷ եւ դողաս, թէ երբաւր կամ որդոյ կամ դստեր առնէիր յիշատակ վախճանելոց, խոցոտէիր ի խոճէ մտացդ, եթէ զսովորութիւն չնուիր եւ զաղքատն չկոչէիր: Իսկ Տէրն յիշատակ առնես եւ ոչ ի սովորական պարզաբարի սեղանոյդ տաս:

«Այս բաժակ¹¹⁷, ասէ, նոր ուխտ է¹¹⁸» . Եւ¹¹⁹ է՞՞ր աղագաւ ասէ «նոր ուխտ է». վասն¹¹⁹ զի էր բաժակ Աստուծոյ հնոյ ուխտին, զոր եւ դնէին առընթեր¹²⁰ հացին երեսաց բաժակ եւ արիւն: Եւ արիւն¹²¹ անասնոցն, զոր յետ զենլոյն առնուին ի տաշտս եւ ի բաժակս եւ նուիրէին: Եւ զի փոխանակ¹²² արեանցն այնոցիկ զիւրն ի ներքս եմոյժ, յիշեաց զհինն եւ ապա վասն ընթրեացս այսոցիկ միաւորեաց զմերձակայս ընդ այն ժամուն, զոր աւրինակ յերեկորին յայնմիկ ի վերայ բազմականին կացեալ ի

¹¹⁸ Ա Կորնք. ԺԱ. 24:
¹¹⁹ Ա Կորնք. ԺԱ. 25:

նոյն ինքն Քրիստոս եւ առնուին զպատարագն զայն, նոյնպէս եւ այժմ գտանիցի: Վասն որոյ եւ ասէ. «Յոյնպէս եւ¹²³ զբաժակն յետ ընթրեացն», զի ի վերայ բաժակին Աբրամու¹²⁴ անդ աւետիս որդւոյն Սահակայ¹²⁵ Աստուծոյ¹²⁶ եւ աստ զՀոգւոյն աւետիսն: Եւ դարձեալ¹²⁷, բաժակն պնդէ¹²⁸ զբնութիւն մարմնոյն եւ ջեռուցանէ զբնութիւն, որպէս եւ «հաց հաստատէ զսիրտ մարդոյ»¹¹, այսպէս եւ տէրունական խորհուրդն զբնութիւնս: Վասն որոյ զսկիզբն նշանացն ջուրն ի գինի արարեալ՝ զգաւրութիւն փոփոխելով պահեաց զորակն: Եւ դարձեալ «բաժակ» անուանեաց¹²⁹, որ աւրինակ զմահն¹³⁰, զի յայտ առնէ, թէ ախորժելով որպէս ըմպողն զբաժակն յայն ձգէ զմահն եւ ուրախ է վասն փրկութեան մարդկան: Վասն որոյ «փառս» կոչէ. յետ ընթրեացն, զի հրաժարեալ մեք յամենայն հեշտութենէ եւ ապա հաղորդեացուք: «Նոր ուխտ է», զի ուխտն Աղամայ Հնացաւ խրատու աւձին եւ նոյն շինութեամբ աշտարակին եւ Մովկսեսին որթովքն եւ երնջաւքն:

«Իմով արեամբ» . Մարմին արիւնաւոր եւ չնչակեաց կենդանի հաստատեցաւ հոգեւորեալ. Հարէլ արիւնաւոր եւ չնչական կենդանի գառունս նուիրեալ Տուղին եցոյց¹³¹ թէ զոր առնու, նմա ընծայէ: Վասն որոյ եւ առ նոյիւ Հրամելչյու տա չուտել¹³² զարիւն: Եւ Մովկսի արեամբ ուխտէ¹³³, զոր աստ նորացուցանել ասէ, զի ոչ կացեալքն յուխտին անփոյթ եղեն: Եւ թէ ընդէ՞ր արեամբ. զի սէրն¹³⁴ զգայութեամբ զոր տղայական համարիմք¹³⁵ եւ չնչովն է, զոր ծերունական ոք տեսանէ¹³⁶, իսկ մտաւորն եւ¹³⁷ կատարեալն է, որ սրբոց վայելէ: Զայս կարգ¹³⁸ սիրոյ ի յազգս մարդկան ի դարսն եցոյց Աստուծած¹³⁹. զգայականն¹⁴⁰ առ նահապետսն, զի տեսին զնա, իսկ առ ժողովուրդն, զոր ընկալաւ զարիւն զոհիցն, չնչականն՝ առ քահանայսն, զի «Ճայն լսելի լինէր ի միջոյ քէրութէցն»¹⁴¹», իսկ մտաւորն՝ առ մարգարէսն: Զի զայս յամենայն աւրինակս եղ Տէրն առաջի աշակերտացն¹⁴², զի շրջեցոյց ընդ իւր եւ վայելեցին զգայութեամբ: Եւ երկրորդ՝ արեամբն այսաւը ի վերնատանն, իսկ զչնչականն¹⁴³ փշմամբ յառաքեալսն, եւ զմտաւորն ի Պենդեկոստէին՝ հրեղէն¹⁴⁴ լեզուաւքն: Այսու ամենայնիւ ազատեաց զմարդիկ յանդիտութենէ գբոյն¹⁴⁵, ըստ այնմ, եթէ՝ «Դու արեամբ ուխտի Քո արձակեսցես

¹¹ Սղմ. ՃԳ. 15:
¹² Եղեկ. ԺԱ. 5:

զկապեալսն յանջրդի գրոյ^{1*}»: Իսկ «ուխտ» հաստատեալն է կամ երդումն է կամ նշան է¹⁴⁶: Սովոր են մարդիկ զերկայն եւ զկարծր թշնամութիւն արեամբ լուծանել կամ նախանձու հեղուկ եւ կամ սիրով ըմպել եւ կամ ի տեղի մելանի գրել: Բայց նախ Տէրն արբ եւ ապա ետ աշակերտացն, վասն զի ասաց. «Եթէ ոչ ուտէք զմարմին իմ եւ ըմպէք զարիւն իմ [ոչ ունիմ կեանս]»: Ոմանք գայթակղեալ եւ յետս կացեալ հում միս կարծեցեալ. վասն այնորիկ¹⁴⁷ նախ ինքն արբ եւ ապա ետ աշակերտացն, որպէս բժիշկք առնեն ի խիւսէ եւ ի դեղոյ¹⁴⁸, զոր կազմեն հիւանդացն, նախ ինքեանք ճաշակեն, վասն զի մանկունք մարմնոյ եւ արեան հաղորդեալ¹⁴⁹, անհոգի եղեալ, հիւանդ գտան:

Վասն¹⁵⁰ այնորիկ ինքն մերձաւորութեամբն կցորդ եղեւ նոցայորդորելով ի նոյն չարչարանս եւ ի մահ, զի հողագործին աշխատելոյ նախ պարտ է ի պտղոյն վայելել: Դարձեալ արեամբ ուխտէ, զի գոյութիւն մարդոյն յարէնէ է, այժմ վերստին ծնունդ կամի ծնանիլ զնոսա¹⁵¹: Բայց միտ դիր զհրէայսն արեամբ կտակին ծնանէր, իսկ զհաւատացեալսն՝ Արեամբն Աստուծոյ: Մեծ է պարգեւս¹⁵² վասն որոյ առաւել պահանջեմք¹⁵³ բաժակ ասելով: Դարձեալ յամաւթ առնէ զայնոսիկ, որ ջուր ի կիր արկանեն ի սուրբ խորհուրդն Աստուծոյ, վասն զի ջուրն ի Մկրտութեան խորհուրդն է եւ արիւնն՝ ի Պատարագին, որպէս եւ բանք սուրբ հարցն ցուցանէն¹⁵⁴ եւ հրամանք Թադէոսի առաքելոյն^{3*} եւ Տեսիլ սրբոյն Աթանասի⁵, զոր եւ մանուկ յստին տանէր խոցեալ եւ անապական արիւն հեղեալ, եւ Յոհաննոյն, որ ասէ, թէ՝ «Որթն գինի եւ ոչ ջուր ծնանին^{5*}»: Զայս ասէ, զի զշար հերձուածողան հերքեսցէ, որք զշուրն ի սուրբ խորհրդոյն ի կիր առնուն, թէպէտ եւ յոյնք զմեզ յապուշ առնել կամին. զի ասեն, եթէ էին ոմանք, որ լոկ ջրով առնէին, վասն այնորիկ ի կիր արկանել ասէ՝ յայտ առնելով զայն, թէ բաժակն, որ ի սկին¹⁵⁵ է, ապա թէ զայն աւրինակ են յառաջ զղուրն եւ ապա զբաժակն արքցեն. վասն զի Տեսուն ի ներքոյ ջուր ելանէր եւ ի վերոյ՝ արիւն¹⁵⁶ անխառն: Եւ դարձեալ

յինքն կրկնեալ ծախէր, որպէս եւ արիւնն յեղջիւր սեղանոյն քաւութեան անյայտ լինէր, ջուրն¹⁵⁷ վկայէր, թէ մեռեալ է, եւ արիւնն՝ թէ կենդանի¹⁵⁸: Դարձեալ ջուրն վկայէր¹⁵⁹, թէ Աստուծած է եւ արիւնն¹⁶⁰ թէ մարդ¹⁶¹:

«Այս է իմ մարմին»: Նոյն բան էր, որ ասաց յարարչութեան. եղիցին երկինք եւ լոյս, եւ գոյացան. ի չգոյէ ի գոյ ածեալ ոչ անկարանայր, եւ աստ զեղեալն փոխատրել¹⁶² զիա՞րդ անկարանայր¹⁶³: Ցաղագս որոյ եւ ասէր.

«Զայս արարէք առ իմոյ յիշատակի»: Յայնմ հետէ ընդ մեռեալս համարի, որպէս Աղամ, յորմէ հետէ եկեր ի պտղոյն, թէպէտ եկաց ինն հարիւր երեսուն ամ ի մեռելոյ համարի¹⁶⁴ էր: Այսպէս կատարի երեքաւրեաթաղումն Տեսուն, ըստ աւրինակին Յովնանու¹⁶⁵:

«Քանից անզամ եթէ ուտիցէք զմահն Տեսուն պատմեցէք^{1*}: Որպէս եւ Քրիստոս ի վերայ հացին եւ բաժակին արար յիշատակ վմորհուրդն պատմեց, ասաց եւ զայս եւս, սոյնպէս եւ սա. «Քանից անզամ թէ ուտիցէք» զհացս զայս¹⁶⁶: Ի կամս ապաստան¹⁶⁷ արար, զի մի՛ ի հարկէ աստուածայինքն իցեն եւ ի հարկէ համարեսցին քանիցս անզամ «զմահն Տեսուն պատմեցէք». ցուցանէ, եթէ մինչ ի կատարած կա եւ մնա: Նոյնպէս եւ այս յարդեանցն փորձէ, քանզի վերքն, որ բացաւ ի մէջ երկուց կենդանեացն, մահագաղափար մնայ¹⁶⁸ ի յարուցելումն, զոր մարդարէիւն հարցեալ. «Զի՞ այդ վէրք ի ձեռս քո՞»¹⁶⁹: Արդ, զի՞նչ այլ այս յայտնէ, քան թէ զայս սուրբ խորհուրդս մշտնջենաւորիլ մինչեւ ի նորայն յայտնութիւն, զի ասէ, թէ՝ «մինչեւ եկեսցէ նա, որ¹⁷⁰ ուտէ զհացս զայս եւ ըմպէ զբաժակս անարժանութեամբ, պարտական լիցի¹⁷¹ գատատատանի^{3*}», զոր աւրինակ, որ յայնժամ խոցեցին, ոչ վասն այն¹⁷², զի արքցեն, այլ զի սպանցեն եւ հեղցեն^{4*}, նոյնպէս եւ աստ¹⁷³ անարժանութեամբ մերձեցեալն ոչ ինչ աւգտի եւ ոչ ինչ շահի¹⁷⁴: Եւ¹⁷⁵ որպէս չիցէ անարժան, որ զքաղցեալսն անտես առնէ եւ յամաւթ¹⁷⁶, զի ոչ տա առատապէս¹⁷⁷ եւ թէպէտ եւ կուսան ոք իցէ յարքայութեան արտաքս ել-

^{1*} Ա. Կորնք. ԺԱ. 26:

^{2*} Զի՞ ՆԲՀ:

^{3*} Զաֆ. ԺԳ. 6:

^{4*} Ա. Կորնք. ԺԱ. 27:

^{5*} Տեսուն Պովիանու. Ասկերեանի ի Կորնքացւց բղբոյն մեկնութենէ, «Քանից Մատենադարանի», N 16, էջ 185:

ցէ¹⁷⁸, եւ այն¹⁷⁹ զի կոյսքն եղ ունէին, սակայն՝ ոչ բաւական՝ կատարեալ հաւատով եւ լի սրտիւ¹⁸⁰:

«Փորձեսցէ մարդ զանձն իւր եւ ապա հաց կերիցէ^{1*}». Սովորութիւն է Պաւոսի ոչ միայն գործել զբանն, որ առաջի կա իրին, այլ թէ անկանիցի ի ներքս ի¹⁸¹ պատճառ բանին, որ առաջի կա, փութով ի վերայ¹⁸² դիմէ, որպէս յորժամ վասն ամուսնութեան խաւսէր եւ որ յաղագս ծառայից էր բանն կազմեաց, եւ որ յաղագս ագահութեան էր, անկաւ ի մէջ, որ եւ¹⁸³ զայն եւս խաւսեցաւ: Սոյնպէս եւ աստ արար. վասն զի բանն, որ խորհրդոյն սակս էր, կատարեցաւ, հարկաւոր¹⁸⁴ համարեցաւ ասել, թէ մաքուր Հոգով եւ բազում ընտրութեամբ է մերձենալ ի նա¹⁸⁵: ի ժամանակի գիտէ Պաւոս զմտացն մաքրութիւն, զի «Որ ուտէ եւ ըմպէ անարժանութեամբ՝ դատաստան անձին իւրում ուտէ եւ ըմպէ⁶»: Զի՞նչ խաւսիս, ո՞վ Պաւոս¹⁸⁶. Որ այնքան բարեաց պատճառք զկեանս ի մեզ բղիսեաց, գու¹⁸⁷ ասես, թէ դատաստան լինի: Այո, ասէ, եւ այս¹⁸⁸ ոչ եթէ քնութեամբ է¹⁸⁹, այլ¹⁹⁰ անարժան մերձենալոյն: Որպէս եւ գալուստ նորա¹⁹¹ զանճառ բարիսն ի մեզ երեր¹⁹²: Իսկ¹⁹³ որք ոչ ընկալան, դատապարտեցան Հաղորդեալքն, զի ոչ խտրէ¹⁹⁴ զմարմինն Տեառն, այսինքն՝ ոչ հարցափորձէ¹⁹⁵ եւ իմանա զմեծութիւն պարգեւին¹⁹⁶, զի եթէ հաւաստի¹⁹⁷ ուսանի զմեծութիւն պարգեւին, բաւական է այն¹⁹⁸ առ ի զարթուցանել զմիտս¹⁹⁹: Թաղագս որոյ եւ ի վերայ բերէ, թէ՝ «վասն այնորիկ կեան ի մեզ բազում հիւանդք եւ ախտաժետք»: Ասաց, թէ՝ «դատաստան անձին իւրում ուտէ եւ ըմպէ», զի մի կարծեսցեն եւ այնպէս²⁰⁰ թուեսցի ումեք, թէ սոսկ բան էր. զոր ասաց Տէրն²⁰¹, գործով ցուցանէ զսպառնալիսն եւ վկայ զնոսա կոչէ եւ այնու գգեհենին²⁰² բան ի մէջ բերէ, եւ հաւաստի առնէ²⁰³ զինդիրսն²⁰⁴: Եւ վասն զի յոլովք²⁰⁵ տարակուսին, թէ ուստի լինին տարածամ եւ երկայն հիւանդութիւնք, ելոյժ զպատճառն, թէ՝ ի մեղացն լինին: Եւ արդ, եթէ յաւտար եւ յարտաքոյ²⁰⁶ եւ առ մարդիկքն մեղանսն²⁰⁷ այսպէս, ապա զի՞նչ յեկեղեցի եւ ի Սեղանն, ուր յԱստուած մեղանչելն է: Ապա թէ ասիցէ ոք²⁰⁹, թէ ընդէ՞ր ոմանք առողջք մինչ ի²¹⁰ պարարտ ծերութեան մնան²¹¹, միթէ՝ ոչ մեղանչեն. վասն զի անդ են տալոց զդմնդակ տանջանս: Թաղագս որոյ եւ²¹² ասէ,

թէ «Զանձինս քննէաք, ապա ոչ դատապարտեաք^{1*}» ոչ ասաց, թէ՝ զանձինս տանջեաք²¹³, այլ՝ թէ²¹⁴ միայն զյանցանս²¹⁵ ախորժեաք ճանաչել ապատէաք²¹⁶ աստի եւ յանտի տանջանացն, քանզի, զի²¹⁷ ըստգտանեն²¹⁸ զինքն կրկին հաշտեցուցանէ զԱստուած ընդինքեան²¹⁹, զի «եթէ սիրտք մեր զմեզ ոչ ըստգտանեն՝ համարձակութիւն ունիմք առ Աստուած: Եւ սակայն, զի Աստուած ի վեր է քան զսիրտս մեր^{2*}». այս է²²⁰ հնար, զի դադարեալ ի չարեաց զեղեալսն զղջմամբ ապաշխարել: Բայց թէպէտ եւ զթեթես զայս ոչ կամիմք առնել՝ ոչ ներէ զմեզ աշխարհիս տանջել, այլ խնայէ աստին պահանջելով ի ժամանակէիս եւ բազում միհիթարութիւն առաջիկայիս, յորում մեղացն վճարումն եւ հանդերձեալ բարեացն յոյս թեթեւացուցանելով մերձակայիւս: Արդ, այսու սփոփէ զախտածէտսն եւ յայլս զփոյթ առաքինութեան սերմանէ: Վասն որոյ եւ ասէ.

«Թէպէտ եւ դատիմֆ՝ ի Տեառնէ խրատիմֆ^{3*}». ոչ ասաց՝ տանջմք, այլ՝ խրատիմֆ, զի խրատ դիւրագոյն է քան զդատապարտութիւն եւ թժկութիւն, քան զտանջանս: Վասն զի աստին նեղութիւնք վարդապետարանք են խրատու եւ պատճառք յիշելոյ զԱստուած եւ կարդալոյ առ նա «Փոքր մի նեղութիւն է, ասէ, խրատ Քո մեզ^{4*}», եւ «Ի նեղութեան իմում ես առ Տէր կարդասցի^{5*}: Վասն որոյ եւ ասէ, զի մի՛ ընդ աշխարհիս դատապարտեսցուք²²¹: Տեսե՞ր, զի զգեհեանն յանդիման կացուցանէ, զի թէ հաւատացեալք Աստուածոյ եւ հպատակք ոչ առանց դատապարտութեան են եւ ոչ առանց պատուհասի, զերձանին, որք մեղանչենն, եւ յայտ ի մերձակայիս է, ապա որչա՞փ եւս առաւելան հաւատքն, յոր²²² զանների եւ զանբժշկելիսն յանցանեն:

«Եւ արդ, ի ժողովելն աեզ միմեանց մնասցիք^{6*}», մինչ տակաւին զարգացեալ ի նոսա երկիւղն եւ դողումն գեհենոյն²²³: Դարձեալ ի ներքս մուծանէ զաղքատաց բանս²²⁴, յաղագս որոյ եւ զամենայն զայս ասաց, ցուցանէ, թէ՝ զայն ոչ առնեն՝ անարժանք²²⁵ են Հաղորդութեանց: Եւ արդ, եթէ ոչ տալն ի գոյէն արգելու յարքայութեանէն եւ ի Սեղաննոյն՝ որչա՞փ յափշտակելն եւ ագահելն եւ զրկելն: Եւ զի ասաց վերագոյն, թէ՝ «Թիմ

^{1*} Անդ ԺԱ. 31:

^{2*} Ա Յովհ. Գ 20-21:

^{3*} Ա Կորնբ. ԺԱ. 32:

^{4*} Սայի ԻՉ 16:

^{5*} Աղմ. Ժէ 7:

^{6*} Ա Կորնբ. ԺԱ. 33:

^{1*} Ա Կորնբ. ԺԱ. 28:

^{2*} Անդ ԺԱ. 29:

յիշատակ արարէք»: Եւ արդ, «յիշատակ» մեռելոյ ասի եւ ոչ կենդանոյ, ապա ուղեմն ստեն, որք²²⁶ կենդանանայն Պատարագ առնեն զիւրեանց անասունն փառս որսալոյ աղագաւ թող թէ գտէրունեան²²⁷ սուրբ զենումն: Եւ Փիլիպսո յետ մահուանն իւրոյ²²⁸ Հրամայեաց առնել քառասունս, սոյնափէս եւ արքա²²⁹ Եփրեմ¹: Եւ յիրաւի. թէպէտ եւ²³⁰ ոմանք կենդանի մեռեալ անուանին, որ է մեռանել յապրիլ կենդանոյն: Իսկ սահման մեռանելոյն է պակասումն Հոգւոյն ի մարմնոյն: Իսկ զաւգուան ի Պատարագէն ննջեցելոյն թողումն²³¹ ասել, որպէս յայտնի ամենեցուն է յամենայն²³² յԱստուածաշունչ գրոց զիւրապէս յայտնի մահուամք զյայտնի գործս չարին խափանեաց: Այսպէս յիշատակաւ եղելոց զծածուկ բիծսն կամեցաւ բժշկել. Եւ այս ի սիրոյ նորա յառաւելութենէն²³³, զի որպէս ի Խաչին չարչարանաւքն յառաջին պարտեացն ազատեաց, այսպէս եւ²³⁴ կատարմամբ յիշատակին յառաջիկայիցն զգուշացուցանչ:

Եւ նմա փա՛ռք յաւիտեանս:

ՏԱՐԾՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Խորագիր **Ա Մեծի աւուր Հինգշարաբին:**

Բնագիր 1 Ե զդարուց: 2 Ե զՄովսիսէն: 3 Ա յեաւրներորդում: 4 Ե զեռշել: 5 Ե յուսով: 6 Ե ընթերքուած (այսպես և այլուր): 7 Ա Արքահամ: 8 Ե չիր այս է: 9 Ե չիր զաւր իմ: 10 Ա կախիլ: 11 Ա զկախիլն Քրիստոսի: 12 Ե աւուր: 13 Ա Փրկչին: 14 Ե յեգենն: 15 Ե չիր եւ: 16 Ա ցուցանէ: 17 Ա չիր ելեալ: 18 Ա գործին: 19 Ա նոյնպէս: 20 Ա արեամբ: 21 Ե հառակ: 22 Ա կենացն: 23 Ե աւրինեալն: 24 Ա փրկանս: 25 Ե չիր աւրինաց: 26 Ա եւ սիրով: 27 Ա չիր Տէր Յիսուս ... յիշատակի: 28 Ա ի Փիլիպեա առ Կորնբացին: 29 Ե յընթերցուածս: 30-31 Ե չիր Այլ ի գլուխս ... աղքատացն: 32 Ե աւուրս: 33 Ա ինն շարաք: 34 Ա զատիկն: 35 Ե սեղան: 36 Ա չիր ի: 37 Ա հաշույ: 38 Ե խանկարեցաւ: 39 Ե պատնառ: 40 Ե իւրոյ: 41 Ա կարգն: 42 Ե եւ կատարել: 43-44 Ե չիր Իսկ անտերունչնն ... ուտել: 45 Ե հասարակէն փիւ. հասարակ աւրէն: 46 Ե մինչ յիրիկունն: 47-48 Ե չիր Տէրն ... լինին: 49 Ա չիշխէ: 50 Ե զաղբանն: 51 Ե չիր դժգոհ ... լինին (Ա տժգոհ): 52- 53 Ե չիր եւ եկեղեցւոն ... ելանէն: 54 Ե հոլանաց: 55 Ե առնիցէ: 56-57 Ե չիր Իսկ ... աղքատսն: 58 Ե զոր փիւ. զոր ... աւանեցից: 59 Ե զամենիսեան: 60-61 Ե չիր անարժան ... պատկառեցուցանէր: 62 Ա չէր: 63 Ա յայնժամ: 64-65 Ե

^{1*} Տես Անկամոն գիրք առաքելականն, Վենետիկ, 1904, էջ 319, Յայսմաւուրք, Կ. Պոլիս, 1730, էջ 240:

չիր թէ ոչ ... առնել: 66 Ա չիր ամենայն: 67 Ե յաւրն: 68 Ե Ով է: 69 Ե զիւրեան: 70 Ա վերջին: 71 Ե բան զայս: 72 Ե զայս աւանդեաց խորհուրդ: 73 Ե յափշին: 74 Ե զիւրիրդական աննառելիսն: 75 Ե աւանդեաց: 76 Ե չիր յուրամ: 77 Ե ասելն: 78 Ե անխնամք: 78ա Ե երեկեկոյս: 79 Ե չիր ի: 80 Ե զիւրի փիւ. որոյ: 81 Ա չիր եւ եմուտ ընդ աւրինաւէ: 82 Ա չիր կենցաղոյս: 83 Ե զիւր: 84-85 Ե չիր որ բան ... կամացն: 86 Ե ինքնակամ փիւ. ինքն կամաւ: 87 Ա միտ: 88 Ե չիր եւ: 89 Ե չիր մատչել քն ի: 90 Ա չիր ի: 91 Ե աղատիմ: 92 Ե կերակրոց: 93 Ե բանսարկուս: 94 Ե ասէ փիւ. եառ: 95 Ե ծակ: 96 Ա չիր եւ: 97 Ե չիր յումանց ... պաշտէ: 98 Ա չիր եւ: 99 Ա ասէ ցանկացա: 100 Ե զարք: 101-102 Ե չիր գոհանամ ... լիցին: 103 Ե զրաղարնն: 104 Ա թմբեալ: 105 Ե եւ տրամադրէին: 106 Ե ծանաւր: 107 Ե չիր չորս: 108 Ե զոր ինչ: 109 Ե չիր ոչ: 110 Ե մեր առ Տէր փիւ. Աստուծոյ: 111 Ե յայտ է փիւ. առնէ: 112 Ե չիր բեկեալ ... խոցեալ: 113 Ե Ա փիւ. ինչ: 114 Ա չիր բող: 115 Ա դիցեն: 116 Ա սաւափիս: 117 Ա բաժակ է: 118 Ե եւ թէ: 119 Ա չիր վասն: 120 Ե առ: 121 Ա չիր եւ արին: 122 Ա փոխան: 123 Ա չիր եւ: 124 Ա Արքահամու: 125 Ե Սահակայ որդույն: 126 Ա չիր Աստուծոյ: 127 Ե դարձեալ զիւ: 128 Ե պնտէ: 129-130 Ա անուանեաց զմահն փիւ. անուանեաց ... զմահն: 131 Ե եցոյց տուղին: 132 Ե տուաւ ուտել: 133 Ե ուտէ փիւ. ուխտէ: 134 Ե սէրնն: 135 Ե համարիմ: 136 Ե չիր եւ շնչովն ... տեսանէ: 137 Ե չիր եւ: 138 Ե կարզու: 139 Ե զԱստուած: 140 Ե զգայականսն: 141 Ա ևերովքէիցն լինէր: 142 Ա աշակերտացն առաջին: 143 Ա շնչականն: 144 Ա հրէդինաւէ: 145 Ե գփոյ: 146 Ա չիր է: 147 Ե այն: 148 Ա դեղոց: 149 Ե հաղորդեալ են: 150-151 Ե չիր Վասն ... զնոսա: 152 Ե պարգեւս առաւել: 153 Ա պահանջիմք: 154 ԱԲ ցուցանէ: 155 Ա սկին: 156 Ե արիւնն: 157 Ե զջուրն: 158 Ե կենդանի էր: 159 Ե գուշակէր: 160 Ե արին վկայէր: 161 Ե մարգ էր: 162 Ա փոխադրէլ: 163 Ա անգիտանայր: 164 Ե կարգի փիւ. համարի: 165 Ե Յունանու: 166 Ա չիր զայս: 167 Ե ամրասան: 168 Ե մնան: 169 Ա քն մարգարէին հարցեալ: 170 Ե զիւ որ: 171 Ա եղիցի: 172 Ա չիր վասն այն: 173 Ե չիր աստ: 174 Ա չիր եւ ոչ ինչ շահի: 175 Ե չիր եւ: 176 Ե առնէ եւ զծարաւին, այլ եւ յամար առնէ: 177 Ե առաւապէս յնչիցն: 178 Ե յարքայուրեան արտաքս հանէ թել եւ փիւ. թէպէտ եւ ... հանէ: 179-180 Ա չիր եւ այն ... լի սրտիւ: 181 Ե չիր ի: 182 Ա չիր ի վերայ: 183 Ե եւ որ: 184-185 Ե յիշատակն, ուստի եւ ոչ շատացաւ առաջին ասացելիքն, այլ ասէ. «Փորձեսց մար զանձն իւր եւ ապա հաց կերիցտ եւ ի բաժակ» փիւ. հարկաւոր ... ի նա: 186 Ա չիր ով Պաւոս: 187 Ա չիր դու: 188 Ա չիր եւ այս: 189 Ա չիր է: 190 Ե այլ վասն: 191 Ե նոր որ փիւ. նորա: 192 մեզ բերէ փիւ. ի մեզ երեր: 193 Ա եւ: 194 Ե խտրեաց: 195 Ե հարցափործաց: 196 Ե պարգեւս: 197 Ե ուսանի հաւաստի: 198 Ա չիր այն: 199 Ա զնա փիւ. զմիսս: 200 Ա չիր կարծեսցեն եւ այնպէս: 201 Ա ասան փիւ. ասաց Տէրն: 202 Ե զյաղազ գեհենին: 203 Ե արար: 204 Ա չիր զինդիիսն: 205 Ե Վասն որոյ եւ յոլովէ առ իրէրս փիւ. եւ վասն զիւ յոլովք: 206 Ե յարտաքոյ մեղանսն: 207 Ա մեղսն: 208 Ե զինչ ապա: 209 Ե Այլ եւ զմտաւ ածելի է: 210

Յ Եւ փի. մինչ ի: 211 Յ են փի. մնան: 212 Ա չի՛ Եւ: 213 Յ դատեաք: 214 Յ միթէ: 215 Յ զանցանս (չի՛ միայն) : 216 Յ նանաշել կամ թէ դատեաք զանցանս, այսինքն գիտէաք զմեղացն իրսն, ազատէաք: 217 Յ որ: 218 Յ ըստունէ: 219 Ա չի՛ ընդ ինեան: 220-221 Յ չի՛ այս է... դատապարտեցով: 222 Ա որ: 223 Յ չի՛ մինչ տակաւին ... զեհենոյն: 224 Ա զաղբատսն: 225 Յ պարժանի փի. անարժանի: 226 Ա որ: 227 Ա գտէրունի: 228 Յ իւր: 229 Յ նայնպէս փի. սոյնպէս Եւ արրա: 230 Ա չի՛ Եւ: 231 Յ բաղումն: 232 Յ չի՛ յամենայն: 233 Ա Եւ յաղագս առաւել սիրոյն փի. Եւ այս ... յառաւելութիւնն: 234 Ա չի՛ այսպէս Եւ:

ԺԲ

ՅԱԻՐՆ ՄԵԾԻ ՈՒՐԲԱԹՈՒՆ ՎԱՐԴԱՆԱՅ ՎԱՐԴԱ-
ՊԵՏԻ Ի ԲԱՆ ԱԻԵՏԱՐԱՆԻՒ. «ՈՉ ՈՔ ԵԼ ՅԵՐԿԻՆՆ»

«Որպեսզի մեծ են գործք Քո Տէր, զամենայն ինչ իմաստութեամբ
արարեր». ասէ, ուրեմն իւր բանս Դաւիթ մարգարէ¹:

Բնութեամբ է լուսոյ խնդալն Եւ զկենաւք շուրջ գալն Եւ զհարազա-
տաք փարիլն, որ Եւ մեզ իսկ է վայելչական՝ զերծանիլ ի խաւարէ բեր-
նանց կենցաղոյս, Եւ կենաւք բարիոք արծարծել զմասունս հոգւոյ ի մա-
հաբեր ախտից Եւ ընդարձակ սիրով փափկանալ միշտ Հայրական Եւ եղ-
բայրական խնամաւք Եւ գթութեամբ: Այլ.ի հասեալ ժամուս ոչ սակաւ
երկիւղ պաշարէ զմեզ Հանդերձ պատկառանաւք² գուցէ ոչ կարիցեմք³ Եւ
ոչ սուր ժամուս Հանգուցանել բանիւ⁴ զՀանգուցիչսն մեր ի սկզբանէ Եւ
կամ անծախելի բանիւ փոքր ինչ փոխարինել բազմապատիկ ծախիւք⁵ ա-
ղաւթից Եւ գոյաւոր լուսեղէն⁷ նիւթովք՝ երախտաւորացն մերոց, յաղագս
որոյ կասկածանաւք յահի յերկարեցաք ժամանակաւ⁸ զպահանջումն
վարկին՝ լաւ Համարելով թողուլ ի յուսոյն ձեռնարկութենէ⁹ նախաճաշակ
բարիսն քան եթէ¹⁰ ունայն¹¹ ձեռաւք ցուցանիլ ի ժամու Հատուցմանն,
ըստ առընթեր Հանդերձեալ ժամանակիս հասեալ¹²: Սակայն ոչ է առանց
հարկեցուցիչ հրամանի Եւ ոչ առանց յորդորական խրատու եկաք ի
յրս¹³ այս մեծագոյն Եւ ըստ մեծութեան Հանդիսիս ըմբռնել զմեզ դո-
ղումն¹⁴ կասկածոտ Եւ սխալական Եւ անհանգիստ աշխատութեանց կա-
րաւական մանաւանդ Աստուծոյ ձեռնատուութեամբ Եւ աղաւթից արժա-
նաւորաց¹⁵ գործակցութեան, որք¹⁶ Եւ արգահատանաւք աղերսիցն¹⁷ ո-
ղոմելոյ թերեւս իցեմ արժանաւոր, զի յաղթողն իմ ոչ ունիմ ասել յերե-
ւելեացս, բայց թէ զսէր կամ զերկիւղ զյոյսն հոգեւոր բարեաց, վասնզի
կամ յաղթեալք բռնադատեցաք կամ վեհագունիցն ահիւ հնազանդեցաք
Եւ կամ վասն յուսոյ վաստակոց քաջալերեցաք, զի իցեմք ամենայն ի-
րաւք ի կարգէ ապրեցելոցն ոչ մեկուսացեալք: Եւ զի՞արդ թագուցա-
նեմք¹⁸ զտկարութիւնս մեր ի հզաւրաց Եւ չքաւորութիւնս մեր. ի փարթա-

Աղբյուրներ

A = ՄՄ, ձեռ. N 1324, թ. 8ա-18ա:

B = ՄՄ, ձեռ. N 1398, թ. 89ա-99ա:

մաց եւ զհրւանդութիւնս մեր ի ճարտար եւ ի յաւժարամիտ¹⁹ բժշկաց, քանզի ծածկեալ կարիս ոչ լնու ի կարողաց, իսկ յայտնեալն յառաջ կոչ զաստուածասէրն եւ զմարդասէրն եւ եւս առաւել զհայրականն գուլին եւ զեղայրական սիրոյն գերազանցութիւն, քանզի ամենեւին²⁰ իսկ յայսիսեացս է աստուածահաւաք ատեանս կազմեալ, որում չէ հնար գտանկ առաւել զգուշութիւն ամրագունի, զի որդի ի հաւրէ աւգնեալ եւ եղբար՝ ի հարազատէ²¹ իբրեւ «զքաղաք ամուր պարսպաւք» գրեալ է, այլեւ «աշտարակ հզաւը եւ ամրացեալ թագաւորութիւն» ասացեալ է զբարեկամ հաւատարիս²²: Վասն որոյ զցրտութիւնս մեր ջեռուցեալ է²³ ջերմն սիրովն Աստուծոյ կացեալ ի մէջ սրտին սիրելեաց իւրոց²⁴, սրտի զարացեալ սիրով, զբան աւետեաց սիրելոյն Քրիստոսի Յովկաննու, զոր²⁵ եղաք առաջի աւժանդակ մերում անզալութեանս, եւ մանաւանդ զտեղին զայս, որ առաւել երեւի սեռն սիրոյն Աստուծոյ ճոխութեան մահու չափ սիրելոյն Հաւր եւ Որդւոյ զաւտարացեալ ազգ մարդկան, որ եւ ասէ ի սկզբան եւ ծոցածին ծնունդ²⁶ Մրածին առ Նիկողիմոս իշխան ոմն խաւսելով յաղագս կրկնակի եւ անախտական²⁷ ծննդեան աւազանին ասելով.

«Եւ ոչ ո՞ւ ել յերկինս, երէ ոչ որ էջն՝^{1*}» :

Արդ, Յովկաննէս թարգմանի Տեառն հնազանդութիւն²⁸ որդին Զերեղեայ հաւր եւ մաւր Սողոմեայ դստեր Յովկսիու ի ցեղէն Նեփթաղիմայ գալիլէացի գաւառաւ եւ արուեստիւ ձկնորս արգամիւք առաջնովք տառապեալ, զոր պատառուտուն գործիքն նշանակէր: Սա նախատեսութեամբն Քրիստոսի ընտրեալ²⁹ յառաջ քան զիննեն աշխարհի եւ յորվայնէ սրբեալ եւ աւրինաւքն Քրիստոսի վարժեալ եւ յերիտասարդ հասակի ի ծովակէ կոչեցեալ³⁰ եւ առաքելական չնորհիւ մեծացեալ եւ աւետարանական զարդուք³¹ զոտսն գեղեցկացուցեալ եւ Որդի Որոտման ձայնիւ յորջորջեալ եւ յամենաբաշխ³² պատիւ բարձրութեան բանին ժամանեալ մինչեւ ի Քրիստոսէ որդի անդրանիկ ըստ հոգւոյ անարատ Մաւր իւրոյ սահմանեալ³³ ի սոսկալի ժամու վճռարան վարկիւ, «Կին դու ահայ որդի քո» յայտնապէս ցուցեալ³⁴: Եւ երեսուն եւ ութ ամ³⁵ մեծաց աշխարհաց ասիացւոց վիճակեալ³⁶, նմանեաց եւ յարակայից վերակացու եղեալ³⁷, այլ եւ³⁸ ի Դոմետիանոսէ ի պատմոսական կղզին չարչարակից Յիսուսի³⁹ եւ պատմէչ բանին նորա առաքեալ, եւ ի Ներւասայ⁴⁰ ազդեցութեամբն ի վերուստ անդրէն դարձաւ զկնի երկոտասան ամաց լուսաւորութեան բոլոր⁴¹ բովանդակ կղզոյն գրեաց զչորդորդ աւետարանս համեմատեմարութիւն նորուցունի⁴² գետոյն եփրատայ եւ հաւասար բարձրապարու արծուոյն

^{1*} Սղմ. ձգ 24:

կուարարձ փառաց անեղին եւ զուգարան թխատեսակ ձիոցն Զաքարիա մարգարէին⁴³ յանասելիսն մտանելով խորս, «զոր ակն ոչ ետես եւ ունկն ոչ լուաւ եւ սիրտ մարդոյ ոչ իմացաւ՝^{1*}» այլովքն հանդերձ ի բարբառ յունարէն, ըստ Պրոփրորոնի ասելոյն ի Պատմեա, ըստ Եւսեբեայ՝ յեփեսոս յերից անց անտի նորա⁴⁴ աղաչեցեալ ի ցուցանել նմա զերից աւետարանչացն զգրեալսն եւ նորա վկայելն ճշմարտութեան, որ ինչ զրեցաւն: Բայց են, ասէ⁴⁵, եւ այլ բանք ազնիւք եւ հարկաւորք, որ թողեալ են զմիջոց ժամանակիս դառնալոյն յանապատէ⁴⁶, զի մի յաճախութեամբ բանիս բարութեան ծանր յագեցումն արասցէ: Արդ դառնալոյն ի⁴⁷ փորձութեան անապատէն⁴⁸ մինչեւ ցմատնելն Յովկաննու ի տան բանտին, որք են երկուց ամաց⁴⁹ գործքն նշանաց եւ վարդապետութիւն: Իսկ ի նոցունց⁵⁰ Հայցելն երիցանց անտի Յովկաննու⁵¹, որք մաղթանաւք զլրումն պակասմանն եւ զիսորհուրդ չորրորդին եղեմական գետոյն⁵² որ պահեցաւ⁵³ քեզ ի հոգւոյն լնուկ⁵⁴ որպէս զլաւ եւ զսիրելի⁵⁵ առաքելոյ եւ սոտզարան գրչի⁵⁶: Եւ նորա խոնարհեալ յաղաչանս նոցա եւ Հայեցեալ⁵⁷ ի խորս հոգւոյն եւ ի խորհուրդ եկեղեցւոյ թողեալ զոճ կարգի այլոց նախագրելոցն⁵⁸ յանհասանելի⁵⁹ եւ յանկոխն հասանէ անդունդս եւ անտեղի եւ անսահման եւ անժամանակ աստուածաբանէ զՈրդին Աստուծոյ ի սկզբանէ ընդ Հաւր եւ առ Հաւր եւ Արարիչ գոյելին մասանց բոլոր արարածոցս⁶⁰: Եւ ապա խոնարհեցուցեալ զբանն ի մարգեղութիւն կոչէ զկարապետ բանին եւ «զձայն բարբառոյն» ի վկայութիւն.

«Եղեւ այր մի առաքեալ անուն նորա Յովկաննէս: Սա եկն ի վկայութիւն, զի վկայեսցէ...⁶¹»: Եւ յառաջ տարեալ զբանն ի պատմութիւն երեւելի հրաշլցն, գա ի տեղիս յայս նշանաւոր եւ յոյժ Հարկաւոր եւ մեզ⁶² կարի աւետակար եւ շահաւետ⁶³ ի ջուր եւ ի հոգին⁶⁴ անարատ ծննդեամբն ծնանիլ⁶⁵ եւ որդիանալ Աստուծոյ եւ ժառանգել զերկնից արքայութիւն⁶⁶:

Եւ զիշխանն երէից եւ վարդապետն իսրայէլի Նիկորեմոս ոչ կարաց հասու լինել առակաւոր բանիցն իմաստից յանդ իմանալեաց զնանկարող գոլ, այլ բարձրագոյն խորհրդոյ հասու լինել երկնաւորին իւրոյ ծննդեան ի Հաւրէ անժամանակ եւ⁶⁷ առանց մաւր, որովհետեւ զկուսական ծնունդն անհայր, եւ զաւազանին պարզեւսն ոչ իմացաւ, որ թէպէտ եւ երկնաւոր է, այլ ընդ անճառսն համեմատեալ երկրաւոր ասի, զի Կոյսն սուրբ երկրաւորն Աղամայ ծնունդ է եւ ջուր աւազանին եւ անաւթն, որ է

^{1*} Յովկ. Գ 13:

^{2*} Տե՛ս Հմմտ. Եվսեբիոս Կեսարացի, Պատմութիւն, Դպ. Գ, գլ. Ի (էջ 185-186):

աւազանն եւ նիկթ մեռոնին երկրաւոր է թէեւ խորհուրդն աստուածային եւ երկնաւոր է: Արդ, իբրեւ լուաւ զայս նիկողեմոս. ասաց ի մտի իւրում⁶⁸. Դու, երկրաւոր մարդ⁶⁹ զիսա՞րդ գիտես զերկնաւորն, որ ասացեր, թէ «զոր ինչ տեսաքն վկայեմք» եւ թէ «զերկնաւորն ասացից»: Խսկ նա, զի Աստուած է, որ քննէ զսիրտս եւ զերիկամունս իմացեալ զոր ինչ գրեաց իշխանն ի սրտի իւրում⁷⁰ ասէ ցնա: «Եւ ոչ ո՛վ ել յերկինս»: Եւ չորս գիր ի ջոկ ամանիցն է, ըստ քերականին եւ «Եւ»⁷¹ չաղկապ է, ըստ Բ(երկուց) երեսաց եւ անձնաւորութեանց, որ ի միում բանի եւ տան երկու միտս եւ երես ցուցանէ, որպէս թէ ասել վասն երկնաւորին ասացին երկրաւոր մարդիկ մարդարէքն, այլ նոքա եղականք գոլով երիկեանք էին, չէին միշտ յերկրի: Եւ ոչ ո՛վ ել ի նոցանէ⁷² յերկինս ի բունն, ուր երկնից երկինք ասի յանդիման երեսացն Աստուածոյ, թէպէտ զենոքա եւ զեղիայէ գրեալ է փոխումն յերկրէ ի մասն ինչ երկնից, եթէ դրախտն իցէ եւ թէ ի պարունակացն ասացելոց, ուր գիտէր միայն փրկիչն Քրիստոս եւ ասաց զինքն միայն իջեալ յերկնից մարդեղութեամբն եւ ոչ մեկնեալ անտի անբովանդակութեամբն, եւ յաշխարհի գոլով Աստուածութեամբն յառաջ քան զմարդանալն եւ Արարիչ սորա, ըստ այնմ, եթէ «յաշխարհի էր եւ աշխարհ նովաւ եղեւ»: Նոյնպէս⁷³ եւ յամբառնալն յերկինս ոչ հատանէր յաշխարհէ՝ ասելով աշակերտացն. «Ընդ ճեզ եմ զամենայն աւուրս մինչ է կատարած աշխարհի»:

«Եւ ոչ ո՛վ ել յերկինս, եթէ ոչ որ էջն»⁷⁴.

ԶԱՍՏՈՒԱԾՈՒԹԵՆԻՆ Է ԲԱՆՄ, քանզի, ոչ եթէ յերկնից երեր զմարմինն, այլ մերկ Բանն էջ յորպայն Կոււսին եւ յարէնէն նորա յինքն ճգեալ իրեւ զմակարդ ինչ էացաւ⁷⁵ մարդ կատարեալ հոգով եւ մտաւք եւ ամենայն որ ինչ է բնութիւնս բայց ի մեղացն, անշփոթ խառնմամբ եւ անբաժին միաւորութեամբ: Եւ քանզի այսպէս կամի խոստովանել⁷⁶ ի մէնջ ամենեւին անքակ եւ անբաժին⁷⁷ եւ միաւոր բնութիւն Աստուածոյ վեհագունին առաւելութեամբ մի Որդի Աստուածոյ զծնունդն Հաւր առանց մաւր եւ զծնունդ Կոււսին ի մի ածել ասաց զՈրդին մարդոյ, այսինքն՝ զորդին⁷⁸ Ադամայ, զորդին Մարիամու, զի⁷⁹ նա Մարդ է յերկնից իջեալ եւ է անդ ասէ նախան զհամբառնալն, որպէս միրդ ինչ ի հեռաւոր աշխարհէ տարեալ ուրուք ի տնկումն բուսման, սակայն ուստի բերաւն կոչի անուամբ աշխարհին⁸⁰: Վասն որոյ ասէ.

«Ոչ ո՛վ ել յերկինս եթէ ոչ որդի մարդոյ, որ էջն յերկնից».

Ըստ Պաւուսի, եթէ՝ «Թիսուս Քրիստոս յառաջ քան զյակտեանս» եւ է ի ներկայումս⁸¹ եւ մնա յաւիտեան»: Եւ դարձեալ, թէ՝ «որ էջն նոյն է եւ որ ելն ի վերոյ քան զերկինս, զի լցցէ զամենայն, զի որպէս ասաց Աւետարանիչս. «Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ»: Ի միւսում թղթին իւրում ասէ. «Թէ որ էր առ Հաւր, երեւեցաւ մեզ մարմինն⁸²»: Յաղագս

անճառ միութեան հաւատամք, թէ մարմինն Բան եղեւ, եւ ասէ սուրբն Աթանաս, ըստ այնմ. «Ձեռք մեր շաւշափեցին ի վերայ բանին կենաց»:

«Եւ ոչ ո՛վ ել յերկինս». որպէս ասիցէ մարդիկ եւ հրեշտակք չէին, եւ եղեն յերկինս եւ յերկրի: Ձեղելութենէ եւ զարարածոց գիտեն եւ խաւսին, այլ զանսկիզբան⁸³ Հայր ի սկզբանս, որ Որդի մարդոյ եղէ, գիտեն եւ խաւսիմ որքան կարէք տանել: Եւ⁸⁴ «ահա հրեշտակք ելանեն եւ իջանեն», բայց ոչ ուստի ես եկի եւ ելանեմ կարող են, ըստ որում եւ ոչ զանճառ խորան Աստուածոյ կարող են գիտել բայց յինէն: Ըստ այնմ⁸⁴. «Որպէս Մովսէս բարձրացոյց զաւձն յանապատի, նոյնպէս բարձրանալ պարտ է Որդւոյ մարդոյ»: Նախ զպատճառն ցուցանէ, թէ վասն է՞ր եղեւ Որդի մարդոյ անբովանդակելին Աստուած. քանզի կամէր մահուածք ազատել զադամեան բնութիւնս ի կողոց եւ ի գժիխոցն եւ ի մեղացն, եւ աւագանաւան, որ է ծնունդ ջրոյ եւ հոգւոյ, ի կարգ եւ ի պատիւ Որդւոյ Աստուածոյ փոխել եւ երկնից արքայութեան կացուցանել⁸⁶ ժառանգաւորս, որ անչնարդին կրեալ բնութեան աստուածայնոյ անմահի, զի ոչ վայրապար բարձրացոյց⁸⁷ զաւձն յանապատին, այլ սակս ապրեցուցանելոյ զիսրայէլ յաւէջն խարամանեաց⁸⁸: Վասն որոյ առեալ հրաման յԱստուածոյ առնել աւձ ապրեցուցիչ յաւրինակ թիսուսի փրկագործի⁸⁹: Եւ նորա հաեցեալ ի խորհուրդն՝ ի պղնձոյ առնէ կաղապարաւ առանց կրանահարի: Զի որպէս պղինձ կարծր է եւ անփուտ, այսպէս անմահ Աստուածութիւն յորովայն Կուսին մտեալ անախտական⁹⁰ եւ անփուտ զգենոյր մարդ աստուածատեսակ, որպէս ոսկետեսակ է պղինձն, քանզի «մարմին նորա ոչ ետես զապականութիւն»: Եւ անփոփոխելի լուսոյն ճառագայթն զփոփոխական բնութեամբն մեր անկեալ⁹¹ աստուածատեղծեաց զնա, որով բարձրացաւ ի փայտն մահու իրեւ զաւձն պղնձի⁹², զի աւձածեւ է բնութիւնս մեր՝ հինգ զգայարանաւք զհինգ գալար աւձին նշանակելով եւ գլխովն եւ տտամբն, որով է եւթն զբանական եւ զգայնական մասունաց⁹³ մեր՝, որ առաւ ի Տեսառնէ եւ անախտացաւ: Քանզի որպէս անդ զձեւն ունէր եւ ոչ զչարութիւն, նոյնպէս եւ Տէրն նման գոլով մեղաւոր մարդոյ, մեղս ոչ⁹⁴ ունէր եւ ոչ գտաւ նենգութիւն ի բերան նորա»: Եւ որպէս ի միոյ աւձին եւ ի միոյ Ադամայ յամենայն մարդիկ տարածեցաւ մահ եւ ապականութիւն⁹⁵, սոյնպէս⁹⁶ եւ ի միոյս Ադամայ կախեցելոյ⁹⁷ զփայտէ նմանութեամբ միոյ աւձին փրկականի յամենայն մարդիկ արդարութիւն կենաց եւ անմահութիւն ծաւալեցաւ⁹⁸: Եւ որպէս որ հայէր յաւձն պղնձի ողջա-

^{1*} Մտիր աղրյուր կարող է լինել Փիլոն Երրայեցու Արարածոց մեկնուրյունը («Մնացորդ ի հայս», Վենետիկ, 1825, էջ 25): Այս նույն միտին օգտագործված է նաև Անանիա Սանահնեցու Հականառության մեջ. «Գանձասար», Բ, էջ Բ 178:

խոհանայր երկիւղիւն⁹⁹ Աստուծոյ, այսպէս որ Հայեր յաստուծավայելու մարմինն, որ «գեղեցիկ էր տեսանելով քան զամենայն որդիս մարդկան^{1*}», թէպէտ եւ պոռնիկ կանայք Հայէին¹⁰⁰ մեռանէր աւձածեւ ցանկութիւն¹⁰¹ ի նոսա, եւ յարատահայեաց աչք նոցա կենսաբեր արտասուաւք բիւէին: «Եւ որպէս Մովսէս բարձրացոյց աւձն յանապատի, նոյնպէս բարձրանալ պարտ է²»: Անդ¹⁰² Մովսէս բեւեռեաց զաւձն ընդ¹⁰³ փայտի եւ ցցեաց առ դրան խորանին Վկայութեան, եւ ամենատէրն թիսուս կամաւք իւրովք բարձրացաւ¹⁰⁴ սիրովն Հաւր առ ի¹⁰⁵ զպարտսն հսահակավ մարելով¹⁰⁶, զոր Աբրահամ միածնաւն իւրով փութացաւ¹⁰⁷ առնել զԱստուած պարտական¹⁰⁸: Եւ որպէս բարք է աւձի շրջել յերկիր եւ սուզանիլ ի հող եւ զծերացեալ թեփուկն¹⁰⁹ մերկանալ, նոյնպէս եւ Տէր Թիսուս Քրիստոս¹¹⁰ շրջի¹¹¹ յերկրի՝ քաղելով ի սմանէ զփուշ նզովիցն Աղամայ, եւ ելեալ ի փայտ մահու ի պսակ գլխոյ Աստուածութեան իւրոյ զբնութիւն մարդկութեանս բարձրացուցանէ¹¹², եւ ի ներքոյ հողոյ մտեալ վերաբերէ¹¹³ ի գժոխոց ի ներքնոց զոգիս մարդկան, որպէս զգառն զենեալ սկիւթացւոցն եւ ի խորս ձորոցն ձգեալ առ ի զպատուական ակունսն նովիմք պատճառաւ եւ սլացմամբն վերաբերեալ: Այսպէս եւ միածինն Հաւր իջանելով ի գերեզման երեքաւրեայ թաղմամբն իւրով եւ յարութեամբն զհնացեալ բնութիւնս մեր ի մեղաց ծանրութենէ նորափետուր նորոգմամբ վերաբերեալ վերստին կազմեաց¹¹⁴, «զի ամենայն, որ Հաւատա ի նա ընկալցի զկեանսն յաւիտենական»: Ի յաւրինակի անդ կեանք առաւրեա եւ աստ կեանք յաւիտեան: Այլ անդ ոչ եթէ յաւձն արժան էր Հաւատալ, այլ ի Թիսուս¹¹⁵ բեւեռեալն ի Խաչին, որ ճշմարտութիւն էր աւրինակին, քանզի ոչ եթէ ամենեքեան տեսանէին¹¹⁶ զաւձն թէպէտ մերձ կային, յայտ է, որք ոչ ունէին աչս Հաւատոյ¹¹⁷ Հայել ի ճշմարտութիւն ոչ ապրէին ի թիւնաւոր գազանաց: Խսկ որք ունէին մասն երկիւղի Աստուծոյ եւ Հաւատ կատարեալ ի բանն Աստուծոյ, որ զայն Հրամայեաց առնել, ապրէին, թէեւ կարի խսկ խածեալ լինէին, եւ աւձն մեռանէր: Որպէս եւ աստ Հրէայք աշաբաց եւ մաւտակայք Տեառն եւ տեսանէին իբրեւ զմարդ սոսկ, եւ մեռան զմահն յաւիտենական, զի մեղք նոցա հաստատեալ էր ի նոսա, որպէս ասաց Տէրն, զի ոչ խոյն փրկէր զիսահակ եւ ոչ արիւն գառանց՝ զիսրայէլ, այլ երկնաւորն Գառն, որ եբարձ զմեղս աշխարհի, քանզի աւրինակն իւիք ունի զնմանութիւն եւ ոչ Հաւաստի ունի զբոլորին լրումն, որպէս ասէ¹¹⁸ ոմն ի սրբոցն. Պղնձի աւձն կախի ընդդէմ հարկանողաց աւձիցն, որ

Հակառակատիպ էր յաղագս մեր կախեցելոյն^{*} : Քանզի նա մեռեալ էր եւ անշունչ եւ ընդ ինքեան սպանանէր զիւր նման աւձսն եւ զմարդիկ զթնամիսն իւր կեցուցանէր: Եւ Տէր զնման ազգայինսն իւր զմարդիկ կեցուցանէր եւ զթնամիսն մարդկան զդեւս սատակէր: Սակայն չարութիւն ոչ գոյր ի նմա, որպէս եւ ոչ յաւձն պղնձի մեղս եւ չարութիւն եւ նենդութիւն եւ թիւնք դառնութեան: Եւ թէ ասից ոք յանհաւատիցն, թէ անիծեալն զիա՞րդ կարէ տալ կեանս ումեք հաւատացելոց¹¹⁹ եւ մեռեալն, զի գրեալ է, թէ՝ «Անիծեալ է ամենայն, որ կախեալ կայցէ զփայտէ^{1*}»: Ասացուք, թէ աւձն անիծեալ յիսկզբանն¹²⁰ եւ մեռեալն զիա՞րդ տայր կեանս Հայեցողացն ի նա, զի ամենայն, որ Հաւատա ի նա ընկալցի զկեանս: Զառաջինն Հաւատ ինդրէ զդիւրինն եւ ոչ գործ աշխատելի, զոր աւրենքն ոչ կարէր ումեք տալ մի՛ կորիցէ, կորուստ եւ մահ եւ ապականութիւն ոչ են բնութիւնք ինչ գոյաւոր, այլ գոյութեանց ի բաց բարձմունք գիւտի եւ կենաց մասն ապականութեան, այլ աստ կորուստ զանհաւատութիւնն ասէ, որք մատնին ի տանջանսն յաւիտենից, ըստ այնմ, թէ որ կարողն է զոգի եւ զմարմին կորուսանել ի գեհննի, այս են զյայտնապէս զանզրաւ...¹²¹ զկեանս յաւիտենական: Ինքն է կեանք յաւիտենականք, որպէս ասաց. «Ես եմ ճշմարտութիւն եւ կեանք», որ զնա ընկալցի զամենայն բարութիւնքն հաւաքէ, զոր ոչ է ասել եւ ոչ զմտաւ ածել «զոր ակն ոչ ետես եւ ունկն ոչ լոււաւ եւ ի սիրտ մարդոյ ոչ անկաւ¹²², զոր պատրաստեաց Աստուած սիրելեաց իւրոց»:

«Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ մինչեւ զՈրդին իւր միաձին ետ»:

Զայս ասէ, զի չնորհապարտ լինիցին Հաւր եւ իբրեւ ի նմանէ ընկալցին զանձառելի տուրսն, զի որպէս ամենայն լաւի եւ բարույ արմատնա է եւ «ի նմանէ իջանեն տուրք, բարիք եւ պարգեւք կատարեալք» եւ ի նմանէ առնուն իմանալիք եւ զգալիք, այսպէս եւ սիրոյն պատճառ եւ աղբւր ինքն է: Եւ ինքն իսկ Աստուած սեր է եւ ոչ մասամբ ունի եւ կամ յումեք առեալ եւ ոչ երբէք դադարեաց մատակարարելոյ սիրով զաշխարհս, բայց զանհասական անդունդս սիրոյն այժմ երաց՝ զՄիածինն տալով եւ ընդ նմա զսեփհականն զայելչութիւն, զհայրենի բարիսն եւ զվայելչական ֆառանգութիւն: Որպէս եւ ասէր զինքն Լոյս եւ կեանք եւ ճշմարտութիւն եւ Դուռն եւ ծանապարհ եւ իմաստութիւն եւ զաւրութիւն, Հաց եւ Զուր, Արքայութիւն եւ Խաղաղութիւն, Խնդրութիւն եւ Հարսանիս, Տուն եւ Սեղան, եւ եւս աւելի քան զոր խնդրեալք եւ իմանամք, զՈրդի իւր Միածին ետ, զի կոչեսցի Որդի մարդոյ, փառք մարդոյ, պարծանք մար-

^{1*} Սղմ. ԽԴ 3:

^{2*} Ցով. Գ 14:

Տե՛ս Գրիգոր Աստուածարան, Յառ Պասեի, ՄՄ ԺԵ. 946, թ. 120ա:

^{1*} Բ օր. ԽԱ 23:

դոյ, լոյս մարդոյ, իմաստութիւն մարդոյ, որ միայն Հաւըն էր սեփհական. Քրիստոս՝ Մարդ միջնորդոյ, նուէքք եւ պատարագք)...¹²³ ետ ի մահ եւ յանարգանաց մահ, ի Խաչի մահ. վասն էր՞. զի ամենայն, որ Հաւատափ նա, ընկալցի զկեանս յաւիտենականս: Քանզի անդ անձնաւորեցաւ...¹²⁴ առ Խաչին, որ չէ դիւրին Աստուած խոստովանել զմեռեալն մեղաւք: «Այնպէս սիրեաց Աստուած զաշխարհս մինչեւ զՈրդի».

Մէր էր եւ ոչ պարտու, սէր է իրք անվախճան եւ մեծազարդ, զի սէր ոչ երբեք անկանի, եւ զԱստուած անգամ յաղթեաց զանպարտն պարտական սիրյ յաղթահարեալ: Բայց «զաշխարհ» ասել զամենայն արարածն ակնարկէ, քանզի ըստ իմաստուոցն աշխարհ է, որ յերկնէ եւ յերկրէ եւ ի հրեշտակաց եւ ի մարդկանէ եւ ի մասանց արարածոց հաստատեալ է, որպէս թէ բնաւից իսկ շահաբեր եւ աւգուակար¹²⁵ եղեւ տուրք Միածնին, քանզի փառաւք եւ աւրհնութեամբ նորա լցան տիեզերք, լցաւ աստուածատես ցանկութիւն երկնաւորացն եւ ուսան յեկեղեցւոյ զբազմապատիկ իմաստութիւն Աստուծոյ: Եւ խնդացին երկինք ի փրկութեան մարդկան եւ ազատեցան արարածք ի ծառայութէնէ մարդկան, որ ծանր էր նոցա¹²⁶ աստուածական պատիւն եւ անունն: Եւ աշխարհասէր մարդիկ առ Տէրն դարձուցին զպատիւն¹²⁷ եւ զսէրն մարմնոց եւ զհոգւոցս աշխարհիս, եւ առեալ զինաչն հետեւեցան Խաչելոյն ըստ կոչողին ձայնի¹²⁸: Փայտ՝ ի նիւթ Խաչի եւ եկեղեցւոյ, եւ հաց եւ գինի եւ ձեթ՝ ի նիւթ Պատարագի եւ մեռունի, նուիրեաց երկիր եւ պատուեցաւ ի պարգեւս Միածնին, քանզի «ոչ առաքեաց Աստուած զՈրդի իւր, թէ դատապարտեսցի, այլ ցի փրկեսցի նովաւ»: Եւ¹²⁹ բազումք դատելոց են¹³⁰ վասն չհաւատալոյ Միածնին, ասէ թէ այն պատճառ անձնիշխան կամքն իւրեանց էին եւ ոչ եթէ Հայր, քանզի ոչ ի դատել, այլ ի փրկել առաքեաց զՈրդին, որպէս արեգակն ոչ ի վնասել¹³¹ զաչսն, այլ ի լուսաւորել, սակայն ճայրութեալքն¹³² վնասին: Նոյնպէս եւ Քրիստոս՝ «հրեկից գայթակղութիւն եւ հեթանոսաց յիմարութիւն, այլ ապրեցելոց արանց¹³³ ի հրեկից եւ ի հեթանոսաց Քրիստոս Աստուծոյ զաւրութիւն եւ Աստուծոյ իմաստութիւն», զի որք Հաւատով ողջունեցին զնա՝ եղեւ «Վէմ իմաստութեան», «Գլուխ անկեան» պատուականի, եւ որք անարգեցին զնա՝ նոցա¹³⁴ քար գայթակղութեան¹³⁵, յորոյ վերայ անկեալ հոսեաց եւ ցրուեաց զնոսա, գէշ գայլոց եւ ամենայն գազանաց Քրիստոս ժողովողն կենդանարար, զի «ոչ առաքեաց Աստուած զՈրդի իւր, թէ դատապարտեսցի, այլ զի փրկեսցի նովաւ»: Վասն որոյ, որ Հաւատա իսա իրը յԱստուած եւ զգործոց պատուիրանն իրը յԱստուծոյ լսէ եւ առնէ, ընկալցի զկեանս յաւիտենականս¹³⁶: Քանզի հովիւն խնդրել եկն զմղորեալ ոչխարին եւ զկորուսեալ դրամն ի կամս Հաւըն բարեգործի, վասն որոյ եւ փրկական անուամբ կոչեցաւ ի սկիզբն տնաւրէ-

նութեան խորհրդոյն ի հրեշտակէն ասացեալ. «Յիսուս, ասէ, կոչեսցի, զի նա փրկեսցէ զժողովուրդ իւր». եւ ոչ, որք կամաւ աւտարանանի նմանէ որպէս բազումք յանհաւատիցն¹³⁷: Եւ ուստի՝ փրկեսցէ ի մեղաց իւրեանց ասէ, որ մահու¹³⁸ յաւիտենից եւ դժոխոց եւ անշիջական¹³⁹ զնոսա մատնէր¹⁴⁰: «Եւ որ ոչն Հաւատափ ի նա արդեն իսկ դատապարտեալ է¹⁴¹»... թունակեր պտղոյն ճաշակեաց եւ անդեն մեռաւ եւ ընդ դատապարտութեամբ Աստուծոյ անկաւ, թէպէտ եկաց զԼ(երեսուն)ամ¹⁴²: Եւ այս իսկ է դատաստան, զի «Լոյս եկն յաշխարհ եւ սիրեցին մարդիկ զխաւար առաւել քան զլոյս¹⁴³»: Ամենագէտն եւ արդար դատաւորն անիրաւ ինչ ոչ դատէ¹⁴⁴ զոք, զի յարդարութիւն եւ յիրաւունս ուղղեալ Աթոռ Նորահաստատութեամբ, որպէս¹⁴⁵ վկայէ բանս. այս իսկ է դատաստան ասէ, որ այնպիսիքն դատապարտին. «Զի լոյս եկն յաշխարհ եւ սիրեցին¹⁴⁶ մարդիկ զխաւար առաւել քան զլոյս»: Եւ զի՞նչ ցանկալի, քան զլոյս, որով ծիծագի ամենայն կենդանեաց կերպարան¹⁴⁷, որում Արարիչն ի ստեղծանելն զլոյսն յաշխարհագործութեանդ վկայեաց յիսկրանն եթէ¹⁴⁸ «բարի է»: Վասնզի լոյսն յորժամ ծագի¹⁴⁹ ցուցանէ զբարեկամս եւ զթշնամիս զպիտանիս եւ զանպիտանս, նա տա թաքչել¹⁵⁰ չարեաց եւ յայտնել բարեաց, յարուցանէ զմարդիկ¹⁵¹ ի գործ եւ սուզանէ զգազանս յորջս իւրեանց եւ¹⁵² ցուցանէ զարարածս ի փառս Աստուծոյ, ըստ այնմ, թէ «Լոյսն ի խաւարի անդ լուսաւորէ¹⁵³: Իսկ եթէ զգալիս լոյսա այսչափ¹⁵⁴ բարի եւ գեղեցիկ է Արարիչն սորա անեղականն լոյսն որչափ եւս՝ առաւել, որ ասաց. «Ես լոյս յաշխարհ եկի¹⁵⁵» «Ես եմ լոյս աշխարհի», եւ եթէ լոյս եկն յաշխարհի¹⁵⁶, որով կուապաշտութիւն եւ անգիտութիւն եւ մեղք բարձան կոչեցեալքն խաւար, այլեւ մառախուղ սգոյ եւ տրտութեան եւ¹⁵⁷ եւկիւղի եւ տարակուսանաց, խովութիւնք եւ պատերազմունք, զրկանք եւ զրպարտութիւնք եւ սոցին նմանեալք¹⁵⁸ տեսակք ատելիք բուռն զաւրութեամբն սատանայի, որ սերմաննացն զայսուիկ: Բայց եթէ ոք սիրել զսնդակից խաւարն եխուրփ զաչսան¹⁵⁹ կամ պարտ ... թիւրեաւ զանյուսութեան խաւար կամ¹⁶⁰ անկանել ի խորս չարեաց արհամարհեաց զապաշխարութիւն եւ մանաւանդ որպէս Տէր յաւելու զպատճառս ասելով. «Զի էին գործք իւրեանց ի չարութեան»: Վասն որոյ եւ չարագործացն բանքն նման էին գործոցն չարագոյնք որպէս հրեկիցն, քանզի «մարդ ի չար գանձուց սրտին բղիսէ զչար» եւ տունկն¹⁶¹ չար չար¹⁶² առնէ զպտուղն զի զպտուղ այգոյն ուրացան¹⁶³ եւ զպատգամաւոր ծառայսն մի անգամ եւ երկիցս եւ երիցս¹⁶⁴ սպանին եւ զորդին եւս յաւելին զիտելով, եթէ ծառանն է: Ցաղագս որոյ առաւելեալք ի չարութիւն չարագոյն պատուհասի մեռան, եւ ի մեղս իւրեանց սատակեցան:

Նոյնպէս եւ որք ի Հեթանոսաց նմանեցին նոցա ի գնալն առ նոսա առաքելոցն սրբոց, զոր փոխանորդ իւր կոչեաց լոյս աշխարհի եւ իբրեւ զճառագայթս համատարածս սիփանց ընդ չորս կողմանս աշխարհի.

«Զի ամենայն, որ զչար գործէ, ատեա զլոյս եւ ոչ գա առ լոյս, զի մի յանդիմանեցին գործք նորա»: Որպէս եւ գող եւ պոռնիկ եւ սպանող¹⁶⁵ ոչ կամին ի տուրնջեան երեւել սգաստ արանց, զի մի կորիցեն կամ նախատ լինիցին ի յանդիմանչաց: Այլ Քրիստոս Տէրն ոչ զոք դատապարտեաց եւ ոչ զոք խայտառակեաց եւ հրապարակեաց զչար գործս ուրուք, այլ քաղցր ձայնիւ առ ինքն կոչեաց զամենեսեան ասելով. «Եկայք առ իս ամենայն աշխատեալք եւ ես հանգուցից զձեզ, զի լուծ իմ քաղցր է եւ բեռն իմ՝ փոքրոպի»: Ոչ սպանումն ընդ սպանման եւ ոչ վերընդվիրի, այլ ձրի պարգեւս բաշխէր ասելով. «Թողեալ լիցին քեզ մեղք քո»: Եւ փոքր ինչ զգայութիւն տալով ասէր. «Ահաւադիկ ողջացար, այլ մի եւս մեղանչէր», զի մի չար ինչ լինիցի քեզ: Եւ ի հարցանել աշակերտացն վասն կուրին ի ծնէ, ասէր. «Ոչ դորա վնաս է եւ ոչ հաւը եւ մաւր գորա, այլ վասն փառացն Աստուծոյ, զի յայտնի լինիցին գործքն Աստուծոյ ի նմա» այլովքն հանդերձ: Զայս ասէ եւ Աստուածընկալն Պաւղոս. «Ժամ է մեզ ի քնոյ զարթնուլ, զի գիշերն մերժեցաւ եւ տիւն մերժեցաւ»: Եւ զգիշերոյ գործն թուէ ասելով. «Մի՛ գնայք անառակութեամբք եւ արքեցութեամբք եւ մի՛ խառն անկողնաւք եւ պղծութեամբք»: Եւ այլուր ասէ. «Զեմք գիշերոյ, չեմք խաւարի, զի որ ննջեն՝ գիշերին ննջեն եւ որ արրենան՝ գիշերի արբենան: Այլ զի¹⁶⁶ մեք որդիք լուսոյ եւ տուրնջեան եմք, զգեցցուք զգենն լուսոյ եւ իբրեւ ի տուրնջեան բարէձեւ¹⁶⁷ շրջեցցուք»: Քանզի ի գիշերի եւ ի խաւարի կալով ոք ոչ պատկառի յումէք եւ ոչ երկնչի անպատեհ ինչ գործելով եւ կամ անզգուշաբար ի քուն կալով, որպէս զարդարն զնոյ ասեն Գիրք¹⁶⁸ յարքեցութեան ժամու անպատեհ ինչ գործելով¹⁶⁹ անդիտաբար մերկացեալ: Եւ զի չէր գիշեր, ծաղր եղեւ ի տեսողացն, զոր եւ Տէր աւրինակաւ յայտնէ զչեկեալսն առ նա հաւատով յաղագս ծանրաբեռն գործոյ մեղացն, որպէս զատելին թուղա, որ վասն երկիղի յանդիմանութեան մատնութեան ոչ եկն ապաշաւանաւք առ լոյսն Տէր¹⁷⁰, այլ չոգաւ խեղզեցաւ, իբրեւ¹⁷¹ զԱկիտոփել, որ ի վերա ամենայն չարեացն, զոր գործել ետ Աբեսաղոմայ շիկնեալ յամաւթոյն սպանանէր զինքն ի տան իւրում¹⁷²:

«Իսկ որ առնէ զնշմարտութիւն, գա առ լոյսն, զի յայտնի լինիցին գործն նորա, թէ Աստուծով գործեցան»: Որպէս առաքեալքն եւ ամենայն¹⁷³ հաւատացեալք, որք արարեալ զճմարիտ հրաման աւրինացն առաջնոյ զտղայական, եկին առ լոյսն¹⁷³ Աւետարանին, եւ գովեցան որպէս նաթանայէլ, որում վկայեաց Տէրն. «Ահա արդարեւ իսրայէլացի, յո-

րում նենգութիւն ոչ գոյ», եւ որպէս երիտասարդն, որ ասէր. «Զայդ ամենայն պահեցի ի մանկութենէ իմէ», զոր սիրեաց Տէր եւ զպական լնուկ հրամայեաց: Եւ աւրէնքն իսկ առ Քրիստոս առաքէին ասելով. «Ամենայն որ ոչ մարգարէին, սատակեսցի»: Վասն որոյ զճմարտութիւն արարին որք եկին եւ յայտնի եղեն թէ Աստուծով գործեցան իրքն: Սակայն թէեւ մեծամեծ¹⁷⁴ մեղք էին, յորժամ եկին առ լոյսն, թողան մեղքն, եւ այն եւս Աստուծով գործեցան¹⁷⁵ եւ եղեն ճշմարտութեամբ, զի առ քաւիչն դիմեցին: Զի ո՞ կարէր թողուկ զմեղս, բայց միայն Աստուած՝ Հովիւն քաջ, որ եկն եղեւ գառն ի հաւտէ իւրմէ եւ պատարագեալ ի Խաչին երարձ զմեղս աշխարհի աւազանաւն, որ Աստուծով գործեցաւ որպէս առ Նիկողեմոս սասաց. «Պարտ էր ձեզ վերստին ծնանել¹⁷⁶», զի ժառանգորդ լիցի¹⁷⁷ երկնից արքայութեան, զի ըստ հոգուոյ կատարեալ¹⁷⁸ ասէ. «Դիւրին է¹⁷⁹ Աստուծոյ, որ քեզ անհնարին երեւի»: Արդ, ճշմարտասէրք եւ ճշմարտագործք զի համարձակ լիցուք առաջի լուսաւոր աստենին Քրիստոսի¹⁸⁰ երեւել, եւ նախքան զատեանն ահաւոր ի մեր իսկ ընտանի¹⁸¹ թագաւորէս զգուշացուք, որ է գիտակցութիւն մտաց մերոց: Եւ միտքն անպատի իմաստունն եւագրիսու խրատէ զկրաւնաւորս՝ կարի յոյժ պատկառ կալ¹⁸² եւ արթուն այսու մասամբ. Մի՛ մատնէր զխորհուրդս քո, ասէ, դառն դատաւորի մտացդ, որ ցաւեցուցանէ¹⁸³ զքեզ, զի ոչ եթէ նմա միայնոյ է հանդերձեալ պատերազմն եւ¹⁸⁴ պատուհասն, որ սպառնացեալ¹⁸⁵ է, այլ զի նա յորժամ ի հուր գեհենին այրիցի ի մարմնոյդ եւ զյետին նաքարակիտն պահանջնեն: Եւ¹⁸⁶ այս է զփոքրագոյն սխալանսն: Թաղագս որոյ բարեգործ եւ անխեղն հոգիքն արդեն իսկ ճոխք են եւ խնդամիտք¹⁸⁷, եւ առեալ են զդրաւական խոստմանն Աստուծոյ զնախաճակարին թերևս թէ այն է հարիւրապատիկն աստէն ի Տեառնէ ասացեալ եւ յաշխարհին, որ գալոց է զկեանս յալիտենականս, քանզի ըստ Յոհաննու. «Եթէ սիրտք մեր զմեզ ոչ ըստգտանեն՝ համարձակութիւն ունիմք առ Աստուած, եւ զոր ինչ հայցեմք, առնումք ի նմանէ²»: Եւ որք ոչ ունիցին զայսպիսի համարձակութիւն եւ չարչարեալք են ի խղճէ մտաց իբրեւ ի գտուս անհանգիստք¹⁸⁷ են եւ դառն է նոցա ամենայն ինչ հեշտալի թէպէտ եւ մարդկան: Վասն որոյ եւ յայսմիկ լնու Տէրունական վճիռն հրամանի, եթէ «ամենայն, որ զչարն առնէ՝ երկնչի յանկաշառ եւ ի լուսաւորէ մտացն եւ ոչ ախորժէ հանապաղ ընդդէմ նմա կալ յիշատակաւ յանցանացն, զի մի՛ յանդիմանեցի, այլ ջանա ցնորս ինչ ստանալ եւ զբաւանս եւ ի յայլ¹⁸⁸ հոգս զբաղիլ ազդեցութեամբ գինոյ եւ ընկերակ-

^{1*} Տես Բ Թագ. ժէ:

² Ա Հովի. Գ 20:

ցաւք անողոքող մարմնոյն պիտոյիւք¹⁸⁹: Խսկ որ գծմարտութիւն պատռվրանին պաշեալ է սրբութեամբ եւ¹⁹⁰ զգաստութեամբ¹⁹¹ մարմնոյ և արթնութեամբ հոգւոյն, միշտ ի յիշատակս բարեաց բերկրի հանդերձ առաքինի մտացն եւ հոգւոյն լուսաւոր արգամիւք իրբեւ զքաջորդի ծնաւլի ծնունդս իւր, ըստ այնմ, եթէ «Տէր¹⁹² բնակեցուցանէ զամուկն ի Տան մարմնական զաւակաւք յառաքինութեան մանկունս իրբեւ զմայր որդովք բերկրեալ», զոր եւ յաջողեալ է ե յաջողեացէ միշտ յաւելուածովք սուրբ եւ հոչչակաւոր ուխտիս եւ աստուածահաւաք եկեղեցւոյս լրման մաքուր¹⁹³ եւ պատուական անդամոցդ Քրիստոսի անմեկնելի յամենամերձ գլխոյն, որ էք¹⁹⁴ ամենեքեան դուք որդիք լուսոյ եւ տուընջեան եւ արժանաժառանգ վերնոյն Երուսաղէմի այլեւ մեծափառ¹⁹⁵ եւ ամենապայծառ¹⁹⁶ եկեղեցւոյս, որ գաւիթ եւ գուռն է նորա, սիւն երկնամերձ¹⁹⁷ եւ լեառնամածեալ եւ պարարտ եւ Տէր ի սմա խնամելով եւ գգուելով զանդրանկածնեալս¹⁹⁸ ի սմա եւ զոր ինչ սորա է աւրհնելով եւ հացալից գործելով եւ պտղաւետ առնելով, որում փառք յաւիտեանս. ամէն¹⁹⁹:

ՏԱՐԾՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Խորագիր Ա Թելադրութիւն ի Յովհաննէ Աւետարանին:

Բնագիր 1 Ա չի՞ Որպէսզի ... մարգարէ: 2 Բ խառնեալ ընդ պատկանս փիւ հանդերձ պատկառանաւէ: 3 Յ չկարիցեմ: 4 Յ չի՞ բանիւ: 5 Յ չի՞ կամ: 6 Ա չի՞ ծախիւք: 7 Ա չի՞ լուսեղէն: 8 Յ չի՞ ծամանակաւ: 9 Ե չի՞ ծեռնարկութենէ: 10 Բ թէ: 11 Ա ունայնամիտ: 12 Բ չի՞ ըստ ... հասեալ: 13 Յ յիրս յայս փիւ. ի յորս այս: 14 Յ չի՞ հանդիսիս դողումն: 15 Ա սրոց փիւ արժանաւորաց: 16 Յ որ: 17 Յ արգահատանաց եւ փիւ արգահատանաւէ աղերսիցն: 18 Յ բակուցանեմֆ: 19 Ա յաւժարամիտ եւ ի նարտար: 20 Ա արդեն փիւ. ամենեւին: 21 Ա չի՞ եւ եղրայր ի հարազատէ: 22 Յ գրաբեկամս հաւատարիմս: 23 Յ չի՞ է: 24 Յ սրտի սիրեցեալ փիւ սրտին սիրելեաց իւրոց: 25 Ա չի՞ զոր: 26 Ա ծնունդն ծոցածին: 27 Յ անախտ: 28 Յ չի՞ բարգմանի ... հնազանդութիւն: 29 Յ ընդերական: 30 Ա կոչեցեալ ծովակին: 31 Ա վարաւէ: 32 Ա յամենարախտ: 33 Ա չի՞ սահմանեալ: 34 Յ չի՞ վեռարան վարկիւ ... ցուցեալ: 35 Ա չի՞ ամ: 36 Յ չի՞ վիճակեալ: 37 Ա չի՞ նմանեաց ... եղեալ: 38 Յ եւ փիւ. այլեւ: 39 Յ չի՞ թիսուսի: 40 Յ չի՞ ի ներւասայ: 41 Յ չի՞ բոլոր: 42 Ա չի՞ եղեմարտիւ: 43 Յ չի՞ մարգարէին: 44 Ա չի՞ նորա: 45 Ա չի՞ ասէ: 46 Ա չի՞ դառնալոյն յանապատէ: 47 Յ չի՞ չի մի ... դառնալոյն ի: 48 Յ չի՞ անապատէն: 49 Յ լուսանցում . «ամ եւ կես»: 50 Յ եւ ի նոցա: 51 Յ չի՞ երիցանց անտի Յովհաննու որք: 52 Յ չի՞ եղեմական գետոյն: 53 Յ պահեցան: 54 Յ չի՞ լնուլ: 55 Յ չի՞ զսիրելի: 56 Ա չի՞ գրչի:

57 Յ յանեալ: 58 Յ նախադրութեանցն: 59 Յ չի՞ յանհասանելի եւ: 60 Ա ամենայն գոյից եղելոց մասանց եւ բոլորից արարածոց փիւ գոյեղէն... արարածոց: 61 Յ չի՞ եղեւ ... վկայեսցէ: 62 Ա ձեզ փիւ մեզ: 63 Յ սմանչելի փիւ շահաւետ: 64 Յ հոգին սմանչանալ: 65 Յ չի՞ ծնանիլ: 66 Ա բագաւորին: 67 Յ չի՞ եւ: 68 Յ չի՞ ասաց ... իւրում: 69 Ա մարդ դու: 70 Յ զիկրս սրտի նորա փիւ զոր ինչ ... իւրում: 71 Յ չի՞ «եւ»-ն: 72 Ա նոցանէ ել: 73 Ա սոյնակւ: 74 Ա չի՞ եւ ոչ ... էն: 75 Ա երեւեցա փիւ էացաւ: 76 Յ խոսովանութիւն: 77 Ա անորիշ: 78 Ա չի՞ զորդին: 79 Յ զի՞ եւ: 80 Ա չի՞ որդս միրգ ... աշխարհին: 81 Ա ներկառմս: 82 Յ չի՞ եւ բնակեաց ... մարմին: 82ա Ա զանսկիզբն: 83 Ա Զի՞ փիւ եւ: 84 Յ եւ փիւ Ըստ այնմ: 85 Յ - չի՞ նոյնակւ ... վասն Է՞ր: 86 Յ լինել փիւ կացուցանել: 87 Ա բարձրացուցանէր Մովսէս: 88 Յ խարամայնոյ: 89 Յ փրկագործին: 90 Ա անապական: 91 Յ անգեալ: 92 Ա Մովսէսի փիւ պղնձի: 93 Յ մասունսն: 94 Յ ոչ արար (երկրորդ բառի վրա ուղղման հշան): 95 Ա մահ եւ ապականութիւն տարածեցաւ: 96 Ա նոյնակւ: 97 Յ կալսեցելոյս: 98 Ա փրկութիւն յամենայն մարդիկ տարածեցաւ փիւ փրկականի ... ծաւալեցաւ: 99 Յ երկեղին. այսպէս եւ այլուր: 100 Յ լինէին փիւ հայէին: 101 Յ ցանգութիւն: 102 Ա Արդ: 103 Ա ի: 104 Յ եւ աստ եւս կամաւէ իմովք բարձրանամ փիւ եւ ամենատէրն ... բարձրացաւ: 105 Յ չի՞ առ ի: 106 Յ վնարելով: 107 Ա Արքահամ փուրացաւ միածնամ իւրով փիւ Արքահամ ... փուրացաւ: 108 Յ պարտական զևսուուած: 109 Յ զծերութիւն փիւ զծերացեալ թեփուկն: 110 Յ չի՞ նոյնակւ ... Քրիստոս: 111 Յ շրջմ: 112 Յ իմոյ բառնամ աստի փիւ նւրոյ ... բարձրացուցանէ: 113 Յ վերաբերմ: 114 Յ զպատուական ակունսն ի ձորոցն սկիւրացուց՝ անդրէն բոլով զինութեան մեղացն ծերութեան փիւ սկիւրացուցն ... կազմեաց: 115 Ա Քրիստոս: 116 Ա չկարէին տեսանել: 117 Յ հաւատալոյ: 118 Ա ասէր: 119 Յ աշխարհի փիւ ումեթ հաւատացելոց: 120 Յ բերք ընկած (94-95): 121 Յ 2-3 բառի չափ պատուուած: 122 Յ մեռ. անկան: 123 Յ 2-3 բառի չափ պատուուած: 124 Յ 1 բառ ցեցակեր: 125 Ա աւկտակար: 126 Ա սոցա: 127 Ա չի՞ զպատիւն եւ: 128 Յ հետեւեցան կոչողին ձայնի, այսինքն՝ Խաչեցելոյն: 129 Յ եւ զի: 130 Յ էին: 131 Յ վնասել: 132 Ա նայրատեալքն: 133 Յ ապրեցելոցս փիւ ապրեցելոցս արանց: 134 Յ չի՞ նոցա: 135 ԱԲ գայրակղութեան. այսպէս եւ այլուր: 136 Յ չի՞ Վասն որոյ ... յաւիտենականս: 137 Յ չի՞ որպէս ... յանհաւատիցն: 138 Ա մահուն: 139 Ա անշիշանելի: 140 Յ գնոսա մատներ իրոյն: 141 Ա 2-3 բառի չափ պատուուած: 142 Յ չի՞ եւ որ ոչն ... զԼ(երեսուն) ամ: 143 Յ չի՞ առաւել քան զլոյս: 144 Ա դատի: 145 Յ որ: 146 Յ սիրեաց: 147 Ա կերպարան կինդանեաց: 148 Յ տեսանելն վկայեաց, թէ փիւ ստեղծանելն ... երէ: 149 Յ Քանզի նա փիւ Վասնզի ... ծագի: 150 Ա նախարաբէլի փիւ նա տա բաքչէլ: 151 Ա զմարդ: 152 Ա չի՞ եւ: 153 Յ չի՞ ըստ այնմ ... լուսաւորէ: 154 Ա այսպէս: 155 Յ ասէ փիւ ասաց ... եկի: 156 Ա չի՞ եւ երէ ... յաշխարհի: 157 Յ չի՞ եւ արտմութեան: 158 Յ նմանեալ: 159 Յ չի՞ նիսուփ զաշսն: 160 Յ չի՞ պարտ ... կամ (պարտ ... 1 բառ ցեցակեր): 161 Յ -

տուեկն: 162 Բ չարաչար: 163 Բ զլացան: 164 Բ չի՛ եւ երիցս: 165 Ա սպ-նոյք եւ պոռմիկ: 166 Ա չի՛ զի: 167 Ա զգաստացեալ: 168 Ա չի՛ Գիրի: 169 Ա չի՛ անպատեհ ... գործելով: 170 Ա չի՛ Տէր: 171 Բ եւ իբրեւ: 172 Ա հա-մաւրեն: 173 Բ չի՛ առաջնոյ ... լոյսն: 174 Բ երկրորդ «մեծ»-ը շնչուած: 175 Ա չի՛ գործեցան եւ: 176 Ա ծնանիլ: 177 Ա ժառանգիցէք փխ ժառան-գորդ լիցիք: 178 Բ կատարի: 179 Բ եւ դիւրին է: 180 Ա չի՛ Քրիստոսի: 181 Ա չի՛ ընտանի (ընդանի): 182 Ա. պատկառելի: 183 Ա ցաւեցուցանեն: 184 Ա չի՛ պատերազմն եւ: 185 Ա սպառնացեալն: 186 Ա չի՛ եւ: 187 Ա անհանգիս: 188 Ա չի՛ յայլ: 189 Բ գինով եւ ընգերաւք փխ արբեցութեամբ ... պիտոյիք: 190 Բ եւ պարկեշտուրեամբ. երկրորդ միավորը ուղղման հշանով հանգան: 191 Ա զգաստուրին: 192 Ա չի՛ Տէր: 193 Ա չի՛ մաքուր: 194 Ա չի՛ ան-մեկնելի ... որ էք: 195 Բ եւ մեծարախ փխ այլեւ մեծափառ: 196 Բ ամենար-ժան փխ ամենապայծառ: 197 Ա երկնամերձ սիւն: 198 Բ զծնեալսն: 199 Բ. չի՛ եւ հացալիցս ... ամեն:

ԺԳ

ՆՈՐԻՆ ՎԱՐԴԱՆԱՅ ՎԱՐԴԱՊԵՏԻ
ԱՐԱՐԵԱԼ Ի ԿՈՐՆԹԱՑԻՈՑ ԱՌԱԶԻՆ ԹՂԹՈՅՆ, ՈՐ Ա-
ՄԷ. «ԳՈՀԱՆԱՄ ԶԱՍՈՒԾՈՅ ՎԱՍՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ
ԶԵՐ, ԱՌԱԽԵԼ ԼԵԶՈՒԱԽԻՔ ԽԱԻՍԻՄ, ԱՅԼ Ի ՄԵԶ
ԵԿԵՂԵՑԻՈՅ ԿԱՄԻՄ ՀԻՆԳ ԲԱՆՍ ԽԱԻՍԵԼ,
ԶԻ ԶԱՅԼՍ ԽՐԱՏԻՑԵՄ, ՔԱՆ ԶԲԱՉՈՒՄ
ԲԱՆՍ ԼԵԶՈՒԱԽ ԽԱԻՍԵԼ”»

Արարչագործն Աստուած Հոգին ճշմարտութեան, որ ի Հաւրէ ելանէ անհատաբար եւ յՈրդւոյ երեւի անճառաբար, որ հաստատեաց զեկեղեցի խաւուն հիմամբ¹ եւ բանական վիմաւք՝ առաքելովք եւ մարդարէիւք եղ իր զաստիճանս կարգաց սրբոյ Սիովնի եւ յաւրինեաց բարիոք² զլրումն անդամոց Քրիստոսի Աստուծոյ² միայար² շինուած երկնաւոր տիրա-կան³ դաս եւ հայրական եւ եղբայրական հանդես կազմեալք ի սիրոյ, յո-րոց հրաման առեալ սպասաւորել ձեզ բանիւք⁴ եւ մատուցանել պատա-րազ զիաւուն պաշտաւնս մեր եթէ՝ զառինս տարեւորս յիշատակ ելից մերոց «ի Հովտէս տրտմութեանս^{2*}», եւ թէ որթս դիեցիկա⁴ նուէր Աս-տուծոյ առ մեզ գալաւուանն^{4#} եւ կամ երախայրիս եւ պտուղս առոյդ հա-սկաց աւժանդակս, զոր Մովսեսն հրամայեաց⁵ եւ թէ ուշ այծեմանս, որք⁶ արածին ի շուշանս ի ցնծութիւն բերկրեալ անձանց: եւ թէ զայս այսպէս⁷, սակայն ի⁸ յերկունս ջերմութեան մտաց⁹ մերոց¹⁰ հասուցեալ եւ բանական անգարշ արեամբ շաղախեալ ի վեհագոյնն մեր հանել Սիդան, որ նա ինքն է թիսուս Քրիստոս՝ հրաւիրելով զբարձրագոյն միտսն մեր ի-մանալի ողնգամբք Հոտոտել ի հոտ անուշաբուրիչն վառեալ Հոգովն աս-

^{1*} Աղրյուրներ

A = ՄՄ, ձեռ. 1324, թ. 49թ-59թ

B = ՄՄ, ձեռ. 1270, թ. 104թ-114թ

C = ՄՄ, ձեռ. 4139, թ. 387թ-395թ

D = ՄՄ, ձեռ. 5443, թ. 266թ-273թ:

^{1*} Ա Կորնք. ԺԳ 18-19:

² Սլմ. 24 7:

տուածայնով, զոր այժմ ածաք ի մէջ իբրեւ զկենդանի գեղեցիկս կազմելի հինգ զգայութեանց ի Պաւղոսէ առեալ փոխ¹¹ եւ ածեալ ի դուռն խորսնիս վկայութեան^{11ա}, այսինքն^{11բ} եկեղեցւոյս, որ վկայէ փառացն Աստուծոյ եւ եթէ մարմնոյս մերոյ^{11գ} դրան՝ ականջացս, որ է սա խորան բանկան շնչոյս միանգամայն եւ տաճար Աստուծոյ հոգւոյն, որ վկայէ հոգւոյս մերոյ¹², թէ եմք որդիք Աստուծոյ, յոր եւ հրաման ունիմք դնի զձեռս մեր ի վերայ գլխոյս^{12ա} ընծայիս մերում¹³, այսինքն՝ բուռն Հարկանել ձեռամբ իմացմանս ի գլխոյ անտի առաջի եղեալ բանհցս եւ գրդի զսա մեկնողութեամբ խոստովանելով զյանցանս մեր եւ զտկարութիւն. քանզի սրբոցն վայելէ սպասաւորութիւն Բանին, քանզի¹⁴ մեղաւորին առ Աստուծա, ըստ Դաւթա, թէ՝ «Դու ընդէ՞ր բնաւ պատմես զարդարութիւն»», յորոց եւ ես գտանիմ ի մեղադրելոցն, այլ եւ տկար իմաստիւք և անկարող եմք մտանել եւ ելանել ի խորս համատարած ծովուս եւ հանի ինչ ի սմանէ արժանաւոր մեծութիւն¹⁵: Այլ Հայրն բարի, որ ետ զմեր՝ զենլին իւր¹⁷ գթութեամբ Որդւոյն առ նա դարձելոցն՝ ի դառնալն մեր առ նա յուսով ողորմութեան¹⁸ Նորա տացէ մեզ համարձակել ի բանս յայս և առնուլ ընդ մեզ, որպէս սասցն. «Առէք ընդ ձեզ բանս եւ դարձարուք առ իս եւ ընկալցի զսա ողջակիզեալ ի քաւութիւն մեզ եւ տկարրութեանս մերում¹⁹ աւգնական Տէրն Հայէ մեզ ի թիկունս աղաւթիւք ձերովք եւ ամենայն սրբոց եւ բարեխաւութեամբ նոյն²⁰ Պաւղոսի աստուածային բերանոյն²¹ եւ քրիստոսաշարժ^{21ա} լեզուին^{21բ}, անճառիցն տեսողին եւ լորդին²², երրորդի²³ երկնից եւ դրախտին արժանաւորի, հաւատարիմ հազրապետին խորհրդոցն Աստուծոյ եւ տիեզերաց լուսաւորչին, հանճարի հաւրն եւ բարեգորդողին^{23ա} հասարակաց՝ աղեկեզ եւ սրտացաւ եւ միշտողացեալ անձինն ի վերայ բազմութեան որդւոցն, զոր ի Քրիստոս միտու Աւետարանաւն ծնաւ եւ առաւելի վերայ Կորնթացւոցն, որոց սիրոն ընդարձակեալ ի ներքս առնոյր զամեննեսեան եւ բաց ունել ամէր հանապազ զհոգէրուխ բերանն ի խրատել եւ ի սպառնալ, ի գտուել եւ²⁴ յողոքի զնոսա եւ²⁵ յանձին իւրում կրել²⁶ զբազմատեսակ պատաշչումն նոցա և զվիշտոն նեղութեանցն եւ իբրեւ զքաջ եւ զժիր մշակ զգուշանայր նոցա, զորս կոչէր անդաստան Աստուծոյ եւ զամենայն աւելորդ բուսուկս որումանց չարութեանց ի բաց խլեր աստուածամուխ մանգաղաւ^{26ա} թղթոյն²⁷ զաւրութեամբ զմիոյ միոյ բուռն Հարկանելով զապականագործ ախտիցն, զոր մշակն չար ցորեան ցուցանէր առ նոսա զոմանս ի հին խմբոյն^{28ա} հեթանոսաց^{28բ} եւ զայլս ի շնորհաց պատճառս, որք են թու

ինն. Առաջին. զի յանուն մկրտչացն կոչեցեալ լինէին, երկրորդ, զի ոմն իշխան ընդ մաւրու^{28գ} եղեալ չնացաւ²⁹ երրորդ, զի առ հեթանոսս ի դատաստան երթային, չորրորդ, զի վասն չնորհաց առնլոյն^{29ա} զաւազանէն հպարտանային, հինգերորդ, զի վասն յարութեան մեռելոց յերկբայս լինէին, վեցերորդ, զի վարսաւորք էին արդ արքն^{29բ} հեթանոսաց, եւթներորդ, զի սուտ առաքեալքն խարէին զնոսա, ութներորդ, զի իւրեանքն հարցին վասն կուսանացն եւ ամուսնացելոցն, թէ ո՞ր լաւ է գրելով³⁰ առ նոսա ի ծեռն Ստեփանեայ եւ Աքահիկոսի եւ Փորտունատեայ³¹, իններորդ պատճառն այն է, զի ի հաւաքիլն յեկեղեցին միմեանց ոչ մնային³² առնել զպատարագն եւ հաղորդել եւ ապա ի միասին ճաշակել զսովորական կերակուրն, ըստ խրատու առաքելոցն ի նշանաւոր տեղիսն³³:

Եւ արդ³⁴ է Կորնթոս նշանաւոր քաղաք³⁵ յելլադա, որ երկոտասան աշխարհ է եւրոպեա³⁶ մասին եւ ծովեզերեա յանձուկս կալով Պելոպոնսաց³⁷ տեղի վաճառու, որպէս ոմն իմաստուն Փարթամս^{37ա} կոչէր³⁸ եւ ոչ Կորնթոս: Եւ լի էր քաղաքն իմաստասիրաւք^{38ա} պղատոնականաւք: Եւ մի յեւթանց կոչեցելոցն քաղաքին իմաստասիրացն նա է¹¹: Զայս ամենայն տեսեալ չարին, եթէ լի է եւ անպակաս ճոխութեամբ եւ այնու ամենայնիւ Քրիստոսի ընծայեցաւ, ոչ կարել³⁹ տանել^{39ա} զտոկոսիսն, այլ սերմանէր զիւրն, զոր սուլըրն Պաւղոս ոչ տայր թոյլ արմատանալ ի ձեռն թղթոյս, զոր գրեաց ի Փիլիպեա երրորդ ըստ գրութեան և երկրորդ, ըստ դրութեանս զկնի Հռոմայ թղթոյն եղեալ⁴⁰, որ ունի յինքեան ընթերցուածս հինգ, գլուխս իննը, վկայութիւնս տասնեւելթ, տունս ութ հարիւր եւթանասուն: Առաջին^{40ա} հինգն՝ մաքրութիւն հնգից զգայարանացս⁴¹, ինն Գլուխն ինն դասուց Հրեշտակացն կցորդէ զմեզ^{41ա}, տասնեւելթ վկայութիւն. տասն սուլըր է եւ եւթն չափ կենցաղոյս սրբէ եւ նուիրէ զկեանս մեր Աստուծոյ^{41բ}, ութ հարիւր տուն ութներրորդին կատարման կազմէ զմեզ եւթանասուն ամացս շրջագայութիւն, ըստ դաւթեան սահմանին²:

Արդ, բուռն հարկանէ իւրով^{41ւ} աստուածիմաստ հանճարովն յսկըքանէ թղթոյս բուժական բանիւն խոր կարելով զեկամուտ վնասակար^{41ւէ} ի սրտից աշակերտացն, ըստ կարգի ոճոյն⁴² եւ հասեալ ի տեղին յայն յաղագս լեզուաց խնդիրք են քսանչորսերորդ ընթերցուածին յութ⁴³ հարիւր տանն, որ ասէ.

¹¹Տե՛ս «Յովիաննու Ուսկերերանի ասացեալ պատճառ Առաջին թղթոյն Կորնթացւոցն», «Բանքը Մատենադարանի», 1994, N 16, էջ 174-175:

²Տե՛ս Սղմ. ՉՊ 10:

«Գոհանամ զԱստուծոյ վասն ձեր ամենեցուն առաւել լեզուալ խաւսիմ». Պատճառ բանիս այսպիսի ինչ է. մինչդեռ սկիզբն էր քարգութեան առաքելոցն եւ նոր էր հաւատոն, յայտնի պարգեւաւք աւճն Աստուծամ մատաղութեան հաւատոյն: Եւ ի ժամ մկրտութեան աւազանի ազգի ազգի շնորհս առնուին հաւատացեալքն. մարգարէութեան⁴⁴ և բժշկութեան եւ գիտութեան եւ այլ այսպիսեացս: Ընդ որս եւ աւտարա լեզուաց⁴⁴ գիտողք լինէին. մի լեզուի կամ երկուց կամ բազմաց, որ և ընդ ելանելոյն ի ջրոյն խաւսին պարթեւաց եւ հայոց եւ պարսից և հնդկաց լեզուաւն, որ ազգաւ յոյնք էին կամ ըրեայք, զի հաստատեցին ի հաւատս տկարամիտ հեթանոսքն: Եւ իմանան, թէ⁴⁵ չէ փոքր մկրտութիւնս եւ ոչ առանց պարգեւի⁴⁶ եւ ստուգապէս հոգի զաւրութեան ունի ջուրս այս եւ այլ ինչ եղաք քան⁴⁷, որ էաքն, եւ լինէր մարդ⁴⁸, որ⁴⁹ ոչ հասկանայր, որ խաւսերն, վասն որոյ այլ ոմն շնորհս թարգմանութեան առնոյր⁵⁰ եւ մեկնէր զընկերին, զի միմեանց պէտս ունելով սիրեսցեն զմեանս⁵¹:

Արդ, որք⁵¹ լեզուաց շնորհս առնուին, ասէին եթէ⁵¹ այս առաքելական է նախ զայս առին առաքեալքն ի Վերնատանն: Եւ վասն այսուրիկ հպարտանային⁵¹ ի վերայ այլոցն, զի թէպէտ Սուրբ Հոգուոյն էին պարգեւքն⁵², բայց⁵² զանձնիշխանութիւն ոչ բառնայր, զի ինքեանքիրեանց կամաւքն ի գործ արկցեն ի բարին եւ վարձս առցեն: Եւ եթէ նիփ վատթարութեան արասցեն զբարին, կրկնակի տանջեսցին, որպէս եւ⁵³ ամենայն արուեստակաւորք⁵⁴, զոր ինչ ունին մարդիկ⁵⁵ հանճար եւ արուեստ ի Հոգուոյն է, զոր թէ ոչ արկանեն ի կիր ըստ Աստուծոյ կամացն ի դատապարտութիւն անճանց է⁵⁵ եւ ոչ յաւգուտ ինչ: Վասն որոյ յիրկար խաւսի առաքեալն, զի զախտ ամբարտաւանութեան⁵⁶, զոր խառնեալ էին ընդ բարի պարգեւն, ի բաց հանցէ եւ ասէ, թէ պակաս է եւ թարգմանչի պէտս ունի եւ առանց սիրոյ անշնչիցն ձայնից⁵⁷ նման է եւ անագուտս: Եւ զի մի՛ կարծիցեն⁵⁸ վասն նախանձու⁵⁹ ասել զայս եւ կամ որպէս ինքն ոչ հասեալ եւ «կարաւտ է, ասէ աստ, թէ՝ «Այնչափ հեռի եմ ի մախանալոյ, որ եւ գոհանամք իսկ⁶⁰ զԱստուծոյ վասն ձեր ամենեցուն»»:, զի զիմ որդեակսդ⁶¹ փառաւորեաց զամենեսեան պէս-պէս շնորհաւք եւ ոչ զոք անարդ եւ խոտան համարեցաւի ձէնջ, եւ զի մի՛ թվեսցի մերս զրիլ յայդմանէ, գիտասչիք, զի «առաւել լեզուաւք խաւսիմք»: Այսինքն⁶² յամենայն լեզու կարող եմք խաւսել եւ զոր ինչ խաւսիմն հասկանամ եւ

աստուծաբանեմ⁶³ զՍուրբ Երրորդութիւն ընդ հրեղէն լեզուսն սերորէից, զոր թերեւս առաւել լեզու զնոցայն ասէ, զոր կարող էր խաւսել եւ զարմացուցանել եւ որպէս առաւել ինչ գիտող ինձ փառաւորիլ եւ մեծարիլ⁶⁴ եւ նոցա ոչ ինչ շահել⁶⁵:

«Կամիմսմ⁶⁶ ի մէջ եկեղեցւոյ բանս հինգ մտաւք խաւսիլ⁶⁷, զի եւ զայլս խրատիցեմմ բան զրազում բանս խաւսել լեզուաւ». Արդ, պարզաբար լուծումն բանիս եւ մեկնութիւն այս է. թէ՝ «կամիմ ի մէջ եկեղեցւոյ», այսինքն՝ ժողովրդեան սակաւ խաւսել եւ ամենեցուն հասկանալի եւ աւգտակար⁶⁸, զի⁶⁸ շահին լսաւղքն, թող թէ ես փոքրաբան եւ շինական երեւիմ, քան թէ բազում բանս ճոռում բառիւք եւ աւտար լեզուաւք խաւսել, վասն այսորիկ բազմագէտ⁶⁹ եւ շատահանճար¹⁰ եւ խաւրախաւս քարոզիլ⁷⁰ եւ պաճուճող, յորժամ զմիտս լսաւղացն զկնի խաւսիցն ոչ տանիցիմ, այլ՝ միայն զականջաց լուրն, որպէս⁷¹ յորժամ ի ձորս եւ կամ յանձաւս քարանց ձայն տայցէ ոք, զոր արձագանքն⁷² կոչեն, որ է հնչումն զկնի ձայնիցն, զոր յաւդդ գտանի զրաւանդակն ունայն թողեալ զմաւտակցին⁷² միտսն ի շահելոյ ինչ:

Այլ⁷³, թէպէտ եւ առ ձեռն պատրաստ մեկնութիւն զայս իմացաք ասացելոցս, բայց զի Պաւղոսի է բանքս, որ զանճառելի իմաստս զրախտին Աստուծոյ եւ վերնոյն⁷⁴ երուսաղէմի յինքեան ծովացեալ ունէր, ոչ է պարտ զայս միայն իմանալ զաւրութիւն հինգ բանիցն, որ կարողն է զեկեղեցի շինել, քանզի յաղաս այսորիկ ասի⁷⁵ եկեղեցի, որ է ժողով, զի ժողովարար համբարեալ⁷⁵ կան ամենայն զանձք Աստուծութեան ի սմա: Այսինքն՝ զոր⁷⁶ ինչ բանս մարդկան եւ հրեշտակաց բարձեալ ունի իմաստս եւ հանճարս եւ պարգեւս ի շնորհաց Հոգուոյն Սրբոյ, զայս⁷⁶ ամենայն անբաւութեան անդունդս յինքեան ունի սուրբ⁷⁷ Եկեղեցի լայնութեամբ եւ երկայնութեամբ, խորութեամբ եւ բարձրութեամբ, ուստի լցաւ երկիր իրբու զջուրս բազումս, որ ծածկեն զծովս եւ բազմապատկեցաւ գիտութիւն երկնաւորացն, որպէս զրեալ է յեփեսացւոց թղթին: Եւ աստի⁷⁸ բանալոց է դպրութիւն ի հանդերձեալ աշխարհին⁷⁸, զի թէ չորքն՝ Պիթագորայ⁷⁹ եւ միակն՝ Պղատոնի եւ ութն Արմոնին եւ երեսունն՝ Մարկիոնի⁸⁰ բաւական եղեն աշակերտաց իւրեանց ի նիւթս ընդարձակ արուեստից եւ⁸⁰ վարժարան նոցա կրթութիւն յերկար⁸⁰ ուսմանց, ապա քանի առաւել պարտ է մեզ աստուծամուխ⁸¹ բանիցն Պաւղոսի աշակերտացն

^{1*} Զի՞ ՆԲՀ:

^{2*} Զի՞ ՆԲՀ:

պաճուճեալ զծայրունական^{1*82} եւ գհամառաւտ հոգէբուխ⁸³ հինգ բաննորա⁸⁴ զամենունակ տաճար իմաստից զգեղեցիկ պաղատն արքունական^{84ա} եւ զճեմարան թագաւորազանց զբազմածաղիկ դրախտն ցանկալի անձանց զգաստից: Յաղագս որոյ իւրաքանչիւր ասէ, զոր ինչ կարէ, այլ ըստ արժանւոյն նոքա միայն իմանան, որք Պաւղոսի հոգւոյն եւ առաքինութեան արժանաւորին: Իսկ մեք՝ ողորմութեան Աստուծոյ եւ բարեխաւսութեան Պաւղոսի եւ աղաւթից ձերոց⁸⁵ ակնկալուքս որչափ եւ աւժանդակիմք⁸⁶ եւ տուեալ լինիմք, տացուք եւ ցուցցուք զյաւժարութիւնս մի ի փառս Աստուծոյ զբոլորն կարողացն թողցուք^{87:} Եւ թէ պարտ է նաի զարտաքնոց իմաստասիրացն ասացուք, քանզի եւ նոքա պատկառելով ի զաւրութենէ հնգին^{87ա} երեւութացան ինչ եւ ասացին, թէ հինգ են ամենայն բանականութեանս պատճառք եւ արմատք, որ հաւաքէ զամենայն արուեստս խաւանոց, եւ են այսոքիկ. ապացուցական, տրամարանական, ճարտասանական, մասնական, քերդողական, քանզի յինչ խաւաք, որ գիմէ ոք կամ ամենեւին ճշմարիտ է եւ լինի ապացուցական եւ կամ ամենեւին սուտ եւ լինի քերդողական եւ կամ խաւոն լինի սուտն եւ ղորդն: Եւ տեսանել պիտոյ է, թէ միաչափ է սուտն եւ ճշմարիտն՝ յայնժամ⁸⁸ լինի ճարտասանական, եւ թէ աւելի է ճշմարիտն քան զսուտն լինի տրամարանական: Եւ դարձեալ ասեն, թէ հինգ են ամենայն ինչ, զոր գիտեմք եւ որով ճանաչեմք ինչ, այսինքն՝ զգայութիւնք, երեւակայութիւնք, կարծիք, տրամախութիւնք, միտք: Քանզի զգայութիւն⁸⁹ կոչեն, զոր տեսանէ ակն կամ լսէ ականջն: Եւ երեւակայութիւն զայն, որ երեւումն ինչ⁹⁰ տեսաւ եւ կամ լուաւ, վկա⁹¹ առնու: Եւ կարծիք զայն, որ եւ զպատճառն եղերաւք⁹² ոչ գիտէ հաստատ: Եւ տրամախութիւն ասեն, որ հաւատի գիտէ զսահման իրացն եղրակացութեամք⁹³, զոր ինչ եւ խաւսի: Եւ միտքն գիտող է ամենայն սահմանաց եւ եղերաց գիտելեաց եւ հասանելեաց: Եւ այս վասն այսորիկ է, զի հոգի մարդկան երկու զաւրութիւնս ունի. տեսական կամ կենդանական: Տեսականն այն հինգն է^{93ա}, զոր ասացաքն, իսկ կենդանականն այս է. կամաւորութիւն, ընտրողութիւն, ցանկութիւն, բարկութիւն, զի այլ կենդանիքդ^{93բ} ունին զայսոսիկ: Եւ տեսականն բանականին սրբէ եւ լուսաւորէ զկամսն եւ զընտրողութիւն, եւ ոչ տաց բարկանալ անպատեհս եւ ոչ ցանկա հոռի հեշտութեանց: Քանզի վասն այսորիկ են հինգ զաւրութիւն հոգւոյն, զի զարդարեացեն զոչպատշաճ շարժմանն, եւ դարձեալ զամենայն արարածս ի հինգ մասն կոտորեն, որպէս Պորփիրիոս⁹⁵ ասէ. Սեռ, Տեսակ, Տարբերութիւն, Յատուկ, Պատա-

հում^{1*}: Սեռն ազգ կենդանեացդ, որպէս միով կոչմամբ ասի կենդանի. Աստուած եւ Հրշտակը եւ ղեւէք եւ ամենայն երկրային եւ ջրային: Տեսակն կերպն ազգաց, որպէս կերպ մարդոյ, եղին, արծուոյ եւ այլոց կենդանեաց: Տարբերութիւն, որ աւտարութիւն ունին^{95ա} առ իրեարս եւ զանազանութիւն^{95բ}, որպէս կենդանիք եւ քարինք, հողմք⁹⁶ եւ ջուր, տունկք եւ ամենային ինչ: Իսկ Յատուկ մեկնակն եւ առանձինն, զոր այլ ոչ ունին^{96ա}, որպէս մարդոյ միայն ծիծաղելն եւ Հրոյ՝ այրելն եւ թեւաւորի՝ յերկար թռչելն: Եւ Պատահումն է, որ ի վերայ բազում բնութեանցն⁹⁷ մի գոյն հանդիպի^{97ա}, որպէս կաթին եւ ձեան եւ բոյ եւ կրոյ սպիտակ լինել եւ թէ լինին թէ ոչ չքերէ⁹⁸ պակասութիւն, որպէս մարդ սպիտակ կամ սեաւ կամ հաւ եւ⁹⁹ կամ այլ ինչ:

Այսոքիկ յարտաքնոց իմաստնոցն, որք ոչ էին ամենեւին առանց հոգւոյն, զի նորա էին արարածք եւ պարկեշտ կենաւքն իւրեանց ի նմանէ խնդրէին իմաստնանալ: Քանզի¹⁰⁰ ի տան մեծի անաւթք են խեցեղէնք եւ փայտեղէնք, զի գիտացուք թէեւ նոքա զարմացան ընդ գեղեցկութիւն հնգին եւ ի նա փակեցին եւ հաւաքեցին զամենայն մասունս արարածոց եւ զիմաստս նոցունց: Իսկ զառանց կարծեաց փառս հնգին հնքն¹⁰¹ Արարիչն արարածոց յայտնեաց մեծին Մովսիսի հինգ հինգ բանս յերկուս տախտակ՝ գրելով աստուածայինս եւ մարդկայինս, եւ Հրամայեաց նմա Աստուած հինգ գիր գրել, յորում ծածկեալ կայր նորոյ¹⁰² կտակիս խորհուրդ եւ զաւրութիւն, որ եւ զինգերորդ դարն պաշտելով, յորում տուան արէնքն եւ ի վեցն մտեալ բացափայլ ծագեցչ ճշմարտութեան ճառագայթն, որ եւ նա հոգեւոր գոլով ընթերցեալ լինի կանոնական հրամանաւ ի մէջ եկեղեցւոյ բան, զոր ասէ¹⁰³ Պաւղոս, եթէ

«Կամիմ ի մէջ եկեղեցւոյ բանս հինգ մտաւք խաւսի¹⁰⁴». Այսինքն՝ զմիտս եւ զկամս աւրինաց հասկանալով, որ ի Քրիստոս առաքէ զաշակերտուն:¹⁰⁵ իւր ի կատարել աճման հասակին, որպէս աւրէն է դաստիարակի, ըստ որում Գաղատացւոցն գրէ նոյն առաքեալ ասելով. «Աւրէնքն դաստիարակ եղեն մեզ ի Քրիստոս թիսուս, զի ի հաւատոցն արդարացուք^{2*}». Քանզի զաստիարակ մանկանն ծառայական երկիւղիւ հայրենիպատուովն¹⁰⁶ եւ ազատութեամբ մնուցանէ զնա՝ սպասելով կատարեալ¹⁰⁷ ժամանակին, զի եւ նմա բարի արասցէ առեալ զիշխանութիւն:

«Այլ ի մէջ եկեղեցւոյն կամիմ բանս հինգ մտաւք խաւսի» . Դարձեալ¹⁰⁸ հինգ են աւրէնքն յԱստուծոյ եղեալ, որոց շահն քարոզի ի մէջ ե-

^{1*} Զի՞՞ ՆԲՀ:

^{1*} Տե՛ս «Գիրք Պորփիրի, որ կոչի...», Մադրաս, 1793: Ներածութիւն:

^{2*} Գաղատ. Գ 24:

կեղեցւոյ, որ կոչին բնական, բարոյական, գրաւորական, մարդարէական, աւետարանական: Բնականն, որ¹⁰⁹ տուաւ Աղամայ յոժարութեամբ բարւոյ ի կամսն տնկեալ: Նոյն եւ ի հրամանէ պատուիրեցաւ յամենայն բարւոյ ճաշակել, եւ ի խառնակել չարոյն¹¹⁰ ոչ ճաշակել, զոր ոչն պահեաց: Իսկ բարոյականն տուաւ նոյի ի բարսն արմատացեալ, որով արդարացաւն անդիր եւ առանց հրաման տալոյ՝ սիրել զանապատ եւ զկուսութիւն զամս հինգ Հարիւր: Եւ գրաւորականն տուաւ Մովսիսի^{110ա}, զոր հրամայեաց ժողովրդեանն՝ եւ գրել¹¹¹ ի սեմս դրանցն եւ գրել եւ կապել ի բազուկսն եւ դնել ի գրապանակսն¹¹² եւ անշարժ ունել առաջի աչաց եւ խոկալ ի տուէ եւ ի գիշերի: Իսկ մարդարէականն տվաւ մարդարէիցն ի հոգիս նոցա փայլատակեալ ի շնորհաց Հոգեւոյն, որպէս ճառագայթս արեւու ի ջինջ հայելի եւ ի ջուրց յստակ, որոյ լուսով հիացան ընդ հանդերձեալսն որպէս ընդ մաւտակայսն եւ անսուտ տեսութեամբ խաւսէին զինելոցն: Եւ աւետարանականն տուաւ սուրբ առաքելոցն հնչմամբ հոդմոյն¹¹³ եւ ի ձեռն հրեղէն լեզուաց իր սուրբ^{113ա} Վերնատանն ոչ մասնաւոր շնորհի եւ ոչ ժամանակաւք որպէս մարդարէիցն, այլ՝ լրմամբ եւ հանապազորդ ընդ նոսա լեալ^{113բ} եւ ընդ նոսա հանդիսացեալ, զոր խաւսեցան եւ գրեցին եւ քարոզեցին սիլեգերաց: Եւ զայսովիկ ունի բանս հինգ սուրբ եկեղեցի, որովք խրատի եւ իմաստնանա եւ ոչ կարաւտի բազմութեան խաւսից միայն ի լեզուա գումարելոցն առանց զարութեան մտաց:

«Այլ ի մէջ եկեղեցւոյ կամիմ բանս հինգ մտաւմ իխաւսելյ». Եւ զայս եւս ասելն ոչ է^{113գ} անտեղի, թէ գիտութիւն, որ ի մտաց եւ ի բանական իմաստութենէ յառաջ գա, ի կատարեալ հնգից է երկնաւորաց յերից քահանայապետութեանց, քանզի յերիս կարդս քահանայապետութեանց բաժանին յառաջինն եւ ի միջինն եւ ի վերջին: Արդ, աստի ի վեր գնալով, այսպէս^{113դ} տեսանի. առաջին՝ մարդկային Գիտութիւնս, երկրորդ՝ Պետացն դասն, որ ունի ընդ իւրեւ զշրեշտակապետս եւ զշրեշտակս, երրորդն Տերութեանցն դաս, որ ընդ իւրեաւ ունի զշաւութիւնսն եւ զիշխանութիւնսն եւ չորրորդ՝ Աթոռոցն եւ Քերորէիցն եւ Սերորէիցն դասն, որ համապատի ունի զիմաստութիւն եւ զկայանն բարձրութեան եւ ի գագաթն ամենայնի անհաս բարձրութեան Սրբոյ Երրորդութեան անսահման խորութեան, որ ծայր է փափագելեաց եւ հանգիստ ամենայն բանականաց, յոր^{113ե} ամենայն յոյս եւ ամենայն կարաւտութիւն դադարէ, որում սպասէ սուրբ եկեղեցի աւետեաւք^{113զ} Հրաւիրեալ ի կատարումն հասանել ի չափ հասակի զգլուխն Քրիստոս յինքեան ունելով¹¹⁴: Եւ այսպէս բազմեալ ի սեղանն հայրենի եւ վայել անասելի իմաստութեան, զոր աշխարհս այս ոչ կարէ տանել ապականացու կենաւք եւ տկարութեամբ մարմնոյ:

«Կամիմ, ասէ, ի մէջ եկեղեցւոյ բանս հինգ մտաւմ իխաւսել». Այլ ի մէջ եկեղեցւոյ հաւատք քարոզի կատարեալ, որով կըթին եւ խրատին միտք մարդկան, որ եւ ունի հինգ մասն, որ են այսոքիկ. հաւատք ի Սուրբ Երրորդութիւն, հաւատք յՈրդւոյ մարդեղութիւն, հաւատք ի յարարչութիւն Աստուծոյ, եթէ եղեն ի զաւրութենէ Նորա յոչոյից եղեալքն¹¹⁵ ամենայն, չորրորդ՝ հաւատալ ի յարութիւն մեռելոց, հինգերորդ՝ հաւատալ ի հատուցումն յաւիտենական, ըստ իւրաքանչիւր գործոց: Եւ այսոքիկ հաւատոյ մասունք եւ պաշտաւն եկեղեցւոյ: Նոյնպէս ըստ հաւատոյն եւ գործոցն մասունք են հինգ^{115ա}. Նախ հրաժարել ի սպանութենէ, ի չնութենէ, ի գողութենէ, ի սուտ վկայութենէ, ի ցանկութենէ^{115բ} եւ ապա արիանալ եւ յորդորիլ¹¹⁶ ի բարին ընդդէմ սպանմանն, զանձն տալ փոխան¹¹⁷ եղբաւըն, ըստ Քրիստոսի սահմանին, եւ ընդդէմ գողութեան գործել ձեռաւք, զի բաւական իցէ տալ ում պիտոյ իցէ, եւ հակառակ շնութեան յաւրինաւոր ամուսնութենէն հեռանալ վասն ողջախունութեան, եւ ուխտ կատարեալ, ըստ իւրատուն Պաւլոսի եւ ընդդէմ սուտ վկայութեան բարի ասել ամենայն մարդոյ եւ աւրհնել զանիծիչսն, ըստ Տեառն պատուիրանին, եւ հակառակ երկրասէր ցանկութեան ցանկալ ելանել ի մարմնական հեշտութեանց եւ մտանել առ Աստուծ, խաչեալ աշխարհի եւ կեալ Քրիստոսի, որպէս եւ Պաւլոս պարծի¹¹⁸: Եւ այս յոյժ գեղեցիկ եւ խոր խորհրդապէս, որ ունի զսէր, զիսոնարհութիւն եւ զողորմութիւն, որք կարողք են ծշմարտապէս աւգտեցուցանել զեկեղեցի եւ շինել զնա ի վերայ աստուածահաստատ հիմանս այսորիկ, վասն որոյ¹¹⁸ եւ ասէ Պաւլոս. եթէ».

«Կամիմ ի մէջ եկեղեցւոյ բանս հինգ մտաւմ իխաւսել, զի եւ զայս խրատիցեմ». Այսինքն՝ յորժամ ի վարս մեր խրատեալ իշեմք գործովք, ապա կարեմք եւ¹¹⁹ զայլս խրատել բանիւք, զի մի՛ լսիցեմ, թէ՝ Զայլս այն է յանձնէ կատարեալ վարդապետ, որ զհինգ դրուն զայսոսիկ ի դէպ ժամու կարող է¹²⁰ փակել եւ բանալ զաչս եւ զականչս, զհոտուելիս եւ զշաւչափելիս եւ զշրոււնս՝ խնդրել յԱստուծոյ հինգ հայցուածու¹²¹. Լոյս տուր, Տէր աչաց իմոց¹²² եւ լուր աւետեաց զցնծութիւն եւ զուրախութիւն եւ հոտ անոյշ զթափել եղոյն եւ ի բանալ բերանոյն զձկումն Հոգւոյն^{122ա} ուղղութիւն եւ յաջողութիւն ձեռաց գործոց¹²³, զոր եւ միտքն անապատի եւագրիս զգուշացուցանէ ասելով. Ցուշ լիցին քեզ հինգ կարգացն նուազութիւն¹²⁴, զի կարող լինիցիս զկարճոգիսն հաստատել, այսինքն՝ ի^{124ա} յուշի կալ, եւ մի՛ մոռանար զառ ի յԱստուծոյ կարգեալ զզգայարանադ¹²⁵

^{1*} Տես Գաղատ. Զ. 14:

պահելի կարգի իւրեանց, զէն փրկութեան պատրաստել, երկիւղիւ Տեառն սանձակոծել եւ զկնի երթալ ճրագի պատուիրանին Աստուծոյ¹²⁶, անխոտոր ունել զարքունի ճանապարհն եւ անփոցուելի մնալ^{126ա} հակառակ զինուցն յաջեկաց¹²⁷, զի կարող լինիցիս զախմարս ի մարդկանէ, որ կարճոգիք են եւ ոչ կարեն ի մշտնջենաւոր ատեանն հայել^{127ա} եւ զաներեւոյթսն¹²⁸ տեսանել հաստատել կարէ ի յողդողդ եւ ի գայթակղու¹²⁹ կարճմտութենէն կանգնել, զի մի՛ ասիցեն. Դու ընդէ՞ր ոչ առնես, զոր ինչ¹³⁰ ասեսդ, եթէ գոյ քննութիւն ստուգապէս աստէն իրացս¹³¹ եւ կեանք յաւիտենական: Այլ վարս¹³² քո տեսանելով զիրատն ընկալցին¹³³ հաւաստեաւ. յորժամ խրատիցես¹³⁴, մի՛ զակն պարաբը՝ մի՛ զլսելիս¹³⁵ հեշտացուցանէր, մի՛ զհոտուտելիս իգացուցանէր, մի՛ զճաշակելիս պոռնկեցուցանէր¹³⁶, մի՛ զշաւչափելիս¹³⁷ կակղացուցանէր¹³⁸, ի կերակուր¹³⁹ կակուղս ձգելով, զոր աւրինակ տուն գանձուց փակեալ հինգ դրամք¹⁴⁰, եւ¹⁴¹ եթէ զմինն կարէ բանալ գողն՝ զամենայն գանձն քարշէ ընդ այն¹⁴²: Ապա¹⁴³ զի՞նչ աւգուտ յայլոցն փակելոց¹⁴⁴, քանզի ամենայն խրատ եւ պատուիրան յաղագս այս հինգ իրացս զգուշութեան է¹⁴⁵, զի սոքաւք ամենայն ոք մեղանչ¹⁴⁶ եւ սոքաւք գործի ամենայն բարեաց ուղղութիւնք: Եւ զբարին գործել արժան է յաղագս հինգ իրաց, ասէ¹⁴⁷ ոմն ի սրբոցն. առաջին¹⁴⁸ վասն Աստուծոյ, երկրորդ¹⁴⁹, վասն ի հրշտակէն սիրելոյ, որ զնայն ի պահում է, երրորդ՝ վասն զմիտսն յստակ պահելոյ ի ցաւոց¹⁵⁰ խղճէ, չորրորդ՝ վասն եղբաւրն, որում¹⁵¹ պարտական է, հինգերորդ՝ վասն ակնկալեալ¹⁵² Հանդերձեալ հատուցմանն, յորժամ զգաստանա հոգին առ ի կատարելն զայսոսիկ ինքն Տէրն գտանի ի մէջ պատուիրանաց իւրոց, ըստ անսուտ խոստմանն, թէ՝ «Ուր երկու կամ երեք պատուիրանք¹⁵³ ժողովին յանուն իմ եւ հոգի մարդոյ, անդ եմ ես ի մէջ նոցա¹»: Որպես եւ յաւուրն այլակերպութեան¹⁵⁴ ի լեառն թափաւրական գտաւ ի մէջ հինգ արանց առաքելոցն եւ մարգարէից. Պետրոսի եւ որդւոցն¹⁵⁵ Զերեգեայ^{155ա}, Մովսիսի եւ Եղիայի, որք խաւսէին ընդ նմա կատարել յերուսաղէմ զելն ի դժոխոց զադամեան տանն հանելով ի գուլս զիսաւտումն աւետեաց Աբրահամու եւ Սահակայ, Յակոբայ եւ Յովսեփու^{155բ}, մեծին Մովսիսի հնգից¹⁵⁶ արանց կատարելոց: Այլ եւ Ինքն՝ Տէրն անուամբ երկրորդ եւ երրորդ առաքինութեամբ¹⁵⁷ պատուիրանաց իւրոց կոչի^{157ա} սէր եւ խաղաղութիւն, հեզութիւն եւ սրբութիւն եւ արդարութիւն: Եւ¹⁵⁸ այն, որ նստի յերկինս երկնից, զոր հինգերորդ անուանն

էութիւն արք անուանիք, որ զքառանիւթեա աշխարհս նախախնամէ. Հնդայեղեան¹⁵⁹ շարժմամբ¹⁶⁰ արեգական, որ զհինգ ամիսն ի վեր եւ զհինգն ի վայր շարժէ՝ զերկու ամիսն հասարակ գնալով, ըստ մեծին Դիոնիսիւ¹⁶¹: Զայսպիսի գանձս ծածկեալ ունի յինքեան սքանչելի բանս Պաւոսի, որ ասէ.

«Այլ ես ի մէջ եկեղեցւոյ կամիմ բանս հինգ մտաւք խաւսել». Զի եւ զայլս խրատեցից¹⁶² յայտ արարեալ, եթէ յոլով եւ բազմատեսակ խրատք^{162ա} ծածկեալ կան ի խորհրդական թիւն հինգերորդ, որ եւ արու է բնութեամբ եւ ներգործող ըստ իմաստնոցն եւ ուժեղ արուագոյն^{162բ} քաշութեամբ իւրով ճանապարհորդեալ ասպատակէ ի վերայ բոլոր գոյիցս յոլով տալ պատճառ դպրոցական աշակերտաց նորոյ պատուիրանացս, եթէ որպէս պարտ է նոցա ի տան Աստուծոյ շրջել, որ է եկեղեցի Աստուծոյ կենդանւոյ հանդես առնել նեղ ճանապարհին զգուշանալ ոտից, որ երթա ի տունն Տեառն բարձեալ յուս¹⁶³ զփայտ մահու նորա եւ գնասցէ ի շամելս նորա ի հինգ աստիճանն, որով երեւեցաւ մարմնով, արդարացաւ հոգւով, յայտնեցաւ հրշտակաց, քարոզեցաւ ի հեթանոսս, հաւատարիմ եղեւ յաշխարհի եւ հինգ յայտ աստիճան վերացաւ փառաւք՝ զյոյսն մեր ընդ իւր տանելով անցեալ ի ներքին կողմն վարագուրին կարապետն մեր: Ընդ որում եւ մեք մտաւք մտեալ¹⁶⁴ ի վերինն եկեղեցի յանդրանկաց ժողովն, որ է երուսաղէմ նոր, արքցուք բաժակ Հոգեւոր իմաստիւք հանճարոյ՝ խոհեմացեալ խորհրդովք, զոր բանան մեզ խորհուրդքն վերին այսու կենաւքս եւ զոր խոստանան ճառելի աւետիւք զհինգ գիսաւք կատարեալ իմաստութիւն, որ է մեծ եւ սոսկալի խորհուրդ՝ լի զարմացմամբ, այսինքն՝ իմանալ յաղագս Հաւլըն անծնելութեան եւ Որդւոյ ծնելութեան եւ ամենասուրբ Հոգւոյն բղինողութեան եւ յաղագս Քրիստոսի առաջին եւ երկրորդ գալստեանն, ուր հաւաքեալ պահին ամենայն պատճառ փրկութեան մերոյ^{164ա} եւ զոր ինչ կարէ ոք իմանալ եւ պատմել զխորս խորոց եւ զանդունդս անդնդոց գթութեանցն Աստուծոյ, որ ծածկեալ էր յաւետեանց եւ յազգաց եւ Քրիստոսի յայտնեցաւ միայն կատարելոցն եւ մաքրագունից¹⁶⁵ առաքելոց եւ աւետարանչացն յայնմանէ, որ քննէ զփորս Աստուծոյ եւ ինքն յումէքէ ոչ քննի: Այն ամենայն ի հինգ բանս յայսոսիկ գտանի¹⁶⁶ եւ արտաքոյ սորա ինչ ոչ իմանի եւ ոչ ասի: Այսուքիկ բանք քաղցրացին^{166ա} ի քիմս մեր, սիրելիք, որպէս եւ Դաւիթ ասէ. «Քան զամենայն ճաշակս, որ գտանին յերկիր եւ յաւրինեցուք զմասունս հոգւոց մերոց¹⁶⁷ քնարս Հոգւոյն Սրբոյ: Որպէս ասէ ոմն ի սրբոցն իմաստուն¹⁶⁸, եթէ հոգիս մեր երկու զաւրութիւնունի. միտք եւ բան, եւ երկաքանչիւր ոք ի սոցանէ^{168ա} հինգ հինգ մասն ունի^{168բ} զաւրացեալս¹⁶⁹ յԱրարչէն. միտքն ունի իմաստութիւն, տեսողութիւն, ուսողու-

^{1*} Հմտա Մտք. ԺԲ 20:

թիւն, անմոռացութիւն եւ կատարումն զճշմարտութիւն: իսկ բանն ունի խոկումն¹⁷⁰, գործ առաքինութեան, հաւատս եւ կատարումն գրարին: Քանզի միտքն սկսեալ յիմաստութիւն կատարէ զուղղագնացութիւն^{170ա} ի ճշմարտութիւն, եւ բանն բուռն հարեալ զիսկմանէ կատարէ զընթացս իւր¹⁷¹ ի բարին: Եւ այս է տասնալի քնարն Հոգեւոյն Աստուծոյ¹⁷²: Եւ խառնին ընդ միմեանս այսպէս. իմաստութիւն ընդ խոկումն, տեսողութիւն ընդ գործն, ուսողութիւն ընդ առաքինութիւն, անմոռացութիւն ընդ հաւատս, ճշմարտութիւն ընդ բարին, եւ երկուցն կատարումն՝ յԱստուծուած¹⁷³, քանզի նա է ճշմարտութիւն եւ ինքն իսկ Բարին է¹⁷⁴: Եւ այսոքի են, որ առնեն զմարդն կատարեալ պատկեր Աստուծոյ, քանզի միտքն իմաստուն եւ¹⁷⁵ տեսող է, եւ տեսեալ զպատշաճն ուսանի եւ զոր ուսանի անմոռաց պահէ եւ մնա ճշմարտին¹⁷⁶ Աստուծոյ պատկեր: Նոյնպէս եւ բան լուսատեսիլ նախ խոհականաւն գործէ, խոկա եւ ապա գործէ զխոկացեալն՝ յաւրինելով խոստովանութիւն, յաղաւթս եւ ի խրատ եւ ապա ձեւանա յառաքինութիւն եւ հասակ առնու ի սէր եւ յերկայնմտութիւն եւ ի համբերութիւն եւ յայլսն, եւ ապա հաւատսն կանգնի անտես եւ աներեւելի հատուցմանն յոյսն: Եւ տեսաւզքն եւ լսաւզքն նմանապէս հաւատան ի նմանէ ասացելոցն: Եւ յետ¹⁷⁷ այսորիկ բարին, որ է գագաթն եւ գլուխ¹⁷⁸ ամենայն ելից ի վեր, առ որ հայի ամենայն բանաւոր բնութիւն եւ հանգչի ամենայն աշխատեալ եւ բեռնաւոր, զոր ոչ է ասել զորպիսութիւն երանութեանն, զոր Տէր ասաց ցաւրինաւորն. «Մի է բարին, որ նա ինքն է Աստուծա^{1*}»:

Արդ, այսպէս քնար լինի մերս. Հոգի¹⁷⁹ եւ կառոյցք¹⁸⁰ լարիցն՝ բան, որ ի սիրտն եւ այն, որ յառաջն զո շրթամբք¹⁸¹ եւ քրիստոսաշարժ կնտնդց¹⁸², միտքն եւ ի սոցունց բաժանեալ տասն լարքն ասացեալք^{182ա}: Եւ ի յերգոց եւ ի ճայնակցութենէ սոցա հանգչի Աստուծած: Եւ այս է ի ճայն քաղցր եւ ի բարբառ լսելի հանգչի Աստուծած եւ աւրչնի¹⁸³: Յորժամ զինդ տաղանդն զառեալն ի Տեառնէ արկանել ի սեղանաւորն շահեսցուք նոքաւք, այլ եւս հինգ, որ լնու զտասներորդն եւ լուիցուք զրարի եւ զհաւատարիմ ծառայն ի բարի Տեառնէն, յորժամ տացէ ի վերայ տասն քաղաքացն, որք են կատարեալ բարութիւնք, այսինքն՝ ամենայն¹⁸⁴ ինչքն տէրունական, որպէս եւ այլուր ասէ. «Ի վերայ ամենայն ընչից կացուցից զնոսա^{2*}», զորս եկեալ գտանիցէ արթունս եւ զծառայակիցսն՝ գոհացողս, յորոց վերա կացուցեալ իցէ զնոսա տնտեսս¹⁸⁵: Երանելիք են

ծառայքն այնոքիկ, զորս եկեալ Տէրն գտանիցէ արարեալ այնպէս, որպէս եւ¹⁸⁶ պատուիրեացն: Այսպիսի բանքս վայելչականք են¹⁸⁷ խաւելի ի մէջ եկեղեցւոյ:

Այսքան շահաւետ մտաւք լցեալք, քան զբազում բանս լեզուալ¹⁸⁸ պանձենեալ եւ կամ լցեալ շատխաւասութեամբ, յորմէ եւ¹⁸⁹ պահեսցուք զանձինս ի վայրապար բանից եւ ի խեղկատակութենէ, ի քսութենէ, ի բամբասանաց, ի դատարկաբանութենէ, քանզի ընդ ամենայն դատարկ բանից, զոր խաւեսցին մարդիկ, ասաց Տէրն, տայցեն համար յաւուրն դատաստանի, ապա որչափ եւս առաւել՝ ի հայշոյելն եւ ի վնաս խաւելն տայցեն դատաստանս եւ տոկոսիս՝ ի քննութեան աւուրն, զի «Ի բանից քոց արդարացիս եւ ի բանից քոց պարտաւորեսցիս^{1*}», որպէս եւ¹⁹⁰ գրեալ է, եւ «Ամենայն այր ի շրթանց կերակրեսցի^{2*}» ասէ Սողոմոն¹⁹¹, եւ դարձեալ, եթէ՝ «Մահ եւ կեանք ի ձեռն լեզուին^{3*}», այսինքն՝ ի բանս պիտանիս՝ կեանք եւ ի բանս վնասակարս՝ մահ, քանզի ամենայն բան, որ ստուգապէս է բան՝ դժուարաւ է, եւ ոչ կարասցէ այր խաւել, ըստ ժողովողին, բայց շատխաւասութեան սահմանք, որպէս զհեղեղ անհուն:

Արդ, մեր եկեղեցիս, որ ձեռագործ է եւ որ աստուծածագործ ի վերաձեռաց, Տեառն կենդանագրեալ Հեռագոյն եւ արտաքոյ լիցի այսպիսի կրից անաւգուտ¹⁹² բանից եւ անպիտան գործոց եւ խաւից, այլ փառաւրեալն, որ խաւեցաւ վասն սորա եւ կնքեաց քաղաք Աստուծոյ կենդանւոյ եւ «սիրեաց զսա քան զամենայն յարկսն թակովբայ^{4*}»: Եւ ինքն Բարձրեալն հիմունս արկի նմա¹⁹³ եւ խոստացաւ ի սմա բնակիլ, զի հանցաւ ընդ սա, նոյն ինքն զգեցցի զսա, որպէս պատմուծան փառաց եւ, զոր ինչ սորա է, աւրհնելով աւրհնեսցի եւ ի փառս բնակեսցի հաճեալ սրտիւ եւ բաց աշաւք ընդունել զնուէրս եւ լսել զինդրուածս եւ տեսանել զպէտսն եւ զկարիսն եւ պարսպել զսա անսասանելի զաւրութեամբն իւրով¹⁹⁴, եւ ի նմանէ¹⁹⁵ հնչեսցէ աստ ճայնք աւրհնութեանց եւ պատմեսցէ ի պատգամս կենսատու¹⁹⁶ բարի պարգեւաց բերող եւ չարաց հալածիչ եւ զձեզ զամենսեան¹⁹⁷ բարձրացեալ բազկաւ բարձեալ կրեսցէ. աջոյ ձեռամբն իւրով իբրեւ զանաւթս պիտանիս յամենայն բարի գործս շարժելով եւ աջողելով ի փրկութիւն հոգւոց եւ յառողջութիւն մարմնոց եւ ի փառս

^{1*} Մտք. ԺԲ 37:

^{2*} Իմաստ. ԺԶ 23:

^{3*} Առակ. ԺԸ 21:

^{4*} Սղմ. ԶՊ 2:

անուան իւրոյ կազդուրեսցէ¹⁹⁸ կարողացուացէ եւ հաստահիմն արագ յիւրաքանչիւր կարգս եւ յաստիճանս եւ ի հասակս եւ ի գործս ամենայ մատսաւորաւք եւ հեռաւորաւք, երախտաւորաւք եւ բարեկամաւք առաջ մարդկան անուշահոտ եւ անգայթակղ եւ առաջի Աստուծոյ եւ հրշտակայ յստակամիտ եւ բացերես:

Խորունկ եղիցին ասացեալ բանքս եւ նվեր պատարագաց ի կամաց ձերոց մերովք ձայնիւք ընծայել Աստուծոյ ողջակեզ ընդունելի եւ սրտից ձերոց ճրագ լուսոյ ուղղել զվարս ձեր եւ զգործս ի հաճոյս կամաց կենարին ձեզ եւ այլոց բաւական աղաւիթիւք Մաւրն Լուսոյ Աստուծածնի¹⁹⁹ եւ ամենայն սրբոց եւ մեզ եւ մերոցն երախտաւորացն եղիցի²⁰⁰ ընկ ձեզ ողորմութիւն գտանել յաւուրն մեծի եւ ահաւորի ի կարեաց ժամունի հաշտութիւն Աստուծոյ եւ յապրուստ մեզ ի բարկութենէն, որ գալոցն է, յորմէ զերծուացէ զմեզ եւ²⁰¹ զամենայն հաւատացեալս անուան իւրոյ Քրիստոս Աստուծած մեր զի²⁰² առ նոյն սուրբ եւ կենդանարար Երրորդութիւն միշտ պաշտեսցին բանքս այս ի հաճոյս, ի զարգացումն մերոց եւ մեզ ի պատճառ ողորմութեան եւ փրկութիւն գտանելոյ ի Քէն քոյոցն հարստութեամբն լցուցանէ զախքատութիւնս մեր ի բարեաց, եւ աւրհնեալ են զթութիւնք Քո ի վերայ մեր յաւիտեանս:

ՏԱՐԾՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Խորագիր. Ա կամիմ հինգ բանս խաւսել: C չիմ Վարդանայ: D Գոհանամ զԱստուծոյ վասն ամենեցուն ձեր առաւել լեզուաւք խաւսիմ, այլ ի մէջ եկեղեցոյն կամիմ բանս հինգ մտաւք խաւսել, զի եւ զայլս խրատիցեմ, բան զրազում բանս լեզուաւ:

Բնագիր 1 C հիմամբք: 1ա ABC չիմ բարիոք: 2 A չիմ Աստուծոյ: 2ա D միաշար: 3 AD տիբականդ: 4 A բանիւ: 4ա զեղեցիկս փիւ դիեցիկս: 4բ D գալստեանս առ մեզ: 5 CD իրամայէ: 6 A որ: 7 C զայսպիսիս: 8 A - չիմ ի: 9 C մտաց շերմութեան: 10 C չիմ մերոց: 11 CD չիմ եւ: 11ա B վկառւեան: 11բ D է փիւ այսինքն: 11գ A չիմ մերոյ: 12 D մերում: 12ա A գլխոյ: 13 A ընծայիս մերում: B ընծայիս: C մերոյ ընծայիս: 14 C վասն զի: 15 A արժանաւորութիւն փիւ արժանաւոր մեծութիւն: D մեծութեան: 16 A զմեծ: 17 AD չիմ իւր: 18 C ողորմութեամբ: 19 A մերոյ: 20 AD նոյն ինքն: 21 C աստուծարան փիւ աստուծային բերանոյն: 21ա B աստուծարան եւ մշտաշարժ փիւ աստուծային բերանոյն եւ քրիստոսաշարժ: 21բ D լեզուոյն: 22 A չիմ եւ լսողին: B տեսողին եւ լսողիս: 23 A երեք: 23ա ABC բարեգորով ծնողին: 24 B չիմ եւ: CD եւ ի: 25 C եւ ի: 26 C կրէր: 26ա B մանկաղաւ: 27 C բղբոցն: D թիրոյն: 28 C չարութեան: 28ա B խմորուն: 28բ D հերանոսութեան: 28զ BD մաւրուին: 29 CD եղեւ փիւ եղեալ

շնացաւ: 29ա B առլոյն: 29բ A էին անդ առն: C շրջէին կանայք ըստ սովորութեան փիւ էին արդ արբն: 30 A գրել: 31 C Փորտունոտեա եւ Աբարիկոսի: D Փորտունեա: 32 CD չմնային: 33 CD աւուրսն: 34 AD չիմ արդ: 35 C մայրակաղաւ փիւ նշանաւոր հաղաք: 36 BC եւրոպիա: 37 Պոլոպնուացն: B Պելլոպնուացն: 37ա B փարքամ զնա: 38 A կոչէ: 38ա A իմաստափրացն: 39 CD չկարէր: 39ա ABC տեսանել: 40 A երիս գիրս փիւ երրոդ ... եղեալ: 40ա B չիմ Առաջին: 41 C զգայութեանցս: 41ա D չիմ զմեզ: 41բ D Աստուծոյ զկեանս մեր: 41գ D իւր: 41դ B վնասս: 42 A եւ յորում: 43 C եւրն փիւ յուր: 44 C լեզուաւ: 44ա B մարգարէութեամբ: 44բ D լեզուաւ աւտարաց: 45 ABD չիմ իմանան, թէ: 46 C պարգեւաց: 47 AD քան թէ: 48 AB մարգարէ փիւ մարդ: 49 A որ ինքն: 50 CD բարգմանութեան առնու շնորհս: 51 A ունիցին զմիմեանս սիրելոյ: C զիրեարս: 51ա B որ: 51բ ABC չիմ երէ: 51գ B հպարտանային: 52 CD էր պարգեւն: 52ա ABC այլ: 53 A չիմ եւ: 54 A վաստակաւորք: 54ա B մարքական փիւ մարդիկ: 55 C չիմ է: 56 CD ամբարիհաւանութեան: 57 A ձայնի: 58 C կարծեսցեն: 59 C նախանձու վասն: 60 A չիմ իսկ: 61 C որդեակոտ: 62 A Այսինքն զի: 63 BC եասկանալ եւ աստուծարանել: 64 C մեծ երեւիլ: 65 A շահիլ: 66 C Այլ կամիմ: 67 C բանս խաւսել ինքնգ: 68 A հասկանալ եւ աւգտիլ փիւ հասկանալի եւ աւգտակար: 68ա D որ: 69 A բազմակեպ: 70 A ի հարոցս փիւ հարոգիլ: 71 C որ զառնուլն փիւ լուրն, որպէս: 72 A արծագանին: 72ա D տան: 73 C Արդ: 74 A վերինն: 75 C ասէ: 75ա AB համարեալ: 76 C Այս փիւ Այսինքն զոր: 76ա D զայն: 77 B չիմ սուրբ: C ի սուրբ: 78 A աստ զի փիւ աստի: 78ա B կեանէին փիւ աշխարիին: 79 A պիթագորաց: 80 A Մարկիոնի: 80ա AB չիմ եւ: 80բ B բազում փիւ յերկար: 81 A աստուծարան: 82 AD զծերունական: 83 C չիմ հոգէրուիս: 84 C նորա ոգէրուիս: 84ա B արքունի: 85 A բարեխաւասութեամբ ... աղաւրից ձերովք: 86 A աւժնեղակիմիմ: 87 BCD բողեալ: 87ա B հենկին: 88 C չիմ յայնժամ: 89 C սգայութիւն: 90 C զի փիւ ինչ: 91 C զկա: 92 A երազաւէն, փիւ եզերաւէն: 93 B եւ զվերակացութեամբ: D եզերակացութեամբ: 93ա D չիմ է: 93բ AC կենդանիիտ: 94 CD չտա: 95 B Պորփիրուիսու: 95ա A ունի: 95բ A զանազանութիւն: 96 B հողմ: 96ա AB ունի: 97 C բազմութեանցն: 97ա D պատահումն է փիւ հանդիպի: 98 A ոչ թերէ: 99 AD չիմ եւ: 100 AD եւ (չիմ) փիւ Քանզի: 101 A չիմ զառանց ... ինքնց: 102 A նոր: 103 AD ասն: 104 C խաւսել մտաւք (այլուր այսպէս): 105 A զաշակերտեալս: 106 CD աբռուն: 107 CD եւ կարաւտելով փիւ կատարեալ: 108 C չիմ դարձեալ: 109 A բնական փիւ բնականն որ: 110 A չիմ նաշակել ... չարոյն: 110ա D Մովսէսի: 111 A դնել փիւ գրել: 112 A տապանակին փիւ ի սեմս ... գրապանակսին: 113 A հանդերձ հողմոյ: 113ա ABC չիմ սուրբ: 113բ D լեալ ընդ նոսա: 113գ D չէ փիւ ոչ է: 113դ ABC որպէս: 113բ D որ: 113գ AB աւետիւք: 114 CD առնուլ: 115 C եղեալս: 115ա D ինքն են: 115բ A շանգութեանէ: 116 C յորդորիլ եւ ժրանալ: 117 C փոխանակ: 118 C այսորիկ: 119 AB չիմ եւ: 120 C կարող է ի դէպ ժամու: 121 C

հայեցուածովս: 122 C չիմ իմոց: 122ա C զագել զՀոգին: 123 AB ձգումն Հոգոյն փխ ճգել ... զործոց: 124 C նուաղութիւնք: 124ա ABC չիմ ի: 125 C զգայարանսդ: 126 C Տեառն փխ Աստուծոյ: 126ա D չիմ մնալ: 127 C աշեկաց եւ ահեկաց: 127ա D յայտնել: 128 C զաներեւոյթն: 129 A գայրագոտ: 130 C չիմ ինչ: 131 A իրաց: 132 C ի վանեն փխ վարս: 133 C ընկայցի զիրատն: 134 C ասիցն: 135 C զլսելիսա: 136 C չիմ մի զնաշակելիս պոռնկեցուցաներ: 137 C զշաւշափելիսդ: 138 AB կատաղեցուցաներ փխ կակղացուցաներ: 139 CD չիմ կերակուր: 140 C դրամք իինգ: 141 AB չիմ եւ: 142 C ընդ այն բարչէ: 143 AB եւ փխ ապա: 144 AB զի՞նչ է յայսն աւգուտ փակելոյն: 145 C է զգուշուրիւն: 146 C սոքակ են ամենայն մեղանն: 147 C ասաց: 148 CD մին (մի) փխ առաջին: 149 C միւսն փխ երկրորդ: 150 C անցաւ ի փխ ի ցաւոց: D շահելոյ եւ անցաւ ի սրտէ փխ յստակ ... խնէ: 151 C որ: 152 C ակնկալուրեան: 153 CD պատուիրան: 154 C գունափիուրեան: 155 CD Պետրոս եւ Որդին: 155ա B Զերեքա: 155բ B Յովսիփա: 156 B իինգ: 157 AB առաքինի: 157ա AB կոչէ: 158 C չիմ եւ: 159 AB հնգամդէն: 160 AB շարժմանն: 161 C Դիննեսեա: 162 AB խրատ: D խրատիցն: 162ա AB խրատ: 162բ AB արուարագոյն: 163 AB ի յուս: 164 AB մտեալ մտաւէ: 164ա D մերում: 165 C մաքրագունիցն: 166 C գտանի յայսոսիկ: 166ա AB բաղրացից: 167 C հոգույ մերում: 168 AB չիմ ի սրբոցն: 168ա AB նոցանէ: 168բ AB մատուն փխ մասն ունի: 169 AB զարացեալ: 170 AB զինկումն: 171 AB չիմ իւր: 172 C Սրբոյ: 173 AB յԱստուած է: 174 C բարին է: 175 CD է: 176 AB նշմարիտն: 177 AB ի վերա փխ յես: 178 CD չիմ եւ զլուխ: 179 AB բնարս լիցի մերս փխ բնար ... հոգի: 180 AB կառոյց: 181 C շրբամք: 182 AB կնտնոց: 182ա AB ասացեալ: 183 AB աւրինելն զԱստուած փխ հանգչի ... աւրինի: 184 AB կատարեալ: 185 AB տնտես: 186 AB չիմ եւ: 187 C վայելչականէն (չիմ են): 188 AB լեզուակ: 189 ABD չիմ եւ: 190 C չիմ որպէս եւ: 191 C Սաղումն: 192 C ի յանաւգուտ: 193 C սմա փխ ի նմա: 194 C իւրով զարութեամբն: 195 C նման: 196 AB կենդանի այսու փխ կենսատու: 197 C զամենիսեան: 198 AD կասդութեացէ: C կազդուրեցուսցէ: 199 D Աստուածածնին: 200 AB լիցի: 201 ABC չիմ զմեզ եւ: 202-203 A որում վայել է փա՛ռք, պատիւ եւ իշխանութիւն այժմ եւ միշա եւ յաւիտեանս յաւիտենից, Ամէն: B ընդ որում Հաւը եւ Հոգույն Սրբոյ փառք, իշխանութիւն եւ պատիւ: C չիմ որում ... Ամէն: Փխ զի ... յաւիտեանս:

ԺԴ

ՎԱՐԴԱՆԱՅՎԱՐԴԱՊԵՏԻ ՅԱՂԱԳՍՆԱԿԱՏԵԱՅ
ԵԿԵՂԵՑԻՈՅԻ ԲԱՆՆ ԱՌԱՔԵԼՈՅ ՏԵՍՈՒԹԻՒՆ
ՅԱՅՆ, ՈՐ ԱՍԵ՝ «ՔՐԻՍՏՈՍ ԵԿԵԱԼ
ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ».

Ի գերազանց լուսոյն պայծառացան արարածք անստուեր¹ միջաւ-
րէիւ ի բարբառ² հրամանի էական լուսոյն³, որ ասաց գնալ նովալ զանմո-
լար⁴ ճանապարհ, քանզի նա է լոյսն աշխարհի, յորմէ ծագմանէ⁵ փառաց
լուսաւորեալք քարէփառ առաջնորդքն մեր աստուածուսոյցք կանոնեցին
զայս, զի ի⁶ նաւակատիս աւրհնութեան եկեղեցւոյ նախ ժողով լիցի մեծա-
հանդէս քահանայապետի եւ քահանայից եւ սրբազան ժողովրդոց, ազա-
տաց եւ ռամկաց սեռն սիրով հաւաքեալք, ըստ կամացն Աստուծոյ եւ
յանշարժ յոյսն յեցեալք⁷ կոչեսցին հաւատով զերկնաւորն Փեսայի⁸ յա-
ռագաստն ձեռագործ, որ յանուն նորա կազմեցալ⁹, զի եկեալ բնակեցէ
ի նմա իւրականն փառաւք ի սէր սրբութեան իւրոյ ասելով. «Այս է հան-
գիստ իմ¹⁰ ի յաւիտեանս յաւիտենից, ի սմա բնակեցայց, զի հաճեցա ընդ
սա²»: եւ կարի գեղեցիկ է խորհուրդն այսր սահմանի, քանզի նախ
պարտ է ձեւանալ աւրինակին¹¹ առ ընթեր ճշմարտութեան, զի առնուցուն
ի միմեանց զճառագայթս¹² երկնաւորն շնորհաց: Զի ստուգապէս երկու
հաւատացեալքն են ի մի եկեղեցի, ըստ այնմ, թէ՝ «Բնակեցայց ի նոսա եւ
դնացից ի նոսա, եւ եղեց նոցա Աստուծած, եւ նոքա լիցին իմ ժողո-
վուրդ³»: եւ այս իսկ է եկեղեցւոյ կոչումն՝ ժողովուրդ Աստուծոյ, ասի¹³,
ըստ մեծին Դաւթայ ասելոյն, թէ՝ «Խոստովան եղէց քեզ, Տէր, յեկեղեցիս
մեծ⁴»:

Աղբյուրներ

A = ՄՄ, ձեռ. 5443, թ. 285ա-291ա:

B = ՄՄ, ձեռ. 4139, թ. 327թ-334թ:

¹ Երք. Թ 11:

² Սղմ. ՁԱԱ. 14:

³ Ղեւտ. ԻԶ 12:

⁴ Սղմ. ԼԴ 18:

Եւ հաւատն է եկեղեցի¹⁴, որով կարող են հաղորդիլ¹⁵ ամենայ տիեզերք երկրի թէպէտ եւ տեղեաւք ոչ է հնար, բայց սակայն¹⁶ կաթողիկէ անուանի, որ են ընդհանութ¹⁷ եւ բոլոր քրիստոնէայք, որոց մի է մարդաւագանն եւ մի հանդերձ¹⁸ Քրիստոս, եւ մի է կերակուր ամենեցուն տեսութիւն աստուածային¹⁹ գրոց, եւ մարմին եւ արիւն Որդւոյն Աստուծոյ, եւ մի յոյս կոչման, եւ տեղի հանգստեանն յաւիտեան:

Կոչի եւ աւրինակաւ յարանունութեան²⁰ աղաւթարանս այս եւ տաճար²¹, եկեղեցի²²: Քանզի յանզգայական²³ նիւթոց²⁴ եւ սա ժողովեալ էլ մի ի փայտէ եւ ի քարէ²⁵, ի կրոյ եւ ի ջրոյ²⁶, ի հողոյ եւ յաւազոյ, ի բնակութիւն միոյ Թագաւորին Թիսուսի²⁷: Այլ եւ յիշաւի ասի²⁸. եկեղեցի զի ըստ երեւելի մասանց, որ ի նմայ²⁹ յոլովից բազմատեսակ ժողովին ի նա³⁰ իմանալի զաւրութիւնք խորհրդոց, զորս ունին յինքեանս երկու եկեղեցիք հրեշտակաց եւ մարդկան զշնորհս փառաց պաշտելի Աստուծութեան Քրիստոսի:

Եւ արդ, եկեղեցացեալ է զժողովուրդս³¹ Հրամանաւ Աստուծոյ Հոգւոյն Սրբոյ³² ի խորանս վկայութեան խորհրդաբար տեսեալ եւ կամիմ առէ ասել եւ³³ յերուսաղէմ եւ կամ յայլ աւրինակս տեղեացն, ըստ Գրոց Սրբոց³⁴ վկայութեան խորհրդաբար տեսեալ աստ, այսուհետեւ պիտոյ է մեզ շնորհ եւ իմաստութիւն եւ վստահութիւն³⁵ յաղաւթս հոգեկիր արանցն, որ կային ի գլուխ այնր եկեղեցեաց ի յաւրինակ մերոյ ճմարտութեանս, յորմէ յարժանաւորութենէ յոյժ հեռի գտանիմք մերով յետնութեամբ³⁶ եւ անհանճարութեամբ: Սակայն յուսացեալ³⁷ յանարդամեծար³⁸ շնորհն, որ էհան յերեւան զնուազունսն առաջինսն³⁹ եւ զաղքատն բանիւն եւ ծանալութեամբ⁴⁰ եւ ի պատկառեցուցիչ Հրամանատուսդ⁴¹ եւ յաղաւթս ճեր սիրականս⁴² ազատ ի մախանաց հայրականս եւ եղայրականս⁴³, եւ հաւանեալք⁴⁴ յոտն կացցուք առաջի⁴⁵ Աստուծոյ բարերարի յանսահմանականն⁴⁶ ծովէ առեալ ցաւդ ինչ փոքրատար իմովս մտաւք⁴⁷, եւ լուցեալ զառաքելական ճրագս զայս ի պէտս պաշտաման աւուրս խորհրդոյ, եղից ի վերայ աշտանակին քահանայական⁴⁸ բանին հաւատոյ տալ լոյս ամենեցուն ճեզ, որ կայք ի տանս՝ ի վառմանէ Հոգւոյն Սրբոյ ազդ արարեալք⁴⁹ փցուն⁵⁰ եւ սասանոտ իմով⁵¹ բազկաւքս զհանդիսաւորս զայս ջահ երկնարերձ եւ աստուածընկալ բանն, որ ասէ.

«Այլ Քրիստոս եկեալ քահանայապետ»: Եւ թերեւս վայելչական է բնաբանութիւնս այս ի պաշտաւն ժամուս եւ տեղոյս⁵², ուր յարմարեալ կազմեալ⁵³ կան անդամքս Քրիստոսի, ըստ կարգի⁵⁴ քահանայապետք եւ քահանայք եւ քահանայական զաւակք ժողովրդոց՝ դնել յամենագեղեցի մարմնոյս զգլուխն կատարման Քրիստոս, զի նա եկեալ Քահանայապե-

և Քահանայ սկզբնատիպ եւ զարդ եւ գլուխ, զի զգեցցի նախ ճեղ⁵⁵ իբրեւ զմարմին սրբազան եւ զպատմուճան փառաց եւ ապա ի ճեռն աւրհնութեանց եւ աղաւթից⁵⁶ ճերոց զտաճարս զայս ի պատիւ փառաց իւրոց եւ Հաւը եւ Հոգւոյն Սրբոյ:

Միանդամայն ախորժ եւ ցանկալի է ճառս, զի Պաւղոսի է, որ Քրիստոսի⁵⁷ խաւսէր միշտ, որ անճառիցն լրո եւ տեսման եւ՛ երրորդ երկինց եւ՛ դրախտին⁵⁸ եղեւ արժանաւոր ի մարմնի գոլով եւ ի սրբագոյն համարին ի տասներրորդ թղթին⁵⁹, ըստ կարգի դրութեան: Թէպէտ եւ ոչ ըստ գրութեան, որ է թիւ կատարեալ եւ համապատիւ միհակին եւ կատարումն նորին եւ ծնող կատարելութեան եւ սկիզբն անբաւութեան եւ նուէր Աստուծոյ: Եւ գրեցաւ առ ժողովուրդն, որ տայր տասանորդս Աստուծոյ⁶⁰, ուր յոլովագոյն խորհուրդ քահանայութեան Ղեւեա, որ էհան⁶¹ բաժին Աստուծոյ եւ տասանորդ փոխանակ անդրանկացն⁶² հսրայէլի, եւ տասանորդ էր զժողովուրդսն, առ որ գրեաց Պաւղոս զիւուղթս⁶³ զայս, որ ունի յինքեան շնորհրցուածս երիս խորհրդաւոր, գլուխս քսան եւ երկու, ըստ տափից նոցա եւ ըստ թուոյ մասանց գոյացելոցս⁶⁴, վկայութիւնս երեսուն ըստ շրջագայութեան ամսոց ի ճեռն լուսնի կենցաղումս անցաւորի եւ զաւրութիւն ազգի ի հաւրէ առ որդի եւ ի թոռն, ըստ արտաքնոցն, որ ասեն կապ⁶⁵ լինել մարդոյ երեսնամենին⁶⁶: Ունի եւ տունս եւ՛ շարիւր եւ երեք, ըստ խորհրդոյն եւթանց եւ հարիւրից⁶⁷ եւ երից, թէ պարապով տեսցես, եւ ըստ իւրում աստուածընկալ հանճարոյն արարեալ Պաւղոս, զանունն իւր ոչ դնէ ի սկիզբան⁶⁸ թղթոյս, որպէս սովորն էր⁶⁹, զի մի՛ սրտառեալ քահակացեն զմուտ բանին, զի ատէին զնա հրեայքն անհաւատքն⁷⁰, զի մեծ ոք էր հատուածեալն ի նոցանէ եւ քաջ⁷¹ տեղեակ աւրինացն եւ մարգարէիցն, որովք յոյժ կսկծեցուցանէր զնոսա, եւ հաւատացեալքն, զի յստակ քարոզէր զԱւետարանն հեթանոսաց առանց թլիփատութեան եւ շաբաթու եւ խտրութեանց կերակրոց՝ եւ ոչ որպէս այլ առաքելքն, որք հրէից քարոզելով թոյլ⁷² տային զայսոսիկ կատարեկ՝ զիջանելով վասն⁷³ նորոգութեանց⁷⁴ նոցա: Նմին իրի թաքոյց⁷⁵ զանուն եւ զառաքելութիւն իւր, զի նախ իմասցին զգաւրութիւն թղթոյն կարդացմամբ եւ տեսցեն զաւրուտն եւ ապա իմասցին զթղթագիրն: Եւ Պաւղոսի է թուուղթս ստուգապէս եւ ոչ Հուկասու կամ Կուեմայ կամ Բառնաբայ⁷⁶, ըստ կարծեաց ոմանց: Քանզի նա, որ վասն ջերմն գթոյ ազգին իւրոյ⁷⁷ խնդրէր նզով լինել, զի⁷⁸ նոքա ապրէսցին⁷⁹: Նովին իսկ⁸⁰ իւրովի⁸¹

Առ երբացվոց թղթի հեղինակային պատկանելուրյան շուրջ ծագած տարակարծությունները եղել են Ռուգինսից (185-253) էլ առաջ: Վերջնականածելով Պողոս առաքյալ՝ այդ թղթի հանդեպ ունեցած հեղինակային իրավունքի վրա, այսուհանդերձ գտնում է, որ պետք է պատշաճ հասուցել վաղնական պամենությանը, որ այդ բուղբը բողել է Պողոսի անունով. Պրոտ. Ի. Թօնէնդօրֆ, Յանձնաւութեան առաջնորդ, Մ., 1992, ս. 95:

գրեաց եւ զայս թուղթ⁸² յուսով փրկութեան նոցա եւ շատ ինչ խորին խորհուրդն եւ միտս բարձրագոյնս հաւատա այսր պատգամի եւ կատարեալ աստուածաբանութիւնս, որպէս կատարեալ արանց սնընդեամբ⁸³ աւրինաց եւ մարդարէից: Եւ այնպէս⁸⁴ խորամուտ եղեալ տնտեսութեան Աստուծոյ փառաւորէ զնա ճշմարտութեամբ եւ իրաւամք⁸⁵ դատաստանի իւրոյ: Եւ հասեալ ի տեղին յայն պատշաճաւոր եւ յերկորդ ընթերցուածին յերկուասաներորդ գլխին ի յիսներորդ տանն դնէ զհանճարկուրանս զայս եւ ասէ.

«Այլ Քրիստոս եկեալ քահանայապետ»: Քանզի իրեայքն ոչ կարէին հաւատալ կատարեալ փրկութեան եւ կենաց առանց քահանայապետի եւ պատարագի եւ տաճարի եւ արեան, որոյ ուսման եւ խրատու ինքեանք⁸⁶ էին աշակերտեալք եւ սնեալք: Որոյ⁸⁷ իմացեալ աստուածակիրն Պաւորս կացուցանէ զզաւրութիւն թղթոյս ի վերայ այսր դիտաւորութեան նորոյ⁸⁸ կտակիս պաշտաւնէից նոյնպէս ունել քահանայապէտ եւ տաճար եւ պատարագ եւ արիւն եւ զամենայն ինչ, զոր ունէր աւրէնքն ունի եւ նորս յոյժ գերազանցութեամբ որքան առաւել ունիցի ճշմարտութիւն ի ստուերին, ըստ որում ասէ. «Այլ Քրիստոս եկեալ քահանայապետ»: Եւ քանզի գոյր նոցա հակառակիլ առ այն, թէ չէր⁸⁹ նա յազգէ քահանայապետիցն⁹⁰ եւ ի տանէն Ղեւեայ՝ զի՞՞րդ իցէ նա քահանայ ըստ աւրինացն: Զայս խնդիր ելոյժ յառաջագոյն ասելովն, թէ զեւտացուց քահանայութիւն չկարաց կատարեալ փրկութիւն գործել⁹¹ քաւութեամբ մեղաց ժողովրդեանն, քանզի եւ ինքն ի ներքոյ պարտուց յանցանաց⁹² կայր, եւ ընդ անձին պատարագ մաստուցանէր եւ⁹³ էին մահկանացուք, վասն որոյ բազումք փոխէին⁹⁴ զմիմեանս քահանայապետք: Եւ պատարագն, զոր մատուցանէին եւ արիւնն, զոր սրսկէին ի վերայ ժողովրդեանն, տկար եւ անզար, զի անբան էր: Վասն որոյ հազարք հազարաց եւ բիւրք բիւրոց կենդանիք այլ եւ այլ մատչէին ի զէնումն եւ ամենեքեան⁹⁵ սոքա ոչ կարէին սրբել զսիրս ժողովրդեանն⁹⁶ մատուցանողացն ի խնձէ մտացն, որ նեղէր զնոսայ դատապարտ գոլ Աստուծոյ: Եւ յաղագս այսորիկ բողոքեցին առ Աստուած զաւրութիւնք երկնից⁹⁷ եւ լաւքն ի մարդկանէ եւ նոքին իսկ աւրինացն սպասաւորքն՝ փոխել զփոքրն ի մեծն եւ զնուազն եւ զտկար⁹⁸ ի զաւրութիւն առաւելութեան, զստուերն՝ ի ճշմարտութիւն, եւ զմեղաւոր եւ զմահկանացու⁹⁹ քահանայապետութիւն յանարատ եւ յանմահ քահանայապետութիւն, եւ զանբան զողջակեզն եւ զզոհսն եւ զարիւնն յայն¹⁰⁰, որ կարաւզ է բառնալ զմեղս աշխարհի, եւ հաշտեցուցանել զնա ընդ մարդկան: Իսկ բարեբունն Աստուած եւ անհաս մարդասիրութեան անդունդքն¹⁰¹, որ զկամս երկիւղածաց իւրոց առնէ առաւել¹⁰², քան զոր խնդրեմք եւ իմանամք անձամբն եւ իւրով զթութեամբն ելից

զկամս սրբոցն եւ զթերութիւն ստուերական¹⁰³ աւրինացն եւ ինքնին եկն Քահանայապետ՝ ոչ ըստ կարգին¹⁰⁴ Ահարոնի եւ տանն Ղեւեայ¹⁰⁵, այլ ըստ կարգին Մելքիսեդեկի¹⁰⁶, որոյ ոչ պատմի ազգ ի վեր կամ¹⁰⁷ ի խոնարհ, ոչ սկիզբն կալեալ¹⁰⁸ ի պատմութեանց Գրոց եւ ոչ կատարումն մահ, այլ կայ եւ մնայ Քահանայապետ մշտնչենաւոր: Եւ այս¹⁰⁹ ոչ արտաքոյ աւրինաց եւ վկայութեան գրոց եւ ոչ լոկ հրամանաւ եւ սոսկ աւետեաւք, այլ երդմամբ չափ եւ անլոյդ վճռաւ Հաւը Աստուծոյ եւ Հոգւոյն Արոյ բերանովն Դաւթի առ որդի¹¹⁰ ասացեալ. «Երգուած Տէր անգեղ¹¹¹», այլաւքն հանդերձ. «Դու ես քահանայ ըստ կարգին Մելքիսեդեկի¹¹²», որ թարգմանի ոչ միայն Քահանայ, այլ եւ Թագաւոր¹¹³, քամնայն աստիճան բարձրագոյն, եւ զանուն մեծարգի, զոր ետ պարգևեաւք ըստ մասին որդուց մարդկան արդարոց եւ այլոց բազմաց նախախնամաբար, որովք ոչ կարացին ապրիլ համաւրէն փրկութեամբ: Զայնոսիկ զամենեսեան¹¹⁴ է լինելն երկորդ Ադամայ էառ յինքն ըստ մարմնոյն, զոր ունէր անբաւութեամբն, ըստ Աստուածութեան, քանզի զթագաւորութիւն նորա, որ ըստ տնաւրինութեան¹¹⁵ անդէն ծննդեամբն էառ ի սրբոյ կուսէն¹¹⁶ Մարիամայ՝ ծագելով ի տանէն Դաւթի եւ յազգէն ծուդայ, իսկ զքահանայութիւն եւ զմարդարէութիւն յաւուր մկրտութեան՝ իւրոյ ի Յորդանան առ¹¹⁷ ի Յովհաննէ, որ զերկոսին ունէր եւ ետ ցՏէրն, եւ մեղմանայր¹¹⁸, զոր ձայնն Հաւը եւ Հոգին Սուրբ կնքեաց՝ անմահապէս փոխելով զայն¹¹⁹ ի մշտնչենաւորութիւն Մելքիսեդեկի քահանայութեան, զոր եւ առեալ անկարաւտն Աստուած զպարգեւքս¹²⁰ զայս սրբեաց եւ ետ եկեղեցւոյ իւրում յաւիտեան, այսինքն¹²¹ լինել սմա ազգ սուրբ ժողովուրդ սեփհական¹²². Քահանայութեան Թագաւորութեան՝ մարդարէանալով զհանդերձեալսն: Վասն որոյ ասէ. «Քրիստոս եկեալ քահանայապետ»: ոչ զոհից անբանից եւ պատարագաց տկարաց, այլ՝ հանդերձելոց բարեացն, այսինքն՝ բարեացն, որ լինելոցն էր ի ձեռն նորա, որ բնաւ ոչ յումեք եղեւ: Եւ ո՞ր են բարիքն, որ լինելոց էին եւ նմա մնային. նախ մեղացն բարձումն եւ ապա մահուլուծումն, կենաց թագաւորութիւն, դժոխոց կործանումն, դրախտին բացումն, չնորհաց Հոգւոյն բաշխումն, որդեպութեան Աստուծոյ պարգեւն եւ ամենեցունց սոցա պարունակաւզն, կենաց կերակուրն եւ անմահութեան ըմպելին¹²³: Այսմ ամենայնի եկն Քրիստոս քահանայապետ, քանզի քահանայապետութիւն է ըստ մեծին Դիոնէսեա կարգ սրբազան, աստուածատեսակ հանճար եւ ներգործու-

¹⁰³ Սղմ. ձթ 4:

¹⁰⁴ Անդ:

Թիւն: Քանզի քահանայապետ յորժամ ասէ ոք՝ զամենայն բարեաց բաշխաւոն յայտ առնէ: Զայս քահանայապետութիւն մարդավայելուչ տնաւրէնութեամբն¹²² յանձին կալեալ կատարեաց Աստուածն Բան, զի զայսպիսի պարգեւս ոչ կարէին բաշխել ղեւտական քահանայագործութիւնը¹²³, ըստ որում ոչ ասաց միաւոր կոչմամբ բարոյն, այլ հանդերձելոց բարեացն, քանզի ընդ սահմանիչ¹²⁴ թուով ոչ անկանի ըստ մասին բարիքն, զոր ետ Քրիստոս եկեղեցւոյ իւրում, այսինքն՝ հաւատացելոց, «Եւ տալոց է, զոր ակն ոչ ետես եւ ունկն ոչ լուալ^{1*}»: Եւ զի¹²⁵ խորան եւ տաճար պարտ է գոլ քահանայապետին, զոր պահանջէին հրեային, ցուցանէ եւ զայն հետագա բանիւն¹²⁶.

«Մեծաւն, ասէ, եւ կատարելով եւ անձեռագործ խորանաւն²». Մի՛ խնդրէր, ասէ, արտաքոյ քահանայապետին զխորանն, քանզի մարմին նորա է խորան, զոր առ հրեայսն ասէր. «Քակեցէք զտաճարդ զայր³¹²⁷», ոչ զի այլ իմասցուք զիսրանն եւ այլ՝ զբնակիչն, քանզի է¹²⁸ ստուգապէս միաւոր բնութեամբ եւ զաւրութեամբ, կամաւք եւ ներգործութեամբ, այլ տկար եւ հրէական մտաց ասացաւ այս ի Քրիստոս¹²⁹ եւ ի Պաւուս, որ երբեմն երկինք կոչէ զմարմինն, երբեմն՝ խորան եւ վարագոյր, քանզի տաճար եւ վարագոյր եւ երկինք չտան տեսանել, զոր ինչ ընդ նոքաւք կայցէ, այսպէս եւ մարմինն ծածկէր զԱստուածութիւն եւ անջրպետէր, որք ոչ հաւատով կարէին¹³⁰ հայել ի նա, որպէս Սիմէոն եւ Յովհաննէս, եւ երբեմն Պետրոսի դաւանելն զնա: Յաղագս որոյ զնա ասէ. «Մեծ եւ կատարեալ», «զի ի¹³¹ նմա բնակէ ամենայն լրումն Աստուածութեան մարմնապէս⁴», եւ կամքն եւ ազգումն Հաւը եւ Սուրբ Հոգւոյն¹³², քանզի ոչ եթէ չափով տայ Աստուած զՀոգին Որդւոյ: Եւ զիս՞րդ չիցէ մեծ եւ կատարեալ, որ այնքան ուղղութիւնս գործեաց կատարելաբար, զոր ոչ գոյ ասել եւ ոչ զմտաւ ածել, որ զի թէպէտ ի չափ հասակի առաջնոյն Աղամայ էր մարմինն աստուածախառն¹³³, այլ ընդ սահմանափակ մեծութեան էական թագաւորութեան փառաւորեալ երկրպագի ի հրեղինաց եւ ի հողեղինաց: Վասն որոյ «Մեծաւն, ասէ¹³⁴, եւ կատարելովն»: «Ոչ¹³⁵ յաղագս Աստուածութեան միայն, քան զոր ինչ կատարելագոյն, այլ եւ յաղագս առեցելոյ¹³⁶ եւ աւծելոյ մարմնոյն եւ եղելոյ, որ-

պէս որ էաւծն, եւ համարձակիմ ասել զոյգ աստուած^{1*137}», որպէս ասէ աստուածաբանութեամբն ճոխն Գրիգորիոս Նազիազու¹³⁸:

«Եւ անձեռագործ խորանաւն», այսինքն՝ ոչ յայսց արարածոց, զհրէական խորանն եւ զտաճարն մարդիկ. ասէ, հաստատեցին, քանզի ձեռք թեսելիէլի եւ Ուրիայի¹³⁹ հաստատեցին¹⁴⁰ զխորանն վկայութեան, եւ զտաճարն՝ ձեռք ծառայիցն¹⁴¹ Սաղամոնի եւ Քրիստոս արքայի Տիւրոսի¹⁴² գործեցին¹⁴³: Բայց զայս խորան ոչ գործեաց¹⁴⁴ ձեռք մարդոյ, այլ՝ Բանն բարձրեալ բազուկն Հաւը, աստուածպետականն լոյս, որ¹⁴⁵ ոչ իրրեւ զտուն կազմեաց եւ բնակեցաւ, այլ զրոյոր բնութիւնս առեալ խառնեցաւ խառնումն նոր եւ անճառելի, անշփոթելի եւ անայլայլապէս, զոր կամցեալ Աստուածաբանին Յովհաննու յայտել¹⁴⁶ զանասելի աստուածագործ միաւորութիւն, ասաց «Բանն մարմին եղել²» ոչ փոխարկելով ի մարմին էութիւն Բանին, այլ փոխատրելով³¹⁴⁷ զտկարութիւն եւ զփոփոխականութիւն մարմնոյն յիւրն անբաւազաւր եւ յանփոփոխական լուսոյն ճառագայթն՝ պահելով զթանձրութիւն, եւ¹⁴⁸ վառելով զնա կայծակնափայլն շողիւք¹⁴⁹: Եւ զիս՞րդ, ասէ¹⁵⁰, ոչ յայսց արարածոց, զի զարարածական բնութիւնս աստուածագործեաց Տէրն, այլ զի չկամի քակել զնա յանեղ¹⁵¹ բանէն Աստուեծոյ զառեալն առողին բնութեամբն փառաւորէ¹⁵², որպէս եւ այլուր ասէ. «Յիսուս Քրիստոս երէկ եւ այսաւր նոյն ինքն եւ յաւիտեանս⁴»: Ի Տեառնէ առեալ զվստահութիւն, որ ասաց զՈրդին մարդոյ եւ զՀացն կենաց յեկնից իշեալ եւ յերկինս գոլ ընդ բանին, նախքան զհամբառնալն յերկինս: Ոչ ասէ յայսց արարածոց: Զի այս արարած կամ ի հողոյ է, որպէս զԱղամ կամ ի սերմանէ, որպէս բնաւքս: Իսկ զնա կարապետն Գարրիէլ յայտնել¹⁵³ կամելով աւր իւրում ըստ կարի, ասաց. «Որ ծնանելոց է ի քէն, սուրբ է, Որդի Աստուեծոյ⁵»: Եւ առ Յովհանէ ասէր. «Մի՛ երկնչեր, զի որ ի նմայն ծնեալ է, ի Հոգւոյն Սրբոյ է⁶»: Ամաչեսցեն յասացելոցս նեստորականացն հետեւեալքն¹⁵⁴ կարծեաց, որ զամբարտաւանութիւն¹⁵⁵ ոչ բերելով յանդնին ընդէմ այսպի-

^{1*} Տե՛ս Ա. Գրիգոր Աստուածաբան, «Ի սուրբ Պատմայ», ՄՄ, ձեռ. 948, թ. 204р:

^{2*} Յովհ. Ա. 14:

^{3*} Հմտ. Ա. Բարսեղ Կեսարացի «Ի Ծնունդն Քրիստոսի», «Հանդէս ամսօրեայ», 1968, էջ 422, թ. 44–61:

^{4*} Եր. ժԳ 8:

^{5*} Ղուկ. Ա. 35:

^{6*} Մար. Ա. 20:

^{1*} Ա. Կորնը. թ 9:

^{2*} Եր. թ 11:

^{3*} Յովհ. թ 19:

^{4*} Տե՛ս Կողոս. թ 9:

սիուղղութեան¹⁵⁶ դաւանութեան, եւ բաժանեն բանիւք սնոտեաւք զոչ-բաժանեալն իրաւք: Այլ մեք զառաքելականն գնացուք զանխուոր ճանապարհ ի փրկութիւն անձանց մերոց, եւ տեսցուք ըստ կարգի զասացեալքս¹⁵⁷, քանզի ասէ.

«Ոչ արեամբ ցլուց եւ նոխազաց, այլ իւրով արեամբն եմուտ¹⁶⁰», եցոյց հաւաստի¹⁵⁸ յառաջագոյն, եթէ Քահանայապետ եւ Խորան ինքն Տէրն է¹⁵⁹ Քրիստոս: Եւ զի գէնումն եւ պատարագ եւ արիւն պիտոյ է, եւ այն եւս¹⁶⁰ յիւրմէ է, զի զանձն մատոյց պատարագ Աստուծոյ¹⁶¹ ի Հոռ անուշից: Վասն որոյ ցուցանէ զյօյժ նուազութիւն առաջնոյն առ անհամեմատ բարձրութիւն նորոյ պատարագիս:

«Իւրով արեամբ, ասէ, եմուտ միանգամայն ի սրբութիւնսն յափ-տենականս գտեալ զբողութիւն մեղաց^{2*}», որ է¹⁶² յոյժ հրաշափառագոյն, զի միանգամ մտանելովն յաւիտենական եղիտ փրկութիւն, քանզի զեւտական քահանայապետքն ամի ամի մտանէին աւտար արեամբ ի ձեռագործ սրբութիւնսն, եւ էին ամենեքին յոյժ նուազք եւ անզաւքը: Իսկ աստ Որդին Աստուծոյ անմահականն գառն անձին¹⁶³ արեամբ եմուտ առաջի Հաւր իւրոյ: Եւ զիա՞րդ չիցէ հաւատարիմ միով մտիւն եւ միով պատարագաւն բառնալ զմեղս աշխարհի: Եւ եթէ տարակուսեսցի ոք, եթէ զի՞նչ է այս ամենայն մատուցմունք պատարագաց յամենայն երկիր մինչ ցկատարած աշխարհի, ասացուք, թէ այս նոյն մին է, զի ոչ եթէ այլ եւ այլ կենդանիք զենանին¹⁶⁴, բայց միայն¹⁶⁵ մինն՝ կենդանին յաւիտենից, որ միանգամ անարգեալ ի հրեից մեռաւ ևաչիւ կամաւք իւրովք եւ յայնմէնտէ նովին խորհրդովն եւ համարուն եւ միազգաւր զաւրութեամբն, փառաւք եւ պատուվք զենանի հաւատացելոց յաճախումն եւ ի սնունդ¹⁶⁶ եւ ի քաւութիւն քրիստոնէից, կենդանեաց եւ մեռելոց ընդդէմ խոցուման անյարդութեան եւ կատաղմանս սկզբնաչարն սատանայի: Ոչ զի սկզբամբ, չարս¹⁶⁷ եղեւ, այլ զի սկիզբն եղեւ գտանել զնա կամաւ¹⁶⁸ եւ խարէութեամբ այլոց աւանդիչ: Կարաւզ էր եւ միով պատարագաւն սպանանել զնա Տէրն կամ անդէն իսկ արկանել ի սպառնացեալ տանջանսն, բայց իրաւամբ եւ արդարութեամբ¹⁶⁹ կամի կատարել զաշխարհագործ փրկութիւն¹⁷⁰ եւ ոչ բառնա զանձնիշխանութիւն, որոց տուեալ է զնա բանիւ հանդերձ: Այլ զբոնադատող¹⁷¹ զաւրութիւն է հատ եւ¹⁷² զորջ նորա. զդժոխսն աւարեաց եւ զաւրացոյց հաւատացեալս՝ զէն տուեալ զնաչէն եւ զպուղն իւր, եւ յուսով զիաւոս անպատումս, զի նա անձնի-

խան կամաւք ջանա ի կորուստն իւր տանել¹⁷³ զմարդիկ՝ նոքա մի վերջացին բարի յաւժարութեամբ պսակել զանձինս զինեալք սոսկալ եւ աշաւոր զենմամբն, որ միշտ պատարագի, անծախապէս մինչեւ կատարելապէս ողջացին մի մարմին եկեղեցւոյ պահելով¹⁷⁴ զառաքինութիւն աւազանին կամ վերստին եկեալ յապաշխարութիւն¹⁷⁵ վասն ողջոմուկթեան Քրիստոսի եւ կենսատու արեան նորա հեղման¹⁷⁶, զի զոր միանգամ անձամբ կատարեաց մտեալ ի սրբութիւնսն՝ միշտ նոյն է մինչեւ յաւիտեան: Եւ «սրբութիւն» աստ զերկինս կոչէ անմատչելի տեղեաւն ի հողեղինաց հաւատարմագոյնս ցուցանէ զկատարեալ սրբութիւնսն¹⁷⁷, զոր արար:

«Միանգամ, ասէ իւրովն եմուտ արեամբ ի սրբութիւնսն յաւիտենականս գտեալ». Եւ ու՞ր էր թաքուցեալ եւ ծածկեալ մեր փրկութիւն, զոր եգիտ. յայտ է թէ յարաշչական գութն Հաւր եւ ի սէր նորա զերազանց, եւ ծածկեցաւ առ նմա ի հանելն զԱղամ¹⁷⁸ ի դրախտէն մինչեւ ետես զարիւն Որդուոյ իւրոյ, եւ ապա բացեալ վաղվաղակի ետ¹⁷⁹ զփրկութիւն մեր յարիւնն յայն¹⁸⁰ պատկառելի յԱստուծոյն եւ Քահանայապետին մեծի: Եւ այս է ասելն. «Յայտնեաց Աստուծած զսէրն իւր ի մեզ^{3*}», եւ թէ՝ «Խորհուրդն, որ ծածկեալ էր, յայտնեցաւ այժմ^{2*181}»: Զայն արիւն աստուծաներկ ընծայեաց Հաւր եւ էսոպ¹⁸² զհաշտութիւն մեր, եւ զնոյն աիւն կամաւք Հաւր եւ Հոգւոյն ետ փրկելոց մեզ կեանք եւ անմահութիւն եւ փրկութիւն յաւիտենից: Զի զոր¹⁸³ հանեմք ի սեղանս յայս խորհրդական ի ձեռն քահանայապետից գլուխն եկեղեցւոյ մեծ քահանայապետ, որ կա ի Սուրբ Սրբոց մատուցանէ Հաւր եւ ինքն է մատուցեալ, որ աստ է եւ անդ, Աստուծած անբովանդակելի փառաւորեալ ի բնակից, Մարդ ճշմարիտ եւ Քահանայապետ եկեղեցւոյ եւ Գառն զենեալ առաջի Հաւր, որ տեսանէր սուրբն թոհաննէս ի Յայտնութեան ի վերայ վերնագունի սեղանոյն սպանեալ. Ելթն աչաւք եւ ելթն եղծեւրաւք ի մէջ քսան եւ չորս երիցանցն պաշտեցեալ: Որքա՞ն սիրոյ եւ քանի գթոց եւ որպիսի հաւատոց պէտք են իմանալ զասացեալս: Եւ ամենայն իրաց մոռացաւնս առնել եւ փարիլ միշտ զյաւիտենական կենաւքն, որ տակաւին պահեալ կա Քրիստոսի առ Հայր. եւ յայտնելոց է եւս առաւել ի յայտնութեան աւուրն:

Զի թէ արիւն ցլուցն եւ նոխազացն եւ մոխիր երնջոցն ցանեալ զպուցեալսն սրբէր առ ի մարմնոյ սրբութենէ, որչա՞փ եւ առաւել արիւնն Քրիստոսի ի ձեռն Հոգւոյն յաւիտենականի^{3*}:

^{1*} Հոռվմ. ե 8:

^{2*} Կողու. Ա 26:

^{3*} Երր. Բ 13:

Այսպիսի ինչ է, զոր ասէ, եթէ դուք հրեայք հաւատաիք քաւիլ արեամբ եւ մոխրով, զոր այրէր¹⁸⁴ զգալիս հուր զմիս եւ զկաշի եւ զապաւառոն¹⁸⁵ անասնոց, եւ զայն առեալ արկանէին զձեաւք, ապա յայսմ մի՛ լինիր անհաւատ եւ մի՛ զարմանար տեսանելով զմիջոցն այսր պատարագի եւ այնր, զի անդ¹⁸⁶ ցուլ եւ երինջ եւ այծ¹⁸⁷, եւ նոցունց¹⁸⁸ արիւն եւ մոխիրն, եւ աստ Որդի Աստուծոյ եւ արիւնն¹⁸⁹ Աստուծոյ եւ պատարագ նոյն ինքն եւ Քահանայապետ, եւ հուր պատարագիս Հոգին Սուրբ¹⁹⁰ յափտենական, զի այնք¹⁹¹ մարմինք էին եւ զմարմին. սրբէին առ ի մարմնոյ. ասէ¹⁹², սրբութենէ, այսինքն՝ թէ¹⁹³ պղծեալ լինէր ոք¹⁹⁴ Հպելովի մեռեալ կամ¹⁹⁵ ի գազանարեկ կամ ի սերմնակաթ կամ ի բորոտ կամ կերակրեալ¹⁹⁶ ինչ անսուրբ՝ զայն միայն կարէր¹⁹⁷ սրբել մարմին¹⁹⁸: Նա¹⁹⁹ եւ ոչ զմարմին կարէր²⁰⁰ սրբել մարմին²⁰¹, զոր եւ յարտաքնոցն ոմն ասաց. Զիա՞՞րդ կարիցէ²⁰² ցեխ²⁰³ զկաւս սրբել²⁰⁴, այս է՝ մարմին՝ զմարմին²⁰⁵: Վասն որոյ եւ խիճ մտաց ուրուք ոչ հանգչիւր թէ սրբեցաք: Իսկ գործով մեղքն չունէր քաւութիւն²⁰⁶, այլ մահու մեռանէր: Բայց աստ²⁰⁷ ասէ.

«Սրբեսէ զիիղն մտացն ձերոց ի մեռելոտի գործոց անտի^{1*}»: Քանզի գործք մեղացն են, որ²⁰⁸ պղծեն զմարդն ոչ ասացեալդ²⁰⁹ վերագոյն, քանզի գործքն ապականեն զմեզ, եւ զազիրս գործեն զմեզ²¹⁰: Քանզի չիք ինչ գարշագոյն եւ 211 ատելի Աստուծոյ տեսակ, քան զոր մեղքն ստեղծագրեն²¹²: Եւ յայտ անտի է, զի անանիանքն եւ Դաւիթ զամենայն արարածն զանշունչս եւ, զշնչաւորս յաւրհնութիւն եւ ի գովութիւն Արարչին մեծարեն եւ զմեղաւորն՝ ոչ եւս²¹³, այլ մեղաւորին ասէ Աստուծուծ. «Իսկ գու ընդէ՞ր բնաւ պատմես, զարդարութիւն իմ»: Սակայն զայսպիսի²¹⁴ գործաւնեայքն, զոր սպանանէր աւրէնքն եւ զոհիւք ոչ քաւէր²¹⁵, արիւնն Քրիստոսի աւազանաւն երկնաւորս գործէ: Եւ զկնի աւազանին ապա զմեղուցեալսն եւ զզղացեալսն²¹⁶ ապաշխարութեամբ ապրեցուցանէ: Ըստ այնմ. եթէ գրաւոր աւրէնքն սպանանէր եւ հոգեւորս կեցուցանէ, քանզի ասէր զաւգտակարն, բայց զաւժանդակ²¹⁷ զաւրութիւն Հոգւոյն Սրբոյ²¹⁸ ոչ կարէր տալ, զի ծառայական էր, որ ընդ հարկան էր եւ ոչ ազատագործ²¹⁹, որպէս որդիականս եւ հոգեւորս²²⁰, որպէս եւ ասէ աստ²²¹.

^{1*} Երր. Բ 14:

«Սրբեսէ զիիղն մտաց ձերոց ի մեռելոտի գործոց անտի՝ պաշտել զմստուած կենդանի»: Ապա ուրեմն, որ ի մեռելոտի գործու²²² կան, ոչ կարեն պաշտել զմստուած կենդանի, քանզի աղտեղի գործաւք²²³ պաշտելուն կողցն էր վայելչական, որք չէին կենդանի: Իսկ ճշմարիտ Աստուծուծն ասէ. «Սուրբ եղերուք, զի ես սուրբ եմ Տէր Աստուծուած ձեր²²⁴»^{1*}, եւ «Անաւրենն եթէ մատուցանիցէ ինձ նաշին եւ խունկ, եզն եւ ոչխար, որպէս ի հայհոյըչէ եւ ի շանէ²²⁵ դարձուցից զերեսս իմ ի նմանէ»^{2*}, եւ «Ահ մեծ է անկանելի ի ձեռս Աստուծոյ կենդանւոյ»^{3*} անմաքուր կենաւք: Որպէս եւ ասէ Ուսկէբերանն Յոհաննէս. Մի ոք անսուրբ հոգով եւ աղտեղի մարմնով մտցէ աստ ի սուրբ եկեղեցիւ²²⁶: Տես, թէ քանի փառս ունի յաւէտ²²⁷ քան զհոյն տաճարի: Եւ անդ²²⁸ ոչ կարէր մտանել հապեալն յոսկը մեռելոյ, եւ գու՝ մեռեալդ մեղաւք զիա՞՞րդ համարձակիս նախ քան կենդանանալզիստովանութեամբ²²⁹ Աստուծոյ:

Եւ զասն այսորիկ նորոյ ուխտիս է միջնորդ: Զի յորժամ մահ լինիցի ի փրկութիւն վասն առաջին ուխտին յանցանաց զաւետիս առցեն Հրափրեալքն ի ժառանգութիւն յափտենական^{4*}»: Արդ ոչ միայն Քահանայապեսս եւ տաճար²³⁰ եւ պատագ է Յիսուս, այլ եւ միջնորդ, որպէս Մատուս Հնոյն, եւ եթէ ստուգաբանիցէ ոք զմիջնորդն՝ ոչ ոք է ի մարդկանէ միջնորդ, բայց միայն Յիսուս, զի միջնորդ է, որ յերկուցն ի²³¹ մէջ մտանէ, եւ ընդ եղկաքանչիւրսն ազգակցութիւն ունիցի, որպէս մարդ՝ մարդոյ: Իսկ ընդ Աստուծուած եւ ընդ մարդ ո՞ է ստուգիւ²³² միջնորդ բայց՝ Յիսուս՝ Աստուծուածութեամբն՝ Հաւը եւ մարդկութեամբն՝ մեզ, որ զերկուինն կամեցաւ իրաւս եւ հաշտեցոյց՝ զպատճառն յայլ հանելով ի սատանա, որպէս եւ էրն իսկ, վասն որոյ եւ միջնորդ կոչէ, որպէս թէ բանս տարաւ եւ երեր եւ արար խաղաղութիւն, զի չկամէր Հայր տալ մեզ զարքայութիւն, զի ցասուցեալ էր, որպէս մահապարտաց եւ ուխտազանցից՝ Աղամաւ եւ իսրայէլացովքն, քանզի ուխտ կտակի եւ դաշանց ետ նոցա, զի այնու պաշտեացեն զնա եւ կեցցեն: Եւ զի ոչ պահեցին, մտին ընդ պարտուք մահու, զոր միջնորդն յանձին կալեալ մեռաւ յաւժարութեամբ, եւ վճարեաց զմերն՝ գրելով արեամբ հւրով²³³ մեզ կտակ եւ դաշինք ուխտի նոր եւ²³⁴ վայելչական հւրոյ մեծութեան միջնորդութեամբ²³⁵ ոչ մրագիր, որպէս ուխտն կտակի հրէիցն, զի յորժամ լինիցին վասն առաջին

^{1*} Ղետ. ԺԱ. 45:

^{2*} Խայի ԿԶ 3:

^{3*} Երր. Ժ 31:

^{4*} Երր. Բ 15:

ուխտին յանցմանն մահու արժանիք, զաւետիս առցեն հրաւիրեալքն մարդաբէւք ի ժառանգութիւն յաւիտենից, այսինքն՝ զմահն Քրիստոսի մեռանին եւ զաւետիս ուխտապահացն խոստացեալ²³⁶ առցեն յաւիտենից ողորմութեամբն Աստուծոյ, որք մահու էին պարտականք եւ տարագիրք²³⁷:

Այսոքիկ այսքան: Զի²³⁸ տացուք բանիս չափ եւ գոնեա այսուիկ²³⁹ համառաւտ²⁴⁰ խնայելով յականջս մաքրեալս եւ սրբահայեացս եւ տալով ժամս հանճարաշարժ եւ կորովիմաստ մշակաց, որ մանաւանդ ճանաչեն զպարարտութիւն անդոյ եւ զվայելչական նմա զսերմանիս արկանել ճարտարակի արուեստիւ եւ զհունծսն հաւաքել բազմապատիկ ցնծութեամբ²⁴¹: Իսկ մեզ ըստ մերում հրաւիրման յուսով հաւատոյ²⁴² եկեսցէ քահանայապետն Քրիստոս բոլորակատար բարերարութեամբն իրով, գթութեամբ Հաւը եւ պարգեւաւք Հոգւոյն Սրբոյ՝ ընդ իւր ածելով զգիւրաւոր բանակս հրեշտակաց եւ զամենայն երամս արդարոց, եւ երանաւետինդութեամբ արասցեն մեզ նաւակատիս ձեռագործիս այսմիկ սրբարանիս, եւ յանուն նորա նուիրեալ տաճարիս եւ երկնաւոր իւրական փառաւքն բնակեսցէ ի սմա եւ զսա եւ զոր ինչ ի սմանէ, եւ զոր ինչ սորա է աւրհնելով աւրհնեսցէ առատածեռն բաշխմամբ յանծախական գանձուցն իւրոց տալով բիւրաւոր փոխարէնս աշխատողացն ի սմա եւ յուսողացն անսպառ յաւիտենիւ: Քանզի ըստ սրբազանին իդնաստիոսի, այլատարազ առաքինութիւնք մարդանմանք են, իսկ եկեղեցի շինեալն բնակարան փառացն Տեառն աստուածանման է: Որ եւ եղիցի ձեզ շինողացդ եւ այժմու ընծայողացդ աւրհնութեամբ եւ տքնութեամբ քահանայապետի եւ քահանայից եւ բանարարացդ եւ սրբազան ժողովրդոց²⁴³, իշխանաց եւ իշխեցելոց ի կարգի կոչմանդ ձերում²⁴⁴ հաւատարիմ գտանել եւ վարձատրիլ, եւ ի հասեալ ժամու²⁴⁵ նորանալ եւ եկեղեցանալ ի փառս Հաւը եւ Որդույ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ծագին մշտին, ամէն, ամէն եւ ամէն²⁴⁶:

ՏԱՐԾՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Խորագիր. Ե Ի բանն որ ասէ. «Այլ Քրիստոս եկեալ քահանայապետ»՝ Վարդանայ սուրբ վարդապետի արարեալ:

Թնագիր. 1 Ե անստուերի: 2 Ե քարքան: 3 Ե լուսո: 4 Ա անմոլար: 5 Ա չիմ ծագմանէ: 6 Ե չիմ ի: 7 Ե յեցեալ: 8 Ե Փեսայն ի: 9 Ե կոչեցաւ փիս. կազմեցաւ: 10 Ա չիմ իմ: 11 Ա նշարտութեան առ ընթեր աւրինակին: 12 Ա զնառագայր: 13 Ա ասէ: 14 Ե եկեղեցի է: 15 Ա հաւատացեալք փիս. հաղորդիլ: 16 Ա որպէս եւ փիս բայց սակայն: 17 Ա ընթիանուր: 18 Ե ս-

գեստ փիս հանդերձ: 19 Ա մի կերակուր յԱստոածաշունչ փիս մի է ... աստուածային: 20 Ե կոչեցեալ լինի եւ յարանունութեամբ փիս կոչի ... յարանունութեան: 21 Ե չիմ եւ տանար: 22 Ե եկեղեցի զի ըստ երեւելի մասանցն («զի ... մասանցն» նշանակված իրրեւ սիսալագրություն): 23 Ա յազգական: Ե յանագական: 24 Ա նիւրոյ: 25 Ե ի քարո եւ ի փայտո: 26 Ե զրո է: 27 Ե Թագաւորին Աստուծոյն իմոյ եւ Տեառն թիսուփի Քրիստոսի: 28 Ա սս է փիս ասի: 29 Ա սմա: 30 Ե յոլովից տեսակ ժողով լինի փիս յոլովից ... ի նա (Ա ի սա): 31 Ե եկեղեցուցեալ Հոգին Սուրբ զժողովուրդս փիս եկեղեցուցեալ է զժողովուրդս: 32 Ե չիմ իրամանաւ ... Սրբոյ: 33 Ա եւ թէ: 34 Ե չիմ Սրբոց: 35 Ե վստահութիւն եւ իմաստութիւն: 36 Ե գտանիմ իմով կրտսերութեամբս փիս գտանիմք ... յետնութեամբս: 37 Ե վստահցեալ փիս յուսացեալ: 38 Ա յանարդմեծար: 39 Ա առաջինս: 40 Ա բանի ծանալքութեան: 41 Ե պատկառի իրամանաստուրսդ: 42 Ե սիրալիր: 43 Ե հայրական եւ եղբայրական: 44 Ե հաւանեալ: 45 Ե չիմ առաջի: 46 Ե յանահման: 47 Ե փոքր ինչ ցաւզ իմովս սակաւատար մտաւս: 48 Ա քահանայական աստիճանին փիս աշտանակին քահանայական: 49 Ե յարդարեալ փիս ազդ արարեալ: 50 Ե փծուն: 51 Ե իմովս: 52 Ե տեղւոյս եւ ժամուս: 53 Ա չիմ կազմեալ: 54 Ե չիմ ըստ կարգի: 55 Ե ձեզ նախ: 56 Ե աղաւերից եւ աւրինութեանց (Ա աւրինութեան: 57 Ա Քրիստոսին: 58 Ե չիմ եւ դրախտին: 59 Ա բիւրոյն: 60 Ե Աստուծոյ տայր: 61 Ա էկաս: 62 Ե անդրանկանցն: 63 Ա զբուխոս: 64 Ե գուցեալ: 65 Ա պապ փիս կապ: 66 Ե երեսնամենու: 67 Ա հարիւրոյ: 68 Ա սկիզբն: 69 Ե եւ յայլսն փիս սովորն էր: 70 Ե անհաւատք: 71 Ե չիմ քաշ: 72 Ե չիմ բոյլ: 73 Ա չիմ վասն: 74 Ա նորութեանց: 75 Ե քաղոյն: 76 Ե Ղուկա կամ Բառնարա կամ Կղեմա: 77 Ե իւր: 78 Ե թէ: 79 Ա ապրէին: 80 Ա չիմ իսկ: 81 Ա յուսով փիս իւրովի: 82 Ե զբուղք զայս: 83 Ե չիմ եւ կատարեալ ... սննդեամբ: 84 Ա որպէս: 85 Ե չիմ եւ իրաւամբ: 86 Ե նուա փիս ինժեանք: 87 Ե Զոր: 88 Ե նոր: 89 Ե ոչ էր փիս. չէր: 90 Ե քահանայցն: 91 Ե առնել փիս գործել: 92 Ե չիմ յանցանաց: 93 Ա չիմ ընդ անձին ... եւ: 94 Ե փոխեցին: 95 Ա ամենիեան: Ե ամենենէին: 96 Ե չիմ ժողովրդեան: 97 Ե զարութեամբ փիս զարութեանց երկնից: 98 Ե զուկարն եւ զնուազն: 99 Ե զմահանացու եւ զմեղաւոր: 100 յայգ: 101 Ե անդունիք: 102 Ա առաւելապէս: 103 Ե հրեական փիս ստուերական: 104 Ե կարգի: 105 Ե չիմ եւ տանն Ղեւեայ: 106 Ա Մելքիսեդեկիայ: 107 Ե եւ ոչ փիս կամ: 108 Ա ընկալեալ: 109 Ա այլ: 110 Ա որդիս: 111 Ե քագաւորեալ: 112 Ե զամենեսին: 113 Ա չիմ նորա ... տնաւրէնութեան: 114 Ե չիմ սրբոյ կուտէն: 115 Ա չիմ իւրոյ ի Յորդանան առ: 116 Ե որ սեփական տէրն էր այս շնորհաց փիս որ զերկուսն ... մեղմանայր: 117 Ե փոփոխելով զնոսա: 118 Ա պարգեւս: 119 Ե այսինքն է: 120 Ե չիմ ժողովուրդ սեփական: 121 Ա ըմբելին: 122 Ա տնաւրինութեամբ: 123 Ա քահանայապետին: 124 Ե սահմանեալ: 125 Ե զաս զի: 126 Ե չիմ ցուցանէ ... բանիւս (Ա հետակա): 127 Ե զայս: 128 Ա մի է: 129 Ե Տեառնէ փիս Քրիստոսէ: 130 Ե կարէին հաւատով: 131 Ե չիմ ի:

132 В Հոգւոյն Սրբոյ: 133 В աստուածախառն մարմինն: 134 В ասէ մեծաւն: 135 В Որ փխ Ոչ: 136 В առելոյ: 137 А զուգաստուած: 138 В Գրիգոր աստուածարանութեամբ նոխացեալն: 139 А Ուրիշ: 140 А գործեցին: 141 В չի՛ ծառայիցն: 142 В չի՛ արքայի Տիւրոսի: 143 А չի՛ գործեցին: 144 А կազմեաց: 145 А չի՛ որ: 146 В յայտնեալ: 147 В փոփոխելով փխ փոխարելով: 148 А այլ: 149 А նշուղիմ: 150 А ասէ թէ: 151 В յանեզր փխ յանեղ: 152 В առ իւր բնուրեամբն փխ առողին ... փառաւորէ: 153 В յայտնեալ: 154 А հետեւեալք: 155 А զամպարտաւանութիւն: 156 В ուղղափառ: 157 В զասցեալսն: 158 В չի՛ հաւասոտի: 159 В չի՛ Տէրն է: 160 В այնպէս փխ այն եւս: 161 В չի՛ Աստուծոյ: 162 В է ոճ: 163 В անձամբ: 164 В մեռանին փխ զենանին: 165 А չի՛ միայն: 166 В խորհրդով հաւատացելոց զենանի յանախումն եւ ի սնունդ փխ խորհրդովն ... ի սնունդ: 167 А չար սկզբմամբ: 168 В կամովին: 169 В արդարութեամբ եւ իրաւամբ: 170 В զաշխարհն փխ զաշխարհագործ փրկուրին: 171 В զրոնադատողական: 172 А չի՛ եւ: 173 В խարելով փխ տանել: 174 В պատելով: 175 А կոչելով ապաշխարութեամբ: 176 А հեղմամբ: 177 А փրկուրին փխ սրբութիւնն: 178 В չի՛ ի ... զԱդամ: 179 В եղ: 180 В չի՛ յայն: 181 В այժմ յայտնեցաւ: 182 А էած: 183 А որ: 184 А այրէ: 185 А զապաւառ: 186 А այն: 187 В եւ այծ եւ երինջ: 188 А նոցուն: 189-190 В Քահանայ եւ Պատարագ եւ Սեղան եւ հուր Պատարագի Հոգին փխ արիւն ... Սուրբ: 191 В այն: 192 В չի՛ ասէ: 193 В որ: 194 В լինէին փխ լինէր ոֆ: 195 А եւ: 196 В կատարեալ փխ կերակրեալ: 197 А կարէ: 198 А չի՛ մարմին: 199 В չի՛ նա: 200 А կարէին: 201 А չի՛ մարմին: 202 В չի՛ կարիցէ: 203 А ցիխ: 204 В մարէ: 205 В չի՛ այս է՝ մարմին՝ զմարմին: 206 В բողութիւն: 207 А այս: 208 А չի՛ են, որ: 209 А ասացեալքս: 210 А եւ հոգեալ գործն եւ փխ գործն զմեզ: 211 А չի՛ գորչագոյն եւ: 212 В ստորագրեն: 213 А չի՛ եւս: 214 А այսպիսի: 215 В եւ զոհին ոչ կարէին փրկել փխ եւ զոհիւ ոչ բաւէր: 216 В զննչեցեալսն փխ զզչացեալսն: 217 В զյաւժանդակ: 218 А չի՛ Սրբոյ: 219 В ազատական: 220 В այս հոգեւոր փխ եւ հոգեւորս: 221 В չի՛ ասս: 222 В գործն: 223 В գործով: 224 А չի՛ Տէր ... ձեր: 225 В ի շանէ եւ ի հանջէ: 226 В աղտեղի խորհրդով եւ անսուրը գործով մտցէ յեկենեցի փխ անսուրը ... եկեղեցիս: 227 В չի՛ յաւէտ: 228 В Անդր փխ եւ անդ: 229 А զինոստովանութեամբ կենդանանալ: 230 В չի՛ եւ տանար: 231 А չի՛ ի: 232 В չի՛ ստուգիւ: 233 В Իւրով արեամբ: 234 А չի՛ եւ: 235 А միջնորդութեան փխ մեծութեան միջնորդութեամբ: 236 В խոստացեալ ուխտապահացն: 237 В չի՛ որք ... տարագիրք: 238 В չի՛ Զի: 239 В այսմիկ: 240 В համ: 241 В բաւականապէս համարին փխ նմացսերմանիս ... ցնծութեամբ: 242 В հաւատոց: 243 В ժողովրդոց: 244 В ձերոյ: 245 А ժամս: 246 В չի՛ ծագին ... ամէն:

ԺԵ

Ի ՅԱՅՑՆՈՒԹԵԱՆՑ ՅՈՎՀԱՆՆՈՒ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ
 ԱՆԴՐԷԻ ԵՒ ԱՐԵԹՈՒՍԱՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԿԵՍԱՐՈՒ
 ԿԱՊԱԴՈԿԱՑԻՈՅ ՎԱՍՆ ԽՈՎՎՈՒԹԵԱՆ ԵԿԵՂԵՑ-
 ԻՈՅ, ՅՈՐ Ի ՍԿԶԲԱՆԷ ԵՒ ՈՐ Ի ԶԵՌՆ ՆԵՌԻՆՆ, ԶՈՐ
 ՅԱԻԵԼԵԱԻ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՊԵՏՆ ՎԱՐԴԱՆ

«Եւ բացաւ տանարն Աստուծոյ, որ յերկինս, եւ երեւեցաւ տապանակն Աստուծոյի տանարն իւր: Եւ եղեն փայլատակմունք եւ ձայնն եւ որոտմունք եւ շարժմունք, կարկուտք մեծամեծք: Եւ նշան մեծ երեւեցաւ յերկինս. Կին մի՞շ արկեալ զիւրեալ զարեգակն եւ զլուսին ի ներքոյ ոտից նորա² եւ ի վերայ զլինոյ նորա պսակ յաստեղաց երկոտասանից, եւ էր յղի եւ երկնէր յերկն: Եւ երեւեցաւ այլ նշան յերկինս, եւ ահաւասկի վիշապ հրեղէն մեծ, որոյ էին զլուսին եաւրն եւ եղջիւրք տասն եւ ի վերայ զլինոյ նորա եաւրն խոյր եւ տրտունք նորա բարշէր մինչեւ յերրորդ մասն աստեղաց երկնից, եւ բնկեաց զնոսա յերկիր: Եւ վիշապն կայր առաջի կնոցն, որ կամէր ծնանել, զի յորժամ ծնցի կին զմանուկն՝ կցէ զնա վիշապն: Եւ ծնաւ կին որդի արու, որ հովուսցէ զժողովուրդ իւր գաւազանաւ երկարեաւ, եւ յափշտակեցաւ որդի նորա առ Աստուծուած, եւ կինն փախեաւ յանապատ, որ էր պատրաստեալ նմա անդ տեղի յԱստուծոյ, զի կերակրեսցին զնա աւուրս հազար ամ երկերիւր եւ վարտուել:

Եւ եղեւ պատերազմ յերկինս Միհայէլ եւ հրեշտակէ իւր կոռուէին ընդ վիշապին եւ վիշապն կոռուէր հրեշտակաւք իւրովք, եւ ոչ կարացին զդէմ ունել եւ տեղի ոչ գտաւ յերկինս: Եւ անկաւ վիշապ մեծ եւ աւճն առաջին, որ անուանեալ կոչի թեեղզերուղ եւ սատանա, որ մոլորեցոյց զամենայն տիեզերս, առիւծն անկաւ յերկիր եւ հրեշտակէ նորա անկան ընմա: Եւ լուայ ճայն յերկինս, զի ասէր. Արդ, եղեւ փրկութիւն եւ զարութիւն եւ արքայութիւն Աստուծոյ մերոյ եւ իշխանութիւն աւծելոյ նորա, զի անկաւ չարախաւսն եղարաց մերոց, որ չարախաւաւէին զնո-

Աղրյուրներ

A = ՄՄ, ձեռ. 4139, թ. 378-387ա:

B = ՄՄ, ձեռ. 5862, թ. 283-286թ:

C = ՄՄ, ձեռ. 5443, թ. 273-279թ:

ցանէ առաջի Աստուծոյ եւ Տեղան մերոյ զաիւ եւ զգիշեր: Եւ նորայադրեցին նմա արեամբ գառինն Աստուծոյ եւ բանի վկայութեան նորա եւ ոչ հաշտեցան ընդ վիշապին: Վասն այսորիկ ուրախ լիցին երկինք եւ ամենայն, որ բնակեալ է ի նոսա: ՎաՇ երկրի եւ ծովու, զի անկաւ վիշապ առ ձեզ, որ ունի զցասումն բազում: Տեսեր, զի սակաւ ժամանակ եկաց, եւ յորժամ ետես վիշապ, թէ անկաւ յերկիր զիետ եղեւ կնոշն, որ ծնաւ զմանուկն արու եւ տուաւ կնոշն թեւ արծուոյ մեծի, զի բոյցէ յանապատ, ուր կերակրի անդ ժամանակ եւ ժամանակս եւ կէս ժամանակի յերեսաց աւճին, եւ եեղ աւճն զրիւն ի բերանոյ իւրմէ զիետ կնոշն իրեւ զգետ, զի ընկդ մեսցէ: Եւ աւգնեաց երկիր կնոշն եւ բացեալ զրերան իւր եկու զգետն, զոր եեղ վիշապն: Եւ ցասեաւ վիշապն կնոշն եւ զնաց պատերազմել ընդ զաւակի նորա եւ որք պահեն³ զպատուիրանս Աստուծոյ, որ վկայութիւն թիսուսի Քրիստոսի ^{1*}:

Գլուխ⁴ պատուիրանացն Աստուծոյ առաջնոյն եւ երկրորդին^{4*} զսէրն տեղեկացեալ գիտացաք առ Աստուծած եւ առ մարդիկ, որպէս եւ յայտնի է իմաստնոցդ^{4*}, եւ չեն ինչ պիտոյ վկայական ստուգութիւնք, այլ եւ չիք նորա սահման որպէս եւ ոչ Աստուծոյ, քանզի «սէր ոչ երթք անկանին»^{5*} մեծ գոլով եւ անոլորտ քան զյոյս եւ զհաւատ, ըստ որում եւ զորաւոր զնա ասեն եւ ուժեղ արք աստուածամերձք, որ եւ զԱստուծ անգամ յաղթեաց տալ զՄիածինն յաղագս ապստամբ ծառայիցս ի մահ ինաչի, որով մեռաւ մահ, կործանեցան դժոխք եւ բացան դրունք թագաւորութեան երկնից, եւ անդ հրաւիրեցան ցրուեալ եւ ճապաղեալ որդիքն Ադամայ եղեալ որդիք Աստուծոյ եւ^{4*} հաւաքեալք ի մի հաւատ միոյ հովուին՝ ձեռաւք եւ ձայնիւ ժողովեալք ի զանազան վարուց եւ ի պաշտամանց, ուստի յարանունաբար կոչեցաւ եկեղեցի՝ շինեալք ի վերայ հիման առաքելոց եւ մարգարէից, այսինքն է՝ հաւատտն անխափուտ ի նոցանէ քարոզեալ, որ տարածեալ աստուածաբար զոդիս իւր ընդ չորք անկիւնս աշխարհի աւր ըստ աւրէ ընդունի աճմամբ զմանկունս իւր, զորս անախտ երկամբ ծնեալ ածէ ի փառս Քրիստոսի, որոյ յարացոյցն ձեռագործ շինուածք, որք չերմն սիրովն, որ առ Աստուծած հաւաքին ի քարանց եւ ի փայտից, սերտ հաւատով եւ անթերի յուսով քրիստոնեայք պատրաստեն տաճար փառազարդ ի բնակութիւն եւ ի հանգիստ Աստուծոյ՝ փոխարինելով Տեառն իւրեանց սիրով որպէս եւ նա զհաւատտն հաւաքարան բոլորից

^{1*} Թայտ. ԺԱ. 19-ԺԲ 1-18:

^{2*} Ա Կորնի. ԺԲ 8:

^{3*} Զի՞ ՆԲՀ:

եւ զվերին Երուսաղէմ հանգստարան յետաստացս ^{4*-4}, որպէս ասէ մեծն իդնատիոս բանիւ Յովհաննու Առաքելոյ եւ Աւետարանչի, եթէ ասաց սրբազնակատարն մեր մեծն Յովհաննէս, եթէ Ամենայն առաքինութիւն, զոր առնեն մարդիկ, նշանակէ մարդկան սիրոյն առ Աստուծած, իսկ եկեղեցի շինեալն նման է սիրոյն Աստուծոյ, որով նայ սիրեաց զմեզ եւ շինեաց զեկեղեցի: Եւ քանզի սէրն է արմատ եւ հիմն շինուածոյ եկեղեցւոյ, զոր Աստուծ շինեաց, եւ զոր քրիստոնեայք շինեն նմանեալք ^{4*} Աստուծոյ, վասն այսորիկ եղաւ բնաբան աւր Հնութեան նաւակատեաց եկեղեցւոյ ի Յայտնութեանէ տեսլեան սիրեցելոյն ի Քրիստոսէ մեծին Յովհաննու, որ յաճախ գրիչ եւ թարգմանիչ է սիրոյն, որ տուաւ ի Տեառնէ նոր պատուիրան կերպ եւ տիպ երեսաց ^{4*} աշակերտութեան իւրոյ, զորոյ զխորագոյն խորհուրդն եւ զանճառելի եւ զորպիսութիւն Կաթողիկէ եկեղեցւոյ ետես մաքրեալ հոգով զկնի բազում ինչ գրելոյն առ եւթն եկեղեցիսն, որ յԱսիայ յաղագս եւթն ցասմանն ^{4*}, որ գալոց էր յաշխարհս, զոր նշանակեաց հնչմունք եւթն փողոցն ի ձեռս եւթն հրեշտակացն, յետ որոյ յաւել եւ ասաց. եթէ ^{4*} «Ա. Ա նշան երեւեցաւ յերկինս. Կին մի արկեալ զիւրեաւ զարեցակն եւ զլուսին».

Վասն այսր Յայտնութեան ^{4*}, որ է սքանչելի ցուցակութիւն տեսլեան սրբոյն Յովհաննու⁵ Աւետարանչի, թէպէտ եւ ոմանք ի վարդապետացն առաջնոց կարծեաւք գնացին առ սա, որպէս պատմէ եւսերի յեկեղեցական պատմութիւնս, սակայն պարտ է գիտել, թէ ոչ ամենեւին արհամարհեցին զնա, որպէս եւ զթուղթն երայեցւոց, եւ զոմանս ի թղթոցն Կաթուղիկեաց, զոր եւ այժմ ընդունի եկեղեցի: Բայց տեսաք յերանելեացն նախ քան զմեզ հարցն սրբոց զայս յայտնութիւն իբր արդարեւ առաքելական գիրս ընդունելի: Ուստի եւ ոմանք մեկնեցին եւ այլք վկայութիւնս ընկալան ի սմանէ որպէս յարդար եւ յառաքելական գրոց, որոց անուանքն յայտնապէս պատմէ ի մէջ եկեղեցւոյ, որպէս մեծ հայրապետն Աղեքսանդրու Աթանաս, որ թարգմանեաց զշին եւ զնոր Կտակարանս, հաճեցաւ ի սմանէ ի բազում տեղիս վկայութիւն առնուլ, նա եւ մեծն Բասիլիոս ի բանսն, որ վասն Քրիստոսի եւ նորին եղբայրն Գրիգոր Նեւսացի ի բանն, զոր խաւսեցաւ յայսմ քաղաքի ի ժողով եպիսկոպոսացն, այլ եւ Աստուծածաբան ի բանն, որ վասն Որդւոյն, եւ յեւր հրաժարականն, եւ Կիւրել Աղեքսանդրացի ի գիրս Գանձուցն ի բազում տեղիս պիտանիս համարեցաւ, զոր ի սմանէ վկայութիւնսն, եւ Հիպողիտա հայրապետ Հռոմայ ի մեկնութեան Դանիէլի: Ունիմք եւ այլ վկայս հաւասար սոցա ի սրբոց հարցն, որք հաստատեցին գոյ զսա Յայտնութիւն Յովհաննու Աւետարանչի: Զինչ պարտ է ասել եւ զերանելին երինիոս, որ ինքն վկայէ եւ

^{4*} Զի՞ ՆԲՀ:

զայլս, որ նախ քան զինքն ի մէջ ածէ: Նա եւ Որոգինէս ոչ միայն ընկալաւ զսա, այլ եւ մեկնութիւնս եղ ի վերայ սորին: Արդ, եթէ առ արթայտնութիւն կարծեաւք գնամք՝ զսուրբս եւ որք սմին վկայեցին, արհամարհէմք. զի թէ սա անընդունելի թուիցի մեզ՝ անընդունելի լիցին եւ ընդունողք սորին, զոր մի լիցի զմտաւ ածել, այլ նոցին եւ մեզ հետեւել: Խոստովանիմք զսա ճշմարտապէս գոլ յայտնութիւն Քրիստոսի առ երանելի Աւետարանիչն Յովհաննէս, զոր ետես ի Պատմոս կղզին, որպէս և բանքդ իսկ ցուցանէն: Եւ իմանամք զսա տեսութիւնս ոչ զգալի աչաց և կամ անրջական երազոց երեւոյթ, այլ ներքին մարդոյն հայեցողութեամբ տպաւորութիւն Յայտնութիւնս կերպարանեալ իմանալի երեւմամբ, զի նորա միջնորդութեամբ յայտնեցի հաւատացելոց ծածուկ և սքանչելի խորհուրդ Աստուածութեան եւ երկնայնոցնա կարգաւորութիւն պաշտաման, զի անհաս էր այս ի մարդկանէ մինչեւ ցայս վայր, մանաւանդ թէ եւ անկար մարդիք զայսպիսի իմաստ ստանալ, ըստ որում ասաց Քրիստոս առ Նիկոդէմոս, թէ՝ «զերկրաւորս ասացի ձեզ եւ ոչ հաւատացիր» եւ այլն: Իսկ պապա յորժամ հաւատսն ծաղկեցաւ առ սրբովք առաքելովքն եւ մանկունք եկեղեցւոյ զամենայն տնաւրէէնութեան խորհուրդն Քրիստոսի, որ յերկրի եղեւ ուսան եւ հաւատացին, կամեցաւ պապա մարդասէր Տէրն եւ երկնային խորհրդոցն զնոսին ներհմտացուցանելի ձեռն Յայտնութեան, որ առ սիրեցեալ աշակերտն եւ ցուցանել, թէ որքան է պատրաստեալ յԱստուծոյ բարիք սրբոցն յերկնից թագաւորութեան, ընդունել այլսն ամենայն ճառէ եւ զայս.

«Բացաւ, ասէ, տաճարն Աստուծոյ, որ յերկինս ^{1*}».

Բանի երկինն ոչ զգայապէս, այլ՝ յիմանալի աչացն տեսութեամբ: Եւ այս վասն այսորիկ, զի զհալածեալ եւ անդ ամրացեալ եկեղեցի անդրանկացուսէ երանելիս: Արդ «տաճար Աստուծոյ» ասէ զերկնային խորանին վայելչութիւնս:

Իսկ «տապանակն Աստուծոյ», որ ի նմա, գՔրիստոս աստուածացեալն մարմնով, որոյ ապացոյց եղեւ տապանակն: Քանզի ի նորա մարմնոյն տապանակ բնակեցաւ ամենայն լրումն Աստուածութեան մարմնապէս:

«Ուստի եղեն փայլատակմունք եւ ճայթմունք». Զգախճան աշխարհի նշանակէ եւ զնուովութիւն ի վերայ ամենայն ամբարշտաց, որ գալոցն է, եւ «զշարժումն»՝ զփոփոխումն կարգ նոցին աւրինադրութեանց, իսկ «կարկուտն»՝ զպատուհասն:

Եւ դարձեալ թէ⁶

«Այլ նշան երեւեցաւ յերկինս. Կին մի արկեալ զիւրեաւ զարեգակն եւ զլուսին». «Նշանն» հրաշալից եւ զարմանալեաց է անուն անծանաւք

եւ անսովոր իրաց, զոր թէ զվերջին վանկն⁷ առաջի դնեն «աննիշ ասի. չնաշխարհիկ եւ նորահրաշ իրք, զի^{7*} այն, որ ասաց Քրիստոս առաքելոց, թէ՝ «Բազում ինչ ունիմ ասել ձեզ, այլ ոչ կարեք հանդարատել այժմ», զի անկատարք էին: Իսկ յորժամ զաւրացան հաւատով եւ Հոգւով Սրբով, ապա սիրելոյն իւրոյ եւ արժանաւոր խորհրդակցի եւ լանջագեղ կամարին Յովհաննու յայտնեաց իրս չքնաղ, զոր «նշան մեծ» ասէ, «երեւցաւ ⁸», քանզի ոչ առնէ Տէր իրս ինչ, եթէ ոչ նախ յայտնեացէ յունկն առաջից մարգարէից իւրոց⁹ զոր ոմանք ի սուրբ Աստուածածինն առնուն, որ ի յերկինս ել երկնաւոր Որդւովն զգաւրութիւն Բարձրելոյն «արկալ զիւրեաւ» իրբեւ «զարեգակն եւ զլուսին ի ներքոյ», ոտիցն ունելով¹⁰ որ է առաջին մատեան լուսատու ժամանակին, որ նախքան զերեւումն Արեգական արդարութեան այնու լուսով սնեալ Կոյսն եւ ի նմին լուսոյ աւետարանեալ, ըստ այնմ. «Ճրագ է բան ոտից իմոց ^{2*}», եւ թէ՝ «Կոյսն յղասցի ^{3*}», զոր պսակեցին երկոտասան աստեղաւք նախապետքն բանիք իւրեանց, զի Յովսէփ ի ձեւ աստեղացն տեսանէր զեղբայրս իւր, իսկ վշտաւք ծնունդ եւ «նշելն յերկնելն», զի խորվեցաւ Հերովդէս եւ ամենայն երուսալէմ: Այլ եւ ի կարծիս չնութեան զրպարտեալ լինէր Կոյսն, եւ տային նմա ջուղիք փորձութեան մինչեւ յայտնի եղեւ յղութիւն ի Հոգւով Սրբոյ եւ վիշապն սատանա բազմապատիկ ջանաց փորձել զնա մինչեւ յարեաւ Տէրն եւ վերացաւ յերկինս: Իսկ սուրբն Մեթոդ¹⁰ եւ իրինիոս եւ այլ մեկնիչքն ասեն, եթէ Տեսիլն Յովհաննու չի պարտ եղեալ¹¹ իրաց գոլ յայտնիչ, այլ՝ առաջիկայ ժամանակին եւ հանդերձեալ իրաց նախատեսութիւն է, որ է ստուգապէս բացայայտութիւն սրբոց^{11*} եկեղեցւոյ, զոր առնու ի դէմս կնոջ, զի ծննդկան եւ աճուն է միշտ աւազանաւուն եւ հրաւիրեալ մարգարէիւր, թէ՝ «լուր դուստր եւ տես» եւ դարձեալ թէ՝ «Կացցէ դշոյ» ^{4*} ի յաջմէ քումմէ», եւ թէ՝ «Արի եկ հարսն ի Լիբանանէ» «ի լեառն զմոնենեաց¹² եւ ի բլուրն կնդրկի ^{5*}» եւ ի հովանի վիմին առ նախապարիսպն, եւ որ ինչ այսպիսի բանքն են¹³. «Զիւրեաւ արկ զարեգակն»՝ զամենայն Սուրբ Երրորդութիւն, յոր մկրտի հաւատով. «արկեալ զիւրեաւ» եւ պաշտէ ուղիղ խոստովանութեամբ եւ անարատ վարուք¹⁴:

^{1*} Յովհ. ԺԶ 12:

^{2*} Սղմ. ՃԺԸ 105:

^{3*} Խայի Է 14:

^{4*} Սղմ. ԽԴ 10, 11:

^{5*} Երգ Դ 6, 8:

«Եւ զլուսին ի ներքոյ ոտիցն». զի գէջ բնութեամբն մերձ է ջրոյ աւազանին¹⁵, ուր առաջին դնէ զոտն, որ հաւատայ եւ սրբէ զմեղսն եւ մաքրէ աւազան¹⁶, որպէս լուսին՝ զաւգտ^{16ա}, այլ եւ զաւրէնսն է իմանալ զլուսին փոփոխական, զոր¹⁷ Տէրն փոխեալ¹⁸ յաւետարանն լնլով զթերին կատարեաց զլուսնին, ըստ մարդարէին, թէ՝ «Յաւուրս¹⁹ նորա եղեւ խաղաղութիւն, ծագեսցի մինչեւ կատարեսցի լուսին^{1+19ա}»: «Եւ ընդ ոտիւմ» ասէ²⁰ քանզի խարիսխ եւ հիմն եւ արմատ է առաջին²¹ աւրէնքն նորոյս: Այլ իրեւ զոտք առաջին եւ ոչ²² զգլուխ: Բայց²³ չեն զատեալ ի միմեանց, այլ՝ միաւոր իբրեւ²⁴ զանդամս, եւ համեմատին ընդ միմեանս, որպէս զմիոյ Հոգւոյ պարգեւք, եւ երկոքեան²⁵ Հոգեւորք, ըստ Պաւոսի:

«Եւ ի վերայ զիխոյ նորա պսակ յաստեղաց երկոտասասմից», որք են բանք պայծառք իբրեւ զաստեղս երկոտասան առաքելոցն քարոզչացն եւ է²⁶ նշանակ արիաբար յաղթողաց^{26ա}, ըստ մարտիւրոսացն գնացից՝ արիական եւ պսակաւոր նահատակացն սրբոց որք են լրութիւնք եւ քարինք պաղպաղունք եւ փայլատակեալք յաւրինման կաթողիկէ եկեղեցւոյ:

«Եւ էր յդի եւ բազում վշտաւմ մերձ էր ի ծնանել եւ երկնէր յերկն»: «Յղի» ասի եկեղեցի յիւրաքանչիւրոցն ծնունդ բոլորից քրիստոնէից, յորս կերպարանի Քրիստոս Աստուած նախ երախայութեամբ եւ պարզ բանհւք դայեկեալք²⁷ եւ «բազում վշտաւք», ըստ Պաւոսի Առ Կորնթացիսն ասեկոյն²⁸: «Ես ծնայ զձեզ^{2*}», եւ Գաղատացւոցն, թէ՝ «Դարձեալ երկնեմ մինչեւ նկարեսցի Քրիստոս ի ձեզ^{3*}»: եւ զի «վշտաւք» ասի, այսինքն²⁹ տկարութեամբ եւ ահիւ եւ դողութեամբ³⁰ բազմաւ եղէ առ ձեզ^{4*}»: Քանզի եւ յոլով վաստակին վարդապետ³¹ ի յուսուցանելն եւ ի խրատելն զցայդ եւ զցերեկ, զի մի լիցին արինապարտք չչուցանելով ազդարար փողով զսուրն սպառնացեալ:

«Եւ երեւեցաւ այլ նշան յերինս». «Եւ³² վիշապ հրեղէն որոյ գլուխ եւթն եւ եղերք տասն՝ եւ ի վերայ զլիխոյն եւթն խոյր: եւ տըտուն նորա քարչէր մինչեւ յերրորդ մասն աստեղաց եւ ընկեց զնոսայ³³». «յերկինս» է սկիզբն արարածոց Տեառն լեալ խաղաղութիւն հրեշտակաց նորա³⁴: եւ զի «յերկինս» ասաց. զաւդու է իմանալ «երկին» ըստ սովորութեան Գրոց, շատոց նմանեցուցանէ³⁵, թէ՝ «Թուչուն երկնից եւ հրեղէն» յաղագս

կրեշտակատիպ գոյացութեան³⁶, զի ի հրոյն են³⁷ կազմեալ բնութիւն նոցա եւ կամ զի խնդան ի վերայ սպանելոցն, զորս կարեն եւ որպէս թէ³⁸ վառին բոցով:

«Եւ եւթն չար գործոց գտակք են որկրամոլութեան, պոռնկութեան, արծաթասիրութեան, հպարտութեան, սպանողութեան, տրտմութեան, ձանձրութեան, ըստ այնմ, զոր ասեն սաղմոս³⁹, եթէ՝ «Աղաչեսցի զքեզ ընդ առաւաւոս»^{1*}» այսինքն՝ տղայական⁴⁰ հասակին քաղցրացուցանելով զիրս աշխարհիս՝ մի հաւատար, զի եւթն չարիք կան ի սրտի նորա: Յայտ է ասացեալ ախտքդ⁴¹ եւ Տէրն ասաց. «Այսն չար յորժամ ելանիցէ ի մարդոյ, շրջի ընդ անջրդին տեղիս, խնդրէ հանգիստ, եւ իրեւ ոչ գտանէ, ասէ. դարձայց անդրէն ի տուն իմ ուստի ելին, եւ դայ գտանէ թափուր^{2*41ա}»:

«Իսկ տասն եղջիւրն» տասն պատուիրանին յանցանքն է⁴², քանզի այնու զաւրանա եւ ոգորի կոռուվ ընդ մարդիկ, զի յանցուսցէ: Դարձեալ⁴³ տասն կատարեալ թիւն է, եւ նա ի չարն կատարեալ է^{43ա}: Եւ դարձեալ մաւտ ի կատարումն ժամանակաց տասն բաժանի թագաւորութիւն հոռոմոց⁴⁴, յորոց մինն նեռն է, որ բոլորովիմբ զստանա զգեցեալ⁴⁵ լինի: «Եւ եւթն խոյրն», զի ի յեւթն ախտն, զոր գործել տայ, պսակի որպէս զյաղթող^{46ա}: իսկ «տըտուն» վերջին խորամանկութիւն է, որ քարոզեաց ի յիւրն ախտն հպարտութեան եւ ընդ իւր ի կորուստ ի յիւր դասէն զերեք բաժին դասապէտ գոլով ինքն, եւ այլն մնացին եւ յիշխանութեան դասն յաւելան, բայց Մեթոդի բանիւ ասեն, թէ մինչ չէին սխալեալ երկնաւորքն ամենայն դաս չորք կարգ էին եւ զկնի յանցմանն⁴⁶ երեք են, չորրորդութիւն պակասեաց, զի մինչեւ յերրորդն մնացին: Դարձեալ ի պայծառացելոցն մկրտութեամբ իբրեւ զաստեղս երկնից⁴⁷ զանհաստատն մտաւք յերկնաւոր խորհրդոյն ի ստորեաւ «Էարշէ» գործովք զհաւան յերիս անձինս միայն հազիւ թողու⁴⁸:

«Եւ վիշապն կայր առաջի կնօշն, զի յորժամ ծնցի կին զմանուկն՝ կլցէ զնա վիշապն⁴⁹»: Սուրբ եկեղեցի ոչ դադար է ի ծնանելոյ⁵⁰ զորդիս քրիստոնէից եւ զանհաստատիցն աւր ըստ աւրէ մինչեւ զվախճան աշխարհի ի Քրիստոսէ սկսեալ: իսկ վիշապն, որ մարտեալ⁵¹ ընդ Եւայի անարի⁵² պտղովն եւ յաղթեաց, եւ ընդ Քրիստոսի յետ մկրտութեան նոյնպէս կերակրով եւ ապա սնափառութեամբ եւ ագահութեամբ, եւ ոչ կարաց յաղթել՝ կենդանի գոլով միշտ եւ հմուտ հնարից կորստեան: իսկ սատանա⁵³

^{1*} Սղմ. ՀԱ 7:

^{2*} Ա Կորնի. Դ 15:

^{3*} Գաղատ. Դ 19:

^{4*} Ա Կորնի. Բ 3:

^{1*} Սղմ. Ե 4:

^{2*} Ղուկ. ՁԱ 24:

կայ առաջի եկեղեցւոյ անվաստակ, զի գծնեալ որդիսն Աստուծոյ աւազանաւ բազմահնար մենքենայիւք կցէ յիւր խորիսորատն եւ արասց զնսա⁵⁴ որդիս կորստեան:

«Եւ ծնաւ կին որդի արու, որ հովուեսցէ զժողովուրդ իւր գաւազանաւ երկարեաւ». զՔրիստոս ծնանի⁵⁴ միշտ սուլը⁵⁵ եկեղեցի Աստուծածին գոլով անախտ ծնունդ եւ կուսութեամբ մինչեւ հասանեն անդամքն «ի չափ հասակի կատարման Քրիստոսի^{1*}» բուն յետին որդւովն առ հասարակաց⁵⁶ յարութեամբն, «զի որ մի անդամ մկրտին ի Քրիստոս զՔրիստոս զգեցեալ էք^{2*}»: Եւ «Հովուեսցէ գաւազանաւ երկարեաւ». խիստ եւ սաստիկ բանիւ զգեւս եւ զանհաւատոն, որք ոչ կամին ժողովուրդ Տեառն լինել, որպէս ասէ Պաւլոս. «Ո՞չ գիտէք, եթէ զհրեշտակս դատիմք^{3*}, այսինքն՝ զգեւսն, եւ թէ՝ «Սուլըք զաշխարհս դատին^{4*}»: Եւ քան⁵⁷ զի «արու» ծնանի եկեղեցի, քանզի էգ եւ վատթար եւ թոյլ ոչ ոյ յայնպիսի ծնունդն:

«Եւ յափշտակեցաւ որդի նորա առ Աստուծած» եւ առ Աթոռ նորա⁵⁸, զի ծնեալքն յաւագանէն զյոյսն իւրեանց փախուցանէն առ Աստուծած եւ առ դատողական Աթոռ նորա յերկրաւորաց աստիճանի, քանզի եւ մայրն նոյնպէս փախեաւ յանապատն ի չարեց յերկինս երկու թեւակ՝ հաւատով եւ գործով կամ՝ երկու Կտակարանաւոք եւ կամ՝ տեսականաւն եւ գործնականաւն, կամ՝ հոգւով եւ մտաւք, ըստ որում եւ⁵⁹ ասէ. «Եւ կին փախեաւ յանապատ», քանզի ամենեքեան առ Տէրն իւրեանց գնան, մինչ ի մարմնի են⁶⁰, մտաւք ի յոյսն հաստատեալ, եւ զկին մահուանն⁶¹ հոգիքն երթան, որպէս տեսանէր նոյն ինքն⁶² թովհաննէս զհոգիս⁶³ սրբոցն չուրջ Աթոռովն Աստուծոյ, որոց տուան⁶⁴ սպիտակ արկանելիս, զի այնպէս ցնծացեն մինչեւ եղբայրքն⁶⁵ իւրեանց եւ ծառայակիցքն⁶⁶ գնասցեն, իսկ յետ յարութեան հոգւով եւ մարմնով երթեալք առ նա պսակեցին առաքեալք զկատարեալ հատուցումն աստին վարուցս^{67*}:

«Եւ Միքայէլ եւ հրեշտակք իւր կռուէին ընդ վիշապին եւ վիշապն կռուէր հրեշտակաւք իւրովք, եւ ոչ կարաց զդէմ ունել եւ տեղիս ոչ գտաւ յերկինս: Եւ անկաւ վիշապն եւ աւձն, որ կոչէր թեեղզեբուղ: Եւ սատանա մոլորեցոյց զամենայն տիեզերս: Առիւծն անկաւ եւ հրեշտակք նորա անկան ընդ նմա». Միքայէլ հրեշտակապետ է խնամածու որդւոց^{67*} մարդ-

կան, յորմէ հետէ ելին ի դրախտէն եւ կռուին ընդ սատանա ոչ զինուք, ոյլ՝ բանիւ դատաստանի ի սատանա հանելով զպատճառու մեղաց⁶⁸ մարդկան: Եւ վիշապն նոյնպէս բանիւ⁶⁹, ասէ, թէ կամաւք մեղան եւ միշտ մեղանչեն ի յաւժարութենէ եւ ի բնութենէ: Եւ եղեւ այս պատերազմս մինչ ի գալն Քրիստոսի կամաւ ի Խաչն վասն մեր, որ չառ զբնութիւնս մեր եւ անմեղ պահեցաց եւ զարկէնս կատարեաց, զոր ոչ ոք կատարէր, եւ առ հայր վկայեաց, թէ ոչ մարդիկ կամաւք մեղանչեն, այլ սատանայ է պատճառն, այն, որ «մարտեաւ ընդ իս^{1*}»: Եւ Տէրն⁷⁰ ասաց առաքելոցն. «Եշան աշխարհի դատապարտեսցի եւ ընկեցի արտաքս^{2*}»: յայտ է թէ^{70*} յաւդոյ այտի, քանզի դարձեալ⁷¹ ասաց Տէրն⁷², թէ՝ «տեսանի զսատանա անկեալ յերկնից իրեւ զփայլակ^{3*}» եւ աստ⁷³ ոչ եղեւ կամ յոլովից սրբոց վասն առաջին անկմանն ասել զայս⁷⁴, այլ ասեն, թէ երբ մեղաւ սատանա եւ անկաւ յիւր սեփական տեղւոյն, հրաման էառ⁷⁵ կալ յաւդոյ⁷⁶ եւ յերկի որպէս յաքսորս, եւ այնու իշխան աւգոյ⁷⁷ եւ աշխարհի ասի, ուր եւ մարդն մեղուցեալ յետո եկն դատապարտեալ եւ այն, որ խաբեռութեամբ եւ իւրով ախտին պատճառ եղեւ անկման⁷⁸ մարդոյն, եւ առ ինքն ածեալ⁷⁹ ոչ ետ նմա թոյլ բնական շարժմամբն եւ կրիւքն վարիլ⁸⁰ մինչ եկն Քրիստոս: Եւ առեալ զբնութիւնս պահեցաց ի յիւր բնութեան սահման եւ ի կիրս շարժման եւ իշխանին կոչեցելոյ աւգոյ եւ աշխարհի ոչ ետ գամ գտանել, որ կարծէր զնա իրեւ զմարդ: Եւ ցուցեալ զբնութիւնս անմեղ ի բանէ առաջին ստեղծուածին եւ զամենայն աւելորդ ի սատանայէ խառնեալ ետ զարութիւն եւ կարողութիւն Միքայէլի ընկենուլ զնա յիշխանութիւնէ աւղոյդ նման փայլատական, քանզի փայլակն յաւդոյդ գործուի եւ ոչ է յերկինս: Եւ եղեւ այս ի ժամու տարածման արաքչագործ բազկացն Խաչիւ ի յաւդ այդը, թէպէտ ծննդեամբն եւ մկրտութեամբն եւ զեկէոնն ի ծով ընկղմելովն խողիւք տկարացոյց եւ զգաւրագոյնս ի նոցանէ կապեալ յանդունդս ընկղմեաց, որպէս եւ⁸¹ ասեն սուլը արքն⁸²: Եւ այս է ասելն՝ Տեղի ոչ գտաւ յերկինս, քանզի ոչ գտաւ տեղի պատասխանւոյ: Եւ զի ասէ, թէ⁸³ «աւձն առաջին» զասացեալսն ի թորայ երկրորդէ, թէ՝ «նա է սկիզբն արարածոց Տեառն արաբաւ խաղալիկ հրեշտակաց նորա^{4*}», քանզի յամենայն⁸⁴ յարարածս եւ ի

1* Եփես. Գ 13:

2* Գաղատ. Գ 27:

3* Ա. Կորնը. Զ 3:

4* Ա. Կորնը. Զ 2:

1* Աղմ. Ճիւ 1, 2:

2* Թովի. ԺԶ 11:

3* Ղուկ. Ժ 18:

4* Թովր. Խ 14:

Հրեշտակս նա եղեւ առաջին խաղալիկս⁸⁵ եւ կոչեցաւ «աւծ», այն որ աւծին խարեաց զԵւայ: «Եւ թե զեղզերուղ», որ թարգմանի պարառու դԵւ, զ պարագլուխ է «Եւ սատանա», զի հակառակ Աստուծոյ թարգմանի⁸⁶ և հակառակեալ հպարտութեամբ առակ եւ նշաւակ եղեւ յարարածն Աստուծոյ «Եւ մոլորեցոյց զամենայն տիեզերս» կուպաշտութեամբ եւ չարագործութեամբ⁸⁷: «Առիւծն անկաւ եւ հրեշտակք իւր». այն, որ իբրեւ զառիւծ գոչէ ի վերայ ծուլիցն եւ թերահաւատիցն չար հրեշտակաւք իւրովք, որք եւ ի⁸⁸ ժրացն⁸⁹ եւ ի⁹⁰ քաջահաւատիցն անկեալ են եւ տկարացեալ, ըստ որում եւ ճանճկուլ ասի թե զեղզերուղն, վասն զի⁹¹ զտկարս կլանէ:

«Եւ լուայ ձայն մեծ յերկնից⁹², զի ասէր. Արդ եղեւ փրկութիւն և զաւրութիւն եւ արքայութիւն, զի անկաւ չարախաւսն եղբարցն որ չարախաւսէր զնոցանէ առաջի Աստուծոյ: Եւ նորքա խթեցին նմա արեամբ գառինն Աստուծոյ եւ բանի վկայութեան նորա եւ ոչ հաշտեցան ընդ վիշապին⁹³: Յայսմանէ^{92ա} իմանամք զբարեկամութիւն եւ զմարդասիրութիւն երկնաւորացն, ըստ Տեառն հրամանին, եթէ՝ «Ուրախութիւն եղիցի յերկնս^{1*}», քան զի մեծ ձայն գումանակի խնդութիւն վերնոցն յայտ առնէ, որք ասէին⁹⁴. Արդ փրկութիւն Աստուծոյ մեր, քանզի Աստուծած է, որ կոչեցաւն թիսոււ եւ փրկեաց զժողովուրդ իւր⁹⁵ ի մեղաց իւրեանց Աստուծոյ փրկութիւն եւ ոչ հրեշտակին Միքայէլի⁹⁶ եւ ոչ այլոյ ուրուք եւ զաւրութիւն, զի «Քրիստոս Աստուծոյ զաւրութիւն^{2*}», որ ասաց երկնաւոր զաւրուն, թէ՝ «Տրտմութիւն իմ միայն կալաւ զդէմ եւ արքայութիւն^{3*}», - քանզի⁹⁷ ասէր Պիղատոսի. «Դու ասես Թագաւոր իցեմ^{4*}». ես ծնեալ ի դոյն եմ յամենայն թագաւոր Հաւրէն. նա ըստ մարմնոյ թագաւորեաց ի վերայ տանն Աղամայ եւ ասաց, «Ամենայն ինչ տուաւ ինձ ի Հաւրէ իմ մէ^{5*98}: «Զի անկաւ չարախաւսն եղբարց մերոց» , զոր ասաց⁹⁹ Դաւիթ: «Նստան իշխանք եւ չարախաւսէին^{6*} յինէն¹⁰⁰» որ եւ Յովբայ չարախաւսեաց. «Միթէ» Ճրի պաշտիցէ Յովք զՏէր^{7*}:

^{1*} Ղուկ. ԺԵ 10:

^{2*} Ա Կորնբ. Ա 24:

^{3*} Հմմտ. Սղմ. ՃՃԸ 53:

^{4*} Մտք. ԻԵ 11:

^{5*} Մտք. ԺԱ 27:

^{6*} Սղմ. ՃՃԸ 23:

^{7*} Ցովք. Ա 9:

«Եւ նորա յաղթեցին^{100ա} նմա արեամբ գառին». ըստ որում ասաց Ցովքաննէս «գառն Աստուծոյ, որ բառնայ^{1*}», զի արիւն Աստուծոյ է եւ ոչ լոկոյ մարդոյ, որով քաւեացն տիեզերք, քանզի ասէ սուլըն Գրիգոր^{100բ} Լուսաւորիչն, եթէ՝ «Յամենայն աւուր վերանան ի կշիռ բարի եւ չար գործք մարդկան եւ ի հակելն չարին եւ մեղացն, զի շատ է^{100տ}, զնի ապա արիւն Քրիստոսի ի վերայ բարոյ կողմանն եւ ցրուէ զկահ^{100տ} մեղացն իբրեւ հողմ զփոշի: Եւ այնու մնա իշխանութիւն աշխարհի»:

«Եւ ոչ հաշտեցան ընդ վիշապին», քանզի լուան ի գրոց, որ ասաց Աստուծած ցկինն. «Եղից թշնամութիւն ի մէջ քո եւ ի մէջ զաւակացդ ձեր ի յաւիտեան^{2*101}» վասն զի թէ գայլ ուտէ զտղա կնոջ ուրուք^{101ա} այնքան ատելութիւն հաստատէ ի սիրոս կնոջն¹⁰², որ եւ զանուն գայլոյ լսել ոչ կամի:

«Վասն այսորիկ ուրախ լիցին երկինն եւ ամենայն բնակեալքն ի նմա», ուրախ լիցին երկինք, զի լցաւ դասն թափուր, եւ կրտսեր եղբայր «մեռեալ էր եւ եկեաց կորուսեալ էր եւ գտաւ^{3*}», որ թէպէտ զառաջին բարկացաւ, այլ յետոյ¹⁰³ աղաչեցեալ ի Հաւրէն եմուտ¹⁰⁴ յուրախութիւն եղբաւրն¹⁰⁵, ըստ Քրիստոսի¹⁰⁶, թէ՝ «Այսաէս է ուրախութիւն յերկինս վասն դարձի¹⁰⁷ միոյ մեղաւորի, որ ապաշխարից^{4*}», որպէս առակաբանէ Տէր¹⁰⁸ զգիւտ մոլորեալ ոչխարին եւ կորուսեալ դրամին:

«Վայ՝ երկրի եւ ծովու, զի անկաւ վիշապ աւձ առ ձեզ, որ ունի զցասումն բազում^{5*}». «Երկրի» զերկըասիրեացն ասէ եւ «ծովու»՝ որք ծովացեալն մեղաւք եւ լընկըմեալ ի յախտս գիշականս: Եւ¹⁰⁹ վայ է նոցա, որք չառին զերկնաւոր ճաշակն եւ ոչ ցամաքեցան յաղտաղտուկ ծովային չարեացն: «Տեսեր, զի սակաւ ժամանակ եկաց», քանզի համեմատեալ ընդ անբաւ յաւիտեանս «սակաւ» էր իշխելն վիշապին աւդոյդ¹¹⁰: Եւ «սակաւ» են ժամանակք երկրասիրացն եւ որք ի ծովու զբաւսանան՝ հեշտանան եւ ոչ հակառակին ժուժկալութեամբ «վիշապին», որ ունի «ցասումն բազում» վասն անկման իւրոյ: Եւ վասն զի հողեղենքս առ եր-

^{1*} Ցովք. Ա 29:

^{2*} Մնդ. Գ 15:

^{3*} ՏԵ՛ Ղուկ. ԺԵ 32:

^{4*} Ղուկ. ԺԵ 7:

^{5*} Ցայտ. ԺԲ 12:

կինս վերանան, զայրացեալ է, յոյժ: Զի ոչ այնքան ընդ անկումն իբ, որքան ընդ հրաւիրեալսն յերկինս¹¹⁰ զայրացեալ է նա¹¹¹:

«Եւ յորժամ ետես վիշապ թէ անկալ զհետ կնոջն, որ ծնաւ զմանուկն եւ առաւ կնոջ թեւք արծուոյ մեծի, զի թուից յանապատ, ուր կերակրեսցի անդ ժամանակ եւ ժամանակս եւ կես ժամանակի¹¹²». Վիշապն ել զհետ եկեղեցւոյ ի Քրիստոսէ մինչեւ ի Նեռն եւ պարտեալ¹¹³ եղեւ նախ ի Քրիստոսէ ի փորձութեան ապա եւ յանդամոց նորա, որք գիտացեալ, եթէ մահուամք կեանք գնի եւ յաղթի¹¹³ սատանա, ծարաւի սիրով¹¹⁴ դիմեցին ի պէսպէս չարչարանս՝ յուսով եկեալ յերկնային պսակն եւ առ կարապետն իւրեանց Քրիստոս¹¹⁵, զի կերակրեսցի¹¹⁶ անդ ի յանմահագործ կերակրոյն¹¹⁶ ի հրեշտակաց հացէն¹¹⁷:

«Ժամանակ»՝ որքան են յաշխարհի¹¹⁸ մարմնով, եւ «Ժամանակս» մինչ ելանեն ի մարմնոյս¹¹⁹ եւ գայ Քրիստոս, եւ «կես ժամանակաց»՝ մինչ զկեսն իւր առնու դարձեալ յարութեամբն զարտաքին մարդն՝ դժամանակաւորն, եւ իրաւացի դատաստանաւ առնու ապա զանսպառ թագւորութիւն: Եւ¹²⁰ դարձեալ ի յաւուրս չարութեան¹²¹ սուտ քրիստոսին ներկին¹²² փախչին հաւատացեալքն յանապատ եւ ի զանխուկ տեղին թողեալ զտուն եւ զկարասի եւ զփափկութիւնս քաղաքաց, զի մի ըմբռնեսցին ի փորձանս չարին՝ զծեառն կատարելով զհրամանս, եթէ՝ «Հալածեսցեն զձեզ ի քաղաքէս յայսմանէ, փախիջիք եւ մեւս այլն¹⁴», եւ դարձեալ մարդարէին, որ ասէ թէ՝ «Փախիր եւ թագիր առ ժամանակ մինչեւ²» եւ կերակրեսցին¹²³ անդ¹²⁴ ի խնամոցն Աստուծոյ, զոր ինչ եւ պատահեսց զամս երեք եւ կես¹²⁵. «Ժամանակ» տարի մի եւ «Ժամանակ» երկու ամ եւ «կես ժամանակաց» կէս տարի, զի այս է ժամանակ նեռինն¹²⁶:

Եւ «քեւք» եկեղեցւոյ խրատն է երկուց¹²⁷ Կտակարանաց, որք ասեն թէ՝ «Տուք տեղի բարկութեան³» եւ «Մի՛ կալ հակառակ չարին⁴»: Այլ եւ շնորհք Հոգւոյն տայ նոցա առաջնորդս¹²⁸ հրեշտակս յուղարկաւորութեան՝ զերծուցանել զտկարսն, կալ ի տեղի ճակատուն: Այլ գովելքն զտեղի առեալ կոռւին եւ յաղթէն չարին՝ արհամարհելով զմահ:

^{1*} Մտր. Ժ 23:

^{2*} Եսայի ԻԶ 20:

^{3*} Հոգվմ. ԺԲ 19:

^{4*} Մտր. Ե 39:

«Եւ եհեղ աւմն զթիւնսն ի բերանոյ». նախ զփորձանսն եւ զչարախաւութիւն է իմանալ, զոր սովոր է առնել ընդ փախուցելոյն յինքենէ զանազան արաքինութեամբ եւ դարձեալ յայտնի փախուցելոցն ի նեռնէն, զաւրս առաքէ զկնի անդրէն փախուցանել¹²⁹ եւ ի պատուհասս¹³⁰ մատնել, նոյնպէս եւ հոգոցն, որք ազատեալք¹³¹ ի մարմնոց ելանեն յերկինս յետ մահուան¹³² յոլով ամբաստանութիւնս առաքէ զկնի եւ արգելու եւս, որպէս զմեծէն Անտոնէ¹³², ասեն թէ¹³³, չարախաւսէր՝ յիշեցուցանելով զմեղս ինչ¹³⁴ մանկութեան սեաւ ոմն եւ երկայն եւ զբազումս հարկանէր թաթովն եւ ընկենոյր յերկիր :

«Եւ աւգնեաց երկիր կնոջ եւ եկու զգետն, զոր եհեղ վիշապն¹³⁵». Երկրի աւգնելն ի դէպ էր¹³⁶, զի հողեղէն են մարդիկ եւ ծանրաշարժ բնութիւն ունին եւ կարաւտ եւ ընդ արմն, մարդասիրին արդար դատաստանն իրաւունս տայ սխալանացն¹³⁷, զոր սատանա չունի ասել իւրոց մեղացն¹³⁸ պատճառս, զի անմարմին եւ անկարաւտ է: Եւ դարձեալ փախստականացն ի նեռնէն հեռաւորութիւն անապատին եւ անջրդի լինելն եւ դժուարութիւն վայրացն աւգնէ, եւ հետամուտքն դառնան ունայն:

«Եւ ցասեաւ վիշապ¹³⁹ կնոջն¹⁴⁰ եւ գնաց պատերազմել ընդ այլ¹⁴¹ զաւակի նորա, որք պահեն զպատուիրանս Աստուծոյ, որ է վկայութիւն թիսուսի Քրիստոսի¹⁴²». Զոր աւրինակ յետ համբառնալոյն Քրիստոսի մարտեաւ սատանա ընդ եկեղեցւոյ չար թագաւորաւքն եւ դատաւորաւքն: Նոյնպէս յորժամ յաղթողքն պսակին ի մանկանց եկեղեցւոյ առ Աստուծած վերացեալ յուսով եւ կամ հոգւով յետ մահու ի նոցանէ յուսահատեալ¹⁴³ գնա պատերազմել ընդ այլսն, զորոց չէ առեալ զփորձն՝ անյագ գոլով ի չարութեան:

Եւ¹⁴³ այսոքիկ այսքան, ըստ սրբոց եւ աստուածատես արանց մեկնութեան: Փոքր ի շատէ ասասցուք եւ ըստ այլ դիմաց զառակաւոր իմաստս Յովկանսնու¹⁴⁴ մեծի: Զի եւ¹⁴⁵ այս ծնունդ է հոգեխառն մարդոյ, որ ասէ այսպէս. «Կին որ արկեալ էր զիւրեաւ զարեգակն եւ զլուսինն ընդ ոտիւք¹⁴⁶ եւ երկուտասան աստեղաց պսակեալ», եւ երկիրս, որ գտիւն արկանէ զիւրեաւ զարեգակն՝ յարուցանելով զմարդիկ ի գործ եւ յուղեգնացութիւն՝ զլուսին ընդ ոտիւքն առնելով¹⁴⁷ ներքո երկրի եւ հանէ դարձեալ ի զարդ գիշերոյ եւ երկուտասան աստեղաւք կենդանատեսակացդ ընթացանելով¹⁴⁸ զարեգակն եւ զլուսին՝ պսակէ զտարին չորիւք յեղանա-

«Վարք երանելոյն Անտոնի եգիպտացոյ միայնակեցի: Թուրք Աքանասի» տես «Վարք սրբոց հարանց եւ Էաղաքաւարութիւնն նոցին ...», Հու Ա, Վենետիկ, 1855, էշ 22:

կաւք^{148ա} գիեցուցանելով¹⁴⁹ զծնեալ մանկունսն, եւ յելս կենաց նոյս դարձեալ առնու յորովայն իւր ըստ նմանութեան փոկոցն ասացեալ կենդանեաց ի ժամու երկիւղից¹⁵⁰, եւ լինի դարձեալ յղի բազում վշտակ երկնէ եւ ճչէ մինչեւ ծնցի յարութեամբն զամենիսեան: Քանզի ամենայի արարածք հեծեն եւ երկնեն, զի ազատեցին ի ծառայութենէ ապականութեան յազատութիւն փառաց: Յորժամ ծնցի յարգանդէ զմանկունս առագաստին եւ ընդ յառաջ հանցէ եկեալ Թագաւորին ի բարձանց՝ ընդդժն կա վիշապն բերանաբացեալ, զի յալիտենական մահուամբն կցէ զորդին յարութեան ընդ դատակնքին Աղամայ՝ ամենեցուն ընդ մեղաւք լինել: Այլ քանզի նախ զՔրիստոս ծնաւ յարութեամբն եւ յափշտակեցաւ ապաւք^{150ա} առ Աստուած Հայր իւր եւ յԱթոռ նորա, նոյնպէս հորդեաց ճանապարհ, զի մի գիշատեցին ի վիշապէն, եւ «Հովուէ գաւազանաւ երկաթեաւ» գապստամբեալսն յեկեղեցւոյ իւրմէ եւ ի սուրբ անդամոցն հաւատոյ: Իսկ Միքայէլ եւ հրեշտակք նորա¹⁵¹, որ յառաջ հրէական ազգին խնամածուք եւ վերակացուք էին որպէս միայն աստուածածան[ոթ] ժողովրդոց ի^{151ա} Քրիստոսէ մինչեւ ի կատարած քրիստոնէից են աւգնական եւ պատերազմողք ընդ վիշապին, որ եւ ընկեցին զնա ի զաւրութենէ եւ ի բարձրագոյն տեղուցի իւրմէ զինու¹⁵² մեծի նաշչի^{152ա} նշանի^{152է} զաւրութեամբն, որ միսեցաւ ահազին արեամբ Որդւոյն Աստուածոյ: Վասն որոյ Բեեղզեբուղն եւ առիւծն¹⁵³ կոչեցեալ եւ սատանա, այժմ աւճ եւ կարիծ եւ կոխան սուրբ առաքելոցն տուեալ ի Տեառնէ: Եւ փրկութիւն եւ զաւրութիւնն եւ արքայութիւն Տեառն մերոյ թիսուսի Քրիստոսի է մեծի բարեխաւասին, յոր խոցեալ կողէ¹⁵⁴ եւ սպիհացեալ տեղեաւ բեւեռացն նորա Հայրն բարի բարի առնէ սուրբ եկեղեցւոյ՝ ոչ ընդունելով զչարախաւութիւն չարին: Յաղագս որոյ ուրախացեալ ցնծան երկինք ի վերայ գիտի կորուսեալ դրամին եւ մոլորեալ ոչխարին դարձելոյ: Սակայն վա՛յ երկրի եւ ծովու, որ միայն զՀողմ ճաշակն իրբեւ զաւճ զկնի հեշտութեան Հողեղուն մարմնոյ գնալով^{154ա} եւ ի խորս չարեաց լուղայցեն, «քանզի անաւրէնք իրբեւ զծով ծփեցին», գրեալ է, «եւ հանգիստ մի գտցին^{1*:}»: Այնոքի են, զոր ջուրն կորոյս, զոր եկեղ վիշապն ի բերանոյ իւրմէ: Եւ սուրբ եկեղեցի թեւաւք արծուոյ յայնմ ժամանակի փախչի առ սուրբ արս անապատ ի չարեաց եւ յանուառումնութենէ եւ մեկնեալ ի զբաղմանց աշխարհ¹⁵⁵ խոստովանի զսխալանս¹⁵⁶ իւր եւ ապաւինի յաղաւթս նոցա եւ ի խրատ: Եւ նոքաւք ապրի իրբեւ երկու թեւաւքն ամրացեալ: Եւ այլք թեւաւք¹⁵⁷ զարձուոյ առեալ զաւրէնս միաբնակեաց եղբարց եւ կամ միայնակեցաց, զոր աղաւնոյ ասէ Գրիգոր^{157ա} Աստուածաբան եւ երթան դադա-

րեն, ուր ոչ գոյն^{157բ} մեղք եւ ոչ սեւութիւնք: Որպէս զչարեալ վիշապն անդրէն ջանա¹⁵⁸ դարձուցանել յաշխարհ եւ ի յոչ կարելն՝ ջուր հեղու զհետ¹⁵⁹ զփորձութիւնս¹⁶⁰ եւ զայլացեղ խորհուրդն: Այլ անապատ երկիրն^{160ա} աւգնէ նոցա աղաւթիւք հին արանց սրբոց եւ համբերութեամբ տանի ամենեցուն: Իսկ վիշապն նեղեալ ի խոցոտմանց նետից ճանազգեցացն¹⁶¹ յաղաւթից եւ ի ժուժկալութեանց, գնա պատերազմել ընդ այլ զաւակս սուրբ եկեղեցւոյ, որք ի քաղաքս են եւ յաւանս եւ ի գեւզս եւ յազգարակս՝ որկիրստութեամբ եւ պոռնկութեամբ, արծաթիսիրութեամբ եւ ամպարտաւանութեամբ, ցանկութեամբ եւ ցասմամբ, նեղսրտութեամբ եւ տրամութեամբ՝ խոցոտելով ընդ աչս եւ ընդ ականջս, թուղացուցանելով իդացուցիչ հոտովք¹⁶² եւ կախարդող համաւք անուշից, եւ կատաղմամբ ձեռացն շաւշափմանց¹⁶³ եւ այլով¹⁶⁴ ախտիցն հեղեղաւք: Յորոց պարսպեալ ամրացուցէ Քրիստոս Աստուած¹⁶⁵ զանդամս իւր զուստերս եւ զդատերս կաթողիկէ եկեղեցւոյս^{165ա}՝ տալով սմա զշնորհս Սիրոնի եւ Բեդղէհէմի եւ բնակեցէ ի մէջ սորա փառաւքն Հաւը եւ ամենասուրբ Հոգւոյն, մշտնջենաւորելով բաց աչաւք ողորմածիւք եւ քաղցրալուր ականջաւք, գթութեամբ եւ մարդասէր կամաւք տեսանելով զերկուսն աստ եւ¹⁶⁶ կատարելով զինդրուածս նոցա¹⁶⁷, որք ի յերկունս են հոգեւոր ծննդեան, եւ յաջողեալ նոցա հոգեւոր երկնաւոր եւ երկրաւոր յաջողմամբ: Եւ յորժամ եկեղեցիք ամենայն յարափոխեալ միանան առ մայր վերինն երուսաղէմի անմատոյց լուսովն աստուածենէն վառեալ սուրբ եկեղեցիս այս: Ընկալցի զշինաւլ սորա եւ զվաստակեալսն աստ եւ զարդեամբք^{167ա} եւ զուսավ միաբանեալսն եւ զհաւաքեալսն շիրմաւք յիշատակի յանձնառելի յառագաստն իւր ընդ ամենայն սուրբս եւ ընդ սիրելիսն Աստուծոյ՝ եւթնալոյս արեգակամբն փայլատակել եւ յաջակողմ դասուն դասակցել եւ առաքելոց եւ մարգարէից գրկաւքն գըգուեալ եւ անակնունելի հանգտեամբն միսիթարեալք զարմաւք եւ զաւակաւք Հայաստանեայս, եկեղեցականաւք եւ աշխարհականաւք, աթոռակալաւք եւ հանգանեցելովք: Ընդ որս եւ մեզ եւ մեր երախտաւորացն եղիցի մասնակցութիւնընդ արժանաւոր պսակաւորսն զթութեամբ եւ ողորմութեամբն Քրիստոսի Աստուծոյ մերոյ, Որ է աւրհնեալ ընդ Հաւը եւ ամենասուրբ Հոգւոյն յաւիտեանս. Ամէն^{168:}

ՏԱՐԾՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Խորագիր Բ Ի Տեսլենէն Յովհաննու սրբոյ Աւետարանչին՝ Վարդանայ արարեալ: Ծ Ի Տեսլենէն Յոհաննու ասացեալ:

Բնագիր 1 BC չի՛ եւ բացաւ տաճարն ... մեծամեծք: 2 չի՛ մի՛ 2ա C չի՛ նորա: 3 Յպահէին: 4-4է Ա ձեռագրում հատվածը բերված է միավորիս վերջում (թ. 386ա-7ա) եւ վերնագրված. «Նախներգան սոյն ասացուածոյ Վարդանայ վարդապետին ասացեալ»: 4ա Ա առաջնին Հ առաջին, եւ երկրորդին: 4բ Ա իմաստնոց: 4գ Եշի՛ եւ: 4գ-դ Ը յետաստեաց: 4դ Յ նմանողի: 4ե Ա չի՛ երեսաց: 4գ Յ ցաման: 4ը-6 BC չի՛ Վասն այսր Յայտնութեան ... դարձեալ թէ: 5 Ա Յահաննու (միշտ այսպես): 5ա Ա երկայնոցն: 7 AB վանզն: 7ա C քանզի: 8 Ա երեւեալ: 9 Յ չի՛ իւրոց: 9ա C չի՛ ունելով: 10 Ա Մորոր (այսպես և այլուր): Ս Մորոր (այսպես և այլուր): 11 Ա եղելոց: 11ա AB սուրբ: 12 Ա զմոսենից: 13 Յ չի՛ են: 14 Ա վարիւ: 15 Ա չի՛ աւազանին: 16 Յ աւազան: 16ա C զաւու: 17 Յ չի՛ զլուսին փոփոխական զոր: 18 BC փոխեաց: 19 Յ Յաւոր: 19ա C չի՛ լնով զքերին ... լուսին: 20 Յ չի՛ ասէ: 21 Յ խարիսխ եւ արմատ եւ հիմն եւ առաջին եր փի խարիսխ ... առաջին: 22 Յ ոչ իրբեւ: 23 Յ եւ փի Բայց: 24 Յ մի ո՞վ որպէս փի միաւոր իրբեւ: 25 Յ երկոնին: 26 Ա չի՛ է: 26ա AB արի բարեյաղբղաց փի արիարար յաղբողաց (յանբողաց): 27 Յ դայեկեալ: 28 Ա ասելով: 29 BC ասէր փի ասի, այսինքն: 30 Ա ահիւ եւ տկարութեամբ եւ դողութեամբ փի տկարութեամբ ... դողութեամբ: 31 Յ միտք փի վարդապետք: 32-33 Յ չի՛ եւ ... զնոսայ: Ը յերկիր: «Վիշապ» զատանայ ասէ, զորմէ Յոր ասէ սկիզբն արարած Տեառն լեալ խաղալիկ հրեշտակաց նորա փի յերկինս» ... նորա (Հմտ. 84-85): 34 Ա չի՛ է սկիզբն ... նորա: 35 Յ ըստ այնմ փի շատոց նմանեցուցան (Ը նմանեաց): 36 Ա չի՛ եւ հրեղեն», յաղագս հրեշտակատիպ գոյացութեան: 37 Յ հրէ փի հրոյն են: Ը հրու է: 38 AC չի՛ թէ: 39 AC Սալոմոն փի սաղմոս: 40 BC յառաջին փի տղայական: 41 AB ախտու: Ը ախտէ: 41ա C եւ այլ չարեալք դառնա ի յամանն քափուր փի յորժամ ելամիցէ ... բափուր: 42 Ա են: 43 AC եւ կամ փի Դարձեալ: 43ա C կատարէ: 44 Ա հոռմայեցոց: 45 Ա սպեցեալ: 45ա C յաղբող: 46 Յ յանցման: 47 BC չի՛ երկնից: 48 Ա զհաւատն միայն հազիւթողու յերիս անձինս փի զհաւան ... բողու: 49 Ա չի՛ վիշապն: 50 Յ ծնելոյ: 51 Յ մարտնչի: 52 Յ չի՛ անարի: 53 Յ չի՛ իսկ սատանա: 54 Յ չի՛ զնոսա: 54ա C միշտ ծնանի: 55 Յ չի՛ սուրբ: 56 Յ հասարակ: 57 Յ զի: 58 Յ չի՛ նորա: 59 Յ չի՛ եւ: 60 Ա չի՛ մինչ ի մարմնին են: 61 Յ մահուն: 62 BC չի՛ ինն: 63 Յ զիոզի: 64 Յ տուաւ: 65 Յ երլայր: 66 Յ ծառայակից: 67 Ա վարուցն: 67ա A չի՛ որդոց: 68 Յ մեղացն: 69 Յ չի՛ նոյնպէս բանիւ: 70 Յ չի՛ Տէրն: 70ա B չի՛ թէ: 71 Յ այն որ փի դարձեալ: 72 Ա - չի՛ Տէրն: 73 Յ չի՛ եւ ասու: 74 Յ ասել զառաջին փի վասն ... զայս: 75 Ա առ: 76 Յ ի յաւու: 77 Ա աւու: 78 Ա անզման: 79 Ա էած: 80 Ա ոչ երող բնական կրիւն շարժմամբն վարիլ փի ոչ ետ ... վարիլ: 81 Յ չի՛ եւ: 82 Ա արք սուրբ: 83 Յ չի՛ թէ: 84 Յ չի՛ յամենան: 85 Ա առաջին խաղալիկ նա եղեւ փի եւ ի հրեշտակս ... խաղալիկս: 86 Յ է փի Բարգմանի: 87 Ա չարութեամբ իւրով փի չարագործութեամբ: 88 Յ չի՛ ի: 89 Յ ժրացան: 90 BC -

չի՛ ի: 91 BC զի: 92 Ա ի յերկինս: 92ա C Յայսմ ամենայնէ: 93 Յ մերոց փի որ չարախաւսէր ... վիշապին»: 94 Յ ասեն: 95 Յ չի՛ իւր: 96 Ա Միշտակ հրեշտակին: 97 Յ Քանզի որ: 98 Յ չի՛ իմմէ: 99 Յ ասէ: 100 Յ չի՛ յինն: 100ա C յախրեցին: 100ը C չի՛ Գրիգոր (սուրբ): 100գ C չի՛ զի շառ է: 100դ AB զհակառակ: 101 AB յափտենական: 101ա A ուրուն կնոշ: 102 BC սրտի փի սիրոս կնոշն: 103 Յ ի փի յետոյ: 104 Յ հաւրն աղաշեցեալ մտաւ: 105 Յ չի՛ եղրարեն: 106 A Յիսուսի Աստուծոյն մերոյ փի Քրիստոսի: 107 Յ չի՛ դարձի: 108 BC չի՛ Տէր: 109 Յ չի՛ եւ: 110 Ա աւգոյտ: 110ա C չի՛ յերկինս: 111 Ա չի՛ նա: 112 Յ չի՛ մեծի ... ժամանակի: 112ա C պատրեալ: 113 Ա յախրի: 114 Ա սիրովդի: Յ սիրո այլ: 115 AC Քրիստոս: 116 Յ կերակրեցէ: 116ա C անմահական կերակրովն: 117 BC ի հացն (C հացէն) հրեշտակաց: 118 BC մարմնով յաշխարիի: 119 BC մարմնոյ: 120 BC չի՛ եւ: 121 Յ չի՛ չարութեան: 122 Յ չի՛ ներկնն: 123 Յ կերակրին: 124 Ա անտ: 125 Ա զերիս ամս զինչ եւ պատահեցէ փի զոր ինչ ... երեխ եւ կս: 126 Յ ներկն: 127 Յ երկու: 128 Յ առաջնորդ: 129 Յ դարձուցանել: 130 A պատուհաս: 131 A ազտանալ: 132 B մահուն: 132ա C Անդոնէ: 133 BC չի՛ ասեն թէ: 134 Յ չի՛ ինչ: 135 Յ չի՛ զգեսն ... վիշապն: 136 BC է: 137 A սղալանացն: 138 Յ իւրոցն մեղաց: 139 A վիշապն: 140 B կնոշ: 141 B չի՛ այլ: 142 Յ չի՛ նորա, որի ... Քրիստոսի: 143 Յ յուսահատ լեալ փի յուսահատեալ: 143ա C չի՛ եւ: 144 A Յոհաննու: 145 B - չի՛ եւ: 146 B չի՛ ընդ ոտիւ: 147 A ունելով: 148 B ընթանալով: 148ա C յեղանակաւել: 149 A դիացուցանելով: 150 B չի՛ ի ժամու երկիւղից: 150ա BC ամրաւէ: 151 B չի՛ նորա: 151ա C եւ ի: 152 B զինուն: 152ա C - Խաչին: 152ը A չի՛ նշանի: 153 AB առիւծ: 154 B կողին: 154ա C գնալով հողեղէն մարմնով: 155 B աշխարիէ: 156 A զսալանս: 157 A չի՛ թեւս: 157ա C Գրիգորիս: 157ը C զոյն: 158 B շանա անդրէն: 159 B չի՛ զիես: 160 A զփորութիւն: 160ա AB երկիրն անապատ: 161 A ճգնասգեցացն: 162 A հոտով: 163 A շաւշափմամբ: 164 A այլաւէ: 165 A չի՛ Աստուած: 166 A չի՛ տեսանելով ... եւ: 167-168 B ամենեցուն երկնաւոր եւ երկրաւոր յաջողմամբ. Ամէն փի նոցա ... Ամէն: 167ա A զարդեամք: 165ա-168 C եկեղեցն իւրո զննունդս կենսածին աւազանին՝ լինելով թերդ ամուր եւ աշտարակ կզար եւ պարիսպ հրեղեն շուրջանակի եկեղեցոյս՝ տալով սմաշնորհս Սիոնի եւ Բերդահեմի եւ բնակեսցէ ի միջի սորա փառաւէն Հաւը եւ ամենասուրբ Հոգովն՝ մշտնչենաւորելով քաց աչաւէ ողորմածիւ եւ քանդարձամբ զամենեսեան ինամէ առ հասարակ: Եւ Ինքն եղիցի աւրինեալ յանհատ ձայնից եւ յանպակաս բանից յափտենից ծագին. ամէն փի եւ եկեղեցոյս ... Ամէն:

ԺԶ

[Ի ԲԱՆԱՆ]՝ «ԵՐԿԻՐ ԵՒ Ի ՆՄԻՆ ԵՒ Ի ՆՄԱՆԵ ԵԼՑԵ
ՀԱՅ ԵՒ Ի ՆԵՐՔՈՅ ՆՈՐԱ ԻԲՐԵՒ ԶՀՈՒՐԻ»

Ալրէն եւ արժան է, որպէս կերակրիմք յայտնապէս յերկրաւոր կերակրոց, նոյնպէս յաւժարութեամբ վայելեսցուք յերկնաւոր խորտկաց, զոր եւ մեզ Աստուած ի Սուրբ Գրոց: Գոն յաշխարհի բիւր բարիք, եւ ոչ բռնութեամբ մտանեն ի բերան մարդոյ, այլ ինքնակամ իւրովք վայելէ ի ճաշակսն, նոյնպէս գոն ի Գիրս Սուրբս ամենայն բարութիւնք եւ ոչ բռնութեամբ մտեալ յոգիս իմաստնացուցանէ զմիտսն: Արդ, եղիցի ձեզ բանքս իմ փոխանակ սեղանոյ, եւ մտցեն ճառք փոխանակ խորտկաց եւ կերիցեն ականջը փոխանակ բերանոյ, եւ ժողովեսցեն միտք փոխանակ որովայնի, եւ կերակրեսցի հոգի հանդերձ մարմնովն: Ահաւասիկ հոգին տա ի ծածուկ եւ ասողն աղաղակէ յայտնի եւ դուք լուարուք յաւժարութեամբ: Բազում բանս մեզ Աստուած արձանս աստի աւգնականութեան կանգնեաց եւ մեծամեծ տարացոյց իմաստութիւն ետ, զի առ նոսա զմիտսն ունելով անմոլար ակնարկութեամբ քաղաքաւարութիւն արացուք: Վասին զի համբերութիւն միայն փրկել կարէ եւ կատարել զփութալին, որով զարդարութիւն անձին եւ խորհրդոյ ուղղեսցուք, որպէս ասէ² Պաւղոս. «Յամենայնի ցնծասցուք, յամենայնի գոհացարուք, անդադար աղաւթեսցուք»: Եւ զի մի՛ ասիցէ ոք՝ զի՞նչ շահ ինձ յառաքինութեանց, զի որ անձնդիւրք են, ամենայն ինչ ըստ նոցա կամաց եւ ինձ ըստ հակառակսն: Եւ այսպիսի խորհրդով լուծցէ զհամբերութիւն. Ճգնող նահատակ աւասիկ ած ի մէջ Աստուած զթոք, որում վկայեաց ամենայն առաքինութեան, որ զայնքան վիշտսն կրեաց մինչեւ ի մարմինն վիրաւորեցաւ, որպէս ուսանիմք ի Գրոց աստի զծալը եղեալ ի բարեկամացն, որք աղաւթիւք ծաղրելին ապրեալք լինէին. «Միթէ» անպուղ եղեւ ադարակ աղաւթիցն, միթէ³ ատեցին գոհութեան արմտիքն»:

^{1*} Աղրյուրներ
ՄՄ, ձեռ. 1324, թ. 170ա-177թ:

^{1*} Ցովր Իլ 5:

^{2*} Ասեն

^{3*} Ա Թեսաղ. Ե 16-17

Յոգնակի^{1*} բնութեամբ լցոյց Արարիչն զմերս բնութիւն, զի ըստ որում Արարիչ է հոգւոյ եւ մարմնոյ, ըստ այնմ եւ զերկոսին խնամէ զմարմին մարմնական պիտոյիւք լուու եւ զհոգի՝ հոգեւորականաւքն: Եւ այսպէս բուսանի զգալի յերկրէ յակնարկել Արարչին հաց զգալի, որով կերակրի մարմինն: Նմանապէս եւ յիմանալի երկրէ հաց կենդանի, որով կենդանանա հոգի, զորմէ ասէ երջանիկս թոր.

«Երկիր եւ ի նմանէ ելցէ հաց». Արդ, թէպէտ եւ ի ճառի աստ զպատուականութիւն երկրի ակնարկէ, զորմէ յառաջ ասաց, թէ՝ «Ուսկի եւ այլ նիւթք պատուականք յերկրէ լինին», նմանապէս եւ զհացէն ասաց:

«Եւ ի ներկոյ նորա հուր շրջեցաւ». Զի ի ջեռուու մայրացն անդաստանի ի գարնայնում ապա բողոքի խորտ եւ անձ ընդ յերկարել ջերմութեան մինչեւ ցորեան ատոքացի ի նմա: Սակայն այլաբանական բան յաւետ եւ յարմարի ի կարգ նախագծին: «Երկիր» է բանաւոր կոյսն սուրբ «Եւ ի նմանէ ել հացն» կենաց՝ տէրունեանն մարմին անճառ ծննդեամբ ի Բեթղեհէմ^{2*} ի Տան Հացի: «Եւ ի ներկոյ նորա», այսինքն՝ յորովայնի կուսին հուր Աստուածութեան շրջեցաւ այնու, զի Հոգին Սուրբ եկն եւ մաքրեաց զնա եւ զաւրութիւն Բարձրելոյն Հովանաւորեաց նմա, եւ Բանն իսկական ծնունդն Հաւը շրջաստեղծեաց ի մարդկութիւն իւր առանց աղտոյ եւ աւգնականութիւն իրիք:

Դարձեալ «Երկիր» է գերեզմանն, յորում եղաւ մահուամբ հացն կենդանութեան եւ հուր Աստուածութեան ոչ մեկնեցաւ ի նմանէ ի մահուանդ, որով ել նա յերկրէ անտի յարութեամբն եւ տուաւ հաց կենաց հաւատացելոց ի նա, որ եւ նախ իսկ թաղեցաւ նա խորհրդեամբ ի սիրտ առաքելոցն յանդաստանսն բանաւորս, եւ տուաւ նոքաւք սրբեալ մանկանց եկեղեցւոյ, զոր եւ «Երկիր» նկատեմք, զնոյն ինքն Կաթողիկէ սուրբ, յորում սեղան եւ հաց նուիրական ոչ ըստ Հնոյ կտակին, այլ ըստ մեծին քահանայապետի, որ զանձն անարատ մատոյց պատարագ ի Խաչին: Նաեւ Բանն կենդանի, զոր խաւսեցաւ ընդ մեզ, զոր եւ Հոգի եւ Կեանք ասաց, որ ել ի բանաւոր սրտից առաքելոցն եւ կերակրէ զհոգի եւ զմիտս հաւատացելոց, յորս հուր Աստուածութեանն շրջի եւ մաքրազարդէ զընդունողն կենացն հացի:

«Տեղի շափիւղայի Քարինն նորա եւ հող նորա՝ ոսկի». Ի ճառի աստ ըստ առաջնոյն իմասցիս բանի, իսկ առ ի միտս զիսորհուրդ աստուածայայտնութեան բացաքարողէ, զի բազմագոյն եւ փայլուն ասի շափիւղա եւ յոգնատեսակ եւ փաղփուն առաքինութեամբ զարդարեցան ոյք տեղի եւ բնակարան եղեն բանին ճշմարտութեան եւ հոգեղէն իմաստից նո-

^{1*} Ցովնակի նման եւ այլուր:

^{2*} Բեթղահէմ:

բա, քանզի Քարինք սուրբ ասաց մարդարէն, թաւալեցան յերկրի մերուծ եւ լուսաւորք եղեն նոքա աշխարհի բանիւն ճշմարտութեամբ եւ լուսանցոյլ առաքինութեամբ: Եւ հողեղէն բնութիւն նոցա ոսկիացաւ, յորժամ ի հուր Հոգւոյն մկրտեցան, ըստ խոստման անսուտ բանին եւ նովաւ զժանդ չարութեան, որ ի մեզ իբրու հալոցաւ քրայի, ի բաց տրոհեցին ի մէնջ:

«Նաւիդ է, զոր ոչ ծանեաւ բռչուն եւ ոչ ծանեաւ զնա ակն անգեղ»: Զոր աւրինակ զականսն պատուականս, որ ի խորս ծովուց ոչ տեսանեն թռչունք աւդակուոր եւ «ակն անգեղ» թեւ պատես ասի ոչ կարէ դիտել զնա, զի ոչ ի շաւկիս ջուրց լուղին նոքա, թէեւ անտի գոյացան, սայապէս եւ ի շաւկի խորին խորհրդոյ տնաւրէնութեան Բանին ոչ կարաց հայել թռչունն մահաբեր դիւապատիր խարկանաց հնարիւք եւ ոչ նոյն ինքն անդղն գիշախանծ բանսարկուն կարաց դիտել նկատել զկուսականն ծնունդ եւ զհանգամանսն նորին, զոր ոչ կարաց արկանել ի վարմ որսական որսական թակարդաց իւրոց, ըստ առակախաւսն իմաստնոյ, որպէս ոչ զնացք աւձի գծեն զիշմ եւ ոչ թոփչք արծուոյ ընդ աւելս երեւի տեսաւդաց հետք ճանապարհի: Նոյնպէս եւ ոչ խորհուրդն եկեղեցւոյ երեւի բանսարկուին եւ այսոցն չարութեան եւ ոչ կոխեցին զնա որդիք ամբարտաւանից: Զայս զչար եւ զանհաւաւտ մարդկանէ ասէ, ոյք որդիք են խորամանկին սատանայի, որպէս եւ անհաւաւտ հրէիցն ասաց Տէր. «Դուք ի հաւրէ սատանայէ էք^{1*}»: Յիրաւի ոչ կարեն կոխել մտացն քննութեամբ եւ ժամանել ի խորհրդոյն զաւրութիւն ամբարտաւան քննողացն մանկունք հրէից եւ հերեսիովտաց, քանզի հաւատովք ճանաչի Աստուածն Բան բաւանդակեալ ի մարմնի եւ է ընդ մեզ աներեւոյթ զաւրութեամբ մինչ ի կատարած աշխարհի, այսինքն՝ խորհուրդ փրկական զենման նորա, զոր դժուարին լսելով զայս, ոյք առանց հաւատոցն իցեն:

«Ոչ անցին առիւծք». Զի թէպէտ հզաւր է առիւծ ի տեղի, ուր նիւթ են պատուականք ոչ կարեն անցանել: Խսկ իմանալին առիւծ, որ խնդրէ կլանել զմարդիկ^{2*}, ոչ կարաց անցանել ի տեղի խորհրդեանն տէրունի եւ ոչ միում ումեք ստնանելի խորհրդագածիցն՝ հաւատով զինեցելոց եւ հանդիսաւորաց:

«Թապառամն գգեալ զգեռն իւր տապայեաց զլերինս ի հիմանէ եւ զպտոյս գետոց պատառեաց». Ցայսոսիկ զարմանս եւ յիմաստու միայն էհաս բնականս բնութիւն, զի ի ծովու եւ ի ցամաքի տեղեակ եւ հմուտ իցէ արուեստից, յորմէ անբաժ եւ անբան կենդանիք: Նմանապէս եւ զապառած քարինս տաշէ եւ յղիկ եւ ի շինուած պատրաստէ, այլեւ աղբիւրս եւ ջրհորս բղիսցուցանէ ի լերանց եւ ի քարանձաւաց: Խսկ իմանալի ա-

բնուեստաւորին բնութեանս մերոյ յապառաժուտ բնութենէ մերմէ տաղելով իրին զտախտակն առաջնոյ կտակին գրէ ի սիրտս մեր ի հոգէմատեան կտակս ծանաւթութեան իւրոյ եւ բղիսցուցանէ աղբիւրս յորդահոսանս յապառաժուտ վայրաց, այսինքն է՝ ի սրտից հեթանոսաց, ուր եւ ձգեաց զծեւն իւր առաքելովքն եւ ասաց Աւետարանաւն, թէ՝ «Որ հաւատա յիս», ըստ Գրոց վկայելոց, «Գետք շնորհաց եւ իմաստութեան բղիսցուցանէ յորովայնէ մտաց նորա^{3*}»: «Եւ եղիցի նմա աղբիւր ջրոյ կենդանւոյ, որ խաղա ի կեանսն յաւիտենից^{4*}»:

«Տապայեաց, ասէ, զլերինս ի հիմանէ». Մարդ վասն գործոյ արուեստի կամ շինուածոց տապալէ զլերինս՝ Հարթայատակ եւ անդոյրը տեղի պատրաստելով շինուածոյ իրիք: Խսկ խնամածուն մերոյս բնութեան տապալեաց ի հիմանէ զլեռնացեալ Հպարտութիւն սատանայի ի վերա մեր եւ Հարթայատակ շինուածոյ հոգեւորի պատրաստեաց բնութեանս մեր, զի քաղաք շինեցէ ինքեան եւ տուն արքայանիստ յարդարեսցէ զեկեղեցի սուլք, որ ի վերա լերին շինեալ եւ անթաքուստ է եւ ի դրանց գծոնոց ի բերանոյ հերեսիովտաց անդամագիւտ կայցէ: «Եւ զի զպտոյս գետոց պատառեն մարդիկ» արուեստիւ առուանհանւութենէ կամ նաւագնացութեամբ եւ լուղալով: Բայց մարդացեալն յաղագս մեր զպտոյս գետոց անհուն իմաստութեամբ հոգւոյն պատառեաց, որպէս առուակք՝ առաքելոցն քարոզութեամբ եւ աւետարանական գետն այսու աւրինակաւ բաժանացան զանազան շնորհաւէք ի տիեզերս յոռոգումն բնութեանս մերոյ, որով պտղաբերք Աստուեոյ եղիցուք: Նաեւ վարդապետք եկեղեցւոյ պատառեն մեկնութեամբք զմիտս Գրոց Սրբոց, որ են սատուածային գետք եւ յորդահոսանս իմաստից յաճախեն, զեղուն ի նոսան նովին հոգւով: Եւ կատարի յայսմիկ երդ մարդարէութեան, եթէ՝ «Գետն Աստուեոյ լի եղեւ ջուրը» ի պատրաստութիւն կերակրոյ հոգեւորի.

«Զամենայն զպատուականս ետես ակն իմ». Յիրաւի խոստովանի երանելի Համբերողս զմեծամեծացն Աստուեոյ զտեսուածս ի վեր եւ խոնդրէ զզգալի^{5*} տեսիլս, այլ զորս ոչ երեւին մարմնոյ աչաց, յայտ է, զի զմտացն զաչս ասէ տեսող պատուականացն եւ գեղեցկացն յԱստուեոյ բարեաց, որ ի հաւատ եւ խոհեմութիւն, արիւութիւն եւ ողջամտութիւն արդարութեամբ եւ սուլք սիրովն Աստուեոյ կազմեալ:

«Եւ զիսորս գետոց յայսմեաց». Զիսորս աստուածեղէն իմաստիցն, զոր յայտնեաց Հոգւովն Սրբով ծառայից իւրոց առաքելոց եւ մարդարէից եւ եցոյց զզաւրութիւնիւր ի լոյս, քանզի խորհուրդն, որ ծածկեալն էր

^{1*} Յովի. Ը 38:

^{2*} Հմմտ. Ա. Պետր. Ը 8 :

^{3*} զագալի:

յաւիտեանցն եւ զազգացն առաջնորդ այժմ յայտնեցաւ, յորժամ ի լոյս գիտութիւն նորա հասին հեթանոսք: Իսկ այս իմաստութիւն, ուստի գտաւ:

«Կամ զինչ տեղի իցէ հաննարոյ». Վասն զի քննութեամբ մաշկանացուաց անհնար է գտանել զնա ումեք յերկնի եւ յերկրի կամ ի ծովու զամատուածականն իմաստութեամբ կազմեալսս թէեւ իմաստութեամբ նորա ասի կանգնեալ եւ հիմնացեալ եւ, հանճարով պատրաստեալ գերկին եւ պատառեալ զանդունդս^{1*}: Սակայն որպէս հիացմամբ ասէ սա, թէ ուստի գտաւ, եւ բնակին անյոյս ոչ առնէ, որպէս ասէ իմաստունն, եթէ՝ «Գտանի նա ի խնդրողաց իւրոց», այսինքն է՝ «Հաւատով զնողաց»: Եւ ո՞յ իցէ նա, Աստուծոյ Հաւր իմաստութիւն եւ բան, միածինն խորհրդակիցն կամացն Հայրենի նա գտանի խնդրանաց իւրոց, այն որ ասացն. «Ամենայն, որ ուսանի եւ գա առ իս, ծանուցից նմա զՀայր իմ»: Եւ նա ուստի գտանի մեզ եթէ ոչ ի գթոյն Հայրենի, զի առաքեաց զնա փրկել ի ծառայութիւնէ ապականութեան զմարդիկ եւ իմաստանանալ Հանճարով Հոգւոյն, այսինքն զանազան պարգեւացն շնորհաւք, որք եւ Հանճարիչք եղեն յեկեղեւող Հաւատոց եւ կրաւնից Հոգեկանաց, մանաւանդ տուն բնակութեան եւ տեղի Հանգստեան Արբոյ: Հոգւոյն ծանեան զԱստուծոյ Հաւր իմաստութիւն եւ ծանուցան ի նմանէ, քանզի մինչեւ ցայս շնորհաց զեղումն ոչ գիտէր զնա մարդ:

«Եւ ոչ գտաւ նա ի մէջ մարդկան». Քանզի մարդկեղէն եւ մարմնոյն մտաւք զաստուածայինսն գտանել բնաւին իսկ անկարութիւն է, եթէ ոչ իցէ տուեալ նմա ի վերուստ, որպէս Պետրոս ոչ ի մարմնոյ եւ յարենէ ուսաւ գդաւանումն Որդւոյ, այլ՝ յերկնաւորն Հաւրէ, զկնի որոյ եւ զրոյլ արքայութեան կարգեցաւ նա յՈրդւոյ, ընկալաւ զհուր Հոգւոյն ի վերատանն խորհրդոյ եւ մատոււակ եղեւ մետասանիւքն ուրախարարն զինոյ ազգաց եւ ազանց: Եւ արբումն զինոյն այնորիկ իմաստութիւն է եւ յայտնումն Հանճարոյ:

«Զորմէ անդունդէ ասացին, թէ չէ առ իս եւ ոչ ընդ ինեւ». Եւ քանզի մարդիկ յանդունդս խորոց չկարեն իջանել եւ գիտել, որ ինչ անդ իցեն սքանչելիք Աստուծոյ թէպէտ եւ մտաւք յերկինս ելանեն եւ յանդունդս իջանեն որչափ եւս խորին խորհրդոցն Աստուծոյ անտեղեակք իցեն մինչեւ ինքն իսկ յայտնեսցէ զխորս խաւարայինս եւ բացցէ զգանձս աներեւոյթս: Իսկ զիմաստութեանէն Աստուծոյ Հաւր զՄիհածնէն այսպէս նշանակեացուք. «ամդունդէ» յիջանել նորա անդ մահուամբ ասացին, եթէ ոչ էառ մեզ, վասնզի փութանակի էջ եւ ել: «Եւ ոչ է ընդ ինեւ», զի ոչ կարաց ըմբռնել զնա որպէս եւ զայլս, քանզի «Ոչ թողաւ ոդի նորա ի դժոխս» եւ «ոչ մարմին նորա ետես զապականութիւն»: Իսկ անգիտելին դժոխոցն իշխանի անդին եւ անկաշառ տուաւ նա սիրողաց իւրոց, ըստ յաջորդիս.

1* զանդունս, (նման եւ այլուր):

Ոչ տացի գրաւական ընդ նորա, եւ ոչ կշուսցի արծար ընդ գինս նորա». Զայս եւ առակախաւսն ասէ. «Ամենայն ինչ որ պատուական է չարժէ զնա»: Եւ եթէ ոչ գրաւականաւ իւրիք եւ պատուական նիւթովք ստացան ի նա, ուստի՝ արդեւք գտցի նա, եթէ ոչ յորժամ զմեզ տացուք ի զինս նորա, որով զնա եւ զգրաւն ընդ նորա է շահեցուք, այսինքն է՝ զանձինս մեր: Վասն որոյ տացուք իմաստութիւն Աստծոյ Քրիստոսի զանձինս մեր ոսկէտեսիլ Հաւատովք եւ արծաթաժանդ մաքրութեամբ, որպեսզի ստացուած նա մեզ եղիցի եւ իսկապէս Հարստութիւն:

«Ոչ բարձցի նա ասէ ընդ ոսկոյն սափիրա եւ ընդ եղենգան պատուականի եւ ընդ շափիւղայ». Այսոքիկ պատուական նիւթք յերկրէ գտանին եւ յերկիր սուզանին: Իսկ որ արարն զսոսա դիւրաստանալի սիրողացն իւրոց եղիցի:

«Եւ ոչ զիւգի ընդ նմա ոսկի եւ ապակի եւ ի գինս նորա անաւրք ոսկեղէնք». Սակայն յոյժ ցանկալի է նա, քանզի ոսկի եւ քան զականս պատուականս եւ լուսաւորէ նա աչաց ի նա Հայեցողաց, ոյք բաղձանս նմա առնիցեն ի սիրտս իւրեանց ծրի գտանի նոցա, ըստ խրատու իմաստնոյն. «Սիրեա, ասէ, զնա զի գիրկս արկցէ զքեւ» եւ այլն: Որպէս եւ թովհաննէս անկաւ զանջաւք իմաստութեան Աստուծոյ եւ ընկալաւ գրաւական զմաքրական սիրողին.

«Բարձրութիւնք եւ խորութիւնք ոչ յիշեցին եւ գգեաց զիմաստութիւն քանդրեն զսագոյնս». «Բարձրութիւնք եւ խորութիւնք», ոչ գտանին զինք իմաստութեան, նաեւ ոչ բարձր թագաւորութիւնք կամ ի խոնարհ բերեալ ժամկականք, զի անցանէ նա ներքսագոյն քան զծածուկսն զյայտնիս, ուր եւ գանձք թաղեալ իցեն յերկրի, եւ եթէ ամենեքեան ի մի վայր եկեցեն պատուոց իմաստութեան ոչ Հաւասարին, բայց իսկապէսն իմաստութեան Համազուգիմք մեք սիրովն, որով սիրեաց զմեզ եւ ետ մեզ գրաւ սիրոյ զինքն, զի սիրեցն ու ստացուք զնա:

Ոչ հաւասարեցի նմա տպազին երիովպացի եւ ընդ ոսկոյ սրոյ ոչ բարձցի». Է՛ եւ յայլում աշխարհի գիւտք ականց պատուականաց եւ ոսկուոյ, զոր արուեստաւորք յղկեն ի քարանց եւ զտեն ի հողոյ, սակայն եթեռվպացւոցն տպազին եւ սոփերականն ոսկի բնաւորաբար ունին, զորակս եւ զշահաւորութիւն եւ գժուարագիւտք են, սակայն եւ ոչ սոքաւք է ստանալ զիմաստութիւն: Իսկ, որ զծմարիտ իմաստութիւն ախորժիցէ ստացուած իմաստութեան ինքեան առնել զստահասցի նա պահպանութեամբ պատուիրանի նորա զմարգարէականն բարբառել. եթէ՝ «Սիրեցի զպատուիրանս քո քան զամենայն ազգս ոսկոյ եւ զպազին, եւ այսուիկ փարթամասցի նովաւ:

1* եւ խորութիւնք կրկ.:

Իսկ իմաստութիւն ուստի՝ գտաւ եւ զինչ իցէ տեղի հանձարոյ».
Յորժամ ասաց զնիւթոց պատուականաց, որոց յերկրէ կամ ի ծովուց են
գիտք, եւ թէ նոքաւք ոչ գտանի իմաստութիւն, հարցանէ տարակուսիւ,
թէ զի՞՞դ կամ ուստի գիւտ իմաստութեան: Եւ աշա ունի նա զգոյաւո-
րութիւն իւր, ինքն իսկ պատասխանէ՝ ասելով. թէ՝

«Ղաւղեալ է ի մարդկանէ, եւ ի բոչնոց երկնից ծածկեցաւ». Զի
որպէս, որ ի նորս ծովու գիցն ակունք եւ մարդարիտն պատուական ան-
տեսանելիք մարդկան եւ թռչնոց երկնից են մինչեւ արտաքս բերցին
հնարիւք ի խորոց անտի, սապէս եւ ճշմարիտն իմաստութեան խորհուրդ
թագուցեալ՝ էր ի մարդկեղէն իմաստից եւ զանիլացեալ ի թռչնոց, այ-
սինքն յիմանալի զաւրութեանցն, ըստ առաքելոյ, զի անզննելի դնէ զա-
նապարհ իմաստութեան Աստուծոյ, թէ ի խորհրդեան նորա ծածկեալն ի
վերջինս յայտնեցաւ ժամանակի ոչ միայն մարդկան, այլեւ իշխանու-
թեանց եւ Պետութեանց երկնաւորաց բազմապատիկ իմաստութեան Աս-
տուծոյ, զոր եկեղեցւոյ աստի ուսան, «յորժամ Քրիստոս Աստուծոյ Հազ
զաւրութիւն եւ իմաստութիւն» յիմար քարոզութեամբն զիմաստութիւն
զեղոյց յիմար հեթանոսաց, զորմէ կորուստ եւ մահ ասացին:

«Լուամ զփառաւորութեմէ նորա». Եւ ուստի՝ արդեաւք լուան կո-
րուստ եւ մահ, զի ապականիչք են նոքա կենդանւոյ, այլ ոչ ունկն ունկն
լսելոյ եւ ոչ բնաւորեալ ինչ գոյութիւն, այլ որպէս չար պակասութիւն
բարւոյ եւ խաւար լուսոյ, սոյնպէս կորուստ վատնիչ է գիտից եւ մահ՝
պակասումն կենաց: Սակայն բարառնաբար ասացի այս, ըստ լերանց
խայտալոյ եւ կետոց ծափս հարկանելոյ եւ լուան ի մարդարէից անտի
զփառաւորութիւն կեանս զմեռեալս, թէ յարիցն մեռեալք եւ թէ ընկա-
լաւ մահ ի յաղթութիւն. «Ու՞ր է մահ յաղթութիւն քո՞» եւ սոյնպիսիք:
Եւ որպէս Պաւղոս ասէ. «Փառաւոր արար զկեանս եւ զանապականութիւն՝
Աւետարանաւո՞»:

«Եւ Տէր դիւրաւ ընծայեցոյց զնանապարհս նորա». Այս, զի ասաց.
«Ես եմ յարութիւն եւ կեանք եւ որ հաւատա յիս, թէպէտ եւ մեռանի՝
կեցցէ» եւ «եկեսցէ ժամանակ, եւ արդեն իսկ է, զի մեռեալք, որ ի գերեզ-
մանս կայցեն, լուիցեն ձայնի նորա եւ եկեսցեն արտաքս»՝ ի գերեզմա-
նաց եւ ի մեռելութենէ մեղաց, եւ «որ գա առ իս առց զխաչ» եւ զմահ,
որպէս զհեշտալի ինչ եւ եկեսցէ զկնի իմ յառագաստն լուսոյ, քանզի

ինքն գիտէ զտեղի նորա, այսինքն՝ զիմաստութենէ եւ դիւր ուսումն առնէ
զաշակերտեալսն, զի հաւան եւ հաճեալ ոգիք անդ են եւ անդ ընդունելով
ինմանէ զոգին իմաստութեան լինին կատարեալք ըստ նմա.

«Քանզի ինքն էտես զամենայն զառ ի ներքոյ, բանզի գիտէ զա-
մենայն, զոր արար յերկրի». Յայտնապէս եւ առանց առակի զԱստուծոյ
իմաստութենէն ակնարկէ, զայնմանէ, որով Հայր իւր զիմունս արկ երկ-
րի: Եւ զոր արարն, գիտէ հաւաստեաւ, մինչ զի զերկինս «թզաւ ասի, չա-
փեալ եւ զերկիր՝ քլաւ^{1*}» եւ զըստ մասինսն ամենայն, որոց ի բնութիւն
ստեղծ զերկիր:

«Զկիշոս հողմոց եւ զչափս զուրց». մեզ անչափ եւ անհաւատք են
այսոքիկ տարերք, սակայն զի նորա է ծով եւ նա արար զնա եւ հողմ եւ
հոր փառաւորեն զնա, այլ զի լի է նովաւ ամենայն մասունք արարածոց.
ասաց իսկ. «Ո՞չ զամենայն ես լուում եւ իմ է ամենայն»:

«Ըստ այնմ եւ գիտէ, զորս լինու ըստ յաջորդիս, զոր արար ինքն ե-
տես եւ համարեցաւ». Այսինքն՝ զչողմ, զոր մեք ոչ գիտեմք՝ ուստի գա
կամ յո երթա, որում եւ Տէրն նման եցոյց զոգեւորն մեր շնչածնութիւն:
Այսպէս է, ասէ, ամենայն ծնեալն ի հոգւոյն, զի թէպէտ եւ անկշիռ եւ ա-
ռանց չափոյ է, սակայն գիտակ լինիմք հնչման նորա, ըստ առաջի կա-
ցելումս բանի.

«Եւ զնանապարհս նորա արձակմամբ բարրառոյ». Որպէս ի
շնչմունս խաղաղիկ սքոյ եւ ի շարժմունս սաստկագունից շարժմանց հող-
մոց եւ որոտմանց: Իսկ աստուածային հոգեւորութեան հնչումն այն, որ ի
Պենդակոստէին եղեւ եւ ելից զտունն, յորում մետասանքն նստէին, յայտ-
նի եղեւ ամենայն երուսաղեմի. «Եղեւ ասէ հնչումն իբրեւ սաստիկ հող-
մոյ՝^{2*}»: Այս ի լուր ականջաց երեւեցան նոցա բաժանեալ լեզուք իբրեւ ի
հորոյ: Այսոքիկ տեսիլ աչաց, որպեսզի զգայութիւնքս մեր հաղորդեսցին
անհետազաւտելի իմաստութեան Աստուծոյ.

«Յայնժամ էտես զնա եւ պատմեաց զնմանէ». Զորմէ ասաց նախ,
թէ ինքն գիտէ զտեղի նորա, զոյն եւ աստ ստուգէ, զի զոր ինչ արար, է-
տես Աստուծոյ Հաւր իմաստութիւն, պատմեաց զնոցանէ Մովսեսիւ ժո-
ղովրդեանն եւ ասաց թէ. «Ահա բարի են յոյժ» եւ ինքնակամ սիրով խաւ-
սեցաւ ընդ մեզ Աւետարանաւոն, թէ՝ «Զոր լուա ի Հաւրէ, ծանուցից
ձեզ՝^{3*}»: Եւ վասն Սրբոյ Հոգւոյն. «Երթամ եւ առաքեմ զնա, եւ նա եկեալ

^{1*} բախուցեալ:

^{2*} Ուզէ ժԳ 14, Ա Կորնք. ԺԵ 55:

^{3*} Հոռմ. Ը 30:

^{4*} Ցովի. Ժ 28:

^{1*} Խայի Խ 12:

^{2*} Գործ Բ 2:

^{3*} Ցովի. ԺԵ 15:

ուսուցչի զձեղ^{1*}» զայժմուս եւ զգալոցն, որ է ճշմարիտ իմաստութիւն եւ Ուսուցիչ է նա ճանապարհին արդարութեան:

«Պատրաստեալ էննեաց եւ ասէ ցմարդն. Ահա աստուածպաշտութիւն է իմաստութիւն եւ մեկնեալ ի չարեաց հանճար». Ած եւ փակեաց զաստուածեղէնն իմաստութիւն, զոր եւ պատմեաց մեզ իսկապէսն իմաստութիւն յերկուս յայս ճահաւորութիւն, զի հաւատասցուք աստուածայնոցն իրաց եւ պաշտեսցուք զնա ահիւ եւ դողութեամբ, քանզի հաւատան յԱստուած սկիզբն եւ արմատ է շինուածոյ առաքինութեան եւ նովալ լինի մեզ խոյս տալ ի չարեաց, որ բլեցուցանէ զմտաւորականն մերիմաստ, վասն որոյ եւ ասէ.

«Մեկնեալն ի չարեաց է հանճար». Վասն զի գժուարափախչելի է մարդոյ, յորոց գամ մի ըմբռնեալ իցեն չարեաց եւ որպէս ուսաք յիմաստնոց երկրորդ հաստատիլ բնութիւն գերկար ժամանակ է սովորութիւն: Սկիզբն իմաստութեան առակախաւան Սողոմոն զերկիւղն Աստուածոյ սահմանէ՝, իսկ սա՝ զբարեպաշտութիւն, որ են հաւատք, եւ սոքա միմեամբք յարդարին եւ տարրանան, զի որ երկնչի ի Տեառնէ՝ կամաւ պահէ զպատուիրանս նորա, եւ սկսմունք պատուիրանին պահպանութեան հաւատն յԱստուած է: «Որ հաւատան, ասէ առաքեալ, լինի նոցա պարգևեատու, յետ որոյ անվեհեր ի պաշտաւն Աստուածոյ մատուցէ^{2*}»: Եւ զինչ աւրին աւրինակաւ պաշտելն զԱստուած իցէ, եթէ ոչ սրբութեամբ մարմնոյ եւ մտաց: Եւ այս իսկ է ասելն. խուսել ի չարեաց, եթէ յայլսն իցեն չարիք զառաքելական ունել խրատ, որովք մեկնէ զմարգարէութիւն. «Ելէք ի միջոյ նոցա եւ ի պիղծս մի՛ մերձենայք^{3*}»: Եւ զառակախաւասին եւս. «Ի բաց լեր յանիրաւէ անտի եւ դողումն քեզ ոչ տիրեսցէ^{4*}»: Իսկ եթէ յանձին զինիղն չարեացն ունիցի զդաւթեանն բարբառեսցի. «Անաւրէնութիւնք իմ բարձրացան քան զգլուխ իմ իբրու բեռն ծանրեաց^{5*}», եւ որ կարգեալն է զկնի սորա խոստովանութիւն. «Տառապեցայ եւ խոռարհեցայ եւ մոնչէի առ հեծութեան սրտի իմոյ, սիրտ իմ խոռվեցաւ եւ եթող զիս զաւրութիւն արդարութեան^{6*}»: Եւ զղջումն ապաշաւանաց ի վերա հա-

սարակացս բնութեան, որպէս յերեմիաս արդար գո իմանալ, զի ողբովքն յանձն իւր բերեր զթշուառութիւննեւ անիծանէր զաւրն ծննդեան, բայց եթէ ոչ ասաց զկնի բարեպաշտութեան հաւատոցն գործելն զարդարութիւն, այլ զմեկնին միայն ի չարեաց հանճար անուանեաց: Յայսոսիկ մի՛ ոք տարակուսեսցի, քանզի խոտորելն ի չարեաց սկիզբն լինի բարեաց. «Խոտորէ, ասէ, ի չարէ եւ արա զբարի^{7*}», քանզի ելանելն ի խաւարէ բնակիչ առնէ լուսոյ եւ մեկնելն ի չարէ ընտանի առնէ բարոյ: Յաղագս որոյ մտերմաբար անսասցուք խրատողի բանիս եւ զբարեպաշտութեան հաւատ հաստատեսցուք յանձինս մեր, որով միշտ զԱստուած առաջի ունիցիմք աչաց, որպէսզի բացակացութեամբ չարին բարեացն հաստատելոց յԱստուածոյ ի բնութեան մերում պահապանք եղիցուք, զի մի՛ յայնցանէ ինչ կորիցէ եւ մատնիչք աստուածայնոցն գտանիցիմք բարեաց, այլ բոլոր բարեպաշտութեամբ ի բաւանդակ առաքինութեանցն կատարած ժամանեսցուք, որ է արդարութիւն ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, ընդ որում Հաւը միանգամայն եւ Հոգւոյն Սրբոյ փա՛ռք, պատի՛ւ յակիտեանս. Ամէն:

1* Յովի. ԺԴ 26:

* Տե՛ս Առակ Ա. 7:

2* Երր. ԺԱ 6:

3* Եսայի. ՄԲ 11, Բ ԿորնԲ. Զ 17:

4* Սիրաք Է 1:

5* Սղմ. Լէ 5:

6* Սղմ. Լէ 9:

7* Սղմ. ԼԳ 15:

ԺԵ

ԴԱԻԱՆՈՒԹԻՒՆ ՀԱԻԱՏՈՅ ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹԵԱՄԲ
ՍՐԲՈՅ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՎԱՐԴԱՍԱՅԻ ԽՆԴՐՈՅ
ՍՐԲԱՉԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՀԱՅՈՅ ԿՈՍՏԱՆԴԵԱՅ

Պահնջումն զարհութելի խնդրոյս, որ ի սրբութենէդ Զերմէ, Հայր պատուական, մերձ տանի զիս յահագնահայեաց եւ յիմանալի լեառն հաւատոյն, որ բարձրագոյն եւ անդրէ քան զերկինս երկնից, որ անծանավ միգով եւ անմատչելի լուսովէ չ ըշափակեալ յանմերծանալի փառ միայնակի Սուրբն սրբոց, զոր խոստովանիմ զնա նախ անճառելի գոլ եւ անհաս բնաւից արարածոց, եւ միայն հւրոյ անբաւութեանն հասանելի էական բնութեան իւրոյ գիտութիւնն: Իսկ զոր պատմեաց մեզ Միաժինն ծնունդ ծոցոյ նորա եւ համարծակեաց հոգի նորա ամենակալ, որ քննէ զիորս Աստուծոյ ոչ որքան կամէք եւ կարէք աղբիւրն բարեաց եւ ամենակարող զաւրութիւնն, այլ որչափ մեք կարէաք տանել ի կենցաղում անցաւորի՝ թանձրագոյն մարմնով եւ երեւելի աշխարհաւ: Յայնը աստուծական ծրից առեալ ըստ չափու իմում դաւանեմ զնա մի Աստուծութիւն անսկսանելի եւ անկատարած, անմարմին եւ անտեղի, հնքն յինքեան եւ ամենեքեան ի նմա, որ եւ ի զեր քան զժամանակ, եւ նախքան զդնաց իմաստից մտաց իմանալեաց Միակի բնութեանն շարժեցեալ մինչեւ յերկեակն եւ յերբեակն առատացեալ, էկաց առանց հարկի անմիջնորդ եւ անհատաբար, անթարդմանելի եւ անիմանալի յեղանակ որպիսութեանն եւ անհասական ամպով ծածկեալ ի բոլորից: Սակայն մի է բարին, Միակն էութիւն, պատճառն Որդւոյ հայրականաւ յատկութեամբ եւ Հոգւյն Սրբոյ ելողաբար առանձնաւորութեամբ: Ոչ երեքեան անսկզբունք եւ անպատճառք, այլ մին է անպատճառ եւ անսկզբնաբար սկիզբն Որդւոյ եւ Հոգւյոյ, եւ երկոքին ի նմանէ եւ զնա ունին պատճառ: Բայց ոչ նմանապէս երկոքին ի նմանէ ծնելութեամբ, այլ մի է ծնեալն, վասն որոյ Միաժին Որդի: Իսկ միւսն բղխումն է հոգէպէս, վասն զի մի է ճշմարիսն Հոգի բերանոյ Աստուծոյ: Այլ ոչ նուազունք են պատճառաւորքն քան զպաճառն թէպէտ ի նմանէ եւ ոչ կրսերագոյնք միջոցովք ինչ ժամանակի եւ ոչ վայրկենիւ միով, քանզի մի է բնութիւնն զաւրութիւն եւ ի-

մաստութիւնն, մեծութիւնն եւ թագաւորութիւն, անչափութիւնն եւ անհասութիւնշտանջենաւորութիւնն^{1*} եւ անմահութիւնն. զամենայն ինչ իմացեալ բարիս, զոր ունի մինն եւ երեքին, բայց յանուանցն եւ յանձանցն յատկականաց, զի անուն պատճառին Հայր, որ է անծին եւ անվերագոյն վասն որոյ ոչ պատշաճի անուն Որդւոյ ի վերայ Նորա: Սոյնպէս եւ Միածին Բանն մնայ յառանձնաւորութեան հւրում, յորդիութեան կոչման, եւ ոչ ասի նմա Հայր, զի մի անտեղի կարծիք անկցին լսողաց՝ Հաւր այլում գոլ Որդի եւ Որդւոյ՝ Հայր գոլ ուրուք: Բայց Հոգի անունն ասի ի զերա Հաւր եւ Որդւոյ, զի անմարմնութեան է. եւ՝ Հայր եւ՝ Որդի ոչ կոչի Հոգին Սուրբ, զի մի թուեսցի նա այլում Հայր եւ Քրիստոսի՝ եղբայր, եւ լինից շփոթումն մեծ յանշփոթելի եւ յամենապարզ Աստուծածութեան: Եւ վասն այսորիկ անուանք եւ անծինք Սրբոյ երրորդութեան անշարժք են եւ յատկացեալք առանց խառնակութեան եւ՝ բնութեամբ եւ՝ էական փառաւք եւ կամաւք միացեալ անզատապէս եւ անբաժանաբար: Բայց մեզ՝ ծնելոց աւազանաւն յերանելի անուն երրորդութեան չէ անտեղի Հայր կոչել զՈրդի եւ զՀոգի չ նորհաւք որդիացելոցս յորժամ յաղաւթին մեր կոչեմք զգթութիւն երրորդութեան, որով ապրեցաքն եւ լուսաւորեցաք անախտական վերասին ծննդեամբն:

Արդ, այսպէս դաւանեմք զնա. միաբուն, համափառ, զուգապատիւ եւ միակամ երրորդութիւն՝ անյաւել եւ անթերի եւ ամենակատար եւ կայ ի նոյնութեան յաւիտեան: Ուր ոչ է մեծութիւն եւ փոքրկութիւն եւ ոչ խոնարհութիւն եւ բարձրութիւն եւ ոչ ոմն յահմէ եւ ոմն յահեկէ, զի ոչ է նա ի տեղուջ եւ ամենեւին անդ իմացեալն աջ է եւ աջողակ, եւ անուն ճախոյ ոչ լսի անդ, եւ ոչ է անդ ոմն աւագ եւ ոմն՝ կրտսեր^{2*}, զի ժամանակաւորաց է այս: Եւ թէպէտ ունին Որդի եւ Հոգի պատճառ, բայց՝ միայն զՀայր եւ ոչ՝ զժամանակ, զի ոչ է իմանալ Հայր առանց Որդւոյ եւ ոչ Աստուծած՝ անբան եւ անհոգի եւ ոչ անձնաւորութիւն աննկարագիր եւ անճառագայթ եւ ոչ էութիւն աներես եւ անլոյս եւ ոչ կենդանութիւն առանց զաւրութեան եւ իմաստութեան, վասն որոյ խոստովանիմ զնա համագոյ եւ մի Տէրութիւն եւ Աստուծածութիւն անեղծանելի, որոյ միութիւնն ոչ բաժանի եւ բաժանումն ոչ խառնակի, զոր ծանեաք զնա ոչ ի մարդոյ եւ ոչ ի ձեռն եղականի, այլ զինքն յինքնէ իմացաք, այսինքն՝ ի ձեռն Հաւր՝ զՈրդի եւ զՀոգի, եւ ի ձեռն Որդւոյ՝ զՀայր եւ զՀոգի, եւ ի ձեռն Հոգւյոյ՝ զՈրդի եւ զՀայր: Աստուծած Աստուծով իմացեալ եւ ծանուցեալ արժանաւոր արամբք իբր ընդ պատուհանս ծագեալ ի կենդանութիւն եւ ի սնունդ

^{1*} Մշտենշնաւորութիւն:

^{2*} Կրտսեր:

բանական բնութեանս, որով կամք եւ եմք եւ շարժիմք իսկ կենսաբեր յիշ շատակաւ նորա:

Խոստովանիմ եւ միշտ ընդ նմա գոլ զամենաբարի զկամսն եւ զարարչական զարութիւնն եւ զիմաստութիւնն, որոյ անդրանիկ է խորհուրդ սուրբ եկեղեցւոյ, եւ ի պատշենի ըստ իրում գիտելութեանն՝ արդեամք կատարեալ զկամսն եւ հեղեալ զբարիսն եւ ստեղծեալ եւ արարեալ զաշխարհս յոչոյից եւ յաննիւթից, որ երեւին եւ որ ոչն երեւին, յերկինս եւ յերկրի, յեղերս եւ յամենայն խորս ոչ ի պէտս հւրոյ անկարաւտ բնութեանն, այլ զի յառատ եւ յանհատական բարիսն նորա վայելեցեն արարեալքն, որոց պատուականքն եւ զիխաւորքն են երկու ազդ բանականաց, ինքն անշարժք եւ անձնիշխանք, ոմն՝ անմարմին եւ վերնային, որ եւ ընդ եղելութեան իրում կատարեցաւ թիւ բազմութեան նոց, եւ աճեն իմաստութեամբ եւ հանճարով: Եւ են կարգաւ կայանին եւ փառաւք զանազանեալք, իսկ ոմն լծակցեալ ընդ մարմնոյ եւ շաղկապ իմանակաց եւ զգալեաց: Եւ միջոց մեծութեան եւ նուաստութեան վիճակեալ անտրտում կենաց եւ ժառանգորդ դրախտին փափկութեան՝ ունելով պատովիրան աստուածազիր, զոր թէ պահեալ էր անախտաբար ծննդեամք՝ բազմացեալ էր հոգեւոր աճմամբ ի թիւ լրման արարչազիր կիտին եւ եւ բարձրագոյն փառաց լինէր ժառանգաւոր: Եւ զի ոչ պահեաց՝ կորոյս, զոր ունէրն եւ որում ցանկացաւն՝ ոչ էհաս, եւ զրկցցաւ յառաջակայէն եւ ժառանգեաց մարմնովն զցաւս եւ զախտս եւ զմահ անասնոց, որոց նմանեցն անբանաբար՝ չիմացեալ զպատիւն, եւ բնակեցաւ ի հովիտ տրտմութեան, որ բերէ նմա փուշ եւ տատասակ, զի լցցէ զսա քրտամք եւ արտասուաւք՝^{1*} եւ ցաւաւք ծննդեամք լցցէ զհամարն, յոր սահմանեալ է նմա Տէրն նորա: Ոչ յառաջագոյն արարեալ եւ գանձեալ զհոգիսն, ըստ յիմարութեան ոմանց, եւ ոչ որպէս մարմին ի մարմնոյ, ոնյնպէս եւ հոգիք ի հոգւոց ծնանին ի ծնաւղաց: Եւ ոչ նոր ստեղծեալ լինին ընդ յշանալն մարմնոց, զի մի՛ տակաւին անկատար լիցի աշխարհ եւ սուտ՝ բան Գրոցն, որ ասէ «Կատարեցան երկինք եւ երկիր, եւ հանգեաւ Աստուած ի գործելոյ»: Եւ վնաս մի մեծ այն է, որ այս կարգաւս մեր բնութեանս առնումն ի Տեառնէ չար կարծեաւք շփոթեալ լինի՝ որպէս թէ նոր հոգիս ստեղծաւ եւ նոր մարմին եւ ոչ Աղամայ մեղուցեալ հոգին հանդերձ մարմնովն առաւ եւ ապրեցաւ: Այլ անճառելի են իրք հոգւոյն, զի պատկեր Աստուծոյ է եւ, ոչ անկցի ընդ քննութեամբ, սակայն նիմի գոյութեանն ի կենդանի ծնաւղացն ի շինուած բնութեան ոչ է անմասն ի կենաց: Բայց ոչ զայն ասեմք բանական հոգի, զի նոյնպէս, որպէս վերադոյն ասացաւ, ոչ է այս ընդ գիտութեամբ անկեալ, թէպէտ ոմանք ասեն

որպէս յերկաթոյ եւ ի քարէ հուր, նոյնպէս եւ ի ծնաւղացն է, այլ չգրեցաւ ի հոգւոյն, եւ ոչ ամենայն ինչ ընդ սահմանաւ գիտութեանս մերոյ անկեալ է այսու կենաւէքս: Սակայն մարդասիրութիւն խոստովանիմ զթարերարին պատուհասն, որ մահուամբ արձակեաց զթիւնալից եղեալ մարմին Աղամայ, զի մի անմահ մնասցէ չարութեանն պատահեալն, ըստ որում թշնամւոյն մերոյ անմահութիւնն ի դատապարտութիւն եւ ոչ ի բարիս է նմա, զի միշտ կենդանութեամբն իւրով գործէ զչարն ի յաւելուած տանջանացն, որ պահեալ է նմա, զի նա յանձնէ մեղաւ եւ Աղամ՝ ի պատրանաց նորա, վասն որոյ տալոց է վրէժ զերկոցունցն, զի ոչ շատացաւ ընդ իւր անկումն կորստեանն ի պատճառս հպարտութեան, այլեւ նովին ափաթիւ ընկեց զմեզ եւ ոչ յայնոսիկ դադարեաց, այլ յամենայն զաւրութին ջանացեալ ի պէս պէս խորխորատս կորստեան էարկ զորդի սպանելոյն ի ձեռաց իւրոց մինչեւ ի կոպապաշտութիւն եւ յանաւրէն արիւնան: Իսկ բարերարն Աստուած զարարչական խնամսն ոչ էրարձ ի բնութենէս, այլ ազգի ազգի բժշկութեամբ խորտակեալ փութեացաւ զչարութիւնն եւ ողջացուցանել զվիրաւորեալ պատկերն իւր զգողացեալն ի չարէն, վասն որոյ խրատեաց զնա բանիւ, բարեկործութեամքը, պատուհասիւք, սպառնալիւք, խոստամբք եւ արինաւք գրաւոր պատուիրանին, որովք ի բացտարաւ ի կուապաշտութինէն եւ էած առ ինքն՝ մարգարէիւք գուշակելով Հոգւովն Սրբով զգալուստ Բանին իւրոյ իրբեւ ամէնիմաստ դաստիարակ եւ բժիշկ առ սակաւ սակաւ վարժեաց զիսկութիւնն մեր եւ էարկ սպեղանիս կակղացուցիչս խըխայթեալ վիրաց մերոց: Եւ իրբեւ ահա ներգործէր դեղն կենդանութեան եւ կային սպիքն եւ կայծակունք առաքինութեանն փայլատակէին ի դարս դարս ի նահապետսն եւ յարդարսն առաջինս եւ ի մարգարէսն: Եւ զարգանայր հաւատն կենսաբեր եւ բացան աչք ի փարատել միգին, եւ ցանկացան կենաց ազգ մարդկան եւ սկսան բախել զդուռն ողղոմութեան կամեցողին ողղոմութեան: Յայնժամ ապա երաց Աստուած զանդունդս գթութեան իւրոյ եւ զիշեաց զուխտ եւ զողորմութիւն եւ զիսուտումն իւր, որ ընդ արդարսն առաջինսն, եւ զոր սահմանեալ էր նախքան զժամանակ, եւ ունէր անմոռաց ի մտի, էարկ զայն ի գործ, եւ արդիւնացոյց, ելից եւ կատարեաց զբանս ծառայից իւրոց մարգարէից. մի ի Սրբոյ Երրորդութենէն, Որդին Միածին կամաւէք Հաւը եւ հաճութեամբ Հոգւովն Սրբոյ անձամբ չափ եւ լրմամբ Աստուածութեան խոնարհեալ եկն աւետեաւք հրեշտակի առ Կոյսն Մարիամ յանարատն եւ ի մաքրեալն Հոգւովն Սրբով, եւ մարմնացաւ ի նմանէ՝ անդ զքէրովրէսն եւ աստ զորովայն Կուսին ունելով աթոռ ոչ կացեալ ի բաց յայնմանէ զալովն աստ, ըստ անբովանդակելի բնութեանն, սակայն զհետ եկն կորստեան մերում, զի յորմէ պատրանքն եւ պատրանաց լուծիչն անդուստ եկն յառաջ, այսինքն՝ ի կնողէ, զի զապականութեանն մերոյ քակիցէ զհիմունս, ըստ որում յինքն ձգեալ յարէնէ Կուսին, որ է զանգուած բնութեանն Աղամայ ոչ անմեղն եւ անապա-

1* ախտաւոր:

* Ծնդ. Բ 3:

կանն, որ յառաջ քան զմեղանսն, այլ զոր յետ պատուիրանազանցութեանն խառնեաց ընդ մեղս եւ ընդ ապականութիւն. զի թէպէտ անարատ եւ անքիծ էր Կոյսն, այլ ծնունդ է նա մեղուցեալ տանն Աղամայ, զոր առեալ Տէրն անմեղ եւ անապական գործեաց միաւորեալ ընդ Աստուածութեան ոչ՝ նախ ստեղծեալ մարդ եւ ապա բնակեալ որպէս ի տաճարի. մի լիցի, այլ ինքն եղեալ Մարդ ճշմարտապէս, այսինքն՝ հոգի եւ մարմին եւ միտք, առանց որոյ բնութիւն մարդոյ ոչ է եւ ոչ ասի, քանզի որովք մեղաք՝ նորին առան ի Տեառնէ, եւ եղեւ բոլորովին փրկութիւն: Ո՞չ թանձրացեալ Բանն յսկը եւ մարմին եւ ո՞չ մարմինն անաւսրացեալ ի պարզութիւն Բանին բնութեան որպէս փայտ ի բոց եւ ի ծուխ լուծեալ, այլ Բանն մարմնացեալ եւ մնացեալ նոյնպէս, մարմինն աստուածացեալ եւ ոչ փոխեալ յանմարմնութիւն եւ համառաւտագոյն ասել՝ ոչ փոխեալ եւ ոչ փոփոխեալ, զի անփոփոխելի լոյսն ճառագայթ զփոփոխելի նիւթովն փայլատակեալ կայծակն իմն նոյնակերպ եւ նոյնագործ բանին հրաշաբուսեալ կատարիւր. երկու կատարեալ ի մի կատարեալ կենդանի գլխաւորեալ՝ անձու խառնմամբ միաւորեալ որպէս ծայն՝ ի բան եւ բան՝ ի գիր, լոյս՝ ընդ աւդ եւ հոգ՝ ընդ երկաթ եւ տեսութիւն՝ ընդ ակն եւ մուղ՝ ընդ պաւուտառ եւ հոգի՝ ընդ մարմին: Եւ եւս նոր եւ աւտար խառնմամբ ի վեր քան զաւրինակքդ միաւորեալ բանական հոգին միջնորդեալ նրբութեան Բանին եւ մարմնոյ թանձրագունի՝ ոչ շփոթեալ եւ ոչ այլայեալ. մի՛ լիցի, զի ես ոչ խոստովանիմ զնա շփոթեալ, զի Աստուած ոչ շփոթի, եւ յատուկ է նմա անշփոթն գոլ եւ յիւրական բարութեանցն ոչ կալ ի բաց: Հստ որում այն, որ զամենայն արարածն բաւանդակեալ է, իննամսեա եւ հինդ աւուրց չափ յորովայն Կուսին տարեալ եղեւ, ըստ աւրինաց արու անդրանկի ծնաւ կնքեալ կուսութեամբ Հացն կենաց ի Տան հացի¹, ըստ մարգարէին, անժամանակ ծնեալն ի Հաւրէ, ժամանակաւ եղեւ ի Կուսին, անհայր ի մաւրէ, որպէս անմայր ի Հաւրէ, մի Որդի, մի դէմ եւ մի Տէր Թիսուս Քրիստոս:

Իսկ վասն խնդրոյ մի եւ երկու բնութեանց նախ անպատշաճ վարկանիմ մանրամասնաբար քննել զՈրդին Աստուծոյ եւ համարել զնա ընդ սահմանաւ գիտութեան մերոյ անկեալ, որ է անտեղի: Եւ վնաս մեծ է իշուցանել զնա յիւրական բարձրութենէն, որ է անհասութիւնն եւ անձութիւնն, զի եթէ նախ անհասանելի էր եւ ապա հասանելի եւ քննելի եղեւ այլայլութիւն եւ փոփոխութիւն է այս. զոր մի՛ լիցի մեզ ասել, զի թէ ասէ ոք կարել իմանալ եւ պատմել նախ տացէ մեզ զհամանգամանս իւրոյ կազմուածոյն եւ ապա լուիցուք ի նմանէ զտնաւրէնութիւն Որդւոյն Աստուծոյ: Եւ ասասցէ, թէ զիարդ կուսութիւն եւ ծնունդ ի միասին եկին երկու հակառակքն, եւ ոչ հանին զմիմեանս, որպէս կեանք եւ մահ: Եւ

^{1*} «Քերլեհեմ» անվան ստուգարանությունն է - ծնր. Հ. Ք.

զիարդ եղեւ Բանն մարմին, ըստ Ցովհաննու¹, այլ ես խոստովանիմ, զի յերկուց մի եղեւ անձնաւորութիւն, քանզի Բանն Աստուած զբնութիւն Ադամայ կատարեալ առ ի Կուսին միտք եւ հոգի եւ մարմին, որ է ստուգիւ բնութիւնս մեր, բայց զորպէսն ոչ քննեմ, եթէ մասն ինչ էաւ ի Կուսին եւ եթէ յամենայն զաւդուածոց նորա: Եւ եթէ նմանապէս ի հոգւոյ եւ ի մտաց Կուսին հատաւ եւ միացաւ ընդ Բանին, զայս ոչ իշխեմ ստուգել եւ վնաս համարիմ քննողին: Այլ երկիր պագանեմ անճառ խորհրդոյն, եւ լուութեամբ պատուեմ զիսորագոյնսն թիսուսի եւ հաւատոյն տամ, զի աստուածընկալն հաւատովք ճանաչէ զնա եւ ոչ՝ քննութեամբ: Հաւատամ զնա Աստուած կատարեալ եւ Մարդ կատարեալ, բայց զայս ասելով ոչ հատանեմ յերկուս, այլ զնոյնն ասեմ Աստուած եւ Մարդ եւ ոչ կարեմ իմանալ զնա Աստուած առանց Մարդոյն եւ ոչ Մարդ առանց Աստուածութեան, եւ՝ Աստուած եւ՝ Մարդ ասեմ, զի ցուցցի, թէ կատարեալ փրկեցայ, եւ ոչ կիսամասնեա, ըստ հերեսիստացն: Եւ որպէս ծոցոյ Հաւր ծնունդն «յառաջ քան զարուսեակ²» եւ ծոցածին ծնունդ Կուսին ի լրման աւուրց. մի Որդի է եւ ոչ է շփոթումն եւ որպէս անձն, որ ընդ աշմէ Հաւր նստի յափտան եւ անձն, որ սնաւ եւ աճեաց զամս երեսուն եւ երեք, մի անձնաւորութիւնն է եւ ոչ իմանի շփոթումն, նոյն աւրինակ է եւ բնութիւն Հաւր Բանն եւ բնութիւն մեր, որ առաւ ի Կուսին, մի բնութիւնն է եւ ոչ է շփոթեալ, զի ամենայն բանաւորք ընտանիք եւ աւտարք զբնութիւն պարզ եւ նուրբ են ասացեալ եւ մաւտաւոր Աստուածութեանցն քան զանձնաւորութիւն: Այլեւ սուրբ Հարքն առաջինքն զանձնաւորութիւնն եւ զտեսակն եւ զբնութիւնն մի են ասացել: Եւ որպէս Մարիամ Կոյս է եւ Մայր եւ պատճառ Քրիստոս է, զոր ծնաւն, նոյնպէս եւ իմանամն զԱստուածն եւ զՄարդն, որ մի եղեւ բնութիւն եւ պատճառ Բանն է, որ մարմնացաւն: Եւ որպէս ոչ բաժանեմք զասացեալսն ի վերա Մարիամու յետ ծննդեանն զոմանս Մաւր եւ զոմանս Կուսի տալով, այսպէս եւ ոչ բաժանեմք զգործն Քրիստոսի՝ յետ միաւորութեանց զոմանս Աստուծոյ տալով եւ զոմանս Մարդոյն, այլ նմին եւ նորին՝ զխոնարհագոյնսն եւ զբարձրագոյնսն, զի թէ զնուաստականսն Մարդն կրեաց եւ զփերագոյնսն՝ Աստուածութիւնն՝ ոչ ինչ նոր եւ հրաշալի իրք եղեն քան զբանականսն եւ զսովորականսն: Ոչ որպէս ասեն, թէ մարմինն կրէր, եւ Աստուծոյ է համարեալ այն. զիարդ մարգարէիցն եւ առաքելոցն իրքն է, որ ասէր Աստուած շԱմառ-էլ. «Ոչ զքեզ անարգեցին, այլ՝ զիս³», եւ ցառաքեալսն ասէր Փրկիչն.

^{1*} Տե՛ս Ցովհ., Ա. 1:

² Ասղ. Ճթ. Յ:

³ Ա. Թագ. Ը. 7:

«Որ զձեզ ընդունի զիս ընդունի, եւ որ զձեզ անարգէ՝ զիս անարգէ»:
 Այլ աստուածացաւ մարմինն՝ միանալով ընդ Բանին եւ Աստուած ներգործէր եւ կրէր աստուածացեալ իւրով մարմնովն, զի ոչ կորեալ ի նա մեր բնութիւնն, այլ միաւորեցաւ փոքրն ի մեծն յաւելաւ, աստուածացաւ, ըստ որում Աստուածածին է ծնաւղն եւ ոչ ասի Աստուածածին եւ Մարդածին, քանզի բնութիւն մարդոյ կուսութեամբ ոչ ծնանի: Ասեմք, զի Աստուած ներգործէր մեր բնութեամբս զմարդապայելուչ կիրսն, այլ ոչ որպէս գործեալք եւ ոչ հարկեալ ի բնութէնէն ի քաղց եւ ի ծարաւ եւ ի քուն, որպէս առ մեզ, այլ ինքն կամաւք իւրովք ածէր ի կիրսն անանգունելի եւ թոյլ տայր բնութեանն կրել զիւր անկան կամաւր եւ ոչ հարկաւոր, ըստ որում զարէնս բնութեան իւրոյ մարմնոյն լոյր աճմամբ հասակին, այլեւ զաւրէնսն կատարէր թլիատութեամբն եւ ընծայելովն ի տաճարն եւ հնազանդելով Մարդն: Այլ եւ քաղցնոյր եւ ծարաւէր եւ վաստակէր եւ քրտնէր ոչ յաղթեալ ի կրիցն, այլ մեզ յաղթութեան զէն տալով զնոսայ ներգործէր աստուածաբար, կրէր տնաւրինաբար: Եւ նոյն է գործաւղն եւ կրաւղն, զի յաստուածապէսն մարդկայնովն եւ ի մարդկապէսն աստուածայնովն վարէր: Եւ վասն այսորիկ հիանամք եւ սոսկամք եւ գողամք ընդ իջանելն Աստուծոյ եւ ընդ անչափ մարդասիրութիւնն, զի վասն մեր կրեաց անկարաւտն զայն ամենայն՝ ոչ մերկ Աստուածութիւնն, զի անհնարին էր եւ ոչ լոկ Մարդն, զի ոչ զատչի ի Բանէն աստուածախառն մարմինն, եւ ոչ հարկեալ լինէր ի կրիցն, այլ յաղթութեան զէնս մեզ ետ զտկարականսն եւ զկարաւտականսն, զի իւրովն զմերն բարձէց տկարութիւն զաշխատութիւն եւ զցաւս եւ զերկիւղ^{1*} եւ զանգիտութիւն, քանզի ոչ ի մեզ հայելով ստուգեմք զնորայն, զի որ նման մեզ եւ համագոյ է մարմինն աննման մեզ է աստուածանալովն, քանզի զմերսն ամենայն շողացոյց Աստուածութեամբն սպեղանիս ի վերայ մեր կազմելով զնրացուցեալ բնականն մեր կիրսն եւ կարաւտութիւն եւ զեկամուտսն ի մեզ ոչ ընդունելով զանգունելիսն^{2*}: Վասն որոյ անարատապէս ճանապարհորդելով զհասակն սխալական^{3*} եւ զանհաստատի ծննդէնէ մինչեւ ի դադարումն կատարեալ հասակի ընդունական իմաստութեան բնութեանս մերոյ աւրինաւք աներբն Աստուած եւ իմաստութեան խորքն ապա երեսունամեայ գայ ի մկրտութիւն ի թորդանան առ Ցովհաննէս անուն ակն յանցանաց, զի զյատկութիւն անձանց միոյ՝ համարուն Աստուածութեան ցուցցէ՝ վկայելով Հաւը եւ Հոգւոյն զ Յորդանան սրբեսցէ եւ զարգանդ աւազանին բացցէ եւ զհո-

գին ընկալեալ տացցէ եկեղեցւոյ իւրում: Իսկ չարն տեսեալ զնա իբրեւ զկարաւտ մաքրութեան եկեալ ի մկրտութիւն եւ ի Հաւրէ լուեալ զնա Որդի բնութեան նորա եւ բարձիչ մեղաց, եւ նեղեալ ի մէջ կարծեաց երկուց՝ յաւծարէր զ նա փորձել, զի աստուգեսցէ ինչն վասն նորա: Եւ Տէրն գիտելով զկամս չարին՝ մեկուսացոյց զանձն լերամբ անապատ այնով եւ տա նմա թոյլ մատնիլ առ նա ի փորձ, զի ընկնեսցէ զնա, որ եւ վազեալ չարին ի վերա նորա լրբութեամբ իրը յԱղամայ պարտեցելոյ ի նմանէ: Իսկ ամենատէրն, որ ասաց ի դատաստան եկեալ պարտեալ մերով բնութեամբն յաղթեաց նմա՝ ոչ յայտնելով զինքն, այլ խարելով զնա, քանզի նա խարելով յաղթեաց Աղամայ՝ դատաստանաւ գնաց ընդ նմա Տէրն՝ տալով մեզ զաղթութեան ճաշակն եւ զաւրինակն:

Ակսանի ապա այնուհետեւ եւ ի դէպ ժամանակի Տէր յայտնել զհաւատն կեցուցիչ ի ձեռն վարդապետութեանն, եւ նորութեան հաւատոյն աւգնականս տա զհոյլ նշանացն եւ սքանչելեացն. սքանչելեաւքն հաւատարիմ առնէ զրանսն եւ բանհւեքն հաստատէ զնշանագործութիւնսն՝ ըստ կարգի գնալով ընդ կանխաւ գուշակեալ բանսն մարգարէիցն զնմանէ, զորս ոչ բաժանեմք երկաքանչիւր բնութեանցն՝ գոմանս Բանին տալով եւ զոմանս՝ մարմնոյն, այլ եւ ոչ զաւետարանչացն եւ զառաքելոցն, ըստ բանի ուղղափառացն հարցն, այլ միոյ եւ նորին, քանզի յետ միաւորութեանն ոչ յատկանան ի գործս, ի կամս եւ ի բնութիւնս երկուս: Եւ որ իրաւքն ոչ բաժանի՝ մեֆ զնա եւ ոչ բանիւ իշխեմք: Իսկ Հրէայքն չարամէրք եւ բարիատեացք կամաւ եղեալ ի կողմն չարին՝ զքարոզեալն ի մարգարէից զԱստուած եկեալ սիրով բարի առնել նոյցա անձամբ եւ ոչ միջնորդիւ, զնա ոչ ընկալան, այլ նախանձու եղեալ ծառայ եւ աման չարին՝ զկեանս իւրեանց մատնեցին եւ սպանին զնա զփայտէ կախեալ, ըստ վկայութեան Գրոց իւրեանց⁴: Ոչ յորժամ ախորժեցին կարացին արկանել ի նա ձեռն, զի չեւ էր եկեալ ժամ նորա, այլ յորժամ ինքն կամեցաւ, քանզի ինքն էր շտեմարան տնաւրինական խորհրդոյն իւրոյ, զոր ի դիպող ժամանակի, ըստ նկատելոյ մարգարէիցն ի կիր առնոյր, զի մի՛ լիցի վրկութիւն մեր ի հարկէ չարաց եւ ոչ ի կամաց բարերարին, քանզի ոչ բնութիւնն սատանայի եւ մոլեգնութիւն իրէիցն եւ լրբութիւնն Յուդայի արարին զփրկութիւն մեր, այլ՝ անճառ զթութիւն բարեգործին Աստուծոյ: Այսինքն՝ եկեալ Արարիչն արարածոց անմահ բնութեամբն Հաւը առեալ զմահկանացով բնութիւնս մեր անորիշ եւ անշփոթ խառնմամբ չարչարի եւ մեռանի ինաշիւ զպարտիս մեր վճարելով՝ անպարտականն գոլով մահու: Ոչ ասեմ զանչարչարելի բնութիւն Բանին չարչարեալ եւ զանմահն մեռեալ. մի՛ լիցի: Այլ զի Աստուած խոստովանիմ զմարմինն, զի Աստուծոյ մարմին էր եւ աստուածացոյց ասեմ զմեր բնութիւնն, զոր էառ Աստուած՝ ոչ յան-

* Պուկ. Ժ 16:

^{1*} զերկեղ:

^{2*} զանկոսնելիսն:

^{3*} սղալական:

մարմնութիւնն փոխեալ, այլ միաւորեալ ընդ Աստուածութեան, ըստ որում չարչարեալ ասեմ եւ ցաւեցեալ եւ խոցեալ եւ բեւեռեալ, որ անմարմնոյ անկարելի է: Եւ վասն այնորիկ մարմնացաւ, զի կարասցէ չարչարել եւ մեռանիլ: Եւ «մեռանել» կոչեմ զելանել հոգւոյն բանականի ի մարմնոյն, այլ ոչ բաժանել ի նմանէ Աստուածութիւն: Եւ «կենդանի» ասեմ եւ խոստվանիմ Աստուածութեամբն զմարմինն, ըստ որում երկու վտակքն, զոր զինաւորն գեղարդեամբն պեղեր քարոզէին զնա կենդանի եւ մեռեալ: Եւ թէ ոք ասէ թէ՝ Աստուծոյ բնութիւն է անմարմնութիւնն եւ անչարչարութիւնն, թէ մի բնութիւն եղեւ՝ զիա՞րդ մարմին մնաց չարչարելի: Նախ ասեմ, թէ զանմարմնութիւնն եւ զանմահութիւնն եւ՝ հրեշտակք եւ՝ հոգիք մեր ունին, եւ այդ չէ Աստուծոյ բնութիւն յատուկ: Եւ ահա մարմինն մեռեալ եւ ոչ՝ հոգին. ասեմք զՄարդն մեռեալ, այսպէս եւ Գիրք ասեն: Աստուած խաչեալ եւ արիւն՝ Աստուծոյ եւ մահ: Եւ մեք ոչ ասեմք կորուսեալ զմեր բնութիւնն չփոթմամբ, այլեւ նզովեմք զշփոթողսն, եւ ոք վասն այնորիկ ասեն մի բնութիւն, այլ զմիաւորեալն անբաժանելի: Մի ասեմք եւ ոչ Բ (երկու), եւ ոչ ոք ի ճշմարտից զոմն չարչարեալ ասէ եւ ոչ մեռեալ, եւ ոչ ես ասեմ զայս. մի՛լիցի: Այլ զինքն ասեմ մարմնով չարչարեալ եւ մեռեալ եւ Աստուածութեամբն անմահ մնացեալ, զի Աստուած մերկ չարչարել ոչ կարէ. եւ մարդ սոսկ մեռեալ փրկութիւն ոչ կարէ առնել, զի անյաւգն եւ անհատանելին Աստուած ընդ խոցուտելումն էր միացեալ Մարդում, թումաս վկայէ: Վասն որոյ ասեմ զայս, թէ՝ երբ կամեցաւ՝ կրեաց, երբ կամեցաւ՝ եցոյց, որքան եւ կամի տեւէ խոցն այն, զի հայեսցին, յոր խոցեցին: Եւ զի յիսկզբանն կորստեանն մերոյ նախ մեղքն տիրեաց բնութեանս եւ մատնեաց մահու եւ ապականութեան: Խսկ կենդանութիւնն մեր Աստուած նախ դատապարտեաց զմեղս ի մարմնի շրջելովն ի վերայ երկրի եւ սպան զնա ի վերայ Խաչին: Եւ ի յաւանդելն հոգւոյն բանականի, որ էր մերն, չոգաւ նովաւ առ դժոխաբնակ մարդկան հոգիսն, ուր էր թագաւորութիւնն մահու, եւ մարմնով էջ ի գերեզման, ուր տիրէր ապականութիւնն յերկուս տեղիս արգելելով^{1*}, ուր զմեզ բռնացեալ՝ ունէին մահն եւ ապականութիւնն: Եւ կողոպտելով զմահ յիշխանութենէ իւրմէ ի դժոխս կապեաց եւ զբերան ապականութեան՝ ի գերեզմանին: Եւ ոչ կարաց ծամել զնա, զի Աստուածութիւն էր յերկուսին արգելարանսն հոգւովն եւ մարմնովն, վասն որոյ ըստ Դաւթայ. «Ոչ թողաւ ոգի նորա ի դժոխս, եւ ոչ մարմին նորա ետես զապականութիւն²»: Եւ այսպէս հանեալ զհոգիսն յիշխանութէնէ սատանայի յարեաւ երեքաւրեալ կնքեալ վիմով ի վկայութիւն կուսութեամբ ծննդեանն: Այլեւ երկորդէ վկայութիւն. դրաւքն

փակելովք առ աշակերտն մտիւն: Եւ զկնի քառասուն աւուր, Համբարձեալ յեկինս, նստաւ ընդ աջմէ Հաւր, ուստի ոչ էր մեկնեալ, ըստ անբովանդակելի բնութեան Աստուածութեանն, եւ «գալոց է նովին մարմնով եւ փառաւք Հաւր՝ Դատաւոր կենդանեաց եւ մեռելոց³⁺, զի ոչ եթէ Հայր դատի զոք, այլ զամենայն դատաստան ետ Որդւոյ իւրոյ, զի մարմնատեսակութեամբն ճանաչեցի ի դատացելոցն:

Եւ այսպէս, ոչ յաւելուած ասեմ ի Սուրբ Երրորդութիւն եղեալ ոչ անձնաւորութիւն եւ ոչ բնութիւն աւտար եւ ոչ կամս եւ ոչ գործս, թէպէտ ի լրման աւուրց էջ Տէր անմարմին Բան եւ ել մարդացեալ ճշմարտապէս, բայց մնաց մի Տէր, մի Քրիստոս, մի անձն, այսպէս եւ մի բնութիւն՝ զսեփականն Հաւր միաւորեալ ընդ մերս անշփոթելի: Եւ մի կամս ասեմ նմա, թէպէտ եւ ասաց ինքն. «Ոչ իմ կամս, այլ՝ Քոյդ եղիցի²»: Այս համակամութեան է ձայն եւ ոչ այլութեան, որպէս եւ այլուր ասաց. «Իջի ես ի յերկնից ոչ զի զկամս իմ արարից³»: Եւ յայտ է, զի յերկնից Բանն էջ եւ ոչ մարմինն զՀաւր կամացն ասէ, որպէս թէ՝ չէ իմ կամքս, աւտար ի Քո կամացդ, ըստ մեկնելոյն Աստուածաբանի. «Եւ զի չէր պատշաճ նոր ինչ մտանել յամենասուրբ Երրորդութիւնն, Որդին եկն յերից անձանցն եւ Որդի եղեւ, զի անշարժ կացցեն անուանքն»: Նոյնպէս եւ զգործսն ասէր Տէրն, թէ՝ «Հայրն, որ յիս բնակեալ է գործէ զգործն⁴»: Եւ ի վերայ Բանին եւ մարմնոյն որպէս յատկանան գործքն, զի նորա են ամենայն մեծավայելուչքն բնաբար եւ խոնարհականքն տնաւրինաբար, զոր աւետարակչքն եւ առաքեալքն ոչ համարձակին աւելի ինչ ասել քան զոր ի մարդացելոյն լւան՝ մեք որպէս իշխեմք որոշել, զոր ոչ երբէք բաժանեաց միացեալն: Այլ եւ եցոյց թէ ոչ կամի զայլոց բաժանելն զնա, յորժամ ասէ զՈրդին մարդոյ յերկնից իջեալ եւ փոխանակ Հաւր տեսանիլ եւ յատաջ քան զինելն Աբրահամու գոլ: Թէպէտ եւ մեք անմարմին խոստովանիմք զնա եկեալ յերկնից ճշմարտապէս եւ զայլսն լսեմք նոյնպէս մտաւորութեամբ, այլ որպէս Տեառն ամենայն ուստեք եղական ասելով զանձնէ: Նոյնպէս մի խոստովանիմք զնա գիտութեամբ եւ ոչ անգիտութեամբ:

Հաւատամ ի մի Մկրտութիւն:

Հաւատամ եւ ի մի Եկեղեցի, որ է նախ Հաւատն ուղղափառ, որ կարող է զամենեսեան Հաւաքելի ի մի խոստովանութիւն եւ ի վարու:

^{1*} Տե՛ս Յովի. Ի 26:

^{2*} Գործք Ժ 42:

^{3*} Ղուկ. ԻԲ 42:

^{3*} Յովի. Զ 38:

^{4*} Յովի. ԺԴ 10:

Հաւատամ եւ Քրիստոսի Հրամանին անլուծանելոյ առ Պետրոս՝ կոչելով զնա Վէմ անշարժ, որ էր Հաւատով դաւանելն զնա Որդի Աստուծոյ, յորոյ վերայ եւ մեք հաստատեալ գթութեամբն Քրիստոսի: Այլեւ ձեռագործ եկեղեցիք ընդ ամենայն տիեզերս բաժանեալք մի են, յորժամ մի խորհուրդ կատարի յամենեսեան եւ կրաւնք:

Հաւատամք, եթէ մարդասիրութեամբն Քրիստոսի լինի քառութիւն եւ թողութիւն մեղաց, զոր յետ աւազանին աղտեղանամք ի տկարութենէ մարմնոյ եւ ի խաբէութէնէ սատանայի, զոր ի ձեռն խոստովանութեան եւ ապաշխարութեան թողու այն, որ եկն կոչել զմեղաւորս ապաշխարութեամբ ի փրկութիւն: Եւ խոստովանութեամբ վաղճանեցելոցն եւ Հաւատով լինի եւ նոցա ողորմութիւն, թէպէտ եւ անապաշխար վճարեցան, այլ խորհրդով եկեղեցւոյ եւ յետնորդացն յիշատակութեամբ մաքրին մինչեւ յաւրն դատաստանի: Եւ ասեմ, թէ իրաւացի դատաստանաւն Աստուծոյ հոգիքն արդարոց եւ մեղաւորաց ոչ առնուն զվճարն փոխարինի առանց լծակցի մարմնոյն, որով առաքինեցան^{1*} կամ անաւրինեցան: Բայց ի խնդութենէն եւ յերկիւցից, զոր յուսով ունին երկաքանչիւր² կողմանքն գիտելովն զպատրաստեալն իւրեանց տեղի, ըստ վարուց աշխարհակաց կենցաղումնս, եւ են նոքա ընդ իշխանութեամբ Աստուծոյ: Ի տեղւոջ, զոր միայն գիտէ Դատաւորն նոցա Աստուած, զի լուեալ է մեր վասն այսորիկ այլ եւ այլս, եւ հաստատել ոչ ունիմ ի բնագրոց:

Հաւատամ, եթէ յարութիւն առնէ Աստուած հասարակաց արդարոց եւ մեղաւորաց ի սահմանեալն աւուրն իւրական գիտութեամբն եւ դատաստան իրաւամբք Աթոռոյ իւրոյ: Խսկ զփառս եւ զպատիժս զանազանեալս առնուն յարդար Դատաւորէն առաւելութեամբ եւ նուազութեամբ յարմարական աստէն քաղաքավարութեանիւրեանց, եւ զայնոսիկ յափտենական, ըստ հրամանի Փրկչին մերոյ Աստուծոյ, որ նա ինքն է Դատաւոր արդարութեան, որ է աւրհնեալ ընդ Հաւր եւ ընդ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս:

Զայս խոստովանութիւն դիւրին էր մեզ ըստ մասին հաստատել ի բնագրոց եւ յերեւելի արանց սրբոց, յորոց վերայ եկեղեցի Հայաստանեայց առաջին հիմամբն անշարժ կա շնորհաւքն Աստուծոյ: Բայց զի վարժ լսելեաց աւանդեմք զբանս ոչ համարեցաք հարկաւոր: Եւ եթէ յետոյ ուրեք պատճառ ինչ երեւեցաւ եւ նորաձեւ իրք ասացան՝ Հեռաւրացն եւ յետնոցն բանիւք ոչ իշխեմք չափել զանչափելին, եւ աղաչեմ չմեղազրել մեզ վասն այսոցիկ:

Ռդջ լեր:

1* առաքինացն:

2* երկանքանչիւր (առաջին 6-ի վրա նշան):

ԺԼ

ՅԱՂԱԳՍ ԲՆՈՒԹԵԱՆ, ԹԷ ԶԻՆՉ ԻՑԷ ԸՍՏ ԻՆ-
ՔԵԱՆ ԻՄԱՑԵԱԼ Ի ՓԱՌՍ ԱՍՏՈՒԾՈՅ՝ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ
ՎԱՐԴԱՆԱՅ ՀՈԳԱՑԵԱԼ.

Եկի եւ ոչ ի մաւտոյ ի հրամանս քոյլիյդ յաւժարութեան, որդի ճրագի եւ հայր խնդրոյս, որպէս եւ կոչիսդ հարազատ մեր ի Տէր, որ կամիս կթել խալող ի մորենոյ, մշակդ երկացեալ եւ փշաւտ անդաստանի, եթէ տացես գտէգ աղաւաթիցդ եւ հոգին զցաւզն առաւաւու զբժկականն եւ զգուարթագործն՝ կոչել յանապատ մտաց պտուղ ի ժամու եւ կամ պատուաստ ածեալ արտաքուստ ի մեր սնութիւն եւ. ի նուազութիւն՝ յուսով պարարտութեան ճիթենւոյն տնկելոյ ի տան Աստուծոյ՝ մերձ երթալով ի հաւատս սիրով զարացեալ յերեքերեւեան Աստուածութիւն ի հոմափառ եւ ի մի բնութիւն եւ յամենունակ Տէրութիւն, որ արարչագործն է բնութեան, ինքն վերագոյն քան զբնութիւն եւ զսահման, թէպէտ եւ ամենայն տուեալ յինքէնէ պարգեւաւքն կոչեցեալ լինի եւ փառաւորի, որպէս բարձրութիւն լայնութիւն եւ երկայնութիւն, լոյս եւ կեանս, զաւրութիւն եւ իմաստութիւն եւ հանճար այլովքն: Նոյնպէս եւ կոչի բնութիւն Արարիչն բնութեան, զի թէ ըստ մեզ ստուգաբանի բնութիւն, բան էութեան եւ բուն էութիւն: Ապա յարմարի այս կարի քաջ ի վերայ Աստուծոյ, որ ասաց զինքնէնէ, թէ՝ «Ես եմ էութիւն»՝ ընդ Մովսիսի խաւելովն: Եւ ինքն է բուն էութիւն, յորմէ ոչէքս էք եղեն՝ բանիւն նորայ էացեալք, քանզի ասաց եւ եղեն, հրամայեաց եւ կացին, որ եւ ստուգէ զբան էութեան յամենաստեղծն Բան: Այլ քանզի ոչ միայն պարզաբար Արարիչ ասի Աստուած, այլեւ՝ արարչագործ, այսինքն՝ Արարիչ գործեաց զբնութիւն՝ ի նայ տուեալ զարուեստն իւր՝ գործել միշտ զմիանգամ ներգործեալսն յԱստուծոյ, քանզի սահմանեն զբնութիւն այսպէս: Արուեստ աստուածային ի գոյութիւն ածող զամենայն, զի ոչ է արուեստն Աստուծոյ, որպէս զայլոց արուեստս, որք առանց արուեստաւորացն չկարեն գործել՝ ոչ գորով գոյութիւն ըստ ինքեանց եւ ոչ կենդանի: Խսկ Աստուծոյ արուեստն

Աղրյուրեներ

„ՄՄ. ձեռ. 1398, թ. 295ա-300ա:

... նիազութիւն:

... սնգելոյ:

¹ նլք գ 14:

գոյութիւն է եւ կենդանութիւն վասն որոյ եւ միշտ գործուն, որպէս եւ Փիլոն ասէ ի զիրս Նախախնամութեան, թէ յանշնչութէնէ եւ յանկենդանութենէ ոչ լինի կենդանածնութիւն եւ շնչածնութիւն։ Այլ յայտ է, զի կենդանի է աշխարհս եւ բնութեամբն է կենդանի եւ նայ կոչի հոգի աշխարհիս, զի կենդանացուցանէ Հոգին եւ Հոգին է կենդանարար։ Բայց ոչ պիտի կարծել զբնութիւն նախախնամութիւն, զի այլ են գործք սոցայ ի միմեանց, որպէս Գրիգոր Նիւսացի ասէ. Քանզի գործ բնութեան կենդանածնելն է եւ աճեցուցանելն եւ զլուծականն լուծանելն²։ Իսկ նախախնամութեան գործ բարիոք Հպատակելն է՝ ըստ պատշաճին փոխել եւ զկարգ բնութեան յորժամ եւ ախորժէ, որպէս զլուսաւորսդ ի կարջէ բնութեան։ Բայց եւ չեն աւտար ի միմեանց, այլ մասն, պարտ է ասել, զբնութիւն նախախնամութեան, զի բազում զաւրութիւնք են Աստուծոյ եւ ամենայն զաւրութիւն իւրապէս զիւրն ունի, պատշաճ է ասել, զառաջատեսութիւն Աստուծոյ բոլ եւ բովանդակ ի չոյոյից բարի, որ ի ձեռն բնութեան ներդործէ զեղեալ սահմանին զկարգն, որպէս եւ ասէ, թէ՝ «Կարգեաց զնոսայ [յաւիտեանս յաւիտենից], սահման եղ, որ ոչ անցանենյ» զբնութիւն։ Բայց պարտ է գիտել, թէ ըստ սեոփից եւ տեսակաց են բնութիւնք բազումք եւ ոչ մի, որպէս Աստուծածաբան, բազմակատար բնութիւն ասէ զկարողն արարչագործ³։ Յաղագս որոյ եւ այլ տեսակ սահմանեն զնայ ոմանք, որք յեկեղեցւոյ են։ Ասեն. զբնութիւն ծնունդ շարժման եւ կայանի, որպէս թէ իր, որ ի գոյութիւն շարժի եւ զկա առնուիրը զգու հաւու, որ ի նեխութենէ ի ձագ եւ դադարէ ի կերպին։ Եւ կամ թէ ի շարժմանէ երկնի եւ ի կայական երկրէ առնէ բնութիւն զամենայն ինչ։ Բայց այս սահման ի վերայ անմարմնոցն է վայելչական, որք ի ճշմարիտ գոյէն Աստուծոյ շարժեցան ի գոլ եւ կան յանմահութեան յաւիտենիւն յերկարածքեալ չափով, որպէս մեր անասնացեալ բնութիւն ժամանակաւ, քանզի հրաշագործեալ Արարչին զմերս բնութիւն յերկուց աւտարաց մարմնոց եւ յանմարմնոց լաւի եւ վատթարի, զի անձնիշսան կամաւք եւ բարի յաւարութեամբ արասցէ Արդամ զվատթարն լաւ եւ բարձրասցի յեւս բարձրութիւն փառաց եւ կացցէ յաւիտենիւն։ Այլ նա յեղա-

յեալյընտրութէնէ անտի վեհին՝ վատթարին եղեւ մասին, զագատ կամսն տուեալ չարցեալ կամաց պատրողին, եթող եւ զտեղին զլաւն բնութեամբ, զվատթարս ժառանգեաց զբնութիւն եւ զտեղի շարժեալ ի բարոյն կայացաւ աստ, այլ աւրէնս հակառակ աւրինաց դրախտին եւ բարի յաւծարութեան ստացեալ յանձին, ուստի թշուառացեալ ուժգին գոչմամք գուչ է առաքեալ զտառապանս անձին, որ կայր մնայր երկրորդն Աղամայ անյանցի, որ եկեալ մերովս մեղուցեալ եւ յաղթեալ բնութեամբս, եւ եհան արտաքս զհակառակն՝ սրբելով զանարատ ստեղծուածն իւր՝ շարժեալ ի գութ մարդասիրութեան եւ եղեւ մարդ կատարեալ հոգւով եւ մտաւք եւ մարմնով Աստուծած, գործելով զմարդն յանարատն Մարիամ ոչ ինչ երկութիւն թողլով, վասն որոյ եւ Աստուծածին ծնաւղն, որոյ նշանակէ կուսութեամբ ծնունդն, որ աւտար է ի բնութենէ լոկ մարդոյ եւ ընտանի Աստուծոյ, որում ամենայն ինչ հնարաւոր է։ Եւ այսպէս շարժեցեալն ի ինամոց իւրոց եւ ի կամաց Հաւր եւ Հոգւոյն եւ շարժեալ զմերս բնութիւն ի կուսական արէնէ եւ անշփոթի խառնմամբ միաւորեալ յԱստուծածութիւն իւր զկայ է առ մշտնշենաւոր յաւիտենիւն փառաւորեալ զժամանակաւորն, քանզի «Թիսուս Քրիստոս երեկ եւ այսաւր նոյն եւ յաւիտեանս⁴», որոյ իւր են բարձրագոյնքն եւ խոնարհագոյնքն, գործք եւ կիրք եւ կամք միոյ անձին, միոյ Որդւոյ, միոյ Միածնի, միոյ Քրիստոսի, միոյ Տեառն, միոյ մարդացելոյ Աստուծոյ։ Զի զիա՞րդ մարթի այլազգ ասել արտաքոյ ձեռնատուութէնէ Գրոց, քանզի երեք կարգ է Հասկացողութէնէ Գրոց, որք խաւեցան ի խորհուրդ մարդեղութեան Քրիստոսի. մի՝ զի ասեն Աստուծած է Քրիստոս նախ քան զյաւիտեանս, որպէս ասէ Յոհան. «Ի սկզբանէ էր Բանն եւ Բանն էր առ Աստուծած եւ Աստուծած էր Բանն⁵», եւ երկրորդ՝ հաւատալ, թէ Մարդ եղեւ ճշմարիտ, որպէս ասէ. «Բանն մարմին եղեւ⁶», եւ թէ՝ «Մի է միջնորդն մարդոյն Թիսուս Քրիստոս⁴»։ Եւ երրորդն՝ հաւատալ, թէ միաւորեցան եւ մի եղեն Աստուծած եւ Մարդն, որպէս յորթամ ասէ ինքն Տէրն. «Ոչ ոք ել յերկինս, եթէ որ էջն յերկնից Որդին⁵»։ Եւ կուրին ասէ. «Չոր տեսանեսդ եւ որ խաւսիդ ընդ քեզ, նայ է Որդին Աստուծոյ⁶՝ խնդրելով ի նմանէ այսպէս հաւատ եւ ոչ այլազգ, եւ Պաւղոս.

¹ Հմմտ. Յաղագս նախախնամութեան, Ա. տե՛ս «Փիլոնի Երրայեցւոյ բանք երեմ չեւ ի լոյս ընծայեալ...», աշխատ. Հ. Մ. Վ. Աւգիրեան, Վենետիկ, 1822:

² Տե՛ս «Գրիգորի Նիւսացւոյ Մեկնութիւն Երգոց Երգոյն», ՄՄ, ԺԵ. 436, թ. 7ա-122թ: զլուսաւորս:

³ Սաղ. ՃԽԸ 8:

⁴ Տե՛ս Գրիգորի Աստուծածանի... խաւսի ի Մնունդն Քրիստոսի, ՄՄ, ԺԵ. 1500, թ. 724թ-727թ:

յընդրութէնէ:

¹ Երբ. ծԳ 8:

² Յովի. Ա. 1:

³ Յովի. Ա. 14:

⁴ Ա. Տիմոք. Բ. 5:

⁵ Յովի. Գ. 13:

⁶ Յովի. Բ. 37:

«Մի Տէր Թիսուս Քրիստոս ի փառս Աստուծոյ Հաւրը¹», քանզի մարդեղութիւն ոչ պակասեցոյց եւ ոչ յաւելուած արար ի Սուրբ Երրորդութիւն, զի որպէս անձնքն մնացին երեք, նոնպէս եւ՝ Աստուծածութիւն. եւ՝ կամքն, եւ՝ գործն, եւ բնութիւն, որ էր մի, մնաց մի: Նմին իրի եւ Որդին էր յառաջ քան զյաւիտեանս, նայ եղեւ Որդի, զի մի՛ շարժեսցին եւ անուանքն, այլ կացցեն՝ Հայրն Հայր եւ Որդին Որդի եւ Հոգին Հոգի: Եւ որպէս Որդին Աստուծոյ եւ Որդին մարդոյ մի Որդի խոստվանի եւ ոչ է շփոթեալ եւ անձն՝ էակիցն Հաւր եւ հասակն՝ կուսածին՝ աճեցեալ եւ զաւրացեալ մի անձն է խոստվանեալ եւ ոչ կայ շփոթումն: Նոյնպէս եւ ըմբռնելին եւ անրմբռնելի բնութիւն միաւորեալ մի է եւ ոչ է շփոթումն, որպէս եւ Թումա դաւանէ զ նայ մի Տէր եւ Աստուած, զի անփոփոխելի եւ անշփոթելի լուսոյն ճառագայթն միաւորեալ ընդ փոփոխական եւ ընդ այլայլական բնութիւնս վառեալ զնա կայծակնացոյց եւ յինքն փոխատրեաց եւ աստուածացոյց՝ ոչ կորուսանելով զբնութիւնս. մի՛ լիցի, այլ զփոքրն ի մեծն խառնելով անշփոթ միաւորութեամբ եղեւ մեծ, եւ մի մեծ, մի Քրիստոս, ըստ որում եւ մի է հաւատ, մի՛ մկրտութիւն եւ մի՛ Տէր Թիսուս Քրիստոս, որով ամենայն ինչ եղեւ: Այսքան ասելս անվնասսէ:

Սակայն խոստվանիմք զորպիսութիւն անճառելի եւ անգիտելի անհասութեամբ, քանզի անայլայլելի խոստվանեալ դաւանէ զ նայ Կանթողիկէ եկեղեցի, որպէս եւ միշտն: Զի թէ նախ անքննելի եւ ապայ քննելի եղեւ. այլայլութիւն է այս, զոր մի՛ լիցի մեզ ասել: Եւ գիտեմք եւ զայն եւս, թէ գտանի ի բանս սրբոցն յիշատակ երկու բնութենէ ի Կիւրդին եւ՝ յԱթանասին եւ՝ ի Գրիգորի Աստուածաբանի: Սակայն ոչ առանց հարկի եղեւ ասելն նոցայ զայս ողջ մտաւք, քանզի ընդդէմ շփոթողացն եւ առաջաւք ասողացն եւ անկատար պատմաւղացն զմարդեղութիւն ասասցին սուրբքն զայս եւ ոչ ի կարգի դաւանութեանց յայտ անտի է, որ զմի բնութիւն յաճախ ի կիր արկեալ է նոցայ ի կարգի եղեալ խոստվանութեան տեղւոց: Այլ մեք ի ճշմարիտ եւ յուղղափառ դաւանութիւնս հարցն մերոց կալով մնամք ի միութեան եւ միաւորիմք ի Քրիստոս Աստուած եւ ընդ սրբոցն բանսն ո՛չ գայթակղիմք², որք ի կարեաց ժամու ասացին ուղիղ՝ կամաւք անբաժանելի զերկուսն: Եւ նզովեմք զնոցա դիմակացսն զնզովից արժանաւորսն, որք շփոթեն կամ առ աչաւք ասեն զՄարդ լինեն Տեառն կամ պակաս ի հոգւոյ եւ կամ ի մտաց, նոյնպէս եւ՝ զրաժանողսն, քանզի հերձուած է կատարեալ, եւ ըստ մերում լեզուիս «բաժանելն» «Հերձել» ասի եւ «պատառել», վասն որոյ հեռագոյնս փախչիմք ի պատառելոյ գտնաւրէնութիւնէ Տեառն զպատմուճանն: Զայս զի ասացաք

¹ Ա. Կորնք. Ը 6:
.. զայթագոյիմք:
ուղեղ:

պատշաճ համարեալ ի յառաջին Աղամայ, ուր այլայլեցաւ բնութիւնս յերկրորդս բերեալ զբանն ի Քրիստոս, ուր ողջացաւ շնորհաւք նորայ ի լաւսն, յորոց մին գոհութեամբ ասէր. Զծածուկ ախտ հոգւոյ իմոյ սանձեցեր եւ զյայտնի գործս նորայ խափանեցեր, վասնզի ի գլուխն մեր աստուածացեալ բնութիւնս իջանէ յանդամն աւազանաւն եւ ճաշակմամբ խորդոյն, որոց պարտ է զյաւածարութիւն կամացն ի վեր ունել բանականաւն, ըստ Պաւղոսի խրատուն. «Զվերինն խորհել, ուր Քրիստոսն նստի¹», զի տկարացաւ պատրիչն եւ բռնադատողն, որ ի խաբէութիւնէն սկսեալ զաւրացաւ մինչեւ ցըռնադատեն յառաջ եկեալ: Եւ արդ, զառաջինն միայն ունի զհնարսն խաբից, որով առ նախաստեղծն իշխեաց մատչիլ ի գրախտին վայր, որոց դիւրին էր կալ ի կայ ի յարաքազոյդն սահման բնութեան եւ ոչ զգուշացան, որպէս եւ այժմ առընթեր մերոյ դրախտիս եկեղեցւոյ համարձակի պատրանաւք ինչ յուսոյ, եւ յաղթէ բազմաց, յորոց առաջին իսկ ես եմ, որ ասեմս զայս, քանզի եթող Տէրն մեր զանձնիշխան կամս մեր եւ զտկար մարմինն նիւթ պսակի եւ փորձարան փառաց առիթ: Այլ զկարգ բնութեան առաջի արկեալ իմանալ զ նայ ըստինքեան զինչ իցէ, ասացաւ որ ինչ ընտանի է եկեղեցւոյ ուսման, եւ թէ յաւելուած ախորժես առնել զաւրակարացն խաւսս, որ եւ ոչ նոցայն է առանց ստուերի ճշմարտութեան, զի յԱստուծոյ է բան եւ անվնասախառն բանականութիւն: Ասէ Պորփիրոս, եթէ՛ ըստ բազմաց է բաժանեալ բնութեան մասունք, ըստ սեռից եւ տեսակաց, եւ զորքանութիւնն ոցայ բանիւ ոչ է ստուգել²: Եւ իրաւ ասէ, քանզի որքան ազգք են բանականաց եւ անբան տեսակք, զոր ասեն հազար ազգս կենդանեաց զվեց-ն հարիւրն ի զուրս եւ զչորս հարիւր ի ցամաքի: Եւ որչափ զանազանութիւնք են բուսոց եւ բանջարոց եւ տնկոց³, նոյնքան բնութիւնք են, որ կազմեն զկերպ տեսակին յար եւ նման անսխալ իմաստութեամբ հրամանաւ նախախնամութեան, որ մի է եւ միոյ Արարչի, քանզի զոր արարան, զայնոսիկ նախախնամէ եւ ոչ զաւտարս, որպէս առ մեզ գործեն արուեստագէտք եւ թողուն ի վայելաւզսն զինամսն: Եւ զի իմաստուն է նախախնամութիւն եւ բարի՝ իմաստութեամբ, եւ բարին կատարմամբ նախախնամէ եւ զի իմաստութեանն նորայ ոչ գոյ բաւ եւ բարեացն՝ սահման, նոյնպէս եւ՝ բազմահնար զաւրութեան, կարողութեան եւ կարելեացն ոչ է սահման, որք են բնութեանցն բարութիւնք, զոր իբրեւ զաւրութիւնս ասելով՝ ոչ սիալէ ոք, աւրինակաւ, զի միոյ արուեստարի յոլով են զաւրութիւնք, որովք սարեն եւ ածեն զարուեստն ի տեսութիւն, զորս կազմեն, զի զբնութիւն մարդոյ տեսակն իւր ցուցանէ եւ զբնութիւն ձիոյ՝ իւր տեսակն եւ

¹ Կողս. Գ 1:

² Տե՛ս «Գիրք Պորփիրի որ կոչի ներածութիւն...», էջ 19–68:
տեղոց:

զարծուոյն՝ իւրն եւ զայլսն՝ նոյնպէս: Իսկ որք զԱրարիչն Աստուած եւ զնախախնամութիւն նորայ ոչ կամին գիտել եւ ճարտարութեան բանից զհետ են եւ ինչ ոչ գտանեն առանց աւգնութեան հաւատոյն, արեգական ասեն անուամբ Փիլաքի զբնութիւն, որ միշտ շրջի եւ յարաշուրջ ընթացիւքն իւրաւք առնէ զամենայն ինչ իբրեւ զդուշափի՝ որ շրջելովն հանէ ջուր ի դրախտ եւ յանդաստան, որ գործէ բոյս եւ ծաղիկս եւ տունկս եւ պտուղս ածելով ի կատարելութիւն՝ ինքն անկենդան գոլով կենդանածնէ զպէտս աշխարհի: Քայլ զաւրինակն թէ ստուգեն ընդ ճշմարտութիւն՝ զիա՞րդ լինի կազմուած դուշափին առանց իմաստուն եւ մարթուն կազմողի եւ առանց ջրոյ եւ հողմոյ որպէս շարժի եթէ տան զաւրինակ դուշափին ի բնութիւն եւ ոչ առանց կենաց մասին եւ զկազմողն ասեն նախախնամութիւն եւ ջուր՝ զբարերարութիւն Աստուծոյ եւ զանմոռաց գթութիւն եւ զանվաստակ. չէ անտեղի եւ արտաքոյ բարեպաշտ կարծեաց: Քանզի ի գիրս բնութեան, որ ասի Արիստոտելի, կա այս ինչ, եթէ Արարիչն Աստուծուած յորժամ արար զաշխարհ, որ ի բազում մասանց է բոլորեալ զերկիր իւրայովքն եւ զերկին իւրովն վայելչութեամբ, նախ եւ առաջին յետ կատարմանն արարածոց զբնութիւն արար եւ յաւրինեաց զնա յարաշուրջ ընթացիւքն երկնի: Քանզի յառաջին շուրջն երկնի հրամանաւն Աստուծոյ կազմեցաւ բնութիւն եւ հանապազ ընթացիւքնն երկին պնդեալ ունի զբնութիւն եւ նովաւ առնէ եւ զարարեալսն պահէ ի կայի զանմահականսն հասեալ վիճակի եւ զլուծականսն լուծանէ, զի այլոց արարածոց նիւթի բաւական պահեցի, որովք միշտ գործէ՝ զազս մահկանացուաց ամբողջ պահելով, զի որպէս ինքնակալ Թագաւոր գործակալաւք հոգայ զաշխարհն, եւ որպէս արմանագործ ջլաւք ոմամբք եւ լարիւք, զոր ի ծածուկ ունի, շարժէ զհրաշսն: Նոյնպէս եւ Աստուծ ի ձեռն նախախնամութեան եւ իւրոյ մասին բնութեամբն զամենայն ինչ առնէ կալով ի ծածուկ, ուստի եւ յայտ է, թէ Փիլաք զշրջանակն երկնից կոչեցին, զորմէ Արիստոտէլ ասէ՝ յետ Աստուծոյ պատճառ արարչութեան ամենայնի: Քանզի ասէ զբնութիւնընդ լինելութիւն երկնի երեւեալ զաւրութիւն ինչ Աստուծոյ: Եւ նայ է, որ յառաջին շուրջն երկնից գոյացոյց զժիպակն ջեռուցմամբ հրոյ եւ ի մխոյ նորայ գոյանայ ծծումբ: Եւ սոքայ են, որովք գործէ բնութիւն զարարածուն՝ յերիս բաժանելով՝ զստորինս, ի կենդանիս եւ յոչկենդանիս եւ ի բոյս: Քանզի շարժէ բնութիւն, զերկին եւ նայ՝ զժամա-

նակս եւ ժամանակն՝ զտարերքդ¹ եւ նոքայ զասացեալ մասունադ: Ի չորց տարերաց գործէ բնութիւն զբոյս եւ զտունկս² եւ ի նման մասանցն³՝ զկենդանիս յարենէ եւ ի մաղասոյ, ի սեաւ մաղձոյ եւ ի խարտեղէ, եւ ժիպակով եւ ծծմբով՝ զնիւթիս անշունչս եւ զհալած ածուս, զոսկի եւ զարծաթ եւ զակունս, զարծիճ եւ զպղինճ, զերկաթ եւ զայլսն: Բոյսքդ⁴ սկսանին ի բորբոսոյ եւ կատարին ի հասակ եւ ի սերմն՝ ըստ մասին բնութեան: Եւ տունկք սկսանին ի մամուռս քարանց եւ ի քոս, որ զգիշերն մինչեւ յերրորդ ժամ աւուրդ դալար են եւ ապայ մեռանին եւ ցամացին մինչեւ ցերեկոյ, ըստ լուսոյ բանին, որ ասէ. «Ընդ առաւաւտս երեւին դալար եւ ցերեկոյ թարշամեսցին չորացեալ՝»: Եւ կատարին տունկք յարմաւենիս, որ մաւտ ի կենդանիս է, զի էզ եւ արու ասին: Եւ ունի բնութիւն արգանդս եւ գերկս տարածեալ եւ զերկին՝ իբրեւ զտուն եւ զամպս⁵, իբրեւ զթեւս հովանոյ եւ որպէս ցնցուղս⁶ ստեանց, զամառն եւ զարեւ՝ իբրեւ զջերմն ծոցս, զաշունն՝ իբրեւ զբաւսանք մրգաբեր դրախտի, զձմեռն՝ որպէս զհանգստեան որորոց, եւ զգարունն՝ իբրեւ զարթման պատմուճանս զարդու, զլուսաւորսդ՝ գեղեցկադիտակ մանկակալս⁷, զորոտումն եւ զփայլատակումն՝ գաւազան եւ սաստ խրատու, զգեստ եւ զազրիւրակունս՝ լուալիս բաղանեաց, զնիւթիս պատուականս՝ գանձս հայրենեաց: Եւ սոքաւք հանգուցանէ զտղայս ինքնածինս՝ հնութեան եւ մահու երկիւղիւ⁸ կամելով արգելու ի չարէ, եւ յուսով նորոգմանն վարժէ յառաքինութիւն յանմահականն աշխարհ մինչեւ հասցեն յայր կատարման ի չափն Քրիստոսի⁹, որում ընդ Հաւր եւ ամենասուրբ Հոգւոյն փառք այժմ եւ միշտ:

¹ զտարերքու:

² զտունկս:

³ ի նմանամասանցն:

⁴ բոյսքու:

⁵ Սաղ. Զթ 5:

⁶ զամբս:

⁷ մանգակալս:

⁸ երկիւղիւ:

⁹ Հմմտ. Եփս. Դ 13:

զտուլապ. այսպէս եւ այլուր. ուղղեցի բատ հնարավոր ստուգարանուրյան. դոյլ + ափ (= շրաղաց):

¹ Հմմտ. Վարդանայ Բարձրաբերոցուց Պատմութիւն տիեզերական ի լոյս ընծայեաց Մկրտիչ Եւմին, Սոսկուա, 1861, էջ 6, «Արդիւնաւոր եւ սուրբ Վարդապետին Վարդանայ սակա ինչ վաստակ ի սուրբ Խանիւլ», հետեւեալ հրատ. մեջ. Ներսիսի Լամբրոնացուց Մեկնութիւն սրբոց երկուասան մարգարէից, Կ. Պօլիս, 1826, էջ 242-280:

ԺԹ

Ի ԽՆԴՐՈՅ ԻՄԱՍՏՈՒՆ ՄԱԿԱՑՈՂԱՅ ՇԱՐԱԴՐԵԱԼ Ի ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՊԵՏԵ¹

Քանզի այսպէս լուաք ի հարանց եւ ի վարդապետացն առաջնոց, թէ զկնի խաչելութեանն Քրիստոսի. թաղմանն եւ յարութեանն եւ վերանալոյն առ Հայր ի յերկինս, կատարեցաւ ասացեալն ի Տեառնէ վասն քաղաքին երուսաղէմի, յորժամ ելաց ի վերայ նորա՝ ասելով. «Եթէ գիտէիր դու զիսաղաղութիւն քո, բայց ծածկեցաւ յերեսաց քոց²»: Եւ առաքելոցն պատուեր տուեալ ասէր. «Մորժամ տեսանիցէք շուրջ պատեալ զաւրաւք զերուսաղէմ, գիտածիք, զի մերձ է աւեր նորա³»: Եւ յաղագս գեղեցկայարմար շինուածոյ տաճարին ասէր. «Մի՛ մնասցէ այդր քար ի վերայ քարի, որ ոչ քակտեսցի⁴»: Իսկ այս ամենայն եղեալ կատարեցաւ յետ քառասուն եւ երկու ամաց վերանալոյ Փրկչին ի ձեռն Տիտոսի եւ Վիսպիանոսի, որպէս ուսուցանէ պատմութիւնն եւսերեայ ժամանակագրի, զանհնարին աղէտս եւ զնեղութիւնս, որ պատահեցաց յայնն ժամանակի մատնեալ քաղաքին ի սով, ի սուր եւ ի գերութիւն: Բայց ասի եւ այս ի պատմութենէ աւանդողաց, թէ յառաջ քան զաւեր քաղաքին եւ նախ քան զգալ զաւրացն հոռմայեցոց, մարգարէացաւ ոմն յազդէ քահանայիցն, եւ յարուցեալ շրջէր ի մէջ երուսաղէմի, եւ ասէր. Վա՛յ, վա՛յ, երուսաղէմ: Եւ զայս առնէր ի բազում աւուրս ի տուէ եւ ի գիշերի, եւ ոչ ոք կարէր լուցուցանել զնա, թէպէտ եւ բազում գանիւք եւ հարուածովք տանջէին, այլ նա ոչ ինչ համարեալ, աղաղակէր անդադար: Վա՛յ, վա՛յ, երուսաղէմ: Եւ փառքն Աստուծոյ ելին ի տաճարէն, եւ Հոգին Սուրբ գնաց ի Դաբիրայէն, եւ աղաւեղագէսք սեանցն ձայն արձակեալ ասէին. Գնամք, գնամք աստի եւ այլ ոչ եւս դառնամք այսրէն: Իսկ քաղցր ներողութիւնն Աստուծոյ ոչ կամեցաւ պատմել զարդարսն ընդ ամբարիշտան: Այլ նախ

քան զլինել խոռվութեանցն, առաքեաց զհրեշտակ իւր եւ եհան զհաւատացեալսն ի Հրէաստանէ եւ առաքեաց զնոսա յեղիպտոս: Յետ այսորիկ յաւուրս Զատկացն մինչ գումարեալ ժողովեցան ամենայն Հրէաստան արք եւ կանայք հանդերձ մանկամբք ի տաւն Զատկին յանկարծակի համին զաւրքն Հոռմայեցոց եւ կոտորեցին զիրեայսն անթիւ բազմութիւն, որպէս վկայէ Եւսեբի Պանփիւեայ: Եւ զայս գերի վարեալ վաճառէին ի Հեռաւոր ազգս: Եւ այս եղեւ վրէմխնդրութիւն անպարտ արեանն Քրիստոսի: Աստանաւր կատարեցաւ մարգարէութիւնն Դանիէլի եաւթներորդացն, պղծութիւնն մուծեալ ի տաճարն եւ բարձաւ ի հրէիցն աւծութիւն քահանայիցն եւ թագաւորաց⁵:

Իսկ հաւատացեալքն հրամանաւ հրշտակին չոգան յեղիպտոս, որպէս վերագոյն ասացաւ: Եւ անդ կացեալք բազում առաքինութեամբ մնացեալք ի դիւրոչ ի հանգստեան եւ յանդորրու զերծեալք յայնպիսի պատժական հարուածոց, որ եկն ի վերայ Հրէաստանի: Բազումք ի նոցանէ արք եւ կանայք եղեն միայնակեացք, որպէս ասէ իմաստունն Փիլոն ի զիրս Միայնակեացն, զոր Հեսէեանք անուանէ⁶: Իբրև զարգացեալ անեաց հաւատ քրիստոնէութեան: Ընդ ամենայն տիեզերս բազմացան կրաւնաստանք եւ միայնանոցք յապատ եւ յանապատս, «զի լցաւ երկիր գիտութեամբ իբրև զջուր, որ ծածկեն զծովս» մանաւանդ յեղիպտացոցն աշխարհի, զի անդ եղեւ սկիզբն միանձնութեան եւ վանաւրէից շնորհ ընկալեալ ի Փրկչին, յորժամ չոգաւ անդ մայրական գրկաւքն ուղեւորեալ ընդ անապատն ի բնակութիւն հրշտակաց եւ հրշտակացելոց յաւրինեալ կազմեաց զտեղիան, յորում բնակեցան յոքնակի բազմութիւնք արանց աստուածազգեցաց առանձնականաց եւ բազմակեցաց հրշտակերամ իմբից ի միասին գումարելոց երկնաքաղաքացի վարուք քաղաքավարեալ ելեւելս առնէին ընդ միմեանս առաքինութեամբ, ծուժկալութեամբ պահոց, աղաւթից զգաստութեամբ, խոնարհութեամբ, ողորմածութեամբ սիրոյ, հաւատոյ, յուսոյ, սաղմոսերգութեան, ընթերցասիրութեան եւ պաշտաման երգոց եւ այլ համանգամայն բարեգործութեանց: Եւ այս սովորութիւնն կալեալ է համ մինչեւ ի ժամանակս սուրբ եպիսկոպոսացն երանելոյն Բարսղի եւ Գրիգորի Աստուածաբանի, քանզի սոքայ յիւրեանց ժամանակն գերապայծառք ճոխք եւ երեւելիք էին գիտութեամբ եւ առաքինութեամբ, մա-

¹ Աղրյուրներ

ՄՄ. ձեռ. 5596, թ. 70թ-77ա:

² Ի լուս. «Պատճո Հարցողաց գրոց»:

³ Ղուկ. ԺԹ 42:

⁴ Ղուկ. ԻԱ 20:

⁵ Մար. ԻԴ 2, ՄՐԿ. ԺԳ 2, ՂՈՒԿ. ԻԱ 6:

⁶ Տե՛ս «Եվսեբիոսի Կեսարացւոյ Պատմութիւն եկեղեցւոյ», Դայր. Բ գլ. ԻԳ, Դայր. Գ գլ. Ե, (Վենետիկ, 1877, էջ 130, 153-155):

¹ Տե՛ս Դանիէլ ԺԹ 11-12:

² Տե՛ս «Փիլոնի Երրայեցւոյ ձառք բարգմանեալք ի նախնեաց մերոց. որոց հելլեն բնագիր հասրին առ մեզ», Վենետիկ, 1892, էջ 5-32:

³ Ամբակ Բ 14:

⁴ Ակիսրն:

⁵ Միանձնութեան:

⁶ աստուածազգեցաց:

Նաւանդ ուղղափառութեամբ զարդարեալ, ախոյեան ընդդէմ ամենայն հերձուածողաց, զոր իմացեալ զիմաստու եւ զգարս նոցա սքանչելական հարանցն սրբոց, որք էին ի թերայիդ եւ յԵղիպտոս, առաքեցին առ նոսա արս իմաստունս եւ հաւատարիմս՝ խնդրել ի նոցանէ գիրս կանոնականս եւ կարգս բազմակեցաց եղբարց եւ միայնական վարուց, զի մի՛ ինքեանք անձնահաճոյ կամաւք անձանց իւրեանց կանոնս դիցեն, եւ անհաւանք եւ անընդունակ լինէին ի միմեանց, եւ դարձեալ, զի գիտէին, զի Հոգի Աստուծոյ է ի նոսայ, զոր ինչ աւանդեսցեն նոցա, գրովք աւանդեսցեն, ըստ պատշաճի՝ զգուշացուցանել զնոսս։ Բայց նախ առ Գրիգոր եկին ի Կոստանդինուպատալիս արք առաքինիք եւ ընտրեալք, որոց գլխաւորքն Պետրոս, Սահակ եւ Ցովսէփի։ Իբրեւ ծանուցին զպատճառս իւրեանցն եկաւութեան յոյժ ուրախ եղեալ Գրիգորի Աստուծածաբանի։ Այլ, անպարապ գոլովի հերձուածողացն կուռոյ, ոչ կարաց կատարել զինդրուածս նոցա։ Ապա յետ սակաւ աւուրց առաքէ զնոսս առ սուրբն Բարսեղ ի կեսարացոցն քաղաք Թղթով՝ յանձնարարութեան աղաչել զի մի՛ հեղդասցի, այլ վաղվաղակի լցցէ զինդիրս նոցա փութանակի առ ինքն դարձուցանել։ Իսկ սուրբն Բարսեղ իբրեւ ետես զնոսս, ինդաց յոյժ եւ, ընթերցեալ զշրովտակն, ծանեաւ զպատճառս եկաւութեան նոցա, յանձն առնոյր զհրամայեալսն, եւ ապա հասեալ մինչեւ յաւուրս Քառասնորդաց պահոցն տանի զնոսս ի տեղի անապատ՝ անզրադ լինել ի հոգոց աշխարհի, որպէսզի եւ ինքն պարապորդ լիցի տալ զինդրելին։ Իսկ յայնմ տեղոջ եկելոցն ցուցեալ նմա զինդիրս հարցուածոց իւրեանց։ Եւ նա որպէս շտեմարան Հոգոյն Աստուծոյ արագապէս գրեալ ի քարտի տայր ի ձեռս նոցա, զի ընթերցեալ փորձեսցեն զգրեալսն թերեւս ի խոտան ինչ գտանիցի։ Որոց Հաւանեալ խնդութեամբ ընկալան, որպէս ի ձեռանէ Աստուծոյ։ Իսկ յորժամ կատարեցան կամք իւրեանց եւ լցաւ ժամանակ իննդրոյն, դարձան իննդութեամբ ի Բիւզանդիին առ Գրիգոր Աստուծածաբան ընծայական թղթովք։ Զոր տեսեալ առաւել եւս ուրախ եղեւ։ Եւ Հաւանեալ գրոցն, յուղարկեաց զնոսայ յաշխարհն իւրեանց։ Եւ այս իսկ է պատճառ Հարցողաց գրոց։

Իսկ զհարցողսն ոմանք յոլովս ասեն եւ ոմանք՝ սակաւ. կէսք՝ երեք հարիւր վաթուունմեկ. որչափ հարցմունքն են. այլք՝ երեսուն, եւ այլք՝ երեք, զորոց զանուանսն յիշատակեցաք։

Զգուշական կենցաղս մի դիտաւորութիւն ունի) (1)¹ զանազան կենցաղաւարութիւնք մարդկան, այլ, կրաւաւորացն է. զգուշալի։

¹ Բիրով։

Փակազծում տրված հատվածանիշերն ըստ հետևյալ հրատ. Basilio di Cesarea. Il Libro Delle Domande (= Բարսեղ Կեսարացի, Գիրք Հարցողաց) ed. Cabriella Uluhogian. Lovanii, 1993. « CSCO », vol. 536, Scr. Armen, t. 19. Քաղվածքները բառացի չեն համապատասխանում բնագրին։

Մի տեսութիւն՝ զփրկութիւն ոգոցն (1), ասէ։

Եւ որ կարէ առ նա ունել (1) առ այս զգուշականս իբր զաստուածային պատուիրան։

Յորժամ բազում անգամ վասն նորին փրկութեան, վասն եղբորն հոգալ բազմացն, եւ դնել առաջի զկարն։

Ապա ընդունել ի միարանս եւ այլազգ. բազմացն հոգալ զընչիցն ի բաց բարձումն (2)

Զի իւրաքանչիւր պիտոյիցն (3). զի ում պիտի նմա լինի եւ ոչ ստացողին։

Պէս պէս են բարք մարդոյ (5). առանց առաջնորդի զանազան բարք լինին յեղարսն վասն վանացն հոգոցն։

Ապա ընտրել բարի առաջնորդ զվկայեալն յամենեցուն (6). առ ի յառաջ ունաւողն, զոր ընտրեցին առաջնորդի ի նա հայեցին։

Քանզի ժուժկալութիւն եւ ամենայն չարչարանք առ ինչ պիտանացու առ հնազանդութիւն (7). եւ քան զի զժուժկալութիւն մեծ է հնազանդութեան ուղղութիւն։ (Հմմտ. 8):

Ի կողմնաւոր սէր ընկերացն կարծիք լինի նախանձու հաւասարութեան պակասութիւն (10)։ Ի հաւասար սիրոյն կամ առաւել սիրէ կամ պակաս։

Կարծիք նախանձու (10):

Զմարմնոյ ընտանին առաւել չպիտի սիրել զբանն խաւսել յայնպիտեաց երեսաց, որ կարգեալ են ի բանսն, եւ զայն ու՞մ. Հաւրն հրամայէ։

Իսկ ի նուազ տկարագունիցն ոչ է կատարեալ բանիւ. հնազանդեսի առաջնորդին, զոր հրամայէ (13):

Թշնամանողն, որ ընդդէմ դառնաց յանդիմանաւղին։

Վասն պիտոյից ծախուցն (14). աւելի քան, զոր կարգեալն է, մի՛ եյլիցի։

Որ հաւատացեալն է, կուսից առաջնորդ լինել մի յաւժարեսց նոցա

[Խրախսմիտս լինել] այլ խրատեսցէ պարկեշտ լինել եւ երկեղած (16):

Եթէ արտաքոյ քան զկարգեալսն ելցեն կամ մարմնաւոր կամ հոգեւոր, առաջնորդն տացէ պատախանի Աստուծոյ (16):

Եւ յիւրաքանչիւր հասակ միարանն մի՛ վասն հեշտութեան ի հաւրէն խնդրեսցեն։ Միմիայն զոր ուսուցանէ զայն ընդունել, այլ թէ եւ ի պահոցն հրամայէ լոել, հնազանդել (16):

Բնագրում՝ «դիտաւորութիւն»։

«Բնագրում՝ նուազագունիցն։

սսզաւանա։

Յորժամ վասն հարկի պիտոյից բան լինի, կամ այն գնա, յորու կարգեալ է հոգն, եւ եթէ չկարէ՝ այլ ոք, որ ընտիրն է, որ կարէ հոգալ զիսնդրելին, եւ զայն հրամանաւ առաջնորդին ընկերաւ եւ յայն ժամանակ, որ վտանգ չհասանէ հոգւոյ:

Ապա թէ վասն գնացաւղին պիտանացու իմասցի, թէ չէ կարող վասն թուլութեան կամ անժուժութեան: Եւ առաջնորդին պարտ է ասել, եւ առաջնորդն, զոր պարտն է, խաւսի գնացողին (19):

Բ ճառ.

Ծնորհաւքն Աստուծոյ եկաք յայս(ոսիկ), որ զմի եւ զնոյն ունիմք վարուց (20) դուք լսել եւ մեք ասել:

Եւ դուք քարինք յայտնի է՛ գրովք ուսանել (20). Արդ, աղաւթս արարէք մեզ, զի ծառայակիցք եմք՝ տալ ի ժամու զկերակուրն:

Մի՛ զայժմուս ծուլութեամբ անցուցեալք յապաղիցեմք ի վաղին աւրստարէ (22) այս ամենայն ի խոնարհ մնայ, եւ յորժամ գա պահանջող հրշտակն՝ անպատրաստք գտանիցիմք ի բարեաց գործոց: Այժմ լացցու զյառաջանցեալ մեղսն (22). զի յայնժամ ոչ է պատեհագոյն զղջումն յետ յարութեանն:

Ո՞ր է այն ժամանակն, որ յապաղեմք (24) որ այսաւր ոչ կատարեմք զնազանդութիւնն Քրիստոսի:

Իսկ մեխ բազաւորութեան երկնից ցանկամք՝ (25). եւ [ոչ] հոգամք զհանդիպելն, եւ ոչ աշխատիմք:

Հասարակաց սրբոցն պատուոյ զիա՞րդ դիպիցիմք, որ մինչեւ ի մահ կատարեցին հնազանդութիւն (25). են ոմանք, որ ասեն՝ գործել զկամս Աստուծոյ եւ ոչ վասն Աստուծոյ գործեն, այլ՝ վասն մարդահաճութեան:

Գ կարգք անհրաժեշտի եւ հարկաւոր հնազանդութիւն (32):

Եւ կամ առ քարին եւ առ տուողն մեզ զաւրէն սիրոյն (33). ի յայն կարգի լինիմք, զի արժան եղաք այսպիսի փառաւորեալ եւ բարերարի Աստուծոյ. ի կարգի՝ Որդւոյ եմք:

Արդ, որ ոչ երկեղիւ զպատուիրանն առնել (33) կամ որ առնէ ոչ գոմանս առնէ եւ զոմանս ոչ առնէ:

Թարեպաշտութեան մարտիկ (41). նահապետքն, որ լուութեամք որպէս պատուիրեալք Աւետարանին, գործեցան:

Հասարակաց զիոգն (41), զոր ինչ ունիմք ի մտի հարցանել. Հարկ է զամենայն պատուիրանս վասն ամենայն պատուիրանաց հաստատել:

Վասն որոյ իւրաքանչիւր ո՛ք, որ թերի ունել համարեսցի, առաջի դիցէ հասարակաց մննութեան (42). դիւրաւ յայտնի ի բազմացն աշխատութենէ:

Եւ Աստուծոյ տալով ըստ խոստացելումն (43). «Հայցեցէք եւ գտջիք¹»:

Բանն դատի զձեզ առանց իմոյ բանի, գիտիցէք, զի դեմյանդիման կա մեզ (Հմմտ. 43-44). Աստուծածունչ գրոց բանք ի հանդերձեալսն:

Ա հարցումն. (101). Յայն բանէն առաք իշխանութիւն, թէ իւրաքանչիւր ոք, որ թերի ունել համարի, խնդրեմք, թէ կարգաւ են պատուիրանքն, թէ համապատիւ, թէ որ դիպի այն է առաջին, որպէս ի բոլորակին: Ասի. Զայդ հարցումն առաջին աւրինականն է հարց, որպէս յԱւետարանին է նախակարգեալ: Առաջին սէրն է յԱստուծած, որպէս յասացելոց յայտ յերկու սիրոյս եւ ընկերք սորին ի կարգի:

Հարց Բ. (104). Ուսաք, թէ պարտ է սիրել, եւ առաջին է, բայց թէ որպէս է ուսանել, խնդրեմք: Ասի. Աստուծոյ սէրն առանց ուսման է, զի ի մարդոյն լինելութեան եղաւ այս որպէս սերմի բնութիւնս: Զի որպէս մշակն զերկիր գործէ խնամով եւ վարդապետ զաշակերտն ուսուցան եւ վերակացու լինի եւ խնամէ եւ ի կատարումն Աստուծած ածէ: Նոյն եւ սէր պատուիրանաւքն իբր վարդապետ է իբր մշակ է եւ վերակացու: Բայց Աստուծոյ շնորհքն ածէ ի լրումն:

[Հարց]². Զեր փոյրն հարկաւոր է նախատեսութեան], զսերն, որ առ մեզ ծածկած շերմութիւն. (105) շնորհաւք Հոգւոյն զարթուցանել փութա: Ոչ ճշդիւ շրջել եւ զամենայն աւրինակ բերել. ապա զառաջի եղաւս զանց արարից: Ամենայն պատուիրան, որ յԱստուծոյ է տուեալ, նոցուն զաւրութիւն յԱստուծոյ է, որ ոչ դժուարիմք, թէ ոչ կարեմք առնել առանց զաւրութեան: Ցորժամ պապականի զաւրութիւննի չարն կործանի, եւ այս մեծ անիրաւութիւնն արտաքոյ Աստուծոյ կամացն: Ի վերայ ամենայն բարեաց եւ զայս ետ մեզ Աստուծած զզաւրութիւն: Որպէս յԱստուծոյ տուեալ խնդրուածովք այնպէս ունիմք. կամ ի բարիոք կամակցութենէ առնեմք: Ցառաջին կազմութեանն կործանեցաւ սէրն. վերստին ստացուք: Խառնակ է բարին. որ սէր հոգոյն, որպէս երանէ անըմբերելի յամենայն բարեաց: Բնութեամբ բարիոյն եմք ցանկացողք. տիրապէս բարիոյն պիտի ցանկալ, ապա Աստուծած է բարի. նմա ցանկալ:

Որ ի չարն կործանի պահանջիմք զսէրն Աստուծոյ. ակն ի լուսոյ կացեալ թէպէտ եւ ցաւն մերծ ոչ է՝ զի՞նչ աւգուտ է, թէպէտ եւ ի տանջանս չեմք՝ զի՞նչ է երբ յԱստուծոյ անդանիմք, թէպէտ եւ զայլ բարիսն:

¹ Մտք. է 7:

² Զեռագրում ՝ի նշանը «հարց»-ի փոխարեն:

չիշեմք, այլ զի յԱստուծոյ եղաք՝ սիրել պարտ է: Զամենայն գութ մարմնոյ թողուլ եւ կախել զԱստուծոյ յիշմանցն: Վարձկանքն ամենայնի համբերեն վասն վարձուն:

Ո՞ր բան է, որ զԱստուծոյ պարգեւքն թուէ. Մի ի պատուիրանացն բաւական է մեզ առ ի յուղղութիւն, որ զտուղին զշնորսն իմանամք, զոր ետ մեզ, զայն միայն խնդրէ:

Յորժամ զիմաստս տեսանիմ, գարհուրիմ երկեղիւ. մի գուցէ ի սխալմանէ¹ ի մտաց անգայց. վասն զի կենցաղս իբրև զդեղատուլթիւն խարէ ի ձեռն բանսարկուին: Եւ պատճառ համբառնալոյ թշնամոյն մեր ծուլութիւնն է պատուիրանացն Աստուծոյ. լուր միայն յիշումն ածաք:

Գ Հարց . (123). Սէրն, որ առ ընկերն կարգաւ երկրորդ է, բայց զաւրութեամբ՝ մի: Պատասխանի. Այն, որ ի մեզ է սէրն աւրէնքն մշակողին ասացաք: Ուսցուք եթէ այսոցիկ յԱստուծոյ ունիմք զաւրութիւն, քան զամենայն կենդանի մարդն է ընտանի, թէպէտ այլ իրք չատ կա առ մարդ առաւել հաղորդելն միմեանց. Պաւոս յառաջ էր զազգն ի շնորհն Աստուծոյ, վասն այնր ասէր. «Այսչափ էր սիրոյն»:

Դ հարց (127-128). Զի՞նչ է երկեղն կամ յորում ժամանակի: Պատասխանի. Երկեղն առաջին հասակին է, կատարելոցն մեծ պատուիրանքն, զի մի Աստուծոյ շնորհքն ծանրասցին ի վերայ մեր:

Ե հարց. (129) Հարկաւոր է անզբաղ մտածութիւն կամ որպէս կացցուք: Պատասխանի. Պատուիրանն եւ սէրն Աստուծոյ առ նմա եւ առ ընկերն ոչ այլով իւիք լինի, բայց անզբաղ լինելովն: Որպէս արուեստ եւ վերակացութիւն ոչ լինի ճշգրիտ եթէ յայլմէ յայլ փոխի, եթէ զայն իրք, որ ի կատարումն ածէ, այնու առնէ: Զի պարտ է տեսութիւն. գործիքն ի հետ լինի. թէ ընտանի չլինի գործին չկարէ ըստ արժանեացն առնել պղնձագործ բրտին գործով է՞ր կարէ զիւրն, նոյն եւ որ ի մրցմունս փողոյն փոյթ լինել, թէպէտ եւ աւրհնէ:

Ի

ՏԵՍՈՒԻԹԻՒՆ ՍՈՒՂՄՏԱԽՈՐ ՎԱՍՆ ԲԱՐՁՐԱՑՈՒ-
ՑԵԱՑՆ ԶՈՐ ԱՐԱՐԵԱԼԷ ՎԱՐԴԱՆԱՅ ՎԱՐԴԱՊԵՏԻ.

Զսկիզբն հաւատոյ մերոց բարձպաշտութեանս ունիմք ի Հուսաւոր-
չէն մերմէ ի սրբոյն Գրիգորէ, զի ի նմանէ յառաջացան կեանք եկեղեցւոյ
եւ ուսումն գիտութեան Հայոց աշխարհիս, որ ոչ միայն բանիւ քարոզէր
զհաւատոցն արութիւն, այլեւ արդեամբք աւրինակէր բարեաց յոյն եւ ա-
սորի գպրութեամբ յաշխարհին կապաղովկեցւոց¹, որ եւ հովիլ եւ առաջ-
նորդ եղեւ Հայաստան աշխարհիս եւ լուսաւորէր բանիւն ճշմարտութեան
զսաւզս աւրինացն Աստուծոյ: Եւ զինի ելից նորա յաշխարհէս առ Քրիս-
տոս յաջորդեալ որդւոց նորին զաթոռ Հայրապետութեան աշխարհիս Հա-
յոց, ըստ այնմ, թէ՝ «Փօխանակ Հարց եղիցին որդիքք»: Եւ այսպէս կար-
գաւ վարեցան մինչեւ ի սուրբն Սահակ եւ Մեսրովիք: Եւ վասնզի ոչ էր
զիր Հայերէն լեզուի, այլ յոյն եւ ասորի գրով վարէին եւ ուր ոչ լինէին
սուրբն Սահակ եւ Մեսրովիք, որ թարգմանէին գգիրս սուրբս յոլով պակա-
սութիւն լինէր աշակերտելոցն առ ճշմարիտ աւանդութիւն: Իսկ երանելին
Մեսրովիք տարակուսեալ ի խորհուրդս իւր առ Աստուած ապաւինի, որ
կարողն է յամենայնի ցուցանել սքանչելիս առ երկիւղածս² իւր եւ լուաւ
աղաւթից նորա՝ ցուցանելով նմա զնշանագիր մերոյ լեզուիս, որպէս զե-
կուցանեն անսուտ յիշատակարանք գրոց: Եւ յետ բազում ջանից եւ վաս-
տակոց ի թարգմանութիւն պարապեալ եւ ժողովեալ մանկունս³ ուշեղս եւ
փափկածայնս եւ յերկարոգիս եւ ուսուցանէր զդպրութիւն: Եւ յետ այսո-
րիկ կատարման առաքեն յաշկերտաց անտի ի կողմանս յունաց յուսումն
իմաստութեան ի մայրաքաղաքն յԱթենս, որք ուսեալք եւ տեղեկացեալք
թարգմանիչք եղեն ըստ հելլենացւոց լեզուին, զի պարտ էր նախ հմտանալ
ամենայն իմաստափրական բառից եւ ոլորակաց եւ ապա համարձակել ի
թարգմանութիւն, զոր ասեն ոմանք, թէ աւրէն էր աթենացւոց վարդապե-
տացն հոգ տանել աշակերտացն զյոթ ամ եւ կատարելոյ սահմանին ելանել
ի նշանաւոր ինչ տեղի կազմեալ: Եւ որ վարդապետն ի հրամայէր ի բարձր

¹ սղալմանէ:

Աղրյուրներ
ՄՄ, ձեռ. 1398, թ. 378-380:

² կապաղովկեցիոն:

³ երկեղած:

³ մանգունս:

տեղի ելանել եւ խաւսել բանս հանճարականս ըստ ժամանակին եւ ըստ պիտոյից լսաւղացն։ Իսկ երանելին Դաւիթ կատարեալ յարուեստն ելանէ ի տեղին առաջի սրբոյ նշանին, զի փոխանակ կորցն Խաչն յառաջանայր յԱթենս։ Ասեն թէ անդ ասաց յուրախութիւն լսաւղաց եւ ի պատիւ Խաչին։ Իսկ այլք ասեն, թէ ի դառնալն ի յունականացն մեծարեալ զնա ընկերացն յաւոր տաւնի Խաչավերացին, եւ այլք, թէ՝ յերուսաղէմ ի Գողգոթա առաջի Խաչին, եւ կէսք թէ յետ դարձի Խաչին ի Պարսից։ Բայց զի պիտոյ է մեզ յամել յայսպիսի ստայաւդ բանս, այլ գտաք յաւրինակս հինս առ թարգմանութիւն մերձ գրեալ, թէ սա էր աշակերտ մեծին Մովսէսի Քերթողի ի Հարք գաւառէ ի Հերեթն գեղջէ, որդի առն բարէպաշտի։ Եւ էր սա մի յայնցանէ, որ ընտրեցան¹ յաշակերտութիւն հելլենական դպրութեան ի ժամանակս Վահանայ որդոյ Մանգնոսի, որդոյ Վարդանայ, ի հայրապետութեան Գիւտի, որ եւ զկնի Յոհանն Մանդակունեցի։ Զոր եւ հարկեալ սա ի հայրապետէն յաղաքս երկաբնակացն լեզուագարութենէ, որք եւ չարք ոմանք ի ժողովոյն Քաղկեդոնի եւ յաղանդոյն Նեստորի եկին ի հայս թիւրելով զծմարտութիւն եւ զախմարսն ձգելով յինքեանս՝ ասէին մարդածին զԱստուածածինն եւ զնշան Փրկչին՝ լոկ Խաչ մարդոյ եւ ոչ Աստուծոյ։ Վասն որոյ միջամուխ եղեալ ասէ, ըստ որում Աստուածածին ծնողն եւ ծնեալն Աստուած անպարագրելի եւ անբաւ։ Եւ վասն Խաչին ասէ. Խաչս Աստուծոյ Խաչ։ Եւ այսպէս կատարեալ զինդիր հայրապետին, վասն որոյ ունէր սկիզբն բանին այսպէս գրեալ։ Զառ ի յաստուածուստ պատուեալ սրբոյ քահանայապետիդ մեծանձնութեան ընկալաք զհրաման եւ որ զկնի սոցա բանք։ Եւ այս է ճշմարիտ տեսութիւն, որք կամիցին գիտել։ Եւ արդ սկիզբն արասցուք նախ ի վերնագրէն եւ ապա ի ճառն մտցուք։ Զի որպէս ամենայն ոք ի դիմացն ճանաչի, նոյնպէս եւ զաւրութիւն գրոցն՝ ի վերնագրէն եւ ի պատոյ ասողին, թէ ով ոք կամ ուստի կամ յորմէ ասացեալ է, որպէս մարդարէիցն եւ աւետարանչացն։ Դաւիթի փիլիխոփայի ներրողեան ի սուրբ Խաչն աստուածընկալակալ²։ Նախ զանուն դնէ եւ ապա՝ զպատիւն, զի բազումք էին հոմանուն Դաւիթք՝ զատուցանէ պատուովն «փիլիխոփա» ասելով։ Անուն փիլիխոփայութեան կատարեալ իմաստից է նշանակ, այսինքն՝ անկարաւտ գիտութեան, որպէս Պղատոն եւ Պիթագորաս։ Եւ զի ունիմք սովորաբար ասել «փիլիխոփա», որք յերաժշտական արհեստս կատարեալք իցեն։ Այսպէս եւ Դաւիթ ոչ միայն յաստուածեղէն գիրս կատարեալ, այլեւ արտաքին հրահանգս անթերի։ Նորին աղագաւ կոչի «փիլիխոփա»։

Իսկ «ներրողեան»։ «ներ»-ն բառ է՝ ի քերականիցն իմաստնոցն ասացեալ նախդիր բանի։ Եւ դարձեալ «ներրողեան»՝ այսինքն՝ բերկրումն, որով ճոխացուցանէ ի խորութիւն զասացեալսն։ Եւ դարձեալ որոշի «ներրողեանն» յՀինգ եղանակ։ ի դէմս, ի յիր, ի ժամանակ, ի տեսիլ, յանքան կենդանիս, ի թռչունս, ի տունկս։ Եւ մեք զայս թողումք իմաստնոցն քննել, եւ որ ի մեզն է տեսութիւն գովասանութիւն Խաչին կոչի։ Իսկ «սուրբ» ասելն ցուցանէ զսրբարարն մեղաց յինքն ընդունելով։

Եւ «Խաչ» ասէ, որ է տեղի չարչարանաց։ Եւ «աստուածընկալ», զի ընկալաւ զանպարտականն մահու՝ դատապարտեալ վասն մեր։ Եւ արդ, եկեցուք ի բնաբան բանիս։

¹ ընդրեցան։
² աստուածընգալ։

յի՛ սուրբ։

ԻԱ

Ա

ՆԱԽԱՇԱԻԵՂԻ ԿԱՐԺՄԱՆ ԿՐԹԱՐԱՆԻ ՆՈՐ ՀԱՆԴԻՍԱԻՈՐԻ

Թաստուածուստ բարէտրապէսն զեղմանց զանագանից բարեացն, որ ի մեզ. առաջին եւ ընդ առաջինն է բանին ի մեզ զալութիւնն, զոր եւ կրկնակի եղ ի բնութիւնն մեր գերագոյակն էութեան: Զխոհեցողականն ասեմ եւ զտրամակացեալն ի միտս՝ զարտահնչեալն ձայնիւ եւ լեզուաւ: Եւ սովին իսկ զալութիւնն բացատրոհմք ի զգայնոց անյաւդաւոր ձայնից եւ յանզգայական գոյից տարրեղինաց: Թէ եւ զուգակշոփմք իսկ ըստ որում ի տարրեցս եմք, սակայն անմարմնասերն բանականաց երկնայնոցն համաքատակիմք: Ուստի եւ իմանալին ունիմք զներքին մարդն, եւ այս նախնական ի բարկայնոց բարեացն պարգեւք, զի արար եւ առնէ զոմանս առաքեալս եւ զկէսս՝ մարգարէս, իսկ զայլս՝ հովիւս ի վարդապետի գործ պաշտամանն հարկի եւ սպասաւոր ճշմարիտն բանի: Սակայն պիտոյ են երկք կրթութիւն յերկիւղ եւ ի գովութիւն պահելով զբնաւորեալն ի մեզ յԱստուծոյ զառաքինութիւն սերմանս պտղաբեղուն² եւ արգասաւոր զնա առնել, եւ նովաւ իսկ բուռն հարկանել զհոգեւորն իմաստից, զոր եւ առաջին առակախաւաւն սկսումն սմին զաս նշանակի: Սա թէպէտ եւ զյոքունս հրաւիրէ ի պատուական] սեղանն հոգեւոր [...]³, որ եւ զպակասեալսն եւս ի մտաց յորդորական ձայնիւ: Սակայն ոչ ամենեքան մարգարէք եւ առաքեալք կամ վարդապետք, այլ՝ յերկիւղն Աստուծոյ հաստատելոց եւ յուսմանցն կրթարանացն յայտնի եղելոց, ապա համարձակելի է ի սպասաւորութիւն մատչել բանին ճշմարտութեան: Որ եւ ցոյց մի եւ առաջին տեսանեմք զմերս վարժապետո, որ թէպէտ եւ վերջին է ժամանակաւ, սակայն սիրէ առաջնաւքն յաւրանալ եւ սեփական բանարացն հետևել ընթացիցն ճշմարտասէրն կամաւք ընդ որում ի մանկան⁴ հասակէ սնեալն վարժեալ յաստուածառիքացն եւ ի խոհեմագունից

Աղյուրներ
ՄՄ, ճեռ. 5197, թ. 429ա-434թ:

¹ սգայնոցս (այսպես և այլուր):

² Զի՞ նթէ:

³ 2-3 բառ անընթեռնելի:

⁴ մանգական:

որբասնունդ վարժողաց: Եւ զայս առողանութիւնս, զոր առնեմք ոչ յաւելուած պակասութիւն, ըստ ճարտասանից արհեստիցն, քան թէ ճշմարտութեան ցուցից բացայայտութիւն. զի եւ ոչ սիրելի ծանեաք սմա պանունաւ պանձեալ, քան թէ երկիւղիւ ճշմարիտ բաղձալեացն զհետ երթալ Աւետարանին կենաց եւ ստոյգ վկայութեանց նորին պատկառ կալ անսայթաք եւ կուռ պողոտայիցն սրբոցն մեկնողացն հետեւել շաւդաց: Յորմէ եւ ես կթեցի պտուղս քաղցրահամս ի սորայցս աշխատաշան երկոց եւ ի բնիծն մտաց իմոց, ըստ աւրինի մեղուաց զքաղցրն ամբարեալ խորիսխ եւ ի մարգս ծաղկոցաց աստուածաշունչ տառից թուոցեալ ի համապատուիցն զանազանիցն գեղեցկագունից ծաղկաց ի նոյն մեղուանոց մուծանելի նպաստ պիտոյից մեծամեծաց եւ փոքունց եւ եւս պաճարանս անձին իմոյ կենաց, որ արդարութեանն եւ աստուածակերպ նմանութեանն: Եւ արդ, չնորհ ունիմ եւ գոհութիւն մատուցանեմ նախ ճշմարտին եւ իմաստութիւն Աստուծոյ, Հաւր, պարգեւողին մեզ իսկապէսն եւ զինքնանման իմաստութիւնն, զէսկիցն եւ զՄիածինն զէր մեր Յիսուս Քրիստոս եւ զհամապատիւ փառաց էական Աստուածութեանն իւրոյ եւ Միածնի Բանին, զԱստուածն ճշմարտիւ զՍուրբ Հոգին, զշորհաբաշն եւ զցուցիչն երկնագումարն ըլ⁵յանականացն, եւ ըստ պատկերի եղելոցս մեզ, որ եւ «Հոգի իմաստութեան եւ հանճարոյ, խորհրդոյ եւ զաւրութեան, գիտութեան եւ պաշտաման Աստուծոյ»⁶, որ եւ երկիւղն շահաւէտ առաջնորդէ մեզ, զոր եւ խորհրդական խոստովանիմք Երրորդութիւն՝ միով բնութեամբ եւ Աստուածութեամբ, յորմէ առաք եւ ընկալցուք շնորհս ի դէպ ծամանակի աւգնականութիւն: Եւ ի վերայ այսորիկ պարտապան եմ եւ մերոյ պատճառի կրթութիւն շնորհակալ լինել ոչ բանիւ եւ եթ լոկով, այլ եւ արդիւնական աղաւթիւք, զոր մատուցանեմք առ Աստուած՝ կեանս անցաւս ըստ Հոգոյ եւ մարմնոյ շնորհել սմայ եւ աներկեւան հաւատով մտաւք եւ խորհրդով յուսոյ եւ սիրոյ կալ միշտ առաջի Աստուծոյ եւ եւս յար եւ անընդհատ⁷ վայելեալ յառատածիր շնորհացն Աստուծոյ պարգեւս, զի եւս ըստ աւրինի յարացուցին յոքունս որդիս եւ փառս ժամանեցուցէ առաջնորդականաւն Հոգովով: Յայսուիկ յաւելով եւ սակս անձին իմոյ տուայտի եւ նորավարժի, զի երկիւղիւ մեծաւ հարկաւորիմ յայսպիսի թոիս իբր զայն ինչ թեւարուսեալ նորոգ իբրեւ զծագս ծիծուանց, զի մի՛ որպէս տհաս եւ մատաղ ոչ ժամանեցից սլացման ի վերայ աւղոյտ մաւրն վարժողի: Սակայն ի նպաստաւորութիւն Հոգեւորս ծնաւղի աղաւթից եւ ի բովանդակ եկեղեցւոյգ Աստուծոյ խնդրուածս վստահացեալ եւ ի թեւս, որ մայրն է ամենեցուն յամենասուրբ Հոգին յուսացեալ, համարձակիմ ի սպասաւորութիւն բանիս կալ այսաւր, ըստ իս զիջանել, զի տացի աղաւ-

¹ Խսայի ԺԱ.

² անընթեռ:

թիւք բան ինձ ի բանալ բերանոյ, անսայթաք, աներկիւղ մտաւք բուռն հարկանել զճշմարտութեանն բանէ, որ յաղագս Աստուծոյ եւ աստուածայնոցն եւ որ առ մեզ երախտեացն եւ ցոյցք, զի սովին սկսմամբ եւ ապըստ աւրէ աճեցմամբ ի կատարեալն ժամանեցից գիտութիւն, զորոյ զհանգամանսն իսկ այժմ հայելաւն աւրինակաւ ընկալաք եւ առցուք եւ ի կչտ սահմանին ժամանեալք դէմ յանդիման տեսցուք, որքան ժամանեաւն զմեզ նա ի մաքուր սրտի սրբութեան մերոյ՝ փառաւորել զերեք անձնաւորութիւն ի միում Աստուածութեանն կացեալ մնացեալ անասելի ժամանակաւք երկրպագեալ յիմանալեաց եւ ի զգալեաց . Ամէն:

Բ

ՆԱԽԵՐԳԱՆ ԱՐԱՐԵԱԼ ՍՈՒՐԲ ՀԱԻՐՆ ՄԵՐՈՅ ՎԱՐԴԱՆԱՅ

Հոգոյ բանականի բնութեամբ է բաղձեալ բարոյ եւ ական խնդալ ընդ ծագեալ լուսոյ եւ ամենայն կենդանեաց խնամ տանել կենաց: Իսկ գագաթն բարոյն եւ բազմալոյս արեգակն եւ ճշմարիտ կեանք եւ կենդանութիւն Աստուած է եւ «Զիք ոք բարի, բաց միայն Աստուած¹», ասաց Տէրն: Վասն զի ասաց. «Ես եմ կեանք եւ լոյս աշխարհի²»: Եւ նմա ցանկա ամենայն միտք խաւսնոց, եւ իմանալի ակն կարաւտի եւ ոչ յագի տեսանելով: Եւ կենացն աղբիւրն փափագէ ամենայն կենդանի ծարաւի իբր աւճակեր եղջիւրիք տապացեալ յակունս աղբիւրաց, որում նմանեցուցանէ Դաւիթ զիւր ծարաւն առ Աստուած կենդանի³: Բայց զի պատրուակ եղաւ հաստատութիւնդ ջրեղէն կամարաւն իմանալի աշխարհին եւ բոցեղէն սուրն ի դրախտին եւ շամանդաղ մարմնոյս լուսեղինի հոգոյս եւ մնամք մեք անհասարար ի բաղձալեացն մեկուսի: Ուստի եւ ծարաւումն տոչորման յաւետ բորբոքի իբր ցամաքեալ ապառած յերաշտի եւ կամ անջուրնանապարհորդի գնացեալ եւ վաստակեալ, զի թէ լուսեղինաց գաւառն եւ վայրն վայելութեան դրախտն առաջին բնակութիւնն մեր եւ գեղեցկութիւն պատկերին Աստուծոյ հոգիս մեր տեսանելիք էին, ողոքէին զկարաւութիւնն մեր եւ տային գրաւական մեծին՝ մեղմացուցանելով զթանձրացեալ ցանկութիւնն: Բայց զի առագաստս այսոքիկ ձգեցան ոչ ի ցամանէ եւ յիրաց ի բարկութիւնն Տեառն, թէպէտ եւ արժանի էաք: Եւ դատաստանաւ է պատուհասն այս: Այլ քանզի ինքնիշխան յաւմարութեամբ յոյժ հեռի գնացաք մեղացն միջոցաւք ի Հաւրէ եւ ի Տեառնէ անառակին առակաւ: Եւ բթեալ շլացաւ տեսողականն մեր եւ շրտեաւ ցաւաւք իբրեւ աչք մարմնոյ տկարացեալ արգելեալ լինի ի բժշկաց ի յարեգականէ շատացեալ լուսով, զոր պատուհանքն բերեն մինչեւ ելցէ ցաւն եւ բաւական առողջացի մեծի ծագման լուսոյ: Այսպէս հաւատալ արժան է բարերարին, եթէ ինայելիք արար մեզ զպահելն զինքն ի մէնչ՝ զտկարութիւնն ունելով մեր, զոր մեք ստացաք ի կամաց: Եւ յայտ անդի է, զի սրբոցն հաշտ գոլով Աստուած խաւսէր հրեշտակաւք եւ ոչ հանդուրժէին երեւ-

¹ Ղուկ. ԺԸ 19:

² Թովի. Ը 12:

³ Հմմտ. Սղմ. ԽԱ. 2:

մանն. որպէս Դանիէլ եւ Մանուէլ եւ այլ բազումք: Գրեալ է եւ ի գիր Հարանց սրբոց, թէ ոմն ի ծերոցն խնդրէր յԱստուծոյ շնորհս երկնաւորս յեկեղեցիս, ի Խաչս, ի յԱւետարանս եւ ի հաղորդութիւնս եւ յամենայի մարդկան խնամածութիւնս, որ պահէ զնոսա: Եւ ասացաւ նմա, թէ չեւ հասեալ ի կատարելութիւն եւ չէ քեզ Հանգիստ: Եւ նա ոչ դադարէր ի խնդրելոյն պաղատանաւք: Եւ ետ նմա զինդրելին, եւ տեսանէր եւ ոչ կարէր Հանդարտեալ, որպէս եւ ինքն պատմեաց եղբարցն, եթէ՝ խանգարէր ուշս, եւ շանային աչքս, եւ ցնորէր խելքս, եւ ի սաստկութենէ անձառելի շնորհացն Աստուծոյ անկանէի եւ ծաղը ամենեցուն առաջի կացեալ եւ նախատինք, մինչեւ բազում հեծեծանաւք եւ արտասուաւք Հայցի եւ ապա ծածկեցաւ յինէն երեւումն: Թաղագս այսր պատճառի միշտ կարաւտի եկեղեցի եւ Հայցէ զրանս աստուածայինս եւ զերկնաւոր շնորհացն վայելումն, եւ ցանկա մերձ գոլ Աստուծոյ՝ միջնորդութեակ սպասաւորաց բանին: Թորոց եւ մեք Հանդիպիմք տրուպ գոլով եւ կրսեր ամենեցունց, որ եւ այլում կարաւտանամք առաջնորդի եւ լուսաւորչ չեղեալ բաւական ածել զոք առ անմատոյց լոյսն, բայց եթէ ցուցցովք զճմարիտ ճանապարհորդն եւ զաւետաբերն երկրին աւետեաց զՊաւոռ, Հռաքելեան զվտածին ծնունդն մաւր իւրոյ զԲենիամին զմանուկն զարմանալին զկոչեցեալն ի Հաւրէն որդի Աջոյ, զի որպէս Հռաքէլ ցաւակ ծնաւ զԲննիամին, նոյնպէս եւ եկեղեցի՝ զՊաւոռ բազում տառապանաւք զկնի Հալածանաց բանդի եւ կապանաց եւ ցաւագին երկանց, ի վերուս կարկառեալ ձեռին աջողակի՝ կոյր ծնեալ յառաջին յերկունս եւ երկրորդին արժանացեալ ծննդեանն բանայր ի վեր հայելովն, որդի աջոյ եւ լուսոյ անուանեալ եւ զբազումս հրաւիրեալ եւ նուրիրեալ, եւ երկնից մերձ կացուցեալ, եւ զմայրն իւր ի վեր տարեալ եւ ընդարձակեալ եւ Ազատ նմա անուն կոչեցեալ: Քանզի սոսկալի է խորհուրդ մաւրն Ազատի, որ մեռաւն եւ մահուամբն կեայ եւ աճէ յորդիս բերկրեալ, որ ամուլն կոչեցեալն էր եւ այրի եւ սկընդուկ զառաջինն, եւ այժմ ոչ հաւանի բազմութիւն եւ պայծառութիւն աստեղացն՝ յանդիման կացուցանել զբազմութիւն եւ զգեղեցկութիւն որդոցն իւրոց, որում խորհրդոց խորագունի Պաւոռ է թարգմանիչ եւ բացայայտիչ: Խորհուրդ մեծ է Փեսային եւ Հարսինն, բայց ես ասեմ՝ ի Քրիստոս եւ յեկեղեցի: Արդ, նա եղիցի մեզ այժմ հացտու եւ խորհրդածոյ հոգեւոր հացին եւ վերնականն խորհրդոյն, որ Քրիստոսին խաւսէր, հազարապետին խորհրդոցն Աստուծոյ, որ ըստ կարի ցածուցանէ զծարաւ խաւսոց յուսով երկնից բարութեանցն, ուզ յափշտակեցաւ իսկ մինչեւ յերրորդն երկնից, եւ լոււաւ բանս անճառ եւ ետես զդրախտն, զի հաստատուն է հաւատ տեսլեանն, քան զլուրն եկն եւ ասաց, զոր կարէրն եւ ստուգեաց, թէ գերազանց եւ բուն արդարոցն երրորդ երկինն է տեղի, ուր եւ կարապետն մեր թիսուս չոգաւ, զոր եւ ասաց, թէ՝ «Երթամ եւ պատրաստեմ ձեզ տեղի դարձեալ գամ»: Եւ այլոց աշխատելոցն յառաքինութիւնսն դրախտն, ուստի զրկեցաքն մեղաւքն:

իսկ զբարութիւնսն աստուածացուցիչս՝ «զոր ակն ոչ ետես եւ ունկն ոչ լրւաւ եւ ի սիրտ մարդոյ ոչ անկաւ, զոր պատրաստեաց Աստուած սիրելաց իւրոց¹»: Արդ, ո՞ է, որ քան կարող է ամբառնալ եւ բերել մեզ իրս հաստատունս եւ աւետիս հաւաստիս եւ յաւատարիմս ի յոյս հաստատել զմեզ եւ անխոնարհելի պահել զիսարիսին ամրակառոյց եւ զովացուցանել զպառքեալ եւ զտապացեալ ոգիս մեր ի գեղն ցանկալի եւ ի պայծառութիւնն անպատմելի եւ ի փառսն անվաննելի: Վասն որոյ այսպիսում առնս հաւանեալք եւ հաւատացեալք առաջնորդութեան կատարեսցուք զիրատն անմոլար ուղէգնացութեամբ նմանեցուք նմա, որպէս եւ նա՝ Քրիստոսի: Եւ զասացեալսն ի նմանէ որպէս ի Քրիստոս խաւսեցեալ համարեսցուք զայսն եւ զայս, որ ասէ աստուածաշարժ լեզուաւն: Իսկ ի յաւարտման բանիս գոհութիւն մատուցանել ամենասուրբ Երրորդութեանն, որ է Հայրը եւ Որդի եւ Հոգի Սուրբ Երեքանձնեան տէրութեանն անճառ միութիւն անշփոթ Աստուածութիւն, ինքնակայ գոյութիւն եւ ինքնիշխան բնութիւն, անվախճան՝ թագաւորութիւն, անվայրափակ եւ անբաւանդակել Աստուածութիւն, յառաջ քան զամենայն անեղ եւ անսկիզբն² եւ ամենայն եղականացս սկիզբն եւ արարչագործ կեանք անվախճան եւ կենդանարար ամենայնի, լոյս անշիջանելի եւ լուսաւորիչ ամենայնի: Աղբիւր կենաց եւ անմահութիւն, անսպառ բարի եւ ամենայն բարութեանց պատճառ, ամենայն չարի եղծիչ եւ լուծիչ, գթած անոխակալ, քաղցր, երկայնամիտ ողորմած, մարդասէր, առ որս յուսամք եւ անկեալ առաջի աղածեմ, զի զանունս զայս տերունի հաստատեցես արժանապէս եւ առնանց վտանգի ի վերայ իմ՝ զաւրացուցանելով զիմ տկարութիւնս ի սէր պատփրանի նորայ եւ շնորհել ինձ զաստակասէր լինել ի գործա մշակութեանս, յոր կոչեցայ, զի ընդ առաջին վաստակաւիրացն վարժս ընկալայց յամենեցունց Տեառնէ: Արդ, աւրհնեալ է մայր լուսոյ եւ ընդհանոյր Կաթողիկես, որ է հաստատուն եւ անդրդուելի դաւանութեամբի վերայ հիման առաքելոց եւ մարգարէից, որ է դուռն վերինն Երուսաղէմի եւ սկիզբն մտից երկնաւոր աքայութեան, ըստ Դաւթայ: «Այս դուռն է, եւ արդարք մտանեն ընդ սայ²՝ աւրինակ եւ տիփ ադենական դրախտին ունելով յինքեան զփայտն կենաց զիսաչն տէրունական եւ պտուղ անմահութեան զմարմին եւ զարրիւն Որդոյն Աստուծոյ: Եւ փայտ գիտութեան բարոյ եւ չարի զշին եւ զնոր կտակարանքն եւ գետաբար աղբիւրացեալ Հոգին Սուրբ եւ ի չորս առաջս բաժանեալ Աւետարանն ոռոգելով զամենայն

¹ Ա. Կորնել. Բ 9:

անվայրան (այսպես և այլուր):

² անսկիւրն:

² Սլմ. Ճժէ 20:

երեսս երկրի: Եւ այլ եւս ծառոցն, որ ի դոախտին էին տնկագործեալ աւրինակ նոցա եւ տիպք սուլրք ամենայն, որ ի սմա են հաւաքեալ մարտիրոսք եւ վկայք, ուստի գեղք եւ բժշկութիւնք ընծիւղին հոգնականաց ախտից եւ մասնականաց: Արդ, հիմն ասացի զաւրութիւնն Քրիստոսի «Ի հիմունս սորայ [ոսկի, արծաթ]՝¹»: Եւ ինքն՝ Քրիստոս եղիցի սմ գլուխ անկեան² եւ պարիսպ ամրութեան հրեղէն շրջանակի եւ պահեսց անախտելի եւ անսայթաք հաստատութեամբ քահանայաւք եւ վարդապետաւք եւ ամենայն դասուք զարդարեալ զարդիւք մսին[չեւ երկրո՞րդ] անգամ գալուստն Տեառն: Աւրհնեալ ամենասուլրը կեանս առլ³] փրկարկան եւ Հրաշագործող նշան Խաչին Քրիստոսի, որ է փայտ կենաց պատարագողաց ի նա իբրեւ ի Տէր հաստատութեամբ, քանզի նա եղեւ ցուզ եւ յարուցիչ եւ գաւազան հաստատութեան անկելոց մարդկութեանս եւ կործանելոց ի մեղս, որ է զէն յաղթութեան³ ընդդէմ թշնամւոյն եւ սուզ անբթելի՝ սրեալ արեամբ Որդոյն Աստուծոյ, նոյն Սեղան Պատարագի անարատ գառինն Աստուծոյ, որ երարձ զմեղս աշխարհի: Այլ եւ կարապետ լինելոց է յառաջընթաց գալստեանն Քրիստոսի, որով պարծինն հաւատացեալքն ի Քրիստոս, եւ ամաչեցեալ պարտաւորին ամենայն ջոկք⁴ անհաւատիցն: Վասն որոյ եւ մեք ընդ Պաւլոսի գոչեսցուք ասելով. «Այլ ինձ քաւ լիցի պարծիլ, բայց միայն ի Խաչն⁵», որ է պարծանք պարծանաց Կաթողիկէ եկեղեցւոյ⁶ եւ մեզ բարէխաւս եւ զաւրավիգն յաւուրն Քրիստոսի, քանզի նա է փրկութեան անաւթ ամենայն հաւատացելոց ի Քրիստոս, որ եւ մեզ լիցի առիթ փրկութեան յայժմու աշխարհի եւ պատճառ յաւիտենական կենաց: Եւ ս[...]-ի⁷ նոյն ինքն նստեալն յերկինս երկնից ընդ[...]⁸ ելս զաթոռ հայրապետութեան մերոյ համստայուն եւ պայծառ, քան զարեգակն պահես անշարժ եւ անդրդուելի հաստատութեամբ

եւ [աթոռյակալն այժմու յերկարաւրեա պահեսցես] եւ անամաչելի ի ծեառնէ: Թագաւորն թագաւորաց [պահեսցէ զխաչապաշտ զզայս անսուն թագաւորսն զախարհակալս եւ զիշխանս աշխարհաց մանաւանդ զքրիստոնէական հաւատով զարդարեալն եւ ըստ Քրիստոսի կամաց զիշխեցուն եւ զազատ գունդս եւ զոամիկ հեծեալսն զաւրացուցէ ընդդէմ պատերազմողաց [...]՝ սոպ ուղղափառութեան, զմենաստանս եւ զ[...]⁹ ասաւորս եւ զերկնանման վանորայս խաղաղացեալս եւ զգուշացեալս պահեսցէ: Եւ պատուիրանաւան կարգաւք եւ կրաւնաւք եւ կանոնաւք ամուր եւ անվանելիս արացէ. զքաղաքս եւ զքաղաքավարս բարէկարգս եւ աւրինապահս եւ զգեղս եւ զագարակս բարէխրատս եւ երկիւղի զարդարեացէ, եւ առ հասարակ զեկեղեցականս եւ զաշխարհականս զարս եւ զկանայս, զծերս եւ զերիտասարդս եւ զմանկունս անարատս եւ անսխալս եւ անբիծս եւ անբամբասս պահեսցէ ծրարեալ զամենսեան ի երկիւղն իւր եւ ի³ Քրիստոս Աստուծած մեր: Զի եւ մեք աւգ[տեցու՞սց]ուք միմեանց ընդ ընկալցուք զփոփանս մխիթարյութեա՞ն]⁴ ... ի հզաւր զաւրու[...]⁵ եւ նա յաւիտենական կենաց: Եւ յուրախութիւն մեր յառողջութիւն, արդարութիւն յերկնադարձուցէ եր յուրախութիւն մեր յառողջութիւն, արդարութիւն յերկնադարձուցէ եր յուրախութիւն նշանիտ ապրեցելոց ցնծութիւն ի Քրիստոս Թիսուս, Որում փա՛ռք յաւիտեանս. Ամէն:

¹ Ա Կորնք. Բ 12:

² Հմմտ. Եփես. Բ 20:

արմութիւն:

“ զուցե” կենսարեր:

³ յախութեան:

⁴ գոկք:

⁵ Գաղատ. Զ 14:

⁶ Արտահայտություն իմաստով համերաշխվում է «Սրբոյն Կիւրդի Երուսաղէմի հայրապետի ասացեալ ի սուրբ Խաչն» երկի «Պարծանմ սրբութեան Կաքողիկէ եկեղեցւոյ են ամենայն գործ Քրիստոսի» բառերին (ՄՄ, Զեռ. 866, թ. 230թ):

⁷ 1 րառ:

⁸ Մի բանի տառ:

¹ 1 րառ:

² 1 րառ:

³ 2-3 րառ:

⁴ 1-2 րառ:

⁵ 1-2 րառ:

ՎԱՐԴԱՆՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՍԱՑԵԱԼ ՅԱՂԱԳՍ ՔԱՀԱՆԱՑՈՒԹԵԱՆ

Դարձեալ ծանիք, ո՞վ եղբայրք զի¹ քահանայական աստիճանն քան Աստուած խոնարհագոյն կարգ է, ու քան զհրեշտակս² եւ քան զամենայն որդիս մարդկան վերագոյն³ եւ բարձր է: Զի հայր աշխարհի⁴ միջնորդ եւ հաշտեցուցիչ Աստուծոյ⁵ լինի, որ զաղաւթս եւ զբարեգործութիւնս մարդկան տանի առ Աստուած, եւ մեղաց թողութիւն խնդրէ յԱստուծոյ վասն ժողովրդեանն⁶: Վասն որոյ քահանայ կոչի, որ քաւիչ է⁷ եւ սրբիչ մեղաց՝ գիտելով զԱստուծոյ եւ առաջի Աստուծոյ եւ միշտ յԱստուծ հայելով եւ կարէ⁸ ասել, թէ՝ «Թառաջագոյն տեսանէի զԾէր առաջի իմ յամենայն ժամ^{1*}», եւ թէ՝ «Աչք իմ յամենայն ժամ առ Ծէր են^{2*}»: Որպէս զի միշտ պատրաստ⁸ լիցի՝ առնուկ յԱստուծոյ զբարի⁹ պարգեւսն եւ բերեալ ի մարդիկս եւ յամենայն արարածս յերկինս եւ յերկիր, յաւդ եւ ի¹⁰ ջուր: Եւ զայս¹¹ գիտելի է, զի հակառակորդն սատանայ է, եւ¹² ջանայ զբագումս յանարժանիցն յաւֆարեցուցանել ի լինիլ քահանայ¹³, որք չեն կարող եւ արժանի գնալոյ ընդ երկնային ճանապարհն: Եւ չեն սուրբ մտաւք հոգով եւ մարմնով կամ¹⁴ խորհրդով, բանիւ եւ գործով նմանիլ Աստուծոյ ճշմարիտ բարոյն: Կամ լինիլ¹⁵ հաւասար հրեշտակաց, զոր պահանջէ աստիճանն քահանայութեանն¹⁶: Զի թէ տգետ է կամ թերահաւատ է¹⁷ կամ լոյժ է եւ քնու, կամ ագահ է եւ արծաթասէր, կամ որկրամոլ է եւ գինէսէր, կամ գէճ է եւ կնասէր, կամ ամբարտաւան է եւ հպարտ կամ բարկացող է եւ չարասէր, կամ չարայաւժար է եւ ոխակալ, կամ մախացող^{17*} է եւ չարայուշ, կամ շատախաւս է եւ դատարկաբան, կամ կատակող է եւ ծաղրածու, կամ վիճակաբան է եւ քսու, թէ աներկեղ է եւ անյոյս:

Այսոցիկ եւ այսպիսեացս ամենեցուն յորդորումն քահանայութեան¹⁹ ի սատանայէ է, զի լինիցի նորա²⁰ ախտիցն եւ կամացն կատարող եւ ոչ Աստուծոյ, որ զուտ եւ պայծառ բարին է, այլ կամի չարն իւր գործակից եւ ընկեր առնել զկորուսեալսն²¹, զի՝ լինիցին²² եւ այլոց կորա-

տեան²³ պատճառ, եւ կոյրք կուրաց առաջնորդք եւ գայթակղեցուցիչք եւ վա՛յ-ի²⁴ արժանաւորք: Որոց²⁵ լաւ է քար կապել ի պարանոցն եւ ընկենուկ²⁶ ի խորս անդնդոց այնպիսեացն²⁷, քան զյաւժարիլն ի քահանայութիւնն: Խսկ գիտունքն եւ հաւատով մեծքն սուրբ մտաւք, հոգով, մարմնով անարատքն, միրք[ն] եւ արիքն եւ այլ ամենայն չարեաց ատեցողքն, զոր յիշեցաք: Դարձեալ սատուածասէրքն, բարէսէրքն, աղքատասէրքն, անձանձիրքն ի յամենայն բարեգործութիւնս, յաւժարքն եւ անուշակուքն առ ամենայն ազգս եւ առ ամենայն մարդիկք: Այնպիսեացն յորդորումն յԱստուծոյ է եւ ի հրեշտակաց: Դարձեալ մի մատաղատունկ ասէ առաքեալն, զի մի անկանիցի յորոգայթ եւ ի դատաստան²⁸ սատանայի: Զի սուրբ²⁹ առաքեալն մեր թաղէսու առեալ եւ ուսեալ³⁰ ի Քրիստոսէ ասէ ի կանոն իւր³¹. «Որ զանգէտն եւ զանկատարն ձեռնադրէ քան զերեսուն ամն՝ ձեռնադրողն եւ ձեռնադրեալն լուծցի ի կարգէն»^{1*}³²: Եւ ի սուրբ Գրիգորի կանոնացն այս լիցի. «Թէ զաշխարհի էրկացուն ի տասն եւ հինգ տարին կարգեն³³, եւ ապա դպիրս աւրհնեն, եւ ի քսան եւ հինգ՝ թէ լաւ է եւ բարի սարկաւագ ձեռնադրեն: Եւ յերեսուն ամն թէ կատարեալ է ամենայն բարութեամբ, ըստ զրեցելոցդ, ապա ի քահանայութիւն կոչեն: Եւ³⁴ զաքեղացուն որ յաւժարի ի իւր կամաւքն ի քսան ամին³⁵ չուխայ հագնի եւ ի մսոյ եւ ի գին[ոյ] կտրեն եւ յերեսուն սքեմաւոր աւրհնեն, որ է միհակեաց³⁶, եւ այն բաւական է նմայ, զի ի վեր է քան զբնութիւնս եւ քան զրեշտակս է³⁹ կուսութիւն: Եւ տեսաւղքն տեսանեն⁴⁰ եւ վկայեն եւ աղաշեն քահանայութիւն առնուլ ի քառասուն տարին սարկաւագութիւն, ի քառասուն եւ հինգ՝ քահանայութիւն առնուլ շատ պաղատանաւք եւ մաղթանաւք⁴¹»:

Վերջապէս⁴² եւ զայս գիտաշիք, եղբարք, զի քահանայական բարձր աստիճանն յերկու հիման վրա կայանայ, որ է՝ Սուրբ գրոց գիտութիւն եւ անձին սրբութիւն: Թայս երկուցս թէ մինն պակաս լինի, ոչ կայանայ քահանայութիւնի վերայ այնպիսւոյն, որպէս շինուած առանց հիման: Զի թէ գիտուն է Սուրբ գրոց եւ ոչ ունի զգործն կամ թէ ունի զգործն եւ ոչ ունի զգիտութիւն՝ անարժան է քահանայութեան: Նաև թէ վասն փառաց կամ վասն արծաթոյ լինի քահանայ՝ ոչ աւրհնաւղն է աւրհնաւղ եւ ոչ աւրհնածն է աւրհնած: Եւ բազում են վկայութիւնք սորա ի Սուրբ գրոց: Եւ ահա վասն այսպիսեացն է սասցեալ, թէ յորդորումն նոցա ի սատանայէ է եւ ոչ ի հոգւոյն Սորոյ: Որպէս յայտնի ասէ սուրբն

Աղբյուրներ

A = տպ. Մեծ Մաշտոց, Կ. Պոլիս, 1807, էջ 342-343:

B = ՄՄ ձեռ. 1059, թ. 16ա-18թ:

1* Սղմ. ԺԵ 8:

2* Սղմ. ԻԴ 15:

1* Հմմտ. Կանոնագիրք Հայոց, Բ, էջ 24 (Պ):

Բարսեղ ի կանոնն իւր, թէ՝ «Քահանայութիւն է որ յԱստուծոյ է եւ է, որ ի սատանայէ»^{1*}:

Եւ Աստուծած ամենաբարին եւ բուն բարին եւ միշտ բարին առաջնորդեսէց մեզ ի բարին եւ ի հաճոյն իւր եւ ի կատարեալն: Եւ Նմա Հակ եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ փառք յափառեանս. Ամէն⁴³:

Ի գրոց հրամանաց խրատ գրեցաւ ի Սուրբ Վիրապիս ձեռամբ ծառայ ծառայիցն Աստուծոյ ամենայն⁴⁴ քրիստոնէից Վարդան վարդապետի⁴⁵: Ի Տեառնէ Աստուծոյ պատկառողէ⁴⁶ եպիսկոպոսաց, եւ առաքեցաք առ ամենայն եպիսկոպոսունս, որ ի ձեռնադրութեան յաւրն կարդան: Այլ եւ դպրոցական տղայոցն կարդան, որ գիտենան, թէ յորպիսի սոսկալի եւ զարհուրելի աստիճանք կայ առաջի նոցա եւ յորպիսի հրեշտական⁴⁷ ճանապարհի են⁴⁸, զի աշխարհականացն մի դատաստան կայ վասն իւր, իսկ քահանայիցն վասն իւր եւ վասն այլոց դատաստանի եւ ահեղ քննութիւն կայ առաջի⁴⁹ ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ, Որում փառք յաւփառեանս. Ամէն:

ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Բնագիր. 1 Յ չի՛ զի: 2 Յ իրեշտակէ: 3 Ա վերնագոյն: 4 Ա աշխարհի եւ: 5 Յ չի՛ Աստուծոյ: 6 Յ չի՛ յԱստուծոյ վասն ժողովրդեանն: 7 Ա չի՛ է (սրբի է): 8 Ա կարենայ փի: եւ կարէ: 8ա Յ պատրաստ: 9 Ա զբարերար: 10 Յ չի՛ ի: 11 Ազայս պարտ է: 12 Ա չի՛ է, եւ: 13 Յ չի՛ ի լինիլ քահանայ: 14 Ա եւ փի: կամ: 15 Յ չի՛ լինիլ: 16 Յ չի՛ քահանայութեան: 17 Ա չի՛ է: 17ա Յ մահացող: 18 Ա աներկիւդ: 19 Յ չի՛ քահանայութեան: 20 Յ նմայ փի: նորա: 21 ԱՅ զկորուսեալն: 22 Ա լինիցին նոքա: 23 Ա կորստեանն: 24 Ա վայրի փի. վայ-ի: 25 Յ փի. Որոց: 26 Ա արկանիլ: 27 Ա չի՛ այնպիսեացն: 28 Ա դատաստանն: 29 Յ չի՛ սուրբ: 30 Յ չի՛ առեալ եւ ուսեալ: 31 Յ չի՛ ի կանոնն իւր: 32 Յ չի՛ ի կարգէն: 33 Ա այսպէս ասի, թէ ի ֆետարին կարգեն փի. այս լիցի... կարգեն: 34 Ա իսկ փի. եւ: 35 Յ տարին: 36 Ա կտրի: 37 Յ չի՛ ամին: 38 Յ միակեց: 39 Յ չի՛ է: 40 Ա եւ թէ տեսանալէն եւ գիտալ փի. տեսաւղին տեսանեն: 41 Ա սարկաւագ ձեռնադրեն եւ ի քառասուն եւ հինգին տան զքահանայութիւն աղաչանաւէ եւ պաղատանաւէ ի քառասուն եւ հինգին տան զքահանայութիւն աղաչանաւէ: 42-43 Յ չի՛ Վերջապէս եւ զայս ... Ամէն: 44 Յ չի՛ Աստուծոյ ամենայն: 45 Ա վարդապետի: Զոր առաքեցի յամենայն երկիրս Հայոց: 46 Ա պատկառալ: 47 Յ կարգ փի. կայ ... իրեշտակական: 48 Ա կան փի. են: 49 Յ չի՛ կայ առաջի:

^{1*} Տե՛ս Կանոնագիր Հայոց, Բ. էջ 105 (ԻԲ):

Ն Ե Ր Բ Ո Ղ Ե Ա Ն Ք

Ա

ՆԵՐԲՈՂԵԱՆ ՎԱՐԴԱՆԱՅ Ի ՅՈՎԿԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ

Բազմադիմի են ճանապարհէ իմաստութեան աստուծեղէն տաւնից եւ զանազանապէս ունին զպատճառս թելադրութեան ներբողական բանից: Ուստի եւ ոչ ումեք է կարելի բանականաց Հաւասար նոցունց հանդիսիցն հատուցանել գովութիւն, վասն զի մարմնաւոր կրաւք զանմահիցն բերելով կցորդութիւն: Եւ այսոքիկ արդարապէս յաղագս սիրոյն Աստուծոյ է ստիպումն եւ փութոյ յաւփառութիւն, զի տեսանելով զլոյսն իմանալի չարչարանաւէր Խաչին փառաւորեալ ի զգալի^{1*} բանականաց, դիմեցին ամենայն համարձակութեամբ զարիւնս իւրեանց խառնեալ ընդ փրկական արիւնս Քրիստոսի, զի եթէ չարչարանացն լինիցին նմանակից, ապա եւ առանց ընդունելոց են հաղորդակցութիւն: Արդ, հարկաւոր է մեզ ամենայն սրբոցն կատարեալ զտաւնախմբութիւն առ ամենեցուն պատրաստաբր բանալ զմիտս եւ զլեզուս եւ զլսելիս. զմիտս, որովք խոհականապէս իմանամք զհանդէս առաքինութեան նոցա, իսկ զլեզու, զի արժանապէս ունիմք ասել յաղագս արիական նոցա մարտակցութեան, եւ զլսելիս միտ դնել մարտիրոսական վկայութեան, զի նոցա է հանդէսն եւ զաւրանալ եւ մեզ՝ տաւնասիրութեան պատկն: Զուարձանամք պատուով վկայիցն եւ ցնծամք արեամբ նահատակացն, զի ամենայնիւ ոչ ինչ նուազիքաստիրակութիւն են մեզ վկայքն, որ եղեն ողջակէզք բանաւոր, զենմունք կատարեալ, պատարագ ընդունելի, աւրինացն լրումն, հոգեւորին իմացելոյ, չարութեան հալածիչք եւ աշխարհի մաքրութիւն: Այսոքիկ բան զգելիք եւ պատուասիրաբար յիշատակի արժանաւորք: Բայց զի՞նչ ուղղովիլիք եւ պատուասիրաբար յիշատակի արժանաւորք: Բայց զի՞նչ ուղղովիլիք եւ պատուասիրաբար յիշատակի արժանաւորք: Կարապետին, որոյ գերազանցէ, քան զամենայն լիզու եւ զբան նորայն պատիւ առաքինութեան եւ հրաւիրէ խաւսել մեզ զգարմանալի պատմութիւնս երկնային քաղաքականութեան իւրոյ, որ է աւետաւոր եւ քահանայ եւ որդի քահանայապետի դեւտացի՝ ծնեալ յամուկ արգանդէ: Բարձրացեալ կրաւնաւք իրբեւ զհրեշտակ եւ յղփացեալ

Աղրյուրներ

Վիեննայի Միթբարեան Մատենադարան, ձեռ. 219, թ. 497p-501w:

Խորագիրն ըստ հիշատակարանի, թ. 501w:

^{1*} սպալի:

որպէս երկնային պարգեւաւք իբրև զծով մեծ, զորոյ գովութիւն յանուանէ նորուն ունիմք իմանալ: Մարգարէ կոչեմք զնա եւ Առաքեալ եւ Քահանայ եւ Փեսաւէր, Կարապետ եւ Արուսեակ, Մկրտիչ եւ Զայն բարբառոյ եւ Հրեշտակ մեծի խորհրդոյ: Եւ այսոքիկ անուանակոչութեանցն առանձնապէս իւրաքանչիւրոցն ունիմք թարգմանութիւն: Մարգարէ կոչեմք հաւասար սրբոց մարգարէիցն եւ տեսլանոյլացն մարգարէացեալ, նա եւ գերազանց, քան զնոսա, քանզի, զոր նոքա բանիւ քարոզեցին, սա ականատես եղեալ բանին, ձայն աւետեաց մատուցանէր ասելով. «Ահաւասիկ Գառն Աստուծոյ, որ բառնա զմեղս աշխարհի¹»: Եւ Առաքեալ ասի. զի ամենայն առաքեալ զառաքիչն պատմէ, ըստ այնմ. «Եղեւ բանն Աստուծոյ ի վերայ Յովհաննէսի՝ քարոզել ապաշխարութիւն²»: Իսկ Քահանայ. զի ի նմա լցեալ կատարեցաւ քահանայութիւն հին աւրինացն, որով ի դնել ձեռացն ի վերայ աստուածային գագաթանն ի նա աւանդեաց զճմարիտ քահանայութիւն: Եւ Փեսաւէր. զի լուաւ զմայն Փեսային եւ ուսաւ զիսորհուրդ նորա եւ զգեցոյց հարսինն զպատմուճանն, զոր էանկ գետն Յորդանան եւ զարդարեաց զնա: Կարապետ եւ նախընթաց գալստեան երկնաւոր Թագաւորին՝ պատրաստել Տեառն ժողովուրդ կազմեալ: Եւ Արուսեակ ճշմարիտ լուսոյ արեգական արդարութեան, որով լուսաւորեցան, որք նստէին ի խաւարի եւ ի լստուելիս մահու³: Իսկ Մկրտիչ, զի ի նմանէ ընկալաւ ձեռնադրութիւն Որդին Աստուծոյ եւ եղեւ Անդրանիկ նորոյ արարածոց որդիացելոց յարգանդէ աւազանին, որով զեղբայրութիւն Քրիստոսի հաւասարութեամբ ընկալան հաւատացեալք, ընդ նմին քարոզ եւ աւետարանիչ հրաւիրեալ զամենեսեան ընդ առաջ երկնաւոր Արքային բարեկամապէս զգեցեալ հանդերձ փրկութեան եւ պատմուճան ուրախութեան: Նա եւ Զայն զարթուցիչ ի թմբրութենէ քնոյ՝ լսել Բանին Աստուծոյ կենարար վարդապետութեան: Եւ Հրեշտակ՝ մեծի խորհրդոյ՝ սպասաւորելով անճոռելի եւ անհասանելի տնաւրէնութեան Բանին Աստուծոյ, ըստ որում ասէր. «Զեմ արժանի լուծանել զիսրացս կաւշկաց⁴», այսինքն՝ իսուն մի յաստուածային տնաւրէնութենէն: Եւ ճրագ անուանի գիշերոյ, այնց ժամանակաց լուսատու մինչ ի մերձենալ առաւաւտուն

ծագման մշտընջենաւոր ճառագայթից արեգականն, որով ասէր. «Ինձ պարտ է նսեմանալ եւ նմայ պայծառանալ⁵»:
Զայսպիսի սքանչելի այրս զմեծ եւ զզարմանալի գեղեցկութեան, զի՞արդ համարձակեսցի ոք պատմել, զի եւ գունաւոր նիւթք նւաստանան նկարագրեալ զպատկեր նորա: Սա է, որ ծնաւ ի դստերաց անդի Ահարոնի ըստ մարմնոյ եւ մատուցանէ պատարազս հոգեւորս որպէս Մելքիսեդեկ, որ ել ի թլփատութենէն ըստ հին աւրինացն եւ յայտնեաց զանձեռագործ թլփատութիւն նորոյ աւրինաց: Սա, որ միջնորդ եղեւ երկուց Կտակարանաց. զուածինն ելից եւ երկրորդիս նախասկիզբն արար: Ըստ աւրինացն Մովսէսի ծաղկեցաւ եւ ետ պտուղ ըստ Աւետարանին Քրիստոսի: Սա խաղաց ցնծալով յորովայնի մաւրն եւ անդ երկրագեաց Հինաւրեա Մանկանն յարգանդի Կուսին: Նա եւ գոչեաց բերանով մաւր իւրոյ վասն Տեառնորդւոյն իւրոյ ասելով. «Աւրհնեալ էս դուստրէ ի կանայս⁶»:

Սա նախընթաց ի գետն Յորդանանու եւ ըմբռնեաց զորսն հոգեւոր, եղեւ սիրելի հարսին եւ խաւսեցաւ զնա Փեսային ի վերայ ջուրց իբրեւ զնիերեկա դուստր Բաթուէլի խառանացւոյ:

Սա մկրտեաց զՈրդին Աստուծոյ եւ լուաւ զհայրական զճայնն, եթէ՝ «Դայ է Որդի իմ սիրելի⁷»: Եւ ետես զՀոգին Սուրբ աղաւնակերպ եկեալ ի վերայ փառակցին եւ շաւշափեաց մարմնաւոր ձեռամբ, զոր սերովքն ունելեաց կարաւտանայր մերձենալ:

Սա է ողկոյզն, որ պտղաբերեաց յետ ժամանակի ի յամուկ բարունակէ անդի, որ կիթեցաւ ի սկսեղ թագաւորին յանաւրէն բազմականին, եւ յառաջեաց քարոզեաց զնախ քան զյափիտեանսն:

Սա է, որ թէ ծով եւ ցամաք եւ պարք աստեղեաց ի միասին գան՝ ոչ կարէն նկատել զգեղ նորա:

Եւ արդ, թուեցուք զյափիտենից արդարսն, զգեղեցիկսն եւ զկատարեալսն, զընդիրսն եւ զանբիծսն, որ ոչ ար[...] խարէ: Եւ յորժամ զնոցինանէ՝ իմասցուք զվարս, ապա ծանիցուք զմեծութիւն շնորհացն, որ կնքեալ է ի բանս տէրունականս, թէ՝ «Զէ յարուցեալ ի ծնունդս կանանց⁸»:

Եւ արդ, սկիզբն արարեալ պատմեցից յառաջին արդարոց անտի Արքելէ, որ նախ սրբեաց զինքն քահանայ Աստուծոյ հաճոյական, որ պա-

¹ Յովհ. Ա 29:

² Ղուկ. Գ 2-3:

³ Հմմտ. Եսայի ԽԲ 7:

ս սպեցեալ:

ս հրշտակ. բառիս ուղղագրության հին ծևն է:

ս Մարկ. Ա 7:

⁴ Հմմտ. Յովհ. Գ 30:

⁵ Ղուկ. Ա 42:

⁶ Մտր. Գ 17, Ժէ 5, Մրկ. Բ 6:

⁷ Մտր. ԺԱ 11:

ս անդի:

տարագեաց եւ պատարագեցաւ ի վերայ ճշմարիտ եւ ընդունելի պատարագին իւրոյ: Այլ ոչ նա մեծ է քան զթովհաննէս: Մեծն եւ սքանչելին ենովք, որ յանմահութիւն փոխեցաւ պատուիրանապահութեամբն իւրով փոխանակ այնորիկ, որ մահկանացու եղեւ բնութեամբ: Այլ ոչ է նա մեծ քան զթիսուս: Հրաշալի էր եւ արդարն նոյ, որ տարածեաց զհաւատս իւր ի վերայ լոյժ բնութեան իրբեւ զվէմ եւ շինեաց տուն բնակութեան, եւ եղեւ երկրորդ նախահայր աշխարհի, եւ մատոյց պատարագ անուշահոտ ընդունելի Տեառն իւրոյ: «Այլ ոչ եթէ նա մեծ է, քանզ թովհաննէս^{1*}»: Աբրահամ², որ կատարեալ հաւատով եղեւ ասպնջական խորհրդոյ Երրորդութեան, [...]³, ոչ խնայեաց զմիածինն իւր, այլ կապեաց զիսահակ, եւ հանել զսուրն առ ի զենուլ զնա ողջակէզ Աստուծոյ: «Այլ ոչ եթէ նա մեծ է քան զթովհաննէս»: Այլ զինչ ունիմք ասել զՍահակայ⁴, որ յաժարութեամբ մատչէր առ զենումն եւ պատարագ Աստուծոյ եւ կամ Յակովք, որ մենամարտեալ ընդ Աստուծոյ եւ աւրհնեալ աստուածատես անուանեցաւ: Նա եւ Յովսէփ, որ յալթեաց ողջախոհութեամբ իւրով պեղծ ցանկութեան կնոջն: «Այլ ոչ են նոքա մեծ, քան զթովհաննէս»: Մեծ քահանապէտն Մելքիսեդեկ մեծին Աստուծոյ աւրինակն, որ ոչ ի մարդոյ առ զքահանայութիւն, այլ՝ յԱստուծոյ, եւ քահանայագործեալ զինքն հոգեւոր պատարագ եւ հածոյ Աստուծոյ, որ ամենայնի ընկալաւ զնմանութիւն Որդուոյն Աստուծոյ: «Այլ ոչ նա մեծ, քան զթովհաննէս»: Մովսէս բազում նշանս արար յԵգիպտոս եւ ի ծովուն եւ յանապատին եւ հնազանդեաց գտարերս իրբեւ զԱստուծած: Զայն ետուն նմա արարածք, յորժամ անցանէր ընդ անապատն խաւսեցաւ ընդ նմա Աստուծած, որպէս ընդ ծանաթս, եւ եմուտ յառագաստ Հրեղէն ամպոյն ի գլուխ լերինն Սինեա: Պայծառացան երեսք նորա իրբեւ զջահ ի վերայ այսր ամենայնի: «Այլ ոչ է նա մեծ քան զթովհաննէս»: Արար եւ գեղեցիկն Ցեսու որդի նաւեա սքանչելիս բազումս, դարձոյց անդրէն զթորդանան եւ անցոյց զբազմութիւն գարանցն, գոչեաց ձայնիւ մեծաւ եւ բարձր պարիսպն Երիքովի անկան: Նա եւ արեգակն եւ լուսին ոչ անցին ընդ Հրամանսն նորա, այլ անդէն զտեղի առին. «Այլ ոչ է նա մեծ քան զթովհաննէս»: Սամուէլ, որ սնաւ ի տուն Աստուծոյ եւ եղեւ սպասաւոր Սրբութեան ի մանկութենէ իւրմէ: Դաւիթ, որ կոչեցաւ սիրտ Աստուծոյ վասն սրբութեան իւրոյ,

միանգամայն եւ ըստ մարմնոյ հայր անուանեցաւ Բանին Աստուծոյ. «Այլ ոչ է նա մեծ, քան զթովհաննէս»: Տեսցուք եւ զամենայն մարգարէսն, որ պատմեցին զհանդերձեալսն, վասն զի ընկալեալ զՀոգին Սուրբ ծանեան վխորհուրդն Աստուծոյ: Ահաւասիկ եղիայ, որ ոչ արարածք բաւական եղեն անցանել զհրամանաւ նորա, կացեաց զերկինս, զի մի՛ տացէ անձրեւ, բայց եթէ բերանով նորա, եւ վերացաւ Հրեղէն կառաւք յերկինս: Նա եւ Եղիչէ, որ ընկալաւ զհոգի նորա կրկին եւ բժշկեաց զջուրս Երիքովի, սրբեաց զբորոտութիւն նէեմանայ, ետ զաւակ ամլոյն եւ առ նմին զյոյս յարութեան եցոյց արդեամբք եւ սքանչելեաւք. «Այլ ոչ նա մեծ է, քան զթովհաննէս»: Բարձրախաւսն եսայի եւ Երեմիաս, որ եղին անաւթք Հոգւոյն Սրբոյ, տաճարք մաքրեալք եւ աւթեւանք Աստուծոյ, որք պայծառացեալք Հոգւով իրբեւ զարեգակն եւ փողով մարգարէութեան իւրեանց քարոզեցին զգալուստ կենարարին, եւ արժանաւորեցան տեսանել զԱստուծ, որպէս անհնար է մարդոյ տեսանել զԱստուծած. «Այլ ոչ են նոքա մեծ, քան զթովհաննէս»: Եղեկիէլ ի վերայ Քոբար գետոյ ետես կառս քերովքէից եւ ի նմա՝ զխորհուրդ Երրորդութեան: Իսկ թովհաննէս զբոլոր Երրորդութիւն ի Յորդանան տեսանէր: Զաքարիա «ծագումն» անուանեաց⁵, իսկ սա եւ զնոյն ծագումն իջեալ յաշխարհ նախընթաց եղեալ կարապետեաց: Եւ վասն Դանիէլի, որպէս [...]⁶ պատմել, որ եւ «Հրեշտակ Տեառն ցանկալի անուանեաց եւ համբուրեաց զնա սիրովն փափագեաց ասելով Դանիէլ այր ցանկութեանց, որ եւ գազանք պատկառել պակեան յաստուածավայելուչ գեղոյն նորա: Կամիմ զգեղ երից մանկանցն ի գովասանութիւն առնուլ, որ փայլէին երեսք նոցա իրբեւ զոսկի բորբոքեալ ի Հրոյ, վասն զի սէրն Աստուծոյ վառեալ բորբոքէր ի Հոգիս նոցա, եւ վասն այնորիկ պատկառէր ի նոցանէ Հուրն, զի երեքն մտին ի Հուրն եւ չորքն տեսեալ լինէին: Բուրեաց հոտ նոցա իրբեւ զեւղ անուշ եւ փայլեաց առաքինութիւն նոցա իրբեւ զարեգակն: Եւ ահաւասիկ ի դարէ մինչեւ ի դար ծագեն եւ անուշահուցուցանեն զամենայն աշխարհս. «Այլ ոչ նոքա ամենայն մեծ քան զթովհաննէս»:

Արդ, զայս ամենայն, զոր պատմեցի ձեզ, ոչ ընդ վայր եւ ի նանիրինչ, այլ առ ի ցուցանել զմեծութիւն փառաց մեծապատիւ շնորհացն Յովհաննու, եւ զբազում զաւրութիւն իմաստութեան, որ ծածկեալ է ի բանս

^{1*} Մտր. ԺԱ. 11:

² Աբրահամ:

³ 1-2 քառ պատոված:

⁴ զՍահակա:

⁵ Երիքով:

միանգամայն:

^{6*} Զաք. Զ 12:

⁷ 1 քառ:

տէրունական. «[...]՝ յարուցեալ²».[...]՝ ունիցի զաչս հոգւոյն [...] ուր եւ յստակագոյն, նա կարէ տեսանել զծածկեալ գանձն, որ թագուցեալ կա ի նմա, զի բարձր է աստիճան նորա, եւ ոչ ոք կարէ մարմնաւոր աշ-չաւք հայել ի նա: Թէ ոչ թեթեւացեալ թեւաւք հոգւոյն անդր եւս, քան զմարմին եղեալ, քանզի եւ վասն այսր ամենայնի անհամեմատ է գեղեց-կութիւն նորա ի յամենայն սուրբս: Եւ ոչ եւս կարելի է մեզ նկարագրել զնա, բայց եթէ Տէր մեր Յիսուս Քրիստոս, որ ստեղծ զնս յորպայնի մաւր իւրոյ: Նա յայտնեաց համառաւտ զգեղեցկութիւն նորա՝ ասելով թէ՝ «Ի ծնունդս կանանչը ոչ ոք է {մեծ, քան զթովկաննէս}»: Բայց յայսմ հետէ զկա առցէ բանս մեր, որ յաղագս Յովկաննու շտեմարանելով այլոց ի-մաստից զառաւել գրուատիս նորա ներբողական հանդիսիւ եւ մեք ասաս-ցուք յաղագս տաւնիցս զանագանութեան [...]՝⁴ ս, թէ որպէ՞ս ըստ ցուք յաղագս տաւնիցս զանագանութեան [...]՝⁵ ս, ըստ պատահման գարձեալ յե [...]՝⁶ կաց բաժանեալ են ի [...]՝ նց, ըստ պատահման աւ [...]՝, վասն զի առաջինն, որ ի մուտս նաւասարդի ամսոյ նահատակութեան է յիշատակ եւ գլխատմանն, զոր մշտնջնաւորապէս տաւնէ ե-կեղեցի սուրբ: Իսկ երկրորդն, որ յաւուրս Պենդեկոստէին մերձաւոր նոր կիրակէին, դիր է սրբոյն Գրիգորի, ի բառնալ գայթակղութեան յանահ-տական պատկերին եւ փոխաբերել նշմարտութեան տաւնի սրբոյն Յով-հաննու ի տեղւոչս յայսմիկ: Եւ ի միւսում շաբաթն Աստուածածին, իսկ երրորդ տաւնն Սահմի յեւթն Յովկաննու եւ Աթանագինէ՝ գալ սուրբ նշխարացն եւ տեղի առնուլ ի ծորակին յերձ յԱշտիշատ Տարոնոյ: Զաւրն զայն տաւն ուրախութեան հրամայեցին կատարել ի հանգստեան սրբոցն: Իսկ չորրորդն զիւտ է սուրբ Գլխոյն յԱմասիա քաղաքի, որ բերաւ ի միակեցացն եւ յայտնեցաւ աստուածասիրաց անձանց քսան եւ ինն աւ-գոստոս: Արդ, այս չորրիւք տաւնիւս պատուի մեծն Յովկաննէս, ըստ չո-րից յիշանակաց տարոյն մաքրութեան եւ ըստ չորից տիեզերաց աշխարհի կատարելութեան, որ ընդ բոլոր հանուրց Կաթողիկէ եկեղեցի զարդարի տաւնիւք հոգեւոր ուրախութեամբ: Այլ մեր առանձինն եղեալ խնդրես-ցուք աղերսիւ եւ պաղատանաւք ի նմանէ, ո՞վ կենդանի վկա, գլուխ պա-

ըու մարգարէիցն, որք յառաջագոյն պատմեցին զգալուստ Բանին, որում դու կարապետ եւ ականատես եղեր.

Դուք սկզբն առաջելական դասուն եւ աւրինակ մարտիրոսական գնդին, որ նախ քան զպատարագիլ Գառինն, պատարագեցար, որպէս զկինի նորա սուլըբն Ստեփանոս:

Դու՞ւ՝ սկիզբն ճգնաւորական վարուց միանձանց, որ անդստին ի խանձարոց յանապատի սնեալ, որպէս Հրեշտակի մարմնի գոլով, զոր աղաչեմք իբրև զկենդանի վկա Քրիստոսի եւ մերձաւոր Թագաւորին անմահի, ընկալ զպուղ շրթանց մերոց, զոր ըստ Կարի մերում հիւսեալ յաւրինեցաք քեզ պսակ ի պատուական ականց եւ հատոյ մեզ ի քոյ առատ պարզեւացդ թողութիւն մեղաց գտանել յաւուրն անաչառ եւ անհրաժեշտ վճռին:

Այլ եւ զրոյր եկեղեցի հաւատացելոց պահեա անարատ, զոր գնեաց
արեամբն իւրով Գառն անմահ վկայեն ի քէն, որ եբարձ զմեղս աշխարհի,
որպէսզի ամենեքումբք հանդերձ հովուաւք եւ դաւանողաւք ճշմարտու-
թեան կացեալք յայսմ աշխարհի առաքինասէր վարուք եւ ողջափառ
խոստովանութեամբ ի Քրիստոս եւ ի հանդերձելումդ աշալընութեամբ եւ
առանց ամաւթոյ կացցուք առաջի ահաւոր բեմիդ մասնաւորել սրբոցն
հանգստեան:

1° 1 punz:

2 1 mm.

1 part.

1 pun:

1 pwn:

5° 1 pwn:

6° 1 руп.

1 page

Բ

ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ՝ ՃԱՌԻՍ ՎԱՍՆ ՍՐԲՈՅՆ ԳՐԻ-
ԳՈՐԻ ՄԵՐ ԼՈՒՍԱԻՈՐՉԻ՝ ԱՍՏԵԱԼ ՍՐԲՈՅ ՎԱՐ-
ԴԱՊԵՏԻՆ ՎԱՐԴԱՆԱՅԻ ԽՆԴՐՈՅ ՏԵԱՌԻ
ՀԱՄԱԶԱՍՊԱՅ ՀԱՂԲԱՏԵՑՈՅ.

Փառք հարց աստուածափրաց մեծութիւն է սիրելի² որդւոց, եւ գո-
վութիւն նախնեացն բարեպաշտից՝ պատկ պարծանաց բարեմիտ զաւա-
կաց, որպէս ասէ բարեխրատն Սաւղաւմոն։ Որ³ թէպէտ կարապետն
Քրիստոսի ի բաց տանի զհրէական ժողովուրդն ի պարծանաց որդիու-
թեանն Արքահամու, վասն զի աննմանք էին նմա գործովք, որպէս եւ
Տէլն հաստատէ եւ Պաւլոս վկայէ խորթութեան նոցա եւ տարագրու-
թեան։ Սակայն հաւատով պատրուաստելոցն յարմատն պարարտ յոյժ
պատճառս տայ պարծանաց՝ աստեղափայլ աւ ազատածին որդիս կոչելով
Արքահամու զհաւատացեալսի հեթանոսաց⁴։ Որում եւ դու նախանձաւոր
եղեալ գովեալդ ի գլուխ Միոնի պատկառեցուցիչ տէր Համազասպ,
խնդրեցեր գովութիւն քոյոյն Արքահամու՝ մեծին Գրիգորի եւ Համանման
նորայն հարազատաց։ Թողեալ զպարծանս ազնուական տոհմաւորութեան
քոյ, ըստ մարմնոյ եւ⁵ հաւատոյ հարամբք կամիս փառաւորիլ, եւ այդ
յոյժ հոգովութեամբ եւ ի հետի ժամանակաց կարաւտեալ։ Եւ հայցեան
յայլմէ կատարելոյ եւ ի կարողէ։ Եւ մեզ եւս հրամայեցէք⁷ զերկունս
մտաց ձերոց ազատել եւ զցամաք ծարաւոյդ շիջուցանել, որում կարի ա-
նարժան հանդիպիմ եւ պակաս ի զարութենէ։ Բայց եթէ երկնաւոր ողոր-
մութիւնի ձեռն ագռաւու կամի կերակրել զքեզ յերաշտի եւ արբուցանել
ի հեղեղատէ, որպէս երբեմն զհեղիաս ի ձեռն Քուռաթու⁸, այն Աստու-
ծոյ շնորհացն է եւ եղիայի ճգանցն⁹։ Որում եւ մեք հաղորդեսցուք մասին
եւ շնորհապարտ լիցուք Աստուծոյ յակտեանս. ամէն։

ՃԱՌ ՆԵՐԲՈՂԵՆԻ ՊԱՏՄԱԳՐԱԲԱՐ ՅԱՐՄԱՐԵԱԼ
ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԻՄԱՍՏԻՒՔ ՀՈՉԱԿԱՒՐ ԵՒ
ՄԵԾԻՄԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՎԱՐԴԱՆԱՅ ՅԵՐԻՑԱ⁹
ԵՐԱՆԵԱԼ ՊԱՐԹԵՒՆ ԳՐԻԳՈՐԻՈՒ
ԼՈՒՍԱԻՈՐԻՉ ՀԱՅՈՅ ԱԶԳԻՍ¹⁰

Աւրհնեալ Տէր Աստուած հարցն մերոց եւ աւրհնեալ է անուն սուրբ
փառաց նորա ի տաճարի հւրում եւ ի վերայ հաստատութեան Աթոռոյ
հւրոյ, Այն, որ ի կանուխ գիտութեան հւրում ծանուցեալ զհարսն մեր յա-
ռաջագոյն հրաւիրեաց, եւ ի բեղնաւոր բարի աւուրսն^{10ա} կոչեաց ի ձեռն
շնորհաց հւրոց, զորս¹¹ արդարացոյց կենսաբեր զրովն, որ¹¹ ի վերոյ,
քան զերկինս, եւ որդեգրութեան պատուով մեծարեալ փառաւոր արար։
Քանզի ոչ յարեւելից եւ ոչ յարեւմտից, եւ ոչ յանապատէ լերանց եղեւ
մեզ այցելութիւն, այլ այն, որ արարն¹³ զմեզ, երեւեցաւ մեզ արեգակն ի
բարձունց, եւ ծագեաց լոյս, որոց նստէաք ի խաւարի եւ ի ստուերս մա-
հու¹⁴, ուղղել զոս մեր ի ճանապարհս խաղաղութեան եւ փրկութեան,
Դատաւորն ամենայն մսեղեաց ամենայնթ դատաստանաւն յայտնեալ։

Քանզի ի սկզբանցն եւ յակտեանցն Արարիչ ի լրման ժամանակաց
մանուկ եղեալ մատաղ յապառած ձգեաց զձեռն հւրն ամենակիր եւ տա-
պալեաց զլերինս ի հրմանէ. զհպարտութիւն բանսարկուին, որ ապառաժ
գործեաց զբանաւոր երկիրս պարարտ եւ արկ զմատունս արուեստի հւրոյ
յորջս աւձից եւ ի բոյնս կարճաց, ի դարանս ոզնեաց, աղուեսուց, համբա-
րաց եւ դստերց ջալամաց, այսինքն՝ ի հոգիս մարդկան, ուր բունեալ էին
ապականիչ զարութիւնքն՝ յոքնատեսակ վնասուք բաժանեալ։ Զորս զա-
մենեսեան փոխակերպեալ բուրաստանս տնկեաց զապառաժս եւ ի բնա-
կութիւնս գազանաց ինքն իսկ բնակեցաւ հարդն իւրով եւ Հոգովն Արբով։

Եւ զի անհնարինքն ի մարդկանէ հնարաւորք են Աստուծոյ՝ կթեաց
խաղող ի մորենւոյ եւ էհան թուզ ի տատասկէ², յայգոյն Սոդոմայ եւ ի¹⁴
տնկոյն Գոմորայ փոխեաց¹⁵ բարունակ բարիս, կոխեաց զատակս անդն-
դոց, աղբիւրացոյց զվէմս³, արտաւարեաց յառու, պտուղս կոչեաց յա-

Աղբյուրներ

A = ՄՄ ձեռ. 8775, թ. 221ա-253թ

B = ՄՄ ձեռ. 5857, թ. 11ա-128թ

C = Սոփերք, Ե. Վենեալիկ, 1853, էջ 39-82

D = «Արքարատ», 1870, էջ 41-42, 81-83, 113-116, 149-151

^{1*} Հմմտ. Առակ. Ժէ 6:

^{2*} Տե՛ս Գ Թագ. Ժէ 6:

^{1*} Հմմտ. Խսայի ԽԲ 7:

^{2*} Հմմտ. Ղուկ. Զ 44:

^{3*} Տե՛ս Թիւ Ի 11:

Նարմատ փայտէ¹⁶ այլովքն հանդերձ: Եւ¹⁶ զի մի տաղտուկ խաւսեցուք զամենայն ինչ, որ արար հնոյն իսրայէղի առ փարաւոն արեւմտից զնոյն գործեաց նորոյս իսրայէղի առ հիւսիսով¹⁷ արեւելից: Անդ տանն Սեմայ եւ^{17ա} աստ տանս թարեթայ, որ ընդ Սեմայ էաւ աւրհնութեան ար- ձակութիւն, եւ տէրութիւն ի վերայ Քանանու: Անդ¹⁸ ազգին թակորայ, որում Հրամայեցաւ ջնջել կուպաշտից, եւ ասու՝ որդւոց Հայկայ, որ ոչ պաշտեաց ընդ հեալթանասուն եւ մի նահապէտոն զպատկերն Բէլայ: Այլ խրախուսեալ յԱստուած սատակեաց զնոյն հնքն զկենդանին Բէլ զառաջ- նորդն պատկերապաշտութեանն: Անդ զգալի եւ տեսանելի, զի աւգնեսց տկար հաւատոց նոցա, եւ աստ սակաւ ինչ զգալի, որպէս եղեւ հրաշքն առ Տրդատէս եւ յոլով մասն իմանալի, զի մի գանն Հարման գաւազանին Հայրաբար խրատուն սիրալի եւ սիրալի բաւական եղեւ որդոցն ճանաչել զհայրն բարի. նոցա ի ձեռն Մովսէսի եւ Աշարոնի եւ Յեսուայ, եւ մերս ի ձեռն սրբոյն Գրիգորի, Արիստակիսի¹⁹ եւ Վրթանիսի²⁰, զուարթալոյս Նորայն հարազատաց, որք էին եւ սոփայ յարմատոյն Աբրահամու որդիք պարարտութեան, որպէս եւ գրեալ է, թէ՝ Երկու գաւազանք որդիք պա- րարտութեան հատան յանդոյն Աբրահամու եւ ի ծաղկանց եւ ի պտղոց նոցա լցան տիեզերք²¹:

նոցա լցան տիեզերք :

Քանզի հայրն հասարակաց առաջի Աստուծոյ մեծն Աբրահամի ծերութեան²¹ անդ²² մանկացեալի զաւրութենէն Աստուծոյ ծնանէր ի Կենդուրայ²³ որդիս վեց զԵմրան, գԵքսան, գՄաղան, եւ զՄաղիման, գԵսրոկ եւ զՍովիլի²⁴: Եւ սպանեալ²⁴ Եմրան զԵքսան եւ զՄաղիման: Ուստի զահի Հարեալ Աբրահամու, զի մի՛ գուցէ եւ զԽսահակ սպանանիցէ յետ մահու Նորա, տայ նմա եւ եղարցն ինչս եւ արձակէ զնոսա յարեւելս: Յորոց շինեցաւ Բահլ քաղաք յանուն որդոյն Եմրանայ, յորմէ եւ կոչեցաւ ազգն Պահլաւ: Ուստի շառաւեղեալ զաւրացաւ Մեծն Արշակ, որ թագաւորեաց Պարսից եւ թագաւորեցոյց Հայոց զԵղբայրն իւր զՎաղարշակ՝ տալով նմա ի ծովէն Պոնդոսի մինչեւ ի ծովն Կազբից գաւազան մի հատեալ յաւրհնութեան անդաստանէն: Եւ արմատացեալի Հայկազեան տանս Թորգոմայ, որ եւ բարձեալ թագաւորութեան տիեզերասաստ ի յազգէն Եմրանայ ի Ստահրացւոյն ի Սասանականն Արտաշրէ յԱրտեւանայ²⁵ առեալ ի²⁶ նախանձախնդիր լինել²⁷ Խոսրովու որդոյ Վաղարշու, որդոյ Տիգրանայ, որդոյ Արշակայ Արշակունոյ²⁸:

1* Sh'u Phuf ḍk 8:

2^o Հմետ. Զավ. Դ 12-13:

ՅՌ ՏԵ՛Ր ԽԵՆ ԻԵ 1-6, Ա ՄԵԱԳ. Ա 32, Գաղատ. Դ 22, 30:

Եւ Վաղարշակ²⁹ տասն ամ աւար Հարկանէր զերկիրն Պարսից փախուցեալ զԱրտաշէր ի Հնդիկս, մինչեւ գայ Անակ կնաւ իւրով Ոգոհեաւ եւ որդովն իւրով Սուրենաւ: Եւ ի ճանապարհին աւթեւանս կալեալ³⁰ առ շիրմին Թաղէսոսի առաքելոյ: Եւ անդ ասեն³¹ տնկիլ³² սրբոյն Գրիգորի: Եւ ի սպանանել Հաւը նորա զԽոսրով նենդութեամբ որպէս եւ ուխտեալ էր Արտաշիրի: Վասն որոյ եւ կորեաւ ինքն՝ Անակ ամենայն ընտանեաւքն: Եւ էր Գրիգոր ստնդիու յայնմ շփոթմանն³³, որոյ մանկակալ լեալ կին ոմն³⁴ Սոփի անուն կեսարացի, քոյրն Ելթաղեայ, կինն Բունդարայ, որ ե-կեալ էր զկնի³⁵ Անակայ եւ գնացեալ մինչեւ ցԿեսարիայ եւ անդ առեալ զՍոփիա³⁶: Եւ ի սոյն ժամանակի դարձաւ³⁷ կնաւն անդրէն, զի ի Պարս երթիցէ Բունդարն³⁸ յիւրականն գաւառ: Որոյ զհետ եկեալ Ելթաղի Հա-սանէ նմա ի Վաղարշապատ քաղաքի: Ի ժամու ծննդեան Գրիգորի³⁹ եւ համոզեալ զկիսայն իւր զԲունդար պարսիկ եւ առեալ զմանուկն Գրիգոր դառնան⁴⁰ ի Կեսարիայ: Եւ⁴¹ ընծայեն զնա աւազանաւն Քրիստոսի⁴², եւ Հասեալ ի չափ՝ վարժի յոյն եւ ասորի դպրութեամբ: Եւ վիսայանայ ի Կեսարիա ումեմն Հաւատացելոյ ի դուստր նորա Մարիամ կոչեցեալ, յոր-մէ ստանայ զերկուս զաւակս՝ զՎրթանես եւ զԱրիստակէս⁴³: Եւ ապայ Աստուծոյ տուեալ զկեանս իւրեանց՝ մեկնեցան ի միմեանց. Մարիամ գնաց⁴⁴ ի կանանց վանս, եւ Գրիգոր^{1*}, վասն անձին իւրոյ⁴⁵, թէ՝ ո՛վ եւ ուստի՝ եւ յորո՛ց՝ գնայ առ Տրդատես: Զի ի ջնջելն Արտաշրի զյիշատակն Խոսրովու. Արտաւազդ ոմն Մանդակունի առեալ զՏրդատէս փախեաւ ի Հռոմս, եւ սնոյց զՏրդատ առ Լիկիանոս իշխանն, որ յետոյ թագաւորեաց եւ Հալածանս մեծ յարոյց քրիստոնէից¹⁰: Յորում ժամանակի կատարե-ցան Եւստրատիոսեանքն եւ սուրբ Քառասունքն ի Սեբաստիայ: Առ նա երթեալ Գրիգորիսոս ծառայէր նմա՝ թեթեւացուցանել կամեցեալ զպարտսն Հայրենի, մինչեւ եկն թագաւորն Գթաց բռնամարտիկն Հըրքէ անուն, որ էր եղբայր սրբոյն Յակոբայ Մծբնայ Հայրապետին եւ Հաւրաքեռ որդի⁴⁷ սրբոյն Գրիգորի Խոսրովուհեայ⁴⁸: Զայս⁴⁹ Հրաչէ կալեալ Տրդատայ էած⁵⁰ առ Դիոկղետիանոս արքայ: Եւ վասն այնր երախտեաց պսակեալ ի նմանէ արքունական պատուով⁵¹ գայ ի Հայս եւ թագաւորէ իւր սեպհա-կան աշխարհիս եւ տիրէ Հայրենեացն Հանգերձ Գրիգորի⁵²: Իսկ Սուրէն եղբայրն Գրիգորի ի խուճապէ Հաւըն իւր⁵³ չարամահ սպանմանն փախս-տական⁵⁴ անկանի ի Պարսիս: Եւ անտի առ վիսայն իւր ի թագաւորն Հեփթաղաց սնանի անդ, եւ այր յաջողակ եղեալ եւ անուանի այնքան

Հմմտ. Խորենացի, Պատմութիւն, Բ, հղ
* - ^{10*} Հմմտ. Ազարանցեղոս Ց 37:

մինչեւ տանել զնա եւ թագաւորեցուցանելի վերայ ծենայ եւ Դարպանայ
եւ ամենայն կողմանցն այսոցիկ: իսկ Տրդատիոս⁵⁵ յառաջին ամի իւրոյ
թագաւորութեան տեղեկացեալ զասն Գրիգորի, եթէ զանտեսն Աստուած
պաշտէ⁵⁶ եւ փառաւորէ, սկսաւ⁵⁷ չարչարել զնա, եւս առաւել, յորժամ
իշխանն Աւտա եւ Տաճատ անէր նորա ասացին Տրդատայ, թէ՝ Դա որդի է
Անակայ, որ խաւար էած աշխարհիս մերոյ՝ սպանանելով արքայ զհայր
քո զթագաւորն Խոսրով: Զոր լուեալ արքային ետ⁵⁸ տանել զնա ի բանտ
Վիրապին յուսահատ եղեալ ի լուղութենէն նորա, յորմէ ապրեալ ի տես-
չութենէն Աստուածոյ: Եւ ի հարուածս թագաւորին եւ արքունի զաւրաց
նորին եղեալ ի Վիրապէն ապրեցուցանէր զսպանողսն իւր փրկական Աւե-
տարանաւն եւ բժշկական չնորհաւքն Քրիստոսի: Եւ ապա պերճ եւ պայ-
ծառ փառաւք եւ արքունական կառաւք եւ ազատագունդ նախարարաւք
երթեալ ի Կեսարիայ ի մայրաքաղաքն Կապադովկացւոց, ի մայրն հմա-
նարկութեան հաւատոյս Հայաստանեայց եղեալ եւ հաստատեալ ի Թա-
ղէոսէ առաքելոյ, որ արար զառաջինն ձեռնադրութիւն եւ զհիմնարկու-
թիւն եկեղեցւոյ: Անդ երթեալ առնու զառաքելական պատիւն յառաքե-
լաշնորհ պատրիարքէն Ղեւոնդեայ, զի իցէ իրքն կարգաւոր եւ աստուա-
ծագործ հրաշ: Քանզի որ առ տապանի նորա յղացաւ եւ էառ զսկիզբն
գոյութեան իւրոյ ի նորայն իննամոյ ածաւ ի տեղի առաջին չնորհաբաշ-
խութեան նորա եւ ընկալաւ ի նմանէ զսկիզբն գոյացութեան, որ ըստ Աս-
տուծոյ: Յառաջին Աթոռն նորա, ուր զթէոփիլոս⁵⁹ եպիսկոպոս ձեռնադ-
րեաց սուրբն Թաղէոս եւ ի նոյն Աթոռոյ, ուղ ընկալաւ զնորհս աւազա-
նին ի Կեսարիայ, եւ անդ⁶⁰ էառ զամենակատար ծնունդն, այլ եւ զբո-
վանդակ չնորհս առաքելութեան, որով պայծառացեալ դառնայ ի նորին
առաքելական անդաստանն ինքեան՝ իսկ⁶¹ եւ նորին⁶² զամատակաւք հեր-
կեալ եւ արեամբ առոգեալ եւ արտասուաւք⁶³ սերմանեալ եւ քրտամբք
բուսուցեալք⁶⁴: Վասն որոյ եւ անդրեն⁶⁵ իսկ սպիտակացեալ եւ ի հունձս
հասեալ: Զոր եւ տեսեալ բբրկրալի սրտիւ զհաճոյական տեսիլն, եւ թե-
քեալ զմանգաղ⁶⁶ բանին ի մուխ Հոգոյն Սրբոյ եւ սկսանէր ի յոճ արտոյ
ագարակին, եւ դնէր լիարուոն խրծունս որայից եւ բարդից արժանաւոր
լայնանիստ կալոյն եւ բազմատար ի շտեմարանին վերնոյ, զի հասարակ
ցնծացեն սերմանողքն առաջին Թաղէոս եւ Թարդողիմէոս⁶⁷ եւ վերջին
հնձաւղքն սուրբն Գրիգորիոս եւ որդիքն իւր քաջագաւտիք:

Եւ արդ, ահա խորհուրդ երկուց գաւազանացն յայտնեցան եւ առ
մեզ արմատացան, որք ի քաղցրաբեր արմատոց եւ ի դառնաքեր ոստոց
էին: Քանզի շառաւեղքն Աբրահամու աւտարացան եւ աւտար անուամբ
կոչեցան. Սողոմայ եւ Գոմորայ իշխանք եւ ժողովուրդք եւ ուռը եւ
տունկք փշաքերք եւ տատասկածնունդք: Եւ այժմ դարձեալ վերնական

զթութեամբ հաստատեցան ի բունն իւրեանց եւ ի սկիզբն արմատոյն
յաբրահամեան հաւատոն, որով ամենեքեան ապրեցաք:

«Առցես, ասէ Տէր ց Զաքարիա, երկուս գաւազանս եւ զմին կոչես-
ցես վիճակս եւ զմեւսն՝ գեղեցիկ, եւ նոքաւս դարձուցես առ իս զիշխանս
իմ»¹: Որ եւ աստ կատարեցաւ ի Տրդատէս, որ գեղեցկացաւն գՔրիստոս
զգենլովն՝ ի բաց եղեալ զխողենին, եւ ի սուրբն Գրիգորիոս, որ վիճակք
ելին նմա ընդ ընտիրս⁶⁸ յառաքեալսն մեր: Եւ վիճակեցան նմա վեց հա-
րեւր եւ քսան գաւառք, եւ ժառանգութիւն նմա հանոյ եղեւ անհաճոյն
յառաջազոյն: Արդ, նախ ի ձեռացն Քրիստոսի ընկեցաւ գաւազան վիճակ
Գրիգորի չարչարանս տուեալ, եւ ապա գեղեցկացեալն Տրդատ ի նոյն ձե-
ռաց հզարին թիսուտի Հովկին քաջի եւ Գաոփին անարատի⁶⁹, որ ի փախ-
չելն⁷⁰ արիանան առաջի խնամողացն, որպէս Հովիւ զգաւազանն ձգելով
զհետ փախուցեալ ոչխարին դարձուցանէ առ ընկերսն, զի մի գայլոց եւ
գազանաց լիցի: Նոյնպէս արասցէ, թէ բաւանդակ հաւտն ի փարախէն եւ
կամ ի խոտաւէտ տեղեաց հեռանայցն: Դարձեալ ասէր Աղոնիա⁷¹ Տէր
զեզեկիէլ. «Առ երկուս գաւազանս եւ միմեանս եւ եղեցի
մի եւ կալ ի ձեռին քում»²: Որ նշանակէր զմիաւորի երկու իշխանու-
թեան զթագաւորութեան տանն Յուղայի եւ Եփրեմի ի ձեռն Զաւրաբարէ-
լի թագաւորին եւ քահանայապետին Յեսուայ: Որ եւ մերոյս առաւել
խորհրդածի կարի հեռացելոցս ի միմեանց: Որ եւ միաւորեալ հաւատով
եւ կամաւք եւ իշխանութեամբ եղեւ ի ձեռն Քրիստոսի, որում նուիրե-
ցանն:

Դարձեալ գաւազանն ընկուզի, զոր տեսանէր մանուկն Երեմիա³ եւ
զմեր խրատս առակաբանէր. զի հարկանէ Հայր զորդի գաւազանաւ խրա-
տու, որոյ դառն է արմատն եւ քաղցր պտուղն, որպէս ընկուզին, որ դառն
է բոլոր տունկն, այլ պատուական է վասն պարարտութեան ընկուզին:

Այլ եւ աւճացեալ գաւազանն⁷² եւ հաստատեալն յիւրում բնութեան
առ Մովսէսի զթագաւորն մեր նշանակէր կերպափոխեալ ի փախչելի տե-
սակ: Եւ ի բուռն հարկանելն զնմանէ մերոյն Մովսէսի առնոյր զբնիկն
իւր եւ կայր մնայր նեցուկ հեղութեան ի ձեռին նորա: Իմաստունն մեր եւ
քաջ հովիւն Գրիգորիոս, զոր խոստացաւ Տէրն կանխացոյն ի ձեռն մար-
քաջիցն եւ ասաց. Յարուցից ձեղ Հովիւ իմաստուն, որ երկուս ունի գա-
գարէիցն եւ ասաց. Յարուցից ձեղ Հովիւ իմաստուն, որ պատուական ս. զմինն՝ բարակ, որով զիշխանսն արածէ եւ զմիւսն՝ հաստա-
ւազանս.

¹ Զաք. ԺԱ. 10:

² Տե՛ս Եզեկ. Լէ. 16-17:

³ Տե՛ս Երեմիա Ա. 11:

գոյն, որ ընդ գայլսն եւ ընդ գողսն կոռուի¹⁰: Որ եւ ճշտապէս մեր կայ հանճարեղն եւ իմաստուն հովիւն Գրիգորիոս՝ ունելով զերկոսեանն՝ գաւազան կակղագոյն եւ բարակ զբանն Հեղահամբոյր գարձուցիչ եւ տածիչ եւ ածաւղ բանաւոր հոտի: Իսկ գաւազան անվանելի եւ քաջամարտիկն ունէր ի պատրաստի զ Տրդատիոս, որով Հարկանէր զդիմադարձսն փորձութեան իրաց, որպէս զդեմներթեանսն եւ զգիսանեայսն եւ զգողսն եւ զգազանս աւտարոտիս սատակէր, որպէս զանարի հսկայն զթագաւորն հիւսիսոյ զ Գեղուէհոն, զոր աղաւթիւք ի ձեռն նորա շեշտակի ճեղքէր ընդ մէջ երիւարաւն հանդերձ մինչեւ ցեստինն յեսուաբար մերոյն⁷³ Մովսէսի տարածեալ զբազուկսն սրբոյն Գրիգորի ընդդէմ Նմանւոյն⁷⁴ Ամալէկայ: Եւ ոչ միայն այս, այլ եւ զշնորհս լերինն Սինայ եւ Քորեքայ ի լերինս եւ ի դաշտ Այրարաթու⁷⁵ ածեալ փառազարդէր: Միւն ամպեղէն եւ Հրեղէն ի վայր իջեալ արկանէր խորան լուսեղէն, ծիրանափառ կազմեալ նշանաւք կամարազարդ պսակեալ Հրաշիւք երկնակառոյց շաւլով ի ձեռս սանդղոց երեւեալ: Որք իջեալ բազմութիւնք հրաբուն զաւրացն լուկին զստորին աշխարհս: Նոր երկին զսա հրաշագործեալ նախնին մեր Հովիւն Գրիգորիոս, Նոր Թակոր, որ տեսլեամբ իջեալ Միածինն ի բարձանց յարափոխեալ կոչեցաւ Խարյէլ, յոր մէջս եւ ի գլուխս երկուց գետոցն Տիգրիս եւ Եփրատէս եկեալ խաւսէր Հարսն ոչ ինքեան, այլ սրորէիցն արքայի: Եւ երիս գաւազանաւքն՝ ընկուզի եւ սաւսի եւ իւղիւ անուամբ Հաւր եւ Որդւոյ եւ Հոգոյն Սրբոյ երից անձանց եւ միոյ Աստուածութեան ծնանէր ի ջուրս աւազանին նկարէնս եւ խայտախարի գառինս եւ գոշասպիտակ մաքիս եւ ի սեւադէմ եւ ի գայլակերպ գազանաձեւ ազգաց, որք անցեալ ընդ գետս կենդանիս սպիտակափայլ, ոսկիակիզն, նշուազարդ, գեղապանոյս փայլէին, որ ի միում աւուր բեւրս Հնգետասան յարքունական զաւրացն քրիստոսազգեստէր նորն մեր յեսու նաւեան եւ յովսեղեկեան քահանայն մեծ Գրիգորիոս: Որ զգեցաւ զպատմուճանն պզնաւոր ի փառս եւ ի պատիւ պսակեալ ի թերթն ոսկի եւ ի խոյրն սուրբ առաջնորդէր նորոյն Զաւրաբարելի բարեփառն Տրդատայ, եւ գերեխարձ ժողովրդեանն, որով աւերէր Բարելոն՝ խառնակութեան վարք, կործանէր Բէլ, խորտակէր Դագոն, մեռանէր Զեւս՝ ի կղզիս արգելեալ, շանթակէզ⁷⁶ լինէր Ասկղիպիդէս⁷⁷, Արամազդ եւ Արես՝ առեալ զփառս իւրեանց, դիմէին յանդունդս, Աստղիկ զրոզութիւն առեալ փախչէր առ հոմանիսն իւր:

Տունն Թորգոմայ թարգմանէ մեծի խորհրդոյն լինէր: Գեղեցկանայր ազգն Գեղամայ եւ պերճանայր կողմն Սիսակայ⁷⁸: Ազն⁷⁹ Արամայ զարմանալի փառաց հասանէր եւ տոհմի Ազքանազեան սիրելի Քրիստոսի լինէր⁸⁰: Արարաթեանն թագաւորութիւն բարձրացեալ ճոխանայր քան

զազդս բազումս, զերկիրս եւ զարքայութիւն երկնից ժառանգէր: Վա՛շ⁸¹ բազկին բարձրացելոյ⁸², փա՛ռք ձեռինն կարկառելոյ, գովութիւն տուուղին արժանացելոյ, գոհութիւն միջնորդին պատրաստելոյ, աւրհնութիւն սեղանոյն սրբեցելոյ, շնորհք պարզեւողին մեծացելոյ, բարեբանութիւն կամացն քաջրացելոյ, երկրպագութիւն երկրամերձ դիմաւք անյիշաչար ողորմութեան հաշտեցելոյ եւ անմոռաց պահողին զյիշատակս իւրոյ վաստակաւրին մեր եւ աստուածանման ծնաւղն սուրբն⁸³ Գրիգորիոս, քան զամենայն մսեղի տարեալ լրջմտութեամբ զսուկալի կիրս չարչարանաց, նոյնքանաց եղեւ արժանաւոր, եւ երկնեաց Հոգէպէս եւ մարմնաչարչար զամս բազումս: Եւ ապա ի վայրկենի միում ծնաւ ազգ մի ողջոյն միանգամայն զբիւրաւոր բանակս հայկազնեայ զարմից, պտուղս հիահրաշ իւրոցն տաժանաշատ կրիցն անհանդուրժողականաց, որ յայնժամ հիացոյց զտեսաւզսն ոչ միայն զերկրաւորս, այլ եւ՝ զերկնայինն ամենայն: Եւ այժմ քստմնեցուցեալ դողացուցանէ լուրն զմիտս եւ զմարմինս լսողաց, զի տեսիլ եղեւ աշխարհի եւ Հրեշտակաց՝ արժանաւոր զարմացման բոլոր սեռից եւ տեսակաց, զի հանդէս մեծագործեաց բանսարկուն հանդերձ ամենայն դիւաւքն⁸⁴ իւրովք, եւ թափեաց ի նա զամենայն հնարս իւր եւ սպառեաց ի մի յանձն յայն աստուածամուխ զամենայն հնարից իւրոց մեքենայս ի ձեռն տիեզերասաստ եւ բուռն թագաւորութեան Արշակունեաց: Քանզի^{84ա} որքան⁸⁵ տեսակ բազմապտուտ⁸⁶ չարչարանացն Քրիստոսի մնաց գոր ոչ կրեաց յինքեան սուրբն Աստուածոյ⁸⁷. մին բեւեռն թափանցանց⁸⁸ ընկալաւ երկնագնաց թաթ ոտից նորա: Երկրորդ՝ ի կոնեղս եւ յոլորանս եղեալ, քամեցաւ յարենէ երկիւղիւ Տեառն մաշեալ սրունք ոլորաց⁸⁹ նորա: Երրորդ՝ կապիճս երկաթեայ եւ դասնակսկիճս ընկալաւ կախանաւք կարկամեալ եւ գետնամածեալ ի ծնրադրութենէ⁹⁰ ծունկք նորա երիս աւուրս: Զորրորդ՝ բրածեծ եղեալ աստուածակիր բարձք անդամոց նորա: Հինգերորդ՝ ջրաչարչար պարպատմամբ եւ ուռուցմամբ ստորագելուլ անրգանաւք վտանգեցալ⁹¹ ողջախոչ պարկեցաւ եւ սուրբ որովայն նորա: Վեցերորդ՝ շառաւիղս աղի վերամբարձ յորմն վարսեալ ընկալաւ զեւթն աւր Աստուածոյ աւրինացն բեռնաբարձողն նորա հանդերձ գելարանաւք ճարճատմանց կրծից նորա առասնաւք չարահնար պնդեալ անւաւք եւ խեղդանաւք կեղեքեցաւ լծաբարձն Քրիստոսի պարանոց նորա գէլս, ձգիչս եւ պատառիչս ընկալաւ աստուածաբառն բերան նորա եւ դանդանաւանդս՝ քրիստոսակիր կզակ նորա: Եաւթներորդ՝ զեւթն աւր գլխիվայր կախեալ ի միոյ ոտանէն, եւ հոտս

¹⁰ Հմմտ. Զաք. ԺԱ. 7-10:

աղբոց ընկալաւ անուշաբուրիչ Հոգոյն արժանաւոր ուղնգունք⁹² նորա: Ութերորդ՝ զվեց աւր մոխրաշունչ եղեւ անխառն աւդոյ, զոր պարկն արգելոյր ի փողսն կապեալ: Իններորդ՝ բրոակ⁹³ եւ բարկ քացախ ընկալաւ նոյն հոգէշունչ քիթ նորա: Տասներորդ՝ կոռուփն, զոր կուփահարեցաւ չարչարակիր անձն նորա: Մետասաներորդ՝ մամուլս էաո աստուածապսակ գլուխն նորա: Եւ այսոքիկ նկարագրութիւն անդամոցն զուտ եւ զուարթուն պատկերին Քրիստոսի յոտիցն սկսեալ եւ ի գլուխն աւարտեալ: Որպէս սաեն առնել քաջ եւ ճարտար պատկերագործացն Դեղեղայ յոտիցն ձեռնարկեալ, յորում շարժիլ թուէր անշունչ տեսողաց:

Ի վերայ այսր ամենայնի որպէս զուկիճամուկ ծիրանի երեքլարեան մարդարտով հիւսեալ արկցուք զբովանդակ արքունական պատկերաւն, մանաւանդ թէ ինքն արկաւ զիւրեալ ոստայնանկն աստուած իմաստ:

Երկոտասան՝ զտատասկն, որով ամենայն մարմինն ծակոտեալ եւ խծուծեալ⁹⁴ արիւնաքամ եղեալ: Երեքտասան՝ զքերանսն ի կախանին յոտիցն մինչեւ զգլուխն, որով մերկացան նշխարք սուրբր ոսկերաց նորա: Զորեքտասան՝ զկապարն հալեալ եւ քաջեռաց զանձամբն⁹⁵ արկին եւ ընդ բերանն ածին⁹⁶, որով խորովեցան եւ խզեցան ջիլքն ջեռաւ փոր սրբոյն եւ խանձողացան ոսկերք նորա:

Եւ արդ, միթէ՞ փոքր էր նահատակին հանդես: Ուր Արարիչն եկեալ Հրէղինացն դասուք տեսանէր զարժանաւորն տեսիլ նոր եւ անծանակթ դարուց եւ ժամանակաց, յորմէ հետէ եղեւ մարդ ի վերայ երկրի:

Միթէ՞ փոքր էր պատարագն, յորոյ հոտոյ⁹⁷ լցան երկինք եւ երկիր եւ կենդանացան զարմք եւ զաւակք տանս Հայկազեանց եւ Թորգոմեանց, Արշակունեաց եւ Պահլաւունեաց⁹⁸:

Միթէ՞ փոքր էր պարծանք որդւոց առ այնպիսի հայր, եթէ ընդ շաւղաց նորա գնայցեն:

Միթէ՞ թոյլ ետ այլում հաւր վեհագոյն գտանել, քան զինքն:

Միթէ՞ սակաւ եւ դուզնաքեայ չարչարանաւք եղեւ հայր, եւ բազմութիւն որդւոց էած ի փառու:

Միթէ՞ վայրապար, զարհուրեալ դողային երիկամունք թշնամեացն եւ լուծանէին ջիլք քազկաց նորա, եւ ընկեցեալ լինէին զաղեղունս եւ գնային բացէ ի բաց փախստականք:

Որո՞ց հրաշից նմանէին եւ Վիրապին սքանչելիք, բայց եթէ իջանելոյ Որդւոյն Աստուծոյ ի ստորին վայրս մահու եւ ի դժոխս ներքինս, ուր յաղթահարեալ կործանեցաւ մահ եւ ապականութիւն: Որպէս եւ փոխակին⁹⁹ թիսուսի իջանելով ի դարանս զգալի եւ իմանալի վիշապաց շիջանէին խայթոցք մահաբերին ջաղջախեալ լինէր գլուխ¹⁰⁰ ապստամք

վիշապին, աւերէր տուն բնակութեան խաւարասէր իշխանին, ածեալ լինէր¹⁰¹ կիտոսն կարթիւ եւ շրուշակաւ ևաչին նշանի, սանձէր նովիմք ահաւոր կնքոյն եւ զբերան երեւելի աւձիցն¹⁰², որպէս Դանիէլ զցուուկս¹⁰³ առիւծուցն եւ կայր անդէն¹⁰⁴ ի մէջ նոցա: Ոչ զերիս աւուրս միայն, որպէս Յունանի ի փոր ձկանն¹⁰⁵, այլ զամս երեքտասան պահելով զնա վերին խնամոցն, որպէս փեսայ յառագաստի եւ որպէս քահանայ ի խորանի՝ սարկաւագեալ ի խարամանեաց նաւձիցն, այլ եւ¹⁰⁶ արժանապէս սպասարեալ ի հրեշտակաց սրբոց, որպէս եւ ինքն պատմեաց: Քանզի եւ¹⁰⁷ երկինք լինէր խորութիւն Վիրապին եւ բնակութիւն հրեշտակաց¹⁰⁸, որջն դիւաց, եւ կայեանք¹⁰⁹ լզուարթնոց՝ մորին սողնոց, եւ աւթարան զաւրացն վերին՝ բանտն խաւարին¹⁰⁹, եւ գործարան կենաց՝ տեղին մահապարտաց: Քանզի հովանի լինէր հաւրն մերում աջն հայրենի, եւ բառնայր զնա բարձեալ բազուկն ծիսուսի: Ողջագուրէր զնա Միխթարիչն Հոգին եւ¹¹⁰ դիւրացնէր նմա զտեղին վշտալի¹¹¹: Զի թէ ոչ լինէր այս¹¹² նա զիա՞րդ մնայր կենդանի յայնքան զազրատեսիլ թունաւորացն միջի, որ ի բարձրութենէ անկումն ի խոնարհ եւ հոտն մահաբեր: Զի ահագին տեսիլն գիշապայ բաւական էր վաղվաղակի քաղելի զշունչ նորա: Այլ այն, որ ասէր զնահապետն թակոր, թէ՝ «Մի երկնչիր իշանել յեղիպտոս, զի ես իջից ընդ քեզ եւ ես հանահց զքեզ¹¹³ անտի²», զնոյն բարբառ աւետեաց կրկնէր մերում նահապետին սրբոյն Գրիգորի: Եւ առեալ զձեռանէ նորա իշանէր ընդ նմա եւ ասէր. «Ես եմ Տէր Աստուած քո բաւականն ամենայնի¹¹⁴»: Եւ գարմանէր զնա շտեմարանեալ զգանձն կենաց եւ զբազմալոյս արեգակն մեր զայնքան ժամանակս ի խորս անդնդոց: Եւ յիւրում ժամանակի վերաբերեալ քաղցրագոյն արեւով եւ պայծառ լուսով ցուցանէր աշխարհի, որոց ի խաւարի եւ ի ստուերս մահու նստեալ ննջէին, յորմէ լուսոյ զարհուրեալ գողք եւ աւազակք, չնացողք եւ սպանաւողք¹¹⁵, որք շրջէին եւ գործէին զգործ խոր գիշերոյ, չքոտեալ ջնջէին ի միջոյ, գաղանք վայրենիք յորջս իւրեանց մտանէին, ելանէր¹¹⁶ մարդ եւ Ռոդի մարդոյ ի գործս իւր եւ ի վեստեակս ծեռաց իւրեանց: Վարէին արտս, եւ տնկէին այգիս եւ առնէին պտուղս արմտեաց յանդաստանսն սրբեալ եւ պարարտացեալ: Եւ նոյն քրտամբք եւ արեամբ սրբոց Հոկիփիմեանցն ուսպեալ, աւրիորդացն սրբոց, որք իրեւ զաստեղակուռ³ բանակս արփիախաղաց ճառագաղթիւք յարեւելս դիմեալք, զի ծագեսցին

^{1*} Տե՛ս Ցունան Բ 11:

² Տե՛ս Ծնդ, ԽԶ 3:

³ Զի՞ ՆԲՀ. Բայց՝ աստեղախուռ:

մեզ ընդ մերոյն արեգականն¹¹⁷, եւ զարդարեսցեն նոր աստեղքն զնոր երկինքն, որ եղեւ Հայաստան աշխարհին, այսինքն է՝ զբարութիւն պարծանաց հաւատոյս եւ զխորհուրդ հարսանեաց եկեղեցւոյ սրբոյ հարսունքն Քրիստոսի ճգնագեղեալքի հանդերձս յոսկեհուռուս, վերջաւորս եւ քղանցաւորս կազմեալք եւ թագ ի գլուխ պսակեալք, յաւզնականութիւն ածեալք ի Տեառնէ փեսաւերին մերոյ, զի խաւսեսցին զբարետոկմիկ ծնունդն Թորգոմայ երկնաւոր փեսային, եւ լինիցին կուսութեամբ մայր ազգաց եւ ազանց նորածնաց, եւ կուսական կաթամբ սնուցեալ հասուսցեն «յայր կատարեալ ի չափ հասակի կատարմանն Քրիստոսի»¹⁸: Որք եւ զայս արարեալ եւ ի գլուխ տարեալ առաքեն աղաւթիւք եւ ազդմամբ զերին չնորհացն զարեւելեան արեգակն ի մուտս արեւու ուստի ինքեանք էին, զի անդրէն տարեալ զփոխարէնն ճեւնուուլութիւն հատուսցէ քաղաքի նոցա Հռոմայ եւ աշխարհին յիտալացւոց եւ ամենայն Եւրոպիայ՝ ծագելով նոցա լոյս եւ ջերմն ճառագայթիւք արասցէ նոցա գարուն հոգեւոր եւ պտղածին: Եւ ցույցէ միմեանց զնորդնայ նորոգեալ քրիստոսապսակ թագաւորսն այն, ինչ արմատ արձակեալ ի խոնարհ եւ նորա բողոք բուսովք եւ ծաղկաւք ի վեր փթթեալ ոստս եւ շառաւելս արձակեալ ընդ լայնութիւն եւ ընդ երկայնութիւն աշխարհ՝ ածելով ի հաւատս զամենայն հնազանդեալս իւրեանց Տրդատ եւ Կոստանդիանոս, Գրիգորիոս եւ Սեղբեստրոս¹¹⁸ ցանկալի եւ արժանատենչ տեսութեան Աստուծոյ եւ աստուածասիրաց, եւ ոչ երկինք իւրով վայելական զարդուքն այնպէս գեղեցիկ է, որպէս յայնժամ եկեղեցի այսպիսի հայրապետուք եւ թագաւորաւք խքեղացեալ վայելչանայր:

Ո՛բարեբախտ եւ յաջողակ¹¹⁹ ժամանակին եւ բարեաւ¹²⁰ պսակեալ տարւոյն եւ բարեբեր¹²¹ ամսոյն ի տարւոջն եւ աւետալուր շաբաթուն ի յամիսն եւ չնորհաւոր աւուորն ի շաբաթուն եւ աւրհնեալ ժամուն ի յաւուրն, յորժամ տեսին Նոքա զմիմեանս, եւ փարէին զիրերաւք ողջագուրեալք ի միմեանց եւ համբուրեալք յիրերաց ի համբոյր սրբութեան¹²²:

Զորս սինք չորեքծագեան տիեզերաց, գետքն դրախտաբուխք¹²³ եւ աւետարանչացն պատկերքն: Ո՞տայր մեզ զտեսութիւնն զայն ցանկալի եւ զերծ յայժմու թշուառութենէս եւ ի վատաբախտութեան¹²⁴ աւուրց ժամանակիս¹²⁵:

Ցնծացաւ երկիր ամենայն¹²⁶, զուարճացաւ ծով լրիվ իւրով, տիեզերք ամենայն¹²⁷ բնակչաւք իւրովք, ուրախութիւն եղեւ հրեշտակաց առաջի Աստուծոյ: Որպէս ասաց մեծ ինքնակալն¹²⁸ Կոստանդիանոս ընդ մեծափառն Գրիգորիոս. Հայր սուրբ, որքան ուրախութիւն է յերկինս

վասն այսքանեաց ազգաց փրկութեան եւ ընդ գալուստ ձեր խոնարհութեամբ առ մեզ: Եւ նա ասաց¹²⁹. Անպատմելի առ անճառելի յնծութիւն: Եւ թագաւորն¹³⁰ պատասխանի տուեալ ասաց, թէ նոքա յերկինս ուրախ են ընդ մեր փրկութիւնս, ապա եւ մեք փրկեալքս մի՛ վերջասցուք ի խնդութենէն: Եւ հրաման հանեալ ընդ ամենայն յիտալիայ¹³¹ առնել տաւն յնծութեան եւ ուրախութեան մեծ զենքեալք անբան կենդանեաց եւ բանական պատարագաւք¹³², սաղմոսիւք եւ աւրհնութեամբ եւ երգովք հոգեւորաւք, զոր ոչ ոք կարէ իմանալ կամ պատմել: Ամսաւրեայ մի ժամանակ, գրգէին, գգուէին զմիմեանս, զարմանային ընդ տնտեսութիւն Աստուծոյ, զոր ինչ արար նոցա: Ուսանէր ապա Մեծն Կոստանդիանոս ունով զհաւատս եւ զուղղափառ խոստովանութիւն¹³³ ի հաւրէն մերմէ ի սրբոյն Գրիգորէ¹³⁴ մեծաւ երկիւղիւ եւ պատկառանաւք, որպէս ի նոյն ինքն՝ ի Հոգոյն Սրբոյ: Պատարագէին, ուխտս կատարէին եւ հաղորդէին ի միմեանց, դաշինս դնէին, կտակս գրէին, երդմունս անլուծանելիս¹³⁵ ի երդուուին եւ միաբանութիւնս հաստատէին ի վերայ միմեանց ի կեալ եւ ի յեռանել ազգէ յազգ մինչեւ յաւիտեան: Եւ այսպէս սիրական պարգեւաւք եւ առաքելական նշխարաւք սուրբ ոսկերաց դառնային, գնային մերքն¹³⁶ յաշխարհն իւրեանց յարեւելս՝ լի Հոգեւոր բերկանաւք եւ առողջութեամբ մարմնոյ եւ պէսպէս հրաշագործութեամբ ի ծովու եւ ի ցամքի ի փառս եւ ի գովիստ մեծի եւ երկնաւոր զաւրութեանցն: Եւ յիւրական հասեալ վիճակ սկիզբն առնէր սովորական վարդապետութեան ի Սատալացւոց քաղաքէն մինչեւ յաշխարհն Խախտեաց եւ ցԿարծու¹³⁷ եւ ցՄասքութս¹³⁸ եւ մինչեւ ի դրունս Ալանաց եւ զսահմանս Կազբից¹³⁹ եւ ցՓայտակարան քաղաքն Հայոց, որ է Տփխիս¹⁴⁰, եւ յԱղամացւոց քաղաքէն մինչեւ ցՄծրին առ Նշիրական աշխարհաւն եւ Կորդուաց մինչեւ ցամուր աշխարհն Մարաց, եւ առ տամբն Մաքրտաց¹⁴¹ աշխարհէին եւ առ Ատրպատականաւ: Եւ առաւել եւս¹⁴² քան զայս լոյր Աւետարանաւն Քրիստոսի ծայրէ ի ծայր զամենայն առ հասարակ, զոր գնեաց չարչարանաւք առողջացւոցեալ զնոսին աստուածաբան լեզուաւն բարւոքապէս¹⁴³ զարդարէր: Քանզի ոչ եթէ առանց մեծի խորհուրդոյ էին իրք վշտակիր նեղութեանց նորա, այլ զոր ինչ կրեաց հայրն մեր պարծանաց մեծափառն եւ արդեամբք ընկալաք մեք ի պարգեւացն Աստուծոյ: Բեռն աղդմամբ մերոյ խղճմտանաց, քերանքն՝ զմարմինն ապականագործ, եւ կագուշ մերոյ խղճմտանաց, քերանքն՝ զմարմինն ապականագործ,

^{1*} Եփս. Դ 13:

պարն՝ զծանրութիւն պարտեաց մերոց, դանդանաւանդն՝ զանասնական անհնագանդութիւն¹⁴⁵: Թիւ Հնգետասան¹⁴⁶ չարչարանացն եխից զբեւրս ախտիցն, որ յանմ հասակի սկսանին, եւ արարին գլեանս մեր ամենաճառագայթ, որպէս լուսին զՀնգետասան գիշերն իւր: Վիրապին իրք՝ զվիրաւորեալքս եւ զհոսեալքս յերկնից ի խորս¹⁴⁷ անդնդոց ի վեր ածեալ զմեզ ի յերկինս եհան որպէս Տէրն՝ զՀովիսն ի դժոխոց: Թիւքն Հնգետասան աւրհնեաց զարձակումն եւ զսկիզբն ծննդեանն մերոյ, զի անտի սկսանիմք: Եւ զի երեք հինգ է¹⁴⁸ Հնգետասանն զգայութիւնս մեր անխեթկելի եւ առանց թունից թշնամւոյն պարսպեաց¹⁴⁹: Բազմարան վարդապետութեամբն ծնաւ ազգս բազումս¹⁵⁰ աւազանաւն դրոշմեալ մինչ զի եւթն աւուրս մկրտէր իւրովք ձեռաւքն չորս հարիւր բեւրս անձինս եպիսկոպոս կացուցանէր իւրովք լուսաբաշն աջովն չորեք հարիւր ոգիս եւ անթիւ¹⁵¹ քահանայս եւ սարկաւագունս եւ դպիրս¹⁵²: Վանորայս շինէր, անապատաւորս կարգէր, աղքատանոցս եւ հիւրանոցս պատրաստէր, ըստ աշխարհաց, գաւառաց, գեղից եւ ագարակաց: Եկեղեցիս հաստատէր ապարանաւք¹⁵³ պիտոյից չորք հողս եկեղեցւոյ ագարակին եւ եւթն մեծացն գեղից եւ աւանից: Դպրոցս յաւրինէր, մանկունս¹⁵⁴ հաւաքէր, վարդապետս կարգէր¹⁵⁵, յոյն եւ ասորի գրոյ եւ լեզուի գիտակս կացուցանէր, եւ ամենեցուն¹⁵⁶ ռոճիկս կարգէր յարքունուստ: Զուարճացոյց զթագաւորն քրիստոսաէր յայսոսիկ, քանզի խայտայր, զուարճանայր, ցնծայր առաջի զարդու եկեղեցւոյ, որպէս Դաւիթ արքայ՝ առաջի տապանակին Աստուծոյ: Ցետ այսր ամենանայնի¹⁵⁷ առանձնանայր սուլըն Գրիգոր, ի լուութեան կայր թաքստեամբ յանապատս եւ ի զերծ տեղիս, զի յամենայն աստիճանս յաստուածային շնորհացն փառաւորեսցի սուլըն. Առաջին՝ որդագրութեան շնորհի արժանի եղեւ աւազանաւն, երկորդ՝ էառ զպսակն մարտիրոսական, երրորդ՝ ել¹⁵⁸ ի պատիւն քահանայութեան, չորրորդ՝ նստաւ յաթուոն եպիսկոպոսութեան, հինգերորդ՝ ի պատիւն հայրապետական, որ եղեւ կաթողիկոս, վեցերորդ՝ էաս մարդարչական շնորհի, եւթներորդ՝ էհնաս յառաքելականն պատիւ քարոզութեամբ սուլըն Աւետարանին, ութերորդ՝ վարդապետական պատուվ ճոխացաւ՝ մեկնութեամբ աստուածային բանից, իններորդ՝ թեւաւք Աստուծոյ Հոգոյն յառանձնական վարս թուուցեալ յորդորեալ ի սուլըն եւ յաստուածահանոյ միանձնանցն յԱնտոնէ եւ ի Կրաւնիդեայ, զի¹⁵⁹ այնպէս կացցէ ել¹⁶⁰ զի անգիտելի բնաւէց վաղճանեցաւ մովսիսաբար, զի մի՛ պաշտեսցն զոսկէրս նորա դեռահաւատ նորածնունդ որդիք նորա հայաստանեայք¹⁶¹ զոր եւ արարն իսկ եւ բնակեցաւ ի լեառն Սեպուհ, որ այժմ կոչի յանուն նորա¹⁶² Սուլըն Գրիգորի: Ուստի եւ ասեն, թէ կամեցաւ գնալ ի վերայ ծնկացն յերուսաղէմ, զի անդ կատարեսցի, եւ այնպէս

իթեալ ի լեռնէն եւ անցեալ ընդ ձորակ մի: յայնժամ¹⁶³ առաքէ Տէրն նորա Քրիստոս երկու սերովքէս ընդ առաջ նորա՝ ասել ցնա, թէ պատկառեմ¹⁶⁴ ես ի քո յանտանելի ճգնութենէդ, կաց ի վերայ ոտից քոց եւ ել ի լեառնդ, ուստի իջերդ եւ անդ վախճանեսցիս: Եւ ոչ ոք գիտասցէ զմահքո առժամայն, եւ ոչ առնուն զքեզ ի պաշտաւն բարւոք իրատեալ ի քէն ժողովուրդն քո: Զոր եւ¹⁶⁵ արարն իսկ եւ ի տեղին յայն խաչ կանգնեաց եւ սերորէս անուանեաց երկուս: Եւ այժմ գեղակ է տեղին, ուր կան խաչերն¹⁶⁶ հրաշագործք եւ անուն գեղջին¹⁶⁷ կոչի սերորէք մինչեւ ցայսաւր ստուգապէս եւ գիտակ են այսմ աւանդութեանս, որ ասացաւս: Ել ապա լեառն իմանալի ի լեառն զգալի, ըստ հրամանին Տեառն իւրովքն պատգամաւոր սերորէիւքն, եւ անդ իմաստասիրէր եւ աղաւթէր որպէս սուլքն¹⁶⁸ Եղիա ի Կարմելոս^{1*}: Եւ կայր անդ¹⁶⁹ խաչեալ բազկատարած զցայդ եւ զցերեկ: Իսկ յորժամ լցաւ ի նա «ամենայն նորհուրդք եւ ամերգայդ եւ զցերեկ»: Իսկ յորժամ լցաւ ի նա կամելոս^{2*} խաչեալ բազկատարած նայն տուրք բարիք եւ պարգեւք կատարեալք ի վերուստ ի նա իջեալ^{3*} »: Եւ եհաս ժամանակ ելից նորա ի խաչաչարչար եւ ի բազմատանջ մարմնոյն: Եւ երթեալ առ Տէրն իւր յանասելի փառոն, զոր ամբարեալ էր: Ի լնուլ թուոյ երեսուն ամաց քահանայապետութեան նորա «զբարուոք պատերազմն պատերազմեալ, զհաւատսն պահեալ, զընթացսն կատարեալ եւ յանթառամ պսակն հասեալ^{4*} »: Հանէր ապա հրամանն Տեառն զնա ի կատար լերին Սեպուհ եւ ցուցանէր նմա զերկիրն Աւետեաց զվերինն երուսաղէմ զանդրանկացն եկեղեցի, որք սպասէին նմա: Զոր աւրինակ մեծն Մովսէս զՊաղեստին տեսանէր ի նաբաւ լեռնէ եւ վախճանէր^{5*} այսպէս եւ¹⁷¹ մերն Մովսէս յետ վերնային փառաց տեսլեանն՝ տեսանէր եւ զսահման վիճակին իւրոյ, զորս խաչակնքեալ աւրէնէր եւ, յանձն առնէր Աստուծոյ հայրենի աղաւթիւք եւ յորդառատ արտասոււաք: Եւ ապա աւանդէր ի ճեռս Աստուծոյ զանարատ հոգին միայն ընդ միոյն Աստուծոյ զյետին խաւսս խրատու նորա ի սփոփունս սրտից¹⁷³ եւ ի միսիթարութիւն ենքեանց: Եւ ոչ զարդարեցին զդի նորա, եւ ոչ լացին զնա աւուրս երեսուն, որպէս տունն իսրայէլի¹⁷⁴ զՄովսէս եւ զԱհարոն: Այլ փոխանակ

1* Տե՛ս Գ Թագ. ԺԷ 20-29:

2* Յակ. Ա. 17:

3* Բ Տիմ. Դ 7:

4* Տե՛ս Բ օր. ԼԴ:

Նոցա սիւն հրեղէն եւ բանակք հրեշտակաց շուրջ զաստուածընկալ մարմնով նորա եւ անպատմելի ուրախութիւն ի մէջ դասուցն երկնաւորաց շուրջ զմաքուր եւ զգրիստոսագեղ հոգով նորա:

Իսկ զ զոգով¹⁷⁵ հովանաւորեալ երկնաւոր փառաւք զմարմին հովկին մեր զքաջի հովուաց բարեբախտաց գտեալ թաղեցին անգիտաբար: Տեսեալ զնա, զի կայր կանգուն յեցեալ ի գաւազանն տարածեալ ձեռաւք, ոչ գիտացեալ, թէ ո՞վ ոք իցէ, սակայն իմացան ի փառաց լուսոյն, թէ մեծ ծառայ իցէ Աստուծոյն Բարձրելոյ: Զոր էգիտ ապա ճգնաւորն սուրբ Գառնիկ յետ բազում ժամանակաց եւ տարաւ ի Թորդան: Եւ անտի տարաւ կայսրն Զենոն¹⁷⁶ ի Կոստանդինուպալիս, եւ յետոյ բերաւ ի Հայո շնորհաւքն Քրիստոսի ի ձեռն Գրիգորի Պատրիք: Որոյ կէսն եղաւ ի ներքոյ չորից սեանցն սուրբ Գրիգորի առապարին եւ այլն յեկեղեցիս եւ ի բազում տեղիս գանձեցաւ: Եւ աջն լուսընկալ եւ շնորհաբաշխ¹⁷⁷ հանդերձ այլ նշխարաւք, եւ նորին տարամատոյց¹⁷⁸ սեղանովն եւ քաւզն եւ զաւազանն կայ յաթոռ սրբութեան իւրոյ ի Սիս¹⁷⁹: Եւ անդ ծնանի գաւակս եւ աղբիւրացուցանէ¹⁸¹ զշնորհս Հոգուոյն Սրբոյ ընդ ամենայն Հայաստանեայս: Քանզի սիւն հրեղէն խարսխաւոր¹⁸² թակաղաղ ունելով ահաւոր, որ էր իրբեւ զլեառն մի լուսեղէն խաչի թագազարդեալ, զոր մեկնեաց հրեշտակն ի տեսլեանն, եթէ պատիւ քահանայութեան այս, որ յոյժ բարձր եւ ահաւոր խորհրդով: Այն ոչ երբէք մեկնեալ է ի բարձր եւ ձաստուածակառոյց Աթոռոյ նորայ: Եւ զամն այնորիկ հաստատեալ կայր անշարժելի խարիխսն ոսկիսածոյլ, յաղագս որոյ անդ է Գրիգորի յԱթոռ իւրականն փառաւք: Եւ տարածեալ է անուն նորա ընդ ամենայն տիեզերս տէրութեան Աստուծոյ, քանզիի յամենայն երկիր ել բարբառ նորա եւ մինչ ի տիեզերս հասին խաւսք նորա, եւ նշխարք սուրբ ոսկիրաց նորա, եւ լրմամբ շնորհի իւրոյ տարածեալ է սուրբն Գրիգորիոս ընդ ամենայն իւրաչէն շրթունս ուղղափառ զաւակաց իւրոց, եւ յայլոց¹⁸³ ազգաց լուսաւորիչ Հայոց կոչեցեալ սուրբն¹⁸⁴ Գրիգորիոս՝ Գրիգորիոս լուսաւորիչ Հայոց: Վասն զի այլոյ^{184a} ուրբուք ազգի առաջնորդի ոչ կայ անուն Լուսաւորիչ^{184b}, թէպէտ էին ամենեքեան լուսընկալք եւ հոգիացեալք¹⁸⁵ լուսաւորիք ազգաց եւ պարծանք տիեզերաց¹⁸⁶, զորս հանին ի խաւարէ կուապաշտութեան եւ ածին ի լոյս աստուածդիտութեան¹⁸⁷: Այլ զի մերն լուսաւորիչ պարզաբան, յստակախաւս, աւգտեցուցիչ էր եւ¹⁸⁸ մեկնաւդ աստուածային եւ երկնաւոր խորհրդոյն, լոյս ծագէր ի բանից նորա եւ տայր շնորհս լողացն, զամն որոյ¹⁸⁹ եւ Լուսաւորիչ կոչեցաւ, որպէս

սրբաբանն եւ պայծառախաւսն թոհան Ոսկիբերանն ասացաւ: Ասեն դարձեալ, թէ երկոքին¹⁹⁰ ինքնակալքն Կոստանդիանոս եւ Տրդատիոս եւ պապքն երկոքին սուրբն¹⁹¹ Սեղբեստրոս եւ մեծն¹⁹² Գրիգորիոս եկին ի Հոռմայ յերուսաղէմ, եւ վիճակաւ բաժանեցին զուրբ¹⁹³ տնաւրինական տեղիսն, եւ հայոցն անկաւ¹⁹⁴ սնարքն եւ Գողգոթայն եւ սուրբ Կարապետն եւ սուրբ Յակոբ: Եւ սուրբն Գրիգոր կանթեղս¹⁹⁵ կախեաց ի սնարս գերեզմանին Քրիստոսի¹⁹⁶ եւ խնդրեաց զիջումն լուսոյն յԱստուծոյ ի նշան ժամու¹⁹⁷ յարութեան իւրոյ ամի ամի ի փառս անուանն Քրիստոսի Աստուծոյ եւ յիշատակ շնորհաց հաւրն մերոյ սրբոյ: Վասն¹⁹⁸ այնորիկ կոչեցաւ Լուսաւորիչ:

Էաք եւ մեք քան զագգս բազումս խաւարատանջ մառախլամած, յուսակորոյսք եւ ի ձեռն նորա լուսաւոր վարդապետութեան քան զյոլովս մեծագոյն շնորհի արժանացաք իմաստութեամբ եւ ուղղափառ հաւատով, աննենգ, անքիծ եւ անարատ խոստովանութեամբ, զի «ուր^{198a} առաւել եղեն մեղքն, անդ եռաւել եւս յաւելան շնորհքն»^{19*}. յաղագս որոյ մեք լուսաւորեալք եւ նմա^{198b} միշտ լուսաւորիչ անուանեցաք եւ անուանեմք¹⁹⁹: Յայտնապէս որպէս արեգակն ի մէջ երկնից լոյսն անշիջանելի հանապազ վառեալ ի նշխարս ոսկերաց նորա²⁰⁰ եւ կայ միշտ յԱթոռ փառաց իւրոց, ուստի բաշխի եւ բաժանի յաճախաբար պարզեւաւք յուղղադաւան^{200a} ժողովուրդս եւ ի վիճակս՝ սահմանաց իւրոց էացեալ եւ արմատացեալ մինչեւ յաւիտեան:

Գրիգորիոս՝ Արթուն կոչեցեալ թարգմանութեամբ՝ յարակիր եւ ներգործական անուամբ, որ ոչ երբէք ետուր քուն աչաց եւ ոչ ծանարութիւն արտեւանաց, եւ ոչ հանգիստ դժուարաբեռն մարմնոյն^{200b} մինչեւ եգիտ գտեղի յարկի Տեառն Աստուծոյ Յակոբայ եւ^{200c} տանս Թորգոմայ:

Գրիգորիոս՝ որդի միխիթարութեան ըստ այլում կոչման, ոչ մաւր քոյ Ոգոհնեայ, այլ՝ բոլոր Հայաստանեայց եկեղեցոյ: Ոչ որդի վշտաց, որպէս Բենիամին մաւր իւրոյ Հուաքելի եւ առիթ մահու եւ կամ Վայգաբաւթն այն ի յառման տապանակին^{2*}, այլ առիթ բերկրանաց եւ պատճառ կինդանութեան սկնդուկ եւ ամուլ աշխարհիս արեւելից հիւսիսոյ²⁰¹, ըստ Սահակայ եւ Խորայէղի՝ Յակոբայ ազատածին եւ պարզեւական²⁰² զաւա-

* Տե՛ս «Երանելուոյն Ցովհաննու Ոսկիբերանի Կ. Պոլսի եպիսկոպոսապետի ներբողեան սրբոյն Գրիգորի Հայոց մեծաց հայրապետի...», Վենետիկ, 1878:

^{1*} Հոռմա: Ե 20:

^{2*} Ա. Թագ. Դ 21:

կացն Սառայի եւ Ռեբեկայ²⁰³, յորոց²⁰⁴ աւրհնեցան ոչ սակաւ ազգք եւ ազինք եւ զանմահականն առին վիճակ:

Գրիգորիոս՝ հիմն հաւատոյ, սիւն եկեղեցւոյ, յարդարիչ աստուածատուր կրաւնից եւ²⁰⁵ յարացոյց անարատ քաղաքաւարութեան, ըստ Քրիստոսի:

Գրիգորիոս՝ հաստատութիւն երկրի, ծովու նաւաստի²⁰⁶, բարձրութիւն երկնի²⁰⁷, արեգակն պայծառ²⁰⁸ ի մէջ աղաւտերեւակ լուսաւորաց:

Գրիգորիոս՝ համասնունդ հրեշտակաց, համապատիւ վեհիցն երջանկաց, անուանակիր Պետութեանց, իշխանակից իշխանութեանց եւ²⁰⁹ զաւրակից Զաւրութեանց:

Գրիգորիոս՝ դասակից Սերոբէից, հաղորդակից Քերոբէից, հանգիստ եւ Աթոռ ամենասուրբ²¹⁰ Երրորդութեան, զորոյ գութին ողորմութեամբ եւ միախարութեամբ դարձուսց ի ժողովուրդս քո եւ ի վիճակս ժառանգութեան քոյ յազգս²¹¹ Հայաստանեայց, որք աննենդ եւ անխարդակիս պահեն զառ ի քէն քարոզեալ հաւատու եւ զեղեալ կանոնս²¹² չարչարանաւք եւ ճգնութեամբ ի պարծանս քեզ եւ որդոց քոց²¹³ յաւուրն Քրիստոսի: Թէպէտ եւ ի բարեաց գործոց աղքատ գտանիմք եւ յոյժ ամաշեցեալք, զոր քաւեսցես մաքուր քահանայապետդ մեր եւ աստուածագութ²¹⁴ ծնաւղդ եւ Հայցեսցես լնուլ զաւետեաց խոստումն վերանալ, ելանել²¹⁵ յառաջին փառսն եւ ի պայծառութիւն՝ թագաւորութեամբ եւ²¹⁶ քահանայութեամբ եւ գործովք արդարութեան ի հաճոյսն Աստուծոյ: Եւ զակաւ ծաղիկս զայս հաւաքեալ ի խաւսուն մարգաց²¹⁷ ընկալ ի հեւսս²¹⁸ պսակի ամենարժան գլխոյդ, եւ տուր մեզ²¹⁹ տեղի ի խորանի քում²²⁰ յաստիճանաժառանդ որդոց քոց²²¹ խնդրողի բանիս, եւ²²² եւ յուսով աշխատողիս, որ ամենեին եմս անարժան որդիութեան քոյ եւ աշակերտութեան: Բայց միայն ի ծեռն քոյդ²²³ մաղթանացս սպասեմ ողորմութեանն Աստուծոյ՝ Հասանել խորհրդով տնաւրէնութեանն Քրիստոսի, եւ ի²²⁴ կեղումն արեան նորա կենարարի²²⁵, որ է աւրհնեալ, գովեալ եւ բարեբանեալ²²⁶ ի փառս հաւը եւ ի պատիւ ամենասուրբ Հոգոյն, ի հրեղինաց եւ ի հողեղինաց ի սուրբս իւր եւ յամենայն արարածս այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Գ

ՆՈՐԻՆ ՎԱՐԴԱՆԱՅ ՀՈԳԵԼԻ ԵՒ ԲԱՆԻԲՈՒՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՍԱՑԵԱԼ ԲԱՆ ԳՈՎԵՍՏԻ ՄՐԲՈՅՆ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱԻՈՐՉԻ

Եւ արդ, սկսանիմք այժմ մեծապէս սիրով, ըստ յուսոյն յորդորման մտաց աչաւք նայիլ ի դիտաւորութիւն ճառիս թերեւս ոչ գտանիցիմք ամաչեցեալք՝ խնդրելով յայնմանէ, որ տայն ամենայնի առատապէս եւ ոչ նախատէ, որով շարժիմք յուսովն, որ առ Աստուած բանագտակ լինել ի պատիւ աւուրս եւ ի գովեստ Հաւըն մեր սրբոյ որչափ եւ է կարողութիւն մեր ներքողել զհայրն մեր եւ զլուսաւորիչն Հոգոց մերոց եւ զմտաց զուրբն Գրիգոր: Թէպէտ եւ ստուգապէս յարժանւոյն կասեալ գտանիմք, այլ յուսով յաւժարութեան անձամբ չափ գուն գործելն ոչ է այպանելի, վասն զի սիրոյ է նշանակ մանաւանդ, զի ներէ Հայրն մեր Հոգեւոր ախմար բանիցս²²⁸ շարագրութեան եւ ոչ եպերէ եւ անտես առնէ, այլ բերկրեսցի յաւէտ նայելով յաւժարութիւն սիրոյն, զոր աւրինակ Հայր որդեսէր ի դեռարոյս մանկան թալիթովկախաւսութիւն եւ ի Հայթայթումն ուրախանայ առաւել, քան թէ տիրէ²²⁹: Վասն զի Հայրն մեր Հոգեւոր ի հանգիստի որդոցս ճգնեալ տիրապէս սիրով զփուշ մեղացն ի բաց մաքրելով բազմազիմի վաստակաւք յագարակէ իւրմէ ժառանգութեան պտղաբերս առնելով ըստ Աւետարանին զհարիւրաւոր թուոցն զիկութիւն ըստ բերբի երկրին՝ պատուիրելով յաւէտ եւ վերապիտողաց եւս զներկուու ականն զիտել պողոտայ, ըստ մեծի չնորհընկալութեան, որով կոչեցան յառաջնորդութիւն ոչ պատրելով ի սէր աշխարհիս, ըստ փառամոլ մոլորեցուցչացն, որք անարժանք²³⁰ անուան Հովուութեան, ըստ խոտորնակ եւ թիւր գնացից՝ լքանելով զհաւտս գառանց եւ գտեսչութիւն բանաւոր խաշանց՝ ոչ ժողովելով ի փարախ Հոգեւոր խնամոց եւ ոչ կերակրեալ բանիւն ճշտութեան, այլ անտես եւ անփոյթ առնելով զգինս արեանն Քրիստոսի, որ նոցին հաւատացաւ, որք հանապաղ անտերունչք եղեալք ողորմելի տեսութեամբ եւ վարակեալ կենաւք հեռի ի դալար վայրէ եւ ի ջրոյ հանգստան: Խսկ առաջնորդքն կոյրք եւ մոլարք յաւէտ զանձինս արածեն քան թէ զհաւտս գայթակեղեալք եւ գայթակեղեցուցանեն՝ ի վիհս կորստեան գահավիմելով զինքեանս եւ զհալորդեալսն իւրեանց, զկիթն ուտելով եւ զասրն զգենլով եւ խաշանցն բնաւ Հոգոյ չտանելով, զգէրսն ի զենումն պատրաստեն եւ զբեկեալսն ոչ պատեն, որբոց եւ այրեաց Հոգ ոչ տանին եւ ի պահանջումն հարկացն երագափոյթք են, ի կեղեքումն անձանց տնանկաց, որով անեաց նոցին կարասի եւ խրատու բան նուազեաց եւ հա-

մարձակութիւն յանդիմանութեան կասեցաւ, մանաւանդ, թէ հեղգութիւն տիրեաց, զի որք անձին փրկութեան փոյթ ոչ վարեն որպէ՞ս ընդ ձեռամբ անկելոցն խնամարկու լինիցին, եւ որք գործովք գայթակղեցուցաննեն բանիւ զիա՞րդ կարիցեն խրատել: Որոց սաստկագին ի տեառնէ սպառնացեալ է դատաստան եւ պատիժ պատուհասի վասն մեծագոյն աւանդութեան եւ գիտութեամբ մեղանչելոյն, զորոց ի բաց թողլով զկղերջանիկ բանիցս դիտումն ի փութալին մեզ յառաջեցուք, վասն զի կարի հեռացաք ի բանէն: Եւ զի առայժմ ոչ է այսոցիկ տեղի, այլ մեծահանդէս հաւըն յիշատակ: Վասն զի գովութեան է մեզ աւրս առաջիկայ բաղձալի անձին սրբոյն Գրիգորի Հայաստանեայց լուսաւորչի: Եւ արդ, է նա շառաւեղ հաւըն հաւատոց մեծին Արքահամու Հայցմամբ սրբոյ առաքելոյն հայոց պարգեւեալ առ դամբարանի նորին ստուգապէս զընծայումն առեալ: Ապա եւ ծնունդ նորին ի նմին տեղւոջ կատարեալ լինէր, որոյ եւ շնորհացն փոխանորդ գտեալ առաքելական վիճակին եւ պայծառ քարութեան արժանացեալ, ի Գամբաց գաւառին սնեալ, ուր ի տղայութեան ըստ Յիսուսին մերոյ եղեւ փախուցեալ, զի որոյ բանիցն էր լինելոց քառող, զնորին կանխաւ կրէր զաւրինակն: Յարեւմտային կողմանցն արեգակն արդար ծագէր էլիցն արեւուն նահատակակից առեալ իւրոյն հանդէսի զպարգեւեալն ի Տեառնէ զդասս երջանիկ կուսանացն սրբոց զերանելեացն Հոփիսիմեանց²³¹ եւ զմայրն հաւատոյ զերանուհին Գայիանէ՝ զզաւրաւորսն ի մարտի, զյաղթողսն ի պատերազմի, զհարսնացեալն Քրիստոսի, զդստերսն վերինն երուսալէմի, զթագուհիսն երկնից արքային եւ զաւրիորդսն առագաստի անմահ Փեսային, զբամբիչն Հաւըն երկնական կարէր եւ զդշխոյսն Հոգոյն ճշմարտի: Որ կարապետք կենաց եղեն Հանաւորի եւ զդշխոյսն Հոգոյն ճշմարտի: Որ կարապետք կենաց եղեն Հանաւորի եւ աւետալուր բարբառք որդոցս Աբեղի: Խթան բարուոք զարթուցիչք ի նիրհմանէ թմբրութեան մեղաց որդոցս Արքամայ արեւելեան եւ հիւսիսային կողմանց:

Արիք տիրապէս, որ ննջէքդ ի քուն թանձրութեան²³² մահու, յաւէտ բարբառէր, եւ զաւրէն քաղցրահնչիւն տատրակի ճայն աւետեաց վերագոչէր:

Արիք, որ ննջէքդ ի խաւարի, լոյսն Հայրական ծագեալ յաշխարհի, եւ դուք ընդէ՞ր նստիք ի խաւարի: Կեանքն անմահութեան վասն մահկառութեան է ամայի շրջիք: Որդին Աստուծոյ Որդի Աղամայ եղեւ, զի ի նսցու բնութեանս ի բարձանց խոնարհեալ, եւ դուք ընդէ՞ր մնայք ի ծառայութեանէ զադամեանսդ ազատեսցէ, եւ դուք ընդէ՞ր մնայք ի ծառայութիւն մեղաց: Աղբիւն անմահութեան բխեալ ի Հաւըն, եւ դուք զի

ծարաւեալ մեռանիք ի մեղս: Միջնորդն հաշտութեան առ մարդիկք եկեալ՝ ի՞ր ընդգիւն կայք կորագլխուութեամբ, ժառանգն Հաւըն յերկրի երեւեալ, զի զմարդիկք ժառանգակիցս հեր արասցէ, եւ դուք ընդէ՞ր զրկիք ի փրկութենէ: Բազումք ի մարդկանէէ քրիստոնեայք եղեն յազգաց եւ յազանց հեթանոսաց, ի Քրիստոս հաւատացին յանուն ամենասուրբ երրորդութեան մկրտեցան, յորդեգրութիւն Հաւըն երկնաւորի կոչեցան, Քրիստոսի եղբայրացան, Հոգոյն Սրբոյ արժանացան, յարքայութիւն երկնից Հրաւիրեցան՝ ժառանգ Աստուծոյ լինելով եւ ժառանգակից Քրիստոսի: Եւ դուք՝ որդիք Արքամայ, ընդէ՞ր վերջացեալ գտանիք անձամբք անձանց մատն եղեալք, զարթիք ի նիրհմանց, արիք ի կործանմանց, կանգնեցէք ի գլորմանց, կացէք եւ դիտեցէք, ծաներուք եւ տեսէք, իմացարուք եւ գիտացէք, զի անէծքն բարձեալ է, աւրհնութիւն ծաւալեալ, դուռն դրախտին բացեալ է եւ ծառն կենաց ծաղկեալ, բոցելէն սուրն վերացեալ է եւ Մառն կենաց Համարձակեալ, Հարսանեացն ծախն գործեալ է եւ առագաստն պատրաստեալ, Հրաւիրակքն ի խնդիր եղեալ են: Աւազակն ի գրախտն է, եւ ձեզ մնան Հրաւիրեալքն: Պարարակն զենեալ է, եւ անառկ որդին ի փառս ընկալեալ է պատուով, պատմուծանաւ եւ մատանեաւ զարդարեալ, շքեղացեալ եւ ճոխացեալ:

Ընդէ՞ր կայք հեղգացեալ, արիք, փութացարուք, արիք, նորոգեցարուք, արիք, կենդանացարուք, արիք, յառաջեցէք ի բարիս: Մերձ են աւգնականքս, պատրաստ են ձեռնտուքս, առընթեր կան աւժընդակս: Գայլքդ գառինք լինելոց էք, այծիքդ յաւդիս փոխելոց էք, սեւամորթքդ սպիտակակիզն զառնալոց էք: Ի ձէնջ Հովիւք հաւտից ընտրելոց եա, մարտիրոսք եւ վկայք լինելոց են, դպրապետք եւ թարգմանիչք երեւելոց են մարգարէացեալք, եւ քարոզիչք առաքելոցն հաւասար յայտնելոց են. ընտրութիւնք քահանայից, բազմութիւնք պաշտաւնէից, քարոզութիւնք սարկաւագաց, դասապետութիւնք վարդապետաց, հանդիսաւորութիւնք ճգնաւորաց, Հոյլք միանձանց, միայնամարտութիւնք կրաւնաւորաց, ժուկալուութիւնք կուսանաց, ջուկք պարկեշտից եւ ողջախոհաց, երամք քրիստոսից, պայծառութիւնք քրիստոսասէր ժողովրդոց, եկեղեցւոյ զարդարանք, խաչին երկրպագութիւն, Աւետարանին քարոզութիւն. աւրինացն աւանդութիւն, պատուիրանացն կատարումն, բարւոք կարգաց յաւրինուածք, մարմնոյ եւ արեան Տեառն բաշխումն, ուղղափառ հաւատոյ հաստատութիւն, աւրինաց վրէմինդիրք եւ ճշմարտութեան ջատագովք:

Զայս ամենայն եւ առաւել քան զսոյն դշխոյքն երկնաւորին եւ աւրիորդքն մաքուր առագաստին, կուսանքն սուրք հոփիսիմեանք քաջալերս աւետեաց տային աշխարհիս արեւելեան ազգիս հայոց: Եւ սուրբն Գրիգոր ճայնէին ի հանդեսէ նահատակութեան իւրեանց սուրբ Կուսանքն եւ ասէին:

Արի, զուարթուն մշակ, որ եսդ ամայի ի խոր խաւարիդ²³³, արի, նահատակ բարի, որ եսդ ի քարբից միջին, արի, ակնդ արփիափայլ, որ եսդ ի խաւարի, եւ լուսատու լիցի քեզ Քրիստոս: Ել եւ սերմանեա զբանն կենաց յանդաստանս քո՝ առողեալ մաքուր արեամբ մերով: Ել մշակ հոգեւոր եւ սերմանեա զսերմն աննիւթ բանի կարգապետութեան քոյ: Զի ձմեռն էանց եւ այգիք ծաղկեցան, ծիծունք բանաւորք եկեալ են եւ տատրակք քաղցրաձայն Հնչեն, զի գարուն հոգեւոր է քարոզութիւն²³⁴ աստուածաբան վարդապետութեան քոյ:

Յայնժամ ելեալ ի Վկրապէն սուլը Գրիգոր եւ սկսաւ քարոզել սովոր եւ բիրտ ազգիս Հայոց ասելով. Վասն ձեր չարչարանս յոլով կրեցի, կտտանաց բազմաց համբերեցի, պարկիւ պսակեցայ, մոխիր ծըծեցի, մեքենայիւ յորմ ամբարձայ, ի բարձրութենէ կախեցայ, տատասկաւ խոցութեցայ, գելարանաւոք ի կուրծս պնդեցայ, քացախ ի քիմս իմ ընկալայ, անուաւք չարչար պրկեցայ, գայլ ի բերան արկեալ տանձեցայ, կոփահարեցայ, ապտակ ի դէմս առի եւ հարուած կառափնս, որովայնիւ ջրատանջ եղայ եւ հալեալ կապար ի բերանս արկին եւ յորովայնս իջուցին: Նա եւ այլ բազում կարծրագոյն եւ զառն տանջանաց համբերեցի, վասն սիրոյ ձերոյ, զի զձեր փրկութիւն շահեցայց: Երեքտասան ամ ի Վկրապն անդնդային անկայ եւ կենակից թունաւոր գազանացն եղայ, որք հանդարտագոյնք եղեն առ իս, առաւել քան զբանաւոր մարդիկդ: Մոռանալով զիսայթոց թունալիցս ի մեծազաւր հրամանէ Արարչին, կասեցան ի բնական կրից իւրեանց:

Եւ արդ, դուք, ո՞վ մարդիկք բանականք, մի՛ չարագոյն քան զթունաւոր սողունսն գտանիցիք՝ անմտանալով ի կորուստ անձանց, այլ ծաներուք զԱրարիչն ձեր, որ գոյացոյց յոչէից զեղեալքս ամենայն, եւ մատակարարէ ըստ արժանւոյն զամենեսեան յիւրաքանչիւր պէտս վայելչարար: Զայսոսիկ ասացեալ սուլըն Գրիգոր, եւ սկիզբն արար վարդապետութեան յարաշապատում գործոցն մինչեւ յաւըն վերջին եւ առաջին, որ տիրապէս է միջին աստեացս եւ հանդերձելոյն: Որով ստացեալ զմեծազարմ ազանց բազմութիւն իւր ժողովուրդ սեպհական, քահանայութիւն եւ թագաւորութիւն, Հնազանդս եւ լուս պատուիրանացն Աստուծո, պատկագեցս եւ մանեկարկուս՝ ըստ առակի խոստման իմաստոյն ի լոյս ածեալ բազում որդիս ի փառս Աստուծոյ՝ հանգունատիպ երեւեալ յաւէտ մեծին Արքահամու հաւըն հաւատոց՝ բազումորդութեամբ վերապատուելով: Եւ թէ յանդգնութիւն ոչ է զայս ասել առաւելով քան զնոյն յարդիւնաւորութիւն՝ ոչ աւազածինս, այլ աստեղափայլս եւ արժանիս երկնից կայանին: Զի ի նմանէ գոյն յառաջ եկեալ ազգ սուլը մարդարէից, քահանայից եւ թագաւորաց: Այսպէս եւ սրբոյն Գրիգորի գոն որդիացեալ

ժողովրդոց բազմութիւն յառաջացեալ եւ բարձրագոյն անուամբ ճոխացեալ, եւ եւս առաւել փառաւք զարդարեալ իի պատուիրանացն պահպանութիւն եւ մերձաւորք Աստուծոյ հաւատով եւ անդրդուելի յուսով ի սէրն Աստուծոյ: Մանաւանդ, զի արքահամեան զաւակի մանկունքն աստուածավաճառք, խաչակառոյցք, տիրասպանք եւ այլ զանազան չարեաւք լցեալք: Իսկ մերոյս զիտապետի մանկունք հաւատոյ բանիւ մաքրեաւք յաղտոյ մեղաց քրիստոսակիրք, երկրպագուք Խաչին Քրիստոսի, եւ դաւանողք Աստուածածին զՄայրն Լուսոյ, եւ խաչալարչար մարմնով, ճգնագգեաց վարուք նահատակեալք յերկրի որդիք հաւատոյ սրբոյն Գրիգորի: Եւ զայս ասելով ոչ եթէ եպերանս ինչ զնեմք հաւըն հաւատոյ Արքահամու, յորմէ առաքեալք եւ մարգարէք եւ Քրիստոս Աստուած ըստ մարմնոյ, այլ եւ հայրս մեր հոգեւոր յաւէտ միածին գոլով շառաւեղ Արքահամու սիրելոյն Աստուծոյ, ըստ մարմնոյ սերեալ եւ հաւատովն հաստատեալ, վասն որոյ զի ի նման է Մովսէս եւ Դաւիթ, քահանայք եւ դպիրք, թագաւորք եւ դատաւորք: Սոյնպէս եւ ի սմանէ քահանայապետք եւ քահանայք՝ մարդարէացեալք եւ վկայեալք, կրկնակի ծննդեամբ յառաջեալք, ըստ հոգոյ ասեմ եւ ըստ մարմնոյ, թագաւորք քաջազունք եւ իշխանք հսկայազաւրք, զարականք յալթողք եւ քաջամարտիկք, մեծն Վրթանես եւ սուլըն Արիստակէս, Յուսիկ և Գրիգորէս, մերն ներսէս եւ Սահակ, սուլըն Մեսրոպ եւ աշակերտք նորա, արի, երջանիկք եւ հուակաւորք, զի ընդ հզաւրագոյն առիւծու եւ կորիւնք ազնիւք ճեմեսցին: Տարածումն ճեռաց, որպէս Մովսէսին, վանումն ազգեաց, որպէս Յեմուայնյան: Շինաւեղք տաճարի Տեառն միրալի իրը զՍաւալամոնն եւ զՁաւրաբարէլ, որպէս զՅեսու Յովանէկեկեայն, զնէէմի եւ զեղրաս նախանձաւորք սիրոյն Աստուծոյ. ոչ եղակի, որպէս նոցայն յարկ տաճարի սահմանաւի միուլ տեղուղ փակեալ, այլ չնորհաւք փրկչին մերոյ Քրիստոսի ընդ ամենայն երկիր տարածեալ եւ յամենայն տեղիս պայծառապէս յաւընեալ զանազան փառաւք, զորոյ զմանկունս բարձրացնելով առ իլումն յարկին սրբութեան կարգելով դասս զպրաց եւ սարկաւագաց, քահանայից եւ վարդապետաց գլխաւորեալ պետաւք վեհագունիւք, ըստ իննեկի դասուց անմարմնոյն համեմատութեան երեւեալ: Եւ յորժամ զամենայն ինչ բարուց յարդարեաց զաւանդեալսն նմա ի Տեառնէ Աստուծոյ երջանիկ հայրն մեր սուլըն Գրիգորիսո յիսուսարքար միոյն ծարաւեալ առանձանայր յառաջատ տեղին անզրադապէս խաւսել ընդ ինքեան եւ ընդ Աստուծոյ: Նա, որ յաշխարհական քաղաքավարութեան վեհագոյն բազում անապատականաց գտեալ: Զի յետ Վկրապին ելանելոյ, որպէս ասէ մեծ քարտուղարն Ագաթանգեղոս, քառաւենտրեայ զպահան չտփելով զամենայն ժամանակսն զմարդարէականն լնուլ զթիւ խորհրդաւոր ոչ

Զի՞ ՆԲՀ:

միանգամ եւ երկիցս հանգոյն Մովսէսի եւ Եղիայի եւ այլոց սրբոցն, այլ յոլովակի պայծառանայր պահոցն շնորհիւ, որով եւ Յիսուս փառաւորեցաւ ի մարմնառիկ տնաւրէնութիւն : Եւ յայսպիսի պահոց պնդութիւն եւ մեծն Տրդատիոս նախանձաւոր եղեալ՝ արի եւ քաջ Հսկայն, յաղթողն ի պատերազմի, սկիզբն բարէպաշտութեան, արմատն աւրհնութեան, կրկնակի պատակին ժառանգաւորն, պարծանքն թագաւորաց, խնդութիւն քահանայից, ուրախութիւն քրիստոնէից, փառաւորութիւն հայրապետաց, սրբութեան աւժընդակն, եկեղեցւոյ հաստատութիւն, մատուակն մաքրութեան, զրկելոց ապաւէնն, գերելոցն դարձուցիչ, սարտուցելոց՝ անդրութիւնն : Եւ զո՞րս թուեցից զնորին բարէպաշտութեան զմրցմունս, զի յաղթեն տկարութեան բանիս իմոյ նորա մեծամեծ բարեացն հանդէսք : Եւ այնպէս բարեպաշտ արքայն Տրդատ զթագաւորական փառսն լքանէր եւ բնակէր յանապատի ընդ սրբոյն Գրիգորի, եւ այնպէս ճգնէր ի պահս եւ յաղաւթիս մինչ զի ասի, թէ՝ «Սորթ բազկացն իբր զծորանս եղանց կախեալ եղեւ, որովք պասկեցաւ ի Քրիստոս» : Եւ արդ, գիտել պարտ է, զի ստուգիւ աւուզք եւթն են խորհրդական տաւնիցն յիշատակ Լուսաւորչին մերոյ սրբոյն Գրիգորի, ըստ եւթանց շրջագայութեան կենցաղոյս եւ եւթնից աւուզք շաբաթու՝ զեւթնարփեան շնորհաց ընդունակն պատուելով :

Եւ արդ, առաջին աւր յիշատակի սրբոյն մուտն ի Վիրապն ի Հոկտեմբերի ի երեքտասան կարգեալ զխորհրդապէս սկիզբն փրկութեան, զի իշմամբ նորին սկիզբն ելանելոյ եղեւ մեզ յերկինս :

Երկրորդ՝ ելն ի վիրապէն, որ է աւէտեաց աւր ելանելոյ մեզ ի խաւարէ կուպաշտութեան ի լոյս ճշմարիս աստուածգիտութեան :

Երրորդ՝ հուպ առ նմին տեսլեանն է տաւն Կաթուղիկէ եկեղեցւոյն ի Վաղարշապատ քաղաքի : Եւ այսոքիկ երկրոքին տաւնքս ի յունիս կատարին հուպ առ միմեանս :

Չորրորդ՝ ննջմանն է տաւնն ի սեպտեմբերի երեսուն, ըստ հայցմանն Յոհաննու Ռոկբերանին յԱստուծոյ զաւր վախճանի²³⁵ սրբոյն : Եւ Աստուծ յայտեաց նմա ի սեպտեմբերի երեսուն լինել, զոր գրեալ է Ռոկիաբանն Յոհան ի ներքողեան Լուսաւորչին՝ :

Հինգերորդ՝ տաւն Գիւտի նշխարացն, զոր էգիտ Գառնիկ ճգնաւորն եւ տարեալ հրամանաւ Տեառուն եղ ի Թորդան :

Վեցերորդ՝ տաւն վերստին Գիւտ նշխարացն սրբոյ ի Կոստանդինոպալիս, զոր տարեալ անդ Զենոնի կայսեր ի Թորդանու : Եւ յետոյ յայտնեցաւ սքանչելաք եւ կարգեցաւ տաւնել ի գեկտեմբերի եւթն :

Իսկ եւթներորդ տաւնն է վերագարձումն նշխարաց հաւրն մերոյ ի Կոստանդնուպալիսէ ի Հայք ի ձեռն Գրիգորի պատըրկի, մեծափառ իշխանի, զոր կարգեցին տաւնել յաւուրս Քառասնորդաց Մեծի պասեքին :

Եւ արդ, այսու խորհրդական տաւնիւք, որպէս ասացաւս, պարտիմք պատուել զմերն Լուսաւորիչ, որ զամենեցունց ընտրելոցն Աստուծոյ յինքն ունի զնմանութիւն սրբութեան վարուց : Զի մովսիսաբար շնորհս աղբիւրացեալ ոչ միայն եաւթանասնից ծերունեացն ընդտրութեամբ, այլ եւ եաւթանասնեկի եւթն յաւելեալ : Ըստ ահարոնեան կարգի քահանայ ճշմարիս Աստուծոյ ի սրբութիւն սրբութեանցն ոչ միանգամ ի տարւոջն, այլ յամենայն ժամ մտանելով առ ի փրկագործութիւն բանաւոր հաւտի իւրոյ : Յեսուաբար ճանապարհորդեալ ոչ յաւետեաց երկիր ի ստորինս այլ յերկնաւորն Երուսաղէմ, որ է մայր մեր ամենեցուն՝ ոչ ընդ մարմնոյ եւ ընդ արեան պատերազմելով, այլ ընդ իշխանութիւնս եւ ընդ պետութիւնս, ընդ մեծին եղիայի նախանձախնդիր աւրինացն Աստուծոյ, այլ եւ բնակելովն յանապատի զնորին ճգնէր յինքեան զքաղաքավարութիւն, ըստ Եղիսէի նշանագործութեան բազմադիմի հրաշիւք ճոխացեալ, բարձրաբարբառ իբրեւ զեսայի, այր ցանկալի որպէս Դանիէլ, հրաշատես իբր զեզեկիէլ, համբերող վշտաց հանգունատիպ արդարոյն Յորայ, ողբերգակ որպէս զերեմիայ, անաչառ յանդիմանող քան զծովհանէս : Ընդ առաքեալսն քարոզ բանին ճշմարտութեան, ընդ մարգարէսն տեսանող ապագայիցն, ընդ մարտիրոսն նահատակ եւ վկայ որդոյն Աստուծոյ : Ընդ ճգնաւորսն՝ ճգնաւոր առաքինասէր զարուք, ընդ զուարթունսն երկնից հրեշտակ անմարմին ի մարմնի :

Դու Տէր սուլքը Գրիգոր ծաղիկ մարգարէական, պտուղ առաքելական, պսակ Հայրապետական, պարծանք վարդապետական, թագ մարտիրոսական, պատիւ քահանայական, հանդէս ճգնաւորական, նախանձ կրաւնաւորական, տիպ քրիստոսական, կերպ մաքրական, աւրինակ սրբութեան, կնիք առաքինական, դրոշմն պարկեշտութեան, պատկեր ծուժկալութեան, սարաս համբերութեան, յարացոյց ճշմարտութեան, տարագ ստուգութեան, ապացոյց աստուածապահաշտութեան, զէն ամրութեան հաւատոյս ուղղափառութեան, քրիստոնէական ուղղադաւան խոստովանութեան :

Եւ արդ, զի զանձին իմոյ զչափ մոռացայ եւ զտկարութիւն իմ անգիտացայ, ի վեր քան զկար իմ ձեռնարկեալ ն գործ անմտաբար յանմատչելիս իմումս անարժանութեան յանդգնեալ ոչ գիտելով զչափ անձին իմոյ եւ ոչ ճանաչել զսահման կարգի, եթէ ամենայն ոք, որ անզգամաբար ի հուր հպի, այրի : Այլ դու ինձ, ո'վ աստուածային գլուխ եւ ամենայն բարեաց առաջնորդ մեծդ Գրիգորիոս իմդ Լուսաւորիչ, իմդ բաղձալի,

²³⁵ Տե՛ս Ազգանգեղոս, Ց 829:

“ Տե՛ս Ռոկբերան, Ներքողեան և Գրիգոր Լուսաւորչի :

Տե՛ս Յայամաւուրի, Կ. Պոլիս, 1834, Էջ 244 (Նոյ. ԺԸ):

իմդ փափագելի, իմդ տենչալի, իմոյս սիրոյ պարունակիչ, ընկալ քաղցրութեամբ ըստ քոյին անարգամեծար հեղութեանդ զայս փոքր ինչ պտղաբերութիւն բանի նուստ անձնիէ սնիցելոյս առաքումդ քնարանի, եւ հատու մեզ առատապէս ըստ քոյին մեծածիր խնամոցդ՝ բարիխաւսելով առ որ մերձդ ևս վասն մերոյ փրկութեան, զի այժմ առաւել ունիս համարձակութիւն, քան յորժամ ի մարմնի էիր: Արդ, բարիխաւս լեր առ Տէր վասն տաւնողացս քոյ:

ՏԱՐԾՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

1 D չիմ «Նախադրութիւնք-ը: 2 C չիմ սիրելի: 3 AB Որ զի: 4 Զ զիերանոսաց հաւատցեալս: 5 C չիմ եւ: 6 AB յայցէ: 7 AB հրամայեցիմ: 8 AB բարեաց փին. ճգանցն: 9 B յերիցց: 10 C Ներքոնեան մեծիմաստ վարդապետին Վարդանայ երիցս երանեալ Պարքելին Գրիգորիոս Լուսաւորիչ Հայաստան աշխարհիս: D Ներքոդինի պատմագրաբար խորհրդական իմաստիք յարմարեալ հոչակաւոր եւ մեծիմաստ վարդապետին Վարդանայ՝ յերիցս երանեալ Պարքելին Գրիգորիոս Լուսաւորիչ Հայաստան աշխարհիս: 10w D աւուրս: 11 B զոր: 12 D չիմ որ: 13 CD ստեղծն փին արարն: 14 D չիմ ի: 15 D եւ փոխեաց: 16 CD չիմ եւ: 17 AB հիւսով: C հիւսիւսով: 17w D չիմ եւ: 18 D Արդ: 19 AB ընթատակիսի: 20 A Վըրբանիսի: 21 A ծերութեանդ, դ-ի վրա ուղղման նշան: 22 A չիմ անդ: 23 Մննդ. հե 1՝ Քետուրուա: 24 A սպաննեալ: 25 B յԱրտանայ: D յԱրտաւանայ: 26 ABC եւ փին. ի: 27 ABC լեալ: 28 D Վաղարշու Արշակունոյ փին. Վաղարշու... Արշակունոյ: 29 A Վաղարշակեանն: D Խոսրով փին. Վաղարշակ: 30 D չիմ աւթեւանս կալեալ: 31 D ասեն փին. առաքելոյ... ասեն: 32 D տենել փին. տնկիլ: 33 D եւ վասն տրացն կորնչել ամենայն ընտանեալքն ... եւ եղեւ ծնանիլ Գրիգորի ի շփորմանն փին. որպէս եւ ուխտեալ... շփորմանն: 34 D չիմ ոմն: 35 ABC զիես փին. զկնի: 36 D չիմ եւ... զՍոփիա: 37 ABC դարձեալ: 38 D չիմ Բունդարն: 39 ABC չիմ ի ժամու... Գրիգորի: 40 D դառնայ: 41 D եւ Գրիստոսի: 42 D չիմ Գրիստոսի: 43 D զԱրիստակէս եւ զՎրբանիս: 44 D գնացեալ: 45 D չիմ իւրոյ: 46 D ենորդի փին. եղրայր: 47 D որ եւ նա որդի է հորաքեն փին. հորաքեն որդի: 48 D Խորովուիւոյն: 49 ABC Զայն: 50 D ածէ: 51 D չիմ արքունական պատուով: 52 D հանդերձ Գրիգորի եւ տիրէ հայրենեաց իւրոց փին. եւ տիրէ... Գրիգորի: 53 D չիմ իւր: 54 D չիմ փախստական: 55 ABC Տրդատ: 56 D չիմ պաշտէ: 57 D եւ սկսաւ: 58 ABC եւ ետ: 59 D զՏիոփիլոս: 60 D այժմ փին. եւ անդ: 61 D եւ ինքնան փին. ինքնան իսկ: 62 D նորայն: 63 D արեամբ եւ արտասուալք: ՓԽ. արեամբ... ար-

տասուալք: 64 D Էրտամբ ոռոգեալ: 65 AD արդեն: 66 AB զմանկաղ: 67 AB Բարդաւիմէոս: 68 D ընտիր ընտիրս: 69 D չիմ եւ գառինն անարատի: 70 ABC խաչելն փին. փախչելն: 71 D Ասոնա: 72 B գազանն փին. գաւազանն: 73 D մերոյ: 74 D չիմ սրբոյն... նմանոյն: 75 D Այրարատու: 76 D շանդակէզ: 77 D Ասկղիդիպոս: 78 D կողմն Խակայ սիրելի Գրիստոսի լիները փին. եւ պերճանայր... Սիսակայ: 79 D Ազգի: 80 D Ազգն Ասքանազանն փին. - տոհմն... լիները: 81 D Բա: 82 D բարձելոյ: 83 D մեր փին. սուրբն: 84 B դեւալքն: 84w ABC չիմ Քանզի: 85 D որ: 86 D բազմակոտու: 87 D չիմ սուրբն Աստուծոյ: 88 D բարանացնիփին. բափանցանց: 89 D ոլոքանց: 90 D ծերադրութեանն: 91 AB վտանկեցաւ: 92 AB ոլոքնկունք: (B ըլընկունք): 93 D բուրակ: 94 D խծուծ լեալ: 95-96 C չիմ զանձամբն... աժին: 97 AB հոտոց: 98 C Պակաւակաց: 99 C փոխանին: 100-101 AB չիմ զլուխ... լիները: 102 AB աւճիցն կապեաց: 103 C զցուուկ: 104 C չիմ անդէն: 105 D չիմ եւ: 106 AB չիմ եւ: 107 C զուարքինոց փին. հրեշտակաց: 108-109 C չիմ եւ կայեանն... խաւարին: 110-111 CD չիմ եւ... վշտակի: 112 AB այսախիսի: 113 A ընդ էեզ փին. զիեզ: 114 C չիմ ամենայնի: 115 AB սպաննաւոցք: 116 AB եւ ելաները: 117 B արեգական: 118 ABC Սեղրեսարոս եւ Գրիգորիոս: 119 CD Ո բարերար եւ ամենաբախտ խին. բարերախտ եւ յաջողակ: 120 CD չիմ բարեաւ: 121 C չիմ բարերերը: 122 D չիմ ողջագուրեալք... սրբութեան: 123 D դրախտարուխ: 124 C վատարախտութեանց: 125 C չիմ աւուրց ժամանակիս: 126 CD չիմ ամենայն: 127 C եւ ամենայն: 128 C մեծն փին. ինքնակալն: 129 C ասէ: 130 CD բագաւորին: 131 D Խտալիայ: 132 D պատարագ: 133 CD զիսոսու-վանութիւն ուղղափառութեան: 134 D չիմ ի սրբոյն Գրիգորէ: 135 CD անլուծանելիի: 136 Դգային հարքն փին. գնային մերքն: 137 D զկլարճս: 138 AB զՄաք-սուբ: 139 D Կասրից: 140 D չիմ որ է Տփդիս: 141 AB Մաքրեաց: 142 AB առ արեւելս փին. առաւել եւս: 143 C բարիուապէս: 144 C երարձ: 145 D հնազանդութիւն: 146 D չորեկտասան: 147 B խորանս փին. խորս: 148 չիմ իինգ է: 149 AB չիմ պարսպեաց: 150 AB զրազմազգ փին. ազգս բազումս: 151 C չիմ անթիւ: 152 C դպիիրս, որոց ոչ գոյ թիւ: 153 AB ապրանակիս: 154 D մանուկս: 155 CD չիմ կարգէր: 156 C չիմ եւ ամենեցուն: 157 CD այսորիկ փին. այսր ամենայնի: 158-159 CD երրորդ՝ ել ի գահ ժահանայութեան, չորրորդ՝ ի ժահանայապետութեան, իինգերորդ՝ եհաս մարգարէական պատույ, վեցերորդ՝ բարձրացաւ յառաքելական պատիւ, եաւթեներորդ՝ վերացաւ ոսկիա-պատ թեւալք եւ առանձնական վարս յորդորեալ փին. եւ... Կրանիթեայ: 160 AB չիմ զի այնպէս կացցէ եւ: 161 AB չիմ հայաստանեայք: 162 D չիմ յա-նուն նորա: 163 D չիմ Յայնժամ: 164 D պատկառանեալք: 165 B չիմ եւ: 166 C Խաչէն կան: 167 C զեղչն: 168 չիմ սուրբն: 169 ABD խաչեալ անդ: 170 AB վաղեանէր: 171 D չիմ եւ: 172 C երկանց իւրոց: 173 C չիմ ի սփոփանս սրտից: 174 A զիսրայէլ փին. տունն Խրայէլի: 175 CD չիմ զիոզով: 176 C Զեննն կայսր: 177 D շնորհակալ եւ լուսարաշիւ: 178 D պատարագամատոյց: 179 CD յաստուածահաստատն դղեակ Հոռոմկալայն կոչեցեալ փին. իւրոյ ի Սիս:

180 CD չիք եւ անդ: 181 C աղբերացուցանէ: 182 BD սարսիսաւոր: 183 D յամենայն փխ. յայլոց: 184 CD չիք սուրբն: 184ա ABC այլ: 184բ D Լուսաւորչի: 185 CD չիք հոգիացեալք: 186 D չիք եւ պարծանէ տիեզերաց: 187 D չիք եւ ածին... աստուածգիտութեան: 188 ABC չիք էր: 189 D չիք վասն որոյ: 190 CD երկու: 191, 192 C չիք սուրբն, մեծն: 193 D չիք զուորք: 194 AB եհաս Հայոց փխ. Հայոց անկաւ: 195 C կանքեղ: 196 D չիք գերեզմանին Քրիստոսի: 197 ABC ժամ փխ. Եշան ժամու: 198 D Յաղազ: 198ա Ծ չիք ուրբ: 198բ ABC նա: 199 AB չիք անուանեցաք եւ անուանեմք: 200 D իւրոց: 200ա ABC ի յուղադաւան: 200բ D մարմնոյդ: 200գ AB ի փխ. եւ: 201 AB հիւսոյ: C հիւսիւսոյ: 202 AB չիք եւ պարգեւական: 203 A Ռաբեկայ: 204 AB պարգեւական որդուցն, յորոց: B յորմէ: 205 C չիք եւ: 206 CD նաւաստի ծովու: 207 D երկնից: 208 D չիք պայծառ: 209 D չիք եւ: 210 CD Սրոյ փխ. ամենասուրբ: 211 D յաղազ: 212 D ի քեն եղեալ հաւատս փխ. ի քեն... կանոնս: 213 D չիք եւ որդուց բոց: 214 D աստուածային: 215 D եւ ելանի: 216 D չիք եւ: 217 C մարգարտաց փխ. մարգաց: 218 CD իիւս: 219 D չիք մեզ: 220 D բոց: 221 D որդոյ բոյ: 222 D չիք եւս: 223 AB բոյոյդ: D բոյոյ: 224 B չիք ի: 225 CD չիք կենարարի: 226 CD գոհարացեալ փխ. գովեալ եւ բարերանեալ: 227 D չիք յափտենից: 228 B բանիցն: 229 AB տիրել: 230 B անարժան: 231 AB չիք հոփիսիմեանց: 232 B բանձրութեան: 233 B խաւարինեց: 234 B բարոզութեան: 235 A վաղնանի: 236 B տանողս բոց:

Դ

ՆՈՐԻՆ ՎԱՐԴԱՆԱՅ ԲԱՆԻԲՈՒՆ ԵՒ ԾՆՈՐՀԱԼԻ
ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՍԱՑԵԱԼ ԴՐՈՒԱՏ ԳՈՎԵՍՏԻ
ՊԱՏՄԱԳՐԱԲԱՐ ՅՈՐԴԻՍ ԵՒ Ի ԹՈՌՈՒՆՍ
ՄԵՐ ԼՈՒՍԱԿՈՐՉԻՆ.

Բաղձանք սրտի¹ իմոյ բորբոքի եւ անարժանութիւնս իմ նահանջեալ² կասեցուցանէ ի յաւժարութենէս, յոյսն ստիպէ եւ սէր սրբոցս փութացուցանէ, բայց տկարութիւն անձին իմոյ ոչ տայ Համարձակել: Վարանեալ կամ յերկոցունց միջի եւ տարակուսիմ ի մէջ ծփանաց: Երկնշմի մեծութենէ իրիս եւ զարհուրեալ սասանիմ ի սպառնալեաց հեղգութենէն, փութամ սիրով ի ձեռնարկութիւն բանիս եւ հրաժարիմ ի պատկառելի գործոյս, ի վեր քան զկար իմ տեսանեմ զհանդէսս եւ ոչ ժուժկալեմ տարփման ներքին մարդոյս:

Մեծ է սէր, քան զամենայն եւ գովելի գտանի երկիւղ, յորժամ ոչ լիցի ընդ տանջանաւք վհաստութեան: Բազումք³ են պատճառք լուութեան եւ յոլով կասկածանք արգելման, նուաղեալ է ժամանակ եւ ցամաքեալ է սէր բազմաց, վասն որոյ ինչ խափանումն եպերանաց տեսանի. ի յաչաղելոց յանդգնութեամբ ընդդէմ հանդիսացելոց ի գործառնութեան ամենայն ոք ըստ մտաց հաճոյից վարեսցի, որպէս եւ կամի: Բայց ինձ բարւոք թուի քան ի քուն թանձրութեան⁴ խորդալ եւ կամ զբաղիլ ի հոգս աշխարհի, տեսութեան բանի պարապել եւ ի պատիւ եւ ի փառս սրբոց հանդիսանալ: Զի Տէր ճանաչէ զխորհուրդս մարդկան յուրաքանչիւր միտս զանազանեալս, որ քննէ զմիրտս եւ զերիկամունս: Այլ ինձ բանս յառաջեսցի եւ սուրբին պատուեսցին գովութեամբ եւ Աստուած փառաւորեսցի: եւ զի քահանայական է տաւնս՝ քահանայից եւ խրախութիւնս, համագգեաց՝ խնդութիւնս, հովուապէտաց հանդէսս, վէհագունից ատեանս, առաջնորդաց պատրաստութիւնս, մերային սեռի ժողովս: Վասն որոյ մանաւանդ պատուելի է ի մէջ լուսաւորացս, զի մերազնեայք գոն կոչնատէրքս եւ առաւել երախտաւորք հովիւքս՝ սուրբք, Հարք՝ հոգեւորք, ծնաւղք՝ բարեփառք, առաջնորդք՝ յաջողակք, նաւաստիք՝ իմաստունք, հանդիսադիրք՝ նորահրաշք, արբանեակք՝ երանաւէտք, քահանայք՝ պատուեալք, դաստիարակք՝ ճշմարիտք՝ բազմադիմի երկամքք ծնանելով եւ

A=ՄՄ ձեռ. 8775, թ. 253թ-278թ

B=ՄՄ ձեռ. 5857, թ. 128թ-141թ:

մեծագոյն սիրով սնուցանելով զհոգեւոր ծնունդս եւ Հաստատելով ի յոյսն կենդանի:

Եւ արդ, զի՞նչ Հատուսցուք փոխարէնս մեծագոյն երախտեաց Հարցն մերոց Հոգեւորաց կամ զորպիսի՞ տրիտուրս տացուք ընդ զանազան վաստակոց աշխատելոցն ի մշակութիւնս Հոգեւորական գործոց: Զի թէ զամենայն սուրբս պատուել պատուէր ընկալաք՝ որչա՞փ եւս առաւել զհամազգի առաջնորդս մեր եւ զծնաւզս զմեզ Հոգեւոր շնորհիւն: Զի թէ յընտանիս⁵ Հաւատոյ հրաման առաք մտերմագոյն երեւել, ապա քանի՞ առաւել եւս Հարցն մերոց Հոգեւորաց պարտիմք շնորհակալուք լինել տաւնափրութեամբ գթածաբար, զի մի՞ դատիցիմք ընդ ապերախտից եւ ընդ անչնորհակալուք բարէկրելոց: Զի ոչ կարելն առ ի գործառնութիւն, ըստ արժանոյն Հատուցանել՝ ի տկարութենէ ասացաւ լինել անձին, իսկ ոչ կամելն, ըստ բաւականին ձեռնամուխ լինել ի գործ ինչ՝ յանհաւատութենէ ստուգեալ եղեւ: Այլ Հաւատով եւ սիրով յաւժարելն Հաճոյ է Աստուծոյ եւ սրբոց իւրոց: Եթէ այս այսպէս է Հաւատոյ, որպէս եւ է իսկ, ապա բարուք է, որպէս վարկանիմ, քանի Հոգս աշխարհիս պատաղիլ զբաղանաւք կենցաղոյս աշխատասիրաբար յաւժարամիտ լինել ի լաւագոյնսն դեգերել: Եւ այժմ ըստ այսմ սարասի Համարձակիմք ձեռնամուխ լինել ի տեսութիւնիրիս, որ առաջի կայ, թէպէտ եւ կասեալ գտանիմք յարժանաւոյն: Զի քան զոր շնորհեալ լինի ումէք Աստուծած, որ գիտէ զարժանն բաշխել առաւել ոչ պահանջէ, զայն եւ ոչ սուրբքն եպէրեն, որ ըստ կարողութեան Հանդիսանայ, այլ սիրով Հաճութեան ընդունին եւ փոխարենս շնորհեն:

Եւ արդ, որովհետև զպատճառն ի բաց մաքրեցաք զպատճառասիրաց եւ գուղիս Հորդեցաք, եկայք այժմ, սիրելիք, մտաց աչաւք յառեցուք ի Հանդիս սրբոցն եւ դիտեցուք՝ որչափ է կարողութիւն զերանելեացն զմեծութիւն շնորհի: Թերեւս կարացուք փոքր ի շատէ ընծայաբեր լինել սրբոցն լուսաւորչացն մերոց եւ Հոգեւոր ծնողացն: Զի կոչնատէրք մեր աւուրս հանդիսի եւ պատճառք ժողովոյս ոչ մի ոք կամ երկուս ի Հարց բարեփառաց, այլ⁶ յոլովից վեհից եւ պատուեցելոց անձինք: Գրե, թէ միհահամուռ սկզբունք լուսաւորութեան մերոյ եւ առաջնորդապէտք բոլոր ազգիս թորգումեան՝ Հովուաց եւ Հովուապէտաց Հաւաքումն քահանայապետից եւ քահանայացելոց եւ պատուաւորաց մեծագունից ճոխացելոց փառաւք, եւ ազգաւք բարձրացելոց ի գահս գերունակս: Որոց եւ յիշատակելովն յայտնի ճանաչի շնորհացն զաւրութիւն: Արիստակէս⁷ եւ Վրթանէս, Յուսիկ եւ Գրիգորէս, ընդ որս եւ մեծն Դանիէլ սքանչելի էրեւել յայլասեռ ցեղէ, սրբութեամբ միացեալ ի սրբագոյն սէր սրբոցն: Եւ սոքա երանելիքս, զորոց զյիշատակս տաւնախմբեմք յառատարուխ աղբերէն յուղացեալք անճառելի վտակաց բիմամբ զծարաւի անդս մտաց մերբերէն յուղացեալք անճառելի վտակաց բիմամբ զծարաւի անդս մտաց մերբերէն յուղացեալք աստուծային շնորհացն պարգեւաւղք, տունկք տենչալիք ի մեծագոյն բուրաստանէն բողբոշեալք, բարունակք բեղնաւորք ի Հայ-

րատունկ որթոյն շառաւեղեալք, ծաղիկք ծիրանափառք ի ծովային ծոցոյ ծաղկոցէն ընձիւղեալք⁸, պտուղք գեղեցիկք ի բարուոք արմատոյն բոլորեալք՝ քաղցրահամք եւ վայելչազարդք, ցանկալիք եւ քստմնելիք, բաղձալիք եւ փափագելիք, սիրալիք եւ տենչալիք, արեանառուք Հաւըն արփիածագ, պերճացեալ քողովք վեհագունիւք, թագակառոյցք^{1*} եւ թագաւորագունք, բանիրունք եւ բերկրահամբոյք², իմաստունք եւ ճարտարասանք, քարոզք պատուիրանին ճշմարտութեան եւ քաջամարտիկք ի պատերազմի ընդդէմ այսոցն չարութեան, յանդիմանիչք թագաւորաց՝ խաւսելով զվկայութիւնս Տեառն յատենի ամենայն համարձակութեամբ, նահատակ ճշմարիտք եւ վկայք բարեփառք, վարդապետք տիեզերաց եւ լուսաւորիչք բանաւոր Հաւտից, քահանայք պատուեալք եւ շնորհիւ Տեառն պահկանալք, ջահք եկեղեցւոյ եւ ինդրութիւն քրիստոնէից, տաճարի Տեառն հիմնարկիչք, ժողովրդոց ուղղափառութեամբ դաստիարակք, սեղանոյ Տեառն պաշտաւնեայք, մարմնոյ եւ արեան Տեառն բաշխաւղք, մեղսաքաւիչք պատարագին սպասաւորք, քարոզք⁹ վրկութեան, միջնորդք խաղաղութեան Աստուծոյ եւ մարդկան: Մարտիրոսաց պարծանք, վկայից վէհնագոյնք, նահատակաց բարձրագոյնք, պսակելոց գերազոյնք, յալթանակաց ընդունակք, բրաբիոնի արժանաւորք, հրեշտակաց համապատիւք, Սերորէից դասակիցք, Քերորէից կաճառակիցք, Աթոռոցն փառակիցք, անմարմնոցն թուակիցք, փառաբանիչք փառաց Բարձրելոյն:

«Յաղթեցայ եւ զպարտութիւն խստապվանիմ»^{3*} առ ճերովդ Հանդիսական շնորհի, ով Հարք սուրբք եւ ճշմարիտք հայրապէտք, Հաւըն երանելոյ բարեփառ որդիք. Արիստակէս մեծ քահանայապետ, մեծապատիւ Հաւըն փոխանորդ ոչ միայն ժառանգ փառացն Հայրենի եւ սեպհական պատույոյն նախնական, այլ եւ սրբութեամբ վարուք Հաւըն ժառանգորդ մանաւանգ թէ եւ կուսութեամբն առաւել եւս, քան զնոյն: Սուսեր Հոգեւոր երեւեալ ճշմարտապէս բանիւ վարդապետութեան անակնառու յանդիմանութեամբ յանմտագունից ատեցողաց ի վերայ պատուիրանաց Տեառն խողիսողեալ առաքելաբար զմահն ընդունէր, ի կաճառու միշտ կենդանեացն վերաթեւէր՝ միշտ կենդանի գոլով Աստուծոյ ըստ տէրունական հրամանին յեկեղեցիս անդրանկացն գրելոցն յերկինս, ի վերինս երուսաղէմ, որ է մայր մեր ամենեցուն՝ յազատն ի վայրաքարչ վորովմանց: Հուու առ ամենասուրբ երրորդութիւն, ուր Սէրորէիցն դասք, Քերորէիցն Հոյլք, Աթոռոցն ջոկք, Հրեղինացն գունդք: Ճմարտապէս անդ քահանայագոր-

1* Զի՞ ՆԲՀ:

2* Զի՞ ՆԲՀ:

3* Ս. Դրիգոր եպիսկոպոսի [Նազիանզացւոյ] պատասխանի. Յաղագս ի ձեռնադրութիւն անհաւանութեան եւ իրածարելոյ, ՄՄ, ձեռ. 1500, թ. 763ա:

ծէ քահանայապէտն սուրբ զբանեղէն պատարագն փառաւորելով իմանալի ձայնի ընդ երկնայնոցն դասակցութեանց զնշմարիտ Քահանայապէտն մեր Գրիստոս՝ զփառաւորեալն ընդ Հաւը եւ Հոգւոյն Սրբոյ անլոելի ձայնի յաւիտեանս:

Սա էր ի կառուցման վիմին հաւատոյ ի նիկիական հարցն հաւաքումն փոխանորդ հաւըն սրբոյն Գրիգորի: Ուր եւ եծագարդ եւ զարմանալի հրաշիւք անդ փառաւորեալ ի մէջ բազմախումբ հարցն սրբոց մեծասքանչ եւ զարմանալի երեւեալ ի վերայ կապուտակ կոհակաց լայնատարած լճի ծովակին վէհավէտ եւ քստմնածածան, կորովակի, սիդաշարժ թանձրութեան ջուրց ակաւս ճգեալ եւ սիդաքայլ ոտիւք սրընթացութեամբ սխրալի երեւեալ անվեհեր դիտմամբ յիսուսաբար ի նկատեալ տեղին հասանէր: Ոչ պետրոսաւրէն երկմտէր ի սաստկութենէ հողմոցն բռնութեան զարհուրեալ, այլ փրկչաբար խիզախէր վստահանալով ի հրամանն տէրունի, թէ կարծրութիւն հաւատոց բաւական է առ ի նշանագործութիւն սքանչելեաց, եւ ժողովելոց հարցն բազմութեան սխրալի հիացումն առնէր, եւ զանդրադարձութիւն եկաւորութեանն ոչ տարակուսանաւը ինչ հայթայթիր կամ յառաջարկեալ հանդեսէն կասէր: Այլ նոյնաձեւ աւրինակաւի հաստատուն երկիր ելանէր եւ առ սուրբ հարանցն ժողով գայր հասանէր: Եւ հետք հետագնացութեան մինչեւ ցայսաւը ժամանակի լուսաշաւիդ երեւմամբ ի վերայ ջուրցն երեսաց տեսանի առ ի իշատակ սքանչելեացն, եւ ճշմարտապէս ամենայն ուրեք ի տեսողաց ստուգիւ պատմի առանց երկրայութեան, որպէս եւ է ճշմարիտ: Նա եւ թշնամեաց վկայութեամբ առաւել հաստատի հաւաստեաւ, որ զաւրաւոր է յամենայնի: Այլ եւ տուն Աստուծոյ եւ տաճար սրբութեան ի տեղուզն հաստատեալ, ուր եղեն սքանչելիքն ի սրբոյն Արիստակիսէ եւ կայ մինչեւ ցայսաւը:

Սա դառնայր ի ժողովոյն նիկիայ եւ գայր հասանէր յաշխարհս Հայոց մեծաւ հանդեսիւ չնորհաւը Հոգոյն Սրբոյ զաւրացեալ հանգունատիպ Փրկչին մերոյ Յիսուսի: Եւ ելանէր համբաւ զնմանէ ընդ ամենայն կողմանս գաւառին, ուր եւ հասանէր, որջ ողջագուրէին ասելով այս այն այր է, որ զզոյտ եզանցն ի վերայ կոհակաց ծովուն վարեաց եւ ակաւս ի վերայ ջուրցն ճգեաց: Այլ եւ իշխանութեամբ եւ զաւրութեամբ սաստէ փրկչաբար հողմոց եւ ծովու, եւ հնազանդին սմա, նա եւ այսոց պղծոց հրաման տայ եւ ելանեն եւ զամենայն ցավս ապաքինէ եւ յանասնոց զաւրութեամբ Հոգւոյն Սրբոց, որ յինքեան: Որք լուեալ բերէին զամենայն հիւանդս եւ զախտաժէտս ընկենուին առ ոտս նորա եւ բժշկէր զամենեսին

* Հմտ. Հովհաննես Երգնիեայի «Ներքոյեան գովեստի ի սուրբ Լուսավորիչն Հայոց ի մեծն Գրիգորիոս» տե՛ս «Գիրք, որ կոչի Հանախապատում...», Կ. Պոլիս 1737, էջ 265-311:

անուամբ Տեառն մերոյ Յիսուսի Գրիստոսի: Եւ, տեսեալ բազմաց զեղեալ սքանչելիսն, տային փառս Աստուծոյ ասելով՝ «Որպէս լուաք սոյնպէս եւ տեսաք»: Եւ այսպիսի ոմեծասքանչ հրաշիւք եւ չքնաղագեղ ճոխութեամբ եկեալ ժամանէր առ երանելի Լուսաւորիչն մեր սուրբն Գրիգորիոս հայրն իւր եւ առ մեծ արքայն Տրդատիոս՝ ունելով ընդ ինքեան զկանոնական գիրս հաւատոց զեղեալն ի մեծ ժողովոյն եւ մատուցանէր հաւըն իւրը առաջի մեծ թագաւորին: Որոց ընկալեալ մեծաւ ուրախութեամբ եւ բերկպալից խնդութեամբ, յորս եւ փոքր ինչ յաւելեալ, ըստ պատշաճի մերոյն Լուսաւորչի կարգէ հաստատութեամբ յեկեղեցիս Հայաստանեայց՝ Հայցելով ի տեառնէ, զի նոյնն հաստատուն կացցէ յիւրական վիճակեալ ժողովուրդս մինչեւ ի գալուստն իւր սուրբ միւսանգամ: Եւ ապա ճեռնադրեալ զերանելին Արիստակիս¹⁰ սուրբն Գրիգոր փոխանորդ իւր ի տաճարի Սրբոյ Կարապետին, որ մերձ էր Մանեայ այրին, փայտաշէն փոքրիկ եկեղեցին:

Սա կացեալ զկնի հաւը իւրոյ մեծին Գրիգորի յաթոռ հայրապետութեան ամս ուղին բարուոք վերակացութեամբ եւ ճշմարիտ վարդապետութեամբ յանդիմանելով չարսն եւ զյանցաւորսն, եւ որպէս ասի, յԱրքեղայուէ ամբարիշտ բռնաւորէ վասն սաստկագոյն յանդիմանութեան սպանաւ: Որով զվախնան ընկալեալ հասանէր ցնծութեամբ առ Գրիստոս առ որ անձկացեալն¹¹ էր ի մանկութենէ բարբառելով համարձակապէս. «Տէր, ոչ զոք սիրեցաք, բայց միայն զ Քեզ», եւ թէ՝ «Թողաք զամենայն եւ կաք զհետ Քո», եւ «զԲան Քո պահեցաք ճշմարտապէս»², եւ «զԱնձինս եղաք ի վերայ Քոյ», եւ ի վերայ պատուիրանի Քոյ զմահ սիրով ընկալաք, տու՛ր մեզ զարքայութիւն Քոյ եւ ապա առ մեզ զողորմութիւնս Քո, մարդասէր: Այսպիսի յեղանակաւ փոխեցաւ յաշխարհէս երանելին Արիստակիս՝ ճշմարիտ քահանայապէտն եւ Հովիւն քաջ բանաւոր հաւտի՝ առաքելական հանդիսիւ ճգնեալ եւ աթոռակցութեան նոցին ժամանեալ, սուգ մեծ թողոյր վիճակին, որոց աղաւթէ միշտ առ Տէր զգործս ճեռաց մի՛ անտես առնէր, Թագաւոր փառաւորեալ յաւիտեան:

Իսկ զկնի սրա էրէց, եղբայր սորա հարազատ երանելին Վըթանես ոչ միայն ըստ մարմնոյ մերձաւորութեան կցորդ, այլեւ Հոգեւոր առաքինութեանցն համազաւը եւ պանծալի պատուով ամեմատ յաջորդէր զպատիւ քահանայապետական աթոռոյն բազմադիմի եւ զանազան չնորհաց ընդունակ եղեալ եւ մեծամեծ պարգեւաց ի տեառն արժանացեալ, զոր չնորհէր նմա Աստուծած վասն փրկութեան մարդկան՝ զկոյրս լուսաւորել, զկաղս գնացուցանել, զանդամալոյծ առողջացուցեալ եւ զամենայն ցաւս

^{1*} Մտք. ԺԹ 27:

^{2*} Ցովի. ԺԷ 6:

բժշկել անուամբ Տեղուն մերոյ Թիսուսի Քրիստոսի: Որով անուն Տեղուն մեծանայր եւ փառաւորէր ի փառաւորիչս իւր յամենայնի: Նա եկ զուղղափառ վարդապետութիւնս ճշմարտութեամբ միշտ քարոզէր՝ խրատելով զամենեսեան ի գործս բարիս եւ յառաջինասէր վարս: Քանի՛ սքանչելագործութիւնս արարին սոքա երանելիքս եւ բժշկութիւնս կատարեցին, որք ոչ գրեցան, որպէս եւ ոչ հաւըն իւրեանց սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ ամենայնքն: Եւ այս յազգիս մերոյ տարտամութենէ եւ յանփութութենէ: Այլ եւ հաստատէր երանելի եւ մեծ քահանայապէտն Վրթանես կրկին անգամ իւրով յաւժարական երկամբք զաթոռն արքունական եւ նորոգէր զիշխանութիւն տանս թորգումեան յորդորելով հանապաց ի բարեպաշտութեան հաւատս եւ ի գիտութիւն ճշմարտութեան՝ իրաւամբք եւ արդարութեամբ հաճոյանալ Աստուծոյ, զի ընդ այժմու թագաւորութեանս եւ զյաւիտենականն ժառանգեցին: Եւ ինքն՝ երանելին Վրթանէս յառաջադէմ լինէր հանապացաւր յամենայն գործս բարութեան ամենեցուն զանձն աւրինակ տալով բարեգաց՝ փառաւորեալ յԱստուծոյ եւ ի մարդկանէ, կայսերական պատուով ճոխացեալ, մեծասքանչ եւ հրաշալի հոչակեալ յամենայնի, քաջ եւ արի ի գործ հովելութեան, մարդասէր եւ ողորմած, բարետեսիլ եւ քաղցրահայեաց, հեզաքարոյ եւ երկայնամիտ, աղքատասէր եւ դարմանիչ, անոխակալ եւ անյիշաչար, որբոց տածիչ եւ այրեաց խնամիչ, ողջախոհ եւ սրբասէր, անակնառու եւ իրաւարար, ընդ ամենայնի ամենայն եղեալ եւ զամենեսեան ըստ իւրաքանչիւր կարգի յարդարեալ՝ զբարէմիտսն յորդորելով ի գործս բարիս եւ զչարսն դարձուցանելով ի մոլորութեան ճանապարհէն՝ զոմանս քաղցրութեամբ, զոմանս յանդիմանութեամբ, զոմանս խստիւ եւ զոմանս կակղութեամբ, զոմանց սաստեալ եւ զոմանս յանդիմանեալ, զոմանս ողոքեալ եւ զոմանս միսիթարեալ, եւ այնպէս իւրաքանչիւրոցն բանայր դուռուն ապաշխարութեան եւ սահման աւրինադրութեան: Արդարեւ, քանոն հաւատոց եւ չափ աստուածպաշտութեան, հիմն արդարութեան եւ գլուխ առաքինութեան յամենայնի ճանաչիւր: Ի մարմնի անմարմին եւ կենդանի վկայ Քրիստոսի, յերկրի հրեշտակ եւ ի յերկինս մարդ ճշմարտապէս երեւեալ՝ սպանանելով միշտ զանդամս երկրաւորս, ըստ առաքելոյ^{1*}, անմարմնաբար ճգնութեամբ, ճշմարիտ քաղաքաւարութեամբ եւ ուղիղ վարդապետութեամբ՝ գաղափար լինելով բարւոք վերակացութեամբ բազմաց զինի եկելոց եւ նպատակ բարի ամենեցուն՝ փափագելի մարդկան եւ հաճոյ Աստուծոյ, իսական կենաւոք կացեալ յաշխարհի եւ բարւոք պատուով ննջեալ ի փառս Աստուծոյ, բարեփառ կեցեալ ի մարմնի եւ սիրով զաւրացեալ ի հոգի, սրբութեամբ կեցեալ ի յերկրի եւ փառաւոք հանգուցեալ ի յերկինս՝ յաւելեալ ի հարքն հայրապետն եւ ի քահանայսն՝ քահանայա-

պետն ի Հովհանն Հովհանն քաջ, որ զանձն իւր միշտ եղեալ էր ի վերայ հաւտին, ի ճգնաւորսն անմարմնաբար ճգնեալն, ի վկայսն հանապազաւը մեռեալն աշխարհի, որոյ աշխարհս ի խաչ ելեալ էր եւ ինքն՝ աշխարհի, ըստ Պաւլոսի^{1*}: Ի մարտիրոսս միշտ մարտուցեալն ի վերայ պատուիրանացն Աստուծոյ, ի նահատակսն յամենայնի նահատակեալն խորհրդով յաւրէնս Տեառն: Ի մենամարտսն յաղթաւղն, ըստ աւրինին, ի սիրելիսն Աստուծոյ միշտ անձկացեալն առ Նա սիրով: Որ միշտ փափաէր զելանելն ի մարմնոյ աստի եւ զլինելն առ Աստուծած, Որ Հանապազ պաղատէր ընդ մեծին Դաւթի բաղձալի սիրով, թէ՝ «Եր՞բ եկից երեւեցայց երեսացդ Աստուծոյ»^{2*} վաղագոյն հրաժեշտ խնդրելով յախտալից կենցաղոյս: Եւ սա ըստ այսմ աւրինակի կեցեալ յայսմ աշխարհի ի վերնասիռնն վերհամբարձեալ, եւ է մեզ բարէխաւս միշտ առ Աստուծած, եւ առ մարմնակից մարդիկք պարծանք ճոխութեան, որ եւ փառաւորէ միշտ բանաւոր երգով յիմանալի փառաբանութիւնն ընդ երկնաւոր զուարթնոցն զեռանձնեալ միաբուն տէրութիւնն յաւիտեանս յաւիտենից՝ ամէն:

Եւ ապա զկնի Հաւրն բարեփառ որդին մեծաժառանգ յաջորդէր զնոյն պատիւ ըստ կարգի, ըստ այնմ. «Փոխանակ Հարց եղիցին որդիք»: Եառաւեղն սրբութեան մեծայոյսն եւ յուսաժառանգն, որ յոլովագոյն յուսով յուսայր ի յոյսն առատապարգել՝ յուսով կարդալով զանունն Աստուծոյ, զյոյսն ամենեցուն յաւգնականութիւն յուսացելոց ի յոյսն բարի, ճշմարիտ քահանայապետն եւ սրբազնն հայրապետն Յուսիկ անուանեալ՝ փոխանորդ Հաւրն աթոռոյ եւ նախանձաւոր նորին առաջինութեան: Նա եւ զնախանձն եւս Տեառն յանձին կրելով հանգոյն մեծին եղիայի: Եւ ի, վերայ պատուիրանացն Աստուծոյ արիաբար մեռանէր, ըստ մեծի Կարապետին եւ Մկրտչին Յովհաննու վրէժիննդիր փառաց Փրկչին մերոյ Քիսապահի: Վկայ ճշմարիտ Որդւոյն Աստուծոյ: Հովիւ Հոգեւոր բանաւոր հաւտի: Արդար եւ նմանեալ Տեառնն եւ մարդասիրի՝ զանձն գնելով ի վերայ ոչխարաց գորովագութ սիրով Հոգայր զասն փրկութեան հաւտին իւրոյ: Գթածաբար գոչէր առ բարեգութ եւ ողորմածն Աստուծած մի՛ մերմեր զմեզ յողորմութենէ քումմէ, մի՛ ցրեր զուխտո քո եւ մի ի՛ բացէ առնէր զողորմութիւնս քո: Եւ մի՛ մատնէր զմեզ ի սպառ զասն անուան քում սրբոյ, այլ զերծոյ զմեզ յորովայձիէ որսողին: Վասն Գրիգորի սիրելոյ Քոյ եւ զասն Առխատակիսի ընտրելոյ Քոյ եւ Վրթանիսի սրբոյ Քոյ: Յիշեալ, Տէր, զ Գրիգոր եւ զամենայն հեղութիւն նորա, որպէս երդուաւ Տէրն

* Գաղտնաւութեան Հ 14:

* Աղմ. ԽԱ 3:

Տեսական պատճենների մասին հայտագիրը պահպանության մեջ գտնվելու օրը՝ 1999 թվականի հունվարի 1-ին է:

1* 400000. 9 5:

եւ ուխտս եղ Աստուծոյ Խւրոյ, թէ ելից ի խորովթենէ Վիրապիս եւ ի միջոյ թունաւոր գազանաց, թէ տաց քուն աչաց կամ նինգ արտեւանաց, թէ տեսից զլոյս արեւու կամ շրջեցայց ի վերայ երկրի մինչեւ զաւետիս վրկութեան ընկալայց ազգիս այսորիկ եւ մինչ գտից գտեղի հիմն արկանել տաճարի Տեառն ի գաւառիս յայսմիկ անհնար է, Տէր Աստուած երկնի եւ երկրի բերկրի ծառայի Քոյ մինչեւ այս լիցի:

Եւ արդ, Տէր բարերար, յիշեա զուխտ վաստակաւորին Քոյ, եւ զնեղելոց անձանց պաղատանս մի՛ անտես առնէք: Տու փառս անուան Քում, որ փառաւորեալդ ես յաւիտեան: Անձինք մեր նեղեալ են, Տէր, եւ ոգիք մեր առաւել ձանձրացեալ յարձակելոց անաւրինաց յանդգնութեամբ ի վերայ մեր: Առ Քեզ կարդամք Քրիստոս փրկիչ մեր լուր ձայնի աղաւթից յուսացելոցս ի Քեզ եւ փրկեա զմեզ ի հալածչաց մերոց. զի յամենայն ժամ փառս Քեզ վերառաքեմք ընդ Հաւը եւ Հոգոյդ Սրբոյ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Այսպիսի գորովագութ սիրով աղաւթիք քաջ հովւապէտն մեր, եւ արի, երջանիկ ծնաւղն հոգեւոր երկամբք, երանելին Յուսիկի ի վերայ բանաւոր հաւատին իւրոյ, որ իբրև զհաւ ի վերայ ձագուց դողացեալ լինէր ի կասկածանաց վնասակարաց:

Այսպիսի արտասուագոչ պաղատանս մատուցանէր առ քարեգութն Աստուած քան բանաւոր խաչանցն իւրոյ:

Այսպիսի սիրալիր գթով գոչէր առ ամենողորմ Տէր, վասն արագալ-
հայս աւգնականութեան՝ շարժելով ի գութ եւ յողորմութիւն, զայն, որ ոչ
երբէք դադարէ ի գթալոյ:

Եւ այսպիսի թախծեալ սրտիւ ի հեղոյր զանձն առաջի Տեառն եւ յորդառատ արտասուաւք առոգէր զերեսս երկրի: Որ եւ այսպիսի աղաւթիւք սատակէր զանաւրէնն Յուլիանոս զանմտութեամբ յարուցեալն ի վերայ եկեղեցւոյ սրբոյ:

Եւ ինքն՝ երանելին, որ ըստ նմանութեան Տեառն զամենցուն կամէր զկեալն եւ ի գիտութիւն ճշմարտութեան հասանել, փութանակի առթագաւորն ընթանայր թերեւս կարասցէ պահել զիրկութիւն ոգոյ նորայ:

Եւ անդէն, ըստ սովորութեան իւրոյ ի ձեռն առեալ զիրատական բանս կարդապետութեան իւրոյ։ Եւ աստուածային պատուիրանաւան ջանայր ածել զնա յուղղութիւն, եւ Հնարէր գարցուցանել զնա յապարասան բարուցն, զոր ունէր՝ յուշ առնելով նմա զԾեառն մարդասիրութիւն եւ զերախտիս նախնեացն եւ զջանս վաստակոց նոցին։ Ո՞վ թագաւոր, ասելով, ընդէ՞ր անմտանաս ի քրէական մեղս յանդգնելով։ Եկեղեցի գնեալ է պատուական արեամբն Քրիստոսի եւ ազատեալ ի ծառայութենէ թշնամւոյն, ընդէ՞ր վերստին ջանաս մուծանել ի ծառայութիւն չարին։ ո՞չ լուար ի Քրիստոսէ, զի ասէ, որ Հարցի ընդ վիմիս ընդ այսմիկ փշրեսցի եւ յոյլ վերայ անկցի հոսեսցէ զնա։ Քարինք սուրբ եկեղեցւոյ շաղախեալ են եւ

ներկեալ ի կայլակահոս աղբերէ կողիցն Քրիստոսի, եւ շինուած յարկի սորա առաքելովք եւ մարդարէիւք հիմնացեալ եւ հաստատեալ են, Հայրապետաց եւ վկայից կատարմամբ աւարտեալ, Հրեշտակաց բնակարան եւ մարդկան քաւարան կարգեալ: Աթոռ Աստուածութեան ի սմա կառուցեալ եւ Աստուծոյ բնակարան խոստովանեալ: Զնորածնեալսն որդիս Աստուծոյ առնէ, զամուսնացեալսն ողջախոհութեամբ զարդարէ, զննջեցեալսն սրբոց հաւասարէ եւ յերկնից արքայութիւն հանգուցանէ: Հի՞մ առնէս զսա տեղի եւ բնակարան դիւաց: Զիա՞րդ արացցա զտաճար Աստուծոյ բագինս կռոց, որպէ՞ս զյարկս փրկութեան՝ տեղի կորստեան, ընդէ՞ր զտունս՝ վայրս պղծութեան: Զի՞՞նչ աւգտեցան այնոքիկ, որք այդպէս անմտացան:

Ալդ, ու՞ր են թագաւորք առաջինքն՝ չարագոյնքն եւ ապարասնքն, որ պաշտաւնեայք էին դիւաց. ո՞չ ապաքէն որպէս զծուխս պակասեցան եւ իբրեւ զփոշի, զոր տարաւ մըրիկ, անյայտ եղեն: Եւ երանի թէ այսչափ միայն, այլ կան եւ մնան յաւիտենական տանջանացն եւ լուց-կիք անանց հրոյն: Գիտա, ովք բագաւոր, զի «Հիմն այլ ոք ոչ կարէ զնել, քան զեղեալն, որ է Յիսուս Քրիստոս»^{1*}, եւ «Որ քակէ զցանկ հայրենի, հարցէ զնա աւձն թունալի»^{2*}, «Մի՛ զարհուրիր յայնցանէ, որ սպանն զմարմին, եւ ոգոց ոչ ունին իշխանութիւն, այլ ի նմանէ, որ կարող է զերկոսին կորուսանել ի գեհենին»^{3*}: Կամիմ եւս եւ հայցեմ յԱստուծոյ, զի ընդ երկրաւոր թագաւորութեանդ եւ զերկնիցն ժառանգեացես զարքայութիւն եւ ընդ անցաւոր փառացդ զանանցն առցես զփառս: Յիշեա զվիմսն հաւատոյ գաւրհնութեան արժանաւորսն զ Գրիգորիոս Հաւն իմ եւ զ Տրդատիոս Հաւն քո, յորոց կրկին կոփեցաք, ըստ հոգոյ եւ ըստ մարմնոյ: Նոքա զդիւածոյլ պատկերսն խորտակէին եւ զմեհեանս դիցն քանդէին եւ ի տեղիսն եկեղեցիս Հիմնարկէին եւ խաչ կանգնէին, եւ դու գտաճար Աստուծոյն բարձրելոյ բնակարան դիւաց՝ առնես եւ տեղի կոռ՞ց պատրաստես: Եւ որո՞ւմ տանջանաց չիցես արժանի կամ ո՞ր գեհեան զքեզ ոչ այրեցէ, վասն զի կրկին է ապարասանութիւնդ, ուրացութիւն եւ ի սրբութիւնսն մեղանչես: Զի թէ ի վայրաբնակ տեղիս կուռս պաշտելն կորուստ է անձին, ապա զո՞ր ներումն թողութեան ունիցի, որ առ սեղանովն Աստուծոյ զպատկերսն դիւաց դնիցէ. քանզի զի՞նչ Հաղորդութիւնիցէ լուսոյ ընդ խաւարի կամ զի՞նչ նմանութիւնիցէ տաճարի Աստուծոյ եւ մե-

ԴԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

2^o Φην. Φ 8:

3* 7nuk. dR 4-5:

Հենեաց^{1*}: Թագաւորի համարիս զպատկերն եւ դիւաց է ընդ նմին նկարագրած առ ի խարէութիւն պարզամտաց: Նա եւ դիւապաշտին որպէս դիւի է համարեալ. եթէ մարդապաշտութիւն կրուստ է անձին, ապա դիւապաշտութիւն յորպիսի² քեհեան տանիցի: Վասն որոյ թելադիր լինիմ քեզ եւ նպաստաւորութիւն չար յամառութենչդ եւ ի բաց կալ յանպատշաճ խորհրդոցդ: Եւ ոչ եկեսցէ ի վերայ Քոյ ոտքն ամբարտաւանին եւ ձեռք մեղաւորին քքեզ ոչ դողացուացէ, զի անդ անկցի անաւրէն յանաւրէնութեանիւրում^{3*}, մերժեսցի եւ ոչ եւս հաստատեսցի: Զի ըստ արժանեգաց իւրոյ չարութենէն առցէ զպատիթ պատուհասի յԱստուծոյ հասեալ ի վերայ իւր: Խսկ գու զգուշացիր, գու, ով թագաւոր, զի մի՛ հասցէ ի վերայ քո բարկութիւն ի Տեառնէ վասն անաւրէն գործոցդ, զոր առնես: Զի թէ Բաղդասար արքայ բարելացւոց, որ զսպաս սրբութեան յանարձան տեղիս մատուցանէր, չարաչար սատակեցաւ, ապա որչա՞փ եւ առաւել եւս ի կորուստ մատնեսցին, որք զգարշելիսն ի սրբութիւնսն մերձեցուցանիցն: Վասն որոյ աղերսիւ հայցեմ եւ փոխան աղաչեմ, ո՛վ թագաւոր, բաց զաչս մտացդ եւ մի՛ փութար ի քոյին կորուստ: Պատկեր էս Աստուծոյ, մի՛ զերկրաւոր թագաւորի պատկերս յարգոյ համարեսցիս, քան զպատկեր երկնաւորին: Յիշեա, զի գրեալ է, թէ ի պատկեր իւր արար Աստուծած զմարդն՝ մի՛ փոխանակէր զմահկանացուդ ընդ անմահին, զի այդմ պատկերի գաղափարն վաղվաղակի կորնչի չարաչար ըստ արժանեացն, խսկ ոգոյդ քոյ գաղափարն կայ եւ մնայ յաւիտեան՝ պատրաստեալ զաթու իւր ի գատասատան առ ի մշտնջենաւոր դատել զայնպիսին: Վասն որոյ, ո՛վ թագաւոր, զարթիր ի թմրութենչդ, որ ոչ է ի քնույ, սթափեաց յարբեցութենչդ, որ ոչ է ի գինւոյ, այլ յայնմանէ, որում վայ տայ մարգարէն: Հիւանդ ես հոգով, մի՛ զանմահ մահն մեռանիր, կիսագաւս ես այժմ, մի՛ բնաւին ապականիր, եկ ի զղումն փութապէս եւ ամբարձ յերկինս զաչս քոյ: Տես ի վեր¹² եւ նայեայ ի բարձունս առ Տէր Աստուծած քոյ:

Յիշեա զԱրարիչն քոյ, որ ստեղծ զքեզ յոչնչէ, որ էհան զքեզ յարգանդէ, որ կերակրեաց զքեզ ի մանկութենէ, որ փչեաց ի քեզ զշունչ կենդանի, որ չնորհեաց քեզ զարքայութիւնդ, որ ետ քեզ զթագաւորութիւնդ, որ խոստացաւ քեզ զհանդերձեալն, եթէ պահեսցես զպատութանս¹³ նորա, որ իշխանութիւն ունի կենաց եւ մահու քոյ:

Յիշեա զշնորհս աւագանին, որով լուսաւորեցար:

Յիշեա զսնունդ սուրբ եկեղեցւոյ քոյ, որով դաստիարակեցար:

Յիշեա զհաղորդութիւն մարմնոյ եւ արեան Տեառն, որով կերակրեցար եւ զմայլեցար¹⁴:

Յիշեա զնշանն տերունական, որով կնքեցար յաւուրն փրկութեան, որով եւ պահպանեալ եղեր, որով եւ փրկութիւն գտէր:

Յիշեա եւ զմիւսանգամ գալուստն Քրիստոսի ի նորոգել զերկիր:

Յիշեա եւ զնշան Փրկչին, յորժամ ծագի յարեւելլց պայծառ, քան զարեգակն:

Յիշեա, ով թագաւոր՝ զդնել աթոռոցն ի քննութիւն:

Յիշեա զահեղ դաստաստանն եւ զիւրաքանչիւր գործոց հատուցումն:

Յիշեա, յորժամ Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգին բազմին յԱթոռ փառաց:

Յիշեա, յորժամ զաւրեք երկնից յերկիր հեղուն:

Զմտաւ ած, ո՛վ թագաւոր, թէ որպիսի լիցի ատեանն այն,

Յորժամ բանք սպառին եւ գործք միայն թագաւորեսցեն,

Յորժամ իւրաքանչիւր ումեք յանցանք հրապարակայայտ լինին,

Յորժամ զարհուրեալ դողան տարրեղէն արարածք:

Եւ եթէ այժմ ոչ եկեսցես յուղութիւն եւ զգաստասցիս յամառութենչդ անդ՝ զայս ամենայն քեզ յուշ արարից եւ յիշումն ածից: Յայնժամ զղջացիս եւ ոչ աւգտեսցիս, հառաչես եւ ոչ հասանես, խնդրես եւ ոչ գտանես, հայցես եւ ոչ առնուս, յոգոց հանես եւ ոչ միխթարիս: Զի կոչեցի զքեզ եւ ոչ լուար ինձ, յերկարեցի զրանս իմ եւ ոչ անսացեր: Վասն որոյ աղաչեմ այժմ, լուր մինչդեռ ժամանակս ի ձեռս է, մինչդեռ գոյ յոյս փրկութեան եւ ի բաց է դուռն ապաշխարութեան: Այժմ անկիր¹⁵ առաջի Տեառն արտասուաւք եւ աղաչեա զերեսս նորա ապաշխարութեամբ: Ասս մեղայ Տեառն, որպէս Դաւիթ, եւ լուկիցես պատասխանի, եթէ Տէր եթող զյանցանս քոյ: Արտասուեա ընդ Պետրոսի, եւ ընկալցիս վերստին զշնորհս մարդասիրութեան Տեառն: Ընդ Պաւլոսի խոստովանեա զանգիտութիւն: Ընդ մաքսաւորին քաւութիւն խնդրեա: Ընդ աւազակին մեծանայն գոչեա, թէ «Յիշեա զիս, Տէր յարքայութեան Քոյ»: Եւ լուկիցես պատասխանի ժառանգել զդրախան աստուածատունկ: Լեր աւրինակ բազմաց մեղուցելոց եւ վստահութիւն յուսահատելոց, որ ի քոյդ նայելով դարձ գայցեն ի զղումն ապաշխարութեան եւ յուսացին թողութիւն գտանել: Գոչեա ընդ Մանասէի, թէ՝ Զեմ արժանի հայել ի բարձրութիւնս երկնից ի բազմութենէ անաւրինութեան իմոյ, վասն զի կանգնեցի պատկեր եւ բազմացուցի զցասումն անձին իմոյ եւ զայլ ամենայն չարիսն յաւելի²: Որով քաւիս ի մեղացդ եւ հանդիպիս փրկութեան եւ գտցես ողոր-

^{1*} Հմմտ. Բ Կորնը. Զ 14-15:

^{2*} Հմմտ. Եզեկ. Լ 8:

մութիւն ի դէպ ժամանակի: Ահա ծանուցի քեզ զամենայն ըստ պատշաճի, զոր թէ լուփես, կեցցես տիրապէս:

Եւ յորժամ ամենայն բանքս այսոքիկ եւ, առաւել քան զոյն, ճառեցան ի սրբոյն, ոչ ազգեցին ի միոս թագաւորին կաղութիւն: Այլ կարծրացաւ սիրտ նորա իբրեւ զալս դարբնաց եւ «խնոյր զականջսն իբրեւ զիժի եւ զքարբի եւ ոչ տայր տեղի թովչին ճարտարի եւ կամ առնուլ դեղ ի զեղատուէն իմաստնոյ»: Յայնժամ, մարդարէականն ի կիր արկանէր զհրաման երանելի սուրբ Հայրապետն թուսիկ: Զի եւ զանունն ասացից, զի քաղցր է ի կոկորդս իմ զաւրէն պատուիրանի Տեղան առաւել քան զմեղկութիւն մեղու ի քիմս ճաշակողաց, ըստ հոգերգողին²: Եւ զի՞նչ գործէր երջանիկն եւ սուրբ Հայրապետն թոյս: Զաստ բարկութեան ի ձեռին առեալ, որպէս նեցուկս երկաթեղէնս եւ զպատկեր պոռնկին իբրեւ զանաւթս կաւագործաց խորտակէր գոփելով ի վերայ ոտամբն եւ բարբառէր, ըստ արժանի իւրում սրբութեան. «Աստուածք, որ զերկինս եւ զերկիր ոչ արարին, կորիցեն ի ներքոյ ոտից իմոց»: Զի կուռք հիթանոսաց բնակարան են դիւաց եւ Տէր ետ հրաման ի վերայ իժի եւ քարբի գնալ եւ առ ոտն կոփել զամենայն զաւրութիւնս թշնամոյն: Եւ այսպէս առաթուր հարեալ զգունեալ գարշութիւն եւ ընդ ոտիւք արկանէր զիմանլին Գողիադ զժողովուրդ իւր ամբողջ պահելով յաներեւոյթ այլազգեացն: Եւ վանեալ մեծաւ յաղթութեամբ զվիթսարի վիշապն ահագին, զորաւրինակ մեծն Դանիէլ զգարշելին զայն ի Բարելոն կամ իբրեւ¹⁶ զ Դագոնն զայն, որ կոչի Զուկն ի ձեռն սրբութեան տապանակին առ քանանցին³: Եւ յորժամ ետես թագաւորն զպատկեր ամբարշտին խորտակեալ, առաւել եւս ի բարկութիւն դրեալ եւ զամենայն թոյնս զառնութեան իւրոյ թափէր վաղվաղակի յերանելի Հայրապետն: Անաւթ եղեալ սատանայի զկամս նորա կատարելով յաւժարութեամբ, եւ հրամայէր ձաղկել զնա ուժգին գանիւ ոչ միայն, ըստ Պաւղոսի քառասուն միով պակաս, այլ մինչեւ յաւարտ, զի վախճանեցի ի կենաց, որպէս եւ եղեւն իսկ տոփանով հարեալ հանգոյն եղբորն Տեղան Յակոբայ, որոյ եւ փառացն հալորդ գտեալ ի Քրիստոս: Եւ նորա այնպիսի եղեւ մարտիրոսական նահատակութիւն եւ բարեւոք կատարումն՝ առաքելաբար զընթացսն կատարեալ եւ զհաւատուն պահեալ եւ անուն բարի թողեալ աշխարհի:

^{1*} Սղմ. Ծէ 6:

^{2*} Հմմտ. Սղմ. ձժը 103:

^{3*} Տե՛ս Ա. Մնաց. ժ 10, նաև՝ Ա. Թագ. ն 1-9, Ցանու ժ 21, ժ 27:

^{4*} Տե՛ս Գործէ իդ 21:

^{5*} Տե՛ս Յայսմաւուրք, Կ. Պոլիս, 1834, էջ 205:

^{6*} Հմմտ. Բ Տիմոր. Դ 7:

Բայց ո՞վ անմտութեան չար սպասաւորացն, ո՞վ չարին արբանեկաց, ո՞վ պեղծ զաւրականացն, ո՞վ անաւրէն առաջիկայիցն, ո՞վ կամարաց բանսարկութիւն, որ գոնէ եւ ոչ հրէականին նմանեցին ժողովարանին, զի յորժամ բարկանայր Սաւուղ ի վերայ քահանայիցն եւ հրամայէր կոտորել զնոսա վասն ընդունելոյն եւ կերակրելոյն զ Դաւիթ: Եւ ոչ առնուին յանձն սպասաւորքն, այլ հրամայէն ամենեքեան ասելով, թէ ոչ մխեցուք զձեռս մեր յաւծեալսն Տեղան մինչեւ Դովեկ ասորի պատահէր նոցա հրամանաւ արքային Սաւուղի⁶: Եւ յորժամ Պաւազու որմն բռեալ կոչէր զքահանայապետն Անանիա, եւ սպասաւորացն ասացեալ, թէ զքահանայապետն Աստուծոյ Հայշոյե՞ս: Եւ նորա պատախանեալ ասէր. «Ոչ գիտէի երբարք, եթէ իցէ քահանայապետ»⁷: Թեպէտ եւ գիտէր իսկ յայտ արարեալ, թէ պատկառել պարտ է յաւծութեան շնորհէն: Նա եւ փարաւոն, որ անաստուածն էր ի ժամանակի սովոյն զիրաւունս քրմոցն ամբողջ պահէր՝ պատիւ առնելով նոցին որպէս քահանայից: Այլ եւ Տէրն մեր եւ Աստուած, յորժամ ածեալ եղեւ յատեան անաստուած հրէիցն, որ ապտակէն զնալ լիրը եւ ապաշնորհ ծառայն երախտամոռաց ասէր. «Այդպէս՝ պատախանի տաս քահանայապետի՞դ»⁸: Եւ այսպէս ամենայն ուրեք պատկառէին ի քահանայական պատուոյն: Իսկ սոքա միայն երեւեցան միրք. Եւ յանդուգն՝ ուչ ունելով զերկիւղն Աստուծոյ եւ ոչ պատկառելով ի շնորհէ քահանայութեան: Այլ զցանկութիւն սատանայական կատարէին անմտութեամբ ի կորուստ անձանց, զի նա մարդասպան է ի սկզբանէ, ըստ հրամանի¹⁷, Փրկչին մերոյ: Աւա՛ղ անմտութեան ազգիս, աւա՛ղ թշուառութեանս, աւա՛ղ կուրութեանս, աւա՛ղ տմարդութեանս, աւա՛ղ հիքութեանս, աւա՛ղ չարութեանս, թէ որքա՞ն լուսաւորս խաւարեցուցին ազգս Հայոց, որչա՞փ աստուածաբան բերանս խցին, քանի՞ սիւնս եկեղեցւոյ տապալեցին, քանի: քահանայապետս ի հող մահու իջուցին. զԱռիստակէս սրախողնող արարին, զՎթանես Հեռահալած առնէին, զ Թուսկին ոզորածեծ արարեալ ի կենաց վճարեցին, զմեծն ներսես գեղակուր մահացուցին, զսուրբը Խսահակ ի մետաղս արտաքմեցին, զարքայն Տրդատ զբարեպաշտն եւ զսրբասէրն զմեծ երախտաւորն իւրեանց նենդութեամբ դաւեալ կորուսանէին, զսուրբն Գրիգոր Լուսաւորիչն այնքան ձանձրացուցին մինչեւ յանբնակ վտարեցին, քան զթունաւոր սովունս վիրապին այլ դառնագոյն եւ դժնդակ բարս ցուցանէին սուրբ Լուսաւորչին: Վասն որոյ ոչ յերկարեաց ի նոցա միջին, թերևս ի նա ձեռնամուկն լինէին: Եւ այսպիսի մեծապայծառ սուրբ¹⁸ Հայրապետքս, որք իբր զջահս լուսաւորս

^{1*} Տե՛ս Ա. Թագ. ԻԱ, ԻԲ:

^{2*} Գործէ իդ 3-5:

^{3*} Ցով. ԺԸ 22:

յազգս Հայոց փայլէին եւ մեք կամեցաք առ ժամանակ մի ցնծալ ի լոյս նոցին եւ ոչ յերկարեցին, այլ ի կէս աւուրց փութապէս վախճանեցին¹⁹ եւ այսպիսի աւլինակաւ յաշխարէէս²⁰ ելին:

Իսկ լուսափայլ մանուկն Գրիգորիս եղբայր Յուսկանն, երէց քան զնա, գեղաղէշ դիմաւուք եւ բարձր հասակաւ: Հնգետասանմեայ կոչեցեալ յեպիսկոպոսութիւն աղուանից աշխարէին: Մերունական հանճարով եւ սրբասէր վարուք՝ զմեծին Գրիգորի բերելով յինքեան զնմանութիւն հետիոտ ընթացեալ գերկայնածիգ ճանապարհն, ըստ աւրինակի փրկչին մերոյ Յիսուսի՝ ճշմարտապէս անաւթ ընտրութեան գտեալ փառացն Աստուծոյ, ըստ երանելոյն Պաւղոսի՝ կրել զանուն նորա առաջի խուժադուժ ազգաց քարոզութեամբ Բանին կենաց արիաբար ի մարտ մտեալ ընդդէմ բռնութեան բանսարկուին՝ բոլորապուղ զինքն մատուցանելով պատարագ ընդունելի ի Հոտ անուշից Տեառն: Այսպէս եւ ըստ այսմ աւրինակի, յորժամ եհաս յաշխարհն յայն եւ յանդիման եղեւ թագաւորին նոցա, զճշմարիտ վարդապետութիւն ի կիր արկանէր եւ ջերմեռանդ սիրով քարոզէր նոցա զԱւետարանն Քրիստոսի:

Եւ զի նոքա էին յառաջ հաւատացեալ քարոզութեամբ սուրբ առաքելոցն եղիշէի, Եւստաթիչ: Եւ գարձեալ վերստին ի նոյն մոլորութիւն էին խոտորեալք²¹: Վասն որոյ զյեղեղուկ բարս եւ զդիւափիոփին, որպէս զգործէին ստացեալ, այլ եւ յելուզակաց արշաւանաց միշտ պարապեալք էին: Վասն որոյ թէպէտ եւ զառաջինն ընկալան զբան վարդապետութեան սուրբ հայրապետին: Բայց յորժամ տեսին, թէ հատաւ յոյս շահի նոցա առաւել եւս ի բարկութիւն շարմեցան²²: Վասն զի քարոզէր նոցա մանուկն Գրիգորիս ասելով. ո՛վ մարդիկք, դարձարուք առ Տէր Աստուած ձեր եւ ծաներուք զԱրարիչն եւ զշաստիչն ձեր եւ մի՛ յընդունայութեան ծախէք զշնորհս բանականութեան ձերոյ եւ զհանճար իմաստութեան ձերոյ՝ հաւասարելով անասնոց անմտից, որք ոչ ճանաչեն զԱրարիչն իւրեանց: Այլ գիտասչիք, զի ձեր Տէր գոյ յերկինս, որ կարող է կերակրել զամենեսեան բանիւ զաւրութեան իւրոյ: Որ կեցուցանէ միշտ զկատարեալսն, ըստ հաճոյից կամաց իւրոց, եւ ի հրամանէ նորա կախեալ կան ամենայն եղական բնութիւնք. որ ասէ արեգականն եւ ոչ ծագէ եւ զանձրեւի Հուր փոխարկէ, որ թուէ զբազմութիւն աստեղաց եւ զամենեսեան զնոսա յանուանէ կոչէ, որ ի բոին ունի զշունչ ամենայն կենդանեաց, բանայ եւ ոչ ոք է, որ փակէ, եւ փակէ եւ ոչ ոք է, որ բանայ, որ առնէ զհրաշակերտս եւ զմեծամեծս, որոց ոչ գոյ թիւ, որ փակեաց զծով աւագով եւ զթանձրութիւն հոծ եւ կարծրագոյն խճողեալ երկրի ի վերայ Հոսանուտ եւ լոյծ բնութեան ջուրց հաստատեաց, եւ որպէս կամի, փոխէ զամենայն անհնարինս ի հնարաւորութիւն: Եւ արդ, հարք եւ եղբարք իմ եւ որդիք հաւատոցս Քրիստոսի, լուարուք եւ ի միտ առէք զհրամանս պատուիրանաց Տեառն,

որպէս զի բարի լինիցի ձեզ եւ ողորմութիւն գտչիք ի մարդասիրութեանէ Փրկչին ի դէպ ժամանակի:

Զայս ամենայն, եւ առաւել քան զսոյն, քարոզէր եւ ուսւցանէր սուրբ հայրապետն Գրիգորիս ի մէջ բազմամբոյն ժողովրդեանն աղուանից, յորդորելով զնոսա ի հաւատս եւ կոչելով ի գիտութիւն ճշմարտութեան: Որ թեպէտ եւ զառաջինն տեղի տուեալ ունկնդիր լինէին քարոզութեան սրբոյ հայրապետին, բայց յետոյ հրապոյրս պղտորս եւ գառնացուցիչս արբեալ զսաստկագիրն եւ զտաղտկացուցիչ արկածս խորամանկութեան ի քսու եւ յանաւրէն արանց, որք ստուգապէս վայի են արժանի ըստ մարգարէին, եւ կարծրացուցեալ զսիրտս իւրեանց, որպէս զփարաւոնին եւ զնմանեաց նորին եւ զշարեալ չարացն այնոցիկ ի գարագոյն հաւրէն չարութեան չարապէս չարչարանաւք զշարչարանս սրբոյն հնարէին կատարել զկամս չարաթոյն վիշապին՝ արբանեկին իւրեանց չարութեան, որ հրապուրէր զնոսա յայնափիսի չարութիւն: Եւ զի՞նչ առնէին կամ զի՞նչ զործէին արբանեակք չարին չարացեալքն այնոքիկ: Նորահնար իմն չարի գտակք լինէին՝, զի հանդիսաւոր եւ հոչչակելի չարիս²³ գործեցեն: Եւ գտեալ ի դէպ ինչ չարին խորհուրոյ, որով յագեցուցանեն զախտ զասման իւրեանց, զվայրենի ամեհնութիւնք առաքեաց երիւարաց, որով ստորաքարշ ընթագրութեամբ զկեանս սրբոյն սպառէին՝ յածեցուցանելով ընդլայնանիստ մեծութիւն դաշտին, զի իննամով մանրամասնաբար երկարութեամբ գգեսցի մատաղ եւ փափուկ մարմին սուրբ հովւապետին յորոյ կարմրագոյն արեանն հեղմանէ անբուսածին՝ քարինք վայրացն ծաղկէին եւ թանձրագոյն հողն առոգեալ լինէր, կանաչագեղ բոյսքն ծիրանագոյն ներկանէին եւ խոռուցեալ կոշտք երկրի զալարացեալ միլրալի եւ սքանչելի տեսողաց եւ զարմանալի ամենայն մարդկային բնութեան: Որով Աստուած փառաւորէր եւ հրեշտակը ի բարձունս ուրախանային եւ սուրբ նահատակն շքեղանայր: Եւ զի՞նչ գործէր ի մեծագոյն չարչարանսն յայնոսիկ երջանիկ քահանայապետն եւ ընտրեալն յամենայնի սուրբն Գրիգորիս: Արդարեւ նմանեալ տեառն իւրոյ մեծի քահանայապետին եւ քաջ հովէին՝ աղաւթելով ի վերայ հաւտին իւրոյ եւ զփրկութիւն ոգոց նոցին հայցելով ի Տեառնէ: Եւ այնքան ջերմեռանդն սիրով զգութին²⁴ գորովոյ հաստատուն ունէր, մինչ զի եւ զմահն իւր նոցին պատճառ փրկութեան ըղձանայր լինել: Եւ ի ստորաքարշ լինելն, մինչեւ ի սպառել շնչոյն զայս հայցէր ի Տեառնէ Աստուածոյ, զի մահուամբ նորա նոքա ապրեսցին, մրպէս եւ եղեւն իսկ: Եւ ինդրուածք սուրբ քահանայապետին կատարեցաւ տիրապէս, զի յետոյ եկին ի գիտութիւն ճշմարտութեան:

Հմտ. Հովմ. Ա. 30:

Զի՞ ՆԲՀ:

Եւ զնշխարս սուրբ Հովհապետին իւրեանց փափագանաւք²⁵ խնդրեցին եւ գտեալ պատուեցին փառաւորապէս: Վասն զի յարեաւ յազգէն յայնմանէ թագաւոր բարձպաշտաւն եւ երկիւղած յԱստուծոյ: Եւ խնդիր արարեալ մեծաւ յուսով գտանէր ի գեաւղն Ամարաս մեծասքանչ հանդեսի տաւնախմբելով ամ յամէ զյիշատակ սուրբ Հայրապետին ի փառս Աստուծոյ: Եւ այնպէս յանկ ելեալ աղաւիթք սրբոյն: Եւ փառաւորեցաւ Աստուծ ի փառաւոր մահ փառաւորչին իւրոյ փառաւորեալն յաւիտեանս. ամէն:

Եւ արդ, սոքա չորեքեան շառաւեղք մեծի հաւրն հաւատոց սրբոյն Գրիգորի արփիածագ Լուսաւորչին մերոյ սերեալ սերտութեամբ ի նմանէ ստուգիւ բողբոջք ցանկալիք ոչ միայն ըստ մարմնոյ բեղնաւորեալք բարունակք բարիք, այլ եւ հոգեւոր չնորհացն գոլով պտուղք գովելի երկամբք, միրողք սրբութեան եկ քարոզք ճշմարիտ սիրոյն, քահնայք պատուեալք գերագոյն չնորհիւ եւ բաղձալիք քաղցրուսոյց վարդապետութեամբ, արեգակունք կողմանցն արեւու եւ լուսատուք ի խաւարի նստելոց^{1*}, ցնծութիւնք տրտմեցելոց եւ ժողովողք հաւտից ցրուելոց, Նարդոսք անուշաբուրիչք եւ քրքումք քաղցրատեսիլք, ծաղիկք վայելուչք տանս Թորգումեան եւ ցնծութիւն ազգիս հայկազեան, պարծանք քրիստոնէական եւ պսակք եկեղեցական, միջնորդք խաղաղութեան եւ հաշտեցուցիչք Աստուծոյ ընդ մարդկան, աւծեալք չնորհաւք Հոգոյն Սրբոյ եւ փոխանորդք ճշմարիտ Աւծելոյն՝ լուսաբաշխ ածով աւծանելով զաւծեալսն ամենայն, քանոնք հաւատոյ եւ բարձրացուցիչք եկեղեցոյ, վարդապետք տղայոց եւ դաստիակարք զարգացելոց: Ոմանց կաթն ջամբելով եւ ոմանց՝ հաստատուն կերակուր, ըստ Պաւղոսի^{2*}: Պարիսպք շրջապատ եկեղեցւոյ սրբոյ եւ աշտարակք ամրութեան հաւատոյ ի յերկրի խորանակիցք մարդկան եւ ի յերկինս դասակիցք հրեշտակաց: Նաւատիք ճշմարտութեան եւ նաւահանգիստ ալեկոծելոց: Նաւի եկեղեցւոյ նաւապետք եւ ժողովրդեան Տեառն յարդարիչք: Ամոլք հաւատոյ եւ պարծանք հաւատացելոց: Լիալիր լուսինք եւ աստեղք ջահարորդոք: Չորէքեան չորրեակ թուով, խորհրդականք եւ վայելուչք²⁷, տարերց արարածոց, եւ ըստ տառից տէրունական անուանց: Ըստ վակասին ականց կարգի եւ ըստ գետոցն աղենական, ըստ գորոյ աստուածային անուանցն Հաւը եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ: Որ կապեցայք ի թագ պսակի երրորդութեան գլխոյ:

Եւ արդ, զի՞նչ եւս ասացից, զի տկարանայ զաւրութիւն բանիս առ ի ներբողել ամենայն յամենայնի եւ ընդ ամենայնի ամենեքեան եղեալք,

Եւ զամենեսեան լոլով յամենայնի: Տունկք տենչալիք եւ ծառք արմաւենիք, կերակրաւովք տանս Թորգումեան: Բարունակք ծաղւեալք սիրով սրբութեան: Իմանալի պտղովք զմայլեցուցեալ զգարինս բանաւոր հաւատի սրբութեան յարկի մաւր մեր եկեղեցւոյ: Ամենառատ պարգեւաց բաղխաւոր պատուի ընձեռաւովք, առաքելաշնորհք եւ մարգարէապատիւք պսակաժառանգ^{1*} եւ բրաբիոնազգեացք^{2*}, երկնահանգոյնք եւ վերնակայեանք, սիւնք եկեղեցւոյ եւ խարիսխք հաւատոյ, բարձրացուցիչք մանկանց Սրոնի եւ բարեաց բաշխաւովք մանկանց Սրոնի հաւտին Քրիստոսի, սուրբդ Արիստակէս եւ Վրդանէս, յոյս Յուսիկ եւ սուրբ Գրիգորիս, քառամիակք եւ կրկնազոյգք, կիսաքուեայք^{3*} եւ եռամասնեայք, ընդ միակի յաւդեալք ի լիութիւն աշխարհի լրման, լիացուցիչք լուսով լիապէս: Եղեմարուկն աղբերացն տիպք, ըստ քառող վտակացն յարձակման առ ի զովացումն ծարաւելոց: Չորէքդիմեան կառք զարմանալիք, ըստ հրաշտաեսն Եղեկիէլի: Աթոռք փառաց հրոյ Աստուածութեան: Բարձաւուղ լծոյ Բարձրելոյն կարգաց, յորս հանգչի Աստուածն աստուածոց, փառաւորեայն յամենայնի յաւիտեանս:

Ընդ նոսա եւ մեծն Դանիէլ հայրն ասորի՝ յաւդեալ ի կարգի ի գերաց հաւաքումն, ծերունին պատկառելի եւ երանելին ի հարս նազելի: Որ եւ աշակերտեալ յառաջագոյն Լուսաւորչին մերոյ սրբոյն Գրիգորի եւ յերկարեալ մինչեւ ի խորին ծերութիւն եւ յաւագոյթս հասեալ: Սա ասորի գոլով ազգաւ, ի զատական ազն որոշեալ, բայց համեմատ գոլով սրբոցս ի սրբութեան վարս հաւասարեալ նոցա, ճգնաւորական վարուք յանապատի բնակէր հաճոյացեալ Աստուծոյ մինչ զի մեծասքանչ հրաշք եւ զարմանալի իրս կատարէր ի ձեռն նորա Աստուած: Զի թէ հարկ լինէր նմա ի ձմերայնի ընդ լեռնային վայրս ի ճանապարհ գնալ կամ յափշտակեալ լինէր մալբնով եւ եղեալ ի տեղի, ուր կամէր գնալ սուրբ ծերունին: Եւ կամ վերանայր թանձրութիւն ծեանն ճանապարհէն եւ ցամաքէր երկիրն արտաքոյ սահմանի իւրոյ ի տարածամ ժամու առ ի պատիւ սրբոյն:

Եւ արդ, ի ժամանակին յայնմիկ յոյսն Յուսիկ սուրբ հայրապետն նահատակեալ լինէր գանիւ սաստիկ ի Տիրանայ թագաւորէն հայոց եւ ի կենդանեացն փոխէր յաշխարհ կենդանի վկայն Քրիստոսի:

Եւ սուրբն Դանիէլ յայնմ ժամանակի տակաւին եւս կենդանի գոլով, եւ ճգնէր յանապատին ծերացեալ հասակաւ՝ անմարմնական վարուք ի մարմնի քաղաքավարելով: Եւ վասն հոչակելի ճգնութեան եւ առաքինաւէր վարուցն ածեալ լինէր ի թագաւորէն, զի կացուսցեն զնա յաթոռ հայ-

^{1*} Զիր ՆԲՀ:

^{2*} Զիր ՆԲՀ:

^{3*} Զիր ՆԲՀ:

^{1*} Հմմտ. Խսայի ԽԲ 7:

^{2*} Ա. Կորն. Գ 2:

բապետութեան փոխանակ սրբոյ Յուլիանն: Եւ նա խստագոյն յանդիմանեալ զթագաւորն եւ զսպասաւորս նորա սորբ ծերունին յուշ ածելով զանաստուած գործս նոցա: Ընդ որ զայրացեալ թագաւորն, ոչ տարեալ նախատանացն, հրամայեաց խեղդամահ առնել զերանելին՝ ոչ պատկառելով ի հրեշտակական վարուցն եւ ի վայելուչ դիմացն: զի թէ ընդ փայտ դաւար զայսպիսի անցս անցուցանէին, այսինքն՝ ընդ սուրբն Յուլիան, որ շառաւեղ գոլով սրբոյն Գրիգորի եւ քահանայապետական պատուվ բարձրացեալ եւ ճոխացեալ յաթոռ նորին: Ապա ի սուրբն Դանիէլ, որ ոչ ազգային գոլ ըստ մարմնոյ եւ ոչ աստիճանաւ ի բարձրագոյն աթոռ ժամանեալ զիա՞րդ խնայէին: Ողբացէք երկինք եւ երկիր, ծառք անտառի եւ ծաղիկք²⁸ դաշտի, լերինք եւ բարձունք եւ բոյսք ամենայն զանմտութիւն ազգիս մերոյ, եւս առաւել՝ զթագաւորաց մերոց զանզգամութիւն: Վասն որոյ տայր թագաւորն Տիրան զվրէժն անձամբ յաստիս վճարեալ զպարտս չարեացն ընդ մեծագոյն յամառութեան: Վասն զի մատնեալ եղեւ ի ձեռն պարսից արքային Սարբուռսի Շապհոյ, որ զերկոսին աչսն փորեալ²⁹ զՏիրանայ կուրացոյց զնա՞ առ Հաւատչեայ անտի տանջանացն առեալ զսաստիկ պատուհամն, զի, որպէս ասէ սուրբն Յոհանն³⁰. է որոց աստ ներէ Աստուած չարեացն եւ անդ տանջէ, եւ է, զորս աստ տանջէ եւ անդ, զի մի՛ կարձամիտքն տկարացն ի Հաւատս, այլ Հաստատեացն յուսով առ Աստուած: Եւ արդ, Հնգեքին սոքա ի միասին կարգեալք ըստ պատշաճի եւ պատուեալք ի մէնջ տաւնախմբութեամբ Հնգից զգայութեանց մերոց մաքրութիւն եւ բարեխաւսք միշտ առ Աստուած վասն տաւնողացն զիշատակս իրեանց: Զի որք սիրաբար յուսով տաւնեն զիշատակ Հանդիսաւոր նահատակութեան սրբոցս առանց չարչարանաց պսակակից լինին սրբոցն: Զի տաւնախմբութիւն ի սիրոյ գայ յառաջ եւ սէրն արժանի առնէ Աստուծոյ, զի «Աստուած սէր է, եւ որ կա՛յ ի սէրն Աստուծոյ՝ բնակեալ է յԱստուած եւ Աստուած ի նմա բնակէ»³¹: Եւ արդ, դուք ինձ, ո՞վ աստուածային գլուխք ոչ մի կամ երկու, այլ Հնգեքին ի միասին պատուեալք:

Զսակաւ հիւսուածս բանիցս յանդատիմաց մտացս եւ յանարդասաւոր անձնէ ընկալարուք սիրով, ըստ անարգամեծար ձեր խոնարհութեանդ, թթապէտ եւ ոչ ըստ ամենարժեայ ճոխութեան ձերոյ, այլ ի մէնջ ըստ կարողութեան գուն գործեալ եւ փոխարինեալ ի ձէնջ մաղթեմք բարեխաւսել առ Տէր վասն մեր՝ պարգեւել մեզ զառատ իւր գողորմութիւն յանձնառ եւ յանսպառ բարեաց, զոր դուք վայելէք, զի եւ փշրանաց ձերոց արժանասցուք յամենառատ սեղանոյն, թերևս ի սաստկութենէ սովոյն Հնար լիցի զերծանել: Այլ եւ Հայցեցէք յամենողորմ Տեառնէն մեր աշխարհս՝ խաղաղութիւն, եկեղեցւոյ՝ Հաստատութիւն, մանկանց սորա՝

մաքրութիւն եւ անարատ սրբութիւն, սիրոյ կապակցութիւն եւ անկեղծ միաբանութիւն, վերակացուաց բանաւոր Հաւտից զուղիզ վարս եւ զքարոզութիւն, ժողովրդոց՝ զհաւանութիւն եւ զանդորրութիւն:

Եւ մեք խրախացեալք ի հոգեւոր սեղանոյ ձերոյ, փառաւորեացուք զամենասուրբ երլորդութիւն. զՀայր, եւ զՈրդի եւ զամենասուրբ Հոգին:

Եւ արդ, գիտելի է զժամանակ սրբոցս իշխանութեան. սուրբն Գրիգորի կոր Լուսաւորիչն՝ սմա երեսուն, սուրբն Արխատակէս կրսեր որդին սրբոյն Գրիգորի՝ ամս ութն, սուրբն Վրթանես եղբայր նորին էրէց՝ ամս հնգետասան, սուրբն Յուլիան, որդին Վրթանայ՝ ամս վեց, նոյնպէս եւ սուրբն Գրիգորիս երէց եղբայր Յուլսկանն եկաց կաթողիկոս յաղուանս ամս վեց: Զկնի Յուսկանն եկաց յաթոռ սրբոյն Փառներսէ ի գաւառէն Տարաւնոյ յԱշտիշատայ՝ ամս երեք, սուրբն Ներսէս որդի Աթանազինեայ, որդւոյ Յուսկանն՝ ամս երեսուն եւ չորս: Զկնի տէր Ներսէսի տէր Յուսիկ՝ ամս չորս: Յետ նորա տէր Զաւէն՝ ամս չորս յետ նորա եղբայր իւր տէր Շահակ՝ ամս վեց ի Մանծկերտոյ: Եւ ապա տէր Ասպուրակէս եղբայր Շահակայ եւ Զավէն: այ ամս եւթն եւթն: Եւ ապա սուրբն Իսահակ Պարթեւն ամս հիսուն: Աստ եղեւ զրաւ ցեղի սրբոյն Գրիգորի եւ որդւոց նորա սրբոց եւ թոռանցն, որոց յիշատակն աւրհնութեամբ եղիցի, եւ աղաւթիւք նոցա Տէր մեզ ողորմի եւ հարց եւ եղբարց մեր ամենայնի. Ամէն եւ եղիցի:

ՏԱՐԾՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

1 Յ սրտիւ: 2 Ա նըհանցեալ: 3 ԱԲ բազում: 4 ԱԲ բանծրութեան: 5 Բ յընտրանիւ: 6 Բ այլ եւ: 7 ԱԲ Առիստակէս: 8 ԱԲ ընծիւղեալ: 9 Բ բարոզ: 10 ԱԲ Առիստակէս: 11 ԱԲ անծկացեալ (այսպես և այլուր): 12 Բ ի վեր լուսանցից: 13 Բ զպատուիրան: 14 Ա չիմ եւ զմայլեցար: 15 ԱԲ անգիր: 16 Բ իրը: 17 Բ հրամանէ: 18 Բ չիմ սուրբ: 19 Ա վաղնանցին: 20 Բ յաշխարհէն: 21 Բ խոտորեալ: 22 Բ շարժեցին (ուղղված՝ շարժեցան): 23 Բ չարի: 24 Բ զգոյրն: 25 Ա փափանակ: 26 Բ նստոց: 27 Ա վայելուզ: 28 ԱԲ ծաղիկ: 29 Ա պորեալ: 30 Ա թոհանն:

«Սրբոյն Գրիգորի եւ որդւոց նորա» արռոակալուրյան տարիները, որոնք մասամբ թերված են համաձայն Մովսես Խորենացու (Պատմութիւն, Բ դա, Գ, Ժ) սրբագրելի են ըստ Մ. Արք. Օրմանյանի հաշվարկի. Գրիգոր Լուսավորիչ՝ 302-325 (23), Արխատակէս՝ 325-333 (8), Վրթանես՝ 333-341 (8), Հուսկի՝ 341-347 (8) Փառեն՝ 348-352 (4), Ներսես Մեծ՝ 353-373(20), Շահակ՝ 373-377(4), Զավէն՝ 377-381 (4), Ասպուրակէս՝ 381-386 (5), Սահակ Պարթը՝ 387-436 (49) տես Ազգապատում, Ա, Կ. Պոլիս, 1912, էջ 73-326:

* Ա. Ցովի. Դ 16:

ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ԲԱՆԻՑԻ ՆՈՒԱՍՏԵՎԱՐԴԱՆԱՅ
Ի ՅՈՒԱՆ ՈՒԶՆԵՑԻՆ, Ի ԽՆԴՐՈՅ ՏԵԱՌՈՒ
ՀԱՄԱԶԱՍՊԱՅ ԱՐՀԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ ՀԱՂԲԱՏԱՅ
ԱՌՈՐՈՒԿԲԵՐՆ ՆԱԽԱԴՐՈՒԹԵԱՆ
ՃԱՌԻՍ ՊԱՏԱՍԽԱՆԻ Ե՝

Պայծառ ջահն Արևելից եկեղեցեաց¹, այրն քրիստոսազգեաց Գրիգորիոս, բնախաւասել կամելով զբորբոքումն աստեղաձեւ ցոլմանցդ, որ գործի յաճախ ի յաւդ այդը, ոչ այլ ինչ ասաց պատճառ, քան² թէ հողմն վերնաշարժ ասէ անցանէ ի ներքո թանձր եւ ցուրտ աւգոյ, որ լինի մերձ առ երկիր եւ ջուր: Եւ նիգ եղեալ տանի շփէ ընդ յատակ եւ ջերմ աւգոյ մերձ յարփին, եւ յայնմանէ ճապաղին փայլատակմունք լուսոյ, զոր կոչեմք աստեղու թոռւցեալ: Որպէս եւ ձերդ՝ Հարկեցցոյց զմիտու մեր հոծ եւ ցրտացեալ. փութայ առ երկին ձգել ի մաքուրն տեղի, առ ի գոյացութիւն աստղանշոյլ բանից, որով բերկրին մանկունք Սիաւնի սրբոյ: Որպէս եւ դու իսկ սովոր ես վեհագոյնդ³ գլուխ վսեմական տանդ Հաղբատայ, յերանի գոլով յաշխարհի: Քանզի չորրորդ մեզ այս գործառնութիւն⁴ եղեալ ի ձէնչ: Յետ խաւելոյն յամենատուրբ Աստուածածինն, որ փառաւրի ի սուրբ ուխտն Հառիճա: Եւ ի Լուսաւորիչն մեր Գրիգոր, եւ ի սուրբ զաւակս նորա, ապա եւ ի յերկրորդ լուսաւորիչն եւ ի Հաստողն հիման հաւատոյ յերջանիկն Ցովհաննէս, պատրիարքն մեծ եւ ի նախահայրն Հայոց Մեծաց: Հրամայեցիք՝ գնել բանս ինչ դրուատից, զի զփառաւորիչն Աստուծոյ եւ զփառաւորեալն ի նմանէ մեծարեսցուք⁶ տաւնիւ: Քանզի որ չարչարանացն Քրիստոսի կցորդ եւ ի յերկինս փառացն հաղորդ ընդ առաւել սուրբսն: Պատշաճ է եւ ի վերայ երկրի տալ նմա զպարտական պատիւն ըստ կարի ընդ ամենայն սուրբսն մեզ ի յաւգուտ եւ ոչ թէ նմա յաւելուած ինչ բարեաց, որ լիով ունի զիւրն յԱստուծոյ: Սակայն մեք յապաղեցաք⁷ զիանն ձեր յոլով անգամ պահանջելով՝ երեսաւք եւ պատուիրանաւ, ի գիր եւ ի բան յաղագս երկու պատճառաց. մի

վասն երկիւղի տկար զմեզ գիտելով եւ անարժան, եւ երկրորդ զի ոչ տեսաք գրով աւանդեալ ըստ կարգի զծնունդն եւ զսնուդն, եւ զքաղաքավարութիւն եւ զգործս առաքինութեան նորա, եթէ որպիսիք էին որք⁸ ածին հասուցին զնա յայնքան բարձրութիւն փառաց. մինչ զի լինել⁹ կաթողիկոս¹⁰ Հայոց մեծաց:

Եւ այսպիսի¹¹ գործ վճարել որ ոչ է վերջնոցս քան թէ առաջնոցն որք յորովայնէ ընտրեցան եւ ի Տեառնէ կոչեցան. եւ ի նմանէ առեալ իշխանութիւն զաւրացանի վերայ ամենայն հակառակամարտ պատերազմողաց: Վասնորոյ առաքեցաք ի գեղն եւ ի սահմանսն, ուստի ասի նա, երկիցս անգամ հարցանել, եւ ո՞չ ինչ աւելի գտաք զրոյցս քան զոր տեղեկացեալ էաք յառաջագոյն ի գրոց կամ ի լրոյ, յետ որոյ եւ¹² քաջալերեալ վստահացաք ի Հոգին Սուրբ որ ի թիկունս հասանէ տկարութեանս¹³ մերոյ, եւ ի չնորհն որ զնայն պսակեաց, զի եւ զմեզ արասցէ ազատ ի պարտուցդ ձեր: Քանզի նոյ եւ ծոր, եւ Դանիէլ, եւ այլք ի սրբոցն, ոչ ազգաբանին յարենէ ծննդոցն եւ ի նախահարց զոր գիշերք եւ Հեշտութիւնք շնորհն՝ այլ յառաքինութենէ անձանց եւ ոչ բովանդակ վարք եւ գործեցեալ սքանչելիք սրբոցն գրեցան որպէս եւ ոչ Քրիստոսին: Ուստի եւ մեզ բաւական համարելի է զսակաւսն ի բազմաց զոր ունին գիրք յիշատակարանաց. եւ զլուրն զիպողական յաւանդութեանց. եւ անդի¹⁴ կազմեցաք բարեբաղդ առագաստի մեծին Ցովհաննու հիւսաք¹⁵ պսակի. որպէս ասէ քաջն Պինդարոս¹⁶ իբրեւ զփունջ մի վարդի ընկենով զայն ի գոզս Կաթուղիկէ եկեղեցոյ, ի փառս անմահ փեսային Աստուծոյ մերոյ Ցիսուսի: Արդ, Հայրն մեր աստուածապարգեւ եւ Հայրապետն փառազգեաց Ցովհաննէս էր, որպէս գիրք պատմագրաց ցուցանեն աշխարհաւ երկուտասաներորդ ի Գուգարաց, գաւառաւ չորրորդ ի Տաշրայ¹⁷, բնակութեամբ ի նշանաւոր գիւղաքաղաքէն¹⁸ Ուժնայ, ի յարենէ ծննդեան յազատ տանէ: Քաջարոյս գոլով մանուկ եւ ուշիմ ի վարժս կրթութեան, հոետորական ուսման եւ փիլիսոփայական արուեստից¹⁹ պարապեալ. զտիս տղայութեան անցուցանէր առ հանճարեղս: Քանզի գոյր յայնժամ այսպիսի ուսման դպրոցք յաշխարհիս Հայոց, եւ Ցունաց եւ Ասորոց ճարտարաց, յաղաքս որոյ առեալ եւ զիմաստափրական անունն կոչմամբ եւ արդեամբ զարդարեալ ամենայն առաքինութեամբ: Երթայր այնուհետեւ եռանդնոտ բնութեամբն ի շարժմանէ Հոգուոյն, առ մեծ ճգնաւորն եւ անուանի վարդապետն Թէոդորոս, Քոթենաւորն կոչեցեալ, որոյ գտանին ասացեալ ճառք ներբողականք ի Ծնունդն Քրիստոսի եւ ի Խաչն աստուածընկալ, խորագոյն մտաւք եւ գտուարիմաց բանիւք²⁰ պաճունեալ. զորոյ սիրեցեալ զփարս սուրբս²¹, խոշորս, եւ պարկեցտս, յանձն առնոյր յաւելուածով: Ընդ որում եւ զփորդն դարգեածեւ զգենոյր ծածկապէս մինչեւ ցկատարումն կենաց իւրոց: Ուսանէր ի նմանէ ըստ հաճոյ կարգին զամենայն

- Աղրյուրներ

A = ՄՄ ձեռ. 993, թ. 740ս-743թ

B = ՄՄ ձեռ. 1518, թ. 170թ-174թ

C = «Արարատ», 1888, էջ 590-603

գիրս Աստուածաշունչս հին եւ նոր մատենից, որովք ընդարձակեալ սրտիւ աճէր խստամբեր վարուք եւ հանճարով գրոց փառաւորեալ յԱստուծոյ եւ ի մարդկանէ:

Քանզի տեսիլք նախագիտութեան եւ շնորհք բժշկութեան տուեալ լինէր նմա ի վերուստ: Զոր տեսեալ հայրն նորա ըստ հոգւոյ տայր նմա կոչել զնա յաստիճանս շնորհաբաշխութեան. ի կատարման հոգեւորական եւ մարմնական հասակին եւ մաւրուաց²² ի կարգ սարկաւագութեան եւ ի պատիւ քահանայութեան, որովք եւ աղբիւրանայր յորդառատ իմաստութեամբ, եւ թարգմանութեամբ եւ մեկնութեամբ գրոց զարդարէր զեկեղեցի եւ միր եւ մաքուր քահանայագործութեամբ հաշտեցուցանէր զԱստուծ ընդ կենդանիս եւ ընդ մեռեալս: Քանզի թէպէտ եւ թագաւոր ոչ գոյր աշխարհիս հայոց յայնմ ժամանակի, այլ ընդ ծառայութեամբ տաճկաց էին, որ կոչին ամիրմումնիք²³, սակայն ի գթութիւնս եղ Տէրն զազգս առաջի նոցա. աղաւթիւք սրբասիրին ծովհաննու, եւ որք ընդ նմա զկամս Աստուծոյ կատարէին ուղղափառ հաւատով եւ խաչաչարչար ճգնութեամբ առ լերամբն որ Սոթից կոչի. Գէորգ վարդապետն սքանչելագործ, եւ Մաթէոս խոտածարակն եւ իւր իսկ վարդապետն եւ այլ բազումք²⁴ խստակրաւնք եւ երկնաթոփչք: Վասն որոյ եւ ի յանցանելն²⁵ ընդ հասակս երիտասարդութեան իրեւ ծաղկեցին նորա ալիք եւ ել համբաւ զնմանէ ընդ ամենայն աշխարհս, եւ փոխեցաւ ի Քրիստոս սուրբ կաթողիկոսն եղիա: ի յազդմանէ խնամոցն Աստուծոյ շարժեցան սիրտք²⁶ բոլորից Հայաստանեայց եկեղեցականաց եւ աշխարհականաց, զՅովհաննէս դնել յաթոռ Առաքելական, զերկորորդն Ուկերերան, զհեզն հոգւով, զբարձրն բանիւ հանճարոյ, զամբիծն աղաւնի, զծմարիտն առաքինի, զմեկնեալն յամենայն իրաց չարաց. զՅովհաննէս զազնուականն քան զամենայն արեւելիայս: Որ եւ զեկեղեցկութիւն հոգւոյն նկարագրէր, գեղազէտ մարմնոյն, զարդարեալ ի հասակ վայելուչ ի չափակցութիւն անդամոց, ի պայծառութիւնն երեսաց, ի գոյն կարմիր եւ սպիտակ վարդից, ի չուք շնորհի եւ ի փառազարդ մաւրուաւք: Դեղձան, խարտեալ եւ աղեքեկ երեւմամբ: Անթերի, լի, եւ կատարեալ մասամբք բարեաց, զոր Աստուծ եւ մարդկի խնդրեն, ներքոյ եւ արտաքոյ. զոր եւ յոլով թախանճանաւք հարկեն զամեներջանիկ թովհան, եւ նստուցանեն յաթոռ սրբոյն Գրիգորի ի կոչմանէ Հոգւոյն, մեծաւ հանդիսիւ եւ աշխարհակոյս բազմութեամբ: Որոց տեսեալ զշնորհն երկնաւոր հանգուցեալ ի նա եւ ինքեանք զմայլեալք ի հոգւոյն եւ բերկրեալք երեսաւք, վկայէին որպէս ի միոչէ բերանոյ, եթէ միաբանեցաւ ընդ նմա աւծումն սրբութեան եւ պարգեւքն վերին: Եւ աւրհնեալք ի յաւծեալ աշոյն, գնացին խնդրութեամբ յիւրաքանչիւր տեղիս:

Իսկ հայրն առաքելական զառաքելականն առեալ շնորհս աստիճանի, զառաքելականն յանձն առնոյր զվաստակ եւ զուղեգնացութիւն, ցու-

ցանէր զինքն ըստ աշխարհի եւ գաւառաց գաւառաց եւ քաղաքաց ուր եւ կարէր ժամանել. հաստատէր զիախտեալսն ի հաւատոց եւ ի գործոց²⁷, քաղէր զփուշն յանցանաց, ի բաց առնոյր զինք եւ զինութ, եւ զքարինս այլանդակ բանից եւ իրաց: Սերմանէր զցորեանն սուլրը, խշտէր զգալձն բուսեալ յայգւոչն տնկեալ ի թագէոսէ եւ ի թարթողիմէէ: Զմշակեալն ի Հաւրէ, եւ ոռոգեալ ի Գրիգորէ, ցանկէր զիրամատեալ տեղիսն. կառուցանէր զանկեալ քարինս յամուր աշտարակէն, վերակացուս յաւրինէր. Հովիւ կացուցանէր, խնամակալս եւ տեսուչս հաստատէր, զգուշանալ հաւտին Տեառն զորս գնեաց ընդ մեծագնի արեանն Աստուծածայնոյ: Բանեղէն եւ ձեռագործ փարախսաւ հաւաքել միշտ, յարաւտս եւ ի ջուրս հանել եւ հանգուցանել: Ծինէր եւ ինքն ի բազում տեղիս եկեղեցիս որպէս եւ յիւրականն աւանի զերկնանմանն խորան, բարի առնելով տանն իւրոյ եւ ընտանեաց, որպէս գայեկաց եւ առաջին խանձարրաց, զի նախ ի պտղոյն վայելեցեն աշխատեալքն ի նա, եւ յորժամ մերձ գային հրաշափառ տաւնքն Տէրունական. Աստուծածյայտնութեան եւ թարութեան, եւ Պէտէկոսէին եւ Վարդապառին, եւ Տիրամաւրն եւ Սրբոյ խաչին, յերեւելի տեղիս երթեալ ժողովեր առ ինքն զիշխանս աշխարհացն՝ աշխարհախումբ բազմութեամբ, եւ նոքաւք կատարէր զլուսաբեր աւուրսն՝ զարդարելով զգեղեցկաղիտակ հասակն հայրապետական զգեստիւք, եւ այնպէս ցուցանէր զինքն²⁸ ի խնդրութեան աւուրսն առ ի ցնծութիւն եւ ի պարծանս փառաց տաւնասէր եւ Քրիստոսասէր ժողովրդեանն, ուր եւ հաւաքէին եւ ի տաճիկ տոհմէ բազումք, ի յաւագ արանց եւ ի զաւրագլխոց, որք եւ զարմացեալ հիանային եղեալ ձեռն ի ծնաւտի՝ երանի տալով աշխարհին, որ այսպիսի ունիցի առաջեալ առ աշխարհակալ սուլթանն Օմար²⁹, զովէին առ նա զայրն փառաւոր, որպէս թէ չէ տեսեալ ակն մադոյ, այնպիսի գեղեցիկ որդի յԱղամայն տոհմէ: Եւ նորա լուեալ եւ ցանկացեալ տեսլեան սրբոյն առաքէ ողոքական բանիւ եւ գրով ի ձեռն գործակալաց դրան իւրոյ զի աշխատ լիցի եւ ցուցցէ նմա զինքն, եւ առցէ ի նմանէ զբոլոր աւգուտ աշխարհին իւրոյ զոր ինչ եւ խնդրեսէ զոր եւ արարն իսկ անյապաղ փութով որպէս Տէրն ի խաչ, եւ լուսաւորիչն մեր ի մէջ աւճիցն, եւ նա ի մէջ թշնամեացն աւճարարոյ եւ չարչարիչ նենդաւոր ազգին իսմայէլի՝ զանձն եղեալ ի վերայ հաւտին իրեւ զհովիւն քաջ:

Իսկ իրեւ լուաւ թագաւորն մերթն մեծի³⁰ քահանայապետին՝ առաքեաց նմա ընդ յառաջ նորա³¹ եւ աղաչեաց, զի այնպէս երեւեցի

^{1*} Տես «Ստեփանօսի Տարօնեցւոյ Ասողկան Պատմութիւն տիեզերական», Բ տպ. Ա. Պետերբուրգ, 1885, էջ 103-104: «Եթովհաննես կարողիկոսի Դրամանակերտցւոյ Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1912, էջ 100-104: Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն հայոց, Երևան, 1961, էջ 67-68:

Նմա, որպէս եւ ի տաւնի աւուրքն յիւրում եկեղեցւո՞ն, եւ զայն եւս կատարէր առանձնացեալ իւրայնովքն³², զգենոյր զպճղնաւորն եւ ի վերայ զվակաս եմիփորոնին, եւ զքողն ծիւնափայլ վարսակալ պսակովն դնէր ի գլուխն եւ մտանէր յարքունիսն, զինեալ խաչանշոյլ եւ ականակուռ գաւազանաւուն, զոր իրբեւ տեսանէր արքայն արքայից ահիւ եւ դողութեամբ լնոյր, եւ քստմնեալ սոսկայր յոտից մինչ ցծայր հերացն, եւ ծածկեալ զերեսն հազիւ կարէր պահել զուշ խելացն, առ ծամանակ մի լուութիւն կալեալ զպալատն արքունի, ապա սրտապնդեալ զինքն սուլտանն բանայր զերեսն իւր եւ հարցանէր ասելով՝ եթէ Քրիստոս քո եւ աշակերտքն իւր զայդ ոչ արարին, զի ի վերայ բնական գեղեցկութեանդ եւ աստուածային շնորհացն ծագեցելոյ ի քեզ՝ յաւելուս պաճուճանաց գոյնս սակաւածամանակայս այնքան, զի ոչ իշխեմք յառնել եւ համբուրել զքեզ։ Ասէ ցնա սուրբ Հայրապետն. Քրիստոսն իմ եւ աշակերտքն իւր նշանաւք փայլէին, եւ մեք, չունելով զայն, այսու երեւեմք պատկառելի տեսողաց եւ յերկիւդ ռամկաց, եւ թէ գայթակղիս միայն տեսցես որպէս եւ իմս։ Եւ նոյն ժամայն արտաքս հանեալ զամենեսեան, տեսանէր ի ներքս զտատակածեւ գլգիւեակն։ Եւ անկեալ յերեսս ողջունէր զնա, եւ շաւշափմամբ ձեռաց գանձէր յինքն աւրհնութիւն ի նմանէ։ Եւ հրաման տայր մերել առաջի նորա զամենայն նեղեալսն, որ ի զաւրուն եւ ընկենուլ յոտս նորա, որ եւ բժշկեալք լինէին շնորհաւք հոգւոյն որ ի սուրբն Աստուծոյ եւ յուսով թագաւորին, զի Աստուծած փառաւորէ զփառաւորիչս իւր։ Եւ ասացեալ թագաւորին՝ եթէ ահա որպէս լուաք վասն Քրիստոսի³³ քո, եւ վասն քո, տեսաք այսաւը աշաւք, եւ ահաւասիկ կամ ի հրամանս քո իբրեւ զորդի զոր ինչ հանոյէ քեզ։ Եւ նորա խնդրեալ ի նմանէ հանել ի վերին աշխարհէս³⁴ հայոց, որք եկեալ են ի յունաց ասէ եւ զրկեն զմեզ ըստ հոգւոյ ի հարցն աւանդից, եւ ըստ մարմնոյ յերկրաւոր ժառանգութեանց։ Իսկ նորա խնդրութեամբ հրաման տուեալ եւ ձեռագրով կնքեալ եւ տուեալ զաւրագլուխս յաւզնականութիւն, եւ եաւթն անդամ ագուեալ զնա յարքունական եւ ի մեծածախ հանդերձից, առաքէ զնա յաշխարհս մեր երեւելի փառաւք եւ բազում զրուատիւք պսակեալ ի յաշխարհակալ գոռոզէն, որպէս զջաւրաբարէլ՝ ի Դարեհէ Պարսից արքայէ։ Եւ զի յայնմ ժամանակի Սմբատ էր կիւրապաղատ³⁵ աշխարհիս Հայոց, ի ձեռն նորա եւ զաւրագլիխն տածկաց հանեալ լինէին յունականք իւրեանց կահիւք եւ կազմածովք յերկիրն ուստի եկալ էին։ Իսկ տէրն թովհաննչս տիրաբար խորհեցեալ առնէ ժողով ի Մանազկերտ գեղաքաղաքն հայոց եկեղեցականաւք եւ ուղղափառ Ասորոց եպիսկոպոսաւք հարիւր վաթսուն հինգ (716) թուականին, եւ նզովեալ զժողովքն Քաղկեդոնի ընդ այլ հերձուածողսն, հաստատէ զողղափառութիւն միաւորական դաւանութեան. Քրիստոսի Աստուծոյ անճառ մարդեղութեանն, մի բնութիւն, մի կամք, մի ներգործութիւն, մի անձնաւորութիւն, մի որդիութիւն, զի ողջ մնասցէ մի Աստուծաւ

ծութիւն եւ մի բնութիւն յերիս անձինս ամենասուրբ երրորդութեան: Նոյնպէս եւ զսոսկալի խորհուրդ պատարագին անխմոր եւ անջուր հաստատեր ըստ առաջելական սահմանադրութեան, եւ պաշտելոյն սրբոյն Դրիգորի եւ որդւոց իւրոց, մինչեւ ի պղտորումն եզրայ անմտութեան, քանզի թէպէտ ոչ բարձաւ բնաւին յազգէս ծշմարիտ կրաւնք այլ ի տեղիս տեղիս թուլացեալ եւ լուծեալ էին զժամանակս ՂԲ. ամաց, վեցից կաթողիկոսաց կացելոց յեզրա մինչեւ ցտէրն թուհան, եւ զի ոչ էին ամենեքեան քաղկեդոնիկք, յայտ անտի է որ մինն սուրբ Ներսէս է շինողն եւ սքանչելագործն որ ի գալ կայսերն Կոստանդիա բարկութեամբ աւերել զաշխարհս Հաճ զնա ողոքական բանիւք եւ Հաղորդելով ընդ նմա վասն գգուշութեան հաւտին, քանզի մատնեաց զնա դրան եպիսկոպոս մի. թէ նախ քան զերկու տարի ժողով արար եւ նզովեաց զժողովն Քաղկեդոնի: Եւ ոմն սուրբ Սահակ է, որ գնաց առ Մահմէտ եւ մեռաւ ի Խառան եւ սքանչելեաւքն, որ եղեւ ցածեաւ բարկութիւն բռնաւորին եւ ոչ եկն յերկիրս: Եւ վերջին կաթողիկոս տէր Եղիայ է, որ չոգաւ յԱղուանս եւ զներսէս կաթողիկոս զԱղուանից զԲակուրն կոչեցեալ եւ զտիկին աշխարհին որբ էին քաղկեդոնիկք խայտառակ մահու դատապարտեաց ձեռնտուութեամբ երկրին եւ ուղղափառ աթոռակալ եղեալ դարձաւ ի Հայս. այլ սակայն երկնաւոր կենդանութեամբն սովաւ ողջացաւ հիւանդացեալ անդամք եկեղեցւոյ եւ բարձաւ միջնորմն որ եւ ի ժամ արձակման ժողովոյն ասէր երանելին հրապարակալուր, եթէ մի ոք համարեսցի զմեզ մարդատեաց եւ անգէտ խորհրդեանն Քրիստոսի. որ զսէրն եւ զխազղութիւն ենթող գանձ եկեղեցւոյ եւ պատկեր աշակերտութեան իւրոյ: Այլ քանզի ճեղքեն ոմանք ի հաւատոց եւ ի ներքոյ վայի մտանեն, եւ ասեն զրաբին որ ի մեզ չար, եւ զլոյսն դնեն խաւար, եւ զմկրտեալսն ի մէնջ կրկին մկրտելով վերստին ի խաչ հանեն զՈրդին Աստուծոյ: Եւ ասելով նոցամեզ անհաւատու, ինքեանք անկանին ի հաւատոց մեզ ինչ ոչ կարելով պակաստուցանել: Զոր աւրինակ թէ ոք զփոյթ եւ զսուր տեսողական կոյր ասէ ինքն է կոյր, որ չէ ի տեսանել զնորա աչեղութիւն, զայնպիսին հալածեցաք մեք իրբ զաւտարս: Խսկ որ հաւատ ունին կատարեալ ի Սուրբ Երրորդութիւն եւ զՔրիստոս Աստուծ խոստովանին միաւորութեամբ Բանին եւ մարմնոյն, եւ զմայրն Տեառն՝ Աստուծածին, եւ յարութեան եւ դատաստանին ակն ունին, այնպիսիք հարք իմ են եւ մարք, քորք եւ եղբարք, ուստերք եւ զստերք, եւ եղիցի ողորմութիւն մեծին Աստուծոյ ի վերայ նոցա եւ մեք եղիցուք նոցունց բարեացն մասնակիցք. եւ արքայութեան հաղորդք:

Եւ զայս ասացեալ աճակեաց զգողովն եւ ինքն դառնայր քարոզութեամբ Աւետարանին յԱյրարատ գաւառ:

Գայր ապա դեսպան ի կայսերէն Յունաց Լեւոնէ իշխան մի մեծ Վասիդ անուն, մեղագրական եւ սպառնալիքաց գրով առ տէր Յոհան: Եւ կետ տալոյ զգիրն հրանդանայր զմահու ցաւն, եւ ոչ կարացին հնարս

դեղոց գտանել յոլովութիւնք բժշկաց. իսկ նորա յուսահատեալ ի կենաց եւ ի բժշկաց ապահնէր յաղաւթս մեծի քահանայապետին, խոստանալով նմա եթէ ապրի այլ ոչ դառնայ առ կայսրն. այլ մնայ առ նմա եւ պաշտէ զամբիծ հաւատս նորա: իսկ սրբոյ առն Աստուծոյ արարեալ աղաւթս եւ եղեալ ձեռն ի վերայ՝ նոյնժամայն առողջանայր, եւ որպէս ի ձեռանէ Աստուծոյ զաւրացեալ կանգնէր, փառաւորելով զԱստուծ եւ զցմարիտ պատկերն իւր զ թուվհաննէս. եւ առեալ ի նմանէ կարզ կրաւնաւորութեան առանձնանայր յայրին որեւ անուամբ նորա կոչեցաւ Հոռոմի այր, եւ նա ունէր ընդ ինքեան զփրկաւէտ փայտն կենաց, մասն ի ճառագյթաւէտ լուսոյն աշխարհաց յաւագ իսաչէն ներկեալ արեամբ Գառինն Աստուծոյ որ բառնայ զմեղս աշխարհի, որ եւ կոչի այժմ Հոռոմ այրի սուրբ նշան եւ փայլէ սքանչելեաւք մեծամեծաւք ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ: Այլ եւ սուրբն եւ հաւատարիմ ծառայն Աստուծոյ Յովհաննէս, շրջէր քրիստոսաբար եւ առաքելարէն ցաւակցութեամբ մանրամասնաշար ընդ ամենայն տեղիս, ի նշանաւորս եւ յաննշանս անձանձիր ուղեգոնացութեամբ հանդէս առնելով կարգաց եւ կրաւնից, Եկեղեցեաց եւ պատաման, եւ քաղաքավարութիւն վանականաց եւ անապատաւորաց, եպիսկոպոսաց եւ երիցանց արանց եւ կանանց. կուսից եւ երիտասարդաց. որք ի քաղաքս եւ յաւանս ի գեաւզս եւ յագարակս, արտաքս Հանէր զեկամուտ յաւելուածն. լոյր զպակասեալսն, կանոնս հաստատէր, ճառս իրատականս յաւրինէր. խաւսէր զնոյնս եւ գրով արձանացուցանէր. մեկնութիւնս պարզ տեսութեամբ ժամակարգութեան եւ աղաւթից սահմանէր գրով եւ բանիւ, դրուատս ներրողենից եւ բանս բերկրանաց յերեւելի տաւնսն գրէր: Յովհաննէս մեծն մեծին ի ծնունդս կանանց համանունն նմանապէս անապատասունն եւ գորշազգեստն, լեռնականն եւ խառնակեացն ընդ աշխարհի, որ իբրեւ զնա իջեալ ի երանց լոււանայր զաղտեղութիւն մաքսաւորաց եւ մեղաւորաց ջրովն, որ խաղայ ի կեանսն յաւիտենից:

զղացաւ խրամն խախտեալ կրաւնից եւ տաւնից, որպէս եւ տաւնն ննդեան եւ թայտնութեան Տեառն եղեալն ի թակովքայ եւ ի Կիւրդէ, որ էս եւ գրեալ է, թէ ի դեկտեմբերի քսան եւ հինգն յիշատակ է Դաւթի արգարէին եւ թակովքայ առաքելոյն, զոր յայլ քաղաքս ծնունդ առնեն, որ սուրբն Յովկաննէս տաւնեաց Համաշխարհական Հանդիսիւ, զկանուալն ի Կիւրդէ, զկնի նսուն ամացն չփոթման, զղացական երգով ասաւալ. Մեղաք յամենայնի եւ զպատուիրանս քո ոչ պահցաք զնսուն ամ, յը խոստովանիմք առ քեզ, մի՛ անտես առներ, այլ գթա ի մեզ Աստուածարցն մերոց:

Խոյս տար յանապատ տեղիս, ծածկէր զանձն ժամանակս ինչ ի Սու-
իցն կոչեցեալ ճգնարան, եւ ապա ի ձիւնատանջ, սառնամանուտ բքա-
արչար մուայլամած լեառն Լեղուարա՝ ծախելով անդ ժամանակս ոչ սա-
ւաւ, մինչ գիտաց եթէ յոլովք՝ ի կարեցուորաց եւ ի կարաւտելոց աշխատ
ինին զցայդ եւ զցերեկ խնդրելով զնա: Որ եւ ապա իջանէր յարեւելից
ուսէ լերինն ի ծործորսն ձորակի միոջ մերձ ի յիւրականն աւան ի յՈւ-
ուն, որպէս մեծն Հեղիսա ի Կարմեղոս լեռնէ^{1*}, առ երաշտութեամբ ցա-
աքեալսն շինէր անդէն մատուռն մի պատարագի եւ նեղագոյն խրճիթս,
չ զոր թողլով բնակել ընդ իւր, քան թէ միով շատանայր պարկետագոյն
ունողոնիւ, համառաւտ վճարելով զկարիս եկելոցն ի սահմանեալ աւուրս
ու ի ժամու: Զինքն Աստուծոյ միայն պարապեցուցանէր խաւսակցութեան
ի իմաստասիրութեան, պահաւք եւ տքնութեամբ խաչեալ կալով առաջի
ճեառն եւ Աստուծոյ, զտիւ եւ զգիշեր, սակաւ ինչ ի թուչնոց զանազանեալ
ակաւապետութեամբն, յանձն առեալ զմանկական խանձարուրսն ճգնու-
թիւն ի ծերունական հասակին անհոգ եղեալ ի հոգոց կաթողիկոսութեան,
ի եղեալ էր նորին ընտրութեամբ ի սուրբ Աթոռն զտէր Դաւիթ, զկնի
ուսան ամի նորա վաստակելոյն ի փրկութիւն հաւտին եւ ի փառս Քրիս-
տոսի Տեառն եւ Աստուծոյ: Որ է աւրչնեալ յաւիտեան:

Յովկաննէս ակն արթուն, որ բաց ունելով միշտ զաչս եւ ի զգասութիւն զականջսն սպասէր գալստեան տանուտեառն յերեկորեայ, ի մէջ իշերի, ի հաւախաւսի, ընդ առաւաւտս, զի ի բաղխելն, խնդութեամբ

ՏԵՇԱՅԻ ԳՐԱԴԱՐԱՆ

բացցէ, եւ ելցէ ընդ նմա ի հովտէ տրտմութեանս յուխտեալն տեղի, որպէս խոստացաւ եթէ՝ «Գամ եւ առնում զծեզ առ իս, զի ուր եսն իցեմ եւ դուք ընդ իս լինիցիք^{1*}»:

Ցովհաննէս ի հնգետասան աշխարհաց Հայաստանեայց երկոտասաներորդ եւ ի մասնէ գուգարացւոցն չորրորդ, եւ վեց հարիւր եւ քսանվեց գաւառաց իշխեցող, եւ ինն հարիւր գաւազանաց կարգաւորիչ³⁶, որ իբրեւ զհնգետասանաւրեայ լուսին ամենաճառագայթ, երկոտասան առաքելոցն համափառ վերնոյն երուսաղէմի քաղաքական, որոյ են դրունք երկոտասան յողջոց մարդարտաց, խուժադուժ գուգարաց համեստացոցիչ, կատարելով զնոսա ի յառաքինութիւն չորից մասանց ի թիւ անմոլար հաւտին իննաընիցն վերաբերին, հարիւրորդին կատարմամբ զինուրական հասակ արիութեամբ զինեալ զհայաստանեայս վեցեկի շարժմամբ: Ցովհաննէս գաւառաւ Տաշրացին, զոր Արամայիս որդին Արամանեկայ³⁷ իւր Շարայի որդւոյ իւրոյ: Եւ անուամբն նորա կոչեցաւ Շիրակ եւ Տաշեր երկիր պարարտ եւ բերի, որ ըստ Յունաց եւ Պարսից լեզուին, չիրն կաթին անունն է, որպէս լինի անդ, քան թէ այլ ուրեք, բազմութիւնք կթեղաց եւ յոլովութիւնք կաթին: Ուր Ցովհաննէս դայեակն եւ դաստիարակն տղայոց Սիհաւնի, բազմացոյց զկաթն բանին եւ մածուցանէր զսիրտս ամենեցուն մակարդով սիրոյ ամենասուրբ Երրորդութեան եւ դարձեալ Տաշիրն, այսինքն՝ տաշեալ եւ հիւսնեալ իրք լսի որպէս եւ են բնակիչք գաւառին ազատք եւ ազատորդիք, ի գեղ գովելի եւ ի հասակ անձնեա զարդարեալք, ո՞չ կոպիտք եւ անտաշք, եւ փանաքիք ոչ միայն ազնիւքն ազգաւ, այլ եւ ուամիկք եւ գեղջուկք, յոր եւ Ցովհաննէս յասել ի հոգեւոր եւ յիմանալի գեղեցկութիւն, հիւսնն ճարտար թեքեալ տապարով հանճարոյն:

Ցովհաննէս ի յԱւճուն գեղջէ, որպէս եւ հարթ հաւասար, անխոչոր եւ անխոր վայրն, հովիտ լայնական եւ ընդարձակ տափարակ, իբրեւ աւծեալ գեղով, եւ հաճոյ աչաց հայելոյ, են եւ ծնունդ տեղւոյն մարդ եւ անսուն բոյսք անդաստանաց իբրեւ, իւղեալք, աւծեալք, եւ մարզեալք զորոյ զբանական զզաւակսն հոգկոր իւղովն աւծանէր, իբր զըմբիչս հանդիսաւորս ընդդէմ աներեւոյթ թշնամույն: Եւ կամ Աւճուն է որպէս եւ այժմ կոչի զի աւճս ունի, թէպէտ եւ հով է տեղիքն, որպէս եւ յաւանդ զրուցածն ասին, թէ վիշապք երկոր երեւեցան անդ, եթէ յայրէ ուստեք, որ կան յանձաւ խրամին, եւ թէ այլ ուստեք եկեալ ապականէին զբազում տեղիս մինչ ի խնամոցն Աստուծոյ ածեալ լինէին առ ընթեր ճգնարանի սրբոյն ընդ զառ ի կող լերին ահագին շաշմամբ սողելով, եւ սուրբն կայր ի խորհրդեան պատարագին, զոր տեսեալ մոնողոնին աղաղակեաց առ նա: Ի խորհրդեան պատարագին, զոր տեսեալ մոնողոնին աղաղակեաց առ նա: Իսկ նորա խաչակնքեալ ընդդէմն զտեղի առնուին, եւ մինչեւ ելեալ ի

յարձակման պատարագին վիմատառեալ արձանացուցանէր զնոսա. կարծրակառոյցք քարինս, որ կան եւ տեսանին մինչեւ ցայսաւր ի ձեւ եւ ի գոյն աւձի ի նշան փառացն Քրիստոսի եւ յիշատակ առն սրբութեան:

Ցովհաննէս ըստ անուան իւրոյ Տեառն հնազանդութիւն. անուանակիրն մեծի աւետարանչին, որ ոչ միայն անուանն հաղորդ, այլ աստիճանին եւ Աստուածաբանութեան, եւ կուսածաղիկ մաքրութեան, նմանապէս ունելով բազմաց եւ փարելի զլանչոն Յիսուսի, սիրելի նորին եւ Որոտումն աշխարհի:

Ցովհաննէս զինուորն Քրիստոսի եւ յաղթող սպառագէնն. կուռ վառեալ զաւրութեամբ հոգւոյն, ո՞չ վայրապար ածելով զպողվատիկն սուսեր, որպէս թէ զհողմս ինչ կոծելով, այլ ի յերեսս հակառակամարտին զկարեւորն խոցութելով, յաջմէ եւ յահեկէ յերեսաց եւ ի թիկանց կուռելով դիաթաւալ կացուցանէր զթշնամիսն, ամենայն ուստեք աչացեալ, ըստ լինգեա հրաշիցն, յաղագս որոյ եւ զբարւոք պատերազմն պատերազմեալ, զընթացսն կատարեալ, զհաւատն ուղղափառութեան յինքն եւ ի հաւտն իւր պահեալ, հանգեաւ խաղաղութեամբ ի նմին անապատի, սնեալ ի բարւոք ծերութեան, ալեւորեալ եւ լի աւուրբք. իբրեւ յողկոյց հասուն ի հնձանն, եւ իբրեւ զցորեան մաքուր ի շտեմարան հաւաքեցաւ ի գերեզման մարմնով, իսկ հոգւովն ի հոգեղինաց դասուցն համբարձեալ առ տէրն տուող յաղթանակաց՝ խնդակցելով նմա բոլոր պարուն երկնից, ընդ յառաջ ընթացեալ եւ կացուցեալ զնա Առաջի Սրբոյ Երրորդութեան ի հոտ անուշից, բարի պտուղ ի յազգէս հողեղինաց զոր եւ ընկալեալ տէրն գգուանաւոք ի գիրկս անձառելի գթութեանն տուեալ նմա զհարիւրաւորն պարգեւս: Շտեմարանէ զնա ի լուսեղին խորանի հաւուն իւրոյ Գրիգորի, մնալով աւուրն հատուցման, տալ նմա ընդ նմանիսն իւր զկեանսն յաւիտենականն եւ այնու կենաւոք անզրուա ուրախութեամբ վայելել զպսակն փառաց, զոր եւ ակն եւ ականջ եւ սիրտ մարդոյ ոչ իմացաւ, զկազմեալն ի ձեռանէ Աստուծոյ ի յանմատչելի լուսոյն^{1*}:

Իսկ շիրիմ յիշատակի նորա եւ ի նմա գանձեալ նշխարք սոկերացն եւ աջն չնորհաբաշխ, որ պահեցաւ ի տեսիլ եւ ի համբոյր կարաւտեալ հաւտին իւրոյ, ներգործէ զնոյն արուեստ եւ զնշանս կենդանութեան, կենդանի գոլով հոգւոյն Աստուծոյ յոսկերս նորա, ապաքինելով զպէսպէս ցաւս եւ զհիւանդութիւնս որոց ոչ գոյ թիւ, զի շինեցաւ յետ ժամանակաց ինչ գեղ մի մերձ ի քնարսն նորա յուսով, որք եւ զնա ունին բժշկարան եւ տեղի պարծանաց, որպէս եւ իւր սեպհական աւանն Ուձուն: Եւ են վանք սքանչելեացն որ առ յինքեանս եւ առ այլս որք տան հանապազորդ երախայրիս պատարագաց ի տեղւոչն, եւ գտանեն զմեծ զողորմութիւն Աստուծոյ բոլոր գաւառաւն եւ բազում եւս հեռաւորք, որում եւ դուք լինի-

1* Ցմբ. Ա. Կորնք. Բ 9:

ցիք բիւրաւոր բարեացն Յովհաննու արժանաւորք, եւ պսակաց նորին տեսողք եւ վայելողք յանզրաւ յաւիտեան:

Տէրդ արիական Համազասպ եւ Հոյակապ սուրբ ուխտդ Հաղբատայ եւ բոլոր լրումն մեծի եւ փոքու Հայաստանեայց եկեղեցւոյ, որոց չնորհաւոր շահեկան շահաւէտ եւ լի բարի պտղով դիպեսցի ձեզ զրուատ նորակերտ բանիս: Եւ մեզ ընդ ձեզ լիցի ողորմութիւն գտանել ի Տեառնէ եւ զորինչ սխալեցաքն քաւութիւն:

Եւ Հաւը եւ Որդուոյ եւ Սուրբ Հոգւոյն փա՛ռք եւ օրհնութիւն գութիւն եւ պատիւ յերիս երեւմունս ի միում բնութեան եւ Աստուածութեան յաւիտեանս եւ յաւիտեանս եւ յաւիտենից յաւիտեանս:

Քրիստոս Աստուած, բարեխաւսութեամբ սրբոյն Յովհաննու մեծի Հայրապետին ողորմեա ամենայն Հաւատացելոց սրբոց:

ՏԱՐԾՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Խորագիր

ԱԿ Ահեկի Ժ եւ Ապրիլ Ժէ. երիցս երանեալ հայրն մեր ի սուրբ հայրապետն Յովհան Խճնացին: Յայտարարութիւն բանից ի նուաստէ վարդանայ, ի խնդրոյ տեառն Համազասպայ Արիի եպիսկոպոսի մեծի Արոռոյն Հաղբատայ առ որ սկիզբն նախադրութեան նախիս պատախանի է: Յայտնութիւն բանից ի նուաստի Վարդանայ...

Բնագիր

1 Ա եկեղեցւոյ: 2 Բ չիմ ժան: 3 Ը վեհագոյն: 4 Վ գործառնութեան: 5 Վ պատրիարքն: 6 Ը մեծադրեսցով: 7 Ը յաղաշեցաֆ: 8 Վ որ: 9 Ը լինիլ: 10 Վ կաբուլիկոս: 11 Վ այնպիսի: 12 Ը չիմ եւ: 13 Ը տկարութեան: 14 Ը անտի: 15 Վ հիւսակ: 16 Ը Պինդորոս: 17 Ը Տաշրոյ: 18 Վ գեղաքաղաքէն: 19 Ը արիեստից: 20 Ը քառիմ: 21 Վ նուրբրս: 22 Վ մուրուացն: 23 Ը Ամեր Մեւմնիմ: 24 Ը քազում: 25 Վ չիմ եւ ի յանցանելն: 26 Վ սիրտ: 27 Վ հաւատոցն եւ ի գործոցն: 28 Ը չիմ եւ այնպէս ... զիմնին: 28 Վ Ռւմար: 30 Վ մեծ: 31 Ը չիմ նորա: 32 Ը իւրայնովին: 33 Ը Քրիստոսին: 34 Ը աշխարհէն: 35 Վ կուրապաղատ: 36 Ը կագաւորիչ: 37 Ը Արմայիս... Արմանեկայ:

Զ

Ի ԲԱՂՋԱՆԱՑ ԲԱՐԵՊԱՇՏ ԹԱԳԱԽՈՐԻՆ ՀԱՅՈՑ

«ԵԹՄՈՅ ԵՒ ՔՐԻՍՏՈՍԱՍԻՐ ՀԱԻՐ ՆՈՐԱ ԲԱՐԵՊԱՇՏ ԻՇԽԱՆԱՑ ԻՇԽԱՆԻՆ՝ ՊԱՐՈՆ ԿՈՍՏԱՆԴԵԱՅ ԴՐՈՒԱՏ ԳՈՎԵՍՏԻ ՊԱՏՄԱԳՐԱԲԱՐ, ԱՍԱՑԵԱԼ ՄԵԾԻՆ ՎԱՐԴԱՆԱՅ ԱՐԵՒԵԼՑԻՈՅ Ի ՍՈՒՐԲ ՀԱՅՐԱՊԵՏՆ ՄԵՐ ՎԱՀՐԱՄ ԳՐԻԳՈՐԻ ՎԿԱՅԱՍԵՐՆ ԵՒ Ի ՅՈՐԴԻՍՆ ԱՊԻՐԱՏԱՅ՝ Ի ՏԵՐ ԳՐԻԳՈՐԻՍՆ ԵՒ Ի ՆԵՐՍԵՍՆ, Ի ԹՈՌՈՒՆՍՆ ՅԵՏԻՆ ՍՐԲՈՅ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱԽՈՐՉԻՆ՝

Կենդանարարն մեր Քրիստոս ի կենսաբեր Աւետարանին կենդանի ձայնիւ արձանացոյց խրատս կենսատու վառելով զլոյս չնորհաց, եթէ զերագին, զոր լուցանեմ ի Հողեղինաց յորդոց Աղամայ՝ վառելով զլոյս չնորհաց իմոց ի բանական հոգիս նոցա որպէս ի պատրոյգս: Դիք զնոսա սիրով ընդունելութեան ի յաշտանակ գովեստի, զի տացէ լոյս ամենեցուն, որոց իշեն ի յանթաքչելի քաղաքին, զոր շինեցի ի վերայ լերանց՝ առաքելոց եւ մարգարէից զեկեղեցի իմ: Եւ այլուր ասէ. «Եղիցին ճրագունք ձեր վառեալք^{1*}», եւ մի թաքուցեալք ի մախանաց: Զոր եւ Պաւոս իմացեալ յորդորեաց զհաւատացեալսն ասելով «ՁՀոգին մի շիջուցանէք^{2*}» նախանձեկով ընդ պատիւ չնորհացն եւ չնորհաւք փառաւորելոցն, քանզի ամենակալ Հոգին ընդ մեզ գոյով եւ առ մեզ մնալով յաւիտենից ներգործէ միշտ յանաւթեն ընտրութեան զաւգուտն եկեղեցւոյ: Որպէս եւ ի նուազեալ ամս դարուց եւ ի յետին աւուրս յայտնի եղեւ լեառն Տեառն եւ տուն Աստուծոյ ի վերայ բանաւոր եւ իմաստուն լերանց, այսինքն՝ Կաթողիկէ եկեղեցիս սուրբ, որոյ հիմն հաստակառոյց եւ գլուխ անկեան կատարման Քրիստոս է, քանզի նա է ներքին եւ վերին, ներսին եւ արտաքին, որ բարձրացաւ յառաքելական եւ ի մարգարէական լերինս եւ միշտ վերանայ յիմաստու եւ յառաքելութիւնս սրբոց: Որ եւ ըստ ոճոյ կարգի պարգեւացն

Աղրյուրներ՝
ՄՄ. ձեռ. 8775, թ. 301ա-315ա

* Պուկ. ԺԲ 36:

2 Ա. Թեսաղ. ե 19:

Աստուծոյ Հայաստանեայց եկեղեցի բարձրացաւ փառաւք ի բարեբեր բլուրս հոգեկիր արանցն Արշակունեաց Գրիգորի սրբոյն եւ Ներսեսի ի քաղցուենոյ արմատոյ բիւրաբեղոն շառաւեղք, ծառք ծաղկաւէտք յանձորելի պտղոյն ծանուցեալք: Աղբիւրք յորդահոսք ի յանսահման ծովէն գետահետեալ Գրիգորէս եւ Ներսէս երկնաւոր պարզեւք եւ աւետիք ցնծութեան ի տունս Աբրահամու, աղբիւրք խնկենեաց ի Կենդուրայ երեւալ ի կուսից քառից, արեւելեան կուսակալք յեռահատած եղերեալ յերկրէ ասիական բաժինք ի կիտուածս մանրամասնեայ զատուցման բնիկ բնաշխարհն Աղուանից, դրունք գարնանայնոյ ի գաւառէն Սիւնեաց երկրորդ կոչեցելոյ: Ամպք ցողաւորք եւ անձեռք ծարակ անդոց: Ի յաւանէն Շար կոչեցեալ, որպէս յիշէ յիշեալն աւրհնութեամբ ի լուսածագ ծնաւղն Գրիգորիսի, Գրիգորէս ի նամակն կորովի, որ առ իշխանն Մամիկոնեան^{1*}, որ խնդրէր ի նմանէ ծառ ի կազմած սեղանոյ պատրաստութեան՝ բնախաւսելով յաղագս գեղաղէշ տնկոյն գիոյ, ուստի շինեցաւ վկայարան սրբոյն Թակորայ, որ առաւել էր, քան զեռակլեան սոճին^{2*}, - զոր սնուցեալ էր կաթամք ինն հազար ոչխարաց, ըստ առասպելականն ցնորից: Քանզի սուրբն Գրիգորիս որդի էր մեծի իշխանին Գրիգորի Մագիստրոսին, որդոյն Վասակայ, որ էր յազգէն Պահաւունոյ ի թոռանց սրբոյն Գրիգորի մեր Լուսաւորչին: Եւ ունէր Մագիստրոսն Գրիգոր ընդձեռամք զիջնի, զԿայէն, զԿեծոն, զորս ետ ի Մաւնոմախն ի Կայսրն Յունաց, եւ առ զդքսութիւն Միջագետաց եւ որդոյն իւրոյ Վասակայ՝ զԱնտիքայ դքսութիւն: Եւ էր նա իշխանն Գրիգոր կատարեալ իմաստասէր: Վասն որոյ եւ ի հոգեշունչ երկունս բանից քարոզութեան իւրոյ ծնանէր ի հաւատս ողջամիտս ի թոնդրակացւոց աղանդոյն աւելի քան զտունս ութ հազարաց, որոց մոլորութեան Սմբատ էր առաջնորդ:

Ի յարմատոյ եւ ի բնութենէ եւ յուսմանէ նորին Գրիգորի մեծի տուաւ եւ ծանուցաւ պատկեշտն Գրիգորիս: Որ յաւազանէն եւ ի ծնողացն կոչեցեալ լինէր Վահրամ, այս է՝ անձեւ, ծնունդ ծովու եւ ամպոյ, այսինքն՝ ջրոյ եւ Հոգոյն, ի յոռոգումն նոնենեաց դրախտին եւ լիոյ անդաստանին Հայաստանեայց եկեղեցւոյ, զոր աւրհնեաց Տէր: Եւ աճեալ զարգանայր իմաստութեամբ եւ հասակաւ ի խնամս այնպիսւոյ Հաւը: Իրբւե զկորիւն առիւծու գեղեցիկս ճեմելով եւ իրը զճագս արծուոյ մեծի ընդարեգակամբ թոչելով մինչեւ ի բուն տիս հասակի առն հաստատելոյ աշխարհական ծեւով ի տեսիլ աշխարհի եւ եկեղեցական զգուշութեամբ, նուրբ եւ զառ ի վեր ճանապարհն ուղեւոր Աստուծոյ եւ մարդկան տեսանելով: Յաղագս որոյ եւ ի կատարման տեսառն Պետրոսի ի Գրիստոս վախ-

ճանիւ ի Սեբաստիայ: Եւ զկնի նորա տեառն Խաչկայ քուերորդւոյն տէր Պետրոսի զամս երեք պաշտելոյն զպատիւ կաթողիկոսութեան մնայր սուրբ Աթոռն անայցու զամս երեք: Վասն որոյ թագաւորն Գագիկ խնդրէ ի կայսերէն թունաց ի Միխայլէն հրաման: Եւ արար ժողով մեծ ի Ծնդաւ եւ մեծաւ թախանձանաւք եղին յԱթոռ սուրբ Լուսաւորչին զհամազգին իւր եւ զհամանմանն առաքինութեամբ եւ զհամաքատակն ի ժամանակի աւծմանն զընտրեալն յորովայնէ զՎահրամ որդին Մագիստրոսի, զոր կոչեցին յարանունաբար աստիճանին փառաց Գրիգորիս, որպէս էրն իսկ իրաւք եւ արդեամբք արթուն Հսկող եւ զուարթուն նմանեալ որդւոցն լուսոյ՝ ազնուական ազգաւ, գեղաղէշ հասակաւ, գեղապանոյց գունով, պատկառելի դիմաւք վայելուչ^{1*} տեսլեամբ, առաքինի հոգով, սուրբ մտաւք, պարկիշտ վարուք, աղբիւրացեալ շնորհաւք, արգասաւոր իմաստիւք, հանոյ աչաց Հայելով, եւ եւս բարւոք տեսանելոյ Տեառն: Յաղագս որոյ եւ ներկս ծաղկերանգս^{2*} առնոյ ի յաւծմանէն ամենայն որպիսութեամբք գեղեցկադիտակ մասանցն բնականաց եւ ստացականաց: Եւ իրբւե զարեգակն ծագեալ ի խոր գիշերի արձակէ զճառագայթս արեւու ընդչորս կողման Հայաստան աշխարհս իրը զթոփիս բրցոյ, ըստ երգոյն: Զհուրն զոր եկն Տէր յերկիր արկանել՝ առաքելով ի քաղագս եւ ի գեաւզս իմաստուն վարդապետաւք եւ հանճարաշատ գրով լույր զայգի Տեառն անուշաբուրիշ հոտով եւ ձայնիւ քաղցրախաւս տատրակաց:

Այլ սակայն մեծախորհուրդ Հայրն մտախորհ լինէր յինքեան վասն կարեաց ինչ եւ կարաւտութեան, զոր տեսանէր յեկեղեցիս մեր բանս բերկրանաց ներրողենից եւ ճառս աստուածաբանութեան եւ պատմութիւնս յիշատակարանաց սրբոց մարտիրոսաց եւ մեկնութիւնս աստուածաշունչ բանից, որ չեւ եւս էր փոխեալ ի մերս: Որպէս մեծարին տաւնք տէրունականք եւ պատուին յիշատակը վկայից եւ առաջնորդեալք լինին բանասէրք եւ ուսումնասէլք: Որ թէպէտ եւ հարկաւորն կայր յամենայնէ այլ ոչ լիհակատար եւ անթերի, զորս նա ոչ կամեցաւ թողուշ այլոց ազգաց պատճառս պարծանաց ունել ինչ աւելի, քան զմեզ: Եւ գիտացեալ, թէ ոչ ոք է այնմ բաւական որպէս զինքն, որ վարժեալ էր ի մանկութենէ հելլէն լեզուաւ եւ գրով: Եւ զայն եւս մտածեալ, եթէ զերկու պսակն փառաց յոյնք առ ինքեանս տարան ի Հայոց մեծաց զկաթողիկոսութիւն եւ զթագաւորութիւն: Գրէ յարեւելս ճեռնազրել զազդակականն իւր զուլըն Բարսեղ կաթողիկոս, եւ ի տեղի իւր թողու զԴէորդ վարդապետն իւր եւ ինքն զանխլաբար գնաց ի Սեաւ լեառն եւ անցանէ ի Միջագետս ի Տրուայ վասն, որ հաւը իւրոյ շինեալ էր եւ տայ ի դպրոցս զերկուս որդիսն մեծի իշխանին Ապիրատայ, որ էր որդի քեռ իւրոյ զնոսա անդ ի յուսումն տայ

^{1*} Տե՛ս Գրիգոր Մագիստրոսի բղբերը, աշխատ. Կ. Կոստանեանց, Ալեքսանդրապոլ,

1910, էջ 219-221:

^{2*} շինոյ, ուղղումն ըստ՝ Մագիստրոսի բղբերը, էջ 219

^{1*} վայելուշ:

^{2*} ծաղկերանկ:

զրիգորիս եւ զներսէս, որ էին քաջաբոյս մանկունք կայտառք եւ ուշիմք, հլուք եւ մտառուք: Եւ ինքն զխարիսի յուսոյն յերկինս եղեալ յանձն առնոյր զպատուանդան ոտիցն Աստուծոյ զերկիր կոփել ոչ սմբայանձն առնոյր զպատուանդան ոտիցն յերկիր կոփել ոչ սմբայաց երիւարաց, այլ քրիստոսահագոյց առաքելական հողաթափով ի պատրաստութիւն զարդու Աւետարանին կազմելով զոտսն: Գնայր զերկայնածիգ ճանապարհն հետի յիսուսաբար վաստակեալ ի թագաւորեալ քաղաքն Կոստանդնուպալիս: Եւ հանդիպակեալ անդ ոչ սակաւ փառաց ի թագաւորէն ի պատրիարքէն եւ ի մեծամեծացն եւ առ հասարակ յեկեղեցականցն եւ յաշխարհականաց, յորժամ գիտացին, թէ ով ոք էր նա եւ ճանաչեցին ի պտղոյ շրթանցն զյաւելուած սրտին ծովացելոյ իմաստիցն եւ զարժանաւորութիւն անալիոյ Հոգոյն Սրբոյ իմացան ի նշանացն եւ ի սքանչելեացն, որ գործէին ի նմանէ ի հիւանդս եւ յախտաժէտս աւր ըստ աւրէ, որպէս Աստուծոյ է սեպհական զփառաւորիչս իւր փառաւորել: Վասն որոյ եւ ի գնալն յարքունիսն ընդ առաջ ելանէր սրբոյն պաղատն արքունի հանդերձ թագաւորաւն, եւ զսելին ոսկելին ընձեռելով նմա ուր եւ նստցի սեպհականեալ: Եւ պատրիարքի քաղաքին առաւել եւս շքով եւ մեծարանաւոք ունել յեկեղեցին բոլոր դասուք կղերիկոսաւոք եւ տային խաւել նմա ի խորհուրդ աւուրց տաւնական նոցին իսկ բարբառուովն: Եւ դնէին մատունս ի վերայ բերանոց իւրեանց: Եւ ի զարմացմանէ շնորհաց Հոգւոյն, որ ելանէր ի բերանոյ նորա, եւ հազիւ թէ պարապ տային նմա թարգմանութեան գործոյն, յոր երթալն էին: Եւ էր առաջի նորա արարեալ աննախանձաբար գտուն մատենից եւ դիւանաց գրչաց, յորոց քաղաք զէր զկարեւորն եւ զպիտանացուն իբրեւ զմեղու իմաստուն զմանանայն կենաց, որով թագաւորք եւ ռամիկք բերկրին: Իսկ իբրեւ գիտաց, եթէ աջն յաջողակ աջողեաց նմա զցանկալին իւր, եւ ահա ամենայն ինչ կատարեալ է: Դառնայր անդրէն ծանրաբեռնեալ զշահ վաճառուն լոյր ի նաւու եւ ծովամուխ եղեալ կամեցաւ գնալ յաստուածակոյն երուսալէմ երկրպագել համբուրիւ տնաւրինական տեղեացն, եւ ապա յիւրականն երթալ յազգ եւ յաշխարհ՝ լուու զհաւաքեալ գանձս ի խանութիւն եկեղեցեացն Հայաստանեայց եւ ակն ունել վերջնոյ աւուրն կատարման: Սակայն ի տեսչութենէ վերնոյն առեալ զնաւն հողմոյն տարաւ յեգիպտոս, որպէս եւ զՏէրն ամենայնի թեթեւ ամպով կամքն հայրենի: Նոյնպէս նորագոյն սքանչելեաւք եւ անդ ծանուցեալ լինի անձրեւն՝ իմանալի եւ ճշմարիտ գրիգորիս, քանզի որպէս ի մուտն Տեառն շարժեցան ճեռակաւաղն գրիգորիս եղիպտացոց^{1*}, եւ աստ շարժեալ լինէին ամպք եւ քաղցր եւ ագործքն եղիպտացոց^{1*}, եւ աստ շարժեալ լինէին ամպք եւ քաղցր եւ ապատ անձրեւով առոգեցաւ բոլորն եղիպտոս: Եւ ի սքանչացմանէն յուզի

խնդիր եւ ի խնդրոյն յիշատակի ի խոհեմագոյն արանց բան ի յաւանդութենէ հին զրուցաց մըսըլմանացն ասելով, եթէ ի գալն աստ ի տղայութեան Յիսեայ Կոյս Որդուոյն եղեւ այս եւ այլ ոչ եւս: Եւ ահա կցեալ լինէր բանն աւետիք ի տեսողաց ոմանց, եթէ խալիֆայն Հայոց Մեծաց կայի սահմանս մեր յեզր ծովուն: Եւ հասուցեալ զբանն ի խալիֆայն տաճկաց, որ նստէր անդ յազգէն ալեայ: Եւ նա հրաման տայ ելանել ընդ առաջ նորա: Եւ գնայր ամենայն հրապարակն Մըսրայ ի տեսութիւն նորին: Եւ տեսանէին իբրեւ զուարթունս ի բարձանց իջեալ, քանզի զգեցեալ էին զհանդերձս եկեղեցականս, ըստ աստիճանին պատուոյ: Պատրիարքն սուրբ Գրիգորիս եւ դասք եպիսկոպոսացն եւ քահանայիցն եւ սարկաւագացն եւ դպրացն, որ էին ընդ նմա: Որում երկրպագեալ եւ աւրհնեալք ի նմանէ եւ այնպէս առեալ երեւելի փառաւք ածէին ի քաղաքն, որոյ ելանէր ընդ առաջ եւ խալիֆայն ամենայն բազմութեամբ խառնիճաղանջ ժողվրդամբն: Եւ ըստ արժանուոյն տարեալ նստուցանէին յեկեղեցին եւ առնէին մեծ ուրախութիւն աւուրս բազում քրիստոնէայքն եւ աւտարացեղքն: Եւ աղ. Հէկին զսուրբ Հայրապետն հանապազ ընդ նոսսա լինել եւ մի եւս մտածել զգնալն անտի, որով կետեւ հաճեցաւ. Աստուծած աստ ածել զքեզ: Եւ տային նմա արտաքոյ քաղաքին տեղի վայելուչ եւ բարետեսիլ, ուր շինեաց եկեղեցի եւ վանս բնակութեան: Ուր կեցեալ ժամանակս ինչ լուսաւորէր ողջագուրեալ միսիթարէր զհայադաւան քրիստոնեայն որ անդ: Ուր եւ պատճառս նորա բազմացան հաւաքելով առ նա յամենայն կողմանց: Վասն որոյ ձեռնադրէր նոցա եպիսկոպոս զբոյր որդին իւր, զոր ունէր ընդ ինքեան գրիգոր համանունն իւր եւ հաւասարաշնորհ: Եւ յաւրինէր զտեղին եպիսկոպոսարան եւ զնէր զնա պատրիարք յԱթոռն Մարկոսի Աւետարանչի: Թէպէտ եւ այլք ունէին զաթոռակալութեան պատիւ եւ զիշխանութիւն զպտիք եւ հոռոմք: Այլ նա ի մեր զիմաց զիւր քոյր որդին հաստատեաց ի Հայոց կողմանէ ի փառս եւ ի պատիւ ազգիս մերոյ: Եւ սահմանէր ի մուտս կիւրակէիցն՝ ժողովել յեպիսկոպոսարանն հայադաւան քրիստոնէիցն, որ անդ կանամք եւ որդովք: Եւ յոտն կալով զգիշերն ամենայն հանելով ի զլուխ յաղաւթիւն Աստուծոյ ի պատիւ յուրացելոյն մինչեւ ի ժամ ճաշոյն՝ լսել Աւետարան, եւ տեսանել Պատարագ եւ հաղորդել Մարմնոյ եւ Արեան Որդուոյն Աստուծոյ ըստ առաքելադիր սահմանին, զոր ունէին աշնակերտք նոցա եւ կատարէին եկեալքն յերուսաղէմէ յեգիպտոս, զոր գովէ իմաստունն Փիլոն՝ բժիշկս կոչելով եւ հանգստարարս^{1*}: Եւ այսպիսի կանոնիւ վարժեալ զնոսս սուրբ Լուսաւորիչն երկրորդ հայրապետն Գրիգորիս: Եւ յետ երկուս ամաց գայ յերուսաղէմէ յաշխարհութիւն կայիցու կայիցու անդաւու առոգեցաւ բոլորն եղիպտոս:

1* Զի՞՞ ՆԲՀ:

“Վահրամ” անվան ստուգաբանությունն է:

1* ՏԵ՛Ս Անկանոն գիրք նոր Կտորակարանաց, Վենետիկ, 1898, էջ 62:

1* Համարձեխն է հուն. Յերապեւու ՚ ակնարկում է Փիլոն Երրայիցու «Յաղագ» վարուց կենաց տեսականի կամ Հեսսեանց» աշխատաւոյւնը, տես հետևյալ իրատ. մեջ «Փիլոնի Երրայիցու յաղագ»: Վենետիկ, 1892, էջ 5-32:

սաղէմ եւ լցեալ անդ զբաղձանս կարաւտոյն եւ անտի երթայ ի Միջագետաւ եւ ապա ի Կարմիր վանքն կոչեցեալ առ Տիւրոս լերամբն ի վերայ Եփրատ գետոյն առ մեծ իշխանն Գող Վասիլն, եւ աղաչեցեալ ի նմանէ դադարէ անդ:

Եւ առ ինքն ածեալ զքոյր որդոյ որդիսն իւր գրիգորէս եւ զներսէս, որ բարւոք սնընդեամբ եւ ուսմամբ վարժեալ էին կուսակրաւն քահանայք: Եւս առաւել ի նմանէ լուսաւորեալք եւ հոգիխանեալք եւ անուշահոտեալք ի ինկարեր եւ ի բարէբեղուն¹ հաւրէն, զոր գանձեալ ածէր ընդ ընքեան եւ ղեփեցական հոգովն լուսազարդ եւս եղեալ ի քարտ եւ ի մագաղատ, զոր սփոյէր տարածանէր լնոյր զվիճակեալ հաւտն իւր ի շահէվաճառուն յուսկոյն արաբացւոց զանդրանկացն եկեղեցի զբնակեալ հոգիսն վերինն Երուսալէմի, այսինքն՝ զժողովս բիւրուց Հազարաց մարտիրոսաց: Ածէր եւ հանգուցանէր յեկեղեցիս Հայաստանեայց յիշատակարանաւ պատմութեանցն, վկայական նոցա Հանդիսիցն անծանաւթ գուլով բազմաց ի նոցանէ մինչեւ ցնա, զի զյիշատակս նոցա գիտութեամբ կատարեցուք որպէս ի տուընջեան եւ մի՛ անգիտութեամբ որպէս ի խաւարի:

Վասն որոյ տէրն Գրիգորիս Վկայասէր կոչեցաւ իրաւք եւ անուամբ եւ փառակցութեամբ: Որպէս ասէ մեծն Բասիլիոս, թէ՝ մեծարաւզն վկայից վկայէ առանց արեան եւ չարչարանաց²: Որ թէպէտ առանց արեան, այլ ոչ առանց ճգնութեան վաստակոց, քանզի աշխատ արար զմարմինն կարաւտութեամբ հեշտալեաց եւ քրտնաչարչար՝ կասկածելի երկիւլի ընդ ծով եւ ընդ ցամաք: Եւ յընթեռուուլն զներքին եւ զարտաքին զգայութիւնս աշխատեալ ի յընտրելն եւ ի գրելն աննիրենի եւ անքուն աչաւք իմանալեաց եւ զգալեաց: Վասն որոյ եւ արդար է պսակն, զոր տացէ նմա Տէր, արդարն Դատաւոր: Այլ որ ի սիրտ նորա ազդեաց մարդարէաբար զժամանակ ելլից իւրոյ ի մարմնոյ աստի եւ լինել ընդ Աստուծոյ ի դաս սրբոցն: Եւ առաքեաց առ տէրն Բարսեղ ի յԱնի աղաչանաւք, զի եկեսցէ եւ յուղարկեսցէ զնա առ Քրիստոս, զոր եւ արարն իսկ անյապաղ փութով: Վասն յուսոյ վերջին ալրհնութեան զցայրգ եւ զցերեկ վաստակեալ գայր: Եւ գտանէ զնա ի մահին հիւանդութեան փառաւորելով զԱստուած եւ նովաւ աւրհնելով զկաթողիկոսն Բարսեղ եւ զձեռնառուն որդիսն Սրոնի զ Գրիգորէս եւ զներսէս: Մարդարէանալով նոցա ըստ կարգի ժառանգել զսուրբ Աթոռն, զորս յանձն առնէ Աստուծոյ եւ տեառն

Բարսղի: Եւ ինքն տէր Գրիգորիս Վկայասէրն փոխի ի մահուանէ ի կեանս. աստի անդ յաշխատանաց՝ ի հանգիստն, ի խաւարէ՝ ի լոյսն, յերկրէս՝ ի յերկինս, յաղցաւոր կենացն՝ յանանց ուրախութիւնսն, յանցաւորէս՝ ի մշտնջենաւորն, ի փոփոխականացն՝ յանփոփոխ բարիսն, յայսմ լուսոյ արեգականս՝ ի պայծառ լոյսն աստուածային: Է ստոյդ վկայած յաստուածաբան վարդապետաց, որ տաւնասէրն չէ զրկած ի պսակաց մարտիրոսաց այլ է հաղորդ նոցին փառաց առանց մահու եւ տանջանաց³:

Որպէս եւ էր սուրբ Հայրապետն Գրիգորիս գհաւատն պահեալ, զքահանայութիւն ծաղկեցուցեալ, զվարդապետութիւն աճեցուցեալ զհայրապետութիւն բարձրացուցեալ: Յաղագս որոյ ընդ այսքանեաց քանքարաց աճեցման մեծապէս համարձակութեամբ ի համբոյր սիրոյ զԱստուած տեսեալ, ի Հաւրէ Հայրական գթով ընկալեալ, ի յՈրդւոյ որդիական սիրովն լցեալ, եւ յամենասուրբ Հոգւոյն ինսամով գրդեալ եւ միխիթարեալ, հաւատարիմ եւ իմաստուն տնտես կոչեցեալ եւ ի վերայ ամենայն գոյից տէրունեացն կացուցեալ:

Հայրապետն ի հայրապետուն դասաւորեալ, վարդապետն՝ ի վարդապետուն, վկայասէրն ի վկայսն յաւելեալ եւ անասելի փառաց հանդիպեալ, անպատմելին սիրով սիրեցեալ, համբուրեալ եւ ողջագուրեալ, պատուեալ եւ մեծարեալ, կայ եւ մնայ պսակին փառաց եւ փոխարինացն մեծի յաղթանակին ի լրման աւուրն վերջնոյ: Խսկ մաշեալ մարմինն տեւեական ի յորբէնին յինաց յիսնակացն ի տրէ ամիս յաւուրն եւթներորդի հանգստեանն Աստուծոյ հանգչի ի հող կարմրացեալ ի ներկս Հոգւոյն Սրբոյ, ի Կարմիր վանքն դնի ի տապանի, ի տանի վերացմանն Եղիայի եւ յիշատակի Երեմիայ մարդարէի: ԶՀոգին սուրբ առեալ ի Պենդակոստէին մարմնով եւ արեամբ Տեառն յաւուր հիմնարկութեան երկնի եւ երկրի եւ ննջէ ի սրբեալ եւ յաւրհնեալ աւր շաբաթու Երեմիայի տաւնին, եւ ամփոփի թաղմամբ եղիական կիրակին՝ կեցեալ յԱթոռն հայրապետական եւ ի ըշագայութենէն ամս քառասուն:

Ամփոփեալ անարատ ձեռամբ ողջախոհին թովսէփայ եւ սեպհականեալ զաւակացն եփերմի եւ Մանասէի: Բարսղի ասեմ եւ հայրամոն² որդոցն Գրիգորիսի եւ ներսեսի սրբոց:

Քանզի ըստ պատուիրելոյ հաւրն մեծի ոչ արարին զկոծն մեծ յերկայն աւուրս իշխանն իշխանաց Վասիլ եւ ամենայն ազգատունկն Հայոց, եւ այլ եւս պատճառ, զի յամբառնալն Եղիայի մնայր Եղիսէոս կրկին Հոգովի սրբազանն Բասիլիոս, որ մաշկեկաւ խրատու հաւրն եւ երկուրեակ

¹ Զի՞ ՆԲՀ:

«Որ վկայսն պատուէ՝ վկայէ առանց չարչարանաց, առանց զանի եւ բանտի», ս. Բարսի Կեսարացի. տես Կարողիկե բղոց խմբագիր մեկնուրյան մեջ. ՄՄ ձեռ.

5787, թ. 223թ:

² Զի՞ ՆԲՀ:

¹ Ակնարկում է ս. Բարսի Կեսարացու «Ի մայր որդուոցն Զերեբեայ» նաոը, ՄՄ. ձեռ. 436, թ. 206թ:

² Զի՞ ՆԲՀ:

Հոգեւոր որդոցն ի Հոգին Սրբոյ զաւրացելոց հարկանէր զխռովութիւն յորձանացն ջուրց, որք էին փորձութիւնք ուղիղից եւ պատճառք բաժանման Աթոռոյ սրբոյն Գրիգորի ի Միջագէտս ի Հէնի եւ ի Մարաշ, Սարգիս ուն եւ Թէոդորոս եւ Պաւլոս Վարագեցին, զորս խափանեալ միապէտէր զառաքելականն գահ՝ մնալով ի տեղւոջն ակն ունէր յողջոյն երթալոյ սրբոյ գերեզմանին Քրիստոսի:

Հրաւիրէր ի տաւն Վարդավառին զեպիսկոպոսունսն, եւ նախ ձեռնադրէր տէր սուրբ Աթոռոյն զ Գրիգորիս, որ թէպէտ յերուսաղէմ ոչ եթող զնա աւրհասն դիպուածոյն, սակայն զկնի որոգայթին ապրեալ լինէր մինչեւ զառեալ աւրհնութիւնն տայր կոչմամբ երկնաւոր շնորհին ի վերայ նկատեալ պայազատին Գրիգորի, եւ ապա հանգչէր յաւելեալ ի հարս իւր, զորոյ զմարմինն դիպարդեալ եղին ի տապանի արժանաժառանգ զաւակըն հարցն սրբոց փոյսանակ սրբավայելուչ որդիքն, որ ըստ մարգարէաբար աւրհնութեան տեառն Գրիգորիսի Վկայասիրի վկայելոյն, ըստ կարգի յաջորդեցին զառաքելական Աթոռ: Որք եւ ըստ անուատեսակ շրջագայութեան ժամանակաց շուրջ եկեալ տեղւոջէ ի տեղիս յայլս եւ ի Շուղըն կոչեցեալ դղեակ, մինչեւ ըստ յառաջատես ակնարկելոյն ի բարձանց սիւն ամպոյն եւ Հորոյն Հոգին Սուրբ Հովանին Հայաստանեայց նորոյս Խարայէղի բեսելիելեան տապանակաւ Աթոռոյն Թաղէսոի գայր եւ զտեղի առոնոյր ի նախասահմանեալն յԱստուծոյ վայր բնակութեան ի Հոռոմականն կոչեցեալ Կըլայ: Ուր եւ կայացան կառեաւ եւ հաստատեցաւ Հայոց Մեծաց դիտանոց եւ կաթողիկոսարան՝ ասելով շնորհի Աթոռոյն զդաւաթեան նուագն, թէ՝ «ի սմա բնակեցայց, զի հաճեցայ ընդ սա^{1*}»: Վասն որոյ ընդարձակեալ շինեցաւ եւ գեղապաճոյն զարդարեցաւ յոդնակերպ շինուածով բարձրաբերձ եւ հոյակապ խորանն սուրբ, նշանաւոր զարդուք գունագեղեալ՝ զգալի եւ իմանալի փառաւորեցաւ յերկուց ամլոցն հաւատոյ, որպէս եւ ի Հոռմելայ՝ մեծն Հոռմէ, զկնի իլիոնական պատերազմին ի վեցերորդ հատածի եւրոպիոյ ի Լատինայն կոչեցելում: Որպէս եւ համափառն նմին մայրն մեր հաւատոյ եւ Հոռմանուն Հոռոմլայ: Տեղի յարկի Տեառն Աստուծոյ եւ Աթոռ Թաղէսոի եւ Բարդուղիմեայ, որպէս եւ նա Պետրոսի եւ Պաւլոսի, նա յԵւրոպիայ, յիտալիայ եւ ի Լատինի կայ, եւ մերս յասիականն Գերմանիկէ յերի կալով Միջագետաց եւ Ասորեստանի՝ միաձոյլ, միատարր: Ունելով ի թիկանց անձաւս լերին իբրեւ զնետ մի ընտիր յարեւմտից եկեալ երեքսայրի սլաքաւ ի ժայռ խրամին երկուց գետոց Եփրատայ եւ Փարագման ասացելոյն: Եւ որ իբրեւ զբալիստը խոցոտիչ երեւելի եւ աներեւոյթ թշնամեաց սրբագոյն փառաց Աթոռ այնմ, որ նստի ընդ ալբեւմուս ունելով Հայեաց յելս արեւու: Ուստի խաղացեալ գան գետքն եղեմարուխք՝ Տիգրիս եւ Եփրատես՝ առ-

նելով ճանապարհ այնմ, որ նստի յերկինս երկնից ընդ արեւելս եւ գայ յայտնապէս գատաւոր կենդանեաց եւ մեռելոց:

Զորոց զպատէկէրսն լիով ունէին Գրիգորէս եւ Ներսէս՝ անդրանիկէ, աստուածապահ տեղւոյն հիմունք եւ հիմնարկուք, առաջին հարք եւ սկզբնահաւաք:

Անտի սկսեալ դասուց դասագլուխք Հայրապետաց մեռեալք մեղացն եւ կենդանիք Աստուծոյ՝ Յեսու եւ Քաղէք աշխարհաղէտք երկրին աւետեաց եւ եւս վեհագոյն քան զնոսա՝ Մովսէս եւ Ահարոն երիցունք Տեառն, միոյ արգանդի պտուղք եւ միոյ մոր եկեղեցւոյ սնունդք սեպհական, միոյ արեանառուք եւ միոյ Հաւատոյ որդիք Հարազատք, միոյ Հաւատի ծնաւղք Հոգեպէս եւ Հովիւրք ընտարի զմիմեամբք ելեալ եւ ելս առնելով ի բարին: Այլ կրտսերին զաջ ձեռն Հայրենի եւ զաւրհնութիւնն իսահակայ եւ զթակրայ ժառանգել, լինէր յազդ մեծ, քանզի անհոդ եղեալ ի Հայրապետական զբաղանաց մասն բարի ընտրեալ զՄարիամուն նստէր առ ոտսն Յիսուսի՝ անձանձիր բերելով առ ինքն զկաթն եւ զգինի Հնոյ եւ նորոյ ուսման եւ յայնմանէ յարուցեալ երթայր ընդ նմա «ի լեառն զըմուոյ եւ ի բլուրն կընդրկի^{1*}» ի չարչարանաց ընդ վայր եւ ի խորհուրդ աստուածաբանութեանի սենեակ՝ սիրեցելոյն: Ուստի առեալ զստաշխն եւ զկինամոն, քրքում եւ նարդոս, ուղունս, շափիւղայս եւ շարս մարգարտաց, որովք հիւսոյր պասկս ոսկիանկար կիտուածովք ի փառս զարդու կաթողիկէ եկեղեցւոյ, աննենգ խոստովանութիւնս հաւատոյ եւ պարզունակս մեկնութեան տաւնից եւ արարողական աւանդութեանց, կարգաց եւ կրաւնից, անխոտոր ճանապարհ յատկականաց Հայաստանեայց ուղաւորութեան ընդ իմանալի խորս Աստուածաշունչ գրոց: Յոր բանից սրբեալ բժշկէին խըլիսայթեալ սիրտք դրացեաց մերոց քրիստոնէից, որքան գիտութեամբ ողորմէին մեզ որպէս մոլորելոց, որք ի նմանէ լուսաւորեալք երանէին զկարծեցեալ ողորմելիքս եւ առ ինքեանս դարձեալ խղճմտանաւք ափսոսային զանձինս: Այրն փառազարդ փառաւորեալն յԱստուծոյ եւ ի մարդկանէ ներանձնականն ներսէս եւ երկնաքաղաքացի հրեշտակն, որ մաքուր եւ անսխալ վարուք Հոգացեալ ճարտարապետն անձեռագործ խորանին ելանէր խոհականաւուն ի գաւառն Հրեղինաց եւ լուղակ եղեալ կայծակնաբորբոք ի լուսեղէն ծովուն վերնոյ աշխարհին ընդ շաւիզս յափշտակելոյն Պաւլոսի մինչեւ յերրորդ երկինս: Եւ Դիոնիսիայ Արիսպագացւոյ եւս պարզագոյնս եւ համառաւուս բերէր ի խոնարհ զկարգս դասուց եւ զանուանս նոցա, զթիւ զարդուն եւ վայելչական աւրհնաբանութիւն յայտնաբանութեամբն Հանդերձ երեքբերեան Աստուածութեան երրորդական քահանայապետութիւնքն երիցս եռակի թու-

1* Երգ Դ 6:

սիմեակ:

ով՝, որոց տաւնս կարգէր փարթամս գըգուելով զնոսա ի ճառս աստուածաբանութեան եւ յերքս շարականաց, զի մի մոռասցին ի մէնջ անդադար բարէխաւսքն վասն մեր եւ միշտ պահապանքն մեր ի տուէ եւ ի գիշերի, որք միջնորդութեամբ իրաց ածին եւ ածեն եւ ածելոց են զամենայն պարգևս աստուածառաքս առ մեզ, եւ զմերս առ նա տանելով զինդրուածս մինչեւ զմեզ իսկ ածեն աւանդաւղքն հոգոց մերոց: Եւ պատերազմաւղքն ընդ այսս չարութեան աւդոյդ, որ ի ներքոյ երկնից ներբողեալն ի գովեստ բանից, եւ ներքսամուտն իմանալի ի նորոց ներամիտն ներսէս, որ ի ստորեւ թողոյր ի գլուխ ժողովրդեանն Աստուծոյ զՏէրն Գրիգորէս զերկը ըորդն Ահարոն եւ ինքն լինէր նմա յաստուածակոյս կողման՝ մտանելով մովմիսաբար յամպն եւ ի մէջն անծանաւթ եւ անհաս արարչութեան Աստուծոյ հնոյն եւ նորոյս, եւ քաղէր, հանէր նիւթս զանազանս ի զարդ եւթանց աւուրց արարչութեան եւ ի հանճարիմաստից քերական եւ ողորկ բանից ի լրումն զարդու տաւնական աւուրց տնաւրինականաց եւ տաւնելի արանց աստուածազանից, շարականս համեղս, չնորհաւորս եւ աստուածաբանս եւ երգս տաղից ի վերայ թեւոց ոտից եղեալ երկոտասանից չափածու եւ կշռական վանկից, կետից եւ ոլորակաց:

Եւ զի՞նչ եւս պիտոյ է ասել զդարձուածս բանից պատասխանեաց եւ զուուծունս առակաց: Եւ կապեալ հանգուցիւք հանճարոյ զհեռաւորս եւ զմերձաւորս՝ արձակելով տարակուսանաց գրով եւ բանիւ, զորս ունի արդ եւս լիով սուրբ եկեղեցի: Եւ ի զաւրութենէ բանից նորա ոյժ առեալ նայապէս լուծանեմք զնմանապէս իննիդրս տարակուսանաց հակառակողաց զրացեաց մերոց քրիստոնէից յուրաքանչիւր պատահմունս շրջագայ ժամանակաց հայրենի գանձուքն փառաւորեալք:

Ներկն գունագեղի զարդ կարգաց եւ կրաւնից գործոց եւ բանից հայրամոնն ներսէս: Որ եւ զկնի հիսուն եւ երեք ամաց պաշտելոյն զուուրք Աթոռն հարազատի նորին տեառն Գրիգորէսի եւ փոխելոյն ի Քրիստոս ի վեց հարիւր եւ ի չորեքտասան թուին առնոյր զվայելչական պատիւ պատրիարքութեան ի կոչմանէ եւ յաւծմանէ Հոգւոյն, քան զոր ճանաչէր, յառաջագոյն սահմանեաց եւ յորովայնէ ընտրեաց եւ ի ծննդենէ հետէ ի շուրք չնորհի հւրոյ եւ ի սնունդ սրբութեան հրաւիրեաց: Եւ ի դէպ ժամու զարդարն հոչակեալ փառաւոր արար ժառանգեցուցանելով նմա զաթոռն փառաց: Զի ի բարձր աստիճանէն եւ յառաքելական անուանէն պատկառելով յանձնն կալցին զպարզեւս Հոգւոյն բխել ի բերանոյ նորա զդրախտն վարդենեաց: Ցաղացս որոյ եւ յաւծմանէ անտի առաւել եւս յորդեալ խաղային վտակք երկնաւոր իմաստից: Եւ ի չնչմանէ հողոյ Հոգւոյն ի նմա գնային գետք ընդ անջրդիս: Ուստի բուսեալ ընկուզեաց պարտէզ եւ որթ գիներեր վերանայր ազգն Ազքանազեան եւ տունս թոր-

գոմայ ի բարէբեր բարունակս արձակելով շառաւեզս ոստոց ի ծովէ մինչեւ ի ծով, ի գետոց մինչեւ ի ծագս աշխարհի: Նաւեանն թեսու երրորդ առաջնորդն իսրայելի յետ Մովսեսի եւ Ահարոնի, երրորդական Աստուածութեան ժուղակաւորն եւ աւետեաց երկրին ժառանգաւորն եւ ժառանգատուն նախանկար ապացոյց մերոյս աջողակ առաջնորդի, նմանատիպ տեառն ներսէսի, որ զկնի երկուց տերանցն՝ Արշակունեաց Գրիգորիսի եւ Գրիգորի թիւ նուիրեալ եւ խորհրդական եւ ժամանակն առաւել եւս իմաստասէր եւ բանաւորական թիւ վեցից հարիւրոց եւ երկուս եւթանց, ըստ ամենակատար արարչութեան Աստուծոյ եւ սրբագոյն հանգստեանն ի հոգի եւ ի մարմին տաճարացեալ, որք առ ինքեանս ձգեցին զտեսիլն սրբոյն Սահակայ եւ զգեցան զնափորտն ծալեալ ի վերայ սրբոյ սեղանոյն արժանապէս հաղորդելով հացին սրբութեան եւ ողկուզին աւրհնութեան գրեալք զոսկեղէն մատեանն ի մաքրափայլ մագաղաթ՝ սրտից իւրեանց, որպէս եւ զանուանսն ի դպրութիւն կենաց ի բաց պատառելով ի յազգէս Հայաստանեաց զնախատին ննջագիր կարգին եւ ազագուն խորշակահար ոստոցն ձիթենեաց՝ տակեացն զպարգեւս Հոգւոյն ի գինս:

Հրաճաշակն մեր Հեղիսան ներգործեալ ի Տեառնէ անաւթն ընտրութեան արիականն ներսէս, որ զտիւ եւ զգիշեր բանայր զբերան իմանալի մտացն եւ ձգէր ի լերանցն Հրեղինաց, այս է՝ յաստուածաշունչ մատենից անաւրագոյն աւղով զկննդանարար չնորհս Հոգւոյն Սրբոյ՝ պատրաստունի քարտ եւ մելեան, ուր գրեալ արձանացուցանէր զբարէբոյս պտուղս կորովատես մտացն, մանաւանդ ի պարապման զգայութեանցն ի գիշերի առնելով զսատար գործոյն միով զպատաւնէիւ, զոր պահէր ի տքնութենէ վառելով զգրագն ի գրել ի Տեառնէ զտուեալն զբանն, եւ շիշուցանել դարձեալ ի հաւաքումն մտացն առ Հոգին շարժողական: Զոր թէ սակաւ մի բռնադատէր զնա բնութիւն ի հանգիստ քնոյ, տեսանէր սպասաւորն, զի ելանէր ի բերանոյ նորա բոց հրոյ փայլատակեալ լուսով վկայելով նմա, թէ ընդ առաքելական աստիճանին ունի եւ զշնորհս լեզուացն հրեղինաց, զոր առեալ աւետարանէր զաւրութեամբ բազմաւ ի բարձրագոյն իշխանութենէն սփոելով չնորհս ի շրթանց, զի աւրհնեսցէ զնա յաւիտենից: Խորախորհուրդն եւ խոնարհամիտն ստւրբն ներսէս, որ զիսոնարհութեան Քրիստոսի զպատմուճանն զարդարեալ զանձամբ լինէր աներկայապէս երանելի եւ արքայութեան երկնից ժառանգաւոր: Ոչ միայն զմարմինն եւ եթ ճգնութեամբ եւ պահաւէ ճնշելով ունէր ի խոնարհութեան, այլ եւ յառաւրեայ մամոնայէ գոյիցն յերկինս գանձէր նոր եւ աւտար աւրինակաւ: Քանզի հաւաքելով զկարաւտեալն ի դղեակ բերդին

^{1*} Տեառն տերանցն. առաջին բառի վրա ուղղման նշան:

^{2*} մագաղատ:

զանխուկ ի բնաւից աղքատացն եւ բազմաց յիւրոց անտի տարածէր զինքն յորս այս յելս դրանն աննշան ձորձով ծածկելով կոխել հրամայէր տառապելոցն ի վերայ պատուական երեսացն՝ ասելով պահապանի դրանն ի նմանէ խրատեալ, եթէ աւտար ոք է եւ վասն մեղաց ցաւոտեալ եւ յուսով է յԱստուած եթէ ի կոխմանէ ոտից ձերոց առողջանայ ի թողութիւն մեղաց: Եւ աղքատացն առեալ զողորմութիւն եւ լցեալ զղմամբ եւ արտասւաւք զսիրոս եւ զերեսս իւրեանց ի լսելն զայն: Անցանէին մի ըստ միոչէ կոխելով եւ ասելով, եթէ Թոյսդ մեր Քրիստոս Աստուած, տուր սմա կատարեալ առողջութիւն եւ թողութիւն յանցանաց ըստ հաւատոց իւրոց ի փառ Քո, ամէն: Եւ եղիցի, այլքն ասէին: Եւ այսպէս առնէր աւր զաւուր եւթնալուսեան շնորհաց ամենասուրբ Հոգուոյն հանգստեանն տէրն ներսէս, ըստ անուանն իւրոյ կոչեցեալն բղխումն շնորհի, զոր յանդաստանս շայեկանս լնոյր առատացեալ, առաւել եւս յելանելն յաստիճան պատրիարքութեան ի թիւն խորհրդական հարիւրոց վեցից եւ երկուց եւթանց այն լիութեամբ լրացեալ ունէր յոգոջ իւրում զհանճար վեցաւրեայ գրոցն, եւ հարիւրաւորն աճման հասակի, ըստ տառից վեցից, որք բերեն զէութիւն անուանն իւրոյ, որովք յաճախ փառաւորեաց զԱստուած՝ ունելով զինքեան զաւրհնութիւն եւ զսրբութիւն աւուրն եւթներորդի: Պաշտեաց զպաշտաւն աթոռոյն ամս եւթն ածելով յաստիճան^{1*} փառաց եւթն եպիսկոպոսունս, որք հոչակաւորք էին անուամբ եւ իրաւք, վարդապետք եւ փիլսոփայք եւ ամենայն առաքինութեամբ զարդարեալք: Եւ ոչ դադարեաց յաւուրոսն յայնոսիկ արկանել զեւթնարփի շնորհս պարգեւին ի սեղանաւորս, ի սիրտս թագաւորաց եւ ռամկաց՝ բանիւ ի լսելիս եւ գրով՝ ընդ աչս խաւսելով ի ներքին մարդն: Եւ ի կատարման երրակի եւթներեկին հանդեաւ ի Քրիստոս Յիսուս յամսեանն հանգստեան ամենասրբուհոյ Աստուածանին յաւոսուսոփի ութն: Յոլովապատիկս առեալ մասունս ութեկի հանդերձելոցն մնացելոց, քան թէ եաւթանց կենցաղումս անցաւորի միայն ոտիւք մատանց հպելով յաստիս: Խսկ զբոլորն գործ եւ զբան ի բաց տարեալ յեաւթանց աստի զանեզրականն ողջունեաց ութերեակ՝ թողլով յերկրի զնիւթ արուսատին ի Կաթողիկէ եկեղեցւոջ զբանս հանճարոյ, զի լուսաւորեսցէ միշտ զորդիս ազգին իւրոյ, որ գալոց են յաշխարհս յանցն իւր ժամանակս որպէս եւ զնշխարս մարմնոյն ի պահպանութիւն յաւիտենից պատրաստեալ աթոռոյն: Ինքն ելանէր բիւրապատիկ բարութեամբ եւ բանակաւք հրեշտակաց ընդ ճանապարհ ամենայն երկրի: Սակայն բազում համարձակութեամբ եւ մեծ խնդութեամբ անցեալ ընդ իշխանութիւնսն խաւարային եւ մտանէր լուսապայծառ թոշակաւք ընդ լուսեղինացն գաւառ ի վերինն երուսաղէմ յազդման եղեալ երեսացն Աստուածոյ: Եւ զհրեշտականն լուսեալ ի նմանէ զձայնն գովեստի հաւատարիմ եւ

իմաստուն տնաւրէն եւ բնաւին ի տէրունեացն տիրաբար արժանի: Դասաւորեալ լինէր մեծն ի մեծամեծ սուրբսն ի խորանս իշխանաց, աթոռոց եւ պակակիր արանց, ընդ ցեղապետն իւր Գրիգոր Լուսաւորիչ եւ ընդ ցեղակիցն իւր Գրիգորիս Վկայասէրն ողջագութեալ եւ փառաւորեալ շնորհակալութեամբ ի հրեղինաց եւ ի հողեղինաց, նուիրական հոգոց բանականց փոխանակ, զի ի նմանէ մեծապէս մեծարեցան ի վերայ երկրի:

Ընդ որս եւ մեզ լիցի մասնաւորիլ ողորմութեամբ ողորմածին Աստուածոյ, հայցողացն եւ յուսով վաստակողացն ի սմա, գթութեամբն Հաւը եւ մարդասիրութեամբն Միածնին իւրոյ եւ պարգեւաւք Միիթարիչ Սուրբ Հոգւոյն ճշմարտի: Որում փա՛ք, իշխանութիւն եւ պատիւ երից դիմացն եւ միում Աստուածութենէն, ի հատածս երեքեան ժամանակաց եւ եւս յանսկիզբն եւ յանվախճան յաւիտեանս յաւիտենից: Յորոյ վերայ ասացէ ամենայն բերան. Ամէն:

^{1*} յաշտիճան:

ՑԱՆԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ

Ա.

- Արել-20, 50, 102, 180:
Արեղ-324:
Արեսողոմ-197:
Արեղենես-127:
Արքահամ (Նահապետ)-20, 67, 74, 87, 88, 94, 102, 126, 145, 157, 174, 193, 211, 269, 306, 307, 310, 324, 326, 327:
Արքահամ գրիչ-222:
Ադամ-10, 25, 27, 30, 33, 34, 35, 67, 87, 91, 102, 124, 140, 179, 180, 182, 192, 222, 234, 262, 263, 267, 272, 273, 274, 325, 355, 363:
Ադամացիներ-317:
Ազգանազան-312, 373:
Աբանա Ալեքսանդրացի-6, 17, 108, 182, 235:
Աբանագինես-304:
Աբենֆ-285, 286:
Ալաններ-317:
Ակիտոփիել-197:
Ակյուղաս-6, 127, 131, 133, 150:
Ահարոն-222, 308, 319, 371, 372:
Ահարոն բարունի ստացող-21:
Անակ-309, 310:
Անահիա Սանահեցի-7, 192:
Անանյանի-227:
Անգեռու (մարգարե) 106:
Անբապյան Փ.-5, 15, 19, 20, 21, 23:
Անի-368:
Անտիոք-364:
Անտոն (անապատական)-108, 245, 318:
Առում Անձնացի-19:
Աղվանի-364:

- Աշտիշատ-304:
Այլարատ-312:
Արարատյան գավառ-357:
Արարատյան լեռ-134:
Արածանի-127:
Արեգակ-18, 29, 34, 46:
Ապոլիմոս-65, 40, 59:
Ասպուրակես-351:
Արամազդ-312:
Արամայիս որդի Արամանեկա-360:
Արես-312:
Արիստակես կաթողիկոս-308, 309, 327, 334, 336, 337, 339, 345, 349, 351:
Արիստոտել-41, 138, 276:
Արմակադես-127:
Արտեմիս-18, 46:
Արտեվան-308:
Արտաշիր Սասանական-308:
Արտավազդ ումն Մանդակութի-309:
Արշակ Մեծ-308:
Արշակ Արշակութի-308:
Արշակութի-312, 314:
Ասորեստան-370:
Աստվածատուր Վանեցի (ստացող)-22:
Աստվածատուր գրիչ (ստացող)-22:
Ամբակում (մարգարե)-139:
Ամարաս-348:
Ամաղեկ-312:
Ամափա Բաղադր-304:
Ապիրատ իշխան-366:
Արես-312:
Արտաշիր-309:
Աքափկոս-204:

Բ

- Բարելոն-90, 102, 125, 127, 132, 160, 312, 344:
Բառնաբաս-220:
Բակի Բաղադր-308:
Բարսեղ Կեսարացի, Բասիլիկոս (Մեծ)-6, 7, 8, 16, 18, 25, 31, 68, 70, 77, 224, 279, 280, 298, 368, 369:
Բարսեղ գրիչ-22:
Բարսեղ Վրդ. (ստացող)-22:
Բարսեղ կաթողիկոս-365, 368, 369:
Բաղդասար արքա բարելացող-342:
Բակուր կաթողիկոս Աղվանից-357:
Բարբուղիմեսոս առաջյալ-310, 355:
Բեդեկ-124:
Բեղդեհեմ-247, 251, 264:
Բեեղզերուղ-240, 242:
Բենիամին-292, 321:
Բեսելիել-224, 370:
Բուգ-130:

Գ

- Գարրիել Իրեշտակապետ-117, 224:
Գայանե-324:
Գառնիկ-320:
Գեղեհոն-312:
Գերմանիկ-370:
Գեղամ (ազգ)-312:
Գետիկ-22:
Գիսանե-312:
Գրիգոր Աստվածաբան-6, 7, 17, 34, 179, 195, 225, 235, 246, 269, 272, 274, 280:
Գրիգոր Նյուսացի-12, 17, 19, 235, 272, 274, 279, 280, 335:
Գրիգոր Նարեկացի-17:
Գրիգոր Լուսավորիչ-20, 21, 26, 33, 243, 285, 297, 306, 307, 309-322, 337, 341, 345, 346, 351, 352, 355, 364, 366, 370, 375:

Գրիգոր գրիչ-22:

- Գրիգորիս-334, 339, 346, 347, 349, 351, 352:
Գրիգոր կազմող-23:
Գրիգոր պատրիկ-320:
Գրիգոր Վկայասեր-20, 364, 366, 367, 368, 369, 370-375:
Գրիգոր Տաթևացի-21:
Գրիգորիս Արշակունի-364, 373:
Գրիգոր Մագիստրոս-364:
Գրիգոր Շին. ծաղկող-23:
Գրիգոր ստացող-22:
Գևորգ Վարդապետ-354, 365:
Գող Վասիլ-368, 369:
Գողգորա-286, 321:
Գոմոր-51, 307, 310:
Գյուտ կաթողիկոս-286:

Դ

- Դարիրա-278:
Դագնե-312:
Դարեհ-356:
Դամիել մարգարե-70, 80, 115, 132, 140, 235, 279, 291, 303, 315, 329, 352:
Դամիել հայրն ասորի-334, 349, 350:
Դավիթ Անհաղը-286:
Դավիթ կաթողիկոս-359:
Դավիթ մարգարե-26, 93, 100, 106, 114, 118, 119, 127, 140, 143, 145, 146, 188, 204, 219, 222, 227, 235, 242, 268, 302, 327, 339, 343:
Դեղեղ-314:
Դեմետր-18, 46:
Դինիսիս Արիսպագի-6, 143, 223, 371:
Դիոկետիանոս կայսր-309:
Դոմետիանոս կայսր-6, 189:

Ե

- Եգանյան -0-23:
 Եգիստոն-42, 44, 92, 125, 126, 131, 132, 152, 280, 315, 366:
 Եղոմ-124, 132:
 Եզեկիա-152:
 Եզեկիել մարգարե-6, 11, 13, 23, 122, 123, 125, 128, 129, 130, 131, 136, 148, 149, 153, 157, 158, 303, 349:
 Եզրաս-129, 327:
 Եզր կաթողիկոս-357:
 Եղիա կաթողիկոս-354, 357:
 Եղիշե առաքյալ-346:
 Եղիշե վարդապետ-7, 9, 26, 88:
 Եղիա մարգարե-45, 140, 211, 306, 319, 328, 329, 359, 369:
 Եղիսե-329, 369:
 Եմավուս-179:
 Երեմիա գրիչ-22:
 Երեմիա մարգարե-51, 61, 86, 125, 126, 129, 132, 133, 134, 259, 329, 344, 369:
 Երուսաղեմ-23, 90, 103, 106, 125, 128, 131, 133, 142, 144, 147, 157, 160, 181, 199, 206, 211, 212, 213, 234, 257, 278, 286, 293, 318, 319, 321, 324, 329, 335, 360, 368, 374:
 Երիբուլ-91:
 Եռմիս (Հերմես)-45:
 Ենով-20, 45, 102, 302:
 Ենովս-102:
 Ելլարա-8:
 Ելովմ-125:
 Եպիփան Կիպրացի-17:
 Եսավ-51:
 Եսրոկ-308:
 Եսայի ծաղկող-21:
 Եսայի Նշեցի-23, 128:

- Եսայի մարգարե-73, 93, 132, 145, 146, 166, 169, 174, 184, 303, 329:
 Եվագր Պոնտացի-6, 10, 45, 70, 144, 156, 199, 210:
 Եվսեբիոս Կեսարացի-6, 191, 278, 279:
 Եմավուս-180:
 Եմրան-308:
 Եվրոպա-8, 204, 370:
 Եվա-28, 33, 72:
 Եվրաղ եղբայր Սոփիի-309:
 Եվստաբեռոս-346:
 Եփրեմ (զավակ Հովսեփի)-369:
 Եփրեմ Ասորի-7, 32, 51, 114, 115, 126, 185:
 Եփրեմի բագավորություն-128, 311:
 Եփրատ-125, 189, 312, 370:
 Եփեսոս-190:
 Եբան-308:

Զ

- Զավեն-351:
 Զաքարիա մարգարե-96, 106, 140, 311:
 Զաքարյաններ-21:
 Զարուղոն-150, 190:
 Զերեղեռոս-189, 211:
 Զեյթոնյան-Ա-23:
 Զենոն կայսր-329:
 Զրվան-18, 46, 160:
 Զորաբարել-311, 312, 356:

Է

- Էմանուէլ-80:

Թ

- Թարենս առաքյալ-178, 181, 297, 309, 310, 355:
 Թաղենս ստացող-21:
 Թակողաբաղսար-141:

- Թամրի Խաթուն ստացող-22:
 Թարշիշ-150:
 Թաղիադի գրիչ-23:
 Թափոր Լեռ-12, 155, 156, 212:
 Թեոփիլոս-310:
 Թեոդորետոս Կյուրացի-124, 156:
 Թոդորոս Քոթենավոր-353:
 Թեոդիխոն-6, 127, 131, 133:
 Թեոդորոս-370:
 Թորոս Դաիր գրիչ-23:
 Թորդան-320, 328, 329, 370:
 Թիֆլիս (Տփղիս)-15, 16, 317:
 Թորգոն-312, 316, 321:
 Թորգոնյան-348:
 Թովմաս առաքյալ-268, 274:

Ի

- Իգնատիոս (Անտիոքացի)-229, 235:
 Իրինեոս (Երինիոս)-11, 12, 235 237:
 Իսրայել-45, 55, 66, 81, 103, 104, 129, 130, 140, 144, 157, 190, 192, 307, 312, 321, 373:
 Իսահակ (նահապետ)-88, 102, 134, 174, 211, 321, 345, 371:
 Իտալիա-370:

Լ

- Լևոն կայսր հունաց-358:
 Լեվիարան-30, 31, 32, 140:
 Լատինի-370:
 Լիրանան-96, 237:
 Լեղուատ լեռ-359:
 Լիկիանոս-309:
 Լուսին-18, 29, 34, 46:
 Лосский В-9, 15, 26:

Խ

- Խաչիկ կաթողիկոս-365:
 Խաչիկյան Լ.-9, 15, 26:
 Խաղտիի-317:

- Խոսրով Անձևացի-171:
 Խոսրով որդի Վաղարշու-308:
 Խոսրով թագավոր-309, 310:
 Խոսրովուհի-309:

Ծ

- Ծար-364:
 Ծնդավ-365:
 Ծուր-102:

Կ

- Կալիստրատոս-35:
 Կարմելոս լեռ-319, 359:
 Կարապետ երեց-22:
 Կայեն-50, 51:
 Կայենարքորդ-20:
 Կարմիր վանի-368, 369:
 Կարմիր ծով-40:
 Կաղրից ծով-308, 317:
 Կեսարիա-309, 310:
 Կապադովկացիներ-310:
 Կյուրեղ Ալեքսանդրացի-7, 17, 124, 126, 156, 235, 274:
 Կյուրեղ Երուսաղեմցի-294, 359:
 Կյուրոս-132, 150:
 Կղարջ-317:
 Կղեմես (Հռոմանցի)-220:
 Կիրակոս Գանձակցի-335, 355:
 Կիրակոս Արևելցի-171:
 Կիլիկիա-15, 21:
 Կըլա (ամոց)-370:
 Կորնքոս-8, 204:
 Կորդոն-317:
 Կոստանդնուպոլիս-276, 366:
 Կոստանդիոս (կայսր)-357:
 Կոստանդիանոս (կայսր)-92, 316, 317, 321:
 Կոստանդիոս Ա. Բարձրաբերդցի Կարող-14, 15, 260:
 Կրոնիդես-318:

Կոռնու-18, 46:
Կովկաս-134:

Հ

Հարեր-308:
Հակոբ արդ. գրիչ-23:
Հակոբ Արճեցի-115:
Հակոբ (նահապետ)-88, 98, 102, 128, 212, 215, 302, 308, 312, 315, 371:
Հակոբ Տյառնեղբայր-321, 344, 359, 364:
Հակոբ Մծրնա Հայրապետ-20, 352:
Համազասպ արքեպիսկ. Հաղբատա-20, 306, 352:
Հարի-286:
Հաղպատ-20:
Հայրապետ Վրդ. ստացող-23:
Հայր մեծ-20, 370:
Հայաստան-310, 324, 365, 366, 371:
Հանես-131:
Համրես-131:
Հեսու Նավե-88, 91, 302, 308, 311, 327, 371, 373:
Հերում թագավոր-14:
Հեփեստոս-18, 46:
Հեփրաղմեր-309:
Հեքոնիա-124, 125, 126, 129:
Հերովդես-237:
Հեն-370:
Հեղի-306:
Հերեն-գյուղ-286:
Հոդիսիմյանի-315:
Հոռմ-14, 316, 321, 370:
Հոռմկա-14:
Հրաշէ-309:
Հնդկաստան-309:
Հոռոմայր-358:
Հոր-27, 98, 120, 133, 152, 170, 242, 242, 250, 251, 329, 353:

Հովհաննես Ավետարանիչ-6, 106, 108, 118, 157, 158, 159, 166, 189, 190, 198, 223, 224, 226, 233, 235, 236, 237, 240, 243, 245, 255, 266, 273:
Հովհաննես գրիչ-23:
Հովհաննես Կոլտիկ-21:
Հովհաննես Մանդակունեցի-286:
Հովհաննես Մկրտիչ-19, 20, 81, 128, 139, 190, 222, 299-305, 321, 329, 338, 358:
Հովհաննես Մկրտիչ եկեղեցի-337:
Հովհան Ուկեբերան-7, 8, 12, 127, 163, 182, 183, 205, 228, 321, 328, 350, 354:
Հովհաննես Երգնկացի-21, 336, 339:
Հովհաննես Սործորեցի-18, 19:
Հովհաննես Ուձնեցի (Օձնեցի)-20, 352, 360, 362:
Հովհաննես Դրասխանակերտցի կարող-355:
Հովակիմ-122, 138:
Հովնաբան-51:
Հովնան-115, 182, 315:
Հովսիա-96, 124, 125, 126:
Հովսեղեկ-337:
Հովսեփ (գեղեցիկ)-126, 211, 237, 302, 369:
Հորդանան-145, 155, 222, 266, 267, 301, 303:
Հուդա Խսկարիովտացի-197, 267:
Հուդա Երկիր-129, 138, 174, 222, 311:
Հուլիս (Ուրացող)-340:
Հուլիսինիս-17:
Հուսիկ-327, 334, 340, 344, 345, 349, 350, 351:
Հիպոլիտոս-235:
Հիսուս Քրիստոս-7, 20, 25, 27, 28, 35, 36, 39, 47, 50, 51, 54, 57, 58, 71, 73, 74, 78, 80, 81, 82, 88, 91, 94, 104,

106, 107, 109, 118, 119, 121, 133, 137, 145, 149, 157, 162, 165, 169, 174, 175, 176, 177, 179, 180, 189, 191, 192, 193, 195, 202, 208, 210, 212, 215, 218, 219, 220, 223, 225, 226, 227, 228, 229, 234, 236, 238, 239, 240, 241, 242, 244, 246, 255, 256, 261, 265, 269, 270, 273, 277, 289, 292, 293, 294, 295, 297, 300, 310, 311, 313, 314, 315, 316, 321, 322, 323, 324, 336, 340, 346, 349, 352, 353, 360, 371, 374:
Հրատ-34:

Ղ

Ղելի-222:

Մ

Մասիս-134:
Մասիութեր-317:
Մարգարե գրիչ-21:
Մարտիրոս գրիչ-23:
Մատթեոս գրիչ-22:
Մարկոս Ավետարանիչ-145:
Մարիամ (կին Գրիգորի Լուսավորչի)-309:
Մարիամ (բույր Ղազարոսի)-66:
Մարիամ Աստվածածին-15, 16, 72, 80, 82, 131, 222, 263, 264, 273, 304, 327, 371:
Մանգնոս-286:
Մանազկերտ-351, 356:
Մանես այլ-337:
Մանաս (զավակ Հովսեփի)-343, 369:
Մարաց աշխարհ-317:
Մանովե-142:
Մանուե-291:
Մատթեոս Ավետարանիչ-145, 166, 168, 367:

Մահմեդ-357:
Մահկանարերդ գավառ-22:
Մամրիք Վերծանող-16:
Մեթոդ(իոն)՝ 237:
Մեծովավանի-23:
Մելքիսեդեկ-107, 222, 301, 302:
Մկրտիչ վրդ. ստացող-23:
Մկրտիչ Մեծովավանեցի-23:
Միքայել Ասորի-115:
Միքայել իրշտակապետ-233, 240, 241, 242, 246,
Միքայել կայսր հունաց-365:
Մովար-124:
Մովսես մարգարե-5, 6, 11, 12, 40, 41, 50, 66, 86, 87, 126, 128, 130, 131, 144, 152, 153, 157, 180, 192, 193, 202, 208, 209, 211, 271, 302, 308, 311, 312, 319, 327, 328, 373:
Մովսես Խորենացի-16:
Մովսես Քերըռող-286:
Մոսկվա-276:
Մոնոմախ-364:
Մուրադյան Կ.-8, 25:
Մըսր-367:
Միջագետ-364, 365, 370:
Մծրին-317:
Մեյնորֆ Ի-221:

Ն

Նարավ-313:
Նարուգոնոսոր-125, 127, 144:
Նարուգարդան-90:
Նարանայել-197:
Ներվաս-189:
Նենմի-327:
Ներսես Մեծ-327:
Ներսես (Շնորհալի)-364, 366, 368, 371, 372:
Ներսես Լամբրոնացի-171:
Ներսես Երեց-23:

Ներսես որդի Աբանագինեա-351:
Ներսես Արշակունի-335:
Նեփաղիմ-189:
Նիկիա-41, 48, 336:
Նիկողեմոս-189, 190, 191, 236:
Նոյ-10, 20, 30, 50, 102, 353:
Նշիրական աշխարհ-317:

Շ

Շապուհ (Սարյուռոս)-350:
Շարա-360:
Շահակ-351:
Շիրակ-360:
Շմավոն-գրիչ-22:
Շուշան-115:

Ո

Ոճողիա-125:
Որոդնես-220:
Ովսէ-140:
Ովսիա-125:

Պ

Պաղեստին-319:
Պատմոս կղզի-6, 190, 236:
Պահլավ (ազգ)-308:
Պահլավունիի-314:
Պարսկաստան-127, 286, 308, 309, 356, 360:
Պելագիոս-17:
Պելոպոնես (Պելեպոնես)-8, 205:
Պետրոս առաքյալ-70, 211, 224, 254, 270, 343, 370:
Պետրոս-280:
Պետրոս կարողիկոս-365:
Պիտորոն-6, 190:
Պլատոն-13, 139, 206, 286:
Պիդատոս-57, 117, 242:
Պինդարոս-353:

Պիսիդոն (Պոսեյդոն)-18, 46, 60:
Պողոս առաքյալ-44, 51, 55, 68, 69, 93, 106, 118, 119, 137, 139, 142, 143, 158, 162, 163, 165, 166, 175, 177, 178, 184, 197, 203, 206, 207, 208, 210, 212, 221, 238, 250, 256, 273, 275, 292, 294, 339, 343, 344, 345, 346, 348, 363, 370, 371:
Պողոս Վարագեցի-370:
Պյութագորաս-207, 286:
Պրոֆյուր-14, 207, 208, 275:
Պողարյան Ն. Արք.-15:
Պոնտոս-308:
Պտղոմեոս արքա-11:

Ռ

Ռահար-102:
Ռաֆել-321:
Ռեբեկա-65, 301, 322:
Ռուբեն-322:

Ս

Սադա-148:
Սաղմանասար-141:
Սառա-322:
Սարգիս գրիչ-23:
Սարդիս կազմող-22:
Սարգիս վրդ-22:
Սահակ սուրբ-357:
Սահակ-280:
Սահակ Պարք-285, 327, 351, 373:
Սեբ-50, 51:
Սեղբաստրոս պապ-34:
Սեմ-308:
Սամեա-125:
Սամսոն-142:
Սամվել-265, 302:
Սենեկերիմ-129, 141:
Սեպուհ լեռ-319:
Սիդոն-124:

Սինա-40, 42, 130, 152, 153, 155, 302, 312:
Սիս-14, 320:
Սիմաքոս-131, 133, 150:
Սիմեոն-223:
Սիմեոն մող-206:
Սիոն-103, 104, 107, 109, 157, 159, 202, 247, 306, 349, 352, 368:
Սյունիի-23:
Սուրբ Անդրեա վանի-20:
Ստեփանոս (Յախավկա)-81, 305:
Ստեփանոս Սյունեցի-7, 144, 152, 154:
Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ-355:

Ստեփանոս Իհն-22:
Ստեփանոս գրիչ-22:
Ստեփանոս ստացող-21:
Սմբատ (Զարեհավանցի)-364:
Սմբատ Կյուրապաղատ-356:
Սողոմե-189:
Սողոմոն-46, 74, 78, 91, 93, 97, 113, 114, 115, 116, 117, 122, 142, 150, 214, 224, 258, 306, 327:
Սորե-354:

Սովիթ-308:
Սուրբն (Եղբայր Գրիգորի)-309:
Սոփոնիա-125:
Սոդոմ-51, 54, 142, 307, 310:
Սուսակիմ-129:
Սրապիոն Ռուհայեցի ստացող-22:

Վ

Վարդան Բարձրաբերդցի-276:
Վարդան գրիչ-22:
Վայգաբոր-321:
Վաղարշապատ-309:
Վաղարշակ-308:
Վահրամ Գրիգորիս Վկայասեր կարող-364, 366:
Վահրամ որդի Մագիստրոսի-364:

Վահագն-18, 46:
Վահան որդի Մանգմոսի-286:
Վասիլի-358:
Վասակ Պահապունի-364:
Վենետիկ-6, 7, 16, 17, 51, 88, 181, 321:
Վերին Նորավան-21:
Վեսպասիանոս (Կայսր)-278:
Վիրապ-298, 310, 314, 315, 326, 328:
Վիեննա-23:
Վրանես կարող-308, 309, 334, 337, 338, 339, 349, 351:

Տ

Տաշյան Հ-23:
Տաշիրի-360:
Տաշրացի-360:
Տանատ-310:
Տարոն-304:
Տարսաին (ստացող)-23:
Տիրան-349, 350:
Տիրացու գրիչ-22:
Տիգրան-308:
Տիգրիս-127, 312, 370:
Տիմանչ-14:
Տյուրոս-124, 368:
Տրդատ-92, 308, 309, 310, 311, 316, 328, 337, 341:
Տրուա վանի-365:
Տիտոս (Կայսր)-278:
Ոգուհի-321:
Ուրիաս-125, 224:

Փ

Փառներսեհ-351:
Փայտակարան-317:
Փարգման-370:
Փիլիպոս առաքյալ-185, 204:
Փիլոն Երրացի-6, 7, 17, 42, 50, 116, 192, 271:

Փորփունատ-204:
Փուա արքա-129, 141:

Ք

Քանան-308:
Քաղկեդոն-286, 356:
Քեղկ քահանայապետ-124:
Քիրամ-224:
Քողեայ-131:
Քյոսեյան Հ.-12, 17, 19, 23:
Քսարաբբստես-130:
Քորեր-312:
Քորպար-122, 127, 303:
Քողաս-127:

Քուռաք-306:

Տ

Օմար-355:
Օտա-310:
Օձուն-360:
Օրմանյան Մ. Արք.-351:

ՑԱՆԿ «ՆՈՐ ԲԱՌԱԳԻՐՔ ՀԱՅԿԱԶԵԱՆ ԼԵԶՈՒԻ» ԲԱՌԱՐԱՆՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԲԱՌԵՐԻ

ազատագործ-124, 228:
ակաւսաճգութիւն-143:
ամպունակ-138:
աշացեալք-151:
անրուսածին-347:
անմահարուղիւն-113:
անդնդակոխ-123:
անդնդաքայլ-159:
անվնասախառն-17, 245:
աստեղակուռ-315:
աստուածամոլի-68, 106, 112, 204,
207, 313:
արարչազոյգն-17, 275:
բարերեղուն-368:
բերկրահամբոյք-335:
բազմեղրարք-166:
բազմապուտ-313:
բազմողկոյզ-28:
բանեղինութիւն-143:
բրաբիոնազգեացք-349:
դիմածածուկ-123:
դիւրայանց-101:
դուլափ-17, 276:
երիզացեալ-17, 271:
բագնախորհուրդ-143
բազակառոյցք-335:
ժառանգատու-124, 373:
լեռնեղէն-118:
խաչակառոյցք-327:
խաւաշուտ-327:
խնդամիտք-198:
խոտաչոր-102:
ծաղկաժամանակ-102:

ծայրունական-207:
կարգափոխութիւնք-152:
կիսաքութայք-349:
կրերշանիկ-324:
համարձակելի-138:
հայրամոյն-369, 372:
հաւաքարան-234:
հողակազմ-142:
հոմափառ-17, 271:
ձագածնեալ-30:
մահագաղափար-183:
մահարուղիւ-113:
մանեկարկուս-326:
մատչողական-118:
յետաստաց-234:
յստակերես-130:
նրաշաւիդ-152:
շատահաննար-207:
շրջանագետ-85:
չարչարակիր-314:
պատժակերպարան-144:
պսակաժառանց-349:
պտղարեղուն-288:
վաղախամուր-100:
վաղամեղ-101:
վիճակարան-296:
տարամատոյց-320:
փոքրանազայք-130:
փորձընտիր-123:
քրտնաչարչար-368:
քրիստոսահագոյց-366:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ	5
Ճ Ա. Ռ Ք.	24
Բ. Ի Տասնարանան աւրէնսն, զոր արարեալէ սուրբ վարդապետն Վարդանան	39
Գ. Եռամեծի սուրբ վարդապետին Վարդանայ՝ ի բանն, որ ասէ.	63
«Հայեա ի քեզ, զգոյշ լեր անձին բում»	63
Դ. Գերամաքուր եւ սուրբ վարդապետին Վարդանայ տեսութիւն ի բանն մարգարեին Մովսիսի, որ ասէ. «Զի հուր բորբոքեցաւ ի բարկութենէ իմմէ»	86
Ե. Ի ՃԱ. Սաղմոսն վասն ժահանայութեան վարդապետին Վարդանայ արարեալ «Աւուրք իմ որպէս հովանի անցին»	96
Զ. Եռամեծի սուրբ վարդապետին Վարդանայ արարեալ ի բան Սոլոմոնին	113
Է. Սկիզբն ի մարգարեւութեան Եզեկիէլի մեկնութեանն վարդապետին Վարդանայ	122
Ը. Վասն կառացն Եզեկիէլի ասացեալ վարդապետին Վարդանայ	136
Թ. Սուրէ ինչ բան յԵզեկիէլէ՝ Վարդանայ	161
Ժ. Սուրբ վարդապետին Վարդանայ արարեալ ի բան Տեառն. «Հայր մեր, որ յԵրկինս ես»	163
ԺԱ. Ի Մեծի Հինգշարարին ասացեալ սուրբ վարդապետին Վարդանայ	175
ԺԲ. Յաւրն Մեծի Ուրբարուն Վարդանայ վարդապետի ի բան Աւետարանին. «Ոչ ոք ել յԵրկինս»	189
ԺԳ. Նորին Վարդանայ վարդապետի արարեալ ի Կորնքացոց Առաջին թղթոցն, որ ասէ	203
ԺԴ. Վարդանայ վարդապետի Յաղազս Նաւակատեաց Եկեղեցւոյ	219
ԺԵ. Ի Յայտնութեանց Յովհաննու Մեկնութիւն Անդրէի Եւ Արերուսայ զոր յաելեաւ սուրբ Վարդապետն Վարդան	233
ԺԶ. [Ի բանն] «Երկիր եւ ի նմին եւ ի նմանէ ելցէ հաց եւ ի ներքոյ Նորա իրեւ զիուր	250.
ԺԷ. Դաւանութիւն հաւատոյ ուղղափառութեամբ սրբոյ վարդապետին Վարդանայ ի խնդրոյ սրբազն կարողիկոսին Հայոց Կոստանդեայ	260
ԺԸ. Յաղազս բնութեան, թէ զինչ իցէ ըստ ինքնան իմացեալ ի փառս Աստուծոյ վարդապետին Վարդանայ հոգացեալ	271
ԺԹ. Ի խնդրոյ իմաստուն մակացողաց շարադրեալ ի Վարդան վարդապետ	278.
Ի. Տեսութիւն սուրէ Մտաւոր վասն Քարձրացուցեալն, զոր արարեալ է Վարդանայ վարդապետի	285

ԻԱ. Նախաշաւեղի ի վարժս կրթարանի նոր հանդիսաւորի	288
ԻԲ. Վարդան վարդապետի ասացեալ յաղազս Հահնայութեան	296
ՆԵՐԱԾՈՒՆՔ	299.
Ա. Ներքողեան Վարդանայ ի Յովհաննէս Մկրտիչ	299
Բ. Նախադրութիւն նաոխս վասն սրբոյն Գրիգորի մեր Լուսաւորչի- ծառ Ներքողեանի պատմագրաբար յարմարեալ խորիդական իմաստիւէ եւ հոչակաւոր եւ մեծիմաստ վարդապետին Վարդանայ՝ յերիցս երանեալ Պարբեւն Գրիգորիոս Լուսաւորչի հայոց ազգիս	306
Գ. Նորին Վարդանայ եղանակի եւ բանիրուն վարդապետի ասացեալ բան գովեստի սրբոյն Գրիգորի Լուսաւորչի	323
Դ. Նորին Վարդանայ բանիրուն եւ շնորհալի վարդապետի ասացեալ դրուատ գովեստի պատմագրաբար յորդիս եւ ի բոռուն մեր Լուսաւորչին	333
Ե. Յայտնութիւն բանից ի նուաստէ Վարդանայ ի Յոհան Ոււնեցին	352
Զ. Ի բանանաց բարեպաշտ բագաւորին հայոց Հերմոյ դրուատ գովեստի պատմագրաբար ասացեալ մեծին Վարդանայ Արեւելցւոյ ի սուրբ հայրապետն մեր Վահրամ Գրիգորիս Վկայասէրն	363

ՎԱՐԴԱՆ ԱՐԵՔԵԼԻ
ճառը, Ներբողեանք

Աշխատասիրութամբ ՀԱԿՈԲ ԶՅՈՒՆԵՅԱՆԻ

Համակարգչային ծևավորումը՝ Տիգրան Ապիկյանի
Մուտքագրումը՝ Արիադնա Հարությունյանի

Պատվեր 7

Մոպաքանակ 500

Երևանի պետական համալսարանի տպարան, Երևան, Աբովյան փող. N 52